

ՀՐԱՏԱՐԱՆՈՒԹՅԱՆ Ե. ԳԵՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԳՐԱՄԻ, ԹԻՒ 2

ՌՈՒՐԷՆ ՍԵՒԱԿ

# ԵՐԿԵՐ

ՄԱԹԻՒՐԱՍ

1988



ՀՐԱՏԱՐԱԳՈՒԹՅՈՒՆ և ԳՈՐԾԵԱՆ ՀԻՄՆԱԳՐԱՄԻ, ԹԻԻ Զ

---

ՌՈՒԹԷՆ ՍԵՒԱԿ

ԵՐԿԵՐ

ԱՆԹՒԼՈՒԱՍ

1986







## Յ Ա Ռ Ա Ջ Ա Ք Ա Ի Ա Դ

Հոգեկան խոր բաւարարութեան գգացումով կ'ողջու-  
նենիք այս հրատարակութիւնը:

Նախ, նախառակ հեղինակին՝ Ռուբէն Սեւակի այժմ  
եօթանասունամեայ յիշատակին քննարկած որպէս ընտ-  
րելագոյն ծաղկեփունջ, որուն համար կարելի է փոյս առ-  
նել մեր սուրբ պատարագի այնքան սխալք եւ այնքան գրա-  
ւիչ երկու բառերը եւ ըսել.

*«Արժան եւ իբու»*

Այսպէ՛ս վայել էր պանծացնել յիշատակն անոր՝ որ իր  
սգգի անուան պանծացումին մէջէն արժեցուցած հղաւ իր  
խնկ անունը, նահապետային կամաւոր վկայութեան իր  
յանձնատուժով, իր իմացական ու գեղարուեստական տա-  
ղանդով եւ գրական սպասաւորութեամբ, եւ իր մարդու  
տիպարային ազնուականութեամբ եւ հայու հարազատա-  
գոյն հոգեխառնութեամբ:

Երկրորդ, որովհետեւ Հայկական Մեծ Եղեռնի եօթա-  
նասունամեակի ոգեկոչման համազգային նիգին մէջ *մեա-  
յան* գործերու շրթային ան կու գայ աւելցնել ոսկի օղակ  
մը: Գնայուն շատ մը արտայայտութիւններէն ետք — ու-  
րանցմէ ոմանի սկսած եւ արդէն գունաբափիլ — այսպի-  
սի *գրուոր* արտայայտութիւն մը, նման այլ իրագործում-

ներաւ կողմին, եօթանասունամեակը կը դրոշմէ հայ ժողովուրդի գալիք սերունդներու գիտակցութեան եւ կեանքին մէջ որպէս ոչ սոսկ յուշ, այլ որպէս մշտախօս յուշարար:

Երբորդ, որովհետեւ զայն պատրաստողները ո՛չ գրագէտներ են եւ ո՛չ գրադատներ, ո՛չ գրականութեան պատմաբաններ եւ ո՛չ բանասիրութեան մասնագէտներ: Համոզաբանի ուսանողներ են, որոնցմէ եւ ոչ մէկը գրականութեան նիւղին հետեւող է: Գիտական, յանալս բեմնիք նիւղերու, ընդհանուր պատմութեան եւ մարդկային ուսմանց հետեւողներ են, որոնք ունիւնենրով բով բովի եկան. մատենադարաններու մէջ ժամեր անցուցին հայ մամուլը եւ պարբերական այլ հրատարակութիւնները աչքէ անցրնելով: Հայկական եղեանի, Ռուբէն Աեակի եւ հայոց պատմութեան ու գրականութեան, յատկապէս պատերազմեան շրջանին, մօտէն իրագեկ դառնալով եւ շաղախուելով այլ հոգեմտաւոր աշխարհին հետ որ Գրիգոր Զօհրապներու, Գանիէլ Վարուժաններու, Ռուբէն Աեակներու աշխարհն է, որ այնպիսի գեղեցիկ աշխարհ բացած էր հայաշխարհի մթնոլորտին եւ անդատասաններուն մէջ:

Հայրական այս խօսքով, մասնաւոր զնահատանի կ'ուզենք արձանագրել կեանքին բացուող այս երիտասարդներուն համար, որոնք *Հայց. եկեղեցւոյ Համայնաբանական Ռեսանդներու Միութեան* (Հ.Ե.Հ.Ո.Մ) շտաբը բոլորուած՝ եօթանասունամեակին իրենց մասնակցութիւնը ամբողջ Ապրիլ ամսուան վրայ տարածուած շարքաւան ձեռնարկներով բերելէ ետք, ահա այս հատորով իրենց մասնակցութիւնը կ'իմաստաորեն, կ'արժեցնեն նման օգտաւէտ ծառայութեամբ մը:

Նրկու տարիներ առաջ իրենց քարգմանած եւ հրատարակած *Լիբանանցի մեծ գրագէտ՝ Ճպրան Խալիլ Ճրպրանի «Մարդարէն»* հայ ժողովուրդին բնծայելէ ետք, ահա այս մեծադիր հատորով Հայ Գիրքին կը բերեն իրենց բաժինը գովիւի եւ օրինակելի նախանձախնդրութեամբ մը: Ինքն՝ որպէս հիմնադիր եւ հովանաւոր Հ.Ե.Հ.Ո.Մ:

ին՝ հոգեպէս լիացած եւ երջանիկ կը զգանք տեսնելով այս երիտասարդներուն անոյ արքնութիւնն ու սերտացոյ կապուածութիւնը իրենց ազգի արժէքներուն հանդէպ: Յատուկ գնահատելութիւն կը զգանք հաստատելով որ այդ արքնութիւնն ու կապուածութիւնը դրական, մասնակցողական, գործօն նկարագիր եւ տարողութիւն ունին: Սոսկ հետեւողական կամ կրտսրական դիրքէն աւելի՝ այս երիտասարդները նախընտրած են դերակատարի համբուն մէջ մտնել, ինչ որ վայել է վաւերական երիտասարդութեան: Որքան ալ համեստ ըլլայ այդ դերն այսօր, մենք անոր մէջ կը տեսնենք նախատարրերը ապագայի մեծացման եւ բնդարձակման:

Ջերմօրէն կը յանձնարարենք այս հատորը մեր ժառովարդին եւ կը սպասենք որ անոր տարածումով վերադրեցնեն Ռուսէն Սեւակը իրենց կեանքին մէջ եւ միանգամայն շօշափելիօրէն զնահատեն այս երիտասարդները եւ զանոնք գործնապէս խաչակիրեն իրենց նախածնունդութեան եւ ապագայի գործունէութեան մէջ:

ԳԱՐԵԳԻՆ Բ. ԿԱԹՈՂԻԿՈՍ  
ՄԵՐԻ ՏԱՆՆ ԿԻՎԻԿԻՈՅ



## Ն Ե Ր Ա Ծ Ա Կ Ա Ն

Թուրքէն Սեւակի ամբողջական երկերը հրատարակելու զաղափարը պատահական ընտրութեան մը արդիւնքն է: Աղեւնի Եօթանասունամեակին զուգահիստով՝ 1985 թուականը է՛ր հաս: Սեւակի ծննդեան 100-ամեակն ու մահուան 70-ամեակը: Այս նշանակալից զուգահիստութեան գիմաց, կարելի չէր պարզազայական ու պարզ յոբելեանական-դատախօսական հանդիսութեամբ մը բաւարարուի: Սեւակի հանդէպ մեր պարտքը կ'անցնէր պարզ յիշատակութեամ մը սահմաններէն անդին: Ամբողջ 70 տարի շա՛քի ու անբաւարար ծանօթութեան մէջ մնացած ասարաթախ հասնաակ գրագէտին հանդէպ հայ ժողովուրդին բարոյական պարտաւարութիւնը կը ածալէր մեզ հիմնական նախաձեռնութեան մը՝ անոր ամբողջական երկերուն հրատարակութեանը: Մասնաւորաբար, էյր նկատի ունենամք որ անոր զործերուն կարեւորագոյն մասը կը մնար տարազնուած ժամուրի էջերուն մէջ կամ ամբողջովին անտիպ: Լոյս տեսած հրատարակութիւնները կամեաւ ձեռնարկներ էին միայն. չէին ներկայացնիր անոր ամբողջական դիմացիձն ու արժանիքները:

Այս հիմնական ստաջտրաքնէն մեկեամ, Հայաստանեայց Եկեղեցւոյ Համալսարանական Ռեւանդներու Միութեան (ՀԵՀՌՄ) վարչութիւնը սրբաբ գգաց այս աշխատանքին ձեռնարկութեան, Հայկական Եղեւնի 70-ամեակի նշման իրրի լուսագոյն յիշատակութեան եւ վաղամեռիկ բանաստեղծին արժանիքին ընծայուած սիրոյ եւ յարգանքի լուսագոյն արտայայտութիւն: Ան այդ, ան լծուեցաւ հասարական աշխատանքի: Աչքէ անցընելով հայ պարբերական մամուլի վերջին 80 տարուան քիւերը, մա՛նուանդ՝ այն բերքերն ու հանդէսները, որոնց աշխատակցած էր Սեւակ իր ժամանակին, Միութիւնն կրցաւ մէկտեղել բոլոր այն գրութիւնները, որոնք ցրուած էին մամուլի էջերուն մէջ եւ կարեւոր չափով չէին առնուած ցարդ լոյս տեսած հատորներէն որեւէ մէկուն մէջ: Եւրջ 55 զեղարուեստական զործ առաջին անգամ ըլլալով լոյս սիտի տեսնէին հատորի մը մէջ:

Պակօւն կը սահմէին կարեւոր բխով գործեր (չափածոյ թէ արակ) , որոնց մասին տեղեակ էինք 1946-ի փարիզեան հրատարակութեան վերջին էջէն . եւ որոնք ենթադրարար ձեռագիր վիճակի մէջ պէտք էլը գտնուէին Ռուբէն Սեւակի արխիւներուն մէջ . այժմ Հայաստան : Այդ անտիպները ձեռք ձգելու դժուարութեան դիմաց , վերջապէս որոշած էինք լոյս բնծայել այս հատարը . եղածն ալ անհրաժեշտ ու կարեւոր համաշօշոյժ : Տոյնիակ տպարանը յանձնած էինք մեր արտաբաժնած հաստատան , երբ յանկարծ ստացանք Հայաստանի մէջ նոր լոյս տեսած՝ Ռուբէն Սեւակի արձակ թէ չափածոյ գործերուն վերջին հրատարակութիւնը , ոչ իր մէջ կը արտփակէր , անկասի ծանօթ գործերէն , այդ անտիպ ու անյայտ բանաստեղծութիւնները :

Այսօր . լոյս բնծայելով Սեւակի ամբողջական երկերը , կատարեալ աշխատութիւն մը ըլլած ըլլալու յաստիարակներ չունինք երբեք : Բայց եղածը . կը կարծենք . տիրութեան հրատարակութիւններուն ստատել տմբողջականն է . ու կը կազմէ Սեւակի գործերուն *Հիմնական* մասը : Այս աշխատանքը կը ստանայ կրկնակի կարեւորութիւն . երբ նկատի առնուի մատենագիտական բաժինը՝ հատարին վերջաւորութեան : որ . Ռ . Սեւակի գրականութեան մատենագիտութիւնը պատաստելու արաջին քուրջ ու դիտական փորձն է . եւ որ վառահարար պիտի նպաստէ նեւազայ յանուէրներու եւ գրականութեանը զրուցողներու գործին :

Ներկայ ժողովածուն մէջ առնուած գործերուն կարեւորագոյն մասը հաղած են իրենց սկզբնադրութիւններէն եւ հրատարակուած՝ ա՛յդ հիմամբ : Սկզբնական աղբիւրը չառնեալու պարագային . նեւտեւած ենք երկրորդ տպագրութեան : Քերթածներն ու արձակ գործերը զատուարուած են իրենց (կարելի) ժամանակացրական կարգով : Հեղինակին կազմէ չլիշտեալ սրբապայլին . նկատի առած ենք սնունց տպագրութեան տարիքը եւ ստեղծման վայրը՝ կըր առնել առանձնապէս յիշուած են : Մեր կազմէ ենթադրական բուսականները առնուած են անկխեալ ար փակագծի մէջ , մտաստար ժամանակագրութիւնը ցոյց տալու համար :

Հատարը բաժնուած է հիմնական երկու մասերու . ա) *Չափածոյ գործեր* , որ կ'ընդգրկէ *Միրոյ Գիրքը* , *Վերջին Հայերը* , *Քատարը* , *Մեռիպները* եւ *Քարգմանութիւնները* , բ) *Արձակ Գործեր* , որ կ'ընդգրկէ *ՔՄԻՀԻՆ Գիրքէն Փրցած էջեր*ն ու արձակ այլ գործեր : Առանձին բաժնի մէջ կը մէկտեղենք *Քամանակն խօսքեր* Վերբանածը , որ Սեւակի առաջին հրատարակած գործը ըլլալով զարկ է գեղարուեստական արժէքէ , եւ *Քոջրիկ Հերարը* , *Մեխան Քափօրը* :

«*Հայ Մեհակ*» Բերրուածները որ այս վերնագրերով հրատարակուած մամուլի մէջ, բայց հետագային հիմնական մշակման ենթարկուած են հեղինակին կողմէ եւ լոյս տեսած «*Պղտիկ Մաշք*», «*Զարգի Խենթեր*», «*Հայու Զարիկ*» վերնագրերով : Մնացեալ Բերրուածները տրուած են սկզբնական իրենց ձեւով, նոյնիսկ երէ հետագային անոնք ենթարկուած ըլլան մանր մշակման : Բացի «*Անտիպոէեր*» բաժնէն, որ ամբողջութեամբ առնուած է հայաստանեան վերջին հրատարակութեան, գաստարուներ հարստատ է Սեւակի ծրագրին ու մտադրութեան :

Հասարի մէջ առաջին անգամ ըլլալով լոյս կը տեսնեն հետեւեալ արձակ գործերը.— «*Շեղածները*», «*Տաճառ*», «*Լայիք Զատեար*», «*Սույ Մը Կը Փնտասուի*», «*Սուք Ռ. Սեւակի արտասանուած Մազան Բատրոնին մէջ*», «*Մարտիրոս Պարեգեան*», Զատել Եռայեանի «*Շնորհքով Մարգիկ*» հասարին առիքով գրախօսական մը : Կսեւ, հետեւեալ երկու բանաստեղծութիւնները.— «*Ֆամանման կտակեր*», «*Պատերազմ*» : Հայաստանեան վերջին հրատարակութեան գուրս ձգուած «*Մերերը*» եւ «*Մի' Շնոր*» պատմուածքներն եւս լոյս կը տեսնեն այս հասարին մէջ :

Լիզուական ու կէտադրական հետեւողականութեան իմաստով որոշ դժուարութիւններ կը յարուցանեն Ռ. Սեւակի չափածոյ բէ արձակ ստեղծագործութիւնները : Սեւակ կրցած է եսկել «*Կարմիր Դերբը*» հասարի հրատարակութեան միտյն, մնացեալ գործերը լոյս տեսած են հայ մամուլի էջերուն մէջ : Այս պատճառաւ ալ, այնտեղ կիրարկուած շարժագրութիւնն ու կէտադրութիւնը կը տարբերին եանդէսէ հանդէս :

Այլ ստեղծագործութիւններուն մէջ կարելի է հանդիպիլ մըլուտականի կազմութեան տարբեր ձեւերուն, որոնք չեն կիրարկուիր այսօր, արեւմտահայերէնի բիրեղացման ետլուխը յիմ պատճառով : Յատկապէս բանաստեղծութիւններու սրբագային սրտած ենք այդ ձեւերը, բնագիրներու հարագատութիւնը շխարհիչաւ, ինչպէս եւ Բերրուածներու չափային համակարգը շխարհիչաւ մտահոգութեամբ :

Հետաքրքրականօրէն, Ռ. Սեւակ երբեմն կը գործածէ արեւելալեզուայն ետլուխներ, հիմնականօրէն յանգ կազմելու մտահոգութեամբ, ինչ որ պէտք չէ շփոթ ստեղծէ բնութեցողին մէջ :

Սեւակի Բերրագութեան մէջ կարելի է հանդիպիլ կսեւ մոյն բաներու տարբեր ենչումին, անոնք բնդիմարտպէս նոյնացուած են, բացի Բանի մը ստանձին նշանակութիւն ստացած բառերէ : Արիւնակ, «*Էարբիլէ*» նոյնանուն խորագիրը կրող բանաստեղծութեան մէջ կը գրուի «է»ով, իսկ այլուր կը գրուի բնբացիի դարձած եղանակով :

այսինքն՝ առնով (կողմնալու) :

Հասկնալի մտահոգութեամբ՝ Ռ. Սեւակի գործերուն արտասահմանեան քէ հայաստանեան երասարակութիւններուն խմբագիրները «խոստում» են հեղինակին լեզուին ու կէտադրութեան հետ, ինչ որ յաւելեալ դժուարութիւններ կ'արձարձէ ստուգումներու գծով :

Այս բոլորով կանգեք՝ փորձած ենք *կարեւի* հետեւողականութիւն մը ստեղծել, բառերու ուղղագրութեան եւ հնչիւնին պարագային հետեւելով արեւմտահայերէնի ներկայիս ընդունուած ձեւերուն, կէտադրութեան պարագային՝ հեղինակին երասարակած միակ գործին՝ «*Կարեւի Գիրք*»-ին ուղղութեան :

Այս առիթով, շնորհակալութեան ու երախտագիտութեան խօսք կ'ուզեմք այս գործի իրականացման օգտարդներուն : Աստիճան հերքին, մեր ջերմ գգացումները կ'երբան անոր կովանաւորին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Կարողիկոսին, որ բարոյական իր աջակցութեամբ ու հետեւողական բաշտերանէով զլիարար մղիչ ուժը եզրուայս գործին յաջողութեան : Պարտ կը զգամք նաեւ մեր խորին շնորհակալութիւնները յայտնել՝ Կարողիկոսարանի Մատենադարանի, Հայկագեան Գուշէնի գրադարանի, Վիեննայի Միփարեան Վանի Մատենադարանի, մասնաւորաբար Հ. Արման Վրդ. Գոյեանի, Համագոյնի Նշան Փալանեան Հեմարանի Մատենադարանի (մասնաւորաբար Օրդ. Սիլվա Փանոյեանի) եւ Զմեռու Վանքի Մատենադարանի արտասխանատուներուն, որոնք նպաստեցին այս գործին յաջողութեան, ազբիբներու հայրաշրուժով : Ինք շնորհակալութիւնները նաեւ Յարութիւն Պէրդէրեանին, որ մեծապէս օգտակար հանդիսացաւ դաստնարան, լեզուական եւ տղագրական ստուգումներու ու սրբագրութեան աշխատանքին : Շնորհակալութեան խօսք նաեւ Վազգէն Երիմեհեզեանի եւ Արտաշէս Տէր Խաչատուրեանի, իրենց թիքած օժանդակութեան համար :

Վերջապէս, շնորհակալութեան յատուկ խօսք ունինք այս աշխատանքը իրագործող՝ Հեշնի-ի անդամներէն Սարգիս Սիմիքեանի, Անի Յակոբեանի եւ Ռոմփի Պէզեանի : Մասնակի օժանդակութեամբ կրեց աջակցութիւնը բերող՝ Հայր Միւսոն Վրդ. Ազնիկեանի, Հրաչ Խարամանուկեանի, Մարի-Ռէն Սեմէրեանի եւ Զարուհի Ղալիսեանի, յատկապէս Ատննապետ՝ Խաչիկ Տէտէեանին որ առէնէն ծանր սամինը վերցուց անձնապէս կտուարում հաստական այս աշխատանքին մէջ :

Վարչութիւն Հեշնի-ի

**Կ Ե Ն Ս Ա Գ Ր Ա Կ Ա Ն**  
**ՌՈՒԲԷՆ ՍԵՒԱԿԻ (ՉԻԼԻՆԿԻՐԵԱՆ)**  
**(1885 - 1915)**

Արուեստագէտ սերունդի կրտսեր թեւի ներկայացուցիչներէն՝ Ռուբէն Չիլինկիրեան, Ռուբէն Սեւակ գրչանունով ճանչցուած, եղա՛ւ այն տաղանդաւոր գրողներէն, որոնք իրենց կարճ յայտնութեան մէջ դարձան արժէ՛ք ու ինքնուրոյն խոսքի ու սփ աէր, իրենց ետին ձգելով սուսնոց մը՝ իր լիութեան շնորհով, բայց և այնպէս, խորապէս արժէքաւոր և նկատառելի: Երեսուն տարուան կարճ երեսումին մէջ, աւելի ճիշդ, ութ տարուան գրական իր կեանքով, սննուածեց արժանաւոր տեղ մը՝ Հայ Գրականութեան մէջ, որ մինչեւ օրս կը մնայ վաւերական ու հաստատ: Ինչ իսոսք որ կեանքը շատ ապերախտ դասուեցաւ իրեն հանդէպ, ու իրմէ խլեց իր տաղանդը կատարելագործելու ու գրաւի դարձոցներ յայտնարեւելու ժամանակն ու սրտահաթիւնը, Եամենայնդէպս, այս բովանակ Սեւակի արուեստն ու գրական մաստակը մերլուծելու ո՛չ մէկ միտում ունինք: Կը բուսականանա՞նք անոր կեանքին կարեւորագոյն հանդրուաններուն յիշատակութեամբ:

Մնած է 15 Փետրուար 1885-ին, Պարսոյ արտարձաններէն Սիւլիվրիի մէջ: Նախնական իր ուսումը ստանալէ ետք տեղւոյն Աջաշահեան վարժարանը, կը յաճախէ Պարսիզակի Ամերիկեան վարժարանը, ուր երկու տարուան աշակերտութենէ ետք, 1901-ին կը մտնէ Պարսոյ Պէրպէրեան վարժարանը, որուն հիմնադիր-տնօրէնին ու մեծ սնուցչին՝ Ա. Պէրպէրեանի հոգածութեան ու շունչին տակ, կը կազ-

մաւրութի բանաստեղծի երազներով եւ հակամտերով : Բանաստեղծի հոգիով օժտուած պատանի Ռուբէն Չիլիմկիրեանը կը յայտնարեւել նաեւ մեծ հետաքրքրութիւն գիտաթեան հանդէպ, Ա. Պէրպլէրեան, զնահատելով Սեւակի մէջ ապանդին աւստման ծարարը, կը թերպօրէ իրեն մեկնիլ Լօզան (Չուիչերիա) աւ հետեւիլ բժշկութեան : Իմիշկ գասնալու Սեւակի մտապրութիւնը պատահական ընտրութեան մը արդիւնքը չէր : Ներքին խորունկ կապ մը կար բժշկական գիտութեան աւ կեանքի հանդէպ անոր մտեցումին միջեւ : Իր մտերիմ բարեկամներէն՝ Հ. Նապրեանին սեպտեմբեր համարով (4 Հոկտ. 1905) արդէն 20 տարեկան Սեւակ կը յայտնարեւել կեանքի հանդէպ լարջ, խորունկ աւ իւրաքայտուկ կեցածք մը : Ան կ'ըսէ .

«Մ'չ գրամիմ կիրքը ունիմ, ո'չ փառքիմ կիրքը, ո'չ կամբարիմ կիրքը :

«Կեանքը շա՞տ տխուր բան մը եղած պիտի ըլլար, եթէ ամբարտապէս արշա՞ւ մ'ըլլար միեակ գրամատիրութեան ետեւէն, փոստախորտեա՞ն ետեւէն :

«Կեանքը, Հրանդա, տատապանկով, ցասով լեցուն այս կեանքը կ'արժէ՞ր միքէ ապրիլ այս զծուած բաներուն համար...»

«... Ամէն բան փուն է աշխարհիս մէջ, ամէն բան փաղանցուկ . սո՛ւա եմ փառքը, սո՛ւա՝ մեծութիւնը, սո՛ւա՝ սա խարեբայ երջանկութիւնն ալ, երջանկութիւնը որ տատապանկով կը ծնի, տատապանկով կը մեռնի...»

«Անտարտ, ամառաբիւն, ունայնութիւն սա տիեզերքը :

«Ու այս խարտուիկ ստուերներուն մէջ եթէ կայ ետտատուն եւ իրտիան բան մը, այդ ալ լրատ իս Չարգացումն է, Բարութիւնն է :

«Կեանքը այս երկու սկզբունքներուն համար միայն կ'արժէ ապրիլ . ըստ իս, Տղէ՛տը, Հա՛րը Հապրիթ, միեջդեր Գիտունը ամուսնութիւն մը կ'ապրի, աւ բարի՞ն՝ ամուսնութիւն մը :

«Ու եթէ բժշկութիւնը ընտրեցի ինձ աստարեղ՝ միայն աւ միայն այդ սկզբունքներու իրագործման համար է : Եւ յիրտի ո՞ր աստարեղիմ մէջ մարգ աւելի դիւրութիւն եւ հակամտութիւն ունի *գիտնապէս դարգանալու*՝ որման բժշկութեան մէջ, եւ ո՞ր արեւտան կիւամդիմ կը շնորիէ *կեանքը՝ մեծագոյն բարիքը*, եթէ ոչ բժշկութիւնը դարձեալ :

«Այս նկատումներով որոշեցի բժիշկ ըլլալ, զրնագէտ բժիշկ մը հոգեբան բժիշկ մը (եթէ կ'ուզէք)» (1)

(1) Տե՛ս, Արտաշէս Բովեանեանի, *Վերջն Սեւակի Քերթուածները*, «Ղէ՛տ», Ա՝ տարի, քիւ. 5 (Ետնետար-Մարտ 1939), էջ 14-15 :

1905-ին, Մեռակ կը մեկնի Լոզան ու կը Հեռուի բժշկական դի-  
տաթեան գտնութեացքներուն, մինչև 1911, երբ կ'աւարակ ուսման  
ընթացքը ու կը վկայուի սրտէս բժիշկ Մինչ այդ, Եւրոպայի մէջ,  
ան կը ծանոթանայ Արեւմտեան գրական եւ իմացական շարժումնե-  
րուն ու ստեղծագործութիւններուն: Կը մասնակցի նաև Լոզանի «Ար-  
մենիտ» ուսանողական միութեան ձևնարկներուն (3) 1907-ին, Մե-  
ռակ կը գրկուի Ռ. Պէրպլեանի բարոյական հոգեանաւորութենէն ու  
հօր նիւթական աջակցութենէն, երկուքին մահով, Տաշնայի այդ ս-  
րբերուն, Մեռակ կը մտնէ գրական-ստեղծագործական աշխարհը, Պոլ-  
սահայ թերթերուն մէջ բանաստեղծութիւններ ստորագրելով: Հե-  
տաքրքրութեամբ կ'ընկալուին անոր տաղին բանաստեղծութիւնները,  
իրեն ապահովելով յատուկ վարկ մը: 1908-ին, Օսմանեան Սահմա-  
նադրութեան հռչակումով, Մեռակ արձակուրդով կ'անցնի Պոլիս:  
Տիգրան Արփիարեանի, Տիգրան Չաւէնի ու Հրանդ Նազարեանի հետ  
կը ձեռնարկէ «Սուրճանդակ» օրաթերթի հրատարակութեան, որ կարճ  
կեանք մը կ'ունենայ: Կը վերադառնայ Լոզան: 1909-ի, Ատանայի  
Ջարգերը խոր յուզում եւ մեծ ցու կը պատճառեն անոր: Այդ ժամա-  
նակաշրջանին գրուած իր բանաստեղծութիւնները կը ցորացնեն այդ  
վիշտն ու յուսախարսթիւնը: 1910-ին, լոյս կ'ընծայէ առաջին ու  
միակ գիրքը՝ «Կարմիր գիրք» անուան տակ, որ նոյնինքն այդ ջար-  
գերէն ներշնչուած, կոտորածներուն ապաւորութեան տակ գրուած՝  
Երեք օրէմներու («Ջարդի Խեկեր», «Թրքուիկն», «Մարդերգու-  
րիկն») հաւաքածոյ մըն է:

1911-էն մինչև 1914, Մեռակ կ'աշխատի Լոզանի հիւանդանոց-  
ներէն մէկուն մէջ, իրեն ներքին հիւանդութեանց բժիշկ: Կ'աժուտ-  
անայ գերմանուհի Օր. Եսանի Արէշին հետ, Կ'ունենան երկու գա-  
ւակներ: 1913-14 տարիներուն, «Ազատամարտ» օրաթերթին մէջ կը  
սկսի տպուիլ անոր «Թիշկի գիրքէն վրցուած էջեր»ու շարքը, որ  
արձակ գրութիւններու, բժշկա-ստեղծագրական խորքով պատմու-  
թիւններու շարք մըն է: Մտկերեսային նկարագրութիւններու սահ-  
մաններէն անցին, անիկա կեանքի ու մարդ սնչուողի բարդ հոգեբա-  
նութեան վերլուծման յաջող փորձ մըն է: Այս առիթով, Պոլսէն Ռ.  
Չարգարեան նամակով մը կը գրէ իրեն. — «Շնորհաւարութիւններս  
օլն գմալիկի ձեկնի համար, սրով կը գրէ՛ք ձեր բժիշկի էջերը: Զէ՛ք

(3) Տե՛ս, «Արարտ» օրաթերթ, Պէյրութ, ԽՊ՝ Տարի, Բն 79 (12739),  
23 նոյարուար 1906, էջ 2:

կարող երեւակայել թէ որպիսի խանդավառ բնդումնւարքին գտած են անոնք բնքերցող հասարակութեան մէջ՝ թէ՛ հոս եւ թէ՛ արտասահման: Ասիկա մաթ հ'ապացուցանէ այն անտարակուսելի գրական հարտարարիւնը որով կը գրէ՛ք ձեր յօդուածները՝ Բերրաւածի մը չափ թրքաուն, երկրորդ՝ մանկավարժական այն մերտոր որով հիւանդութեանց սարսափն ու զարշանքը կը ներշնչէ՛ք, առանց խրատի ու փորձութեան եին շղթանայ՝ մերտաին, եւ երրորդ՝ ա՛յն որ, ասիստ՝ս, ա՛շխհան տատապանի կայ մեր հասարակութեան ծոցն ալ, ու ա՛շխհան հիւանդ, ա՛շխհան վերտարք:»<sup>(1)</sup>

1914-ի կիսուն, Սեւակ կը վերադառնայ Պոլիս, իր կնոջ ու զուակներուն հետ: Բժշկութեան հետ մէկտեղ, կը մասնակցի գրական կեանքին: Բերայի բժշկական միութեան կազմակերպութեամբ գասախառութիւններ կու տայ ժողովուրդին, բժշկատեսչական հարցերու նսիրուած: Ծուտով կը բռնկի Առաջին Համաշխարհային պատերազմը, եւ որպէս զինուորական բժիշկ, Սեւակ կը զինուորացրուի Օսմանեան բանակին մէջ: Ապրիլ 11/24 շարագուտի գիշերը, ինքն ալ կը ձերբակալուի Պոլսահայ մասուրականութեան հետ, ու ապա կը նահատակուի Դանիէլ Վարուժանի ու այլ մասուրականներու շարքին, բաժնեկով իր ազգին սեւ նահատակիրը: Սեւակի ու Վարուժանի կեդրական մահուան մասին կը կարդանք թուրք կարապանին վկայութիւնը<sup>(2)</sup>, որ Հարապատրէն կը նկարագրէ շէքէներուն միջոցաւ զործազրուած ահաւոր սճիրը, մերկացնելէ Լաք գանձը ծառի մը վրայ կապած, մէկ սու մէկ տնանց մորթելը:

Սեւակ նահատակ գրողէաներու կրտսերագոյնն էր: Վաղածամ մահը խից իրմէ իր տողանգը խորացնելու, հասունացնելու գրատեսչութիւնը, ու աչքերը փակեց վերջին խօսքը շրտած: Մա՛նասանդ՝ անկատար ձգեց իր ա՛շխհան փաշիւշտած երազը՝ նրասարակել իր բանաստեղծութիւններն ու արձակ գործերը՝ «Սիրոյ գիրքը», «Վերջին հայերք», «Բասար», «Բմիջկին գիրքէն փրցուած էջեր» խորացիրներուն սակ:

(1) ՏԷՍ, Թ- Չարգարեան, «Տագանդասար Հայ Բժիշկ Մը Մեր Մէջ», «Ամենուն Տարնոյցը», 1917, Թ- Տարի, էջ 324:

(2) ՏԷՍ, Գրատապանի Մը Պատմութիւնը, «Հայկա՛ն Տարեկրքը», Թ- Տարի, 1922, էջ 319:

ՀԱՓԱԾՈՅ



ՍԻՐՈՅ ԳԻՐԲԸ



## ԱՐՅՈՒՆՔԻՆԵ ՔԵՐԹՈՒԱՆԸ

Աշտերն ի վար . աշտերն ի վա՛ր , ուր յատէա  
կը սաշտրի հետքը վերջին համբայրին ,  
Իջի՛ր , արցունք , գովութեանդ մէջ կը վնասէա .  
Թող սէրերս յետին բոցերը մարին :

Գգուսնեցներս ծովուն վրայ ալիվէա ,  
Մեռած , քօշմա՛ծ խոստումներուն վրայ ցրտին՝  
Իջի՛ր , արցունք , գորտ բեանդ մէջ կեմասէա ,  
Իջի՛ր սառած հրազներուն վրայ սրտին :

Համբայրներս քերքերուն վրայ ցիրուցան ,  
Անո՛նց վրայ որ «կը սիրենք քեզ քսին ,  
Անո՛նց վրայ , որ ժպտեցան ու անցան -

Ին խելն Սրտին մոխիրներուն վրայ սքօտաճ ,  
Փլատակներուն վրայ Տեկին ու Յոյսին՝  
Իջի՛ր , արցունք , գարտանճովդ անդադրում :

7 *Խորա* 1907

## ՍԻՐՈՑ ԾՈՂՔԵՐԸ

Նրգը յուշքին  
Սըրտիս խորէն  
Ու յայ ուժգին

Ու սրտնագին  
Սէրս նո՛րէն  
Կը ծնի ցաւին  
Խայտըններէն :

Ու կ'ուզեմ յա՛ր  
Կոխիքներուն  
Վրայ Սիրսն :

Սրպէսզի ա՛ր  
Շողքերն յետին  
Զը կայծկրլտին : Ը :

[1907]

## Հ Ո Ք Ի Ս

Հիւանդ տերեւ մը տեսայ կանաչին մէջ դաշտերուն :  
Ի՞նչ ազուր էր գարունը , փափուկ հովէն օրօրուն ,  
Միրուն խոտերը գաշտին , ծաղիկներն ալ բխր գոյնով ,  
Կը խնդայի՞ն լռելիայն գողջ արեւին սաակ գինով :

Իսոյց գարնային : կենսուէ՞տ այդ սրտին մէջ օրօրուն ,  
Հիւանդ տերեւ մը տեսայ , կանաչին մէջ դաշտերուն ,  
Զորգած տերեւ մը նիւար , որ զեփուռին հրաւումով ,  
Մեռելամերձ կը դադար՝ մարգերուն մէջ ակնարտով :

Միրստ անհո՞ւն գաւով լի , ես ծոնցոյ սրգանար ,  
Մասներես մէջ առի գայն , ու իր մարմինը նիւար ,  
Կուրգուրանքո՞վ , արցունեով մտնեցուցի շըրքունքիս :

Անժամանակ քարշամած գարնան տերեւ մէջ հագիս -  
Յուղիկներուն մէջ կեանքին , զեփուռին տակ մայիսի ,  
Ա՛յ ժրպատու անկարող , ան կը դողա՛յ , կը մըսի՞ . . . :

Հիւանդ տերեւ մը տեսայ կանաչին մէջ դաշտերուն . . . :

1907

## ԿԱՐԱՊԵՆՐԸ

Il est d'étranges soirs, où les fleurs  
ont une âme. (Albert Samain).<sup>(\*)</sup>

Դիչեր է լուս : հանդարտ գիշեր սմառուան ,  
Մաքը պատեր է երկինքը համարէն :  
Հեռօններէն քանի մը լոյսեր սիրայն  
Երեւոյ ծիւնը վար կը կարեն յուլօրէն :

Ո՛չ մէկ շշուէ : Լաւ քիւնը կը թրքոտայ  
Անձի՛ր , անձա՛յր լայնութեան մէջ օդերուն -  
Ու բացխփուող աչքերու տէս , ամին վրայ .  
Քաղաքներու կը պղպղայ լոյսն հեռուն :

Բարձրը , մաքին պէրուսն մէջ , հեռակայ  
ժիւրաներու օտուերը լուս կը մրսփէ -  
Աւելի՛ վեր , արեամարեառ ա հսկայ ,  
Այսիսններու սէզ նակտան է ստափէ :

Ջոյգ պղծատ շօքաներու դարասոր  
Օրրանին մէջ ընկողմանած եղանի՞ր ,  
Լեռներու վեհ հուրիններուն պէս ազատը  
Կը Բընամայ կապոյտ հոգին Լեւանի :

\*\*\*

---

(\*) *Տարբերակ Իրիկուններ Կան*  
*Ուր Տարբերակը Հոգի մ'անին*

Գիշերն է լուս . լիմը տրտում : Հեռուէն ,  
Հանանշնիրս , փրփուրներս պէս աղւար ,  
Քնացող ջուրին երեսին վրայ մեզտօրէն  
Երկու կարտայ կը սահին լուս , մենաուր :

Իրենց մարմինը բնէնչ է , զեղեցիկ ,  
Իրենց բեւերն արծաթակերտ , ձիւնագէտ -  
Ու մարմարի իրենց վիզը սլացիկ՝  
Երազային սանարներու սիւնին պէս :

Կը մտանուան անոնք իրար մեզմովին ,  
Ու կտուցնին իրար կու տան ուղղակի ,  
Ա՛յնպէս՝ ինչպէս ո՛չ մէկ շրքունք տակաւին  
Ա՛յնքան սիրով չէ՛ մտեցած շրքունքի :

\*

\*\*

Ու ձիւնափառ իրենց բեւերն կ'առնեն վեր ,  
Կը զալարեն իրենց վիզը երկնաուլաց ,  
Ա՛յնպէս՝ ինչպէս երկու բագուկ անձնուէր  
Այդ էա՛ն սիրով իրարու չեն զալարած :

Գիւղերուն լո՛յսը կը ցոլայ հեռուէ՛ն .  
Վերը՝ շո՛ւքը ժիւրամերուն հեռակայ .  
Աւելի՛ վեր Ալպեանները համօրէն .  
Աւելի՛ վեր , երկինք կանգներ է վըկայ . . . :

Վա՛րը , բնացող ջուրին վրայ սրամարտը ,  
Վեհ պարտի մը գիտակցութեա՛մբը լիցուած ,  
Բերան բերնի , վիզը վիզին , անբարբա՛ռ ,  
Կարողները կը մնան լա՛ւս քարացա՛ծ . . . :

Յուլիս , 1907

## ԼԷՄԱՆ

Հրոնտ Տ. Նաղարեանին

Ի՞նչ անուշ է հանդարտիկ հովն իրիկուան ,  
Մայրամուտի բաղբի՛կ շունչովը լեցան-  
նրողիվները կը մբազնին , կը հեան-  
կը նրազի բռնիկիկն երգը ցնծան-  
Ի՞նչ անուշ է հանդարտիկ հովն իրիկուան :

Երազներու դիւրիչ Բողին պէս անուշ ,  
Ին սիրասարսի մայրած քնեբու պէս մբին՝  
Երկիւյեան կ'իջնէ սուտե՛րք քնեռչչ ,  
Մե՛ղմ կը հրցի լեռան , չուրին , մարմանդին-  
Երազներու դիւրիչ Բողին պէս անուշ :

Բլուրէն վար , սէզ ծառերու շուրին Բով ,  
Կը սուտերասի շքնուղ լինը Լէմանի ,  
Չնաշխարհիկ պչրուհիի նազանճով  
Ափին առ՛գը կը գգուէ , կը շիկնի ,  
Բլուրէն վար , սէզ ծառերու շուրին Բով :

Ին կը լայննա՛յ լինը , շրքե՛ղ , աննրմա՛ն ,  
Մինչեւ փէշը Արդեաններուն սատափէ ,  
Մինչեւ Թօնի լայն դաշտերը ուր Լէման  
Իր կապասակ ալեակները կը բափէ :  
Ին կը լայննա՛յ լինը շրքե՛ղ , աննրմա՛ն —

Մաքր Քիչ-Քիչ կը բանձրանայ սիրայի՞ :  
Լինին ամէն ամիսն Բնէրէն հեռաւոր  
Փոքրիկ լոյսեր կը պլպլան : կը փայլի  
Սէզ լեռներու ձիւնէ նակատը տղուդ :  
Մաքը Քիչ-Քիչ կը բանձրանայ սիրայի՞ :

Հեռով ուսած կուրծ քին վրայ ջութերուն  
Անա կ'անցնի՞ն քերե՞ն նաւերը լուր ին :  
Անա դողողոջ տարփատ երգերն ալ հեռուն  
Սիրատոջոր շրքունքներէ կը փրփին  
Հեռով ուսած կուրծ քին վրայ ջութերուն :

Լէմա՞ն , Լէմա՞ն , պատմէ՛ ինձ սէ՛րըդ լոխկ .  
Անեա՞ն սէրըդ , որ էա ջութե՛րըդ կասրչա  
Կ'ուռեցնէ՛ պեռակներով հանդարտիկ ,  
Եւ որ սարսուռ կու տայ էա ջինջ հայելուդ .  
Լէմա՞ն , Լէմա՞ն պատմէ՛ ինձ սէրըդ լրօխկ :

Անա ջութե՛րըդ կը դողան տենդահար . . . :  
Ըսէ՛ , կուրծ քիզ մէջէն ցըցուող գեղեցիկ  
Ալպեաններուդ դու ձիւնի՞ն ես սիրահար ,  
Կարօզներուդ արդեօք վիզի՞ն պացիկ . . . :  
Անա ջութերըդ կը դողան տենդահար :

Խօսէ՛ Լէման , ձա՞յն տուր ջութիդ ալ քերէն :  
Նաւերէն քող սիրոյ երգե՛րն են կրտաւառ  
Որ իմ սրտիս պէս էա սիրուդ ալ կը գերեն :  
Ա՛հ , վէ՛րք մ'ունիս կասրչա կուրծ քիզ տակ թշուա՞ռ .  
Խօսէ՛ Լէման , ձա՞յն տուր ջութիդ ալ քերէն :

Լէմա՞ն , Լէմա՞ն պատմէ՛ ինձ սէ՛րըդ լոխկ . . . :

1907

## Ա. Հ Ա ԿՆԵՐԳԵՍ ԳԱՍԻԱՆԱՆ . . .

Անա կ'երգես , Գասխանա՛ , պաշտելի՛ ,  
Ու դաշնակիդ սանդհաշարն սպիտակ  
'նա բք մտաներուդ կախարդական խաղին սակ՝  
Հխացա մի մըմուկցնեբով կը հալի ,  
Գասխանա՛ , պաշտելի՛ :

Անա կ'երգես : Չաշնդ կեանքո՛ւտ կը խաղայ ,  
Կանակ-կունակ շրք ունկներուդ կնգրվիբէն  
Յարդոզ վանկերդ ամզոյն հողիս կ'օրօրեն ,  
Ու ես կ'իյնամ երազներուս գիբկն սեա՛ .  
Չաշնդ կեանքո՛ւտ կը խաղայ :

Գասխանա՛ , սեա՛ ստուերն իրիկուան ,  
Երազներու տարտամ գոյնին պէս ազուար ,  
Մութ սեմեկիդ սուտրկաներք բոլոր ,  
Կ'իտէանա՛ն , կը գիեռվեա՛ն , կը հեւա՛ն ,  
Անա՛ ստուերն իրիկուան :

Դաշնակիդ վրայ ճաղիկներդ կ'երսզե՛ն ,  
Կը ամզունի՛ն ճաղիկներդ դէմէ՛լդ Լոյ ,  
Ու սարսուռով ու համբայրով ու խոնկով  
Օձուն շո՛ւնչը բեզի՛ կու գոյ պարտե՛զեն .  
Մտղիկներդ կ'երսզեն :

Ու դուն կ'երգես , Գասխանա՛ , պաշտելի՛ ,  
Ո՛վ Էրմուտիդ , ու դուն կ'երգես մեղմօրէն .  
Ու Չաշնիդ մէջ բղձանոյշներ կը պարեն ,  
Նախբումբով , պաշտամումբով , սիբօ՛վ լի ,  
Գասխանա՛ , Պաշտելի՛ :

Գասիանա՜ . . . Ան վանկե՛րբց հրբատապ ,  
Ան հրբաւէ՛րը շրբնեբուդ կախարդող ,  
Ան երգիդ ենա ալիբ-ալիբ վէտալէտող  
Անանեա կուրծքիդ մեծ քերբուա՛ծը եռյակապ . . .  
    Ան վանկե՛րց հրբատապ :

Գասիանա՜ . . . Ան Բաւ աչքե՛րբց գինով :  
Ան ցնծումի արցունքնե՛րբց բիւրեղէ ,  
Ան սարսուռը , որ մարմի՛նրդ կ՛ոգոտէ  
Զգայնա՛րեան անաշխարհիկ յոյզերով . . .  
    Ան Բաւ աչքե՛րբց գինով :

Գասիանա՜ , Գասիանա՜ , պաշտելի՜ ,  
Ա՛յլ գողքեցուր խա՛ղը ձայնիդ գիւրակամ ,  
Այս վայրկեա՛նն է խորհրդամոյշ լուսբեան ,  
Անք համբոյրի՜ մը մէջ հոգին կը հալի . . .  
    Գասիանա՜ , պաշտելի՜ :

[1907]

## ԵՆՆՐՈՒՆ ՄԱՀ

— Քերթույն բառ — «Անճշ վրտակ»  
Շիւղերու տակ, նիւղերու տակ  
Ո՞ր կը վազես աննըպտակ... :

«Աւարդեր կու լան ջուրիդ վերն»  
Սէզեր կու տան քեզ քիւր բարն»  
Քե՞զ կը կանչեն ծագիկ, տեխն... :

«Լուսնակի ցոյժը ծոցդ ստած»  
Գաշտերու մէջ լայնատարած  
Ո՞ր կը վազես դուն շտարած... :

«Նեանէդ արդէն կարն է, ա՛յ վրտակ»  
Մի՛, մի՛ վազեր, ծովն անյատակ  
Պիտի բազէ քեզ այեաց տակ... :

Վտակն եծծեց — «Թող ամղապարտ  
Վազեն ջուրերս» մի՛, մի՛ տղաւտ  
Արցունք կարէր անոնց սրտում :

«Թո՛ւր, որ երգեմ լուսն ա մտքիկ»  
Խճէ վայր քէ մտն է Լայլ մանկիկ,  
Եւ սիրտնար եմ մարմանդիկ... » :

Ին մինչ քերթույր կ'երազեր՝  
Լայլո՞վ, վրտակը ետագես  
Երգով իր մանը կը վազեր... :

[1907]

## ԳԻՆՈՎ ԱՆՐ

*Եաննի Ապէլին*

Գուն Հրա՛շքն ես , գուն Երա՛զն ես , գուն Սէ՛րն ես ,  
Տարաշխարհի շքնադ ծաղի՛կն ես ազուոր :  
Միսքի՛քական խնկումներով բուճաւոր  
Գուն մբսեղէն խնկրեցրնող տանարն ես ,  
Դուն Հրա՛շքն ես , գուն Երա՛զն ես , գուն Սէ՛րն ես :

\*  
\*\*

Սեւ մագերովրդ սիրէ՛ զիս , գգուէ՛ զիս ,  
Անոնց խորհուրդը պատմէ ինձ առանձին ,  
Որովհետեւ անոնք հոգիս կապեցին ,  
Իրենց ցանցին մէջ կապտեցի՛ն իմ հոգիս :  
Սեւ մագերովրդ սիրէ՛ զիս , գգուէ՛ զիս :

\*  
\*\*

Թաց աչքերդ վըրա՛ս յառէ տրամապէս ,  
Անոնց բա՛յնը ներարկէ ինձ մեղմօրէն ,  
Որովհետեւ քու աչքերըդ ազուոր են ,  
Կորերդամո՛ւ անասունքու շա՛քին պէս ,  
Թաց աչքերդ վրաս յառէ՛ տրամապէս :

\*  
\*\*

Տըզու մը պէս հանգչեցու՛ր զիս կուրծքիդ վըրայ ,  
Հանգչեցու՛ր զիս՝ ու աշտերս կըբաղէ՛  
Քու ձիւնեղէ՛ն բազուկներուդ մէջ գրկէ՛ .  
Ու բող մարմինդ մարմնիս վրայ օտարօտայ  
Տըզու մը պէս հանգչեցու՛ր զիս կուրծքիդ վըրայ :

\*  
\*\*

Ահա շրթներդ կարօտովդ կ'այրին ,  
Ու կը լայննայ արտասուքի շիբ մը ստէ՛  
Իմ մքաստուեք քարքիչներուս շուքիմ ստիկ :  
Անոց վրայ դուն ցօ՛ղը դիր համբոյսիմ ,  
Ահա շրթներդ կարօտովդ կ'այրին :

\*  
\*\*

Բազուկներդ կը գալարուի՛ն , կը դառնա՛ն ,  
Տենչին կըլա՛կը նայուած էրդ կը բալէ՛ ,  
Որովհետեւ էու մօ՛ւր հոգին գինով է ,  
Սիրախառնօ՛ր գիշերներուն պէս գտրման . . .  
Բազուկներդ կը գալարուին , կը դառնան :

\*  
\*\*

Ժա՛մն է , աղու ո՛ր , երանութեան ժամն է սա . . .  
Շրթներուս վրայ դիր շրթունքներդ բոցէ՛ ,  
Մտոցի՛ր կեանք , աղու որ աչքե՛րդ ա՛լ գացէ՛ . . .  
Ի՞նչ , կ'արտասուե՛ս , ու յուզումե՛դ կը դադա՛ս .  
Ժա՛մն է , աղու ո՛ր , երանութեան ժամն է սա . . . :

[1907]

## ՎՆԲՋԱԿՈՅՍ

Վերջարյս է. կը բախմ. հովը վայրագ կը փչէ.  
հտովեր է լրնակին կուզուտակ սի'րտը ազոտը  
Հովին շունչին մէջ ընկնաւ՝ գանգակատան երգը չէ՞  
Որ ստրկուան կը պատմէ. ինն մեներդ մը սգաւո՞ր :

Հեռուն ծառեր կան տեղ-տեղ՝ ափունքն ի վար լնակին .  
Տերևաթափ, հազմակո՞ծ , անոնք կանգներ են հըրու .  
Ու երդերնին դէպի ջուր դողդղալով կը հակին ,  
կարծես հազա՞ր գնդամիւսներ ունին լընին պատմելու :

Անդի քերէս ծռէններ՝ հովէն տարուած անդադրում՝  
Յամէն կ'անցնին հույ տալով սարին , ծառին , լնակին ,  
Անոնք կ'անցնին հալածուող անուրջներու պէս տրտում ,  
Չը հասկցուա՞ծ բաներու ազուորու քեամբն անմեկին :

Վերջարյս է. կը բախմ. հովը վայրագ կը փչէ .  
Միտարցող տմայերու սառնութեան մէջ մտրտարի ,  
Հարկունին վրայ լուս , արեգակին ցուէը չէ՞  
Որ այսօր սպ' ինչպէս միշտ՝ դողդղալով կը մարի :

Թայց ի՞նչ տրտում վերջարյս : Երկնէն վրայ աշունի  
Ո՛չ արեւի բիրազնեայ շառախղներ բըրբըռում ,  
Ո՛չ նրանցներ բոցավառ , ո՛չ երակներ ծիրանի ,  
Ո՛չ խոկ երիգ մ'սոկիէ եզերքն ի վար ամպերուն :

Անշրջագիծ , անարճ . սասած ծովու մը նման՝  
Հորիզոնը համօրէն գորշ անհուն մ'է կապարի ,  
Ուր աշնային օրերու տժգոյն արեւն անսահման  
Զգալտարար կը հալի՛ , կը տարտամնա՛յ , կը մարի՛ :

Ու իրիկունն է արդէն . եսզ ու պիտ կը նեւան .  
Երազներու գոյնին պէս՝ մութն իր իողը կը բափէ -  
Հեռա՛ւէ հեռու , մեկնա՛նոյ տրամուրեան մէջ իրիկուան .  
Ուշ մնացած քոչուսն մ'է որ զէպի սար կը շտապէ :

[1907]

## ՍԻՐՈՅ ԱՂԲԻԻՐ

Անտ՝ կու գամ երջանկու թեան ակերէն :  
Արիւնըս դեռ երագօրէն կը հեւայ ,  
Ու արցունքն արտեւանուն Կ'այրեն :

Ազրի՛ւր , ազրի՛ւր , ինչ կըրնուանքով տենդագին  
Նրկարեցի թշուառ շրքնն՝ըս ակիդ ,  
Ու ի՛նչ սիրով բնկեցի ջո՛ւրրդ անգին :

Ոհ , կ'ուզէի մընալ յաւէտ ակիդ էով ,  
Նիւար Ռակատս կոթնցընել էու քարիդ ,  
Թազուիլ ջուրիդ երջանկու թեա՛ն պատանքով :

Ու կ'ուզէի հալիլ կարծ էիդ մէջ անհետ ,  
Էոյ՞՞ մարմնայդ մէջ կարի՛լ մ'ըլլալ , կէ՛տ մ'ըլլալ ,  
Նրզե՛լ , հեւա՛լ , քեզի նրման , քեզի հետ :

Ի՛նչ ճագութիւն կար մարմինիդ մէջ համակ ,  
Ի՛նչ կ'ըսէին ալիքներդ վագելով ,  
Ու ի՛նչ կըմայ՛ք կար փոխութիդ մէջ ներմակ :

Շրքանքըս դե՛ռ քեզ կը փնտռեն տենդագին ,  
Ու երատապ աշտերս վար մեզմօրէն  
Նողկըզուով կը սահի ցօ՛ղը կեանքին . . . :

Անտ կու գամ երջանկու թեան ակերէն . . . :

1908

## ՔՆԱՆՈՂ ԱՂՋԻԿԸ

Մնդստներու յիւրական փրփորին մէջ սպիտակ՝  
Տեսայ որ ան կը մրտփէր՝ ինչպէս կարիւ մը ցօլի ,  
կը քնամայ յուշօրէն , շուշանի մը շուքին տակ ,  
Բիւրեղ մարմինը զինսով երազներով իր յլոյի :

Անսխալ կապին տակ աչէիքն կը հօդէի՞ն կնոպուտակ ,  
Մերկ ուսերէս վար կարծես բերել արշաւ մէր դօլի-  
նս ալեվէտ մազերու խարտիշտգեղ Գոյին տակ  
Կեղեցէք իր դեռտեսն , փոքրիկ լանջքը կաստողի : : :

Այսպէս մտքին մէջ փստամ , գիցուիի մը պէս կին ,  
Չես գիտեր ի՞նչ մ'ունէր ան պաշտելի ու ստանոր ,  
Դեռափրիք ազգրկան իր մրտփին մէջ լոյին :

Ու իր շունչին մէջ համակ անբջանքի , համբոյքի ,  
Կե՞՞՞՞՞ շի ձձուած բայրերու պտտարայ մէջը կեշտօրօր : : :  
Ո՞՞՞ Բնացօղ կիրճերէն ծարօղ նեկատճը վայրի : : :

1908

## ՍԻՐՈՅ՝ ՄՐՄՈՒՆՔ

Անոնք գացի՛րն խորհուրդով ու գաղանի՛քով բեռնաւար ,  
Գացի՛րն նուեքք սիրոյս իմ աչկերուս սաջեւէն ,  
Քըստ կնին վեր , դէպի մո՛ւր- եզերքնէքը հեռաւոր ,  
Առաջատանե՛րը գինով մայրամուտի գաղջ հովէն :

Իւ սեսայ որ , կիմաւորց դիցուելի մը պէս աղուօր ,  
Իրենց ծինի անարատ սրբօրեան մէջ կամօրէն ,  
Թեւեքնին վեր , անծանօ՛ր ավտնէնեքու ու խտաւօ՛ր ,  
Անբշամէրս կարսպնե՛րը ստեղծան յամբօրէն . . . :

Իրիկուն է : Կը դիտեմ ես լո՛ւյժ անուանը ջուրի .  
Հովը լրօիկ կը պատմէ ինծի յուշէնք երջանիկ .  
Իւ անապատօ՛ւմ խորհուրդով անստեղծան ջո՛ւրը կ'ուռի :

Քար ու փրփուր ասին վրայ կը կամբօւրտին իմ առջիս . . . :  
Ես կը գիտեմ հեռաւոր հորիզոններն ուր լսի՛կ  
Գացին նուե՛րը սիրոյս ու կարսպներն անաբջիս :

Անոնք գացին խորհուրդո՛ւյ ու գաղանի՛քո՛ւյ բեռնաւար . . . :

[1908]

## ԷՏՐԼՎԷՅՍ

Պատիս վրբայ անթուսուկ , մունջ ,  
Գամ մը մէջքիդ՝ կը մտածես ,  
Կը տոգունիս , կու լաւ կարծես ,  
Էտրլվէյսի ո՛վ վրտիս փունջ :

Թառամե՛ր են բերքերդ բոլոր -  
Հիւժեր է ցո՛ղրդ տրամօրէն ,  
Ո՞ր դժբախտ ետ՛վք սարերէն  
Քեզ հոս նետեց Քայլամօլոր :

Մտղիկներուդ գոգը վայրի  
Ու բերքերուդ մէջ զայտարան ,  
Լենհա՛ս , կրտա՛րաւ բարձունքներուն  
Հիւսնոջ կտրօ՛տն է որ կ'այրի :

Ու կ'երակե՛ս դուն անշշունջ ,  
Գամ մը մէջքիդ , աւ կ'ոյրի :  
Գունատ բախ՛շրդ մտիկի ,  
Էտրլվէյսի ո՛վ նիւար փունջ :

[1908]

## ՊԵՏԻ ԲՊԱՍԵՄ՝ ...

*Պարկի վերադ զհաց, հա՞ր, հա՞ր :*

Նրե՛ք տարի : Դեռ կը սպասե՛մ ես իրեն :  
Ահա տարաւամ հորիզոններն հեռաւոր ,  
Ահա նամբամ որ կ'երկարի տրամօրէն .  
Լսիկ նամբան որ զայն տարա՞ն մեմաւոր :

Ու ահա հա՛ն գիւղին վերջին տունը ցած՝  
Որուն հոսին՝ հոգեւին ծառին խով  
Երկա՞ր, երկա՞ր ես մնացի էարացած  
Ու իր մեկնի՛լը դիտեցի սրցունքով :

Երե՛ք տարի : Այս հէզ նամբուն եզրն ի վար  
Երե՛ք անգամ ծընուն մարդերը դաշտին ,  
Երե՛ք անգամ ձիւնի վար իլն հողմնավար  
Անձայն հիւսեց անեց պատանէ՛ր ցրտին :

Յոսա՞լ, յոսա՞լ վերադարձի օրերուն ,  
Բայց ա՞վ իրեն սիտի երբար պատուելու  
Թէ երկրի մար մէկ անկիւնին մէջ հեռուն ,  
Եւ կը սպասե՛մ իրեն՝ սիրոյս խմ երևու :

Երե՛ք տարի : Մուր ձայն մը կայ անդադրում ,  
Իմ վիրտուր հոգւոյս մէջ չա՛ր ձայն մը կայ ,  
Լացո՞ղ ձայն մը որ գիշերիս մէջ տրտում  
Կ'ըսէ ինձ . « հե՛նդն ողջիկ , ան չի սիտի դայ » : » :

Ա՛խ / կը նսնչեմք էս քողովի ճակնրդ / վի՛շտ /  
Ստիպան ի գո՛ւրդ, ա՛յն է իմ վերը՛ն նքսեմ,  
Գնա՛ պատմել Տարիներն ինք էն միջո  
Պիտի սպասեմ, սիտի սօրսեմ, սպասե՛մ ( ) :

[1908]

## ԺՊԻՏ

Յանկայարոյց ու միամիտ  
Բոյրի մը պէս տարտաօրէն  
Հողիբա մէջ կ'իջնես նարէն,  
Ո՛ր՛կ կանացի միսքիք ժըպիս :

Մուք բաժակիդ զոզը վայրի  
Հագար բոյրեր կ'եռան գինով,  
Դուն ի՞նչ ունիս, որ հասնումով  
Խարբիչներուդ վրայ կ'այրի :

Անցադանապահ վանկերդ տէն  
Սիրով, տենդով, ցաւով յըզի  
Գիշերներուն՝ զաղսագողի  
Փլտտակնե՛րը կը սրտամեն :

Ու ամբարիշտ խունկի մը պէս  
Անուրջի մը պէս տարօրէն,  
Այիքնե՛րդ զիս կ'ողողեն,  
Կարծես հողի՛ս լացնել ուզես . . . :

Անս գերի՛ն եմ երպումիդ .  
Մեռ աչքերուդ մաքը բոյր  
Ձիս կը վարէ Բայրամօլոս . . .  
Ո՛ր . . . ո՛ր աշտպէս, տե՛նդ ժըպիս . . . :

[1908]

## ՀԻՆ ԵՂԱՆԱԿ

ՏԻԿ ԱՆՔԵՂԵԿԻՆ

Այս գիշեր երգ չը հոգեցունց  
Հովին մէջէն՝ հեռուէն հեռու՝  
Ջլուհատ տրտում նամբաներու  
հար անբջանէր արբնցուց :

Ես մեկնուօր ու տրտմանակ ,  
Քեզ կ'ունկնդրեմ պատու համէս  
Որ արօր էի մ'ոյսր էին պէս  
Կ'արձագանգես , հի'ն հղանակ :

Արուեստ շունիս , իմաստ շունիս ,  
Կը կրկնուիս դուն անդադրում ,  
Ու ձիւնին հետ դանդաղ , արտո՛ւմ ,  
Դուն օտարութիւ կը օտարանիս :

Շնչատ մարմինդ կը դողգոջէ : : :  
Վանկերուն մէջ ամզոյն , վախտ ,  
Ու յանկերզիդ մէջ միամիտ  
Սպրեկուն իտպ մտեերզը չէ : : : :

Կը կրկնէ հովն աննպատակ  
Արտաօհներդ ծառին : սարին ,  
Ը՛նչ կը սրտումես դուն գիշերին  
Որ կու յայ մայրը հեռէիդ տակ :

Այս իրիկուն , ձիւն իրիկուն ,  
Հին եղանակ մը հոգեցունց .  
Մոյլ երազանքը արբեցուց  
Մութ ամայի նամբաներուն :

Երգը մեռա՞ւ հեռու սնկետ .  
Բայց ա՛յդ չափով , այդ յանկերգով ,  
Պատուհանիս գիշերին քով ,  
Հոգիս կ'աւ յայ դեռ երգիւն հետ . . . :

[1908]

## ԱՅԳ՝ ԳԻՇՆԵՐԸ

Ո՞վ մտցնել պիտի տար այդ գիշերն հիւանդատ ,  
Քոք հեռուստոք կզգիի մը ավերածն վրայ թաղեցի :  
Անա՛ աշխա առջեւն է , կը տեսնեմ մա՛ւրը տեկոտ ,  
Խովափը լերի ու ձերուկ եզրեւանին փողոցի :

Ու ո՞վ ըստ այդ կընոջ , որ այդ պահուն , միմա՛կ , հաս ,  
Իր քեկեզին մէջ ներմակ , ձեռներն կուրծ էին խաշացի ,  
Հեկեկալով առջեւէս տանէր ստուերն իր կրքոտ ,  
Վայրա՛գօրէն մեղանուշ ու արամօրէն կանացի . . . :

Անկէ ի վեր որբա՛ն խիկո , որբա՛ն մրցիտ ու քրէիջ :  
Սիրոյ , կիրէի ի՞նչ յայրսա սրասրտագնեք անպատում :  
Ու բանի՛ կիմ իրենց թիւք նրաշէներո՞վը մոզիչ :

Բայց ան հո՛ն է , կուրծ էիս տակ , լացոյ կի՛նը անխնայ ,  
Հեկեկալով ան յանկարծ կ'անցնի մութին մէջ տրտմա՛մ :  
Ու մութն հո՛ն է , կուրծ էիս տակ , որ կը լայննա՛յ , կը լայննայ . . . :

Ո՞վ մտցնել պիտի տար ինձ այդ գիշերն հիւանդատ . . . :

[1908]

## ԵՐԷԿ ՔԻՇԵՐ

*Սր. Լենա Դե Կոսմիս/ն*

Լսեցի՞ր դուն երէկ գիշեր արտուհանէյ .  
Երբ սէրերուս գիշերամուղ գեւերուն հետ .  
Ու սուգերուս հեղաներուց հետ խօրագար .  
Մ'աշքի՛ն վըրայ . ձիւնի՛ն վըրայ . երբ խօլարար .  
Երբ հեղնարար կը վագէի ու կու լայի .  
Երէկ գիշեր , սառ մ'աշքերսն վրայ ամայի  
Հեծէր Բայիս՝ Բու երգերուդ մէջ գուարքսն՝  
Լսեցի՞ր դուն . . . :

Ու դիտեցի՞ր երէկ գիշեր վարագոյրէյ .  
Երբ տանջու՛ող , շի հասկցուած քամիին հետ .  
Ու խուարիմ ոգիներուն ալ հետ քոլոր .  
Տառապանքիս նամբաներէն Բայամուր .  
Երէկ գիշեր մութ պատուէրից երբքը հըլս՝  
Կը աննէի հեռուոր փո՛ս մը քաղելու  
Սրտիս զագի՞ր դիակը դե՛ս տա՛ք , տրտիտն ,  
Դիտեցի՞ր դուն . . . :

Ու լացի՞ր դուն արտուհանիդ Բոյ ինքնիքն ,  
Երբ տրտօրէ՛ն , ու հեղնօրէ՛ն , վաշքագօրէ՛ն .  
Իշնոյ ձիւնին ու ուռոյցքին մէջ քամիին՝  
Քափառայած Բայիքս սնիրն կը Բաւէին  
Օ՞ր մը նամբուս վրայ հանդիպա՛ծ ըլլալու Բեզ . . . :  
Մ՛ , դուն որ մա՛ր կը ծնանիս ու քո՛յն կ'երկնես .  
Երէկ գիշեր վարագոյրիդ ետին արքուն ,  
Չի լացի՞ր դուն . . . :

17 Յուլիս 1908

Լօզան

## ՊԱՏԱՍԽԱՆՆԸ

Պատասխանը դեռ չը գրեց քղբիկիս ,  
Ուր արամա բեան հապաղի մը մէջ գիճով՝  
Գրբի ամբո՛ղջ իմ սէրս , ամբո՛ղջ իմ Հոգիս ,  
Ու դրկեցի վարամուճո՛վ . յագումո՛վ :

Ըսի իրեն թէ սիրտս իրմո՛վ է ապի .  
Ու գիշերներս իր երոզով օրորում ,  
Թէ կարօտի վայրկեաններուս դառնալի՝  
Ես կը սպասեմ՝ վերադարձի՞՞ օրերուն :

Ըսի իրեն թէ յաշէերբս կը քոչին ,  
Կը բեւաճին իր սղաշտելի դէմքին խով .  
Թէ բաժանման արտո՛ւմ վայրկեանը վերջին՝  
Աշէերբս դե՛ռ կը սղատորէ արցունքով :

Ըսի թէ ես գիե՛տմ եմ իր հայտածքին ,  
Թէ կախարդոյ իր աշէերուն մէջ ծաւի՝  
Ճաշէս սուգի՛լ կ'ուզէի ես արամագին ,  
Շքբունքներս իր համբոյրի՞՞ն ծարաւի . . . :

Ու քսի դեռ ինչ որ օւնէի օխտատոր՝  
Ստուերանոյ բանաստեղծի իմ ետցիս .  
Պաշտամանքներ՝ յա , արտաստ քներբս քոյոր . . . :  
— Պատասխանը դեռ չը գրեց քղբիկիս :

Կը կարծէ՛ի թէ յագումէն պիտի լա՛ր  
Ու համակրս պիտի տանէր շքբանքին ,  
Կը կարծէ՛ի . — սյնեա՛ն գոյրով ու սէր կտր  
Իր երածեշտի համբոյրին մէջ տենդագին :

Թեքեւս եկզնեց իմ հասաչնե՛րբս երկչատ,  
Որոնց ամբո՛ղջ հոգիս յամճնել կարծեցի .  
Բառերուս վրայ յեքեւս խնդա՛ց ան պշրտս  
Եր ննկամիս ժրպիտովը կանացի . . . :

Ու մտածե՛լ քէ շատ չանցաւ ւոյն օրէն  
Ուր պաշտօճիս առարկայ , դեռ ան բօլս էր ,  
Նքր աշերը կէս մը փակած , մեղձօրէն ,  
Նրչանկու բեռն բողբը երազներ կը հիւսէր :

Ու մըտածե՛լ բաժանումի իր յետին .  
Աւա՛ղ , յետի՛ն համբոյրիմ վրայ սիրակէզ .  
Նքր անկարող իշխելու ի՛նք իր սրտին՝  
Գլուխը կուրծ էրս՝ կը հեծկլտա՛ր տրդու պէս . . . :

Ո՛վ կրնոջ սիրտ , պաշտամունե՛ով , արցունքով  
Ու կեզծի՛նով երաշակեքուտած սի՛րտ ազուտը ,  
Ուր կարկաչող սիրոյ չ՛հնա՛ղ սկիւն չո՛վ՝  
Մտուցու բեռն անցո՛ւնկը կայ ահաւոր . . . :

[1908]

## ԵՐՊ ԵՐՊՈՅ

Նրա՞ղ , տեսի՞լ , անգոյ ստուե՞ր մ'աննոցի ,  
Ճտագայրի , վրոխարի խա՞ղ մը տարաւմ :  
Քմայապաշտ ծաղի՞կ մ'արգիօժ ցընարքի .  
Քու մշուշտ գիծերուդ ի՞նչ անուճ սամ .  
Նրա՞ղ , տեսի՞լ , անգոյ ստուե՞ր մ'աննոցի :

Քու կապոյտըդ զնիս , աղու՞ր ջուրերու  
Երեւոյնն անբշտնքիմ է հանգոյն .  
Իւ էու կարմի՛րըդ Պէնկալեան վարդերու  
Երազամսձ կարմըրու քեան պէս տժգոյն .  
Գոզմ աշերուդ կապոյտն ունիս ջուրերու :

Արցունքիդ մէջ հաշկաղներ պար կը դառնան :  
Այդ ի՞նչ հեշտանք ու շքքեկուդ մէջ կ'ըմոցես .  
Շունչըդ գինձ'ի է հովերու պէս դարնան ,  
Վայերդ տարփատ՝ աղբիւրներու երգին պէս :- :- :  
Արցունքիդ մէջ հաշկաղներ պար կը դառնան :

Կը հմայեն զիս էու աչքերդ , կը շոյե՞ն .  
Իւ յարմինէդ ծորոց խունկը մեղու՞ր .  
Աւելի էա՞ղցր է Քանանու գինիէն :- :- :  
Հտգարբարեան աշս պատարա՞զն է , աղու՞ր .  
Թէ՛ լս՛յձ աշերդ , որ մօր կոզիս կը շոյեն :

Հրաշագո՛յ :- :- Ո՞հ էու անյրիդ բիւրեղէ ,  
Արունքներուդ տարաւացո՞ղ ձիւնն երաշէ՞կ ,  
Իւ անան՞ւն ցոլքը որ քնդ կ'ոզողէ ,  
Մ'որքիդ բա՛ճո՞ն զանգուրներուն խարճը չէկ :- :- :  
Հրաշագո՛յ :- :- Ո՞հ էու իրանդ բիւրեղէ )

Տեճչերուս վրայ պիտի հակիմ այս գիշեր  
Որ բազուկեն՝ րբս չը փնտսե՛ն քեզ իմ քով .  
Սիրտս ո՛ւր էր որ կուրծքէդ ոչինչ չը յիշէ՛ր  
Մինչեւ առտու պիտի հալէ՛ր արցունքով . . . :  
Կիրճերուս վրայ պիտի հակիմ այս գիշեր :

Ի գո՛ւր : Հագիս քաղուի՛ր կ'ուզէ յուլօրէն  
Ստինքներուդ մտերմութեա՛նը մէջ կոյս .  
Ու անուրից սրտը մէկ ծալքը նսրէն  
Գիտեմ որ զիս պիտի տանջէ մինչեւ լոյս . . . :  
Դու մէ՛ջդ հոգիս քաղուիլ կ'ուզէ յուլօրէն :

Տժգոյն աղջի՛կ հիւսիսայցի աչքերով ,  
Կապերուդ վրայ ու բիրբրուդ մէջ խոնարհ  
Այդ ի՛նչ աննստ երանութիւն , ի՛նչ զորով . . . :  
Ո՛չ մէկ արգանդ քե՛զ պէս երաշխ չը ծնաւ ,  
Տժգոյն աղջիկ հիւսիսայցի աչքերով :

1908

## ԶՂՋՈՒՄ

Ծրէկ գիշեր հեշտանքի պատարագէ մը վերջ յոյլ -  
Կը դիտէի յափրացած օրունքներու գիծը բոյլ -  
Կը դիտէի սեղանիդ իրերն ամէն ցիրուցան ,  
Ճանեայ , սրտակ ու մեռած մագի խորճեր ալ դեղձան :

Սեմեակը ցուրտ էր ու մուր , դուրսը եռվն էր սրտմնաւոյլ  
Նուիրումէս յոգնաբեկ՝ Երազանքի մը մէջ ծոյլ՝  
Զգացի որ սրտօրէն ժտածումն՝ ըրս անձայն  
Պահ մը ձիւնէ անլքիւիդ սղորկ ձեւէն հեռացան :

Կը խորեւէի քէ ինչ որ մեմք վնմտի մէր կ'անուանենք ,  
Մուր կիբէնրու յագեցման պարզ նախարարն չէ՞ր նեմք -  
Ու զարդերէն մերկացուած կինը անօրոց էզը չէ՞ր . . . :

Այսօր դարձեայ տեայ բեզ ու հակեցի խմ աչքեր ,  
Ա՛յնքան վսեմ էիր դուն առտուածու բեանդ մէջ շքեղ ,  
Ու ա՛յնքան վառ էի ես խորհուրդներու մէջ սրբեղ ,

Ծրէկ գիշեր համայնի պատարագէ մը վերջ յոյլ . . . :

[1908]

## ԱՂՋԳԱՆ ՀՈԳԻՆԵՐ

### ՆԱՄԱԿԸ

Սէսգիշեր է- ես կը գրեմ ինչ նորէն :  
Չեմ գիտեր ի՞նչ միտքիմ խորհուրդ մ'է անուս  
Որ պիշնրին մէջ սիրոյս մութ դաշտերէն,  
Չեմքր ձեռքիս՝ կը տանի գիտ սրբու պէս,  
Հեռու է, հեռու, կամաններէ անհամար,  
'Իէպի հո՛ն ուր անուրջիս մէջ կանացի՝  
'Քու ստուերիդ բնակութեանը համար  
Առասպելին գրեակաները կանգնեցի . . . :

Սէսգիշեր է- ո՛չ մէկ շշուկ, ո՛չ մէկ կեանք :  
Ես կը գրեմ- յոտ բեան մէջ մեռելի  
'Իրիչս է որ սրտիս կու տայ արագանց .  
Օ՛հ, մտերիմ, մեծամոլ ձայն սիրելի . . . :  
«Ենդն սիրուի» . . . կը հծծէ ան անդադրում,  
Ու պատիս չոր էտրլվայսներն ալ կարծես  
«Ենդն սիրուի» . . . կը յանկերգեն ինձ արտում,  
Անո՛նք գոր ինչ ենտ քաղցինք, մտցա՞ծ ես :

Մտցա՞ր նաեւ մեր Մեծ Գիշերը վրսեմ,  
— Բայց ինչո՞ւ սիրտս ախտան ուժով կը արտիէ —  
Վարք մտն էր, իր երգը դե՛ռ կը լսեմ,  
Այսիաններուն վերը կո՛ղն էր սատափէ . . . :  
Պառչումէն կ'երկարէր ձեռք մը նիտար  
Որուն վրայ՝ անհուճութեան՝ երկնային  
Նրկու շրթունք կը վառէին տենդաւար . . .  
Չեմքր իմս էր, շրթունքները քո՛ւկդ էին :

Ու կը տեսնես որ գրքիչքս կը սարսուռայ .  
Ես հիւանդն եմ ինն յուշեհրուս , կը մեքես ,  
Այս խոնար քի՛՞՞՞՞ր նամակիս քուզքին վրայ :  
Արցունք մ է որ ինկուս հիւսա աշեհրէս . . . :  
Քախար մեքժեց ինչ որ սիրտերն ուզեցին .  
Դուն քու նամքէդ քուէ միևակ ու կըլուս .  
Քենէ հեռու , քենէ անգէտ առանձին ,  
Ես միշտ հոս եմ , քե՛՛գ տենչալու , քե՛՛գ լալու . . . :

Պիտի սիրեմ քեզի աչսուէս միշտ հեռուէն .  
Աւա՛ղ հեռուէն . դե՛՛՛՛՛՛՛՛ն վայրկեան մ՛ալ , միմչեւ որ  
Հոգիս երբայ երազներուս դաշտերէն ,  
Առասպելին դղեակները հեռաս որ :  
Ու կը վակն ին արգէն աշեհրս արցունքով .  
Նախագգացում մը կ'ըտէ ինն լիայոյս .  
«Պիտի գտնես գայն այս գիշեր ակին քով» .  
Ու այն ատեն . . . Ա՛՛հ այն ատեն : . . Միմչեւ լո՛՛՛՛՛՛՛՛յս . . .

Գիշեր քայի , դո՛՛՛ն , նաւագայրն արեւուս :

[1908]



## ԶԸ ՀԱՍԿՑՈՒԱՐՆԵՐ . . .

Չը հասկցուած երգի կմտիւմ մ'է հոգիս  
Աննկրդաշնա՛կ, զպարուո՛ղ միչ մը վաշտի . . .  
Գա՛նն ապստա՛ծը չես հանչնար իմ առդիս .  
Ու աչհերուց ե՛րզը կ'երգես ինձ բարի :

Ու երբ զուտ'ըք ամէն բանի կը ժողտիս,  
Ես կը փակեմ կապն աչհերուս որ կ'այրի՛ .  
Թափառելո՛ւ համար մութիմ մէջ սրտիս .  
Ուր երկիւզած արհաւի՛րքն է հարաշրի :

Գա՛նն յաչհերուս հո՛ն սանդուխներն անկո՛խ . կո՛չս .  
Հա՛ն ցաւերուս լինը որ մո՛ւր կը օտրտօյ .  
Հո՛ն դիտապատու եկզ հաշտացնե՛րը սիրուս՝

Կըբանիքի կամարմենբաւ ներժեց ցա՛ծ .  
Հո՛ն . . . Գե՛տ ինչե՛ր . . . Չուարք ա՛ղջիկ , սրանց յիրտ  
Թէ գիտնաշիր՝ պիտի յաշի՛ր անկատկած . . . :

[1908]

## ՅԲՆԷ՛Պ, ՋՈ՛ՒՐ

Ո՛վ պիտի երգէ, Կուսնիստ ոսնակ  
Կեանքիդ միամիտ սազը, մասա՛դ ջուր,  
Որ լս՛յճ գայլաչլի մը պէս շարունակ  
Կը վրժիբիս, կ'երբայ դաշտերուն մէջ ուր  
Գարնի՛ք դարերով ե՛րգդ է գոհաւնակ :

Ո՛վ պիտի սրամէ վազներդ մշտուր  
Վայրի վարդերու երազանքն ի վար,  
Ո՛վ պիտի ցոյց տայ փրփուրներուդ խոր  
Հեւ ի հեւ կեանքիդ սէրերն հագե՛վար,  
Տարփոս սէրերու շոյանքն ալ բուր :

Լառ անբշտնէի սրտուն ցոյցաչլին ,  
Ո՛վ պիտի սրամէ խիններուդ լեզուն ,  
Ու հե՛րարունակ սէրն ուսննիմ  
Երբ մութ գիշերով իրեն ազագուն  
Ոտները փախչող հոգւոյդ կը հայլին :

Միամե՛ս վրասկ, դարերէ ի գար  
Դուն մամոսս նամքէդ կ'երբայ անմուր,  
Ու երբ կը մեռնին շարքդ անմխրար՝  
Դարնայնի գոյն-գոյն ծաղիկներդ բուր ,  
Երկու Բարի մէջ կ'երգե՛ս անդադար :

Երնէ՛կ Էեզ, վաս՛կ, մեռնիդ շունիս դուն -  
Արցունքէ՛ մարմինդ կը վարես անվերջ,  
Գիշերներու մէջ միայնա՛կ արթուն ,  
Անսկի՛զբն . անվե՛րջ, վախ փռոյդ մէջ  
Կ'երգես / երնէ՛կ ջուր , վախնուն շունիս դուն . . . :

Ու երբ աչա տողերն մբոսող նիւար  
Ձեռքէն օր մը լո՛ւկ պատ մը հող ապրի :  
Ուրիշ քերթող մ'ալ՝ ինձի շտի շիւար՝  
Պիտի գոյ հարկաւ երգերոյ վալլի :  
Յանգի + շտի տակ աննկու համար :

Կի՞նչ յաւերժօրէն կեանքո՞ւտ , գոտարքօ՛ւն ,  
Պիտի կարկաշէ՛ քա չուրդ մշտուշարժ՝  
Հեզնելոյ արուեստն ու կեանքը մարդուն . . . :  
Ո՛վ անմահութեան ատուե՛ր գեանաճարչ -  
Վասո՛կ , կրնէ՛կ քեզ , մեռնիլ շունիս դուն :

1908

## ՀԱՄԲՈՅՐԸ

«Հողի՛ն, գա՛նն, հո՛ւն . . .» հեկեկոց ձայնը լալէն :  
Գիշերն ուշ էր : գաղջ գիշեր էր Ապրիլի .  
Իր գրկին մէջ բռնակն սոսմ սխրալի՛  
Թուփերն ի վար ջուրը կ'երբար հեռալէն :

«Հողի՛ն, գա՛նն, հո՛ւն . . .» : Ու տեսայ որ ոչ կետու՛ր ,  
Գետտիին մօտ , յանկարծարա՛փ , ո՛ր ժգնովին ,  
Հովերու պէս որոնք իրա՛ր կը ձուլուին ,  
Երկու ստուեր կը նետուէին իրարու . . . :

Տարօրինակ ի՞նչ ունէր օդն այդ գիշեր  
Որ գեռ կարճէիս տակ կետէն ունիմ սարսուռի ,  
Ու բիրերուս մէջ խոնաւ կէ՛տ մը կ'ուտի . . .  
Ես այդ գիշերն ստանց յոյգի շեմ յիշեր :

Ու կը տեսնեմ , ուշ էիս առջին կն , տես՛  
Իրար ձուլումս , անհակառի՛ւ , տենդագի՛ն ,  
Բերան բերնի , հուժկու բազու՛կը մէջէին ,  
Ու մտգերու ձուլը որ լա՛յն կը դողայ . . . :

Օ՛ր , երջանիկ տարիք ու մարդ կրնայ գէր  
Տա՛կ համբոյրի մը անհունին մէջ մտնալ  
Դոյսը թի՛ւնն ալ , օրեղե՛րքն ալ , ինքզի՛նքն ալ ,  
Ու աշխարհէին ժպալիլ անփո՛շր ու անգէտ :

Օ՛ր մը սիրոյ ծաղիկները կը դեղնին ,  
— Ե՛րբ անբաժան եղան փուշկը վարդէն ,—  
Պէ՛տէ է տմնիլ , ցարը բնայի՛լ - ու արդէն  
Քիչ յետոյ ժա՛մն է խորհելու սե՛ւ հողին . . . :

« Զագի՞ւ, գո՞ւն, հա՞ւ . . . » Երկա՞ր, երկա՞ր Բարսեղ  
Այդ պիտի՞ն մէջ, բերան բերնի, անձնուէ՞ր :  
Երեւոյ շունչերն կարծես իրա՞ր յանձնուէր,  
Ա՛յն էան սէր կար աշոյ սրտտու՞մին մէջ անձույն :

Ու ես չբռնի՞, ու ես անշարժ . երկիւղա՞ծ .  
Կը նայէ՞ի իրեւոյ երկա՞ր, ու վաղուտ՞ն  
Կը խորե՞ի, յաջո՞րդ վաղուտն, ու մահուա՞ն . . .  
Որ պղտցի որ էս բի՛նքս գողաց :

[1908]





## ՏՐՏՈՂԻՄ՝ ՈԳԻՒ՝ . . .

(Սիրերգ)

Թագաւորանոց նամբուս վրայոց քերքնդի .  
Տրտու՛ւմ նզի , սնա դարձեալ զրտայ քեզ .  
Հս՛ն ուր քեզի օր մը մինա՛կ ես յողի ,  
Քարին վրայ , աղբիւրին մօտ , կը յիշե՛ս :

Մեր հրածեղտի օրէն ի վեր դուն աշտակ՛ս  
Հետուն յառած մուր աշխերդ սեւածիր՝  
Սպասեցիր նամբուս վրայ սրամազէս ,  
Ու արցունքիդ լոխկ ե՛րգը միշտ լացիր :

Ես հեռացա՛յ տարտմին մէջ խօլտբար ,  
Իմ երագիս նամբաներէն անդազբում ,  
Գիշերներու հովին նման խօլտբար ,  
Վերջալոյսի՛ր քոչուններուն տէս սրտում :

Ու վազեցի — անուրջներու ախտաւոր —  
Թաւշին վրայ կեանքի ծիծղուն մարմանդիմ .  
Ու վերքերու ծաղիկները ախտաւոր  
Տարի մինչեւ հորիզոնները մուրիմ :

Ես խոշոցայ նսիրումէ՛ս անկողտար՝  
Հս՛ն ուր նիւտ հաւազայր մը կայ լոյսի .  
Հս՛ն ուր սիրոյ վրախտ երգ մը կը դագար .  
Հս՛ն ուր զօղոջ ծխածան մը կար յոյսի . . . :

Ու քեւտփեկ տես Վեզի կը դառնամ  
Երջանկու քեան համբաներէն յետագարծ .  
Տրտտ'ում Ոզի . հոգույս միակ բարեկամ ,  
/Կուն իրական . դուն նշմարի'ա . դուն անդա'րծ :

Ձեռքերու մէջ դիր ձեռքերդ մտնարոյր .  
Ու կազդէն շրջուններդ շրջունքիս ,  
Երակներու մէջ՝ էու շունչդ արմատայր .  
Արցունքներուդ բիւրեղին մէջ՝ իմ կազիս . . . :

Տրտտ'ում Ոզի . բերդ քեիս գալստա'ւն .  
Համբոյրի մը անհունին մէջ արգաւէտ ,  
Միք ցաւերուն . արցունքներուն . վերքերուն  
Պատարագը պիտի տանենք Վեզի կես . . . :

1908

## ՄԱՀԱԶԳԱՅՈՒՄ

Այսպէ՛ս, այսպէ՛ս... Անուշ, անուշ սիրական  
Մ'օտեցուր մանրը մաանրը մանկական  
Տաք կողերո՛ւս, տաք կողերո՛ւս դժօխքին,  
Զգո՛՛յշ, զգո՛՛յշ, ա՛րի չըլլայ որ բարբոխին:

Կարձակէ՛ս իսկէ փոքրիկ գլուխդ յազրական,  
Լսէ՛, դեռ իմ իննդիւններ, սրբեր կա՞ն,  
Լսէ՛, անուշդ իմ սիրական: Ո՛հ, անգին  
Արբանձ մէ՛ այս որ կը խնկէ իմ եղին:

Մ'համի՛՛ր, մեռի՛՛ր... Անհասանալ մահուան մէջ...  
Մ'եռնի՛՛ր... Գրկիդ զոգն, ա՛յսպէս մեր սէրն անշէջ՝  
Անհունին մէջ ծառայքնի տիրական...:

Մ'համի՛՛ր... կու յա՞ս... կը խորէ՛լ սիրակա՞ն,  
Խեւերուդ մէջ քարանդառ համոյքին,  
Քո՛յր, մահամո՛՛յշ քոյր, մահազօր, մահազին...:

*Լոգոն, 14 Դեկտ. 1908*

## ՋԻՆՆԻՆ

Սրտէս ջահեր վառեցի  
Խաւարն եկաւ խափանեց ,  
Սրտէս վարդեր ծլցուցի  
Ձիւնը եկաւ սրտամեկ . . . :

Հարստ հագույն մէջ տղա՝  
Անճա՛հ ըլլալ կարծեցի ,  
Պարման երկնին տակ աղա՛հ  
Ին սիրեցի՛ր ու լացի՛ր . . . :

Երգը մեռաւ շքեմերուց .  
Միայն մա՛հ կայ , կազկանձի՛րն -  
Ներէ՛ ծաղկող ծիլերուս ,  
Ճերմակ ոչինչ , ներմա՛հ Ձիւն . . . :

Ներէ՛ սրտիս իմ անտի ,  
Անուրջներո՛ւս վազանցիկ .  
Ճերմա՛հ Աստուած , ներմա՛հ Մա՛տե ,  
Ձի գո՛ւ ես լսի գեղեցիկ . . . :

Սը մեանին սէր ու մայր .  
Ձի գո՛ւ ես լսի իրական .  
Կեանքը էրբի՛ջ մէ՛կ հասցիտ ,  
Ու գո՛ւ ես լսի տիրական . . . :

Հառատացի՜ վարդերուն ,  
Համբոյրներս՜ն կանացի .  
Սիրոյ Հի՛ն եի՛ն դարերուն  
Աստուածն ըլլալ կարծեցի . . . :

Կարծեցի գաղջ հո՛վն ըլլալ ,  
Հովի՛ւն ըլլալ սիրերգակ ,  
Աստղերուն բոցը զողնալ ,  
Ըլլալ անմահ արեգակ . . . :

Բայց աս՛ն լեզուովդ ինձ կ'ըսես  
Թէ արեւներ կը ստաչին . . .  
Աստ մարդուն սիրոց վէս  
Խառնարային կէս մ'է՛ շնչին . . . :

Համբոյրը զէ՛ջ , սէրն անշէ՛ջ ,  
Պէ՛տք է մտնալ սմէ՛նն ալ .  
Փակել աչերս Մահուանդ մէջ  
Անհունիդ մէջ անհունա՛լ . . . :

1909

## ԿՂՅՐԻ

Տղայ էի : Սիլեմբրիոյ ժայռերէն  
Մո՛ւր հրնուանէով օր մը տեսայ թէ ինչպէ՛ս  
Մեղմ գիշերով , հանդարտօրէ՛ն , ծուլօրէ՛ն ,  
Նա մը հսկայ կրնար այրիլ շիւղի պէս :

Այն ատեն դեռ չէի գիտեր , թէ ինչպէ՛ս  
Ներսն մը բոց է տուեր Մեծ-Քաղաքին ,  
Պատշգամին վրայ հուրին ի համդէս՝  
Տաւգին բրբիտ տալու համար խողքրագին :

Զէի գիտեր , բայց հոն , բոցէն ապստով ,  
Նրկա՛ր , երկա՛ր կը նայէի ժայռն ի վար  
Ու անտանտն , անտանց ցայգին ժէջ աննով ,  
Կ՛ունկրնդրէի նարնատիւններն հոգեվար :

Բոցն էր հանդարտ , ու հոյակապ , ու շատով ,  
Ան կը լարէր Քիչ-Քիչ պարան պարանի ,  
Սեւ շառագոյն կրէշի մը պէս հրաստով  
Որ հարձածն իր վերջին տալու վարանի :

Գաւաղիք ծով մ'էր , անալի՛մ , տեսար ,  
Արևնի գոյն ներկած էր ջո՛ւրը գինով ,  
Այն իրիկուն չէր շառաչեր միմչեւ որ  
Նոր կայմ մընալ յիշնար կարմիր հոդիկնով :

Սրբ ա՛յ երաշէկ կոյտ մը մնաց բոլորէն,  
Տեսայ թէ ինչպէս նաւաւորը յետին  
Նստակի մը մէջ նեկալս՛վ , մտօրէ՛ն ,  
Կը հեռանար վիզը ծռած , աչքն յետին :

Տգայ էի : Բայց դեռ կիսա քանի որ  
Արիսն կ'երբայ իմ ծեր սրտիս մէջ վայրի :  
Ո՛ր կը սրտէ աչքերս մտքն անտար  
Կը տեսնեմ նար սր կ'այրի , որ կ'այրի . . . :

Ո՛ր այս տեղում կը հասկնամ լնդ , կեանք-նաւ ,  
Դուն որ անծայն ազագակի պէս զո՛ւժկան ,  
Անյուստ թիւն , անդունդներս վրայ խոնար  
Լսիմ կ'այրիս , եղեմակամ , հեզմակամ . . . :

Ո՛ր ինձ այսպէս կը բուրի թէ Սէրն է այն  
Որ կը մեկնի նաւաւորին պէս յետին ,  
— Սէր մը եթէ վարէր դեկըզ լո՛ւկեայն —  
Ան ալ կ'երբայ , վիզը ծռած , աչքն յետին :

Ո՛ր դուն կ'այրիս , եղեմակա՛ն , հեզմակա՛ն . . . :

1999



ՍԷՐՈ՛Վ, ՍԷՐՈ՛Վ . . .

Սէրո՛վ, սէրո՛վ խոցեցիր զիս ,  
Սիրաքս սէրո՛վ խոցեցիր ,  
Սիրաքս ջահիլ , վարդի՛ր պէս բաց ,  
Դագադի՛ր պէս զոցեցիր . . . :

Դուն բողբոս բեամբ խոցեցիր զիս  
Սիրաքս սէրո՛վ լափեցիր ,  
Սիրաքս ջահիլ , վարդի՛ր պէս բաց ,  
Մէկ համբոյրով խոցեցիր . . . :

Երգո՛վ, վերքո՛վ օրրեցիր զիս ,  
Սրտիս առատա՛սի ցամեցիր ,  
Ջահիլ սրտիս վարդերը բաց  
Հովին ստիր ցամուցիր . . . :

Երանու բեա՛մբ լացուցիր զիս ,  
Սրտիս դրախտներ ցոցուցիր ,  
Սիրաքս ջահիլ , վարդի՛ր պէս բաց ,  
Ջահի՛ր մը պէս լուսցուցիր . . . :

Ըսէ՛, միբէ՛ կրնայ ըլլալ  
Որ մեռնի սէրն անձանձիր .  
Սիրաքս ջահիլ չի՛ կրնար լալ ,  
Սիրտս կրակէն ցամեցիր . . . :

Արգիլեցիք մուսէն ինձ հոգույ :  
Սրտիդ փեղկն ինձ գոցեցիք :  
Լուկն՝ անգո՞ւր , լա՞յն՝ աննգո՞ւսն ,  
Շուարիք եմ մտացի՞ր . . . :

Ա՞յ , ի՞նչ ընեմ ես աշս կեանքով ,  
Սրտէս վարդեր փետացիք ,  
Ու կր խլեմ ես ի՛մ ձեռքով  
Կոկոններն որ ձգեցիք . . . :

Ա՞լ փակիք եմ հոգիս անլաց  
Եմ խոտարիս մէջ անձի՞ր ,  
Բայց անուրջիս դռներն եմ բաց  
Մի անգամ եկ ու անցիք . . . :

Սէրո՞վ , սէրո՞վ խոցեցիք զիս -  
Սիրտըս սէրո՞վ խոցեցիք ,  
Սիրտըս ջանի՞ւ , վարդի սէս բաց -  
Գազադի սէս գոցեցիք . . . :

[1910]

Եթէ ԳԻՏՆԱՅԻՐ . . .

Երէ գիտնայիր, ս'վ անձանք թոյր,  
Թէ որքա՞ն ասե՞ն է կը փնտհմ կո՞չք,  
Ճանրուս վրայ սախոյ հեաքը սիրայրո՞չք .  
— Երէ՞ գիտնայիր . . . :

Անձանք մ'ես ինձ, անձանք մ'եմ էեզ,  
Բայց տարիներով էեզ համար վէրէես  
Հաներ եմ բանի՞ երգեր սիրակէզ,  
— Երէ՞ գիտնայիր . . . :

Գու գես ա՞յնքան փոքր ես, ժպտո՞ւն աչնքան,  
Բայց բու միամիտ շունչիդ մանկական  
Ի՞նչ գծոխային բոցեր ինձ կու գան,  
— Երէ՞ գիտնայիր . . . :

Ան ես մո՞ր էմ, — մահուան մո՞տ արդէն, —  
Ի՞նչեկ հանչցայ որ մարդէլը մո՞րդ են,  
Ե՞նչ ցաւեր անցան կեանքիս անդունդէն,  
— Երէ՞ գիտնայիր . . . :

Մակայն կը ժպտի՞ս ինձ, ա կ'անցնի՞ս դուն .  
Ի երբ աս տպրելո՞ւ . . . : Խե՞ղն, կեանքը մարդուն  
Գերեզմանի մէջ հեկում մ'է արքուն,  
— Երէ՞ գիտնայիր . . . :

Բայց ո՞վ սպասո՞ր է՝ թիչ մ'անմահ է այն... :  
— «Ի՞նչ բու է այսպէս» կ'ըսես լռելեայն... :  
— Վարդերը կ'ապրին սառած՝ մը միայն...  
— Երէ գիտնայիր... :

Աչեքերդ խնուս , շրթներդ մառու են... :  
Բայց համբոյրներուն մի՛ հաւատար , ոտ՛ւտ են... :  
Լո՛կ ցաւած սրտի սէրերը գո՛ւտ են ,  
— Երէ՞ գիտնայիր... :

Գու չես հասկընար ինձ , ինչո՞ւ գրել... :  
Բայց թէ նայէիր սրտիս վրայ մեռել  
Պիտի սիրէի՞ր զիս . էի՞չ մը սիրել  
— Երէ գիտնայիր... :

*Էրֆուրտ , 1910 , Գաղանկ*

## ԱՌԱՋԻՆՆ ԲԵՂԻՔԸ

*ՉԻՓՔՎ-Մարտիկ*

Առաջին գլշերն, Արարիչ Ոգին՝  
Մարդկութեան ծընող առաջին գոյգին  
Էստ՝ «Մուզե՞՞ք որ շահեր անկամար  
«Վաստի՛մ ձեր համդէսն ընելու համար» :

Ու սիրահրուէր աչերու երջան  
Երկնինն հո՞յլ-հո՞յլ աստղերը ծընան :

«Մուզե՞՞ք որ երգեր, հեծեծներ տրտում  
«Ալիքներ ձայնի, հեռեր անպատում,  
«Խորհրդներ ընդհատ, սարէն, ծործորէն,  
«Իրենց բաւանն սէ՛րը ձեր մէջ ծարեն :

Ու միջոցին մէջ բրբռումի, ձայնի,  
Մեղմին պատարագ մըն էր գարնայնի :

«Մուզե՞՞ք որ, հծծեց Ոգին, գլշելուան  
«Մէջ, օյին մըին ալքերը հեռան .  
«Ու աննիւր . անգոյ շունչեր հիսփոէն  
«Ձեր բառ սրածրուն սիրերգը կիսակն .»

Մո՛ւր , անծալլածի՛ր գաշտին վրայ բարբ  
Շնչեց գլշերին սիւ՛րը մեղմորոգ :

Ու դիւրի՛շ , կախա՛րդ խաղ մ'էր ամէն դիւ ,  
Վըտակը ետխա՛ր մ'ունէր արծաթի ,  
Մզրիբն օրօրո՛ւն շիւղի մը վըրամ  
Հի՛ն կըզ մը կա լար , կ'այրէ՛ր փոստօսան :

Ու այս մոզարեան ծո՛ցը ցայգային  
Բի՛ւր քղձունոյշներ կարծես սրար գային :

Կանկի , աղօր էի , բոյրի այս ստեղծ  
Դարնան ասաջին ցայցն իր Սէ՛րն անհուն  
Նոր օրէ՛նքի մը երժան ահագին  
Լս՛ւս կը մանշէր անարեկ գոյգին :

Ինքզինքնին միմա՛կ զգացին , ախօ՛ւր -  
Դազաններ ցոյզ-գոյզ բաշուեր էին լս՛ւս :

Ու մարդն ասաջի՛ն , սրդա սէս գոզգո՛ջ ,  
Մտանցա՛ւ սիրով ասաջի՛ն կընոջ . . . :  
Այն ասեն Աստուած զինք միմա՛կ գրաց  
Իր Անհուններուն մէջ լացաւ շանկարձ . . . :

— Աստուծ իրենց վրայ ինկած ցօզն խնու  
Այդ արցունքն էր շա՛ր . Ի՛նչ էն անկէ ծընու . . . :

*Լողան* , [1910]

## ՍԻՐՈՅ ԵՒ ԸՄԱՀՈՒԱՆ ԵՐԳԸ

Իմ կեանքն քոյ աղաչաւոր երգ մ'ըլլայ ,  
Եղբրակում ու միամիտ . սե՛ւ . ողբերգ .  
Իմ սիրտն քոյ անհունին մէջ վերջ մ'ըլլայ ,  
Հոգայտան ու տիրօրէն խոցրք վե՛րջ ,  
Իմ կեանքն քոյ աղաչաւոր երգ մ'ըլլայ . . . :

Ես կը սիրեմ իմ տրամու թիւն գիւրական ,  
Իմ տրամու թիւն Աստուածնե՛րու ցաւին պէս ,  
Քո՛յը , սրտիս մէջ ի՛նչ խաւարներ , վիճիւ կան ,  
Զոր նայուած էովդ կ'ոսկեզօծես ու կ'օրհնես .  
Ես կը սիրեմ իմ տրամու թիւն գիւրական . . . :

Եկո՛ւր ինձի . լուսնակին պէս գեղեցիկ .  
Եկո՛ւր ինձի . լո՛յս ու ցնձում հեւտլով  
Քու արծաթի շողերուդ մէջ սլացիկ  
Լուսաւորէ՛ աւերակնե՛րրս լալո՛վ .  
Ես Ըմանն եմ . ե՛կ ինձ կեանքին պէս գեղեցիկ . . . :

Իմ կեանքն քոյ ստուին երգին պէս ըլլայ .  
Ու երգս անուանց կրկնումն ըլլայ քոյ յսե՛րժ .  
Իմ կեանքն քոյ մո՛ւր քրվեժին պէս ըլլայ ,  
Ու դէպի Քեզ անկում մ'ըլլայ գանա՛վեժ .  
Իմ կեանքն քոյ սուսի երգին պէս ըլլայ . . . :

Ես կը սիրեմ երկու աչերդ վիճի՛ պէս ,  
Ու ք խաւարներ կը վարօրկին մոլեղի՛ն .  
Երկու աչերդ՝ աստուածնե՛րու սկիծի՛ն պէս ,  
Տո՛ւր ինձ անոնց մէջ սրբացնիլ իմ հողին .  
Ես կը սիրեմ երկու աչերդ վիճի պէս . . . :

Ան՝ը ք ինձի, էնդ կ'ըզօւյ շունչրս անգոր - - :  
Ան՝ը ք, ես մօ՛ւ ք բաներ պիտի էնդ բռնեմ  
Սիրոյ պէս էտղցրք ու Մահուան պէս երգօր -  
Կերեզմանիս լացող սիւ էին պէս նրանեմ  
Ան՝ը ք ինձի, էնդ կ'ըզօւյ շունչրս անգոր -

Իմ կեանքրս քոյ կորած նաւուն պէս ըլլայ,  
Շունչդ ու սեցնէ ձեր առագաստրս անա՛հ -  
Մի՛, մի՛ չտեր յագնած հոգիս ոչ կտէ լայ,  
Տա՛ր գիս Սիրոյ կողմերէն դէպի Մա՛հ -  
Իմ կեանքրս քոյ կորած նաւուն պէս ըլլայ - - - :

*Շամբերի, 20 Օգոստոս 1910*

## ՎԵՐՋԻՆ ԿՈՉԸ

Լըքեմնի 'Իշխոս կրեցաւ խնծի,  
Վա՛ր՝ քաշեց դէմքէս՝ քիւերս պղնձի -  
«Գ'արաստուե՞ս, Ասպետ» : Ո՛չ, հեծկլտացի :

Ինչո՞ւ եկեր ես նորէն խոռվել զիս -  
Ղըքկեր կեմ արդէն զինուորներն Յոյսիս -  
— «Ի՞նչո՞ւ ուր», ըսաւ : Ո՛չ, հեծկլտացի :

Մտքացի՞ն, նետերն արձակելով վէս  
Արեւո՞ւն պէ՛մ, ո՛րն ամիժելու պէս -  
«Կը դասնա՞ն» ըսաւ : — Ո՛չ, հեծկլտացի :

Ահա միմակս կեմ, անզէ՞ն, յուսահա՞ւս -  
Ու ահա դէմս ես, ո՛րչ է արդէն, վա՛ւտ -  
«Սիրէ՛ զիս» ըսաւ : Ո՛չ, հեծկլտացի . . . :

1911

## ԻՆՁՈՒՆ

Ինչո՞ւ , ինչո՞ւ զիս սիրեցիր ,  
Փոքրիկ ազգիկ , քեզի մե՞ղք էր :  
Փոքրիկ ծոցիդ քիչե՞րս պէտք էր ,  
Դուն ձե՞ր արծիւ մը բանտեցիր : - - :

Կապոյտ աչուիդ երբոր բացիր ,  
Կապո՞յտ ազգիկ՝ պլպուլն երգէ՞ր .  
Քե՛զ ալ սիրոյ մըմտնջ պէտք էր ,  
Դուն գլուժկան մտո՛ւնչս ընտրեցիր : - - :

Ըս կ'երբամ մի՞շտ , անծայրածի՞ր ,  
Դամբաններ են սա՛խս հետե՞ր .  
Քեզ սիրոյ մեղձ սի՞ւք մը պէտք էր ,  
Դուն փոքրիկի՞ն կուրծքդ բացիր : - - :

Կայրի՞ն աչերդ սնուծիր ,  
Պիտի մեռնիս , այդպէս մ'երգե՞ր .  
Քեզի փոքրիկ սէր մը պէտք էր ,  
Դուն Ե՛ր-Աստուածը սիրեցիր : - - :

[1911]

## ՍԻՐՈՅ ԵՐԵՎԱՆ

Հծծեց — շնորհուն ունի հողիս  
Աղբիւրներու զէջ, կարկաչո՞ւն  
Արցունքներու մէջ պաղպաջուն  
Ձովացնէի եիւանդ հողիս . . . :

Շնորհ, ծարա՛ւն ունի հողիս  
Արշալոյսի գա՞ղջ ծովերուն,  
Ին՞Վ-ծա՞Վ սիրոյ գա՞ղջ հովերուն,  
Տայի քերթերն աստապանէիս . . . :

Իր նստրուն վրայ ծլած հագա՞ր  
Կո՞չս ծաղիկնե՛րը կ'ըսէին .  
«Ա՛րփ մեր նեկտարը կուսային . . .» —  
Կ'անցնէր պարմանն ու կը հագա՞ր . . . :

Մտրուե՛ր է՛ր : Շուրքներն անտե  
Հպան ծծել նեկտարն ակէն . . . :  
Տեսէ՛՛ք, Սիրոյ սուրբ բաժակէն  
Պարմանն եիւանդ կ'ըմպէ իր Մահ . . . :

[1911]

## Եկմո՛ւք

Եկո՛ւք, եկո՛ւք համբաներէն անուրջիս,  
Արփա շահերն աչքեցի քեզ ի հանդէ՛ս -  
Վերջի՛ն անցորդ տառապանքի կամարջիս,  
Երգի մը պէս, Էրոջ մը պէս՝ մօր մը պէս  
Եկո՛ւք, եկո՛ւք, համբաներէն անուրջիս . . . :

Եկո՛ւք, ես Բո՛ւկդ եմ, քեզ արժա՛յ ու գերի՛ -  
Ի՛նչ մեղապարտ անօրը սո՛ւրբ համբոյճիդ .  
Հե՛հա ազօր-քի՛ պէս դէմքիդ շուրջ դեզերի՛,  
Պաշտամունքիդ ես խնկանօ՛ր սիամիտ .  
Եկո՛ւք, ես Բո՛ւկդ եմ, քեզ արժա՛յ ու գերի՛ . . . :

Քա՛ տանարիդ ես Բուրճ-երգիչն եմ դողող :  
Ի՛նչ դուն մարմի՛նն ես անմարմին երգերուս ,  
Խենթեցընող յաւերժահա՛րար բողբոջ ,  
Յօ՛ղ՝ մահացնող սրտի հազա՛ր վէրքերուս .  
Սուրբ տանարիդ ես Բուրճ-երգիչն եմ դողող . . . :

Քե՛ւ անունովդ պատանքեցի ձե՛ր եզիս .  
Քե՛զ երգելէն արիւնեցուն, խենթեցուն  
Սօրք վէրքերն իմ բարանակ սրինգիս ,  
Արտիդ համբուն վրայ մերկ ոտներս աչքեցուն -  
Քեւ անունովդ պատանքեցի ձե՛ր եզիս . . . :

Բա՛ց ինձ կարմիր շրթներդ . կարմիր վէրքի պէս .  
Բա՛ց ինձ քե՛նքդ , յաւերժակօ՛ն բանտ անօ՛ւշ -  
Բա՛ց ինձ հոգւոյդ հրօշակներուն մատն անուն  
Ի՛նչ տօ՛ւր ինձ հոն անկանալ լո՛ւս , անյո՛ւշ .  
Բա՛ց ինձ կարմիր շրթներդ , լա՛յն վէրքի պէս . . . :

Անա՛ր ընդհանր շուշաններովս քեզ կու գամ .  
Անա՛ր ուսեր՛դ տակ փառքիս խեղճ սարդենիմ .  
Անա՛ր սրտիս խոսքս դաշտն ուր մի՛ անգամ  
Ձք ձագկեցաւ սիրոյ նիւա՛ր վարդենիմ ,  
Անա՛ր իմ սնու շուշաններովս քեզ կու գամ . . . :

Եկա՛ւր , եկա՛ւր , եկա՛ւր սիրենք կարօզին .  
Ո՛վ չի սիրեր պիտի մեռնի առ յաւէտ .  
Մէքք պէ՛տքն է , երա՛զն է , կեա՛նքն է կեանքին .  
Մէքք մահուան մէջ Անուրջն է արփաւէտ .  
Եկա՛ւր , եկա՛ւր , եկա՛ւր սիրենք կարօզին :

[1911]

## ՅԱՆՑԵՆԱԿԱՆ ԷԵՔԻԱԹՐ

Ահաւասիկ որ կ'ըզձամ Տեզ անդադրե՛ւմ ,  
Զա՛ր , վիրաւոր ու անիծում՛ճ ու սրտե՛ւմ ,  
Ահաւասիկ որ կը սիրե՛մ եւ Քեզի . . . :

Ո՛վ էօ ստուերըդ սրտացոյց իմ հոգւոյս  
Անարձագանց դամբաններուն մէջ անյո՛շս ,  
Ու կրդմնեցոյց որ դեռ սիրեմ եւ Քեզի . . . :

Թող այս գիշեր հոգիիս մէջ երգ մը լա՛յ ,  
Ի՛նչ փոյր թէ չար , բոլ այդ երգը էօ՛ւկդ ըլլա՛մ ,  
Որովհետեւ , էօյր , կը սիրեմ եւ Քեզի . . . :

Ապրի՛ւ , անեղ հակառակորին մի՛շտ ելո՛ւ ,  
Ընձնի՛ւ , առանց վայրկեան մը էօ՛ւկդ ըլլալու -  
Ընէ՛ ինձ էօ՛յր , ա՛յս կը սիրեմ եւ Քեզի . . . :

Ահա՛ հոգիս շիրիմօրէն փա՛կ ու չա՛ր -  
Ահա՛ հոգիս գոր սուն սիրել չը գիջար :  
Ահա՛ հոգիս որ կը սիրէ դեռ Քեզի . . . :

Ոտներուդ տակ կոխտուսելէ յետոյ ա՛լ  
Ինչա՞ն էայլերդ համբարե՛ւ , գուրգաբա՛ւ ,  
Ինչա՞ն ճահաւան սեւ բաժակէդ սէ՛ր մաւրա՛ւ . . .

Ներկի՛ր ինձ , էօ՛յր , կը սիրեմ եւ Քեզի . . . :

[1911]

## ՏԺՊՈՅՆ ԵՐԳԸ

Կ'ողէի լալ ես իմ սէրէս ,  
Հեզնեցիր զիս , ու ժպտեի՞ս  
Թերթ-թերթ հողիս փեռտեցիր  
Իմ սիրտիս՝նրս աւա՞ղ . . . :

«Երգե՛նք , երգե՛նք ,— ինձ իծծեցիր ,—  
Երգը սիրոյն ջինջ բարձունքն է» :  
— Քերթողին երգն իր արցունքն է ,  
Իմ սիրտիս՝նրս աւա՞ղ . . . :

Գացի՛ր , գրնա՛ : Իմ մոլորում  
Ճամբուս վրայ քու շքեմքուն  
Վէ՛ս ապրտա՛ծը կանգնեցիր ,  
Իմ սիրտիս՝նրս աւա՞ղ . . . :

Սր մը քերթե՛րըզ ցամուցիր  
Երբ քարշամին - ու դուն կը՛քիտ ,  
Քեզ համա՛ր ալ կիս լայ հողիս ,  
Իմ սիրտիս՝նրս աւա՞ղ . . . :

[1931]

## ԱՍՊԵՏԻՆ ԵՐԳԸ

Ճերմակ ձին է բամբեր, տեսէք,  
Ոսկի բամբին վրայ կանգնած սէգ  
Լսին կ'երբայ ասպնամ, ըսէք,  
Ասպնար սէգ դէպ ո՞ւր կ'երբայ... :

Կը խրոխտայ վէս ձին՝ կոյսի պէս .  
Արշալոյս է, ծագկի հանգէս .  
Հազար քոչներ կ'երգեն սնունս .  
Ասպնամ, ըսէք, դէպ ո՞ւր կ'երբայ... :

Հետեւորդներն ո՞ւր են սգուոր .  
Խազմի՞ կ'երբայ ան սեռուոր .  
Ո՛հ, իր սրտէն ի վիրաւոր .  
Ասպնամ, ըսէք, դէպ ո՞ւր կ'երբայ :

Մեռ հասու ժայռին գազար .  
Կէմէք ծածկեց ձեռքով երկար .  
Խոյսցաս վար ձին խանդակար .  
Ասպնար սէգ՝ մահուա՞ն կ'երբայ... :

[31]

## ԳԱՅՈՂ ԽՈՐԳԸ

Ձեմ գիտեր ո՞վ , շեմ գիտեր ո՞ր  
Կ'երբայ... Հի՛ն , եյն տալեա մը լոյս ,  
Կ'ըսեն ձիուն վրայ տխուր  
Կ'երբայ շուտ-շուտ , շեմ գիտեր ո՞ւր... :

Կր տեսնեմ մեծ շահն իր նիւար  
Վերջալոյսին , ամպերէն վայ .  
Սեւ նժոյզին վրայ հագեւար  
Սարին կ'երբայ , շեմ գիտեր ո՞ւր... :

Կ'երբայ , շուտ-շուտ ու շի տեսնի  
Որ ետեւէն քիւր կ'ախփներ  
Ա՛յ վազելէն շատ են յոգներ ,  
Ան կ'երբայ շուտ , շեմ գիտեր ո՞ւր... :

Կ'ըսեն՝ գրեակ մ'ունի սղուոր -  
Նամ ու խո մը սուրբ , սէր մ'հետուոր ,  
Ու ետ կ'երբայ... Եւ գիտեմ որ  
Տարսն մ'ունի , շեմ գիտեր ո՞ւր... :

1911

## ԼՈՒՄՆԱԿ ԼՈՅՍՈՒՎ,

Սա ծառին սակ բազիստարած  
Մարմար լի՛ն կայ լայնատարած ,  
Լուսնակ լոյսով լեզու առած  
Քարեր հե՛կուք մը կը խօսին . . . :

Ասպիտ մ'ամէն վերջալոյսին  
Ջուրին հագույ ինտ միասին  
Հոն կը ձօնէր սիրած կոյսին ,  
Քարերն արիւն կերէ կը խօսին . . . :

Քարացիք էր միրոյ Արեան ,  
Ինչո՞ւ կա լուս , լուս սիրական ,  
Եւ զխօսմ սէր մ'անտար Բան  
Ա՛յն որ քարերը կը խօսին . . . :

Սէլմ անոնց որ սարիններով  
Կ'ուզրին անխօս՝ դողդոջ յայտով ,  
Յուսարով որ լուսնակ լոյսով  
Երեկ քարերն օր մը խօսին :

1911

## ԱՆԿԱՐԵԼԻ ՍԷՐ

Ըս այգերով ու ցայգերով  
Յանաթս մեմակ կ'անրջեմ ,  
Աննմարին , երկնագորով  
Սէր մը որուն տէրը չեմ . . . :

Այբոյ այճերս Քուն չունին ,  
Կը տեսնեմ մերք մէջի պէս  
Ձոյգ մը աչեր որ գոյն չունին ,  
Բայց կը տպանեն տէգի պէս . . . :

Գեղեակի մէջ իջխանուսի  
Աստուածնիրու արիւնէն -  
Անկորեյի՛ , խե՛նք , ամեհի՛  
Համբոյրներ , որ արիւնեն . . . :

Կուզեմ միտնիլ զիւցագնային  
Սիրոյ մ'համար աղջըկայ ,  
Յետոյ աչերս վար կը մային՝  
Ո՛ր է այն Սէրն , ա՛խ , չըկա՛յ . . . :

1911

## ՃԻՇԳ՝ ՍԷՐԸ

Ճիշդ սերն ա՛յն է որ չես ըսեր  
Քարեկամից ու բշեամուղ  
Կը մարես քու յնտին յոյսեր  
Ու կ'ամգամփուխս սրտից մէջ մութ . . . :

Ճիշդ սերն ա՛յն է որ չես ըսեր  
Վնիտ կերպով դուն քո՛ւ հոգուդ՝  
Չես դիտեր դեռ ի՞նչ է քու սեր .  
Կրանու բի՛ւն թէ վիշտ անգութ . . . :

Ճիշդ սերն ա՛յն է որ չես ըսեր  
Հոգեհատար քու սիրելւոյդ .  
Ու լալրդ ո՛չ ո՛վ չի լսեր .  
Համագումը ես չի սիրելուդ . . . :

Ճիշդ սերն ա՛յն է . . . Ախ մի ըսեր  
Շիրիտից մէջ գոյն Ասարծուդ . . .  
Հոն կ'որտեմն քեզ հիմ յոյսեր  
Ու կը հաւատաս դեռ սիրելուդ . . . :

\*  
\*\*

Փակեր ես փեղկըդ մեկուսի՝  
Մաղձըդ սրտից մէջ կը հասի .  
Բա՛ց , դա՛ւրս հասի , վէրքըդ լա՛յն է  
Մ՛չ . կը փակուիս . Ուր սերն ա՛յն է :

Առանց հաշուի, առանց յոյսի  
Կը համբուրդես առանց լոյսի՝  
Ուզիդ տարտամ ու երկայն է  
Բայց դուն կ'երբաս . . . ձիշդ սերն ա՛յն է :

Արիւնելով տարակոյսի  
Փուշէն՝ կ'երբաս հեռէն կոյսի  
Այդ համբուն ծայր մտնո է , կա՛յնէ . . .  
Բայց դուն կ'երբաս . . . Որք սերն ա՛յն է :

Տապանից վրայ ծրլոց բոյսին  
Մի՛ որտանք սերբոյ անյոյսի ,  
Կը կոխտանն գայն ունայն է ,  
Պահէ ին՝ մէջ . . . ձիշդ սերն ա՛յն է :

*Հոգան , 1911*

## ԵՐԵՐ ԶԻԱՆՈՒՄՆԵՐ

Գաշտէն երեւ ձիաւորներ  
Անցան երեւ մրցորդի պէս .  
Առաջինը սեւ ձի մ'ունէր  
Ու մնաք շարժում մը կ'ընէր վէս :

Գաշտէն երեւ ձիաւորներ  
Անցան - երկրորդը կը խնդար .  
Ան կայս կարմիր նժույզ մ'ունէր  
Որուն տրայտէն վարդ կը պտըկար :

Գաշտէն երեւ ձիաւորներ  
Անցան : երրորդը սպիտակ  
Յե՛ր ձի մ'ունէր , ներսակ սակեր  
Կը շարդուէին իր տրայտին սակ . . . :

Սեւ ձին Մեղին է , միտք մէրն է ,  
Որի վրբայ ուզես հեծիր ,  
Ճերմակ ձե՛ր ձին Քեզ կը բռնէ . . .  
Մեր ձին Մանն է որ հեզնեցիր . . . :

1911

## ՍէՐԸ

Քրնարիս եօ՛րն աղիքներէն կանացի  
Եօրք սրբուկ հառաչանքներ համեցի .  
Եւ մի՛շտ ժպտիլ կը կարծէի , մի՛շտ լացի . . . :

Սէրն հերանաւ նրջանկուրթի՛նն է , խաչաւա՛ծ ,  
Սէրն ա՛յն կուրբն է , որուն տօջիւ ծնրադրած  
Որթի՛ք մը պէս պիտի սղբար Խճճն Աստուած . . . :

Սէրը ներմակ անեանին մէջ կոյր ա՛յն է .  
Սէրը՝ սիրոյ սփռանան չէ՛ , իր խա՛չն է ,  
Իր ցաւերուն ընդդիմացոյ ս՞ր բաջն է . . . :

Սէրը սէր չէ , մահը մահ չէ , սէ՛րն է մահ ,  
Սէրն անդունդին մէջ ընկնալուսն է անվա՛խ ,  
Սէրն աչքը գօց ցայգարշրջի՛կն է անահ . . . :

Նրջանկուրեան սեղանին վրայ խրախնան՝  
Բեհեզ , կարմիր ծածկոյրթին տակ պատմութեան՝  
Սէրը կրճա՛րթ կոչնականն է դատման . . . :

Սիրե՛լ , սիրուի՛լ .— սակեզնիկ սո՛ւտ աղասր  
Սիրե՛լ ստանց սիրուելու ,— սո՛ւղ անասր ,  
Սակաջն աւա՛ղ անսէ՛ր կեանքին ,— կեա՛նք է սր . . . :

Կը տեսնե՛ս սա վիեիմ վրոյ Սէր-ակը .  
Հագարնե՛ր կույ է տուեր այդ սե՛ւ ակը ,  
Իր ցաւէն սր մը խենթեցաւ Սեւակը :

*Լ. Գաւն*

## ԿԱՐԱՊԻ ԵՐԳԸ

Մեծ Բաղաբին ազմուկին մէջ մտզուած ,  
Մե՛ր սրտուկի մը քառուերին տակ ամայի ,  
Վանդակապատ ա՛րի մը ջուրի մը վրայ ցա՛ծ ,  
Տարեց կարապ մը օրն ի բուն կը սահի՞ . . . :

Փոքրի՛կ . անդէ՛տ , լուս մեկնատան մըն է հո՞ս :  
Ուր գազզ օրեր՝ արաններու վրայ Լարի՛  
Ոչեքնին գո՛ց . իրենց շուէի՞ն հետ անթօ՛ւն ,  
Տաբան՛ջ կու գան Բաղբին ձերերը՛ բարի . . . :

Ոչի՛նչ կեանքու , ո՛չ իսկ մի երգ յոչն՛ւնի :  
Արմատենին որ կ՛երկարի ջուրին Բով՛  
Արեւաշա՛տ հողերուն փառքը չունի :  
Նարնջենի մը կը շնչէ տաժան Լով . . . :

Աւտարնին մտ փոշելի՛ց . ախտագի՛ն ,  
Տարուշխարիկ անտառ մ՛է լա՛յն տերեւի ,  
Որու մէջէն՝ բարբ ա՛լի մը կուրծքին ,  
Թափձու տխւձ մը շա՛տ կարբու կ՛երեւի . . . :

Ուրիշ ոչի՛նչ . . . : Ու կարապը կը դանա՛յ ,  
Տարեց կարա՛պը կը սահի օրն ի բուն :  
Կը դգա՛յ արդեօք մեռելու քիւնն անխնայ  
Որ հո՛ն է , իր վանդակորմին մէջ սրտու՛մ . . . :

կե՛ղն նե՛ր կարուց . . . : երգ մը չունիս ոք երգե՛ս . . .  
Ո՛չ խնկ ոգորս՛ եկչ մը վայրի՛ր քոչումի .  
Բայց ի՛նչպէս լուս կը հասկնայ հոգիս քե՛զ .  
Կարօտակէզ այդ սրցունքի պէտ՛ւ չունի . . . :

Անշո՛ւշտ , սմբան կենդանիի քու մտէ՛դ  
Կ'ունցնի՛ր կրքեմն յաշէ՛ք եի՛ն-հի՛ն օրերուն  
կրք խողա՛լին ժխորներուն դեռ անդէ՛տս .  
Լիներո՛ւ վրայ կը ստե՛լիք օրօրուն . . . :

Անշո՛ւշտ , լոխկ ժամերուդ մէջ դո՛ւն քեզի  
կը պատմեա հի՛ն արշալոյսներն սկեփա՛ս  
կրք կ'երբայի՛ր քառասներուն մէջ սէզի  
վայրի երա՛զըդ ապրելու ամբարբան . . . :

Ու կը յիշես գիշերներն ալ դուն լուսնա՛կ .  
երբ ձիւնափա՛ս , հսկա՛յ ծաղկի մը զքման  
Կ'լուխդ քե՛լիդ՝ կը ծփայի՛ր գտնանակ ,  
Մեծ լիներու կողոյտին մէջ անասնամն . . . :

Կարա՛ց , եզուկ . . . : Ինչպէ՛ս պիտի ուզէի  
ձերմակ կուրծքիդ տա՛կ դնել սիրտս , ո՛ր մը գէր .  
Ու ապրիլ մո՛ւր գգացումներդ ամենի՛ ,  
Որ կը ծորին լուս քոչումի քու մտէ՛դ . . . :

Ն/ցցա . [1912]

## ԱՄԷՆՈՒՆ ԳԷՍ

### ՄԵՐՆՆԵՐՈՆ

Գեղեցիկ էր — կ'ուզեր ըլլա՞լ :  
Հրրաշակերտ մարտին մ'ունէր ,  
Ազուտ՞ր էին իր աչերն ալ ,  
Մի'այն . . . Խօրը շա՞տ կը նմանէր :

Աշխոյժ , զործօ՞ն ու յարստե՞ւ ,  
Շատ պարկեշտ էր ու շատ ալ հեզ .  
Հիմնապէս լա՛ւրջ , կ'ուզէր քեքե՞ւ  
Ըլլալ Քիչ մը . . . Ամէնուն պէս :

Մայրը շանի'ոտ կ'ըսէր իրեն ,  
— Խե՛ղմը Քիչ մը շա՞տ էր կու , —  
Ինչե՞ր կ'անցնէր սրտին խորէն՞  
Բայց կը Բաշուէր միշտ բսկու :

Հագին չ'զգար քերեւըս սէր ,  
Բայց սենեակին մէջ ներժնապէս  
Գիշերն իր սի՛րսը . . . կը մտէր ,  
կ'ուզէր ընել . . . Ամէնուն պէս :

Կուրծ էր կեանքու , սիրտը տրտաւմ ,  
Հեռուցու պարկեշտօրէն  
Իր սիրական մօրը նամբում ,  
— Խելօ՞ք էրիկ մ'ըմարեց իրեն :

Իրարու շա՛տ բաներ ըսիմ՝  
Քիչ մը հիմնած .— բայց սիրակե՛ղ :  
Շրթունքնին ալ մէկը միասին  
Մտանցուցիմ . . . Ամէնուն պէս :

Ու նըւալէն տըզան ծընաւ .  
Մնա՛ք բարո՛վ համբո՛յր ու սէր .  
Մի՛շտ տանջուիլ , չի հրնուիլ բնաւ .  
Ասանկ բանի չէր սպասեր :

Չամձբոյրն իրեն սիրտը խոցեց .  
Կեանքէն յոգնե՛ր էր պարզապէս .  
Խեղճը աչերն օր մը զոցեց  
Ու չի բացա՛ւ . . . Ամէնուն պէս :

*Հօգան* , [1912]

## ԶԱՐ ԱՂՋԻԿԸ

Իմ սիրական խորանա՞շ, խորանա՞շ,  
Հարերու պէս խորանա՞շ էր,  
Իմ սիրական մատղա՞շ, մատղա՞շ,  
Ջարերու պէս մատղա՞շ էր... ։

Վարդ փետեղէն՝ քար իկն անուշ  
Վարդերու գոյնն էր անո՞ւ՝  
Մարդ քունեղէն՝ աչուկն անուշ  
Մահերու ին՞չնն էր անո՞ւ՝... ։

Բայց կը խնդար ան այնեա՞ն Բագր՞՝  
Որ գտն ի՞նք իսկ կը նիրե՞ր...  
— կը խնդար ան այնեա՞ն բարձր՞  
Որ երկինքն իսկ կը ներէր... ։

Ու մեա՞ն փոքր ազնիկը չար...  
— Թռչնի պէս կը արունջար...  
Թէ խորեղը քիչ մը՝ անարամնա՞ն  
Առաստ ի՞նքն իսկ կը զգար... ։

Թէ գիտնայի իր մեռնիկը՝  
Թա՞ղ տայի զիս զեռ տանջէր,  
Թէ ի՞նք գիտնար իր մեռնիկը՝  
Ջի՞ս ալ իր հեռ կը կանչէր... ։

Տէ՛ր Դատար . ձեռքդ նրժար .  
Մի՛ վուրար զայն դատելու .  
Անոր արուեստն էր շա՛տ դժուար՝  
Տանջել . . . Ասանց ատելու :

Հող մի՛ դրնէ՛ք զայն , կը մտի ,  
Մարմնին մետաքս հազցուցէ՛ք -  
Դըրէ՛ք մահնի մէջ սնդուսի  
Ժապուէնո՛վ տաճցուցէ՛ք . . . :

Ըս կը հսկեմ օղջկան չար .  
— Թէ երկի՛նքն իսկ չի զզջար ,  
Զիս կը յիշէր , որ ա՛նպատեալ  
Մեռնելուն ի՛նք կը զզջար . . . :

*Հոգան* , [1912]

## ԽԱՊԻՒԿ

Հովերն ի՞նչ ըսին լեզի, ո՞վ նամբորդ  
Որ հեռուէ՛ն կու գաս, հեռուէ՛ն արփաւէտ .  
Ա՛յն հեռուէն կու գաս, ոչ ոչ քերէս յո՛րդ  
Արցունք է ինկեր սրտիս արեան հետ . . . :

Հովերն ինչ խաղրիկ, հողերն ի՞նչ եղան  
Պատմեցին լեզի, ո՞վ նամբորդ ընկեր,  
Այն հովերն հեռուի, այն հեռուի տեղերն  
Ուր ամէն Քայլիս արցունք մ'է ինկեր . . . :

Հողերն ի՞նչ ըսին, հովերն ի՞նչ ըսին .  
Անո՛նք կը հանչնան միայն իմ հոգիս,  
Այդ սուրբ տեղերուն վրայ, լուսնակ լոյսին,  
Արցունք մ'է ինկեր իմ ամէն Քայլիս . . . :

Այն մեծ գորշ քաշումն որ համակրօղէն  
Կը դադրեցնէր սրբիս՝ իր երգեր .  
Հոն չէ՛, գաղբա՛ծ է անշուշտ ա՛յն երկրէն  
Ուր ամէն Քայլիս արցունք մ'է ինկեր . . . :

Իս առաւակն ալ որ հո՛ն կը խօխօջէ,  
Իմ առաւակրս չէ՛, այն երգը չ'երգեր,  
Ան ծո՞ղ թափեցաւ, այն մո՞չն շուրջ չէ՛  
Ուր շուրթսու պէս արցունքս է ինկեր . . . :

համբարձ հն անշուշտ ուղերն օլ գալար  
Ուր կը թեզդէի տրեքս կերկեր ,  
Դար ծլամ մարգերն ինձ չե՛ն , չե՛ն հանչնար  
Որ տեղին վրայ ո՛ր արցունքս է ինկեր . . . :

Բազց ետ՛ղն ինչ ըստ . , այն որ մայրորէ՛ն  
Աչքիս ցօղին հետ ծծեց իմ հոգին .  
Ան գիս կը հանչնա՛ր . ծաղիկ մը Յիսար  
Զրտո՛ւ թէ ինք ծի՛ղն է իմ արցունքին . . . :

Ու ետ՛ղն ինչ ըստ . ա՛ն գիս կը քովեր  
Լո՛ւս խաղրիկներով ամէն իրիկուն .  
Ինձ սիրականիս սիրտը կը գովեր ,  
Կը շարքներ քա՛ց աչերքս անհուն . . . :

Չա՛ր հովիկ , սրտիս միա՛կ լրարեր ,  
Գիամուր՛ով , գուքով կը խարէիր գիս :  
Գնա՛ ըսել իրեն քէ հետո՛ւ ավեր  
Յը փախչի՛մ իրմէ՛ համբէն արցունքիս . . . :

. . . Զովերն ի՛նչ ըսին Բեզի , ո՛վ համբարդ  
Որ հետուէ՛ն կու գաս , հետուէ՛ն սրգուէտ :  
Ա՛յն հետուէն կու գաս՝ ուր աչերէս յո՛րդ  
Արցունք է ինկեր , սրտիս արժան հետ . . . :

*Լոգոն* , [1912]

## ԲՈՒՅՐԸ

Կը բարձրանայ բո՛չք մը ազուտը ,  
Դադչ բոչքը կը՛յս մարմնիդ -  
Բո՛չքը խոնկի պէս միամիտ  
Ու մեղքի պէս՝ մեղատուր . . . :

Ուսկէ՛ կու գայ բոչքը մարմնիդ  
Բի՛ւր սենչերով բեղմնաւոր ,  
Դատարութեա՛ն պէս անտար ,  
Ազօր էի պէս՝ միամի՛տ . . . :

Կը բարձրանայ բո՛չք մը ազուտը  
Դինովցընուց ու բարի՛  
Միտքի՛մ ա՛նպ մէ՛ , սր կը փարի  
Քեզ՝ Բաղցրօրէ՛ն մեղատուր . . . :

Գիտե՛մ , կը գրա՛մ , բոչքդ գիտով՝  
Ծա՛ղ-ծա՛ղ ցրտած ծամերէն ,  
Մատիդ ծիրա՛ն , ծի՛ւր ծաչրերէն  
Կը ծարի բո՛չքդ գիտով

Բայց ուսկէ՛ց է՛ բոչքդ անեղ .  
Սեւ աչե՛զ՝ սե՛ւ վարդի պէս ,  
Սեւ բարբիչե՛զ՝ սե՛ւ կարբի պէս ,  
Մուք յօնէերուդ ասկ աղեղ . . . :

Ուսկէ՛ կու գայ բոյբոյ բարի  
Որ կը բուրէ մարմինեղ -  
Կարմիր - դողող . նուրբ շրթանքէ՛ց  
Որ համբոյրին կ'երկարի . . . :

Ուսկէ՛ց է բոյբոյ ոյ մեղաւոր ,  
Լա՛շն վարդի պէս կուրծքէ՛ց բաց ,  
Ուր կը կարմրի եհա՛քր դեռ բա՛ց  
Համբոյրի մը բեղմնաւոր . . . :

Չա՛ր ու բարի , գինա՛ղ ու կոյս ,  
Կը շնչե՛մ այո բոյբոյ խա՛նն .  
Մի՛ գրչանար համբոյրոյ գա՛նն  
Սիրակարօ՛ւ իմ հոգւոյս . . . :

Կեցի՛ր - կեցի՛ր , ա՛խ , ա՛ւր կ'երբաս ,  
Շրթներս էն՛գ կը եհան -  
Ըսէ՛ , Սիրո՛յ , Մեղքի՛ , Մահուա՛ն  
Ինձ երբա՛էր կը կարդաս . . . :

Կը բարձրանայ բոյբ մը աղաւթ  
Իմ հո՛գւոյս մէջ . բա՛ց ինձ , բա՛ց  
Կարմիր շրթներդ՝ վարդի պէս բաց  
Ու մեղքի՛ պէս մեղաւոր . . . :

*Լույսն* , [1912]

## ԵՐԹԱ՛Ղ . . .

Երբա՛Ղ, երբա՛Ղ, երբա՛Ղ անծայն, անհանդէս -  
Երբա՛Ղ առուի՛ն պէս՝ մարգեբու յառկ անուս -  
Կոպոյտին մէջ՝ հե՛ղ, հողմնավար ամպին պէս . . . :

Երբա՛Ղ՝ առա՛նց գլխմալու քէ դէպի ա՛ւր,  
Երբա՛Ղ՝ հեռո՛ւ ոստաններէն այս տխուր -  
Երբա՛Ղ՝ խաւար գիշերին մէջ քա՛հքա՛հուր . . . :

Երբա՛Ղ, երբա՛Ղ, երբա՛Ղ առանց նրազի -  
Երբա՛Ղ՝ առա՛նց սուզի, լացի, փափա՛կ -  
Երբա՛Ղ՝ առա՛նց սովի, առա՛նց սրտապի . . . :

Երբա՛Ղ՝ մարդոց կոյտին մէջէն լսելեայն -  
Օտար մընալ իրենց Յաւին, Գիտուրեան -  
Երբա՛Ղ սղէ՛տ, խո՛ւլ, յա՛մբը, կո՛յր յախտեան . . . :

Չը գիտնու՛յ որ ետ խո՛ւար չիկա՛յ . . . :  
Ու խոտզընա՛ց երբա՛լ ավերն հեռակայ -  
Դէպի ուղին երջանկուրեան մշտակայ . . . :

Աննիւթանա՛Ղ, անբջանա՛Ղ, վրսե՛մ, վէ՛ս -  
Երբա՛լ անցա՛յգ, անա՛յգ, երբա՛լ վերջապէս -  
Աչկերը գող՝ ցայգաշրջի խեղնին պէս . . . :

Երբա՛Ղ, երբա՛Ղ, չը նանչնալ Մա՛րց ու Աստուա՛ծ,  
Ջա՛յգ երբա՛լ՝ ձեռքը՛ ին՛չը ձեռքի մէջ գըրած  
Անբջանի՛ն ու Սիրոյն պէս — ախարուա՛ծ . . . :

Լոպան, 1912

## ՍՐԻՆԳ

Ո՞վ խեղճ սրինգ , տարտախա սառ ,  
Ան ո՞ր անգար ձեռքն էր անտես ,  
Կամ ո՞ր կայծակն որոտընդսառ  
Որ խից , շարցուց էեզ ոսկրի պէս . . . :

Ո՞վ ծակտակեց էս նինար ցող ,  
Չիկա՞յ նեկտար մ՛ալ որ բմպես  
Ո՞չ խկ կարիլ մ՛տառաւան ցող  
Յամբեր , հիւժեր ես ոսկրի պէս . . . :

Մտնեցո՛ւր կարծէրդ համբոյշրիս ,  
Թող օձեն վե՛րքդ արցունքներս :  
Պիտեմ պիտի չը դաշարիս ,  
Բայց կեա՞նք վրչեմ երակէզ ներս . . . :

Բարէ՞ , սրինգ . սիրտդ ինչ է ,  
Հին ծաղիկներդ ալ չեն ծրլիր :  
Բայց սամ շունչէս ձնին գուցէ  
Վէրբէդ երգի՞ ծաղիկներ հիր . . . :

Եկուք սրինք , եկուք սիրուիք ,  
Եկուք պատմեմ էեզ մեկուսի  
Պատմի՞ , տեղ ուր մը , սրինգ ,  
Որ տախալին մէկուն չբսի . . . :

Երբանէ կապա՞յտ սարն հետակայ ,  
Մարգերէն վե՛ր , ստաղերուն տակ ,  
Մէր լացին լսել սարը վրկայ .  
Ու ճայնակից քլլայ վըտակ . . . :

Երգէ աշնակա ինչպէս կոս լար՝  
Երբ գիշերի սիւքն աշնայնի  
Յը սարստացնէր սօտը դալար ,  
Շունչս ու սիւքն է գերեզմանի . . . :

Ո՛վ իմ սրբինց . ոտտ երկնատուր ,  
Չորցած կուրծքիդ եւ տամ հագխ  
Ու դուն երգ տուր , դուն վերելք տուր ,  
Երկինքներ տուր հիւանդ շունչիս . . . :

1912

## ՈՒՆՊՏԻԿ

Գիտե՛ս որ թռչնիկն է՛ն անուշ կ'երգէ ,  
Այն որ ծնունդն է սառցին զարնան ,  
Դեռ իր շուրջ ամէն բան խինդ ու երգ է ,  
Թիթեռ ու ծաղիկ դեռ պսո՛ր կը դառնան . . . :

Այն՝ նոր թռչնիկին զարուն է սոչի ,  
Կ'երգէ , սիրահար կը դառնայ զարնան ,  
Յետոյ ամէն բան ինչ-՛քիչ կը սառչի ,  
Տերեւներն խաղար փռչի կը դառնան . . . :

Ուրեմն սո՛ւտ էր կարմիր վարդը նուրբ ,  
Կարունք սո՛ւտ էր , սո՛ւտ էր փառսւտան ,  
Սո՛ւտ էին սիրոյ սարսուռները սուրբ ,  
Մարէն սուխո՛ւմ ստուեր կը սուրան . . . :

Գիտե՛ս որ թռչնիկն է՛ն տըխուր կ'երգէ ,  
Այն որ մտաիկ է իր վերջին զարնան ,  
Դեռ իր շուրջ ամէն բան խինդ ու երգ է ,  
Բայց , գիտե՛ , շուտով մոխիր կը դառնան . . . :

— Դուն ալ նս՛ր զարնան հըման ինձ կու գաս ,  
Ի՛նչ ծոցըդ օծուն՝ ծաղիկով լեցուն .  
Այս էանի՛նքորոց անգամն է կու գաս ,  
Բայց ես կը սիրեմ ծըպխորդ ցնձուն . . . :

Նկո՛ւր , եւ խաբուի՛ւ կ'ուզեմ զխեղճալով ,  
Քանինն՛ր եկամ ու գացին անտես ,  
Բայց զե՛ս կը սիրեմ զխեղճալ սուտով ,  
Փա՛սէց երգել կ'ուզեմ քո շուննեքու սէս . . . :

Գիտե՛ս որ քերթոյն է՛ն սխուր կ'երգէ ,  
Այն որ չը հաստար սիրոյ ու գարնան .  
Գեւ իր շարջ ամէն բան խինդ ու երգ է ,  
Բայց , զխե՛ , շուտով մոխիր կը դառնան . . . :

1913

## ԳԻՇՆՐԻՆՆ ԹԷՋ

*Հոյ՛ի եզրսս շիշատակին*

Կը լաշննայ երկինքը անձա՛յր ու ջի՛նջ :  
Գիւղին վրայ էիջ-էիջ մօտը կը կոխէ :  
Ամէն թան իրեն գոյնը կը փոխէ ,  
Հանդա՛րս ամէն կողմ , մո՛տը է ամէն ինչ :

Վարդն իր աչէերը կը գոցէ մութին .  
Մտտերն են կեցեր լո՛ւտ , բազկատարա՛ծ -  
Նսնին իր գլուխն է վեր կարկառած .  
Լոյսեր կ'արխնին ծառերէն անդին :

Ան կը ինձայ քնուրթիւնն համակ .  
Կեանքը դադրեցաւ . թռչուն մը մինակ ,  
Միտ մինակ — ինչո՞ւ — կ'երգէ արամուռակ

Գիշերային այս լուս քեան մէջ խորին .  
Իր սիրտբուխ երգերն արտէն կը թռին :  
Ու մինակ-մինա՛կ ես կու յամ յոին . . . :

1914

## ԳԻՇԵՐՆԵ ԻՋԱԿ

Գիշերն իջաւ անամոյ, աննուն .  
Բիւրք բիւրեղէ իճնչ նուրբ անուն  
Տալ անուրջի այս սուրբ պսունն :  
— Ա՛խ, սպրեչո՛ւ երջանկութիւն . . . :

Կ'ամէտնայ նաւն ինտակայ .  
Լինն կրագ մ'է, կայ ու չրկայ .  
Ջուրի շումջն է լոկ վրկայ .  
— Շշնջիւ՛՛ն երջանկութիւն . . . :

Վերն հազար աստղ, վարն հազար լոյս .  
Արատատուերին մէջ հոցեյոյց .  
Սր խօսակցին Կար, վրտակ, բոյս .  
— Ա՛խ, իրերո՛ւ երջանկութիւն . . . :

Ու կը ձայնէ մատուցն յատակ :  
— Սա ձերունի ծառերուն օտակ .  
Այս Բաղբրութեան մէջ բովանդակ  
Քարամալո՛ւ երջանկութիւն . . . :

1914

## ԿՄՐԻՆԻ

Տձգոյն գողոյց գիծ սրիւնի ---  
Մտօրէ՛ն լուս , նստած կողքիս ,  
Ա՛յտ:անաս : ս՛յլ քոյր կողմ :  
Իրիկնավերջը կ'արիւնի :

Լեռնեյն հսկայ սնրջանճներ  
Կը խնկամում լինի ափիմ -  
Հողմները կը խարշափին -  
Անպա՛ս , անծա՛լ ցօրն է մեներ :

Խ՛նչ խօրն է այս պահն աշունի  
Հորիզոնը կ'այլքի անշէջ  
Կու լա՛ս --- Այսօր մեր հոգւո՛յն մէջ  
Իրիկնավերջը կ'արիւնի :

Ա՛խ , բլլայիք դուն աշունի  
Էլնն այս գիճով սիրոյ մէջով -  
Ա՛խ , բլլայի ես ափից քով՝  
Լեռնացած սէրն յաւիտենի... .

[1914]

## ԱԵՐԸ

Սէրը՝ գիտցէ՛ր, անուշ ջրի լոգանք է :  
Ասանց սիրոյ մարդ էակը նոզկանք է :  
Շրքումքներդ երբ դպցնես սիրտի՝ դրոներդ փակ է :  
Դուրս կը վիժին՝ ոչինչ նուազ զերծ փորձանքէ :

Ասանց քեզի դասն էր սուկալ պայճարներուն գիւր կեանքին  
Քեզմով կ'ապրին զոյգ ամուլները քանկազին .  
Արեւն ես դու , շատը լուսնէն զիշերային ,  
Մեր սրտերը կը կայծոսես յորդ լոյսով մը անքնին :

Անտէր սիրտ մը սրտաստան է գատարկ սրտի .  
Դատարկ սիրտ մը միայն քեզմով կը զինուի .  
Սիրոյ ժամուն բողբոջ կ'ամենն սիրուն հասկեր ,  
Երազանքներ , բոսոր շրքներ , կարմիր այտեր վարդենի :

[1914]

ՎԵՐՋԻՆ  
ՀԱՅԵՐԸ



ԿԱՐՄԻՐ ԳԻՐՔԸ



## ՋԱՐԳԻ ԽԵՆԹԸ

Ր Ե Մ Ա Կ Ա Ն Մ Ե Ն Ա Խ Օ Ս Ո Ւ Թ Ի Ի Ն

ՔՐՔԻՋԸ  
ԹԱՓԱԹՈՒՄԸ  
ԿԱՐՄԻՐ ԳԱՏԱՍՏԱՆԸ  
ԱՆՈՆՔ ՈՐ ԿՈՒ ԳԱՆ  
ՄԵՐ ՔԱՀԱՆԱՆ  
ԳԵՏԸ  
ԱՍՏՈՒԱՄԸ  
ԳԻՇԵՐԻՆ ՄԷՋ ԵՐԳ  
ՈՃԻՐԸ  
ՑԵՂԻՆ ՅԻԵՏԸ



— է՞հ , հա՛ , հա՛ , հա՛ , հա՛ .

Հօրս դիտկն ուսիս , կը քալեմ ահա՛  
Յարդուածներու դաշտն վրայ լուս . . . :  
Ջատա՛մ Բախանայ , դիտկող արիօտը  
Ի՞նչ ծանր է ուսիս , ի՞նչ ծանր է ուսիս . . . :  
Անշուշտ երբ իբր խնր արտաճեցիր գիտ  
Հայրենի բայնէդ , չի խորհեցա՛ր բնա .  
Ի՞նչ սիտի գայլի գտնել քեզ խնա  
Խաճատցիդ մէջ խեղդուած , շան մը պէս ,  
Ի՞նչ պա՛րտէրս վերջին կատարելու Էնդ . . . :

— է՞հ , հա՛ , հա՛ , հա՛ , հա՛ .

Բայր խելացի մարդիկներն ահա՛ .  
Ահա՛ խելօճներն ալս սպառչ կհանքին ,  
Ահա՛ անոնք որ իրենց ծանր հոգին  
Համրիչ քաշելով կը գրօցնէին ,  
Ու նստիտ մով մը աստուածային՝  
Գիրակին անգա՛մ մը բերանով ծոմ  
Տիրաւոր սոցեւ կը ուխտէին մոմ ,  
Շարքը մը ամբողջ , անվա՛խ , անհամա՛ր ,  
Շնալու , ստելու , գողնալու համար :

— է՞հ , հա՛ , հա՛ , հա՛ , հա՛ .

Բայր օրբացու հոգիներն ահա՛ .  
Ահա անոնք որ , ուղեղնե՛ր ծանծա՛ղ ,  
Անէն մօտ կարցի ունէին ծիծաղ :  
Մտղմտով սնած սպիծսաներ ւժան՝  
Հեշտ կը լուծէին հարցումներ դաժան .  
Պատկերեան սուրի մը տակ դող ի դա՛ղ՝  
Շտեմարանին կ՛ոտեցնէին գո՛հ .  
Հարսնի՛քները շէն տանելու զազուա՛ն . . . :  
Ու չէին հանե՛ր իսկ խորիկ Մահուան . . . :

— կ'հ , հա՛ , հա՛ , հա՛ , հա՛ :

Բայց ինչո՞ւ քրքիջս աշտակս կը դողայ . . . :  
Անս բոլո՛րն ալ , բոլո՛րն ալ , բոլո՛ր ,  
Մալքին ու լուսին մէջ անդնդախոր ,  
Պատկա՛ծ ինչպիսի , պատկա՛ծ ամբարիշտ ,  
Պատկա՛ծ , էարեղէն ցաւի մէջ ընդմիշտ ,  
Պատկա՛ծ , Աստուա՛ծ իմ . ու որչափ ալ կա՛յ ,  
Ու որչա՛փ ալ կայ , մինչեւ հեռակայ  
Ճամբաներուն հ'գրք փառա՛ծ , կարծես  
Անդրեկեղեցիան անաստի մը պէս . . . :

— կ'հ , հա՛ , հա՛ , հա՛ , հա՛ :

Լուս գիշերին մէջ շուներուն , տես՛ ,  
Երախին մէջ — դեռ կեանքով զարարուն  
Կը լսեմ նարնա՛ւը ոսկորներուն . . . :  
Բարեկամ շունե՛ր , բարեկամ ձեռե՛ր ,  
Բարեկամ լեզուով լսփիլիզուած վերքեր . . . :  
Երնէ՛կ , դազաննե՛ր անբան . . . : Բայց ինչպէ՛ս  
Թոյր արջառնե՛րը , գլուխնին վէ՛ս ,  
Սուրացին հեռո՛ւի դաշտերը անծի՛ր ,  
Կնդակե՛ն , քոզե՛ն , աչքերնին կարմիր . . . :

Ու տես ամբողջ գիշեր կը շրջիմ ,  
Յիմա՛ր , խեղև յիմա՛ր :  
Խելէս տախը շատո՞նց . հեռնէս տս , Փրկիչ իմ ,  
Աստուա՛ծ , մեր յիմա՛ր :

Ի՞նչ կը նայի՛ք ինձ , եղեւթաբէ աշեր ,  
Յիմա՛ր եմ , յիմա՛ր :  
Երնէ՛կ , կը մեռնի՛ք . մինչ ես կ'սպրիմ դեռ  
Այս կեանքը յիմա՛ր :

Կրուի դաշտերով տարի ստամո՛խ  
Ստուերըս յիմա՛ր ,  
Շնորհ չըրիմ զնդակ մ'որ ինձ , պոռացիմ  
«Յիմա՛րն էք յիմա՛ր» :

Դէ՛հ , մտիկ ըրէ՛ք : դու՛ք որ կը խորզու՛ք  
Այս մտեով յիմար ,  
Արիւնով շաղուա՛ծ սրտունութիւն մը տու՛ք ,  
Յիմա՛ր , ա՛հ , յիմա՛ր :

Ո՛ր խեղճ երկիրն էր , ո՞ր քիւն Յիւստսի՛ ,  
Ո՞ր քաղաւորն էր — ականջը խօսի —  
Միտքն քէ բարի էր շա՛տ այդ արեան ,  
Մանրամասնութիւն չե՛ւ գիտնոյ այնեան ,  
— Դոյնիակ իր ձիւնն անուն չեմ յիշեր : —  
Մե՛ մղձաւանջէ՛ մը վերջ մի գիշեր  
Հրտման քրտա՛ եօր քաղաքներու  
Եօր տարիէն վար բնակիչներն արու  
Եօրք օրուան մէջ կտրել — սրայմանու  
Որ տարեցներուն շի դաշին բնու . . . :  
Ու տարեցներն այդ վերջին սրայմանէն  
Շնորհապարտ եղան ա՛յնեան՝ որ ամէն  
Եօրն էզ բնակչէն մին ըրին ետէր  
— Դե՛ էր էզերու եօր տարիէն վե՛ր —  
Արեային ա իր խարեներուն արու . . . :  
— Քա՛ղցր անմասութիւն եօրը քիւերու . . . :

Նոր քաղաքիկներն ի՞նչ շուտով մտացան  
Հին իմաստութի՛ւնը արեայական :

Աղշա՛ծ կը գիտեմ քանն այս անեա՛ւն  
Ու կը խորհիմ քէ ի՛նչ քառ , ի՛նչ անուն  
Ֆէտէ է տալ այս գրօսանքին :  
Ինչո՞ւ կտրել տալ անմիտ այս դողոջուզին  
Գանկերը ձերուկ՝ պարապո՛ւ վեցուն :  
Ինչո՞ւ յոգնիլ այս կեանքերով փցուն :  
Ինչո՞ւ կտրտելի՛ ծոկու պատաստ  
Այս լայն կոնակներն , արեայի՛ց գրաստ :  
Այս եամեատ , այս պարզ հոգիներն ընտել ,  
Ավտանեան դրախտէն ինչո՞ւ վստակ :  
Գո՛մէ՛ մէկ մէկ աշէ՛ր յող իրենց տային ,  
Ամբողջ կեանքերնին սխտ՝ աղօրէին . . . :  
Արեան ի՛նչ կ՛ուզէր իր ստրուկ մարդէն ,  
Ինչո՞ւ մեղցնել՝ մեռածներն արդէն . . . :

Ան ինչո՞ւ թողույ որ որբերն ապրին ,  
 Այդ որդեգրեալներն արեա՞ն . խաւարի՞ն :  
 Որ մը աստիճով փոխրիկ , հողույ մե՞ծ ,  
 Այդ մանուկներու խումբեր դաճեալե՞ծ ,  
 Ար ո՛չ ինչ չափին աչիւս , ո՛չ ձրնե՞ղ :  
 Ա՛չ Աստուած , ո՛չ ափ մը հայրենի հող . . .  
 Եւ որ կը մուրան պատասխիկ մը հայ՝  
 Հեռուէն պժգամբով իրենց կարկասուած . . .  
 Եւ որմե՛կ Մոլոյտան մէջը սրբազան  
 Աշի՛նչ գտան այլ վայրագ մի գագան . . .  
 Զգե՛՛յ . . . այդ նոյն հսկայ մանուկներ մի որ  
 Դեկտած ուղիքբու վրայ բիւրանոր  
 Խորմիր-խառատա՛նը պիտի կանգնեն . . .  
 Աւ չորս հովերուն նո՛ր կամբ , նո՛ր Որէն  
 Պիտի շեփոթեն . . . : Աւ այն ասեմ , վա՛՛յ . . .  
 Վա՛՛յ բուր շնչող էակներուն , վա՛՛յ . . . :



— «Անտ մենք կու գանք — կ'ըսեն անո՛նք որ  
 Կու գան , չէ՞ք լսեր արտփիւմն սետ որ —  
 Մուրը շնչելէն աշխրեմիս կարցած  
 Աւ արեան հասէն սեզունէնիս լայն բաց :

«Անտ մենք կու գանք , ուսով երկույ  
 Մեր Յուսն Անիւր դարտուողով ,  
 Երկրադունտիս վրայ , խաւարին մէջէն ,  
 Բուլ՛ք սնունց վրայ որ զեւ կը շնչեն . . . :

«Անտ մենք կու գանք , սեեզակրուով  
 Մեր Յոյսին կուսիր գարշադարներով  
 Խօսեցրնելու անանո՛ւն կորած  
 Գերեզմաննայներն համայնաւարա՛ծ . . . :

«Անտ մենք կու գանք ու մենք՝ նոր՛վքն ենք ,  
 Աւ խաւարին մէջ մխուած ուէ՛զը նենգ -  
 Վրէժներու հիդրան ենք փայփայելի . . .  
 Մե՛՛նք , սարսափահա՛ր ու սարսափելի . . . :

«Մենք՝ հիմ ու խոտերու նո՛ր ուխտագրեաց  
Մենք՝ Սուտերը քերտ ու Դիրեն օրինաց -  
Մենք՝ Յաւանն ջրվէ՛ծը սարի կողէն -  
Մենք՝ Ազգամուզջի ծրնունդ լուսեղէն . . . :

«Ձե՛զի՝ որ էկրծուած մեր մտքերէն ձի՛զ  
Հարսնիքի, Մեզքի վրաններ կառուցիք . . .  
Ու Ձե՛զ՝ եւրպեան դիք որ շնացին  
Մակարկեցիք մեր արեան լսուքեան դին . . . :

«Ձեր սրտին դանի՛րը փակեցէք խուլ ,  
Սուրե՛ր սրտեցէ՛ք՝ սրտեցէ՛ք զանխո՛ւլ ,  
Սրտեցէ՛ք ձեր խղնիմ վրայ էարացած ,  
Ու ատամներուն վրայ ձեր զուտկաց . . . :

«Ահա մենք կու գա՛նք , հովերուն մէջէն  
Ձե՛ք լսեր սակեր որ կը շշնչեն . . . :  
Ամէնէս ալ գազիր դիակ , խոռոչ գանկ ,  
Ահա մենք կու գանք , ահա մենք կու գանք . . . » :



— Երբամ , շտապեմ , ծածկելու փութամ  
Վաղուան օտօտ՛ն՝ դիտին այս գասամ :  
Մագուց արե՛նն իսկ պիտի ամշնար  
Այս ծերուկ վատին դիակին համար ,  
Դիակին համար :

Կըսէիր , հայրի՛կ . «Իրախտ երբալու  
«Պարնագոյն նամբան ըլլալն է հըլու .  
«Հետեւող խաչի սուրբ արահետին . . . » :  
— Հա՛յր , է՛ն կարն նամբան *Խանջէրն* է Քուրդին ,  
*Պանջէրն* է Քուրդին :

Կուսար Բայլերով , բիրտերու կուրծքին  
Վրայ կը Բայլեմ ես դանդաղագին :  
Մակարդած արի՛ւնն է իրացընէ  
Որ իմ սրունքներս կը ծանրացընէ  
Կը ծանրացընէ . . . :



Քաչիբրուս առ ջիւ յորդ զիտն տեա՛ :  
Ա՛խ : ննոսցի գայն : կ'երբայ , կը խաղայ :  
է՛հ , երբ-առ բայով , ծերտ՛ւկ բահանայ ,  
Արեւն ա՛լ Քեզի չի պիտի տեսնայ ,  
Զի պիտի տեսնայ . . . :

Հագարներու հետ , աշուղէ՛ս , անխաղա՛ց  
Պիտի երբ-առ գտն , զո՛ւրը Քեզ տալան :  
է՛հ , զնոս բարով , ծերունի՛դ անբան ,  
Դրախտ կըբալու ո՛րն է կարն համբան ,  
Ա՛յ , ո՛րն է համբան . . . :

Այս վառերս՛ն տեղ , սր մը , ո՛վ Սիեռն ,  
Դարաւոր սղեա՛ցըդ վրայ սիրուն  
Հերմակ կարսագներ կը յեւեն տառն ,  
Երգե՛ր կը բոյիմ ցայգի այս սրտուն ,  
Յայգի այս սրտուն . . . :

Երբեմն , երբեմն , բերե՛րս մի՛նայն -  
Զարեբու խորէ՛ն գանկ մը բեղեայն  
Յառնելով , փաշ-փաշ ընէ սիրտկան  
Զայգիբու համբայն . . . : Ամէնը այսքան ,  
Ամէնը այսքան . . .



Զարին մէջ երկինք կը ցոլայ անհո՛ւսն . . . :  
Ո՛վ ասի եղիւն մշտու այս սրտուն . . . :  
Խուս մարգրիտներու շարք մանեա՛կ-մանեա՛կ ,  
Աստղեր , ծիր-կարբին , լուսին , արբանեակ ,  
Լայս ստինքներու պէս սղկո՛յգ-սղկո՛յգ ,  
Որ կարեն զինով կիւրք հոգեյոյգ . . . :

Մեռնիլ . . . : Աշխարհից երկի՛նք, օրիւնա՛լ,  
եւ՛ղն եղեգվարձներ . . . : Է՛ր չեմ կրնար լա՛լ . . . :  
Լա՛լ . . . ս՛չ . . . բայց, դո՛ւն, դո՛ւն որ գտնէ՞ղ անհաս,  
Բո՛ւն-բո՛ւն աստղերու մէջ կը խրոխտա՛ս.  
Է՛ր չի կրնայի փառ՛ծ քո՛քերէս  
Արիւն՛ա, ժանգո՛տ խոխ մը շնորհել էեզ . . . :

Բայց դուն բարձր ես, վերն, բու խիղճից մախոյ  
Առանձնու բեան մէջ : եօր մարգարտակուս  
Կամարներէ՞ղ եօրն անգամ բարձրացած  
Սերովբէներուց միջեւ գեամամած . . . :  
Ու չես հանիր ա՛յ Բրդ անկարեկիր  
Ուղղել Մարդկու բեան գօր յերկիր քո՛՛քիք . . . :

Ըո՛ջս ասկուխներուց սկի մտանբէն  
Իջի՛ր Ենվա՛ղ, Ալլահը՛ղ, Որ էն . . . :  
Այլ զգո՛յ՞ . . . Բու լոյսդ մաքի՛ն մէջ գո՛ցէ :  
Ձի կտափնարանն այս անհուն գո՛ւցէ  
Եննրեկայ յանկարձ, գո՛ւցէ ծերունի  
Աշխարհ մտաներ խրոխն արիւնի . . . :

. . . եւ՛ղն յիմար : Որո՛ւ կը խօսիմ փսփա՛ծ :  
Ձե՛ որ դուն վաղս՛ւց մեռեր ես, Աստուա՛ծ . . .  
Ու Բու եղայի գիտկրդ անբա՛ւ,  
Կարշանքի ժանրո՛վն արիւնարարաւ,  
Արտկանե՛ր է երկնից անապակ  
Ծիր-կարխններուն երազն անյատակ . . . :

\*  
\*\*

— «Վարդերը մեռան,  
Վարդե՛րը մեռան  
Իրենց բիր-բուրան,  
Յօդիկին վրբան  
Վարդե՛րը մեռան,  
Վարդե՛րը մեռան :

«Արիւնատ, ճանրիկ,  
Ոսկերս բոսլիկ  
Դիակներս վըբան  
Դողոս՛չ կ'երերան :  
Վարդե՛րը մեռան,  
Վարդե՛րը մեռան :

«Գրս ինձ, Աստուա՛ծ,  
Մագերես ցրուա՛ծ  
Կերքամ տարածամ,  
Կերքամ ու կու լամ  
«Ո՛ր է իմ վարդը  
«Ո՛ր է իմ վարդը» :

«Կ'ուզէի՛ գլխուն  
Տակ ցնկ անհո՛ւն  
Գեկնը կուրծքիս :  
Թո՛ղ աշագէս հողիս,  
Մեռնէ՛ր ցուրդրանմո՛վ,  
Իր գիակին բո՛վ . . . :



Ո՛վ է ցայգին մէջ աղջիկն աշս սրտում,  
Որ խենրի մը պէս կ'երբայ անդադրում,  
Դիակէ՛ր դիակ : Ի՛նչ է աշս հասայ :  
Ո՛վ է գիտնագատն աշս՝ սրտ տուայ  
Հէգը կանգնեցաւ : ձի՛չ մը . . . : Ու տես՝  
Վերատարն էլլել կ'ուզէ, կը դողայ :  
Բազուկներ իրար կը զալարուին բար . . . :  
Ու լուսնակին տակ, սէրէ՛ն խելագար՝  
Արիւնո՛ւս, փրփրո՛ւս՝ լա՛յն բերանը սամ  
— Բիւր-մամիք վիհի մը պէս անյատա՛կ —  
Խոր ետնդիւնով հոգեվարքը արդ  
Կրկուց սիրուհունյն բերնին վըբայ վարդ . . . :

Անե՛ղ շրջանակ : Չորս կոպմը մեռել,  
Մէջանեղը մէր : մո՛ւր արտեսա անել :

Եւ Ձէննա կրօնէ՛ցի : զանկերմ հակեցամ :  
Մտակցայ իրենց - ըսի բարձրսնայն :

Հօրս՝ , ընկերնն՝ս :  
Ինչո՞ւ է՛ք լոնք :  
Ձեզ շա՞տ աղկո՞ւ :  
Կրախտ երբալու  
Ո՞րն է կարն նամբան-  
Ա՞յ , ս՞րն է նամբան-... :

\*\*\*

Յետայ , ստշտեսա՞ր իրենց մունչ Բունէն ,  
Կլուխքս զըրի երկիւղածօրէն  
Իրենց գայց զլիսն՝ Բարացուցի զու-  
նւ երկարէ Բուն մը ընկնեց հագիս :

Այն ատեն հակայ մը զարկաւ նուխ .  
— «Ին՛նք , ի՞նչ կը տեսնես , կ'ուզեմ սը խօսիս» :  
նւ ես խօսեցայ ու ըսի իրեն  
Իմ ապստամէ Բունիս խօսերէն :  
— «Կը տեսնեմ հարիւր հին Բաղաճներու  
Հարիւր աշտարա՛կը հեռու է հեռու :  
Կը տեսնեմ կապար օգին մէջ ախար ,  
Հարիւր զանգակները զարեքով լուս :

«Կը տեսնեմ հարիւր սարեր մոխրապարտ ,  
Անցա՞ւ , անծպի՞տ , իբրիւ անապատ :  
Կը տեսնեմ քերդէք անգուճղներու Բոլ՝  
Վամանակին դէմ գոցուած՝ փակամե՛ով :

«Կը տեսնեմ մեր հին տաղամեհարեր  
Հագար ցեղերէ կոխուած՝ անկեկե՛ր :  
Ի՛նչ Բառուղիներ կը տեսնեմ , Աստուա՞ծ ,  
«Ասա-Հանդէքներով տալալառակուած... :

«Իսկ այն տես՝ հարիւր զանգերն համօրէն  
կրկնադածօրէն ու գիտակցօ՞րէն ,  
Մաք զիշերին դէմ , ամէ՛նք մէկանց ,  
Փոշոս լեզուին շարժեցին յանկարծ :»

«Քառուղիներու տապաններն անձայն ,  
հարիւր զնեքո՛ւ՝ պէս լսի՛ն բացօղեցան -  
Հարիւր իշխաններ ելան անբարբա՞ռ . . . :  
Անտ՛ , զսչգին մէջ կ'երբան վեհափա՞ռ . . . :»

«Կը տեսնեմ , կու լամ . . . : Ինօփօրն է Ուխտին -  
Ուխտին որ կ'սպրի դե՞ռ Բանէն անդին ,  
Ուխտի՛ն որ տես հեռօ՞ւէ հեռու  
Փակա՛նք բացու սարի բերդերու . . . :»

«Հարիւր իշխաններ կ'երբան անխո՞ղ -  
Քայլերնին ծանր է հօրք դարերով -  
Վահաննին ժանգատ , բայց աչերնին վէս :  
Ուղեբնուն շղթան կ'երգէ ջուրի պէս . . . :»

«Այն որ քափօրին կ'երբայ աօջեւէն՝  
Խոնջ է լայն բեհեզ մը բաշխօտելէ՛ն . . .  
Կարմիր-ծիրանի՞ն է արժայական ,  
Թէ Եեզին արիւնն . . . Չե՛մ տեսներ այնքան :

«Ու քափօրին հետ , ու քափօրէն վեր ,  
Թուչուն մ'օղին մէջ կը խարխափի , ծե՛ր . . .  
Այդ՛ միքէ՞ արծիւն է արժայական ,  
Թէ սեւ բայտին բուն . . . Չե՛մ տեսներ այնքան :

«Լա՛ւն կարկառեցի ձեռներս արիւնս -  
— «Ատէ՛ք , գոչեցի , ա՛խ , գի՛ս ալ ձեզ մօս -  
«Կ'ուզի այսպէս դիմել յախտեան՝  
«Յեղի մը Ուխտին անդրշիրիմեան . . . » :

«Բայց սեռ՝ ձագից լոյսն արշարոյսին -  
Հարիւր իշխաններն իջան միասին  
Բաց տապաններու Բար սանդուխներէն .  
Ու ամէ՛ն , ամէ՛ն բան կորսու նորէն . . . » :

... Ու ամէ՛ն , ամէ՛ն բան կորսու նորէն :  
— Քասն է որ բախ մը պէս . վաւորէ՛ն ,  
Գոյաբխն ծակի մը մէջ քա՛րքա՛ր  
Նստկի՛մ Արեւուն նստանչէն ժա՛րար : : :



ԹՐԳՈՒՆԻՆ

Կ ԵՂՋ ՈՒ Կ ԵՂՆ Բ ԵՐ Կ

ԱՍԵՆԻ ՀԻՒՅԻՐ

ԱՆՅ ԱՂՋԻԿ

ՀԱՅԳՈՒՆԸ

ՀԱՅՈՒՆԻՆ

ԱՌՆԱՆԳՈՒՄԸ

ԿԱՐՄԻՐ ՄԿՐՏՈՒԹՅՈՒՆԸ

ՊՈՒՏ ՄԸ ԱՐԻՆԸ

ԿՈՒՍԵՐԳՈՒԹՅՈՒՆ

ԱՂՋԻ ԴԻ ԴՊՏԵՑ

ՎԻՃԻՐ



Հայր , մայր , բակին մէջ , ծերուկ կը ննջեն :  
Խորխոր անակին ծակերուն մէջէն  
Վայրաց կը սուլէ ցարտ ձիւնը ձմրան -  
Ատուած . այս ի՞նչ հով , հիմեր կ'երկրան :

Հողէ կանրեղի մը լոյսով դողդոջ ,  
Մինա՛կ , դեռատի ազգիկ մը բողբոջ ,  
Քաղանի ճեռակերտ կը հիսէ ասուէ ,  
Կը հիսէ լո՛ի՛կ , լո՛ի՛կ կ'արտասուէ :

Անցած շարքու երբ սարէն գիւղ գընաց ,  
Մուրբի մատուռին իբր ուխտագընաց ,  
Քաղանի գնելը է *ազրուչու՛մ* քաղէի ,  
*Պսեծու խնկեր* մանրիկ , մետա՛խ , բեղ ուկի :

Իւ ամէն գիշեր , ծնուէր քարի՛  
Երբոր ննջեն , ի՛ր գործին կը փայտի -  
Բարսկ ասեղով ան իր կարն ասուէ  
Կը հիսէ լո՛ի՛կ , լո՛ի՛կ կ'արտասուէ . . . :

\*  
\*\*

— Որի՞ համար է այդ կարդ , ա՛յ ազգիկ :  
Որի՞ համար է արցունքդ , հա՛յ ազգիկ :  
*Ջահիլ* մը միջէ՞ սարերու վերսով ,  
Սիրող ատա կուրծքէդ ու գնաց բոլրով . . . :

— Ես ինձի համար կու լամ, աղբերջա՛ն :  
Գիշերին զալունիքն առած պատմութեան . . . :  
Սիրտս սգոս է, սիրտս սէր չունի .  
Սիրտը վէրժուս է, սիրտը սէր չունի :

— Ինչո՞ւ համար է մեռա՛նոց, ա՛յ աղջիկ :  
Ինչո՞ւ համար է հառաչո՛ղ, հա՛յ աղջիկ :  
Մի՞ բէ հարսնիքիդ աղէտա՛ծի քհհհհ :  
Հարսիդ համար կը հիստս քհհհհ . . . :

— Իւ մեր է՝ հարսնիք ու նիւմ, աղբերջա՛ն -  
Ի՛նչ մեկնիմ տունէս, մեռնի՛մ դատահան :  
Այս ցուրտ արեքուն վրայ ամայի .  
Մնողն ու եղնիկս ս՞վ պիտի նայի . . . :

\*  
\*  
\*

Բայց տես ժպտեց կոյսը լոնկայն,  
Դորձն առարտեր էր . մախող մ՛էր վրայն :  
Կորեց մազերէն սեփսեւ ծամ մը լայն .  
Ու հիւսեց հազնեզ .— իր անունն էր այն . . . :

Մնողէր դիտեց . կը բնանային :  
Լամբարը մարեց . ու առտուածային  
Աղջիկը մեզմին հայլերով դուռնէն  
Դուրս սպրդեցաւ երկիւղած օրէն :

Հո՛ն . իր մեծ եղբայրն՝ ամէնէն քա՛հուն .  
Այդ բու՛ր-բու՛սն, ցուրտ գիշերով անխուն .  
Ինչ որ կին զէնէ՛ր սրբելով մահար՝  
Որ ստորառուսէր մեկնիլ քա՛հբա՛հար . . . :

Աղջիկն իր վզին սեղմ փարքուեցաւ՝  
Լուխողն իր ուսին անցուց, ու լացաւ . . . .  
Քա՛հ/չն հայրենի, իր սպարա՛քին կը՛ր .  
Գնաց զարնելու . . . : Գնաց մեռնելու . . . :

\*  
\*  
\*

Բայց եւ Բե՛զ կոչ լամ , ո՛րի հայածին կոչս -  
'Խո՛ւն մեր ցայցին մէջ՝ խօտարակուտ Կո՛չս :  
'Խո՛ւն միշտ շշնջող ու մի՛շտ թարուած Բոչս -  
'Իս՛ն մեր դամբանին՝ յրօղիկ սգարոյս . . . :

Ո՛ր Օրէնժէն , ո՛ր Աստուծմէն , ո՛ր մութ  
Արդարութենէն , ո՛ր գութէն անգութ ,  
Ո՛ր մէկ սնիրից Բաւութեան համար՝  
Կարմիր շարձից օդերն անհամար . . . :

'Խո՛ւն , կին , չունի՛ս իսկ այն լոյսը ծափ .  
Այն ցոլ՛քը յետին , որ Սէր կը կոչուի :  
'Խո՛ւն արգանդն եւ լոկ ծնելու անո՛նք  
կը պիտի մեղցուն մտնով անողով . . . :

Ու տ՛ւրի մէջէն , ու բո՛ցի մէջէն ,  
Ու արեա՛ն մէջէն , Մահը կ'ընդմիջեն  
Ձեռ՛եքդ՝ վեր բռնած մանուկ մը , վայրի  
Չայնով լալով *«Մ'զգը պիտի ազրի»* :



Ժամանակ անցաւ . աղջիկն աճէն օր -  
Լոյսը չի ծագած կ'երբար եկաւ օր  
Սարերն իր եղնի՛կը սրածելու ,  
Համբան դիտելու , եղբայրն հեծելու . . . :

Ու գոյցը ծնրուկ — մտածուտ արդէն —  
կրկու քի կուտած , կակուզ մարմանդէ՛ն  
Հեռուի Սուրբին կ'երբային կըճուն ,  
Ազօրեկ կորած *Ջահիլի* հոգուն . . . :

Ատուտ մըն ալ երբ աղջիկը Հայտն  
Կ'երբար , եկաւէն լսեց խե՛ղն մայիսն .  
Գրաց , բախանցեց գոզը անտառին -  
Երբ շտա բազուկներ առին զայն , տարին . . . :

Աղջիկը գնաց, համակերպ, հընձ,  
Չայներ կը լսէր, շէր գօրերը լալո՞ւ . . .  
— Աղջի՛կ, ա՛յ աղջիկ, սարք ամայի  
Մնազէդ ու եղնիկդ ո՞վ պիտի մայի . . . :



Ու ի՞նչը ըստ . . . «Այս գիշեր հագույս  
Տօնն է, վառուխն տա՛ն ջահեր լիալսյու :  
Ինքե՛ք սրբազան կաներ արծաթի :  
Այս գիշեր Արեւս արեան մէջ ծաքի :

«Նե՛րս արձակեցէ՛ք սառս գեղեցիկ -  
Այս սարք կոնֆին մէջ կանգնէ՛ր պացիկ  
Աղօր՝ի մը պէս՝ հասակն իր մոնի . . . :  
Իր մկրտութեան Ալլան թող հանի . . . :

«Ինքե՛ք կարաւանն էգերուս, կարգո՞վ,  
կոնֆին շուրջ ծունկի շարուն լույէ լույ :  
Ու թող ա՛յն որուն մօտեցայ երէկ՝  
Զոհուի կոնֆին մէջ - դաշո՛յնը բերէ՛ք :

«Թող կրգեն ամէ՛նքն ալ - ա՛յն ուր կու լալ  
Առաջին գոհին պէս պիտի ըլլայ . . . :  
Թող ծընի խալով արիւնով խոնու  
Կոնֆէն՝ նո՛ր խալով . . . : (Ու աշտպէս եղուս . . . ) :

Անշո՛ւրջ, ամէ՛նքն ալ հեռացիր են :  
Լոյսերը մալած - ջահի կայծերէն  
Ոմանք կը միտան — եղեանի մը պէս . . . :  
հունկի ծառն՝ ապրող սնն մ՛ըլլար կարծես . . . :

Ու վէ՛ս, ու խրո՛թա, ու մօ՛ւր, անմասնէ :  
Մէջտեղը կանգնած կոյսը անտէրունէ :  
Ո՛ր մերկ, ո՛ր խալով արեամբ հրավառ,  
Դիպազնի կարծես մերկ նիզակ մ՛ըլլար . . . :

... Ս'ի պիտի լայնեց, տարուած մտարու՛նն,  
Գեղեցիագոյններոյ Գեղեցիկներուն...  
Ձեր աչքե կիրեն իսկ պիտ' իմաստանար...  
Ու իմաստս բիւնն պիտի ծառանար... :

Գեռ կո՛յս, դեռ վայրի՛, դեռ տա՛՛ք, անապա՛կ,  
Գա՛ւ՛ք որ բշխա՛նու վրաններու տակ,  
Թափելու կ'երբա՛ք այս՛ւտ մ'արցունքի հետ,  
Անօրօպարտ պուտ մը արխն անհետ... :

\*\*\*

Ու Բէկը երգեց. «Դու Սուլբանս ես, ջան-  
Դամասկի քեկե՛ղը Էնդ սրտամու՛նան :  
Դու իմ գիշերի Արեւս ես, ջա՛ն ջա՛ն,  
Ինչպէ՛ս հայիմ Էնդ, հոգիս կը դողայ... :

«Դու իմ նայածաց Թրեռե՛կս ես, ջա՛ն-  
Իմ երկու աչերըս Էնդ կը տենչան :  
Սրտիս վարդենոյն դշտն ես, ջա՛ն ջա՛ն,  
Ինչպէ՛ս փրցնեմ Էնդ, ձեռնս կը դողայ... :

«Դու ինչո՛ւ այնքան անգո՛ւր ես ինձ, ջա՛ն,  
Լրանքիկ ատամներն հոգիս կ'սրտնան :  
Մի՛ ջանիք աչքիդ տանարը, ջա՛ն ջա՛ն,  
Ինչպէ՛ս մարեմ Էնդ, սիրտըս կը դողայ... :

«Դու գլխիս երաշէկ ստղատարուն ես, ջա՛ն-  
Շապի՛կ բոցեղէն, շքնադ գառնան :  
Սիրտըս կըրսակի վրա՛յ կ'այրիս, ջա՛ն ջա՛ն,  
Ինչպէ՛ս մխեմ Էնդ, սուրբս կը դողայ... :

\*\*\*

... Թրեռե՛կն այլե՛ւրս չի ժպտեց բնա՛ւ :  
Առաջին ցայգին արցունքը խնձաւ,  
Այնպէ՛ս խոր գծեր էր դէմքին համբան,  
Որ չի կրցաւ գայն սրբել ո՛չ մի բուն :

Ո՛չ մետաքս *հաշտոյ*, ո՛չ պերճամբներ բարստ,  
Ո՛չ Գոմասկրսի բեհեզներ հարուստ,  
Ո՛չ Պենկալաշի վարդեր դեռ խոնա՛ւ . . .  
Թրբոսիկն ալի՛ն՝ րս չի ժպտեց բնաւ :

Ան ի՛ր Օրէնքէն, ան ի՛ր Արգանդէն,  
Ան ի՛ր Կեանքէն, իր Բառամէն, արդէն  
Ի՛նչ հար խալամի ճնիւր կը զգար .  
Չույն ի՛ր արեան մէջ խեղդելու անկար . . . :

Եեղեն ա՛լ չէր խորներ քէ սարն ամաշի  
Մնագէն ու եղևիկն ա՛լ պիտի հաշի . . .  
Բայց Բէկն ըսեր էր. «Այլան օրինէ՛ քեզ,  
Նորոյնդ մտա օրէն գաւ պիտի անանա . . . » :



Ու Բէկը եկաւ գիշեր մ՛նչ ասուն .  
— «Ո՛ր ի՞նչ Թրբոսիկս, ան՛ս, հեղեղասուն  
Անցնելուս ալս խեղեր ինձ կը դաւէր  
Իր *հանջէր*ն ու գի՛նէ քեզ քերթի նուէրք :

Թրբոսեւոյն իրա՛նը սարսաղ փաշ-փաշ .  
Աստ ձանր մախա՛ղը, դիտեց սպաւշ .  
Իր կիւսէն էր ոսկի քեղերով անշէջ .  
Իր մտցն, իր անունն, արխաններս մէջ . . . :

Աչքը մրագնեց, մտցաւ ամէն բան .  
Ննտուկաւ փայրի քոչնի պէս անբան .  
*հանջէր*ը մխեց շե՛շտ Բէկի կուրծքին,  
«*Այս քե՛զ համար էր* . . . » գոչեց մոկողին :

«*Ու ալս ալ ի՛նչ համար* . . . » ըսաւ խելաշի՛ղ  
Անտամա՛ն, անվե՛րջ քրէիջով տեհ՛ղ .  
Բռնած եզրօր գանկն աշխրուն առջին . . . :

— Առագին խինցն էր, ու շունչը վերջին . . . :

## ՄԱՐԳԵՐԳՈՒԹԻՒՆ

- ԳՆԱՎԱՅՈՒՆ ԵՐԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՑ — Ինձեզը
- ԳՐԱՎՅՈՒՆ ԱՍՄԲՈՒՆՆԻ ՎՐԱՆ — Կեանք
- ԳՆԱՎԱՅՈՒՆ ԳԵՐԵՉՄԱՆԱՑՄԱՆ ՄԵՑ — Իմօր



## ԳԻՒՂԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՒՆ ՄԷՋ

Պ.

Անցեալ տարի էր : Յոզևած ապաւէն ,  
Շատ քաղաքակիրք այս Արեւմուտէն՝  
Ուր խիղճը բառ մ'է , մարդը՝ մեքենայ :  
Աշխարհ զործարան մ'անխոնջ , անխրկայ ,  
Սէրը հաշիւ մ'է . կրօնքը՝ գրամ .  
Երջանկութիւնը ճանճարալի մի տաւա՝  
Մահն՝ անմտութիւն . կեանքն՝ անհաշտ մի կռիւ .  
Ուր ժամանակն իսկ վառ մ'է ալիստիս ,  
Որ ամէն յապէն իր մանրակրկիտ ,  
Մուրնի հարուածով կը զարնէ մաքիդ . . . :  
Այսպէ՛ս , հեւ ի հե՛ւ , յագնա՛ծ , յառտահա՛տ ,  
Անմի՛տ այս վազէն անդո՛ւլ , անընդհա՛տ ,  
Կարօտն ունեցայ հին-հին դարերու .  
Եւ հիւանդ հագիս տարի ես հեռո՛ւ ,  
Հեռո՛ւ , խնկաւէ՛տ , լո՛ւս , մշտնջի՛նի .  
Արեւելքի իմ գիւղըս հայրենի . . . :

Բ.

Գիրտլի մըն էր - Բայերս ուղղեցի  
Իմ ալեւոր մօրս հեռ հեղեցի :  
— Պիտի ծիծաղի՛ր , կարծբացած սրտեր .  
Պարզացիք էիւրէս , նայիկար , վայրէր :  
Մի քանի ուրիշ մուր գիրքեր ալ գե՛ս ,  
Բայց անկուտտի այդ ամբոյն յուղքեր  
Իրաւունք չե՛ն տար , որ ամբարտաւան

Չեր բայնք փշէ՛ք՝ կըրօնագրան  
Հագույն ալիսք մօր մը ծերունի ,  
Որ ապրելու գեռ հագիւ օր մ'ունի ,  
Որ ծովուն վրայ՝ շիւղի մը նման ,  
Մէկ տոբը մատուս , միւսը գերեզման -  
Գերագոյն , անհաս , անսկիզբ , բարի -  
Մը ինն Աստուծոյ մ'անուան կը փարի -  
Ու անիրատուա՛ծ , տառապա՛ծ , հուսա՛ծ ,  
Մեծ Արդարութեան վերան կը յուսայ . . . :

Գ.

Ու դո՛ւ է , ո՛ր՛վ Հօրաս , Ձեռնն ա մօլորէր -  
Ի՛նչ որ ալ ըլլա՛ք՝ երէկինն է՛ք դեռ -  
Մի՛նչ յիսուն հազար այս տարի է որ  
Անգուլ կը դառնայ աշխարհն ալիսր՝  
Հատառցեր են մարդերը բոլոր :  
— Բարէ՛ , հսկասակ հաստօխ մարդ ,  
Մտադրի չի գտցա՛ւ բնաւ իմ հոգին  
Տանա՛ր մ'ըլլա՛յ այն , հե՛րանու բագին ,  
Քար-Քար աս երակ սիւներ ՔառնաՔին ,  
Հըրուպաշտ Պարսիկ բըլուք բոցազին ,  
Բոցը Միսիլի , Հնդիկ էլլօրան ,  
Ասորեան հարիւր-գտեան հին խորան ,  
Կտ՛ Քրիստոսնայ պերն եկեղեցին . . .  
Հոն մարդերը Մեծ-Յոյսը դարբնեցին . . .  
Ու հո՛ն-գլխօղկնից բացէ՛ք վեհերան —  
Գերեզմաննոցն է կենդանիներուն . . . :

Գ.

Եկեղեցւոյն մէջ մտայ լո ելեայն :  
Շէ՛նքը փոքրիկ էր , բայց բաւական լա՛յն՝  
Աստուածն ու դարե՛րը ամփոփելու . . . :  
Քար Քարի վրայ , ծնէ՛ր էր , հըլս՛ւ ,  
Առանց արուեստի , առանց մեծ սնի ,  
Պարզ , ինչպէս ծառ մը որ հողէն կ'անի -  
Ու Քար , ու յազճոց , ու կերան , ու խաչ ,

Հոն, հին դարերու բոյրն ունէին գազօ... :  
 Բն առաւարդի ազգաւ ցանկերէն  
 Կոթուած՝ ժամանակը մեռելորէն  
 Կը ննչէր անշա՛րս : դարե՛ր բնէւծ .  
 Քնացին ճայնէն երբեմքն շոյուած . . .  
 Հոն ո՛չ ին՛ Է, ո՛չ վազ Է, ո՛չ ժամ, ո՛չ վայրկեան .  
 Անտանա՛ն, անխո՛ւ՛յ, անձա՛լ, յա՛րտեա՛ն,  
 Չո՛րս պատերա՛ մէջ՝ Անու՛նն մը խորին :  
 Իւր ձեռ գեղջուկներ մեանի՛լ կը սարվին . . .

Է

Բայց բացառիկ տան մէր այդ կիրակին :  
 Կնու՛նն էր շոջի նորեկ սրղեակին,  
 Ինչ որ դիւզին հոյնեան է կարեւոր :  
 Իլեան Մնու՛նցի աօնը դարուոյր  
 Կազարէր ի հին Բաղա՛ացիին :  
 Իստի ձեռ, մանուկ, հաւա՛ռուած էին :  
 Բն Բանանան այդ մե՛ծ օրուան համար ,  
 Պատրաստեր էր փոքր Բարոզ մը յարմար :  
 Պերն խօսքի սազանդ չունէր բնածին ,  
 Բայց գայն բնարեք էր հալիւ՛ գիւղացին ,  
 Ջի հասակով բարձր էր , վարժով արդար ,  
 Հայերէն գիտէր , նո՛յնիսկ կը կարդար :  
 Կեանքի պայ Բարէն յոզնած կիւսն մը հեզ ,  
 — Գոյս Լարիսմին կո՛յս նշանածին սէս —  
 Այնեան վայրէր էր մօրուքն ու շուրջուս ,  
 Իր կարծես ան ա՛յնպէս ձեւած ըլլար . . . :

Զ

Ջուզ կերտնի մէջ՝ կը խօսէր բնէն .  
 Բն կ'ունկնցրէին գեղջուկներն ամէն ,  
 Ետ՛ր երանու բեամբ սուգուա՛ծ աներմար .  
 — Ի՞նչու հայերէն մա՛րդ չի հասկնար . . .  
 Հին *Անկարա* թն սուած բնորան ,  
 Կը գտնէր Տէր-Հայրը շա՛տ բնական  
 Իր տղերք աշխարհ գան անհամար — լարք —

Ենչպէս թիւր շիւղեր նիրհնիին շարջ :  
Յանկարծ շլացին աչերս Քնէա՛ծ ,  
Նախօրէննին անո՛ւնն էր սուսած :  
Նախօրէնն . . . ի՞նչ էառս անյատակ՝  
Աշխարհէէն Բաշուսած աշոյ մտասուին սակ :  
Չէ՞ որ բոքր է աշոյ մտրոցն անազին ,  
«Մաշրե՛ր , գուսկնն՛ր շինեցէ՛ք ազգին» . . . :  
— Այս . գո՛րք պէտէ՛ էր աշոյ ամբարաստանին՝  
Ար բնդանօրնէր զիւզէ՛ զիւզ ասնին . . . :

է .

Պատարագէն վերջ , Բով Բովի աննայն ,  
Երկու բափօրնէր իբար Բասեցան :  
Ան շէր գասական հանդիպումը հին՝  
Գնունքի բափօրն մահուան բափօրին .—  
Մէկ կտրմ ծնունդ , խի՛նդ . միսս կողմ մա՛հ ու բալ՝  
Ա . եկեղեցին կ'օրհնէ երկու Քն ալ . . . :  
Մ՛շ : Երկու բափօր , երկու՛ էն ալ ժպտան .  
Մէ՛կը կորածին որդին մեծասուն ,  
Մէ՛սը աղէտոյ ծնունդը անսուն .  
Մէ՛կը բեկեզով Քնած , միսն արքուն .  
Մէ՛կուն ժամեակներ , մեռա՛տի հիւսկէն ,  
Միսին ձորս մը խեղն՝ հօրը շապիկէն .  
Առաջնոյն ոսկի , ժամեակ թիւր տեակ ,  
Նրկրորդին հակտին փաշի սեւ պակ :  
Մէ՛կը Տէ՛ր արդէն , միսը Գրա՛տ :  
Ճակատագիր՝ . վա՛խ , աղաքնները փաստ . . . :

զ .

Բայց այս ի՞նչ արդար օրէնք մ'է խօրին  
Որ յոփացա՛ծ , նախ մեծերը երկրին  
Երե՛նց արգանդին մէջ կը կարուստէ :  
Հաստարուքեան խո՛ւլ պէտէ՛ մէ՛ գուցէ  
Որ վիժածընունդ սերմերը մեծին  
Ե՛ր որովայնին իսկ գո՛ցը հիւժին ,  
Աս կաշիւներէ վերջ , երբ ի կարկէ

Ոսկին ա՛լ պատրաստ է, հա՛յրը գրկէ  
համնարուրենբու մէջ մեռա՛ն գեղերփ,  
Անժպի՛տ, տժգո՛յն հրէշ մը մարդակերպ . . . :  
Մի՛նչ ճանի՛ր քշուտա խեղներ է՛ց, արո՛ւ,  
Որ յեղակարծ սէր մ՛ունին իրարու,  
Կայծակներու պէս իրարո՛ւ կու գան,  
Առանց հաշուելու վաղն ու ապագան,  
Ու կ'երկենն — խորշի մը մէջ անձանօր —  
Ի՛նչ հսկայ կեանքեր, անէժ քի անօր . . . :

Ք .

Ազա՛ծ, սարսափա՛ծ խորեցոյ անխօս,  
Սարքրական եի՛ն բարէին բարբարօ,  
Որ խեղդելէ վերջ կը յանձնէր գետին  
Մարդկային տժգոյն օգրուկներն յետին . . . :  
Իայց քառուն դարեր անցեր են արդէն .  
Ու սորվեցանք որ հրէշներն ալ մարդ են .  
Անո՛նք ալ ունին զգացո՛ւմ, հոգի՛,  
Անոնք ալ ունին իրաւունք կեանքի,  
— Հոգ չէ՛ քէ սպրի՛ն քիւրերու մանօվ .  
Օրէ՛նք՛ իրենց զանաւ օգրահով . . . :  
Չե՛մ համարձակիր վերցնել մէկդի  
Կարմիր-վարագոյրն որ Օրէ՛նք կ'ըսուի,  
Գիտելու քմբոստ այն կեանքե՛րն հսկայ,  
Որ բանտերու մէջ, կառափմատի վրայ,  
Կախազաններո՛վ մեռան անհամար,  
*Վեհանքի Իրօտո՛ւնք* . . . Պոսպնուն համար :

Ք .

Արկու՛քն ալ երկա՛ր, երկա՛ր գիտեցի :  
Այլեւս բնա՛ւ մի խօսի՛ք ինձի .  
Արժանի՛քն վրայ, ու տարբերուրեան ,  
Ու ազնուական զարմին վրայ արեան ;  
Ահա երկու՛քն ալ — անկերպ բզկզներ ,  
Նիւր մը խակ զիրենք պիտի մեռցնէր :

Կուզեն անուն տալ . ի՞նչ պէտք անունի . . .  
 Իրաճանչիւրն ալ իր անունն ունի .  
 Ս'ին Ո՛ւժն է անգութ , միան Սարկուքի՛ւն :  
 Ուժ չունի՞ կ'ըսէ՛ք խլէզն անարիւն .  
 Ի՞նչ պէտք արիւնի անյազ բորենի՞  
 Հացի մը վախան կարմիր , ծիրանի .  
 Ան պիտի ծըծէ՛ Արիւնը միտին ,  
 Ան պիտի մըխէ ժանի՛քն իր միտին .  
 — Օրէ՛նքը՝ իրեն անխոյր օքելան :  
 Ողջունեցէ՛ք զայն , իշխանն է վազուան . . . :

ԺԱ.

Մերապրած դողդոջ , աշխարհ ձեռքիս ,  
 Կուրծքիս սակ գոցել կ'ուզէի եզղիս :  
 Հազար նկարներ կ'անցնէին մա՛մէս :  
 Արեան շողունն մէջ , նսնիներու օլէս  
 Ի՛ր կախազաններ անգութ մեծերու . . .  
 Ոն հրդեհներու մէջ հեռուէ հեռու ,  
 Սարուկներու կա՛ւս , բարբարո՛ս գունդեր ,  
 Որ տառա՛ր , տատա՛ւժ , կո՛ւտք , իշխանն ու տէ՛ր  
 Տապալելով վար , կ'երբային հեռո՛ւ  
 Հաւասարութեան սե՛րմը ցանկուտ ,  
 Ու ըս՛յն բաշխելու Արդարութի՛ւն . Հա՛ց . . . :  
 Այտիս վրայ կրաշէկ արցունք մը դողաց .  
 Աշխարհ բացի . տեսիլք էր միայն .  
 Ամէ՛նն ալ գացա՛ժ , ժամն էր լուսնայն . . . :  
 Ոն հ'ս ալ գացի՞ իմ սուգիս դարման՝  
 Հաւասարութեան դաշտը — գերեզման . . . :

## ԳԻՒՂԱԿԱՆ ՃԱՄԲՈՒՆ ՎՐԱՅ

Ա-

Երեզեցիէն մինչեւ դերեզման  
Տանոյ նամբան վրայ, Բարի մը վրան  
Նստեցայ տրտմաւ, ու լո՛ւս դիտեցի  
— Հոգւոյս ծարաւո՛վը արեւելցի —  
Հեռուներն հանդարտ, հեռուները լա՛յն,  
Հեռուները ջի՛նջ . միայի՛Ք, լոկեա՛յն :  
Հո՛ն, երկինքներու տակ յաւէտ ծա՛րի .  
Ասա՛նց մպիտի ու ստա՛նց ցաի .  
Կապրէին մայրե՛ր, մըջիւննե՛ր, բոյսե՛ր . . . :  
Հան չէին նամչնար ո՛չ կտիւ . ո՛չ սէր :  
Հան Անշարմաբեան օրէնքին երբու ,  
Ասա՛նց սնելու , ստա՛նց նուազելու ,  
Հագար դարելու ու ամեռններու  
Մտնբումբեան մէջ կ՛ապրէին . — հեռո՛ւ .  
Սե՛ղ Արեւմտաբէն ու հեզմելոյ գա՛յն . . . :  
Հեռուները ջի՛նջ , միայի՛Ք , լոկեա՛յն . . . :

Բ-

Ու հո՛ն, ամաբջի մը մէջ անտանիման ,  
Երկիրը իբրեւ անհո՛ւն խնկաւման ,  
Իր ճանճրոյրը — լայն ազօր քի մը սէս —  
Անշտա՛ւոյ , անխոս՛վ կը մխար կարծես . . . :  
Ու հո՛ն, հեռաւոր կարկամներու

Անձայ երկինքնե՛րը հեռուէ հեռու :  
Կը տեղային վար՝ օրհնութեան մը պէս՝  
Ոսկեփռոշի լայն անձրեւ մը կարծես . . . :  
Ու հոն արեւուն զուճոյն մէջ անշէջ ,  
Ու ծօծա՛ն-ծածա՛ն ցորեններուն մէջ ,  
Ու խրճիքներու բոյնին մէջ համակ ,  
Աւերակներու սուգին մէջ Անբմակ ,  
Բա՛ն մը կար կեանքէն անջատ , կեանքէն վե՛ր ,  
Բա՛ն մը որ կեանքէն բնա՛ւ չէր ազդուեր ,  
Որ կը նմանէր Երէկին , վաղուսն . . .  
Այդ՝ Մահուա՛ն իսկ մէջ ժխտումն էր Մահուան . . . :

Պ.

Ասոր համար երբ միտէն Արեւմուտքին՝  
Կեանք բառին առջե՛ւը զարմացազին  
Հարցական նըշան մը կը դնէ նենց . . .  
Մե՛նք կախման երե՛ք կէտեր կը դնենք . . . :  
Ու երբ կը վազեն ամենք տենդազին ,  
Թըւանըշաններով կը լուծեն հոգին ,  
Կը բնեն երկինքն ու աստուածը , մենք  
Մեր կախման երե՛ք կէտը կ'երազենք . . . :  
Ու երբ կը խրոխտան անոնք , մենք կու յանք ,  
Ա՛խ , որովհետեւ ի՛նչ որ ալ ըլլանք ,  
Կ'լուխնիս երկինք , տո՛հրմուստակ հոգ :  
Այգի՛ն ու ցալգի՛ն միջեւ աստանոց  
Օրօրոցներ ենք . . . : Ու ինչ որ անշէ՛ջ  
Է , պիտի շիջի շիրմին մաշին մէջ . . . :  
— Լսողը վերջիշում մըն է լոկլուայն ,  
Թէ ի՛նչ ալ ըլլանք , մարդեր ենք միտ՞քն . . . :

Պ.

Այսպէ՛ս սպրեցան , ու այսպէ՛ս կ'ապրին  
Յար՛բ որդիներ՛րը Արեւելքին :  
Խանկի՛ , կնկրուի՛ր՝ ծոցը բռնկեաց ,  
Իրենց հոգիին անձամբ մընաց  
Պատ՛ա Գիտաբեանց շեփարը ստիճօա ,

Այ սուտ փասեիրս ծածկոյրն հաստարկս . . . :  
 Անոն է սասցան , առա՛ցն ուզելու . . . :  
 Այ կեանքէն անցան՝ առա՛ցն յուզելու  
 Անոր մտք յատակը աչքէ անտես ,  
 — Ինչուն վրայ ստեղծ լո՛ւս քեանակին պէս . . . :  
 Անոն է գինովցան , առանց բննելու . . . :  
 Այ յացի՛ն՝ սրտի պէտքի մը ելո՛ւ . . . :  
 Անոն է իսկուցին եղիմն . ու ծնան  
 Անէն քեան մեծ հսկան — Ներվանուն ,  
 Այ երազատես Նազովրեցին հեզ . . . :  
 — Այ կրկունքի հեշտ էր Մահուամ մը պէս . . . :

Յ .

Անոն է նայեցան հեռուէ՛ն՝ մարդկային .  
 Աստաճչի՛մ քեան կուս մեքենային ,  
 Ինչպէս անտարին ծո՛ցը ամայի ,  
 Ինքուսնի եղնիկն հանդա՛րս կը նայի  
 Տրացո՛ղ , շաչո՛ղ սեւ շոգեկառէին՝  
 Լա՛նն յիշո՛ւ համարք մը զարմացնողին  
 Թարբելով աչքին մէջ երազահալ . . . :  
 — Ինչո՞ւ շատուել . չէ՞ որ ամէ՛նքս ալ ,  
 Իման է հե ի հե , ու ոման է դանդաղ ,  
 Անվրի՛պուէն պիտի հասնինք Մահ . . . :  
 Կեանքն է այս . միշտ սուտ սուտի կանէ .  
 Ինչկը հազի՛ւ քէ միւսին չափ տեսէ . . . :  
 Շատաչող ծովուն ալիքնեքուն պէս ,  
 Կը ծնինք ամէնքս , կը բարձրանում վէս ,  
 Բայց հազի՛ւ ատեն մը կայ փրփրելո՛ւ . . . :  
 Պա՛տ է կորսուել . կորսուինք երկո՛ւ . . . :

Ձ .

Այ այսպէ՛ս պիտի կորչի ամէն բան . . . :  
 — Ժայռին վրայ նստած՝ դիտեցի նամբան ,  
 Ինչին փշիի յուսահա՛տ նամբան ,  
 Խո՛ւլ չեղէ կճանկու պատմի՛չը անբան . . . :  
 Ա՛խ . . . այդ դալարուն՝ , չի համու՛ղ , յոսպա՛մ ,

Արեւուն ծագէն ի մո՛ւտէն՝ անխախտ՝  
 Երկարոյ վախ՛աւ, բարեկամ համբան,  
 Ծրնոց Մարդկու բեան առաջին սրբա՛ն,  
 Որուն ազգայն իրանին վերան,  
 Հիմնայտայի սարէն մինչ երան,  
 Իւ Արարատէն մի՛նչեւ Վախորտ,  
 Մինչե՛ւ Դամուրի ակերն մշտտեմո՛ս,  
 Իւ մինչե՛ւ չարս ծագը Արեւմտեան,  
 Դացին առաջին հայրերն Մարդկու բեան;  
 Այլոյ Արեւուն գունտին տակ, խաղա՛ղ,  
 Հնացրնեխո՛յ կտակերնին դանդա՛ղ . . . :

Է.

Առաջին անգամ ըլլալով հառա՛ջ  
 Մը արձակեցի այգ համբուն առաջ . . . :  
 Մտկա՛ցի իրմէն - ու օփ ժը փո՛ւփ  
 Ասի, մարդու մը նրման որ կ'աղչի . . . :  
 Բա՛յց ինչ կիկուզներ, իրբու բէ անշէ՛ջ  
 Ի՛նչ ազգեր, կհանե՛ր այդ փոշիին մէջ :  
 Ի՛նչ արեան լիներ, բանի՛ սոկորներ  
 Դարերու մէջ հոն փոշի են գարձեր . . . :  
 — Դիտեցի ոչով - զի՛ն հանչցայ ամ շուտ —  
 Դախ բարայրներու բնակիչ մագուտ,  
 Յետոյ առթագէն նետաճից մը սէզ,  
 Յետոյ բագուտը մը — երէ կ'ազէ՛ւ,  
 Յետոյ ամիլաւած գլխով մէկ գերի .  
 Յետոյ բրուզատուր մ'որ կը գեղերի . . . :  
 Իւ հիմա ամգոյն խե՛ղն մը դող ի դող,  
 Ո՛չ մարդ, ո՛չ սառուած, ու ո՛չ իսկ Լեբբոյ . . . :

Ը.

Հո՛ն հանչցայ հաւե՛ ձեր Սոցոմոնին  
 Հարէ բեցուած կարտաններն իմ . . . :  
 Դանգէ՛ւէն քայրի, բանկազին Բայրի,  
 Իւ հարմիր ծովէն ալ ամէն տարի  
 Ուղտերով կրուած պերճանէները բաւա . . . :

Գամուկի մեռաւն բեկեզն ալ հարստն,  
Արժաներու ճակ՝ Բլէնիաբային . . . :  
Այ վերայրեցայ հան եղեմային  
Այ գինովցրնոյ հրաշքը չճնոյ  
Շամիրամի պիտն պարտեզին առկախ : -  
Հո՛ն , այդ փոշիին մէջ խօսեցուցի  
Տարարտիս Անգուանն Հոովմայեցի  
Այ վառամն իրեն ծախեց Տոբանէին . . .  
Հո՛ն , խօսեցուցի հան տխրագին  
Ժողովուրդներ որ մեռա՛ն սնեամար :  
Զե՛մ գիտեր ո՛ր մէկ Արժային համար . . . :

Դ-

... Բանկարծ ծանր՝ քեւ մը գարկաւ ուսիս :  
Հին երազներէն արքնցաւ հագիս .  
Այ տեսաւ տարեց մշակ մը տժգոյն :  
— «Ո՞վ ես դու» : — «Անունս է Աշխատութիւն» . . . :  
— «Ի՞նչ կ'ընես այսպէս» : — «Կը մտրամ . . . » հծծեց .  
Այ րո՛ւս հեռացաւ , մինչ ես դառնալեմ  
Կայցի ետեւէն միմչեւ իրեն տուն . . . :  
Գետնի անկողնի մը վրայ , արքո՛ւն ,  
Երկարած նիտա՛ր իր կիմն հագե՛վար ,  
Նրե՛ծուած անամի մը պէս կը հեւար . . .  
Այ մինչ գնաց հինգ խլէզներէն մին ,  
Արտի պէս քա՛ն մը հարելու հին ,  
— «Հաց չի կայ , կ'ըսէր հայրիկը ինձի» ,  
«Մի քանի օ՛ր է չեմ երբար գործի» ,  
«Կը տեսնես , վերջին օրերն են գուցէ . . . »  
«Առանց ինձ , աշերն ո՞վ պիտի գոցէ . . . » :

Ժ-

Այ կիներ բարի կը հայէր իրեն ,  
Ինչպէս կը հայի մարդ ան'անօրէն  
Իրեն Աստուծուն . . . ) Ախ , որովհետեւ  
Իր կենակցութեան ժամը կարճատեւ  
Այրալի՛ր եղաւ : կոխ շունեցան

Ա՛յ դրամեծխտի , ա՛յ ժամանգոս բեամ . . . :  
 ժըբաշամ տիկին , միշտ իր շարկին տակ . . .  
 Թանը առատ էր , անկազինը տաւ . . .  
 Աս էիչ օրէն երբ Տիրոջ կրամամով .  
 Հողին տակ պիտի բազուէ՞ր ապտում ,  
 Կը խրատէր էրկամ՝ առնել զինգակին  
 Այսի՛նչ ժբաշամ ազգիկն իրբեւ կին ,  
 Արսվիւտեւ խեղն կինը կը յուսար ,  
 Թէ ան կը մաշէր աչքով հառուսար ,  
 Թէ՛ իր ամուսնոյն , թէ իր խորքերուն  
 Աս թէ՛ գոմի իր փակըիկ կարքերուն . . . :

ՔԱ-

Դուրս ելայ տունէն , մօրմինս փուշ-փուշ .  
 Խորհեցայ կեանքին իմառտին ապո՛ւշ ,  
 Թէ ինչպէ՛ս տարուկ կիրքերս կրլո՞ւ ,  
 Թարդս առելի՛ վարժ է մուրաշու .  
 Քան դասքնական օրինած դանակով ,  
 Գի՛շ մը վախցնել — գտնէ՛ կատակով . . . —  
 Ընք ոսկեհոյլ մո՛ր Աստուածմեքը կո՛վ . . . :  
 Խորհեցայ թէ Երամ միապետին քով՝  
 Ի՛նչ սովորյն քմբիշ մ՛ի Աշխատութիւն . . . :  
 Խորհեցայ անգո՛մ մըն ալ անարիւն  
 Այն բո՛ւտ մը *«Նորին Վսեմութեանց»* վըրա՛յ  
 Արտնց շնորհիւ երկիր կը դառնայ . . . :  
 Խորհեցայ մտին վրայ մըտովի ,  
 Աս ա՛յն հասցիտին , որ Օրէնք կ՛ըստի . . . :  
 Աս գացի ես լուս , իմ սուղիս դարմա՞ն ,  
 Հաւատարութեան դաշար — Դերեգտան . . . :

## ԳԻՒՎԱԿԱՆ ԳԵՐԵԶՄԱՆԱՏԱՆ, ՄԷԶ

Ա.

Ակեպոսիկ ժպտով մը դանդաղագին,  
Նրբ մարդ բնագած է մրուրը կեանքին,  
Նրբ ծառայած է կամենով կարովի՝  
Այն մեծ վարպետին որ վիշտ կը կոչուի:  
Հանչցա՞ծ է դողալէ գշխոն որ Աէրն է:  
Ազգաց եւ անհատին Պատմութեան դժնէ  
Նայած է անգամ մը միւս երեսին,  
Հանչցա՞ծ է Մարդուն Գիտութիւնը սին,  
Արուեստն յաստկնաւ, սիրուն ամբարտաւան,  
Սո՛ւրբ երէկին, երկիւղը վազուան . . .  
Ու նշմարտութեան հոգին ծարախ՝  
Զննած է երկնից պարապը ծախ  
— Հի՞ն աստուածներու վիհն այն մշտակա՞յ,—  
Ա՛յդ մարդուն համար ուրիշ վայր չի կա՞յ  
Աւելի՛ Բողոքիկ եեշտանքով յրդի . . .  
Քան զերեզմաննոց մ՛աղփատիկ գիւղի . . .

Բ.

Լո՛ւսն նուաճ իարի մը վրբայ տապան,  
Գիտեցի լսի՞ն այդ վայրը խոստան,  
Ու գո՛ւր խորհեցայ թէ այս այն վա՛յրն է,  
Ուր վախառական Աստուած մը դժնէ  
Զարը կը պատժէ անասեման վախով,  
Իարդն շնորհելով դրախտ մ՛ապստով . . .

Ընկրմամ ծոցն աչոյ Մանուան ժողովին,  
 Ջուր խորհեցայ ը է աննա՛հ էր հոգին... :  
 Աննա՛հ, բայց չէ՞ որ երկնից մէջ գարնան  
 Բիւր գիտաւրներ մոխիր կը դառնան -  
 Ատողեր կը վառին, ստողեր կը սառչին -  
 Կը լսէ ցոյցին սրբուլը վերջին,  
 Ըոյս ու կենդանի կ'իյնան անկենդա՛ն -  
 Ամէն, ամէ՛ն բան մտնուան գոհ կ'երբան... :  
 Աւ երկնէին եխր՝ լսկ մա՛րդն է արխար... :  
 Աննա՛հ, միմչեւ ե՛րբ, եւ ինչպէ՛ս, եւ ո՛րք... :

Գ-

Բայց ուսկէ՞ կաւ գալ այն Յոյսը մարդուն,  
 Ար մեծ-ցայդին մէջ միայնա՛կ արքուն  
 Կ՛ուզէ հսկել՝ երբ իր սուրբութին  
 երկու սփե հողի ներքեւ կ'անկենտին :  
 Աւ ինչպէ՛ս գիտկը փառել վերջ -  
 Մարդ յամասօրէ՛ն, Մանուան ծոցին մէջ,  
 Անմահութեան Յոյս մըն է գիտցիր... :  
 — Անշո՛ւշտ սարերու երբ եղնիկը ձեր  
 Կը հայի անդամդ մի փար անյատակ... :  
 Կըր գալը փոքրիկ՝ մացտաներու տակ՝  
 Կը գիտէ մա՛հն իր գեղակահար հօր... :  
 Երբ ովկիանին վրայ անդնդախոր՝  
 Շնագայլն հսկա՛յ կը բաւայի լա՛ւա... :  
 Գերջապոյսին զէմ Ասիւժը տխուր՝  
 Կըր կը մանչէ գաշտին մէջ խաղան... :  
 — Անմահութեա՛ն վրայ չէ՞ որ կը խոկան... :

Դ-

Ետնիտկ Մարդուն մա՛րք ետիտիտքն Ազամ,  
 Անկէ՛ն, անտաշտայա՛նն աչոյ խեղեն հաշմանգամ,  
 Կնատամ աժեքա՛ւ միջեւ անազին,  
 Շա՛տ էիջ հաշիւի կ'ստեղծ իր հոգին,  
 Կըր ստա՛ւդի մը համար, անվեհե՛ր,  
 Անմահութենէն կըր հրաժարէր... :  
 Ըայց անա անբա՛ւ միջոց մ'է անցիր -

Յիսուսն ծանրածանր դարով՝ Մարդը ծե՛ր ,  
 Որ իր ուղեղին դրոշմեմն հըրու ,  
 Հասեր է ամէ՛ն ինչ գըրուելու ,  
 Սարուկներ գտեր է անամոց մէջ ,  
 Մնացածը զարկեր , հալածեր անվե՛րջ ,  
 Ասուածնե՛ր շիներ է նախ անհամար ,  
 Յետոյ ամէ՛նքն ուլ աչքելու համար . . .  
 Տիրե՛ր է Քնուր հան Ռժին անագին ,  
 Կը տեկնայ իշխել արդ ժամանակին . . . :

Ս.

Ա՛խ , անմա՛հ ըլլալ . . . : Ապրի՛լ յախտեան -  
 Ի սղա՛ռ շունենալ ո՛չ դար , ո՛չ վաչքիեան ,  
 Ժամանակի՛ն սէս , ժամանակին մէջ ,  
 Տեա՛լ , ստուայի՛լ , բայց ազրի՛լ անվերջ . . . :  
 Սիրտը արիւնու , մարմինը հիւանդ ,  
 Յողմարե՛կ , ի՛նչ փոյր , ապրիլ մանուանդ . . . :  
 Եիւզ մըլլալ մարդի , ի՛ք մը լսելիայն ,  
 Բայց յախտեմին մէջ ապրի՛լ միայն . . . :  
 Քար մըլլալ անարգ , սպասած մ'անխօս ,  
 Կէր նիհար սուտակ մըլլար մշատես ,  
 Կա՛ռ մը դարսուր , մետա՛ղ մը միայն  
 Անվի՛տ , անզգա՛յ , չի մեռնի՛լ սակայն . . . :  
 — Աստուածացեալդ Մա՛րդ , ամօ՛ր քեզ , ամօր ,  
 Մար , ամբարտաւան խրոխտութեանց ամօ՛ր ,  
 Գեռ ամէ՛ն զնով կը կառչիս հազին . . . :  
 Եայէիք աշնան տերեւին գեղին . . . :

Ա.

Ու երբ ըսեն բէ գիտութիւնը նոր  
 Այրեց հի՛ն , փոշո՛տ զիրէնքը բոլոր ,  
 Ի՞է նիւր կայ միայն , Հոգին չէ՛ անմահ ,  
 Հոգին չի կա՛յ իսկ . — Մի հաւատա՛ւ , ա՛հ :  
 Վնիս մտեաներն հին եգիպտոսին ,  
 Դարերու ցազանի՛քը շող ձեզ խօսին . . . :  
 Եստուած է մ'ուզողեցէ՛լ գէտի Պարբեման ,

Դոր Անժա՛ննէքն են որ կը խրոխտան հո՛ն :  
 Աւ է՛ն շար գիտանն իսկ՝ կրօնքին օտար՝  
 Քարէ արձանի մը հոգիք կու տար . . . :  
 Ա՛խ , կեանքի , մտնուն կռիւն անգամ . . . :  
 — Աւ անշուշտ՝ մենէ է՛ն խելօ՛ն անգամ ,  
 Երբ սեսնէր Մահն , որ պաշտօնին երկու՛  
 Կու գար սիրելիք մենէ խելու .  
 Թէ Աստուած ըլլար ան , թէ Սասանայ ,  
 Ծան մը պէս պիտի խեղդէր անխրնայ . . . :

Է.

Ետ՛ն մը պէս . . . Ա՛խ , շատ չի պիտի ըլլար . . . :  
 — Բարէ՛ , կը յիշեմ թէ ինչպէ՛ս կու լար ,  
 Ինչպէ՛ս կը խածնէր սնար ու օտանն ,  
 Ինչպէ՛ս կը կամչէր արե՛ւը վազուան  
 Այն ա՛լ չի պիտի գար երթիք իրեն .  
 Աւ ինչպէ՛ս կ՛ուզէր խելայեղօրէն  
 Մարմինն անկողնէն Բաշկ անհրնա՛ր ,  
 Աւ ինչպէ՛ս պատէն մազլիլ կը շանա՛ր ,  
 Սարսափած աչքերն ուղղելով ինձի . . . :  
 — « Ես եմ , բարեկամդ , աւա՛ղ . . . » կոչեցի :  
 Բայց ան աչքերուս խրեց իր մտաներ ,  
 Ձի ես կ՛ապրէի , մինչ ինձ կը մտնէր . . . :  
 — Հոսկցա՛յ , ընկե՛ր . լեզուդ վերջնաւայն .  
 Բայց մտնէն փախչող վատ մ՛էի անգոյնն ,  
 Ձի Ա՛րն իսկ սո՛ւտ է , մարդերը մա՛րդ են . . . :  
 Աւ մեր երկուքին մէջ մա՛հն էր տրդէն . . . :

Ը.

Ինչպէս նետուար բռնուն մ՛որ յետին  
 Հիգերն իր կ՛ընէ կառչելու օղին . . . :  
 Ծովամուշնն ինչպէս կը փարի վէտ-վէտ  
 Կլեակի մը որ կ՛ընկղմի իր հետ . . . :  
 Ինչպէս սարի հէզ արծիւն հոգեվար  
 Կը կառչի ժայռին որ չի սահի վա՛ր . . . :  
 Այնպէս մտաներուն նիզովը յետին  
 Կուզէր քանուիլ սնարին պտտին . . . :

Անկրօղիմ գամաւած : փօփլ , ցօփլ , լօղ :  
Դարերով , ի՞նչ լաւ . . . : Բայց մեռնի՛ր , չ՛բլլա՛լ . . . :  
Անե՛ղ կը մղէր սոյն Բարն անիրօ .  
Երբ բերնէն արեան սօղիս մը գայն տարաւ . . . :  
Այդ շէնդ սրտէն , կեանքէն ի՞նչ մընաց . —  
— «Ե՛Ս» կ'ըսէ անիւնն , — «Ե՛Ս» կ'ըսէ Աստուած :  
Ու Ե՛ս , իր գեղջուկ Բարին վրայ կու գամ  
Յամզի զարնելու տաղերս անզգամ . . . :

Ռ-

Դիտեցի գողարիկ այդ վաշիւր բողբոջ  
Ու ես ակամայ խորհեցայ դողդոջ  
Մերուկ Տանքէի տենդ դժոխքին ,  
Ուր յիմար վագքի մը մէջ մօլեզիմ ,  
Այրօղ խաւարին , փրփրօղ արեան մէջ ,  
Երախնին բացած , անբարբա՛տ , անվե՛րջ ,  
Տժգոյն հերտաներ պար կը դառնային . . . :  
Խորհեցայ նաեւ սէզ Աստանային ,  
Չոր Միլլրան , աչքով կոյր , հոգեով արքուն ,  
Իշխա՛նն հուշակեց յաղքուած Մարդուն .  
Որ երիժժանի ցուպով կը զրօնէր  
Անհամզիսօ բնել դատարկ գլուխներ . . . :  
Չը մտոցայ նաեւ մտածել տենդ  
Օրուան՝ երբ փողին ձայնէն խելայեղ ,  
Կեախօքներ երկի՛նք կը բոջին արդէն . . . :  
— Ինչ որ քիչ մը շատ խնդրել է մարդէն . . . :

Ք-

Մօրդուն տանջուած խղճտունիք վա՛տ  
Ի՞նչ մղձաւանջներ երկնեց յուսահատ ,  
Ի՞նչ ասպաշէլիան ցաւեր անհամար ,  
Ի՞նչ եղեմ՝ մեր զարշ դիակին կտուր . . . :  
— Հօ՛ն , սշի՛նչ կայ մուր , սշի՛նչ կայ դժնէ :  
Ան դանդա՛ղ խմուած սրտաղ գաւարն է ,  
Ատա՛նց Բանդակի , առա՛նց սուտ գալուի ,  
Առանց Ռարագիսօ հնարքներու արդի .

Որ տխուրս, սարիժ կ'անմահացրնեն . . . ?  
Վարդի քուփ մը հոն կ'իյնայ ծարաւէն . . . :  
Ու երէ երբեմն ողբեր կ'ողկողեն  
Քարի մը սուկէն .— Եե՛ր բուն է զիւզին . . . :  
Ե՛կ սրշարոյսին սառեք մը յածի .—  
Եմաստասէր կո՛ւզ մ'է որ կ'արածի . . . :  
Ու բէ շիրիմներ պեղուին անընդհատ .—  
Բարեկի մըն է, կամ Բերք ու մը վատ . . . :

ԺԱ.

. . . Խնկայ ու մտիկ ըրի սգահար .  
Չայնի մ'որ Բարին ներքեւ կը դողար .—  
— Ե՛ս եմ, Ե՛ս եմ, Ե՛ս Բեզ եզրա՛յր, Բեզ Բա՛յր .  
Ե՛ս տիեզերքին հսկայ ա՛ջքը կո՛չը .  
Ե՛ս սկիզբ եւ վերջ, երա՛խ ու արգանդ .  
Ե՛ս վիտ անյատուկ ու ծոց արդարանդ .  
Ե՛ս ա՛յն եմ որ Բեզ ծընու, նուեւ ա՛յն  
Ջոր պիտի ծընիս : Ե՛ս սայն լսելեայն :  
Ե՛ս սրինու թիւնն եմ, բարիէն վերջին .  
Ե՛ս այն եմ որմէ ամէնէ կը փախչին  
Եւ որմէ փախչիլ չի կա՛յ : Հատասա՛ր  
Ներս՛մն եմ անոր որ ինձ կը յուսար ,  
Անո՛ր որ եեզմեց զիս առանց խղճի :  
Ամէնա՛ն ալ վրայ իմ մարդըս կ'անի . . . :  
Մանգաղս ս՛վ պիտի համբարէր անա՛հ . . . :  
— Ինձ ԱՍՏՈՒԱՆ՝ ըսին, իմ անունս է Մ՛Ա՛Հ . . . :

Հօգած, 1909

## ԿԱՐՄԻՐ ԿԱՐՕՏ

### (ՃԱՄԲՐՈՐԳ)

Ճամբորդ , անցա՞ր դան այն գիւղէն հեռաւոր ,  
Որ ժայռերուն սերտիւ կտոչած վէս կուրծքիմ՝  
Եր Բարու Բանդ պարխազներուն դարաւոր  
Կը դիտէ շո՛ւքը ծովուն մէջ տրամագիւն .  
Ճամբորդ , անցա՞ր դան այն գիւղէն հեռաւոր :

Տեսա՞ր տազի արնակները եփն ու ցած ,  
Կրունց սեմին տոչելու ծերեր կ'երեւին -  
Արխուններկ մամուռ պատերն օլ կինցած՝  
Ուր մողէսները կը տաճնան պրեւին -  
Տեսա՞ր տազի տրնակները եփն ու ցած :

Անցա՞ր վըտիտ արտեհտէն , բարեկամ ,  
Որ մարգերուն մէջ կը թողայ գետին հետ ,  
Կամուրջնեւոյ կ'ընդհատէ գայն շատ անգամ  
Յետոյ հեռո՞ւն կ'ըլլայ դաշտին մէջ անհետ :  
Անցա՞ր վտիտ արտեհտէն , բարեկամ :

Ա՛յո , ետ՞ն են դեռ այգեատանները գիւղին  
Ողկոյզներու տակ բոցրուած Լազրաւէ՛տ  
Ու ցորենի տնձայր դաշտերը դեզին  
Որ տակեցո՛ւ կը ծփային ալեւետ .  
Ճամբորդ , տեսա՞ր այգեատանները գիւղին :

Անայնցա՞ր ապստամբն քարձուկէն .  
Գիշեր ատեն երբ սիւքը մեզմ կը փչէ  
Ան ճովափին զրայ ալեակնե՛րը կ'երգեն .  
Երբ աւերակ գիւղն իր մա՛նը կը ննջէ . . .  
Նայնցա՞ր դուն ապստամբն քարձուկէն :

Լուսնակ լոյսով գերեզմաննոցն այ տեսա՞ր .  
Ար ժայռերուն հանդարտ կողքին կը փարի .  
Իլլակներու ներքեւ գետինն հաւասար՝  
Կը ննջեն մեր Ռահատակնե՛րը բարի . . .  
Լուսնակ լոյսով գերեզմաննոցն այ տեսա՞ր . . . :

Տարիներս՞՛ջ կարօտն ունիմ սիրտդին  
Այդ հողերուն , աղբիւրներուն մեզմ հասան  
Այդիներուն , գերեզմանին , լուսնակին ,  
Ան ժայռերուն որ իմ ծրնի՛լքս տեսան . . .  
Անոնց կարտիւր կարօտն ունիմ ախտադին :

Համբո՞րդ , անցա՞ր դուն այն գիւղէն ետուտը . . . :

10 *Սգոտա* 1908

## ԱԷԱԶԱՆԳՆԵՐԸ

Արիւնի գիծե՛ր, պատկերնե՛ր, յուշե՛ր . . .  
Նորէն այս գիշեր, — տանջանքի գիշեր, —  
Հիւանդ հոգիիս պատերա՛ս մէջէն  
Ղօղանջի խաւար երգեր կը հնչեն :

Ախաղանցներն են, ու իրենց վայրի  
Ու սենդ ու մութ լալիւնն արօյրի  
Որ եղե՛ւնօրէն, մահագո՛ւծօրէն,  
Տենդոս գանկիս տակ կը գոռան նորէն :

Ղօղանջը . . . Ողբի, աղեթարշ լալու,  
Ճիշի, անե՛ծ քի — վայրագ ալկու —  
Ու նստաչներու մէջէն խելայեղ  
Սարսափի անհո՛ւն ղօղանջն է սենդ :

Նվաճածի կարմի՛ր, կարմի՛ր դաշտերէն,  
Դա՛ւ շե՛ւ խմնար դաւանանօրէ՛ն  
Մեզմով յախրացած շան վտեմակներու  
Վերջալոյսին դէմ ունեւմն տնարկու . . . :

Ու շե՛ւ տեսներ, ա՛խ, հեռուէ հեռու  
Հրդեհով կարմիր հորիզոններու  
Վերայ տիրարա՛ր, ու սաստածարա՛ր  
Խշուղ գմբէ՛րնե՛րը մահարարբաւ :

Գարձիք կը տեսնեն աշէնքս մարէն : :  
Վերջին հասաչներ կուրծ քերտ խորէն -  
Մեռե՛լ, հոգեվա՛րբ, կոյս-կոյս . Բով-Բովի  
Կեկոսցոյ սե խումբեր ազաւի : : :

Անտզանգներն են, կ'ունկնդրեմ տրտում .  
Անտզանգն՝ ըբ, անբա՛ւ, անպատա՛ւմ,  
Որ եխանդ հոգւոյս պատերուն մէջէն  
Նորէն այս գիշեր կ'ուռին, կը հնչեն : : :

*Քէրտ, 25 Օգոստոս 1908*

## ԻՆՁՊԷՍ ԵՐԻՆՄՆ... .

Քերթո՛ղ , պատմե՛ր մեզ հայրենի յուշերէդ .  
Երգե՛ր մեզ հի՛ն օրերու երգ մը անհետ ,  
Թափառայա՛ծ ըրօստատարի ե՛րգ մը զով ,  
Արվշի՛ւնս ու գո՛ւլ մեր Գողթանի օղկոյզով . . . :

Մեռելի շէ՛ն երգ մը համէ՛ր ըմբռե՛ց ,  
Հի՛ն , կուսպա՛շու այն երգերէն սրոնց հետ ,  
Մեր ասպազէն Քաջերն արոյր թափօրո՛ւլ ,  
Մաղաւարտնին շողացնելով ջաներո՛ւլ ,

Արժայտկան հանդէսներուն , վայրա՛ց . վե՛ս ,  
Պը պարէի՛ն , աստուածներո՛ւ պարին պէս . . .  
Երգե՛ր մեզի հի՛ն օրերու եին յուշեր ,

Մենք դարաւոր մեր Մահացումն այս գիշեր  
Պիտի պարե՛նք , եղեւնօրէն շէ՛ն , խելա՛ր . . .  
— Քերթողը , ծե՛ք , չը խօսեցաւ . . . Ան կու լար . . . :

*Լոյսն , 1 Մտնուար 1909*

## ՈՐՎ, ԻՄ՝ ՀԱՅՐԵՆԻՔՍ

(ՊԵՂԻՊՈՅՑ ԱՐԻՆԵՐՆԵ)

Յայգն ի՞նչ անուշ է, ցայգը ի՞նչ գլխով :  
Յաւերէս տարուած կը քաղեմ երկա՛ր  
Լէմանի ափին՝ ի՞նչ արամաւք ի՞նչով :  
Ի՞նչ խաղաղութիւն, ի՞նչ աննառ չի կար :  
Ու ցայգն ի՞նչ անուշ, ցայգը ի՞նչ գլխով :

Հետուէն քեւնակի շառաչներ դողգոջ  
Երգը կ'որօրեկն սիրող գայգերու :  
Ջաւրին մէջ աստղեր խնկեր են բողբոջ :  
Ու տարփուտ մաւրին մէջ հետուէ հետու՛  
Թեւեհակներու քա՛ց համբույրն է դողգոջ :

Լուսնակն ալ ահա՛ շէնց կը ծարի  
Առասպելներու լոյս-դշխոյլին պէս՝  
Ալպեամներու սի՛ւն-երաշէկն արծարի :  
Նոր հովուերգու քեանց կի՞ն հանց իստանօ՛  
Տծգոյն տարփուտքն ահա կը ծարի :

Ի՞նչ ամհաւժութիւն, ի՞նչ էրազ, ի՞նչ շունչ... :  
Լսին լեռներու կողէն ստատփի  
Մի՞նչե՛ր սխրացած անտառն անշշունց ,  
Ու մի՞նչեւ դաշտերն ուր Ռօն կը քափի ,  
Ի՞նչ ամհաւժութիւն, ի՞նչ էրազ, ի՞նչ շունչ... :

Ու գո՛ւն, ո՛ր զժրախոս երկիր հայրենի ,  
Որ սրիւնի տա՛ւ շամանդազի մէջ ,  
Զո՛հ՝ զսագննկրու խաղին վայրենի ,  
Ու համայնասպա՛ն բոցերու անշէջ ,  
Կը մըխա՛ս, զժրա՛խոս երկիր հայրենի . . . :

Ո՛ր իմ հայրենի՛Կրս . . . : Ու գո՛ւ՛ք, հեռաւոր ,  
Եիրաս ու Արաբս ու վանայ ծովակ ,  
Ո՛ւր են կարապետ՛քք սիրախոտար  
Որ իրենց երա՛զ քեւերով ներմակ  
Ճեղէլէին կարմիր ձեր կո՛ւրծն ախոտար :

Հովուերգու քիւններդ ո՛ւր են սիրալի  
Ո՛ր Արարատեան ձիւնափա՛ն հսկան ,  
Ու գո՛ւն, միամիտ Դրախոսն ստասպելի ,  
Ինչո՛ւ այսօր մա՛ւր է էս լուսնկան ,  
Հովուերգու քիւններդ ո՛ւր են սիրալի :

Լեռանոյ՛ Հուսա՛նքդ Հայաստանի ,  
Ո՛ւր են ձեր սիրոյ երգերն անհամար  
Որ հովր գէ՛մի քյուրք տանի ,  
Ուր սրինգ մը ինչն կու լայ ձեզ համար . . . :  
Ո՛ր յաւերժահարս կոյսէ Հայաստանի :

Բարձ՛ : վայի՛ւննե՛ր են որ կը լսեմ ,  
Հերկերնին ցրած , փախչող ինչայեղ ,  
Ընդգիտողբա՛մի մը պահուն վսեմ ,  
Պիղծ հարազանով ընդկիտուած սեեզ՝  
Կոյսերու վայի՛ւնն է որ կը լսեմ . . . :

«Հո՛ւ , մե՛նէ հե՛ն , մեղէ հե՛ն , եղբայրնե՛ր , Բոյրե՛ր . . .  
«Մե՛նէ հե՛ն , լափլիզուած բոցերէ անշէջ . . .  
«Մե՛րկ սուսերներով հուսածուած կոյրեր . . .  
«Մե՛նէ հե՛ն , կը վազենք Մուքի՛ն , Մահուա՛ն մէջ .  
«Հո՛ւ , մե՛նէ հե՛ն , մե՛րկ հե՛ն , եղբայրնե՛ր , Բոյրե՛ր . . . :

«Մե՛նք ենք, դիւանար ծնունդ արիւնք,  
«Հի՛ն, շէն՞դ ցեղի գաւակներ յետին·  
«Բոսցիկ երեխա՛ն, դողոջ ծերունի՛·  
«Մե՛նք ենք, ողջ գանկերն որ կ'իյնան գետին· · · ·  
«Մե՛նք ենք, դիւանար ծնունդ արիւնք· · · ·

«Հո՛ւ, նգո՛վք, նգո՛վք, Մեր վերին փոփոռն  
«Շոգին խաւարէ՛ր ձեր աչէնք, ա՛հ·  
«Մեր արիւնք ձեր գաւակա՞ց գլխուն·  
«Թո՛ւն շնչէիք դուք, ու բնդէիք Մա՛հ· · · ·  
«Հո՛ւ, նգո՛վք, նգո՛վք ձեր սերունդներուն· · · ·

Յայցն ի՛նչ անուշ է, ցայգը ի՛նչ զինով :  
Երգեցէք սիրոյ համբոյրներ զուարթ ,  
Իւ դո՛ւք երգեցէք երանութիւնով ,  
Դո՛ւք երազ ասիր , ալիակներ լազուարթ ,  
Ձեր ցայցն ի՛նչ անուշ , ցայգը ի՛նչ զինով · · · ·

Կը Քալե՛մ : Քալե՛լ , յիմա՛ր տարագիր ·  
Փայտ մը շուրքիդ՝ կարագի՛ն համար ,  
Նե՛րքնապէս լալով՝ միտէ՛դ դէ՛պ երկիր ,  
Շեղչուած մտեկու վրայէն անհամար ,  
Քալե՛ , դուն Քալե՛լ , յիմա՛ր տարագիր :

Վնարի գառամա՛ծ քելի մը փարած ,  
Թարսնէ՛ , բոցէ՛ հեռո՛ւ , ահ , հեռո՛ւ  
Քալե՛ դուն , էերբ ո՞ղ հայրենասիրած ·  
Հո՛ւր , արի՛ւն երգէ սգառ լեռներս ·  
Քնարի գառամա՛ծ քելի մը փարած · · · ·

Քալե՛ : Մինչեւ ե՞րբ · · · : Քալե՛ կուրորէն ,  
Քալե՛ մինչեւ որ կրեսն հրակէզ  
Իր մարք մտնէ նորէն ու նորէն՝  
Իւ ո՞ր մը այլ եւը՞ս չի ծագի էեզ · · · :  
Քարէ՛ · · · : Կեա՞նքն է այս · · · : Քալե՛ կուրորէն · · · :

Լոգան , 4 Մայիս 1909

## ՈՂՋԱԿԷՋ

*Ի՞նչ ժամերի՞մ Աւ Գարակէպոսանի  
Հոսժկու յիշատակին*

... Անուտալի գուն կը ժարօխ ինն էիմա ,  
Ձր հասկցուած Սուրբի հանդա՛րտ , հոգեհմա՛յ ,  
Միտպաղա՛ղ սասն ժպիտովդ անաշխալ :  
Ա՛խ , հարեղէն հու սրբ ժպի՛տըդ մըռայլ . . . :

Ո՞վ զգուելի կենդանագիր դեղնափա՛ռ .  
Գէմն էս . կ'ապրի՛մ . կ'ըմպեմ զՔեզ անբարբառ .  
Մի՛նչ հու առջիդ՝ կուտպա՛շտ մում մը վտխա  
հու լու՛յ գոգոջ ու կ'աղիլա՛է՛ միամիտ . . . :

Ան նարնատուն իր նախանշին մէջ ետքմակ՝  
Հաստպայրի նախրանճով մը՝ լնունա՛կ  
Գը ջըրտտին պսն մը աչիքդ՝ ու կարծես  
Թուզրին մէջէն յանկարծ պխտի հեծեծես . . . :

Գուցէ՛ . . . : Անա կեա՛նքն է եկեր գարունի .  
Արեւն է նո՛ր . ամէն բան երգ մը ունի .  
Անա՛ չճնայ ծաղկանց ամի՛սը Ապրիլ . . .  
Կուզէ՛ր հողըդ դարդել , ու ապրի՛ր . . . :

Գու՛ցէ : Բայց ո՛չ : Քու ամբողջ կեա՛նքըդ անա՛հ  
Աւ ծարաւա՛ծ արշաւ մըն էր դէպի Մա՛հ .  
Գէլպի չճնայ ու մաճուր Մաճն հերոսի  
Ար ծիրանի արխնը իրա՛խա կը հասի . . . :

Ա միմէ Ֆերբա՛զը միայնակ դեղերա՛ւն՝  
Սի՛րա կը ջանքէր իր երգերուն, վերժերուն : : :  
Իրմէ Էնու ու անազարդ՝ դա՛նն քեզ մէջ՝  
Գործնայիբ հսկայական ցու մ՛անկերջ :

Ա՛ջԳՅ : Ինչո՞ւ հազարներու , բխրերու ,  
Գիտկներուն վրայ ապրիլ այս եղբւ՛ւ ,  
Այս գեանաւա՛րջ կեանքը ստրակ սրտնիկի : : :  
Կեանք մարտէն լու չէ՞ր մեռնիլ ուղղակի : : :

Որովհետեւ տրդու աշխրդ խելայեղ ,  
Տեսեր էին կարմիր Սարա՛փը անեղ ,  
Փախչող կայսե՛րը , հրդեհնե՛րը անշէջ ,  
Նախազաննե՛րը լուս ցցուող ցայգին մէջ : : : :

Ա. Բու ցեղիդ ցեխի՛ն ասչեւ գեանամա՛ծ՝  
Թանկերբդ կա՛ւշու ծծեր էին ծաղաւա՛ծ՝  
Տա՛ք արիւնէն բարձրացող բոյրը ցեղիդ : : :  
Այդ բոյրն Լահուտն սենչ էր առեր ուղեղիդ : : : :

Այլ եղո՛ւկ քեզ . . . : Դուն չի մետք իբր հերու ,  
Օղերուն մէջ հեռոյ բլրէն բարբարու ,  
Դանկրդ սրտա՛ծ կացինի մը սակ ջախջա՛խ ,  
Գազաններու մանչխնին մէջ . ձկլտեա . . . :

Ո՛չ : Բանտերու աղջամուղջին մէջ անշուք ,  
Դիւցազներե՛ն , ժայռա՛րէն լուս , անշո՛ւկ ,  
Գե՛ղԱՓԱ՛Րի խորանին վրայ՝ սիրակե՛զ ,  
Քու պարմանի մարմինդ բրիբ ուղտկէզ : : :

Ա. Բու աշխե՛րդ հրնուանէկ խելագա՛ր՝  
Կը տեսնէին քէ բոցը ինչպէ՛ս կու գար ,  
Նարմի՛ր , աքա՛խ , սրբագա՛ն բոցը անեղ ,  
Պարանոցէզ , մարմինէդ վիբ , դէպ՝ ուղեղ : : : :

Օգնութիւն . . . : Ո՛չ : Կը ջանուե՛իր չոնեայն . . . :  
Ու դէմքիդ վրայ զալարուող բո՛ցն էր միայն  
Որ նզարաց խօլ աչքերուդ վրայ խոնա՛ւ . . . :  
Այսփա՛ն : Մետար տուանց նիչի մը բընաւ . . . :

Երնէ՛կ այն Հայ Արզանդին որ քեզ ծնաւ . . . :

*Հոգան, 27 Մայիս 1909*

ՋԱՆԳԱԿՆԵՐ՝    ՋԱՆԳԱԿՆԵՐ . . .

Ջանգալներ՝ , բարի՛ , բարի՛ զանգակներ ,  
Ի՞նչ բան կանցցուց ձեր գուժկան յեզուն :  
Խօս՛ էլլիլ կ'ուզէ արիւնը վազուն . . .  
Կը լսէ՛՛ք . բարի՛ , բարի՛ զանգակներ :

Այդե՞՛ք ձեր մխրի՛ք հագագն արոյլէ ,  
մը կեզե՛՛ւ կապեց տղօր էի փոշին  
Եւ ուր կ'երազէ՛ք խունկի գոլորշին ,  
մեղակարծ զուէն՝ անգօ՛ր կը լսէ :

Ո՛չ : Ձեր դպրոտ որ կողին սղմնի  
— Որ շա՛տ , շա՛տ յանախ անտեր է Բարին  
Հազրուած Չարէն — ոչժժ՛ իր բարբառին  
Ձե իր Աստուծոյն վրայ կը կատկածի . . . :

Ա՛խ - սրտիկեսեւ անսա՛՛ք ձեր բարձրէն ,  
Հասագտարներ հագարով , քիւրով ,  
Ինկա՛՛ծ հերձուտ տապօրով , քիւրով ,  
Չեր ստէկուցն տակ , երկիւղածօրէն . . . :

Ու ձեր գմբէ՛րէն դիտեցէ՛ք անձա՛՛յն ,  
Ի՛նչ ինչպէ՛՛ս ինկուտ տանարներու մէջ . .  
Ո՛րք , կի՛՛ն , ծերունի՛ , բոցերով անշէջ ,  
Իրենց Աստուծոյն գտին զտեսեցան :

Բա՛յց . . . Կիտէ՛ք նահւ քէ մեր դարաւոր  
Դիակներու քարզն անպիտէն անցա՛ւ -  
Ու մեր արխանին ժանրէն նեխեցաւ  
Սրբութիւններու ծո՛ղլ գունդն երկնաւոր . . . :

Արդ , ո՛ւր է՛ք չ՛կննդ խոստումներ խաչին .  
Եզրայրու բեան գո՛ւր բարբառներ , ո՛ւր է՛ք :  
Կրակ կը փոխէ հոգն ամէնաբիւ . . .  
Կեանքն արխան՝վ , դիակո՛վ կ՛ուռչին . . . :

Ու կ՛իշխայ այն որ կը ծնկէ զօխով .  
Ձի քուրմ աւելի արդար է խաչէն ,  
Ձի կեանքն անո՛նց է միայն որ քա՛ջ են ,  
Անո՛նց որ կ՛ապրին ուրիշի մտնով . . . :

Որովհետեւ դեռ իեռո՛ւ է օրն այն  
Երբ գայլ ու գառնուկ սիրա՛վ կ՛արածին . . . :  
Թէ սայրիլ կ՛ուզէ գառնը նարածին՝  
Պէտք էր իր սկսան սրէ լսելեայն . . . :

Լս՛ուա է՛ք , զանգակներ . Աստուածն է մեռեր :  
Դո՛ւժ տաէ՛ք Վազուան , իր հա՛սկը մեռաւ :  
Դո՛ւժ տաէ՛ք Հալսան , զի ա՛զգը մեռաւ :  
Չանգակներ , ձեքո՛ւկ , բարի՛ր զանգակներ . . . :

Ինչպէ՛ս կ՛ուզէի ձերին պարանին  
Խախտիլ ու ցնցել երկա՛ր բազուկով .  
Անո՛նք որ ինկան քիւրս՛վ , քովէ քով ,  
Ձեր դողանջին եկա՛ լալու պէտք ունին . . . :

Հոյկիս հազա՛ր իսուլ զանգակներով ,  
Դոսացէ՛ք , զանգե՛ր . ու կատաղօրէ՛ն  
Կտնայիծեցէ՛ք ձեր երկար քառէն ,  
Ուրկէ միա՛յն լա՛լ գիտցա՛ք դարերով . . . :

Օ՛ր , դօզանջեցէ՛ք . Աստուածն է մեռեր . . . :

*Լոգան , 2 Յունիս 1908*

ԳԱՐՄԻՐ ԱՅԼԱՐԱՆՈՒԹԻՒՆ

ԵՀՈՎԱՅԻՆ ԱՐՑՈՒՆՔԸ

ՀԱՐՐԳԵՆ

Կրք բոլորն ալ սուին համարն այդ օրուան  
Աստուածասուր իրենց զատ-զատ պաշտօնին ,  
Իս կրք Տէրանց Տէրք , հրգօր՝ Ենօզան՝  
Կը ժողովէր զոն , հասա՛ւ հարշակ-ըագոնիին :

Շէկ մագերս ծով մ'ունէր ան բացահեր ,  
Կարծ էին վաճան մը կըրաշէկ արայրի ,  
Գեհե՛նը կար աչկերուն խորն անվեհեր ,  
Ու իր շունչին սուրբնասին մէջ վայրի :

Ենօզայի յսեց աստեանն ունկնդիր -  
Ու կրք նշան քրտս կրկնից արեւոյն մեծ՝  
Կարշակ-դշրան հակաօց հակեց ծերագիր ,  
Ու մրակե՛րս , ու անայլայլ ան սրտանեց :—

— Ամէն տեղ կ'ա՛նէ տեսոյ , խայտամէ ու ժողտ :  
Սարին վերել , ծործորին մէջ , սկիւն քով ,  
Շուշան , սմբուլ կը խնդայի՛ն միամիտ ,  
Ու լի՛ակները կ'երգէին խայտամէտ :

Ու քիրեանիկ , միջատ , ծաղիկ , ու բուշուն  
Կը ծծէին հրանա քիւն մ'անհրնա՛ր -  
(Փս՛)րն էր իրենց Տիեզերէին մեծ ենչա՛նց . . . )  
Նրանուրի՛ն գոր մեճէ դեռ հոս շինէ հանչնար . . . :

Ու լսեցի որ վայրի վարդը կ'ըսէր .  
«Ի՛նչ աղաւո՛ր է . . .» կ'ըսէր վարդը հովերուն .  
«Ի՛նչ աղաւո՛ր է . . .» կը կրկնէր հովն հեշտաւէր՝  
Վաշփայշերով լաշն մրգատաւանն օրօրո՛ւն :

Սուրա՛ցի դաշտ . մազլցեցա՛յ սարն ի վեր :  
Քաշկերուն տակ հեծեց արտան յեանագոյն .  
Նզրիքներուն երգը լսեց կարեւիէր .  
Մոխի՛ր տեղաց ծաղիկներու վրայ գոյն-գոյն :

Ու դաշտերու անփառունակ շխեքէն  
Մինչեւ հրպարաւ էտըլվաշաները լերան ,  
Երեկն ցօղին վրայ խարեցան տրամօրէն ,  
Դողդղացի՛ն . ու համբոյժիս տակ մեհա՛ն :

Սղին մէջ հա՛տն էր խարակուօղ ծղերուն . . .  
Ու լսեցի որ «խե՛ղն վարդեր . . .» կը հծծէր  
Յեախն քոչունն որ կը փախէր շուարուն . . .  
Նս կիզեցի . Քու հրամա՛նքդ այս էր . . .» :

\*  
\*\*

Յեովան մո՛ւր ժըպիտ մ'ըրաւ անզգա՛ծ . . .  
Ու երբսր դա՛ւրս ելան քոչարն ալ հըլու .  
Եր հողիին դե՛ռ անձանօր պէտք մ'զգաց ,  
Նուստուացուցի՛չ , ահեկի՛ պէտքը լալու . . . :

Լօզան , 26 Յունիս 1909

## ԿՈՎԻՆԵԱՆ ԵՐԳԵՐ

### I — ՎՐԷՃԻՆ ՍԵՐՄՆԱՅԱՆԸ

Յե՛ղ, ցատումի՛ վայրագ հեղեղ զահալեժ,  
Արդարութեան փայլաշելի մո՛ւր երբէշ,  
Խառնարկն անե՛ղ ծընունդըդ, վըրէ՛ժ,  
Ողջո՞յն, տաղե՛րբս էեզի . . . :

Մոխրին կու տամ սրտիս վէր էերն ախտազին . . . :  
Ամէնո՛ւն վէր էն, անասեմա՛ն վէր էր ազգին,  
Արդարութեան ձօրա՛ւր, մահն Խառնա՛լին,  
Երգեն տաղե՛րբս էեզի . . . :

Կամեքնին լա՞յն երիւարներ տաղազէն,  
Այի՛ք-այի՛ք քօթուելով սէզ բաշն ուսէն,  
Ինչո՞ւ հայրենի աշխարհիս կուրծ էն սկսե՛ն,  
Յուրան տաղե՛րբս էեզի . . . :

Ո՛ւ իս կու զա՛մ,— մո՛ւր շամբերու սերմնացան —  
Այդ սկսե՛ն, ուր արիւններ լնացա՛ն,  
Գիշերներով, շար հովերով, ցիրուցա՛ն,  
Ամենի տաղե՛րբս էեզի . . . :

Ըստէ՛ր երէ այս իմ բազուկս կարեզէ՛ր  
Ձը ստովեցաւ գարնե՛լ . . . : Գոնէ անվեհե՛ր  
Յամբէս, մահու առա՛ջեալնե՛ր, հսկամե՛ր  
Կը ձնին տաղե՛րբս էեզի . . . :

Լօզան, 6 Ապրիլ 1909

## Ա - ՀԱՅՈՒՆՆԵՐԻՆԻ

Ա՛յ հայու սրբիկ, ա՛յ անտէր սրբիկ,  
Մանրի՛կ, արիւնո՛ւտ սա՛հերդ բապիկ,  
Ո՛ւր կը բաշկրտես աշապէս մոլորուն . . .  
— Զար Բամբներուն . . . :

Ա՛յ սրբիկ, բոցեր զիւղերը հասան,  
Անտանկիւտ մէջ, մաշութեանի կ'որսան :  
Անտաշտապա՛ն ու մերկ, ս՛ւր աշապէս, սրբիկ նան . . .  
— Մո՛ւրն ինձ պատմուհան . . . :

Քեզ համար մարդերը գո՛ւր, հա՛ց չունին,  
Ա՛յ սրբիկ, շի՛ւղ իսկ չիկայ բոշտանին,  
Ներքը տվահար կ'իշխան ժամէ ժամ . . .  
— Արիւն կ'որոնամ . . . :

Հայրըդ պատուաւա՛ծ նետեր են տարին -  
Եղնիկներու պէս բոյրերդ տարին .  
Աստուա՛ծդ իսկ մատրան մէ՛ջն է խողտողուած . . .  
— Վրէ՛ժն ինձ Աստուած . . . :

Դէ՛հ, զընա՛, մեծցիր տեղ, որքն հայուն .  
Սնի՛ր արիւնով ու փոխէ արիւն  
Մարդկուրեան նակտին ու սարսափ ու հոտը . . .  
— Այդ՛ պարտն է արխուր . . . :

Լոգան, 6 Յուլիս 1909

### III - ՎԵՐՋԻՆ ԾՐՈՐ

Օրօք, օրօք... : Օրօք բռնմ էմանաւ ,  
Վերսուր կօրքոյ միշերն ալ չխանաւ :  
Նիծէս ծրծա՛ծրոյ բոյն է , կար չի գիտնաւ... :  
Օրօք բռնմ էմանաւ :

Արի՛ն-կեղեղ յարդեց այս սուրբ ձորերէ ,  
Բայց չի փախիս , փարէ՛ երկրիդ , գոյն սկրէ ,  
Հողիդ վրայ գերի մ'ըլլար , այլ ակրէ... :  
Օրօք բռնմ էմանաւ :

Հօրդ վրայ երէ անշո՛ւնչ չինկայ ես ,  
Ձի ուխտեցի Հոսովմի է՛գ գայլին պէս ,  
Նար Թոմաւոս մը դիեցնել ստիմէս... :  
Օրօք բռնմ էմանաւ :

Բազուկներուս պարա՛ն , ոտիս ալ կացի՛ն ,  
Ստիմէիս գո՛յց պտուկներն , ա՛հ , կարեցիմ :  
Վէրէս արխնս ծծէ , սրդեա՛կ միածին... :  
Օրօք բռնմ էմանաւ :

Ահա կ'իյնամ... : Հայաստանը մա՛շըր էեզի :  
Կասկ կու տամ այս կօտրած սուրն երկասյրի՛ :  
Աւր հայրիկիդ դեռ տա՛ր արխնը կ'այրի... :  
Օրօք բռնմ էմանաւ :

Հօգան , 6 Յուլիս 1909

## ՀԱՅԱՍՏԱՆ

Ո՞վ կու լայ աշտղէս խշտնակիս շէմքին .

— Քո՛յր , դարիցն է , բաց :

Կրնա՞յիք մը կ'անցնի դուրսէն լալագին .

— Մովն է , դուռը բաց :

Տուգա՞րն է ջախջախ դլանըս կուրծքին .

— Ջարդն է , դուռը բաց :

1909

## ԲԱՆՏԻՆ ՄԷՋ

Ա. ԱՆՍՏՈՆԵԱՅԵՆ

Թուրքական խույ աշխարհի մի մուր համբու վրայ կոլա՞ծ ,  
Մուղորած ծե՛ր գաշի պէս , կամ ազու պէս խաշմարա՞ծ .  
Որ գիշերով կորսուեր է ճորժորին մէջ սա՞րի ,  
Ա՛յդպէս հոգւոյս ազազակն հեռուէն Բե՛զ կ'երկարի . . . :

Դո՛ւն ազօր էով ու խոնկով սնամ հոգի լուկեա՞ն ,  
Դո՛ւն երազի միսրի՛ք էուրմ , դո՛ւն էին սկից սրբուրեան ,  
Դո՛ւն սիրոյ խաշ՝ ախաճայ աշխկերգուած նիզակի ,  
Խաղաղութեան ախոյեա՞ն՝ կազմերուդ տակ սազմիկի . . . :

Դուցէ այգե՛ր կ'երազես . Բա հորիզոնց խո՛ւց մէ՛ Բա՞ր . . . :  
Վնխա աշերդ կը յրջին , ու գաշույրէդ խելագա՞ր .  
Բանաստեղծի նիհար ձե՛ռ էրդ կը գարնէ կրտսերուն . . . :  
Ո՛չ մէկ շշուկ , երէ ոչ խեղճ արձագանգդ շուայուն . . . :

Ու կը դիտես բախտիդ ծաօք որ մուրիդ մէջ կ'անկէ .  
Հարցեր կու տաս դուն ի գո՛ւր անօր բէ ե՛րբ կը հանի  
Վահմուրի նը հորին . փոքրիկ-Աստուած , կայսրը Չար ,  
Ներսէս շնորհկ , սնապարս մեղէնուդ գար շամլէցար . . . :

Ու կը դիտես դողալով կարմիր արի՛ւնը բո՛ւրդ .  
Կարմիր արի՛ւնը բուրիդ , ու կը փղփկի խե՛ղն հոգիդ . . . :  
Ոչ մէկ բնկեր մտերիմ՝ որ Բեզ լսեր , բայց գուցէ՞  
Ոնրագոյրժ մ'որ սովիդ տակ հուսկ իր աշերմ կը գագէ . . . :

Պիտի կրկնե՞նք, ո՛վ ընկեր, էս կեանքի դամբանից ,  
Այն սազմական բարբառները փաղցրօրէն միամիտ ,  
Թէ երկարի շղթաներ կը կտորտուին ահաբեկ ,  
Արդարութիւնն է յսպարօղ , չի բազուիր լոյսը երբեք . . . :

Ու ահա որ , ու վնիս Արշալոյսով մ'անխնայ ,  
Երբոր շեփօրը հնչէ , ու ժողովուրդն արբննայ ,  
Քո՛ւ արիւնով , քո՛ւ մտտով , քո՛ւ գետանիդ փարին վրայ ,  
Հո՛ւսկ «Աստ-Խանգչիմ» կը գրես դիրդացօղ բռնութեան . . . :

Հո՛ւսկ «Աստ-Խանգչիմ» քաղերուն , մակամներուն , գահերուն ,  
Հո՛ւսկ «Աստ-Խանգչիմ» անոնց որ Աստուածներու պէս , հեռօ՛ւն ,  
Ամբոխներու կ'արտօնեն մա'հը նիւսդ հեշտամեով . . . :  
Հո՛ւսկ «Աստ-Խանգչիմ» զոր զուցէ կնքես կեանքիդ կնիքով . . . :

[1910]

## ՎԵՐՋԻՆ ԼԱՅՆԵՐԸ

«Կարինա՞ն, հա՛յ, հո՛յ, հա՛յ, Աստուած չիկայ .  
«Կարինա՞ն, հա՛յ, հե՛յ, Հայոս քիւն չիկայ .  
«Հեռուի կարերուն սրտիկը խօսի . . . :»  
— Շրջանակ կազմած բոլորն ուս առի՛ր .  
Հա՛յ, հե՛յ, սիրտ սրտի կը պարե՛ն, կ'երգե՛ն,  
Կերպուցի՛ր, ազա՛յ, հա՛յ, հե՛յ, իրենք են ,  
Պանդոս՝սա հայերը . . . :

Ո՛չ մարդ , ո՛չ բանուոր , հասարակ գրա՛ստ ,  
Կը նօնեն մարմինն , ու մտնակնին հաստ  
Կը ծեծէ օտար երկրին հողը տար :  
«Ազի մը հայրենի հող ո՞վ պիտի տար ,  
«Հա՛յ, հո՛յ, Հայաստան , բա՛ հողդ է հալա՛ր . . . :»  
Կ'երգեն սրտելով , բայց կ'ուզէին լա՛լ  
Թշուս՛ն Հայերը . . . :

Հարս ունինք , մեզի հարսնեւոր չիկայ . . . :  
Սուգ ունինք , մեզի սգաւոր չիկայ . . . :  
Ո՞ր մեղ էին համար , ո՞վ է անիծեր  
Հինգ հազար տարուան այս խե՛ղև սղզը ծեր . . . :  
Զո՛րս միլիոնին մէ՛կ սպաստան չիկայ .  
«Կարինան , հայ կայ՝ Հայոս քիւն չիկայ . . . :»  
Կ'երգեն Հայերը . . . :

Թագն ասին . դազադ մը տուին հայուն .  
Մեր փառնն անցաւոր , մեր Մա՛հն է կայուն . . . :  
Արշա՛կ մեծ . որս բանակն անազին  
Տէգա՛վ կը ծածկէր փառքնն արեգին՝  
Ոտնակոխ կորած գերեզմանէդ դուն  
Կը՛ր լից վերցնէիր . տեսնէի՛ր սնտուն ,  
Անտէ՛ր հայերը . . . :

Հայրենի՛՛ր , ո՛րք են ազգիդ ախոյեան . . .  
Անտոհ Պապիլոն շեց յախտեա՛րն .  
Արէն՛էն՝ առե՛ր . Մեմփսէն՝ սառ՛դ .  
Հասէն՝ ափ մանի՛ւն մնաց հագիւտադ . . .  
«Մահերս վրայ Կուն դեռ կ'իշխես , ազէ՛ ,  
Բայց էտ հոգեվարժդ որ Բա՛ն դանդաղ է . . . :  
Կա լա՛ն հայերը . . . :

Նարինա՛ն , հա՛յ , հո՛յ , կ'երգեն միաշունչ :  
Պարագլուխն է ծե՛ր պանդուխտ մ'անշշունջ . . .  
Քանինե՛ր այսպէս պարել է տուեր :  
Քանի՛ տարի է . էանինե՛ր մեռելը . . .  
Մոզե՛ր է ալ , վա՛ղն իր կարգն է գուցէ . . .  
Ծեր կիներ հոն չէ , սր աչքը գոցէ . . .  
Ա՛խ , խեղճ հայերը . . . :

Պանդուխտի նկար-սրնարան մ'է ցա՛ծ .  
Կազանդ գիշերով Հայերն են լեցուա՛ծ .  
Փայտի աշղ երկար տախտերուն վրայ ծեր  
Իրենցմէ՛ Բանի՛ն ծներ է . մեծցե՛ր . . .  
Ու հիմա , հա՛յ , հո՛յ , կը պարեն , կ'երգեն . . .  
Ոտարն արցունքով կը նայի փեղկէն ,  
Կըսէ՛ «հայերը» . . . :

Օտա՛ր , տեսա՛ր դուն գաղտնիքով լեցո՛ւն  
Ու տար աշխարհի բոյրերո՛վ օծուն  
Կառե՛րը հսկայ , սեւ նաւերը մեծ .  
Որ հագա՛ր , հագա՛ր , հագա՛ր դառնաւ  
Հոգւով ծանրածանր , կը կարէին ծո՛վ .  
Թագիւլու ափէ՛ ափ . լա՛ւս բախիժով  
Փախչող Հայերը :

Տեսա՞ր դուն մեռած գիւղերն անխօսով ,  
 Հիւղերը փրած՝ կարմիր սրտերով ,  
 Հողմադոցքներ լո՞ւս ընկերով կտարած ,  
 Ծերուկ գիտկներ սարին վրայ կորած .  
 Մատուցներնին աւե՞ր , գրկուած խոնկէ . . . :  
 Ա՞յթ , հո՞ն է , հո՞ն , մեր հայրենիքն , հանկէ՞  
 Կա գան Հայերը . . . :

Օտար , տեսա՞ր դուն ազրիւրները զո՞վ ,  
 Գեղջուկ ալցիները զա՞ղջ սղկոյզով . . .  
 Դե՞ս կը մտայ ցած տանիքն հայրենի ,  
 Դեռ կը ծաղկի՞ տնի ընփռ վարդենի .  
 Դեռ կ'երգէ՞ սյոյ հի՞ն սլալուլը ցայցիւն . . . :  
 Հո՞ն , հո՞ն կ'երագեն , կու լան տխրագին  
 Ահա՞ր Հայերը . . . :

Ա՞յթ , ո՞ւր է հովիտին սրինգը բարի ,  
 Ո՞ւր են տուն-տանի՞ք , սնա՞լս խանգակօր . . . :  
 Հո՞ն ամէն ինչ քա՞ր է , անո՞ւխ , երկար . . .  
 Ընէ՞ք մեր երկրի աստուտէր Հայուն  
 Որ ծո՞ւխ կը շնչեն , կը ըհնեն արի՞ն  
 Պանդուխտ Հայերը . . . :

Այս գրահաստա երկրին մէջ օտար ,  
 Ետէն Հայ ջանելին ով , ով սլառի տար ,  
 Աւտան Հայկական , սիւքը Մասիսի ,  
 Կարապատու մա՞ր բարբառն Արաբսի ,  
 Իւր քուքերու մէջ իրիկուան սրտուն  
 Կագելի համբոյրն երկչոտ հայուհի՞ն . . .  
 Ա՞յթ , ետէն Հայերը . . . :

Անոնց կարտուհն է երկրի գոտին՝  
 Արարատէն մինչ Այրիցեալ-Գօտին . . .  
 Նեղասէն Հսեհոս , Գանդէսէն Վասիօր  
 Կազմեր են սուղի մի հսկայ բափօր . . .  
 Ուրալէն մինչ Արի , ու մինչ Ափրիկէ ,  
 Իրե՞նք , իրե՞նք են . . . Թող Աստուած փրկէ  
 Ահա՞ր Հայերը . . . :

Մի՛ դպիր անոնց հոգւոյն փրօցո՛ւն -  
Անոնք ի՛նչն ին լս՛ւո գողտնիքով լեցո՛ւն ,  
Անոնք գլխն բի՛ւր պատու թխննք մաք -  
Անո՛նց որ կորան արեան մէջ սղմո՛ւտ ,  
Կախողաննէրու քաջե՛ր հաջօրէն . . . :  
— Հագար մտնով ծանր՝ կենդանի—Մա՛հն են  
Ապրող Հայերը . . . :

Թարխնա՛ն , հա՛յ , հո՛յ . . . Թակա՛յն ծերունի  
Պանդուխտն յագնէր է - վա՛ղը պիտ՛ մտնի . . .  
Իրդին երկիր է որկէր կուսելու -  
Վաղն ա՛ն ալ պիտի խողխողուի , ելո՛ւ . . . :  
Ո՛ , վա՛խ , մի՛ առ մի աշտակ՝ս պիտ կորչին  
Գիւցազաններու ցեղի մը վերջի՛ն ,  
Վերջի՛ն հայերը . . . :

Ո՛յ , ո՛յ : Արշարայսն իրենց պիտի գայ . . . :  
Ին երէ՛ չի գայ աւտան սարգայ՝  
Պիտ՛ կուսին : Մինչ ե՞րբ . . . : Մինչեւ յախտեա՛ն ,  
Ու երբ դեռ երկրի վրայ Ազատութեան  
Համար մտնին ա՛յլ մը մարդեր չնչի՛ն ,  
Անոնք պիտ՛ ըլլան Մարդկու քեան վերջի՛ն ,  
Վերջին Հայերը . . . :

[1910]

## ՅԱԽՕ

— «Ազօր է, Յաւօ՛ւ, ազօր էրդ վերջին ,  
Զգշումի բառեր շրքներէդ քսչին .  
Հայր թեր մը , տղամ՛ս , մեղայ մը ըսէ ,  
Վերն Աստուած մը կայ , ան ինդ կը լսէ .  
Տո՛ւք եխանդ եօզիդ ձեռքը Արարչին ,  
Ազօր է՛ , տղա՛ս , ազօր է՛ մը վերջին » :

Բանտի տեսուր խոց մըն էր խաւար ,  
Շգրաներս տակ Յաւօ կը հետար :  
Բարի բահանամ , սկիտ մը ձեռքին ,  
Մա՛ւք բառեր կ'ըսէր՝ Յեա-Մօտմն , Հոգին .  
Եղեմն ու Գեհեմն , Ատեան սրբավար . . . :  
Բանտի տեսուր խոց մըն էր խաւար :

Երբ խաչը դպաւ իր կոշտ շրքներուն :  
Յաւօ ձեր գլուխն ետ իաշեց սարսուռն .  
Մարմինը դողաց շղքաներուն տակ ,  
Պիտի ուզէր լա՛լ՝ Բր ինչ մ'այլունցակ .  
Թա՛հերուն խորքէն պոսքկաց շուարուն՝  
Նրբ խաչը դպաւ իր կոշտ շրքներուն :

— «Կը հեզմն՝ս Տէր հա՛յր . Ըս խաչդ անօգուտ ,  
Ինչ Լազարգ սօրիւնդ կասակ մ'է՛ անպոք ,  
Մի՛ խոսիք ինձի Աստուծոյդ վրբայ  
Որ դա՛ր գարեբով անաարեհ՛ր վրկայ՝  
Նրկնի կապոյտէն կը ժպտի անգուր . . .  
Փա՛ Տէրդ եք երին զա՛րդն է՛ անօգուտ :

«Քանի՞նե՞ր մեռան Սուրբ-Գործին համար :  
Ինչո՞ւ արծաթի այս խաչը չիմար :  
Քու Յիսուսէ՛կ վե՛րջ ու Յիսուսէ՛կ վե՛ր ,  
Աստուածներու պէս , հար՛րտ , անվեհե՛ր ,  
Կախազաննիբու վըրայ անհամար  
Քանի՞նե՛ր մեռան Սուրբ-Գործին համար :

«Նայէ՛ աշխրուս գայգին մէջ , Հայր հո՛ն .  
Ձգման ցոլքը հոն չիկայ դասեան :  
Ու բէ արցունքներ հոն կը կայլակին .  
Ձէ՛ , ես չե՛մ խորհիլ իմ որք արգակի՛ն  
Որ կ'երբայ խաւարն առած պատմուհան . . . :  
Նայէ՛ աշխրուս վիհին մէջ , Հայր հո՛ն :

«Իմ աշխրուս մէջ կ'երբան , հա՛ , կ'երբան ,  
Զե՛ն տեսներ , Հայր հոն , շուէր անկեղտն  
Մահուան մէջ կ'երբան . ո՞վ իմ բնկերնե՛ր . . . :  
Սնու՛մ աչք չունի՛ն , կ'երբան մշտերե՛ր ,  
Գրդպցնելով խաւարն անկեղտն ,  
Գեղ ո՞ւր , յս՛ւ գիտե՛մ , կ'երբան , հա՛ , կ'երբա՞ն . . . » :

— «Ու՛ր . . . » : Մեր Տէր հայրն ինկաւ բաց աչօ՛ք  
Մեր բանասրկեալին առջեւ ծնկաչօ՛ւ . . . :  
«Սաւօ՛ , Յաւօ՛ , այդ մահուան քարտանքէ՛կ՝  
Վասիս որ կ'ապրի՛մ դեռ՝ ներէ՛իր գէր . . . :  
Անոնք որ գացին՝ դեռ կ'երբա՞ն արդեօք ,  
Յաւօ՛ . . . » : Մերունին ինկաւ ծնկաչօ՛ւ :

«Սարսափի անցեալ արիւնտա տարին  
Լոյսերո՞ւ պէս լո՞յս ուղջիկըս տարին . . . :  
Համբո՞յր մը գնեմ շրքներուդ կատար ,  
Ազգիանըս տա՞ր , ուղջիանըս տար . . . :  
Ըսէ՛՛ր է իր ծիւր հայրն՝ ամբողջ տարին ,  
Կ'ազօրէ իրեն համար որ տարին . . . » :

Միս անուս երբ ծե'րբ կը մըր մըր օր  
Սաղմուէն հապուած *Տաղձիան Տամար* ,  
ԱՌԷՆՈՒՆ ԼԱՄԱՐ կը գտնուէր սնկախ  
Ու Յաւի Քարսի մը սէս կը խնդար : : :  
Քսենանն լալով սողմոս կը կարդար : : :

*Լոյսն* , [1910]

## ՀԱՅ ԶԱՏԻՎՐ

(Առնդալեպ)

Ձիւնի պէս ներսակ ծերունի մը կար ,  
Նոյի պէս ծերուկ ծերունի մը կար ,  
Հասակը կտորուկ , տակաւ կը սովար  
Կարերուն ու մարնն իր ձեռքին տրկար՝  
Կիրակի տօն—օր ցաւէն յօխագար՝  
Կարուար սալին վրայ կը տէար . . . :  
Ձիւնի պէս ներսակ ծերունի մը կար :

Գեղջուկներ բարի՛ , գեղջուկներ բոլոր ,  
Գեղջուկներ սարի՛ , յեղնուկներ բոլոր ,  
Վա՛ղ առտուանցով , նամբուն վրայ մուր  
Երբ կը լսէին կիրակի տօն—օր՝  
Մարնի ձայնն՝ զանգի պէս անտառո՛ր . . . :  
Գեղջուկներ բարի՛ , գեղջուկներ բոլոր :

Կ'ըսէին իրօր «Աճէ՛ճ էն է սարին . . . »  
Ձի սարն իր անէ՛ճ էն ունէր ողջ տարին . . . :  
— Երբ Արտաւազդ որս գնաց անտառին ,  
Անձանօր ձեռքեր առին զայն տարին ,  
Վե՛րն , հո՛ւնա , անհաս սեպը կտաարին ,  
Իր մի այն անգղերը լերկ կը բտտին . . . :  
— Կ'ըսէին իրօր «Աճէ՛ճ էն է սարին . . . » :

Մերունին երեք կորին ունէր վէս ,  
երեքն ալ խիբախ՝ երեք սարի պէս :  
Առաջինն բառ . « Հա՛յր , ինչո՞ւ ոչդ պէս .  
Դու սամանագին սարդ կը ծեծես . . . » :  
Հայրն բառ . թէ ի՞նչպէս Մեծն Արասշէս  
Նգովեց իր սպան « Թէ՛ դու յորս եեծցես . . . » :  
Գնա՞ց ու չեկա՞ւ Նայի կուսնկին պէս :

Ինին երեք զուակ ունէր աննըման  
երեք բոցի պէս : Առաջնոյն նման  
Ըստ երկրորդին « Հու՛նա՛ , անտանա՛ն  
Սարն ուր յարտէզք միայն կու գան ման՝  
Արատաւոց կտպուած կայ , ես իր շղբան  
Կը ծեծեմ , աչս է ստատձու երաման . . . » :  
— Գնա՞ց ու չեկա՞ւ առաջնոյն նման :

Մերունին երեք որդի ունէր մեծ  
երեք կայծի պէս : Արցունէր խմեց  
Ու միտներուն պէս՝ երրորդին պատմեց  
Հի՛ն , հի՛ն օրերու սոկեփառք մեծ .  
Յուցուց սուրբ նշխար մ՛որ սրտէն հունեց :  
— « Գնա՛ , տե՛ս կ՛սարի՛՝ դեռ Ար՛քան հայտնէ՛ծ . . . » :  
Բայց որդեակը յո՞ւն կու բար դատնանծ :

Պատմեց արճաներն , սատուածները կին-  
Քաշերն երկնաւաթ Թորգոմի պահին .  
Արճայն Արասշէս , Սարէն քաղաւիին ,  
Հայրը Արամաղ , ու Միկը ամեհին ,  
Անտանան՝ հայտ մայր՝ սատուածուհին :  
Սուրբ սոկորտաին համբեց սուրբ հոգին .  
Արճայից , դիտց դամբաննե՛րն ալ կին :

Ան հասա՛ւսէն ունէր մ՛տախ լիբան  
Քաշերու որբա՛ն , դիտց գերեզմա՛ն .  
Ինք ծե՛ր , սարք ծե՛ր . . . : Հոն գրկեց սպան ,  
« Գնա՛ , հարցո՛ւր սարին , ք երես յոգնեցան ,  
Ի՛նծե՛մ դեռ շղբան մեր Սարկուքեան . . . » :  
Տղան երդու ընցու « Աս՛ր , չանիդ դու բարան » :  
Ու գնա՞ց , Նայի աղաւնին էր ան . . . :

Ան գնաց բաշո՞ւյ , տն գնաց ցաշգին ,  
Գնաց դարերով , բաշց ահա՛ կրկին  
Սկեր է , խապրիկ բերեր ձերբուկին ,  
Խանդով լիցուեր ալեւոր հողին :  
Ու օմ կը դարբնէ . . . : Բաշց սրտագին  
Շղթաշ չէ՛ , գէ՛նէ է երկը ձերբուկին . . . :  
Ձէ՛՛ք լսեր միբէ , կ'երգեն ձեր ու կլին :

Աւետիս բերաւ Մասնաց աղանի ,  
Մեզ խապրիկ բերաւ , սոսով ճիրենի . . . :  
Ձէ՛՛ք լսեր երկումնն ու երկնի ,  
Գերգէ մեր արեան ծովը ձիրանի ,  
Բոցերում մէջէն կարմիր եղէգնի ,  
Վախա՛ցն է՝ ձիրան սուէ՛ք բող կազնի . . . :  
ԶԱՏԻՎ է , բսէ՛ք Ազգին , բող կանգնի :

1910

## ՀԱՅ ԻՐԱՆ

Անտան, անաթոլոյան, սերի եւ, որբիկ նան.

— Մարն ինն պատմական :

Ներքեր սոխանար կ'ըլնան ժամէ ժամ :

— Արի՞նն կ'որոնամ :

Աստուածի իսկ մատրան մէջն է խոյխոզուած :

— Վրէ՛ժն ինն Աստուած :

Լոզան, 1913

## ՀԱՅՈՒ ԶԱՏԻԿ

(ՀԱՅ ԻՐՆՈՒՆԿ)

Թի՛նկ, քա՛նկ... Օղին մէջ էու կա՛շո է: Աստուած:  
Անաստիկ ե՛ս, Տէ՛ր, սարագրուած:  
Լսյտէկ հալածուած ստուերի պէս խեղճ,  
Օտար անողի տակ, օտար երկրի մէջ,  
Կ՛երթամ կը փախչիմ, շունիմ դադար, կանգ:  
Մի՛նչ բաց մշուշին մէջ կ՛երգեն բիւր գանգ,  
Թի՛նկ, քա՛նկ...:

Զատի՛կ, գանգակներ մէ՛կ վանկ կը հեղեն:  
Երդիքներու տակ մանուկներ կ՛երգեն...:  
Խաղաղութի՛ւն ձեզ, արքա՛յ, տէ՛ր, տընա՛նկ:  
Զեր բոյնին մէջ խունկ, խնձիղ, կախարդանք...:  
Իսկ մեմք ա՛յ շունին՛ն ոչի՛նչ սրտի քանկ,  
Երկրիս շորս ծագէն մուրսած կ՛երթանք:  
Թի՛նկ, քա՛նկ...:

Անս վեց դա՛ր է, բոյներնիս բոցի  
Կու տան, զաւակնիս՝ որբեր փողոցի:  
Մեր ոտէն խլեցին խլեակը հողի,  
Շրջում մեռել ենք առա՛նց կարողի:  
Անակնիս սուած լա՛յն հովին՝ կ՛երթանք...  
Ներմեանիս մուր ծով, աղջեանիս՝ վտանգ -  
Թի՛նկ, քա՛նկ...:

Փսան դարեր վերջ , ո՞վ պիտու ելա ,  
'Կուն դարձեա՞լ աշխարհ կու գա խաչուելու . . . :  
'Կրախօփոյ տկերէն արիւն Կամեցին ,  
Խաչիոյ Բով Խազա՞ր խաչեր գամեցին . . . :  
Մտոցեր ենք սիրոյոյ պատուէրները բանկ ,  
Մենք հայեոյելով մուրիւն մէջ կ'երբանք .  
Թի՛նկ , բա՛նկ . . . :

Կակայն երգեցէ՛ք , դուք գանգե՛ր կիտանոյ .  
Ու դո՞ւք մամաւանոյ , Հայու հնաւանոյ  
Զանգե՛ր , երգեցէ՛ք . . . Մենք բաժան-բաժան ,  
Մենք փրկիչ շունիկէ՛ք , մենք Մանն ենք դաժան . . . :  
Արեկո՞ծ հաւուն գանգերը վտա՛նոյ ,  
Կերգեն . . . Երգեցէ՛ք , մենք մտտուան կ'երբանք .  
Թի՛նկ , բա՛նկ . . . :

Կանգա՞ւն աշտարակ ցեղի մը փրագուն . . . :  
'Կուն գիտե՛ս ազգի մ'անէ՞ծ էի լեզուն . . . :  
Նրդէ՛ իմչպէ՛ս որ լացիր տեսանոց .  
Նրբ դե՛ս սոջ ցեղին գրին կարմիր պատանք . . . )  
'Քու ձայնիոյ մեր՛բեւ՝ համակ կախարդա՞նք՝  
Արար-աշխարհին եզո՞վք կը կարդանք .  
Թի՛նկ , բա՛նկ . . . :

Լոգան , 1914

RUNUC



## ԳՐԱՄԻՆՆ ԵՂՈՒԳԸ

*Սեպտեմբեր*

Հողագունտիս կեղեւին վրայ տրամածին  
Թտիտուսը իմ ստեղծութեան հայեցին  
Երբայրուքեան տախակ շունչը փնտտելէն,  
Ու ամէն տեղ իմ եկզ աչերըս լալէ՛ն  
Տեսան փարքաւ մեծատունին դրբան՝ հով,  
Ազատու մայր մը, որ կը սպասէր արցուն հով :

Ո՞վ ես սրբեմն, բշուտուրեա՛ն դու գործի,  
Ներքա՛մ, սրուն լուս ցոլիին մէջ կ'արծարծի  
Հակասագի՛րը սաստապոյ մարդկու քեան :  
Ըսէ՛, հա կամեղ պիտի իշխէ՞ յաւիտեան -  
Ու պատմէ՛ ինձ, պիտի ըլլա՞ն միշտ, աւա՛ղ,  
Ա՛նի՛ց լալով մեծնողմերը անարա՛ղ :

Մա՛րդն, առաջին այն մարդը որ տեւչավա՛ր  
Պնդեց, խուզեց հողին արգա՛նդը խաւար -  
Ու շորաննեղ քա՛րքստոցէ՛ց դարաւոր՝  
Երկեց շեղի, յդկեց, մա՛րքեց փառաւոր,  
Ա՛յդ մարդը - վա՛թ, ժանա ցոլե՛րուդ մէջ ժպտուն  
Զը նշմարեց սխա՛ւր անկո՛ւմը Մարդուն :

Տասնպանքի, անյուսուքեան ոգրեր խո՛ւլ,  
Կը խեղդուին հար պատերու տակ խարխուլ -  
Սովորելուկ բի՛ւր բշուտունք տրամօրէն  
Իրենց նիւար ձեռքերը շեղ կ'երկարեն -  
Ու տենդածար փողոցին վրայ, ամէն դի,  
Դանի՛ր փո՛րեր կան մայրագո՛ւրկ, անօր ի՛ր :

Իջի՛ր , իջի՛ր , խոնարհօրէն , մեղօթօրէն .  
Իջի՛ր սօկի սանդախներսդ մառնիքէն՝  
Թշուառութեան խշտեակներուն մէջ խոնարհ-  
ութիւնք . ցոյ՛նի՛րդ նըշուած շէն բրնձի .  
Յամբա՛ծ շիտի՛ր , բալորք քե՛զ կը գառնան ,  
Իջի՛ր , իջի՛ր . ամօրեակներս պէս գարնան . . .

1907

## ՍԱՔԻԱՒԱՆՆԵՐ

«Սափա՞», Սափա՞, կը կանչէ ձայնը հետունքն :  
Կը բտաւէր արեւն իր զունար ոսկեայ  
Ու սննդատն իր մրափին մէջ հուշօրէն  
Կարճագանգէր կերկերուն կօշը Սափա :

Իմաստանի աշակերտը մոլորուն .  
Արշալոյսին մընշաղէն շատ սուտ .  
Սկսեր էր իր անվիրջ վազէն, ու Սափան  
Վազուց, տխուր կը նուաղէր իր նստաշ :

Գազաճներէն ան կը դառնար տիրուցին ,  
Նախրական հովիտներէն Գանգէսի ,  
Նանիբուրէն , թանաւէրէն , ուր կրկին  
Կը մատուցուէր խոնկ եւ կնորուկ կանդէսի :

Մաղերը խելս, ոտները մերկ, անձնուէր ,  
Ի գո՞ւր զիտէ՞ զիտ իր ստուերը տարաւ ,  
Ի գո՞ւր մալուց ան իրօտեցաւ անվեկեր  
Իմաստանին պատուէրները սրտագրաւ :

Ան Նիրվանա կը Բարոզէր, Նիրվանա՞ ,  
Ինքնատեաց անէտրի՞ւնը հոգւոյն ,  
Տեկնանքնիբու ոչնչացումն անխընայ ,  
Սրտորմու վերացումը զերագոյն :

«Ա՛հ նիրվանա , ո՛չ մէկ զափուք , ո՛չ մէկ սէր ,  
Ո՛չ խկ յետին գոհացումը մեր սրտին ,  
Ո՛չ սաստազանք , ո՛չ սղ ժպտա , ո՛չ յոյսեր :  
Ա՛հ , նիրվանա , ինճնալաւ մտեր զրտին» :



Մարդերը գայն Էտգաճներէն զանեցին :  
Ոտէրը մերկ , մազերը խիւ , սնծնուէր ,  
Լնուզատին հաւքան բոնեց ստանծին ,  
Ու յուստեա՛տ՝ իմաստունը կը փնտուէր :

Արեգակին երատուց դունտին տակ խկայ ,  
Տաք աւազը բմբած , սնշարժ կը ննչէր ,  
Ու տանջուող , գալարուող ձայնը «Սաքիա՛»  
Մինուրեան մէջ լացի մը պէս կը հնչէր :

Սարսափ : Իր մեծ բազուկնե՛րը լա՛յն , սրձա՛կ ,  
Հըրատուց շէկ աւազին վրայ կը տարածէր ,  
Սրբուրիւնը , գիտուրիւնը բացարձակ ,  
Սաքիա Մոնի , Պոտտա իմէր մեռած էր :

«Սաքիա՛ , Սաքիա՛» հեկեկած ձայնը լալէն .  
Կը բաւալէր արեւն իր գունաը սակեայ ,  
Ու տնազաւան իր մրտփի մէջ հույօրէն  
Արծազանգեց յուստեատ նիշը «Սաքիա» : —

«Սաքիա՛ , Սաքիա՛» հեկեկուց ձայնը յալէն . . .

1907

## ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ . . .

Անա կու գաս բօբայիելէն մոխիրնե՛րը դարաւո՛ր ,  
Կու գա՛ս Դուն եօրն անգամ լացուած Քոյրի մը պէս հեռաւոր  
Սպասելէն ու մեռնելէն մեր հոգիներն են յոգնած ,  
Եկո՛ւր , եկո՛ւր , Ազատութեան ս՛վ Քրմաւիտի ջահագնաց :

Անա կու գա՛ս : Դեղնուրակ է աշուրներուդ բոցը վէս ,  
Դերեզմանէն ծնած անգոյն ու շքնայիկ հարին պէս :  
Ու մինչ հրօքաբաւ Բալլերուդ սակ երկիրն համակ կը կըճի ,  
Խնշո՛ւ սակայն այտերդ ի վար սչս տա՛մ հեռո՛ւնքն արցունքի . . . :

Ա՛րս , կը յիշե՛ս արդեօք Դուն ուլ , Ազատութեան Քրմաւին :  
Անցունենքով ցօզուած մերին արշալոյսներն ամեհի . . .  
Ու կրակէ վերջալոյսնե՛ր Դուն կը տեսնես ստեղծումով . . . :  
Անա կու գաս , ու Բու նամբայ դեռ կարմիր է մեր տիղմով :

. . . Ու անո՛նք որ անշնչացան շղթաներու ժամա բռնէն .  
Ու անո՛նք որ Ռուսն ըմպեցին դիւցազնօրէ՛ն , հեղճօ՛րէն .  
Ու անո՛նք որ — ո՛ւ աչք ու կիմ ո՛ւ հարս ս՛ւ սրբ , անհամար —  
Եղեռնօրէն ու կոյս ի կոյս յօշոտուեցան Քեզ համար . . . :

Անցի՛ր , անցի՛ր , ս՛վ Քրմաւիտի Ազատութեան , Խոյտամբո՛ւլ  
Անցիր անոնց տաղմալուտ գերեզմանի վտօսին Բով ,  
Ու աչկերէդ քո՛ղ որ ցօղէ կրակէ արցո՛ւնք մը լոյսի . . .  
Տարիներով ցարս կողին տակ իրենց հոգին կը մըսի . . . :

Անցի՛ր, անցի՛ր արիւնակերտ այդ հայտարփու հողերէն,  
Ու Բալլերուդ ազատարսիչ տրոփին մէջ ուժղնօրէն,  
Հագա՛ր-հագա՛ր զանգակներու մեռելօ՛րէն տօնական  
Զարքն՛ամն երգէ սկիւրներուն — երգէ՛ ու լա՛ց իտլական... :

Champery

22/4 Յոստոս 1908

## ԱՐԳԱԹԱՒ ՈՐՈՒՄ

*ՔԷՐԴԻԿՆԸ.*

Մառախուղի ստաւտով, ծե՛ր, ձիերը կը քաշեն :  
Կանդա՛ղ, ամի՛ր չի նսար ձիւնին վրայ : Միայն, շէ՛ն,  
կարագանն է որ կը խօսի քաց օղերու մասյլ սուղին :  
Ու կ'երկա՛րի նամբան, միմա՛կ, անհօրիզան, անացին :

Ինճասուգուա՛ծ, նախասիպար այդ կառքին մէջ զիւղաշէն  
ես կը դիտեմ սասած ձիւնը կախուած իրենց լա՛յն բաշէն :  
Նե՛ր, կը քաշեն : Եեղն ամուլը : Աջն Արուն է, ձախն էգին  
կորչում Ծաղիկը կ'երբեայ, պոչին շարժէն, ցաւագին . . . :

Հօրածուա՛ծ գոյց : Ու կը խորհիմ քէ այդ երկա՛ւքը միայն,  
Մշտնջական Տառազանքն է, գոր կը տանին լսելեայն,  
Եւ քէ մէ՛կը միտին բաւ է՝ խեղն բնագոյի մը ելլու՝

Տառապագին սերունդի մ'ամբողջ սերմը դնելու . . . :  
Այսպէս, քշուա՛ն, արեւայափառ մարակի մը ներքեւ շէ՛ն,  
Յախանանին Անէ՛ծ էն իրենց Արզանդին մէջ պիտաշէն ,

Մառախուղի ստաւտով, ծե՛ր, ձիերը կը քաշեն . . . :

1 Հոկտեմբեր 1908.

## ԿԱՐԻՃԸ

Իրիկուն է : Փոքրիկ , անեղ , մտեռնակ ,  
Կարինն համդարտ մեղմ արեւուն կը տաճնայ :  
Կնչուի խեղճ գերեզմաննոց մ'ուր միմակ  
Եւ իրեն եհտ - Բարին վըրայ , ես ու մտ :

Աննա՛ս հեշտանք , եհ էն արեւուն զազջումակ ,  
Կունակէն ներս , արիւնին մէջ կ'ընքումայ :  
Մինչ տառնն իր գլխուն վերեւ շարունակ :  
Կ ելեւէջէ ... արժայօրէ՛ն անխրնայ :

Ան կը տաճնայ - ու կը պաշտեմ գայն լսին .  
Ու կը պաշտեմ ես էեզ , մըք ի՛նչ քազուար .  
Դուն ո՛րձ , դուն մըքձ , դուն Դառնացունն անմեկին :

Երնէ՛կ կարին : Երանու քեա՛մք քարտուն ,  
Մանք ծոցից , բայնք խղիթ , անտո՛ք ,  
Դուն դեռ կընա՛ս տաճնայ քարի արեւուն ... :

5. Հոկտ. 1908:

## ՊՈՌՆԻՆԸ

Գ. ՉՕՀՐԱՊՅ

Պէս գիշերէ վերջ մըն էր , խոնաւ գիշեր մ'անձրեւի ,  
Լսողներին բաց լոյսին տակ կանգներ էիր տքտմնով :  
Ջուրը կ'երգէր մայրին վրայ , հոս-հոն վազէն էր կտակերում :  
Պը սպասէի՞ր դուն այդ ա'փ մը հողից շուրջ գեղերուն :

Բանի ծպկտ մը կու լար սչերուդ խո'րը ծաւի ,  
Ներկուած լիրը շրքներուդ վրայ պրկուա՞ր կար ցաւի :  
Ու անտակ չբժակիդ գոյգ սահանքին տակ սիրուն՝  
Յայտըր շիկար այդ գիշեր ցայգազընարն կիրներուն :

Կը սպասէիր դուն պատրա'ստ ու համակե'րպ ու հըլո'ւ ,  
Ատա'նց սիրայ , բնարուքեան , մախրուելու համար կո'չը  
Այն բարեհա'ն Արուին , որ հոց ունէր քեզ տալու . . . :

'Խոյբի , կիրքի պէս տարտամ բոց մ'զգացի սրտէս մերս՝  
Ու քերե'րս այդ գիշեր մախրուէի քեզի . Քո'չը ,  
Երէ կարիդ մը արջունք չը սասեցնէր իմ աչտերս . . .  
Պէսգիշերէ վերջ մըն էր . խոնաւ գիշեր մ'անձրեւի . . . :

[1908]

## ԶԼԱՍԿՑՈՒԱՆՆԵՐԸ

### 1. ՀԱՅՐԸ

*ՅՆԱՅԻ ՎԻՐ ՈՐ ԿԵՐԿԻՆՈՒ*

Աստանդական մ'ալիհեր , ցուրտ գիշերով , բուժ-բուրան ,  
Մը ին փողոց մը , Բարի նասարանի մը վըրան ,  
Երեմ խարխուլ կողին վրայ ընկողմամբ էր տըրտն ,  
Երբ ազատաձան փնտսեց հան հիտար արդայ մը տնտուն :

Ետարին մէջ հայտած էներն իրա՛ր գործին , շուշեցան . . . :  
Մերը հեծու Բաշկատեց իրանոյ մտքովինն իր տնտա՛յն ,  
Ճանչցե՛ր էր - բայց չի կրցաւ բսել՝ «Արդեա՛կ մուրումն ,  
Չաւա՛կս ես գար լճեցի տնօր ուրեանն սրերուն . . . » :

Թշուտուրեան երբքնկալ նասարանին վրայ Բարի ,  
Կեանքի խաւար գիշերով , Մարդն ու Աստուածը բարի ,  
Պատասխար , կող կողի , երբոր գիրար տնտային .

Ենովան իր լուսեղէն սրբատկին մէջ երկնային  
Չէ՛ր սոչնար բսելու բշուտ՛ս , տնտէ՛ր , խե՛ղն Մարդուն -  
«Ես եմ էու հայր Արարիչդ , տնտնակալ , մշտարբուն . . . » :

*Լօղան , 25 Փետր , 1989*

## 2. ՎԵՐՋԻՆ ԱՐՔԱՆ

Հօլա՛, ս՛գ կայ . . . : Հոցի մը շի՛ւ արրօփեր . . . : Ո՛չ մէկ շունչ :  
Ու Ասիւծն իր սոչեւի մէկ բարին վրայ սնմբտոնց  
Արձանացած՝ կը բարբէ իր մօք մայրօսէք ետօ՛ւն . . .  
Արշալոյսի սօսչին արիւնտող գիծերուն :

Արիւնտօ՛ղ . . . : Բայց Ասիւծն այնքա՛ն տխուր է ու վունջ :  
Կարօ՛ւն ու մի բռչնիկի հովաւերգու բեանց քաղցրահունչ ,  
Կա՛մ միտմիտ , մտերիմ խղիկներու խողերուն . . . :  
Ամայութիւնն է իր շուրջ , իր մէջ Չանձրո՛յբն է անուան :

Ո՛ւր , ո՛ւր են հիմ տաններն , ուր ան կ'իշխէր անողորմ :  
Մա՛րդը , խոնարհ ու զաման , արշաւե՛ր է ամէն կողմ :  
Թռեալաւոր տախտակներն հարցո՛ւր երկար-վանդակին . . . :

Այսպէ՛ս , ստօտ՛ւն , քարացած , ան կ'երազէ ախտագին ,  
Ամայութեան մէջ բանտուած , Աստուծոյ մը պէս ինկած . . . :  
— Ասի՛ւծ-Արքայ , գնդակ մ'ալ բե՛զ կը փրկէ անկասկած . . . :

*Լօզան , 28 փետր . 1909*

### Յ. ՊԻՏԻ ՄԵՆԻՆԻ

Ճի՛շ, նի՛շ մըն ալ... : Անօգու՛տ : Փոքօրկին մէջ աշունի ,  
Ճի՛շ, նի՛շ մըն ալ... : Անօգու՛տ : Փոքօրկին մէջ աշունի ,  
Իրձանեկրուն կը սուրայ լո՛ւս կարուանը փութով :  
Իրենց վերջինն . ու ժամագո՛ւ , կը փարձէ նի՛շ մ'ալ քսքով... :

Պիտի մեռնի : Ան գիտէ : Բայց մո՛տք հօգին քոչունի ,  
Անմահու քեան գո՛նէ այն հարտար հաստօ՞ն ալ չունի ,  
Որ կը շոյէ մեր վերջին ժամերն : յոյսով ու Սաւամով... :  
Միտ'յն գիտէ քէ աչժերն խաւարելու են շուտով :

Որովհետեւ մանչոց գորշ ծովուն վրայ անյատակ ,  
Ի՛նչ գիտկներ տեսնան՝ ու խօսի համբուն հոտատակ... :  
Հեռո՛ւն . ո՛չ գիծ մը տարտամ : Հեռո՛ւն . ո՛չ կարճ մը նիւար :

Մեռնի՛լ . ո՛չ , ո՛չ : Գե՛տ քոչիլ կը փարձէ ան անդահար... :  
— Ինկի՛ր , ինկի՛ր , խե՛ղն քոչուն , ծովերու մէջ քէ ծաղկաց ,  
Պահ մը ստաց , պահ մը ու՛շ , Մահը նոյն Մահն է անա՛նց... :

*Լոգան , 1 Մարտ 1909*

## 1. ԻժԷ

Ինչպէս կժօքն , ինչպէս Մեղքն , ինչպէս Դժոխքը , տեւէ՛ք ,  
կն կը ննջէ : Զագրեղի՛ , գարշատեսի՛լ , անշա՛րժ , սէ՛գ ,  
Անգիտակից անմեղի իբ Բունը խո՛ր կը ննջէ . . . :  
Մենէ՛ որո՞ւն համար Բունն սփոփիչ , կտրն Մահ մը չէ . . . :

Ո՛ր նորածին իժի ձագ : Քնացի՛ր , կո՛ւրդ կրաշէկ  
Նրա՛գօրէն միտէ՛ տա՛լ աւագութիւն վըրայ շէկ .  
Երէ՛ հեռուէ՛ հեռու մեղմ շուքը տարփոտ կարկաշէ ,  
Քու գեանաւարչ մարմինից ետեւերգութեանն համար չէ՛ :

Դուն եո՛ր պիտի հաշակես , ու դուն պիտի Մա՛հ քմպես ,  
Պիտի շնչես ժայռերու բա՛նուն ճեղքին մէջ անտես ,  
Անիծելով արգասանդ արգանդը որ Էեզ ծընաւ . . . :

Զէ՛ , չի պիտի բողոմ որ տարի՛ս : Հարուած մը . . . : Մեռա՛ւ :  
Ա՛խ , հողակե՛րտ , նզովուա՛ծ , սողո՛ւն որդւոցը մարդկան ,  
Փրկարար մեծ կարուածն ո՛ր պիտի շնորհէր վերջնական . . . :

*Լոգան* , [1909]

## 5. ԶՊՆԻՎՎ՛

Քու սուզըդ ո՞վ պիտի լայ, Զղջի՛կ, քազիր ու մուր Բո՛շր /  
Անա իջնույ մուր թին մէջ կը խարխափի վազըդ կա՛շր :  
Ո՞ւր, Զղջիկ Բո՛շր : Ինչո՞ւ լուս կը հեռանաս երգի՛քէս :  
Ո՞ր բարչամած վարդն յետին պիտի կանի՞ ժպտիլ Էնգ . . . :

Եւ ո՞ր ասրեակը պահուած քառուտին մէջ հեշտարոյր :  
Քեզ գայլաշրժն իր երաւէ՛ր պիտի երգէ ի համբոյր . . . :  
Ի՞նչն ի՛նչ ունիս, ո՛չ փետուր, ո՛չ խոկ ձայնիկ մ՛որ երգես,  
Մի՛ն խոկ յայս մը մտերմիկ՝ փոստուայի բողին օրէս :

Մերկ բեւերըդ սր եէզ կո՛զրդ կը ծեծեն անըմդասա ,  
Քնած կեանքը քունեւու շարժումն ունին յուսահաս ,  
Ու միջոցին մէջ Անէ՛ծ է ցանկու տե՛նդը անշէջ :

Եղո՛ւկ, դուն չե՛ս յատանիր, կը տապալի՛ս մուր թին մէջ :  
Իտրո՛ի՛ր, դարձի՛ր, Զղջիկ Բո՛շր, եկուր անխօս ու հըլու ,  
Երգի՛քի՛ս մէջ, հագու՛շս մէջ, Անա Նգու՛կըդ խոկալու . . . :

*Հագան, [1909]*

## ԱՆՐԱԲԻՐ ՏՕՆԸ

1.

Մաշի՛ն : Բոյն՝ք բանուորմներուն  
Նօթիմերուն համապատոյ  
ն) կենդանի մեռելներուն ,  
Մեռելա՛ցի տօ՛նն է այսօր . . . :

2.

Բանու՛ր , անբա՛ն , ծե՛ր , ո՛րք , անստ՛ւն ,  
ԸնդՎզումի մը մէջ հըզօր  
Քանդեցէ՛ք կուռքը Մեծերուն ,  
Ձերին կարմիր տօնն է այսօր . . . :

3.

Թափօրներով դուք յեզերուն  
Պրօշակներու ներքեւ բոսօր  
Վրէ՛ժն երգեցէ՛ք ձեր վերջերուն  
Վրէ՛ժի սեեղ տօնն է այսօր . . . :

*Լոզան , 1 Մայիս 1909*

## ՊՈՒՍՑ ԻՐՈՎԱՅՆԻՆ ԱԼՁ

*ՄԵՐ ՔՈՍՄՈՍԻՆՆԵՐ*

Առանց ուղեւոր, կարծես բնա՛զօրէն,  
Քայլերքս ծերս՛ուկ տարին զիս նորէն -  
Այս գիշեր, Մեղքի Բառագիմներէն :

Անցայ ա՛յն տեղէն, ուր աչքէ՛ գնացմի,  
Քսան տարիքիս արեան ծիրանի  
Ապերախա փրփուրը կը ցանէի :

Նա՛յն երգերն էին, նա՛յն քաղը անձած -  
Նա՛յն քարունք գարշ՝ մեղքերու բախուն,  
Նա՛յն սի՛ւներ մրսի՛ սեմին վրայ կանգուն :

Նայեցա՛յ - իրենք ալ ինձ նայեցա՛ն :  
Ետքս մտրբիս վա՛րդ քեւեր Բուեցա՛ն :  
— Միա՛յն ձեր հոգիս կ'արատաւէր անձայն :

Յուրանմանն ո՛ր վեղքի Բազա՛մ . . . :  
Խոնջ կ'ընէի կեանքերն, որմէ՛ կուլ կու տա՛մ . . . :  
— Ո՛ր ինկած Բոյրեր՝ այժմ հողերու տակ . . . :

Տոփա՛լ, ինչո՛ւ չէ՛ . . . : Բայց աչքէ՛ հեռու,  
Քուրջի մը նման վանտուխ՛ի երլու՝ -  
Ա՛յն ապրշիմ սը գրա՛ւ անի տարու . . . :

Վա՛րս , Բոյբե՛ր , Բոյբե՛ր : Մեք պի՛ղծ - յեղյեղո՛ւկ  
կեանքին գրկած ծաղիկներն էք դուք . . . :  
Մարդկութեան վառած քոփէն նետուած քո՛ւք . . . :

Անցին Սուրբ բի՛ւր կեանքեր քոզ կնձէ ,  
Թոզ Սովբ հագար Բաղսկնեք ցնցէ . .  
Վաղը Մարդկութեան վախճա՛նն է , գուցէ . . . :

Ի՞նչ փոյք . . . : Հո՛ս պիտի երգէ չարէանասն .  
Հո՛ս արտո՛ւմ գոյգեր պիտի արքենա՛ն .  
Հո՛ս պիտի ծախուին Օլիան , Մառիամ . . . :

Ո՛վ արեան նաղի՛կ՝ քաջուած խորական՝  
Աւերակներուն վրայ թի գանդական . . . :  
Մշտնջեալ (Բեղքի մշտնջեալ Ակա՛ն . . . :

Ո՛վ խաւարակուռ մահէն գուար-  
Արկէ մարդկութի՛ւնը քեյտեաւառ  
Կը ստիպուի ըմպել գինիդ յոռանա՛ւ . . . :

Սողումէն թերուած ընծայ մահագին՝  
Որ քո՛ց Արեւմտաֆը Արեւելիքն  
Կ՛երկարէ մպաս՛ւն , Վապարի կողքին . . . :

Ո՛վ մահածքայի՛տ , գա՛րջ , արխնայի՛ ,  
Հակադարձ երե՛սք ոչն չմեռայի՛սի  
Ուր ՄԱՒ՛ն սկետտ աճունն կը փայլի . . . :

*Քերտ , 18 Յուլիս 1909*

## ԳԻՇՆԻՐԻՆ ԸՆԴ

Դուքսը ս՞վ կայ — Արդե՞հ, նորէն . . .  
Ձայն մը չէ՞, որ սանդախներէն  
Քրկչալու . լալու պէս ջինջ  
Ինձ կը հասնի, Աջի՛նջ, աջի՛նջ:

Դէ՛մքս հանդարտ մտն կ'այրի  
Մեռելու քիւն մը Բարայրի .  
Անշարժ շա՛քերն լսելեայն  
Ինձ կը նային քարի: Մսկա՛յն . . .

Դուքսը ս՞վ կայ, Ո՞վ կարոյ է:  
Արդե՞հ պա՛տը կը կողկողէ  
Հին ետե՛րս մը ղերեզմանի:  
Այո ձայնն այնեա՛ն ինձ կը նմանի . . .

Արդե՞հ մո՛րքն է, որ կը խօսի —  
Արդե՞հ ե՛ս եմ, որ մեկուսի  
Կը եհձկուամ . . . Դուքսը հոյ կայ,  
Ա՛ն է արդե՞հ: Դուքսը ս՞վ կայ . . .

1909

## ԱՅՍ ԳԱՆԱԿԸ

Մարդը կարմեցաւ իր կրնոջ ուսին -  
Այսպէս երկու բն ալ լացին միասին :  
Գեամնափար տեսակ մը նկուղ էր լայն ,  
— Գեամնափո՞ր , աւա՞ղ , խլուրդներ միայն  
Ձէ՛ որ կ'ազրին բաց նրկուղներու տակ . . .  
Գեամնի վրայ յարդի տեսակ մ'աշխանդակ  
Անկողնի վրայ , լո՞ւտ , երեշտակայի՛ն ,  
Երե՛ք փա՛րթիկներ կը բնանային .  
Յարդին վրայ , պատիկ էոյրն ալ իրենց իով  
Կը հնջէ՛ր՝ մահուան ներմակ պատան իով . . . :

Ո՞վ բեր է որ կեանքը երազ մ'է  
Ո՞ր սէրն իր կապոյտ բոյնը կը կազմէ :  
Ո՞վ բեր է որ Ա՛յն որ կու տայ բոյր  
Խոտրան գաշտերու ծագկին սխրաբոյր ,  
Ա՛յն որ ճմեռին մէջ սրգամուռնչ  
Ազոտառան կու տայ գայլին անտերուռնչ ,  
Ա՛յն որ խուճու կու տայ հօրի բոշաւնին ,  
Ա՛յն անդձեք է՛ անոնց սր շունին՝  
Երէկներն սուտա , հասկերը բեղում ,  
Արխաւէ՛տ գինին , մեղքաւէ՛տ մեղում . . . :

Աւա՞ղ , այն ամէն քաներն սարսէն  
Ու շրնորեռեցան մեզի երկինքէն՝  
Մարդկային օրէ՛նքն արգիլեց մարդուն . . . :  
Ու մարդն տնօրի՞ , ծարաւա՞ծ , ալքո՞ւմ ,  
Սրչանկու բեան յս՞րդ զետին իով՝ ելլո՞ւ .

կը մեռնի առանց ամոլ մը քմայելո՞ւ . . . :  
Ընի Բանիներո՛ւ համար եմ միայն  
Սակեղեղ հասկի ծա՛ռի ծաղիկը լայն .  
Է՛տեհերս կրէն՝ ամուսնի քոչունն՝  
Դե՛ռ իսկ չի ծընած . . . : Ո՞վ գիտէ խնչո՞ւն :

Դուքը ցուրտ դիշե՛րը կը կողկոյի :  
Թաց նկուղին տակ , լամբաց մը հողի  
կը լուսուարէ առաւօտազը ցած :  
Վտանգին առջեւ սեղմուած , Բարացո՛ւծ ,  
Ամալը ձերուկ կ'արօտատէ դողողոջ . . . :  
Երեսց դեռ ծաղի՛կ զաւակին բողբոջ ,  
Այսպէս ամուսուղ , ցրտահա՛ր , սուտ՛ձ ,  
Մահը գիտելէ վերջ բազխատարո՞ձ ,  
Առանց կարենալ բա՛ն մը բնելու .  
Ի՞նչ լաւ է այսպէս լալ՝ բախտին երլո՞ւ . . . :

— Մա՛հ . . . : Ի՞նչ տարբեր մահը հարուստ արդուն :  
Ան կ'ուզէ մ'է լա՛ւս ցեծումով բեղուն ,  
Ան կ'եանէն միայն հանչցաւ նրբագոյն  
Բեհեզները վա՛ռ , ժանեակը զո՛ւն-զո՛ւն ,  
Մանեակներն ուկի . բնմաներն առատ ,  
Թոյլ իրանին հո՛ւրը շղարշ անարատ . . . :  
Չը գիտցաւ որ բանկ Բարերը վզին  
Հազար խեղներու մահով կը դիզուին . . . :  
Ու մեռաւ շա՛ւս Բա՛ղցըր կրգի մը պէս ,  
Հծծելով միայն՝ « Ի՞նչ լաւ էր այսպէս . . . » :

Մինչդեռ այս փո՛քրիկ մեռելն ազնաւորն  
Հանչցաւ կեանքն իր խո՛ւլ ցոտին մէջ յետին :  
Ո՛չ ծաղիկ , ո՛չ խինզ , ո՛չ ժրպիտ , ո՛չ կրգ .  
Անանքը վի՛շտ կարծեց , աշխարհէր՝ մի վե՛րք . . . :  
— Ա՛յ յիմար փո՛քրիկ , կեանքը խօլակամ  
Հանդէս է , Բանի՛ երջանիկներ կա՛ն . . . :  
Սուրբն զո՛ւն մեռար ու հիմա հանգչէ՛ :  
Պատանձ մը ներմակ՝ երկու ափ Բարջէ՛ :  
Քու նիւար մարմնիդ համար շա՛ւս է լայն . . . :  
— Ողջունեցէ՛ք , նար-Վարդուան սերմն է աշն . . . :

Ելխան բով, կարմիր կանրեզը հագէ՛  
Պատանքն իր ազնաս լոյսով կ'ողտզէ :  
Ճերմա՛կ մահն է այդ , մա՛հը անտառ՝դ . . . :  
Նայն յարդին վրայ են միւսներն ալ խաղա՛դ .  
Մանրը քանն իրենց աչքը կը գոցէ .  
Կերպե՛ն . ու ա՛յ չ'արբնում գուցէ . . . :  
Գարբը ու ժգծօրէն սոնացող քամին  
Գուր կը գարնէ . գաւակներէն մին  
Կ'ազերտէ քնա՛ծ շրթներով կիսբայ՝  
« Լայրիկըս բերա՞ւ սխառտիկ մը հա՛ց . . . » :

Լա՛ց . . . : Ո՛ր սղորտուկ երեխայ սովա՛ծ ,  
Լաց չըկա՛յ . այսպէ՛ս է տնօրինուած . . . :  
Դու դեռ շատ փոքր ես , դեռ չես հասկընար  
Որ հարուստն ունի իրաւօ՛ւնք , երնա՛ր  
Բեզ մեղցնել ու ծանրածանր մահով ,  
Օրէնքն է իրեն սաշտաբան ազանհո՛վ . . . :  
Միայն փոքր ուղեղդ կը զգայ շուարուն  
Թէ ինք իրաւօւնք ունէր արեւուն  
Տակ բոզրոջելու , բերե՛ւս . ու կատար՛ծ ,  
Կը փոզկի վնիս հոգիդ , « Լայրի՛կ , Լա՛ց . . . » :

Լա՛ց . . . : Աշխատելէն հայրըդ դարձաւ ծեր ,  
Լացի խնդիրն ի՛նքն ալ չէ՛ հասկըցեր :  
Ինչո՞ւ ունակ տէր են , ունակ գերի . . . :  
Թէ Բախտը կո՛չը մ'է որ կը դեզերի  
Ինչո՞ւ որ մ'իրենց դուռին չի գարկաւ . . . :  
Թէ մարդը կաւ մ'է , այս ի՛նչ շունչ , ի՛նչ կաւ . . . :  
Թէ աշխարհ անծիր երկիր մ'է անուան՝  
Ինչո՞ւ ունակ Բա՛ր մը շունին գլխուն . . . :  
Թէ ամէն տարի հասնէք կ'աղտղի՝  
Ինչո՞ւ իրենց հա՛ց մը չիկայ հոգի . . . :

Գործարաններու դուռները փա՛կ են ,  
Ամի՛ս մ'է արդէն : Լազարը մէկէն  
Բանուորներն ամբողջ նետը են փողոց ,  
Ամէնքն ալ հայրեր մի քանի սըղաց :  
— Մտտուցումը շա՛տ , խնդրանքներ չիկան ,

կըսեն, տպաստով լեցուկը է շուկան .  
Գործի մե՛ծ օրէնքն է տնտեսավար . —  
Այդ լա՛ն , բայց հօրի մեռնիլն է դժուար :  
Թէ բանուօրն սլնկա՛ն արտադրեր է շատ ,  
Ինչո՞ւ հաց չունի բանուօրն անաշխատ . . . :

Մարդ կուրի՛նն , պատի՛ն . . . Թմրուկներ ենչո՛ւն .  
Աչքըդ զոց հատա՛ , մի փնտտեր ինչո՛ւն :  
Մուտովն ամօր է . զողնայր ոնիր ,  
Իսկ թէ յեղօք ես՝ ո՛չ ոք չի հանիր  
Հատալ որ աղաղ մեռաւ ամօրի ,  
Կը յսեղայ վրայ առանց ամօրի . . . :  
— Ինքը կարենք է իր կըննչ ուսին .  
Աչքի արցունքներն անդո՛ւլ կը հասին .  
Կը մընա՛յ քիչ-քիչ ներսի մախո՛ւր ,  
Պարզ հոգին ինչե՛ր կը ձնի բաճարում . . . :

Իսոյց տես տղան նորէն լացաւ . շէա՛ց . . . Ե . . .  
Հա՛ց . . . : Մայրը սափ նետուեցաւ կատղած .  
Հին դօնակ մ՛երկան տունն այլայլուօ՛ւմ ,  
Շէաց հարէ , բառ . հետոյ բլլայ Աստուած . . . Ե . . .  
— Էրիկը զնայ : Գոտուցքը ետփուն  
Կարծես հարց կու տար իրեն խօսման՝  
«Միքէ սնրագո՞րծ . . . միքէ բարերա՞ր . . . Ե . . .  
Դանակը ձեռքին զարնելո՛ւ կ'երբար ,  
Փրկելու համար ամօրի տրդան . . . :  
— Բամու ո՛ր , այդ մամբան կ'երբայ կախողան . . . :

— Ի՛նչ կ'ընէ երբ ա՛զգ մը մնայ հօրի .  
Չե՞սէն բա՛ն ու բրիչ կը նետէ մէկդի .  
Ի՛նքայ հաղորդուիլ մատուց մանխնով ,  
Կը զինուի տէգով , կը զինուի սուրով ,  
Ու կ'երբայ ամէն միջոցներով վառ  
Ազգի մը կոխ մրդել յուսահատ . . . :  
Թէ յազարուեցա՛ւ աւա՛ղ է իրեն ,  
Իսկ երէ յաղքեց՝ աշխարհ համօրէն  
Գովաստի երգեր կ'երգէ ամէն օր .  
Պատմութիւնն սսկի է՛ջ կու տայ անոր . . . :

Քամին կը գոսայ, ձիւներ կը բռչին -  
Բանուորը կանգնած շէնքի մը առջին  
Երգը կ'ունկնդրէ — ցուրտէն երկրուն —  
Գործարաններու բոլոր տէրերուն . . . :  
Մտատուցումը շա՛տ, իսկ խնդրանքը քիչ . . . :  
Որո՞ւ փոյր - կ'ուտեն, կ'արձակեն Էրկիչ . . . :  
Երբ դուրսը ձիւն է, գինւոյ շոգիով  
Ի՞նչ յաւ է սոսիլ՝ Լանի մ'հոգիով . . . :  
Գործ չիկա՞յ, ի՞նչ փոյր - գա՛ն մ'է անխրնայ  
Որ բանուորը քիչ մը խելով մընայ . . . :

Բանուորը կու յայ - կը գոսայ Լամին :  
Անա՛ դուրս կլու ուղ տէրերէն մին -  
Ատուտա՞ժ . իր Պե՛տմ է՞ . . . : Ձեռքը Բարացած -  
Աչկիւր կարմիր, բանուորը գոսաց՝  
— «Գրուրի՛ն, Պարո՛ն, բնասնեաց հա՞յր եմ՝  
Չգա՞յջ մերժելու, Ձեր հոգին կ'այրի՞մ . . . » :  
Հարուստը նետեց ինչ որ կար իր վրան :  
Ժամացոյց, շղթայ, դրամ, բոլորսան :  
Երէկ տէր, հիմա սարուկ գողգոջուն,  
Կը փախէր ինչպէս բուռ մը՝ բոչա՛ւն . . . :

Բանուորը ազա՞ժ նայեցաւ հեռո՛ւն ,  
Իր հարուստ տիրոջ վազէին շուարուն ,  
Նայեցաւ բարի ձեռքերուն ձերուկ ,  
Նայեցաւ հացի դանակին մանրուկ ,  
Նայեցաւ օսկույն, նայեցաւ իրեն ,  
Փոփոկեցաւ հոգին, յուսահատօրէ՛ն  
Ձայնը երկարեց ցայցին մէջ տըխուր՝  
«Ո՞վ հարս՛ւտ, հարս՛ւտ, եկո՛ւր, ա՛ն, եկո՛ւր . . . » :  
Բայց տէրն աւելի արագ կ'ընթար լուռ ,  
Ո՛ր կը կրկնէր ձե՛րք , «Եկո՛ւր, եկո՛ւր . . . » :

— Ո՞վ բարի բանուոր , ձե՛րք բարի բանուոր ,  
Ի՞նչ օյն էա՞ն անպէտ եւ մարդկու քեան որ  
Հարկու համար սպրուստ մը յետին  
Մտարս ինիս վատ դամակից հտին . . .  
Ի՞նչ սեփական կեանքը՞ ի՞ժի մը պէս՝

Արիշին մահով պիտ' ապահովես . . .  
Թէ պիտո՞ր դառես մալբին մէջ լոկլեայն՝  
Հոգ չէ՞ րէ գաւկից համար բլլայ այն . . .  
Դէ՛հ . զմե՛ ահօրբ — մեռե՛ր ես արդէն .  
Մարդկութեան ի՞նչ խեղ՝ մարդատգան մարդէ՛ն :

Թէ չե՛ս ուզեր որ էս դանդաղ մահով  
Տէրոյ իրեն գամներ դիզէ ապահով . . .  
Թէ անդէ՛տ . քէ վա՛տ . քէ խե՛ղն . ցաւազին .  
Դանն դեռ տէ՛րն ես էս սեփական կեանքին . . .  
Թէ գաւակներուդ չը կրցար ցո՛յց ապ  
Ազգիլ տակա՛ր՝ , կեանքին դէմ կուրծք տալ . . .  
Դանակդ աղիքիդ խորէ . ու դարձա՛ր .  
Իրենց Բաշարար մեռնի՛լ սքովեցուք  
Մեռնի՛լ անտեսուած . աննիչ . մրին . վէ՛ս . . . :  
— Աչքերը գոցեց . . . : Աս քրտ ա՛յնպէս :

Տարինե՛ր անցան . հիմա կը դիտեմ  
Լուս սենեակիս մէջ ասկախուած իմ դէմ  
Այս համեստ դանակն արդէն ժանգոտած  
Որ ձմեռ սասու մը . արիւնով բաց .  
Ես գտեր էի անհաս գարգրանքով .  
Զիննին մէջ . մեռա՛ծ գործարարին էով . . . :  
Բարաքայ աշոտեղ . պարկեաց իմ կողմ ,  
Աս դողողալով տարի շրբունքիս  
Խորհրդանի՛շն աշո՛ր՝ մալբին մէջ լոկլեայն  
Տասուպո՛ղ - մեռնո՛ղ . ալլ էս՛ջ մարդկութեան . . . :

Աս Բանի՛ անգամ էս սաջիդ բացի .  
Ո՞ր թարի՛ . ժանգո՛ւտ դանակըդ հացի .  
Դո՛ւն . վերջին պաշտպան գրկըւած մարդուն .  
Դո՛ւն . յաւէտ լոկի ալլ յաւէտ արքուն .  
Դո՛ւն . ալնեա՛ն համեստ ու ա՛յնեան խելով .  
Ես որ կրնայիք շարժու մե՛զ մը լոկ  
Արեա՛ն վրայ հիմնել Օրէն՛իդ ապագայ .  
Բայց կը տարտես որ խաղաղութեա՛մք գայ .  
Արդարութեա՛մք գայ . գա՛յ տարուէ տարի .  
Ջրկուած մարդկութեան երազը քարի . . . :

Լոգան . 1909

## ԿԱՐՄԻՐ ԳՐՕՇԱՍԸ

« — Անօր լինե՛ր, անգործներու կո՛ւնք տանակ,  
«Փոս աշերնիդ դէպի երկիրն Գոր՝ քանակ :  
«Տասապա՛նքի ոտայնանկներ, ի կրօն՝ : : : :  
«Ի գէ՛ն կիներ, ի գէ՛ն ծերեր այնխախ : : : » :

Ինչո՞ք ձմրան սոյնին մէջէն կը լսուէր  
Բողոքի ձայն մը զարարուող կարեւոր,  
Ընդհատուած խո՛ւյ հանդիմանի կատաղա՛ծ,  
Որ արձագանգ կու տար երկար. «Խա՛ց, Խա՛ց, Խա՛ց : : : » :

Ի՞նչ կար : Կարձքիս տակ ուժգին սիրտը դողաց :  
Չինն-ձմեռա՛ով, աչսպէս դիշեր ասե՛ն՝ Խա՛ց : : : :  
Կողջ անկազնէս վար նետուեցայ մրափուած,  
Պատուհաններս բացի փութով, ու, Աստուա՛ծ : : : :

Միքէ՛ : : : : Ամէն բան հատկցայ ու լացի : : : :  
Բոլոր վայրաց պայթարողները հացի,  
Հողարներով, հո՛ն, վա՛րն էին, խեղն ու վէ՛ս,  
Կատուա՛ծ, կատղա՛ծ, մրջիւններու շեղջի պէս : : : :

Տո՛ւրտ, իրենց վրայ դանդա՛ղ կ'իջնէր ձիւնն իսմակ  
Անյատուրեան ծաղիկներու պէս ներմակ :  
Տո՛ւրտ, կը պատէր զիրենք զիշերն անասման,  
Իշուստուրեան մը ին պառի մը նման :

Իրենց մէջտե՛ղ . խեղճ կտուքի մը վրայ խորխուլ ,  
Հագարներու հանդիւնին մէջէն խուլ ,  
Աշխատանքի նօրի ստրակ մ'ալեփան ,  
Կանգնած , դողողո՛ց , կը քողովէր . կը պտտկար :

Այլ իր խօսքերը կ'իյնային փոփոխուէլ ,  
Անիծապարտ սե՛ւ ամբոյթին վրայ ա՛յնպէս՝  
Ինչպէս ժայռեր ովկէանին մէջ կատողած . . . :  
Այլ ովկէանը կը նօզվար . «հա՛ց , հա՛ց , հա՛ց . . . » :

— — Ինչո՞ւ ստուն՛ սնդուսներով օրօրուն .  
«Մտնոց գլուխը՝ մայր ին՛ ձիւնու քարերուն . . . :  
«Ինչո՞ւ մէկը՝ ձեղուններու սակ սակի .  
«Մխտը՝ խնու իշտակի մէջ սողոսկի . . . :

«Մէկունն զխակին վրայ դամբա՛ն , վա՛րդ , մարմա՛ր .  
«Ողջը չունի քարձ մ'ուր հանգչի՛լ կարենար . . . :  
«Ի՞նչն-ընտանի՛ք ունի քոչունն օղտու .  
«Ան ե՛րբ ունի . խակ մե՛ն՛ . Անէ՛՛՛՛՛՛՛՛ միայն . ինչո՞ւ :

«Ինչո՞ւ . հազա՛ր պերն տանարներ կրաշակուլ ,  
«Աստուծոյ մը հոգւո՛յն համար որ չի կուլ . . . :  
«Մեր սրբերը կը հալածուին՝ տեղ չի կուլ . . . :  
«Մեր խեղճ կիներն են հոգեվար՝ գեղ չի կուլ :

«Ինչո՞ւ , ինչո՞ւ , ու մի՞նչեւ ե՞րբ , սեփական  
«Մե՛ր Էրտիմէ՛ով պիտի շարձա ին՛ պատուական  
«Համադամներ մեծատունի՛ն , իր շունի՛ն ,  
«Մի՛նչ աշխատող քաղաքիներ չո՞ր հաց չունին :

Մերը դողողոց լշուս կասէ՛ն այն խորխուլ ,  
Այլ կատաղի գռռիւններու մէջէն խո՛ւլ ,  
Կտուքին գեղջու կ'ընդին վրայ՝ հիւժստա՛լ  
Եղաներ կլան խօսք առնելու , կիներ՛ը սլ . . . :

Կը խօսէին-սննո՛ւս գէ՛մէք սարսէ՛ն —  
Ի՛նչ որ պտտկար իրենց նօրի աղի՛էն ,  
«Իրաւունէ՛քի կողմիս քառեր ին՛նարեր .  
Քար կապուտցած իրենց շքրուները կտալէր :

Խո՛ւյ ազատակը կ'ընդհատուէր սրտի մը - «Խա՛ց»  
Ու ամբողջ լսու կ'ունկնդրէր ծառուած  
Արդարութեան շէնա՛դ սայնին աշդ արկար ,  
Արդարութեան՝ որ երբե՛ք չի պիտի գար . . . :

Վաշխա՛ց գտնին մը գիշերին մէջ բնագա՛ց ,  
Ձիւնու ցայգին անբա՛ւ սուգին մէջէն բաց ,  
Բոցերու՛ պէս շրքեղ , սե՛զի պէս հրսարս ,  
«Լուսնի՛ր դրօշա՛կ»ը բարձրացու ամհամկարս . . . :

Ու ամենէր խրտեցան , շարժեցան ,  
Թափօրի մը պէս սեռս որ ու ամսայն ,  
Կասպո՛շտօրէն լծուած-սուգի սեւ հանգէ՛ս —  
Խարխուլ կաս լին՝ Արդարութեան քիմին պէս . . . :

Ու ես տրտու՛մ , ու նմուտ՛ժ , տնքարբա՛ն ,  
Կը դիմէի որ կ'երբային տրամարար -  
Ձխնի՛ն մէջէն , մտքին մէջէն անասեման ,  
Կրտստներու սեւ բամակի մը նման . . . :

Ո՛ւր , դէպի ո՛ւր . . . : Քաղցած կեանքի համօրէ՛ն ,  
Ի սպաս լճուած աստուածներէ՛ն , մարդերէ՛ն ,  
Լո՛ւս կ'երբային , խո՛ւյ բնագոյի մը կըսու ,  
Նո՛ր Օրէնքի նո՛ր Նժար մը կերտելու . . . :

Ու ինձ այնպէ՛ս բուեցաւ քէ լուեխա՛ցն  
Ճակատագրին բեւը կ'ըլտէ՛ր իրենց վրան . . . ,  
Բայց կ'երբային անոնք , Ի Ձէ՛ն , Ի ՊԱՅՔԱ՛Ր ,  
Արդարութեան կը դիմէին խո՛նջ արկար ,

Արդարութեան որ ա՛յս կերպով պիտի գար . . . :

Հոգան , 1909

## ԱՐՆԻՆԷ

Սիւսաթի ծովափայտաց կէտերէն  
Մէկտէն վրայ խորատուգում տխրորէն,  
Քաղցրի քայնի մը պէս կ'ըմպեմ արեւուն  
Եւ երեքնոց յերջին ցոլե՛րը անտուն:

Ազի՛ց գէմքս, բլտրին վրայ, հայլ մ'անդին,  
Էջ մը ծերակ - բոգած ծի՛յը մարմանդին,  
Աշկտած զի՛ցը կ'երկարէ գալարս՝ն  
Մարմարայի իրիկնանո՛յշ բոցերուն . . . :

Կը նայիմ նորք ստուերներու գեղեցիկ,  
Վտփորին վրայ բիւր կայմերու սլացիկ,  
Հեռուի երաշէկ երկինքներուն բոցակալ -  
Կը նայիմ ինձ, ու կը նայիմ իրեն ալ . . . :

Այդ է՛ջը որ կեանքը կ'ըմպէ եսն երլո՞ւ,  
Որ կը լռէ, բայց շատ փարձ էր գալու՞ս  
— Ի՛նչ շնորհաստրտ եմ ես իրեն այս մասին—,  
Որուն համար փիլիսոփայ ալ ըսին . . . :

Այդ է՛ջը, այդ ծռնած ճի՛տը համեստ,  
Մտրակուելէ բուլցած այդ մտքն հասարեան,  
Գերասմի այդ կեցուածքը բլրին վրայ,  
Ինքնատուգումս՝դ սրտն որ հագի՞ւ կ'երեւայ . . . :

Այդ էջն ահա , այդ պարզ սրդին բնութեան ,  
Հորիզոնուա՛ծ , շրջանակուած յախտեա՛ն ,  
Անվե՛րջ , անհո՛ն վերջալոյսով մը միայն ,

— Արեւելի պատմութիւնն է լոկէայն . . . :

[1909]

## ՇԱՆ ԼՈՅԻՍ

Այս իրիկուն Բըքի-Շանի կեղծ-գուարբ  
Արևարանի շարժերուն մէջ, ես հանգա՛րս  
Օղիի ո՛ւմպս կ'ըմպէի Քիչ առ Քիչ,  
Վերջալոյսի նաճանջներուն դէմ մոզիչ :

Ներսը, բուրբէ նոյս բեմի մը վրայ սո՛ւտ,  
Կըմնարագոյն Լուսկարտի մը մտո՛ւտ -  
Շոյտած հազար շուրճ աչքերէ մարդակեր՛  
Իր զոյգ քոճերը սրտտեղու շափ կ'երգէր :

Գուրբ վազոյ հոսանքին մէջ ետուզեո՛ւ,  
Պարտյ խեղճուկ վեր շունչերուն դատը ծե՛ր,  
Սարսառածի քտիվերին վրայ, անշո՛րժ,  
Կը գինովնար . — ո՛վ տեսարան սրտաշարժ . . . :

Կը խորէի իրենց մտքին աննշան,  
Կը խորէի Լամարքինէ սրտաուած շան՝  
Ջոր հաշակեց Վիննի՛՝ ծախուած վատ մը նննգ . . .  
Կը խորէի ա՛յն շունչերուն որ մե՛նք ենք . . . :

Յամկարժ սրտցին անամբ շանրի մը հանգոյն -  
Ու տեսայ որ բարակ իշխան մը տոգոյն  
Երտպայէ բերած շունն իր դեռտտի  
Համեր էր Քիչ մը իրիկուան սրտայտի . . . :

Ու մինչ ամէնէն կիտցումս՝ մախանձո՛ղ -  
կը դիտէինք իշխանն ուչո՛ղ , սկնացո՛ղ ,  
Մեր ձեր շուներն՝ իր ազնիւ շունը գեղերօր  
Յօշոտելու կը ջանային ամէն կերպ :

— Իս որքան լաւ հասկցայ ինչ , Շա՛ն Հոզի . . . :  
Մինչ մենք կուտրել կը ջանայինք երկուքի  
Բարեկերտ աշղ մակարոյձը շրէնդ  
Դուն էս սկուտղ ցոյց կու տայիր խելայե՛ղ :

Ա՛յո , Շա՛ն Հոզի , դուն չես գիտեր որ մտքդիկ  
Աշխարհ կու գան ազնուական կամ ումիկ .  
Եւ բէ ազնիւ ժառանգութիւն մը որքան  
Կրնայ տեսիլ տեսլի բան յաւիտեան . . . :

Իրա՛յն գիտես դուն խեղճութիւնդ անանու ,  
Գիտես հագուոյդ ասելութիւնը անու՛նն ,  
Գիտես բա՛ղցը , ձիւնը , ձե՛ծը վայրենի ,  
Եօրագուակ յղութիւնդ ալ մայրենի . . . :

Ու չե՛ս կրնար դուն հանդուրժել որ ինչ պէս  
Պոչաւոր շո՛ւն մը խրոխտա՛ր բովէղ վե՛ս ,  
Ու ասելի՛ լաւ ազրէր բան միամիտ ,  
Ուե՛է խեղճ Բագա՛նցի մը բաղից . . . :

*Սիլվիոյի , 15 Օգոստոս 1909*

## ՅԱԼԻՏ ԵՆՆԱԿԱՆ ԼԵԳԻՍԼԱԿԻՆ

Գերի ստորուող Գիւցազնի սէս սեսաւոք ու հսկայ  
Ես կը Քայեմ հեզմեյով . . . Լոզիս լոկ ցաւքս կը զգոյ .  
Մուք ներսիդիս ամաբատում վերելմեկով կ'ողոզի՝  
Միմչ շննդիւն շղթաա շեշս կը կ'սողէ ռախս հողի . . . :

Լոբա՛, ո՞վ է այս ստուերն հորիզոնին հեռակայ ,  
Թշուառուքիւնն է՛ տեղոյն ստիս , որ գէպ ինն կա գայ ,  
Մըռունչքս դեռ չերագումս պայքարմեկով է յըզի ,  
Աւ Բնարն իմ ճեւ քի՛ն մէջ եէ՛ք խաղալիք մէ՛ տըզի . . . :

Մալոքս մեծ Անուրջն եմ , ես հին Աստուածն եմ ինկում ,  
Ա՛խ ինչ ցաւեր ապրելու , գոր ոչ սքի չեմ բաժն ,  
Աւ ամէն բան հեզմեյով՝ հոյնիսկ Յաւիս կը խնդում . . . :

Պատաստունն քեեկզով Լօ Արժա՛յ եմ , ես վարքաւմ ,  
Աւ Արժայիս հողի՛ան եմ՝ իմ սկեպարիկ խնկզով լա՛յնն ,  
Միտյն Արժայ ու հողիսս գլուխ գլի՛ն՝ մերբե կա լան :

*Լոզան , 1 Դեկտ. 1909*

## ԹՐՈՒՊԱՏՈՒՐՆԵՐԸ

*Թանասուկոճ զնկերնէլ տա*

Թրուպատայնե՛րն են, տեսէ՛ք, իրե՛նք են .  
Ետանգո՛ւն , անխո՛յր , զո՛հ կը նաւագեն  
Հրակէզ արեւուն տակ հրասպարակին :  
Կիսխուփ փեղկերէ՛ տարեց , տղայ , կին  
Կերեւան Քիչ-Քիչ : Կէսօրի տասլէն  
Շա՛ռ է իջեթն են որ տեսնել կը շատայնն  
Թրուպատայնները :

Տարօրէ՛ն դէմքեր : Ամէ՛նքն , է՛գ , արս՛ւ ,  
Բախտէն կատաղի հարածուողներու  
Անտուն բնտանիք մը բայլամայր . . .  
Փողոցի ստո՛յգ համնարներ բոլոր ,  
Նուագելու համար պէտէ չունին մօրի ,  
Կ'ապրին երգելով , կը մեռնին մօրի  
Թրուպատայնները :

Բախար , տանապանէն , շարավա՛րս հովեր  
Իրենց դէմքին մա՛ւր ժպիտ մ'են սուեր ,  
Անանքը նանչցողի ալեկո՛ծ ժպիտ :  
Ու իրենց քօնի՛ ձեւին մէջ հոպիտ ,  
Խոխ մագերմուն ներքեւ ալեւօր ,  
Աշխարհն եեզմելու հո՛վ մ'ունին աղօսք ,  
Թրուպատայնները :

Անոնք երգելով անցան համօրէն  
Իսյի գինեգուարն այգեստաններէն  
Մինչեւ նեղոսի աւազուար շէկ,  
Մինչեւ Ուրալներն, մինչեւ հըրաշէկ  
Ափերը դերբուկ Հրոյ-Նրկիրին :  
Քանի՜ բնկերներ համբան հոյ դրին  
Թրուպատուրները :

Մեքենայու բեան ոչս դարը երկա՛ր  
Ջրնկնե՛ց դեռ իրենց հոգին խանգակար ,  
Ու ստաննեբու միջեւ դրամտաբաշտ՝  
Թշուառուքեան հետ զլո՛ւյս զլի՛սի հաշու  
Կ՛ապրին նախնական կենցաղով ազատ ,  
Ազա՛տ բնուքեան որքե՛րն հարազատ ,  
Թրուպատուրները :

— Առէ՛ք ինձ ձե՛զ հետ, երկիրէ երկիր  
Տարէ՛ք այս բշտա՛ն սիրտըս սրգակիր :  
Ապրիմք հեզնելով , սպանք երգելով  
Ու երկրագունտին հետ մշտասխալով  
Մեր մարքն անօգուտ էրշե՛նք մշտերեր ,  
Մշտնջեմական մա՛րք ուխտատրներ ,  
Թրուպատուրները :

Ձի մե՛նք հնէ՛, մե՛նք հնէ՛, բամաստե՛ղծ , սրէտ ,  
Մե՛նք , պատաստուսն քեհեզձով վէ՛տ-վէ՛տ  
Երգի իշխաննե՛ր՝ ի սպա՛ս հարածուած ,  
Մե՛նք , Ռօք ի՛, հպա՛րտ , երբեմնի տատուա՛ծ ,  
Մե՛նք , չըհասկըցուա՛ծ , մե՛նք եղերակա՛ն ,  
Մե՛նք , բամաստեղծնե՛ր , մե՛նք հնէ՛ իրական  
Թրուպատուրները :

Մե՛նք՝ որ մեր վերէն երգե՛ր կը շինեմք ,  
Մե՛նք , գրկածնե՛ր , նախատագրէն ձենց :  
Ու մինչ ուրիշներ օտառ կը քամբեն  
Երնցի՛ սեպակէն , մուտային համբէն  
Մենք կ՛երբանք ստո՛յգ Մահուան անստա՛ց :  
Մե՛նք , հի՛մ մարդկութեան ս՛ուշ ձընած — աւա՛զ —  
Թրուպատուրները :



Բեռա՞ր, հնարանց Արուեստ սրբամուկեր,  
Սրբ դեռ կեանքն երգո՞վ կ'ապրէր, կ'օրօրուէ՞ր .  
Աւ երբ երջանի՞չ, բաժառի՞չ, գինո՞վ,  
Իրենց ձիրանի լա՞յն կրկնոցներով  
Գցեակէ դգեա՞յ, փայտի երկնային  
Տախդին բրբոս՝ս՝մբ կը տանէին  
Քրուպատուրները :

Ես կ'երագեմ հալը բրուպատուրն Համեր,  
Որ սատուածներու ակէն կը խմէր .  
Աւ իր հեկաները բարձրադա՞ղ  
Կ'երգէր տաղին վրայ, Լազա՞րէ Բաղա՞ր :  
Որ բրուպատուրնե՞քը բիւր՝ որ կ'երբա՞ն  
Գարեբոս մէջէն . կ'երագեմ Գողբան  
Քրուպատուրները :

Կ'երագե՞մ գիրենէ՞ ու լո՞ւս, շուտո՞ւն  
Կը մայիմ փեղկէս ա՛յս բշուտաներուն —  
Որ բանի կերպով կ'երգեն, կը խաղան :  
— Վա՞յս, արծաթն Արուեստն համեց կախաղան,  
Հի՞՞ն, աստուածաբընա՞ղ դարերը մեռան .  
Աւ հիմա պէ՞տ է խնդացնե՞ն, մուրա՞ն  
Քրուպատուրները :

Հրատուայ արհեստն տակ երայցարակին,  
Անա՛ կ'երագին դեռ, ու մինչ տղա՛յ, կի՛ն,  
Կը հասնին Բիչ-Քիչ նեղ համբաներէ,  
Գլխարկն անցորդին լո՞ւս կը կարկատէ  
Իրենց մահապետ երգիչն աչեւար :  
— Տուէ՛՛ք, իրե՛՛նք են, Նոր Մարդկութեան Նա՛ր  
Քրուպատուրները :

*Լոգան, 18 Պրոսաւ 1930*

## ՓՈՂՈՑ ԱՒԼՈՂԸ

Սիկոս մը բերնիս , բաց սրտուեաննս՝  
կոտոշ մը բախչամ ձեր բուխ մը պէս՝  
կը դիտեմ փողոցը ամալի՛ , լա՛յն ,  
Անտերես ծառի գոյգ շարքը երկայն ,  
Հալած ձիւնի ծոյլ անձրեւը բարա՛կ ,  
Գոցուած կազուադէպ կտուեքը արա՛գ .  
Ու ծառերուն վրայ . դողդո՛ջ ցըրտակա՛ր  
Որոնք աչերէս արցունք կը բերեն . . .  
Ա՛խ , մարդերն ի՞նչ նուրբ կենդանիներ են :

Ճիշդ տանըս դիմաց , այս ցօւրտ օրերո՛ւն ,  
Հին համազգեստով ձեր մը երեքուն ,  
Այս անձրեւի տակ , աեղ մը ձեռքին ,  
Մինչև իրիկուն լո՛ւտ , դանդաղադի՛ն ,  
Երկու էի կտրած հասակն ալեւոր ,  
Կը մտէրէ մայրին ցեխը՝ աշեղէս որ  
Զաղտափ կոշիկն ազնիւ անցորդին . . . :  
Ի՞նչպէս բոյլ կու տանք այս բու՛րն , ցութովն ,  
Որ ձերերն այսօր՛ն կրտակնին ծրտեն . . .  
Ի՛նչպէրն ի՞նչ անգութ կենդանիներ են :

Գրլու ին է կը քած բաց գրլխարկին տակ ,  
Լա՛յն տասաւ մօրուք մ՛տնի ըսպիտակ ,  
Թաղաւորի հին դէմք մ՛ըլլար կարծես .  
Տայց ձեռքը կը մտիւք կը խորտչեցնէ ձեզ :  
Աշկերը բաց են . արցունք մ՛է՛ ձերի ,  
Անձրեւն է , նսկուէն վար կը կայկըրի :

Բայց գոն է, նայնիսկ երգ կը մըրք-մըրքայ :  
Որովհետեւ սառն գիշերն երբ երբայ՝  
Որք բռններուն հաց պիտի տայ նորէն . . . :  
Ա՛րթ , մարդերն ի՞նչ սուրբ կենդանիներ են :

Տէրն ինչո՞ւ կերտեց Մարդը ոչինչէն .  
Ա՛յս կեանքին համար . . . : Իրեն համար չե՛ն  
Երկինքն աստղազարդ , պըլպուլը ցաշգին ,  
Ձեփիւռն սառչում , զինները այգին ,  
Կապչտ երակները՝ բռնիրին մօտ ,  
Իր ձեռ հասակին՝ ձեռներ խրճատու . . .  
Ի՞նչէ՛ , կեա՞նք է այս . աշխարհի սովա՞ծ ,  
Ուտելու համար գիշերը սոխ-հաց . . . :  
Մեռնիլը լաւ չէ՞ այսպէս սարելէն . . .  
Մարդերն ի՞նչ անհագ կենդանիներ են . . . :

Մինչեւ ներսկցան իր մօրս էն ու մայ ,  
Գեանքէն արվեցաւ բան մը հազի՛ւ հաց —  
Ճակատագրական ու ժը Արգամոյին :  
Իր խելքը չ՛անցնիր այդ կէտէն անդին :  
Աշխատու քենէն տեա դարձաւ ձեռ ,  
Բայց իր հացը չոր շո՛ւն մը շի կրծեր .  
Մինչ անդին ուտնէ ձեռս վայրկեանին  
Իշխան են արդէն , կամ ոսկի ունին ,  
Ու սղխափն բախա կը տնօրինեն . . . :  
Մարդերն ի՞նչ քոտո կենդանիներ են . . . :

Վաղը երէ քաղցը կամ ցուրտ քամին  
Յանկարծ մեռցնէ՛ որք բռններէն մին ,  
Ամբողջ ունեցած դրամը միտսին  
Ձը պիտի բաւեն մահուան հանդէպին . . . :  
Բայց ի՞նչ վայր , կեցցէ՛ կառավարութեն ,  
Ի՛րն է անուանին դիակն անարիւն ,  
Նախ կը սպաննէ , բայց կը բաղէ ծրի . . . :  
Մտն իտողին բող բերանը ծնի .  
Արքան խեղճերուն տէ՛րն է հաճօրէն .  
Մարդերն ի՞նչ գրոտ կենդանիներ են . . . :

Պատասխանս թի՛ւն . . . ինչ բարի՞ , բարի՞ . . . :  
Ազատսին դպրոց բացեր է ձրի .  
Որ հոն սարվեցնէ կարգալ ու գրել .  
Օրէնքի առջեւ կոնակը ծռել . . . :  
Գիտնալ որոշել չարք ու բարին .  
Սեփական փողէն տուրք տալ կեանքին . . . :  
Ըլլալ հնազանդ մէկ կարճատու կով .  
Ձօրք գրուիլ , մեռնի՛լ արքային կամեալ . . . :  
Յարգել հարուստին վատուակն անօրէն . . . :  
Մարդերն ի՛նչ խելօ՛ք կենդանիներ են . . . :

Աւել՛ , ծե՛ր , աւել՛ , աշխատե՛ աճուն .  
Չմեռուան ցուրտին , ամառուան տաճուն ,  
Աւել՛ մարդկուրեան սղար ցնցատի .  
Ու գիտցի՛ր , որ մի՛շտ պիտի ազատուի . . . :  
Գիտցիր որ հա՛ցդ է աւելի մաճուր .  
Քան ջոշին կարմիր հացը քաճքաճուր :  
Գիտցիր դուն բաւել՛ Բեգի որպէսզի  
Օգնեն , ըսելով , չի խեղդեն քեզի . . . :  
Գիտցի՛ր , որ ինչ ալ ըլլան կամ ընեն ,  
Մարդերը գազիք կենդանիներ են . . . :

Ու սորվէ տան՛լ կողկանճով անհուն -  
Անտէ՛ որ «փրկչի» կը կրեն անուն  
Ու նոյս խօսքերով տունը կը բանդեն .  
Սորվեցուր տղոցդ տանլ արգանդէն՝  
Քաղաքագէտնե՛րը ամէն գոյնի .  
Որոնք կը սպաննեն՛ն քեզ առանց բռնի :  
Սորվեցուր իրենց խօսքը հետագայ՝  
«Ազատսին համար բարեկամ չի՛կայ» .  
Փոքրերն անվրէպ մեծերուն կեր են .  
Մարդերը կատաղած կենդանիներ են . . . :

Ազատաւէր սիրտ մ՛ունիմ ես ի՛նքս ալ -  
Թէ անկեզծ է այդ՝ ճաղքը է ինձ յուսալ .  
Այդ ծերն եզրայրս է , գրա՛ծըս վիպ .  
Մէկ տարբերութիւն միայն եքէ կայ .  
Մի՛նչ ես կը գրեմ տղեր խնամտալ .

Սիկառ մը քերնիս , վառարանիս մօտ ,  
Ո՛ր քիւր յանգերս մէջ Բաղքրահնչիսն  
Կը փնտռեմ կեանքի շինչպէսն ու ինչուհնչ .  
Ներք աչս ցօրտին կ'ալի խեղճօրէն . . .  
Մարդերն ի՛նչ ստեղ կենդանիներ են . . . :

Ի՛նչ ասեմներու հասեր ենք , Աստուած ,  
Փըշքեցիմք ինչ ոյ կար վրսեմ կերտաւած ,  
Կրօնէր բաւ մ'է , իսկ հոգի չի կայ ,  
Ով դեռ կը հաւտայ , խենք մ'է անիկա .  
Իսկ Յիսուս ազաշ մքն է յեամագոյն  
Չունի ծրագիր , Բաղաճական գոյն . . .  
Կուրն ըզգացում մ'է գրեթէ մանկական ,  
Պէտք է դաւանամք մը ըմկերական ,  
Այսպիսով կ'երբայ աշխարհի ինքիրեն . . .  
Մարդերը չէ՞ որ կենդանիներ են . . . :

Ո՛վ փողոց աւազ , ո՛վ եղբայր , ո՛վ ձեր .  
Փառ ցազզ ցերտիդիդ գժոխք են գարձուցեր :  
Ու դուն կը խորհիս . ինչո՞ւ է աչս կեանքը .  
Լաւ չէ՞ , որ շուտով մեռնիմք , հոգ դաւանմք .  
Թէ վարձատրութիւն չիկայ ազեաւին  
Ոչ մահէն առդին , ոչ մահէն անդին ,  
Թէ պատիժ չիկայ հարստս անգութին  
Ոչ մահէն առդին , ոչ մահէն անդին ,  
Ազա քոյ ամենէն իրօք յօշոտեն . . .  
Մարդերն ի՛նչ երկչոտ կենդանիներ են :

Թէ Արդարութիւն , թէ միտք գերբնական ,  
Թէ սուրբ խեղճ , թէ Աստուած՝ չի՛ կան .  
Ազա ո՞ր սժուլ , ո՞ր օրէնէնով , ո՞ր  
Արդարութեամբ , ո՞ր կամէնով սեռուր .  
Կրնամ արդիլել էեզ ձերուկ բարի .  
Որ օր մ'երբ վընիս հոգիդ փըրվըրի ,  
Թէ արժան չէիր դուն աչս վատ կեանքին ,  
Օր մը Բաղդոց ձեռներդ մոլեցիմ  
Անխիղճ մեծերուդ աղիքը պատտեն . . . :  
Մարդեր պատտելիք կենդանիներ են . . . :

Սուրբայն ո՛չ - ո՛չ - ո՛չ : Ձիւնին , ցուրտին մէջ  
Ալիէ՛ մարդկութեան ցեխն ու կեղտն անվերջ ,  
Ալիէ՛ ու գիտցիր որ միշտ կ'անդատուի . . . :  
Մի՛ իտրիիք - Միտէ՛ր զարդ մ'է սնուտի . . . :  
Ալիէ՛ , որբիկներդ հացիդ կը սարսուեն :  
Ալիէ՛ , տուրք է պարտէն , ինչ որ ալ ըսեն :  
Ալիէ՛ , որպէսզի իրիկուան երբ տան  
'Նիսար սակագին էու ըտրկութեան՝  
'Նըզովես այդ ձե՛նքը սրբտիդ իսրէն . . . :  
Մարդերն անիծած կենդանիներ են . . . :

Ու ես գլտեմ որ , ցած խշտակիդ մէջ  
Չըմես գլշխներ գեանին վրայ դէջ ,  
Լուս մըամըամեմով երբ որ կը դիտես  
Որբերդ քնած երբեշտակներու տես ,  
Որ կը հաւուննան վազուան գերութեան  
Ու անվազարդայն անխնայ Մահուան ,  
'Կը փղձկի ծեր սիրտըդ սուգով լեցուն՝  
Չեր միակ պաշտպան բարի Աստուան . . . :  
Որ մեղցուցին էու մէջդ անգրօրէն . . . :  
Մարդիկ ինչո՞ւ վատ կենդանիներ են . . . :

1911

## ՄԵՆՆՐԳ՝ ԻՆՁ ՀԱՄԱՐ

Միլ-ծաղկով եկար .  
Տապանքս նրան  
Մտկելի՞ս՝ եկար . . . :  
Ես յս՝սի երգ կ'ըսեմ  
Մեր եղբայր տրիար . . . :  
'Իսն ս՝տախ եկար՝  
Տապանի՛ս նրիար . . . :

Եւտյի ծրնունդ .  
Իտեաւէս արնունդ .  
Ի՞նչ է քու անունդ . . . :  
Քա՛ անունդ Մե՛ղէ է ,  
Քու անունդ՝ Անդունդ .  
Խաւարից հեղէ՛ ,  
'Նետախմ սրտարունդ . . . :

Ո՛ր դուն ըսիր ինձ  
Աչքիդ արցունքով ,  
Գուն ի՞նչ ըսիր ինձ  
Այնքան եղիբով . . . :  
Դե՛ս չըմբռնեցի ,  
Այգով ու ցալքով  
Տըզոս պէս ըսցի . . . :

Ո՛ր այդ բանն անխօս .  
Այդ արցունքն անհաս .  
Այդ ակնաբլկն անշէջ ,

Այդ փունջը նարկիս ,  
Սև շրջանի մէջ  
Բանտեցին , հոգիս ,  
Իմին խեղճ հոգիս . . . :

'Ի՞նչ տխուր գացիր ,  
'Ի՞նչ դէ՛սյ , ո՞ւր գացիր ,  
Սիրտ-բափուր գացիր՝  
Աչք՛դ սեւածիր . . . ;  
— Թէ վերն ես արդէն ,  
Գիշերիս աստղէն  
Նայէ , մեղքբցիր . . . :

[1911]

## ՊԱՏԵՐԱԶՄ

Հ- ՆԱԶԱՐԱՆՆԵՆ

Թա՛ն, քա՛ն... : Կ'անձրե՛կ... : Բ'մբուկը քա՛ն, քա՛ն  
Կը գոսայ գոժկա՛ն : Կ'երբա՛ն... : Ո՛ւր կ'երբան  
Ռի՛ւր, բի՛ւր այս տժգոյն դէմքերն անկենդան... :  
Թա՛ն հազար բ'մբկէ քնդացող քա՛ն, քա՛ն  
Մ'անստիպուէր կօշն իրենց խըքան,  
Կարգո՛ւյ, գլխահա՛կ, բսէ՛ք, ո՞ւր կ'երբան... :  
Հրածեշտ սուած հայրենի սուրբ տա՛ն,  
Մ'անզաղիս համար հառունցած տառա՛ն  
Հասկերու նրման մեռնելո՛ւ կ'երբան  
Այս Բամենցուցիչ հրատմով քա՛ն, քա՛ն... :

Թա՛ն, զուր չի կա՛յ : Թա՛ն, պէ՛տէ է որ երբան,  
Աստուածները բող իրենց վրայ զըքան... :  
Թա՛ն, մարդ չի կա՛յ : Թա՛ն, պէ՛տէ է որ փոքան,  
Մէկ կամէ՛, մէկ հրաման, մէկ բարբառ՝ քա՛ն, քա՛ն... :  
Այսպէ՛ս, միաշարժ, մէկտեղ, միաբան,  
Մո՛ւր կարտանի մը պէս անխափան,  
Անբի՛ւ, անհամար, անժայի՛տ, անբա՛ն,  
Երաշեցընելով աւաշի համբան,  
Թա՛ն բ'մբուկներու քնդիւնով քա՛ն, քա՛ն  
Վայդ առաւօտով մեռնելու կ'երբան... :

Վարագայրներու քացուածքին ետին  
Կէմքեր կ'արտասուեն, դէմքեր կ'անհետին... :  
Անձրե՛ր անդա՛ւլ կը սրսկի բարա՛կ,

Ու գունդը անվե՞րջ պիկո՞ծ , սրտ՞դ ;  
Կ'երբա՞յ ահաւոր , անեղ , անստեման ,  
Ու իր՝ հեռ կ'երբայ դոներէն կիսրաց  
Հագար բերանով յանկարծ խուսափած  
Մեքուցի դողդո՞ջ գլուխներու հե՞զ  
Ու երկչոտ բողոքն ձևա՞ղ , աւա՞ղ , մեզ . . . ք :

'Ինտատի գինու որն , անձրեւին տակ քաց՝  
Հրացանն օւսիմ , Բայրով համրե՞րաց  
Այսպէս ս՞ր կ'երբայ գունդով միասին . . . ք :  
Ենդեր կը վախնայ խորհիլ այդ մասին .  
Զէ՛ սպաններ դեռ կեանքին մէջ մըջին ,  
Կ'երբայ կոտելո՞ւ , չի՛ գիտեր ինչո՞ւն -  
— «Գնա՛ սպաննէ , բսեր են իրեն .  
«Այս է հայրենի պարտէ , ա՛յս է օրէն -  
«Ու յազրո՞ղ դառնաս երբ ապագային ,  
«Պատուոյ խաչ կ'առնես ճեռքէն արեւային . . . ք :

Ո՞վ անգիտակից տերեւ հողմավտ՞ր ,  
Ո՞վ բնկեր գինուար , հրացանըզ վա՛ր . . .  
Եզրայրներ է՛ք դու՛ք , յազրուած կամ յազրուոյ ,  
Խաչերը պատուոյ՝ դահիճներուն քո՞ղ . . . ք :  
Բահ ու բրի՛չն են քիրտ ձեռքիդ յարմար -  
Գործէ՛ լաւագո՞յն օրերու համար . . . :  
Սահմաններ չի կա՛ն , երկիրներ չի կա՛ն ,  
Հօզը միշտ նոյն հողն է նուիրական . . . :  
Ու քշուտուքեան տակ կ'եւծ անեղ  
Մարդերը միշտ մո՛յն մարդն են ամէն տեղ . . . :

Յիսուն դարերով մարդն ալեխոխ  
Մերացա՛ւ ահա , տակաւին կոխ՞ւ . . . :  
Ապա այդ կոխն ըլլայ Ռժիճ դէմ ,  
Այդ կոխն ըլլայ Մեծին դէմ դժտեմ . . . :  
Թող կրաւունքի կոխ՞ւն ըլլայ այն .  
Իրաւո՞ւնէ՛ գոնէ խոտի պէս միայն  
Մլեկո՞ւ ազատ բնու քեան մէջ լայն ,  
Մեծելու երկնի ցօ՞ղը լռելեա՞յն ,  
Ապրելո՞ւ ի՛նք իր ուժով , ու կրբու  
Օր մ'ի՛ր հողին վրայ խաղա՞ղ մեռնելու . . . ք :

Բոցին տար, փոքրիկ զինուոր, բազ աչքի՞  
Հրացանի մարդասպան, սուսերը վայրի՞,  
Թող աչքի՞ . . . : Ասանց անոր ուլ արդէն  
Քանի որ մարդերն ամէ՛ն տեղ մարդ են  
Սահմանէն անդին, սահմանէն անդին . .  
Կը գործէ ինքնին Հսկայ գերանդին . . . :  
Ինչո՞ւ շտապել . . . : Խշտակի տակ ցած  
Թէ պարտի մէջ, կուշտ եւ կամ Բողջած  
Որ մը անպայմա՛ն, քէ՛ իրենք, քէ՛ մենք  
Բախտին բաժակէն անշուշտ՝ կը խմենք . . . :

Պարձ, բարի զինուոր, արօրից փարէ,  
Գտնուակ երգով երկիրը վարէ . . . :  
Ի՞նչ, Բեզ հաց շիկա՞յ, Բեզ երկիր շիկա՞յ . . . :  
Ինչո՞ւ արշաւել երկիրը հեռակա՞յ,  
Պարցի հարուստից արտը ա՞փ չունի,  
Ոսկեզեղ եասկին բերքը չափ չունի,  
Մշակն հաց չունի՞ . . . : Ա՛յս, երէ երբեք  
Սպաննել կ'ուզեն ձեռքերդ սովորել,  
Ո՞վ փոքրիկ բնիկը, կը խնդրեմ քննէ,  
Զեռի Բեզ պէս խեղճ գործ մը չըլլայ գտնէ . . . :

Բայց փոքրիկ զինուորը շի՛ մտածե՛ր . .  
Կ'երբայ . ու կ'երբան ծնո՞ղ, գաւա՞ղ, ձե՛ր . .  
Կը կշտէ բմբուկը Բայն համբերաց . .  
Արձագանգ կու տայ լա՞յն տրդոտան բաց :  
Առջեւէն կ'երբայ Դրօշակն ապաւէն  
Մանը կապարեայ կ'երբայ ետեւէն . . . :  
Ահա՛ կանգ առին պալատին առաջ,  
Եւ միտքերա՞ն, մէկտե՛ղ միտա՞ն  
Հագար բերանէ խո՞ւլ, վայրա՞գ գուժկա՞ն  
Թոտա՛ւ մէ՛կ բարբառ մը «կեցցէ՞ արԲան . . . » :

Լոգան, 1911 .

## ՄԵ՛ՄԴԻ ԱՍՏՈՒԱՆ՝

Անա՛ ջուրերդ : Ազուօր լինե՛րքդ սեա՛ ,  
Անա՛ ծովերդ , ովկէաննե՛րքդ մըրօին ,  
Որոնց վըրայ շունչդ կեանքօտ կը խաղայ  
Փայտայելով հսկանե՛րն այն անդունդին .

Խնտերուն մէջ սահող հեզիկ առասկէդ  
Մինչեւ ջուրերը դարաւօր նեղօսի ,  
Մինչեւ հո՛ն ուր նիակարան փրփրաւէտ  
Գահալէժին մէջ գուալս՛ւմ կը հոսի :

Անա՛ հողերդ : Լո՛ւս անտաններդ մթաստուեր  
Ուր թու հոզիդ մեմարիկ կ'երազէ՛ .  
Ու բոցավառ արեւուն տակ կեմսուեր  
Տոչորոդ լա՛յն անապատներդ աւօզէ՛ .

Կանաչաւէտ թու դաշտերէդ լայնածիր  
Մինչեւ ձորերդ ու անդունդներից սեաւօր ,  
Մինչեւ լեռներից որ դռն ձեռքն՛վդ կանգնեցիր ,  
Ալպեաններէն՝ Հիւսարայան այելօր :

Անա՛ երկինքդ : Նրազատո՛ւլ , կապտազե՛ղ ,  
ԱՅծի՛ր , ամծա՛յր տարածութի՛ւնը անհուն .  
Լոյս մատներէդ վառուած աստղե՛րքդ շըքեղ՝  
Խորիդաստուեր կամարիդ վրայ պլպլուն .

Ու արեւուդ բոցափայլ գո'ւնոր կրակի ,  
Ու լուսնակիդ սիրախոտաւոր դէմքն ազուոր ,  
Ու տրամանո՞յշ վերջալույսնե'րդ ոսկի ,  
Ու կենսալիք արշալույսներդ փառաւոր :

Ահա՛ Մարդերդ : Ահա՛ Մարդերդ ալ , Աստուած ,  
Տխո'ւր եիւրեքն այս երաշագեղ աշխարհին .  
Թափառակա՞ն , վաղորդայնե՞ն ընկնուած ,  
Նդնի'մ , բշուա'ն , հո'ղին կտուած , ախտազի'ն .

Հակառակքին մտրակին տակ խելայե՞ր .  
Անոնք կու լան ու կը վազեն մտացի'ր ,  
— Իրենց նակախն վրայ Մահուան գիրքն սեկդ —  
Անոնք զոր Դո'ւն պատկերիդ վրայ մեւեցի'ր . . . :

Ահա՛ Մարդերդ , ահա՛ Մարդերդ , Մեծդ Աստուած . . . :

[1912]

## ՄԻՆԱԿ ԽԱՐԳԸ

Հորիզոններու վրայ հեռաւոր  
խաւարը իջաւ . Գալէ՞ , սողելոր ,  
խաւարը իջաւ . Բու բոյնդ ո՞ւր է որ . . .  
Հորիզոններու վրայ հեռաւոր . . . :

Հորիզոններու վրայ հեռաւոր  
խաւարը իջաւ . մանո՛ւկ , ալեւո՛յլ  
Քաշուեր են իրենց բոյնին մէջ աղաւոր ,  
խաւարը իջաւ , Բու բոյնդ ո՞ւր է որ . . . :

Մինա՞կ ես , տուն-տեղ չունի՞ս հեռաւոր ,  
Մենա՞ր իմն մտնաւ՞ն չտի է ահաւոր ,  
խաւարը իջաւ , գլխուս ալեւոր  
Զգչիկներ պիտի կրօյին սրգաւոր . . . :

Կր տեսնե՞ս լոյսեր խաւարին մէջէն ,  
Հոն սիրող գայտեր զիրա՞ր կը շնչեն -  
Վա՛ր՞ , դո՛ւն ալ չունի՞ս լոյս մ՛աւր քե՛զ կամչեն  
Հորիզոններու վրայ հեռաւոր . . . :

## ԲԱՍԹԷԼ

Դաշտանը կար մըն է հոգիս Բասթէլի :  
Ուր ոչինչ կայ աչքի խօսող , ոչի՞նչ վառ ,  
Ուր ամէն ինչ մըշուշի մէջ կը հալի :

Կապոյտ սարի մը կտասարիմ ամաշի՛  
Բաղնդապատ խարխուլ գմբէթն Հաւատփի  
Տարակոյսիմ անդամդն ի վար կը մայի :

Բըլուրն ի վեր , բըլուրն ի վար , իմ կեանքիս  
Խոսքն նամբա՛ն է որ կ'երբայ մեմուար . . . :  
Բասթէլի մութ դաշտանը կար մ'է հոգիս :

Խոսքն նամբում եզել՛վն ի վար իմ մալս  
Բազմններուս ու մեղքերուս , վերքերուս  
Կըրանիք է մահարձաննե՛րն եմ բոլոր :

Պուրակ , առու իր դաշտերուն մէջ չի կամ-  
Իր ձորերուն մէջ ո՛չ լեւակ , ո՛չ նարկիս .  
Որ Բաղէլի իմ սիրտիս Քո՛յր ողջը կամ :

Մ'աջուած ա՛փ մը ջուրի վըրայ հեռուար ,  
Աչքէ հեռու , սէզներու մէջ կը սակի  
Անուրջներուս վայրի կարուզը աղուար . . . :

Ու այս բոլորը կը դողայ , կը հալի  
Մըշուշի մը տարտամուրեա՛նը մէջ ուր  
Լացող դէմքի մ'ստուերը կայ պաշտելի . . . :

Հօգիս Ոլիա՛ր նրկար մըն է Բասթէլի :

ԱՆՏԻՊՆԵՐ



## ԻՏԻԱՆ ԱՅԻՐ

Ազատ՛ք, այտից վրայ սիրամ վարսդ բացազէս,  
Հայելիմ մէջ դէմքդ կրակէզ  
՛Կիտելով երկրոր՛ կու բառ ու կ երգես,  
Թէ ինչո՞ւ ոչ ոք դեռ չի սիրեր ինչ . . .  
Ոչ ո՞ք . . . Արեւմբն դուն դեռ չի գիտն՞ս  
Որ մէկը — իննէ գազանի ու անտես —  
Նր սիրէ ինչի երեշտակներու պէս :  
Իր սէրը չ՛ուզեր ցոյց տալ ի հանդէս .  
Ըսյց բոժմ ինչի, երէ կը պնդես՝  
Թէ փոքր հասակէդ ան կը նանչնայ ինչ . . .  
Գիտէ՛ թէ ծամերդ կեղծ են կէս ու կէս .  
՛Կիտէ՛ թէ բոսոր շքերհերդ կրակէզ՝  
Անտու իրիկուն ինչո՞վ կը ներկես . . .  
Գիտէ՛ թէ կարչու կտրծ էրդ փոփրաղէզ,  
Որ այնեա՞ն անտիկ կը խոռվէ մեզ .  
Հասարակ քուղբի քուրջ մէ՛ պարզապէս .  
Գիտէ՛ թէ կապոյտ տոմսերու խնր կու .  
Թէ կ՛ուզես միայն հարսնի՛ք ու հանդէս .  
Թէ սիրտ մ՛ուսէիդ տակ սիրո՞վ կը քնդես  
Թէ երկար նիրանըդ՝ երբոր ուզես,  
Փայլալայիչ ու գիրդ կ՛ըլլայ իբր սէզ .  
Թէ . . . ( \* ) եղեր է որ կհամբէն խլես

Բանի մը տաճանակ հագիմեր իլէզ . . .

Գիտէ՛ որ ինչ որ պ ըլլաս՝ կի՛նես .

( \* ) *Արեւմտեան*

Շոյուհլու համար ամէ՛ն բան կ'ընես . . .  
 Գիտես սակայն որ խիղճովդ սուրբ ես .  
 Խէ անմեղ ծպտով՝ ազունիկի պէս  
 Օրուան մէջ էանի՛ յիմար կը խարես . . .  
 Բայց այս բոլորն ալ ան կը ներէ քեզ  
 Որովհետեւ իր հոգին սիրակէզ  
 Քու վրա՛յ կը խորհի երբ կը նուազես ,  
 երբ ճանճարանաս , ճրբ նիրհես փափկազէս  
 երբոր շրջես՝ սէրդ համած կրկէս ,  
 երբ մըին անկիւն մը՝ մէկը գրկես . . .  
 Կ'ըսես . «Այդ քա՛ն սուրբ սիրտ մը սիրակէզ  
 Սարսափեցի է . . . » , — ուսըդ կը բօքուես .  
 Անշուշտ շատ ազէկ կրնար պատժիլ քեզ ,  
 Բայց իր սէրը շատ ներող է , շատ հե՛զ . . .  
 Ի՞նչ , շե՛ս հաստար . ուզո՞ղ կը բօքուես . . .  
 Այս խօսքերն անշուշտ շեմ համեր բովես ;  
 Հարցա՛ւր , բա՛նուն , խիղճըդ օր մը թէ ո՞վ ես ,  
 Ար ինձ կը սիրես , մարմն՞ն ես , հո՞վ ես . . .  
 Ին՛ք էու Արարիչ հայր Աստուածն է վէս . . .

*Լոզան , 15 Շուկուար 1909*

## ՈՎԱՆՆԱ

Օ՛հ, երագի, երջանկութեան ու լոյսի  
Համբաներէ՛ն, համբաներէ՛ն տարիք զիս,  
Հոգիս գինով խոնջէնքի մէջ կը սուգի  
Մինչ զուն ինձ դեռ այգերուն վրայ կը խօտիս  
Երազանքի, երջանկութեան ու լոյսի :

Ահա՛ հոգիս էու խորանիդ սղջակէզ,  
Ահա՛ հոգիս՝ էու աչերուդ բարուտիմ,  
Ա՛խ խենթեցնող տենդոտ ծուխը իջրակէզ  
Իմ տենչերուն՝ որ բիքերուդ մէջ կը վառին : -  
Ահա՛ հոգիս էու խորանիդ սղջակէզ :

Մայք մագերուդ էու խորհուրդիմ կը հաստամ,  
Ու երգերուդ, հառաչներուդ սիրելի,  
Ու երբեմնի սատուածութեանդ այ տարտամ  
Որ աչերուդ գիշերին մէջ կը հալի,  
Բոլոր սնունց, հիւանդ հոգիս, կը հաստամ :

Տո՛ւր, տո՛ւր զիս լո՛յս, լո՛յս հովերու հըմայքիմ  
Ինչպէ՛ս բեկայ մը ծովերուն ամձուէր .  
Նուրձէի՛դ, սիրո՛յդ անհունին մէջ, տենդագի՛ն,  
Ալիքներուն բնէն ի վար, վիհն ի վեր,  
Տո՛ւր, տո՛ւր զիս լոյս, լո՛յս հովերու հըմայքիմ :

Ա՛խ կ՛սգէի, որ տրդու պէս, մտնուան պէս,  
Բազուկներուդ երկաքիմ մէջ բանտէիր,  
Ծըծէիր զիս, ու իմ հիւանդ մարմինէս  
Կաքիլ մ՛արցունք, պուտ մը հուշունք շիմէիր,  
Ա՛խ գրկէիր զիս տրդու պէս, մտնուան պէս :

Ովասննա քեզ Բառացիքուց Կրօնքին մէջ .  
Ու շրթնքուց քրքրացումին մէջ աղբաւով .  
Ու վանկերուց Կրօնքին մէջ անվերջ .  
Ու կուտուրեանքուց Վասնքին մէջ անպատում :  
Ովասննա քեզ Բառացիքուց Վասնքին մէջ :

Դու անուրջին աննիր գաւաղ . Ովասննա՜ .  
Մեղքիս նիւթը դափնինքուց կու գամ քեզ -  
Հիւանդ հոգիս լո՛շտ Կրօնքուց կ'արթննայ  
Տօք զիս սրտից նամբանքէն Կրօնքէզ .  
Դու անուրջին աննիր գաւաղ . Ովասննա :

*Erfurt, 1899/10*

## ՅԱԻԻՏԵՆԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆԸ

Անոնցմէ չէ՛ր, որոնց շա՛տ կը հանդիպինք եեջտասէր  
Վեպերու մէջ : — Գ. Բուռնի՞, ծաղկավաճա՞ն — չեմ ըսեր :  
Ո՛չ նունեզեղ, ո՛չ փոքրիկ, ո՛չ գեղեցիկ, ո՛չ ազեղ,  
Յնցատիս՞ով, սնդուստ՞ով — կիներ կի՛ն է ամէն տեղ :

Ձեմ գիտեր զինքը ինչպէս եւ ո՛ր էի եւ տեսէր  
Սէր շունէիմէ իրարու : ո՛չ արատուք, ո՛չ եանաչ :  
Միա՛յն երբեմն մուր բաներ կ'ըսէր նայուածքը շքեղ,  
Կապո՞յտ, քե՞տ սեւ — չեմ յիշեր — աչքը աչք է ամէն տեղ :

Օր մ'ալ — ինչո՞ւ, չեմ գիտեր, կը կարծեմ քէ պարզապէս  
Շատ քափանցիկ էր չփակն — խոտորեցայ եւ նամբէս...  
— Անասուն, մարդ (ու քերթող...) կիրքը կի՛րք է ամէն տեղ :

— Յոգնած, անո՛ւծ, ըստ ինձ : «Ես քեմէ սէր մուրացի  
Գուն նախաստի՛նքրդ քափիր արգանդիս մէջ կանացի...»  
— Լացի՞... Ինչո՞ւ... Դոյն անմիտ պատուար իւնն է ամէն տեղ :

*Լօգոն, 1 Յուլիս 1998*

## ՎՆԲԶԻՆ ԵՐԳԸ

Ո՛վ անվախճան, անդդոյ ելի անմա՛հ սէր,  
կապոյտ կարօ՛տդ ամպերուն հաւասար -  
Սիրոյ սրբան, սիրտըս աւեր, հոգին առ :

Տարիները սնցան : Վա՛ր զամ էս զողոյս .  
Մազլցիյ նարէն կածաններէդ վիշ բողբոջ .  
Սրբավայրիդ ծերունի մա՛զն ինձնակո՛չ :

Ահա շի՛ւղ, բա՛ր ինձ հին յուշեր կը խօսին :  
Գա՛ն, Գողգոթա՛ - ուր ներս հեռ մխասին,  
Երբեմն ելալ, սիրոյ սեւ խաչն իմ ստին :

Գա՛ն, Գողգոթա, ուրկէ՛ օր մ՛ալ գլխահակ  
ես վար իջալ : սիրտըս մտնոյ արամուհակ,  
Մարդկայնօրէն, իմ սուգի հեռ մխայնա՛կ :

Դեռ համբոյրիմ շուէն ունի հոս ամէն ինչ -  
Դեռ իր սրտկերն ունի կարծես ջուրը ջինջ -  
Ու իր երգին շեշտը նորէ՛ն ինչպէս ոչինչ :

Բայց հահնի քօսց կզգեսկին մը վրայ հեռուն  
Աշ մնացած ծեր գտրա մտեա կը կտալ  
Կը լսէ՛ք - գո՛ւր - վերջին երգն է սէրերուն - - - :

*Լօզան, 9 Նոյեմբեր 1910*

## ՆԱՄԱԿ

Գիշեր է, նամակ մը կը գրեմ *քեզ*,  
'Իողողոջ' դպրոցի աշկերտի մը պէս :  
Վարժ չեմ աջ ու ձախ տոմսեր գրելու ,  
Բայց հիմա սրտի պէտքի մը հըլո՞ւ ,  
Գրերէ՛ սկիւմայ կը գրեմ ահա՞ ,  
Ու մատնեբուս տակ գրիչը կը դողայ :

\*  
\*\*

Թէ չեմ գիտեր որ ինչո՞ւ կը գրեմ ,  
Լա՛ւ գիտեմ սակայն թէ ի՞նչ կը գրեմ :  
Կը գրեմ սրտի հաշիւը ուրոյն  
Այն մէկ շաբբուան մեր ապրած Սիրոյն  
Որ ա՛յնքան ուժգին սկսաւ , սաա՞ղ ,  
Փակուելու համար հրածեշտով պա՞ղ . . . :

\*  
\*\*

Ու երէ այս *քեզ* խիստ անտարբեր է  
Նոյնիսկ ծաղրաշարժ . ի՞նչ փոյր , ինձ ներէ :  
Քեզ համար չէ՛ , այլ կը գրեմ ինձի :  
Հոգուոյս մէջ մթին շարժում մ'զգացի ,  
Գրելով կ'ուզեմ տարրալուծել զայն :  
Մի՛ կարծեր սակայն թէ ես լռելեա՞յն  
Կ'ուզէի *քեզ* սէ՛րը արտաճել սրտիս :  
Ո՛չ , մութացկանի հետ դուն գործ չաւնիս . . . :



Պատահեամք համբույց վրայ ժպտա՞ւն անցաւ .  
Բայցբոց սրտի մը վրայէն անցա՞ւ ,  
Այդ սիրտը տես կը խնդրէր Քննէ՞  
Երէ ոչ սիրտիլ, հանչցուիլ գոնէ,  
Որովհետեւ ան կը հաւատայ յէ դուն  
Անանցմէ չե՛ս որ համբում վրայ մարդուն  
Կարելի ըլլայ գտնել թխրերով :  
Անկեղծ գրացմանէ, խեղալ, գորով,  
Ան կտրծեց գտնել զո՞գը Քս հոգւոյդ -  
Երէ խարսեցաւ՝ այդ իրեն ի՞նչ փոյր .  
Ան երէ ի՞ր մէջ աշերբոց կապոյտ  
Չի գտան այդ հոյն բաները ի՞նչ փոյր :  
Նէրէ մը կ'ըսեմ Լեզ սրտագորով,  
Ան շնորհակալ եմ, ա՛ մնաւ բարով,  
Քիչ մը բիրտ բառեր, համարա՞ւի յեւերս,  
Վերանրեցին հուրը հոգիդ յերես :  
Փափուի մարգերուս մէջ կամ բիրտ կուտեր -  
Եիրտ կեղեւներ կամ փափուի սրտի տէր . -  
Ջուրի փաշանման վարդ կեղեւներէ,  
Ես վերջիններն եմ գուցէ, ներէ . . . :



Բայց բէ դա ինձմէ յա՞շէ չի սրտեցիր .  
Պիտի յիշէ Լեզ հոգիս անձամնիր -  
Ես Լա աշերտոյ մտերմիկ յոյսէն,  
Համոզուեցայ որ՝ ինչ որ ալ բռն  
Դեռ ազնիւ սրտեր կամ կրննրաւ մէջ . . .  
Սէրդ ո՞ր մը ստեց, բայց յուշքիդ անշէջ  
Պիտի հորոզէ հոգիս սիրովէդ .  
Ի՞նչ որ ալ ըլլաս, շնորհակալ եմ քեզ . . . :



Պեանքն ի՞նչ է : Ամենն իր համբում ունի .  
Մարդ կը հանդիպի մէկուն գողունի

Երբ կը դիտէ երկչառ, կրկու բառ կ'ըսէ,  
Ջուր կը հարցնէ քէ խոնն ա՞յս է :  
Պիտի փայփայէր՝ կ'արտօնէ զուցէ :  
Ու յետոյ կ'անցնի, աչքը կը գոցէ :  
Մեր վերաբերմունքն հանդէպ օտարի .  
Օրէնքներ, բարեք բազումաւորի,  
Կարգիլեն քսել ինչ որ կը զգանք մենք :  
Այսպէս իրարու ձեռքը կը սեղմենք,  
Եւ որովհետեւ ժամանակն է քանկ :  
Առանց նամչնայու կը վազենք, կ'երբանք : . . .

\*  
\*\*

Միտ'յն, խօյ վազէրդ մէջ, երէ երբեք  
Կեանքիդ նամբուն վրայ նստած յոգնաբեկ  
Ու յուսակոտ'ը յիշեա քէ մի օր  
Հանդիպեցար խեղճ սրտի մ'ախտաւոր,  
Խորիէ քէ այդ խեղճ սիրաը բեզ սիրեց,  
Առանց շողակրտու ոգրի գաւնահեծ,  
Առանց հաշիւի ու առանց կիրքի,  
Պարզ, բարեկամի մը պէս ուզողակի : . . .  
Մայրըս գերին է Պարտէին, ինչո՞ւ լալ,  
Կրնար անշուշտ շա՞տ երջանիկ ըլլալ,  
Բայց կ'երբայ մեն մին իր արտեհտով -  
Անա կ'երբանք մենք ա՞յ . *Ճեաս բարով* : . . .

\*  
\*\*

Ըսիր - միտ կեանքի մը յայնն անիս դուն,  
Ուր մարդեք իրար կը գտնեն ժպտուն,  
Այդ յայնն իսկ չունիտ ես . մնաա բարո՞վ  
Յուխտեմու քիտ մենքո՞վ . յուխտեմու քիտ մենքո՞վ : . . .

\*  
\*\*

Հիմա որ նամակս կատար լռելեայն  
Կը խորիլիմ քէ շա՞տ անխառտ է այն  
Թերեւս աւելի յաւ կ'ըլլայ ուզողակի  
Հետուէն գրկել յա՞յն հե՛ւք մը շրբանքի : . . .

*Լոզան, 10 Յուլիս 1909*

## ԳԻՒՂԱՑՈՒՆ ԱԷՐ

— Կը տեսնէ՞ք, Պարոն, սէրքս՝ կրակի  
Շապիկի մը պէս զիս կ'աչրէ ուղղակի .  
Տեղ կանչցած օրէս՝ սիրտս կը մըրկի .  
Ըն՞մ, թէ չըն՞մ . . . Վարցը շնորհմէիս՝  
Բոցէն չէ՛ սիրոյս, արիւնն է քո՛քիս . . .  
Իմ նամբաւ կարն է . . . Բաճնու ին՞մ, հոգիս . . .  
— Գիւղացին լացաւ :

ժամանակն անցաւ : Այդ քո՛նախտաւոր  
Աղջիկը՝ Սուրբի կ'երբքար ուխտաւոր ,  
Սրբոր գիւղակին մը մէջ հեռաւոր  
Տեսաւ այն գեղջուկն իր հին սիրածար .  
Որ ամուսնացեր , սըղով կը խաղար . . .  
Բայց գեղջուկն ինչո՞ւ այնքան էր նիւայ . . .  
Ու լնչո՞ւ լացաւ . . . :

Գիւղացին մեռաւ , զազամի՛նով լնչումն :  
«Գէշ հոսնձեքէն է» ,— ըսաւ տիրացում . . .  
Հիւսնոց սիրուհին մեռած գիւղացում  
Որբիկը առաւ , գնաց քաղաքածին .  
Հողէ բլրին միայ չո՛հեց առանձին .  
Ու այնպէս երկուքն այ լսիկ լացին . . .  
Գիւղացին լացա՞ւ . . . :

*Սէփփրի* , 21/4 Օգոստոս 1909

## ՆՈՒՆԷՐ ԱՍՄՆՈՐԻ

Քեզ տալ կ'ուզէի բերքը պարտեզիս  
Անփոշ վարդեր ա միամիտ նարկիս . . .  
Այդ խելօ՛՛ք բաները կը տանջեն զիս :

Քեզ տալ կ'ուզէի այն մտքն անօգուտ,  
Որ կ'այրի՛ն Կոզոնի կրակով անգութ . . .  
Պատահէր՝ երէ՛ հաճոյ էր հոգսդ :

Քեզ տալ կ'ուզէի ինչ որ լայնօրէն  
Տալիր ինձ՝ փուշէ պսակ անօրէն,  
Աչեք որ կ'այրին, ցայգեր որ կ'այրեն . . . :

Քեզ տալ աշխարհիս դեկը մոզակամ,  
Հո՛ւր կ'անձրեւէիր հոն ուր մտքդ կամ . . .  
Իայց քեզմով տանջամէք բա՛ղջը է այնքամ :

Ու ի՞նչ տալ՝ բոցէս կայծ մը հրակէզ .  
Ոչրէ՛իր դուն ալ իմ մաք կըրակէս ,  
Ու նստակնայիր որ կը սիրեմ քեզ . . . :

*Էրֆուրա , 1 Յունուար 1910*

## ՀԱՆԳԻՊՈՒՄ

Ա՛ն, ահա ի՞նչ, Ա՛ն է հասած Բայլ մ'անդին... :

Ա՛ն, յայտերսս համբուրելի՛ր՝ գերանդին... :

Ա՛ն, ամուշա՛կ, երազումա՛կ, ահա որ... :

Ա՛ն խենթեցնող սնայնուքի՛նը սղուոր... :

Ա՛ն, ահա ի՞նչ: Ո՛ւ ձայնն իրեն, Բայլ մ'անդին

՛ըր գգու է դիս ինչպէս առան՝ մարմանդին

Քամած իրանը կը գգու է տարփնա որ...

Հլկնայով իր հեղուկ սէրն անցա որ... :

Ա՛ն, ահա ա՛ն, որ գիշեր մ'ինն սրտազբաւ

Յայտնուեցա յանկարծ՝ երա՞գ, քէ իրա՞ն... :

Ա՛ն, ահա ա՛ն, եղեմնորէն կամացի... :

Իրեն համար ցոյցեր ամբողջ ողբացի...

Աստուգական փնտսեցի հե՛տքն իր քողբա՛ջ... :

Ա՛ն է՝ ո՛ւ եւ Բամուսած կու լամ հոն դողզայ... :

18 *Մարտ* 1910

ՊԻՏԻՆՆԵՆԱՄ՝ . . .

Հասունացուող Հագար գիշեր , Հագար օր  
Սպասեցի ինչպէս արծիւն իր ճագին .  
Ու դողալով հագար գիշեր , հագար օր  
Հովեցի իմ տենդերուն սիրագին :  
Սպասեցի հագար գիշեր , հագար օր :

Ան դեռ օղջնակ մ'էր անմեղ ժպտօրօր ,  
Սրտին մէջ յսյս , աչքին մէջ լոյս մը կար վէս .  
Սպասեցի հագար գիշեր , հագար օր  
Երբ հասունցար դուն զարնային սիւքին պէս . . .  
Դուն որ օղջնակ մ'էիր անմեղ ժպտօրօր :

Հասունացուող սպասեցի մօր մը պէս ,  
Անա հասար ողկոյցի պէս շատագոյն .  
Վարսերդ ալիք-ալիք ծովու մը համզոյն ,  
Ինդամուտելու ծարաւն ունի կուրծ քնդ վէս .  
Հասար գիմեզ ողկոյցի պէս շատագոյն :

Սպասեցի հագար գիշեր ես հեռուէն ,  
Ու հսկեցի որ ոչ մի ցաւ չունենաս . . .  
Երբ արթնցար բու էջ իրանդ բօբուելէն՝  
Ինձի ըսիր՝ Զիս երբեք պիտի չունենաս ,  
Զուր կը սպասես հագար գիշեր դու հեռուէն . . . :

Ջգը՝ յ՛ գո՛ իմ քննիչս մէջ անտի  
Պիտի մարիմ էմ աստիանոք կուրծքիմ մէջ  
Ռեկեմսյու խամար գանէ՛ սիրո ի մտի -  
Ու քէ՛ սէրով սրտիդ կեանք մայ չի կրնամ  
Քեզ հետ պիտի անմահանամք մտնում մէջ  
Ու մտնում մէջ զքեզ պիտի ունենամ . . . :

16 *Մայիս* 1910





## ԳԻՍԱԽՈՐԸ

Վիտնակամներ, աստղաբաշխներ աչեւոր,  
Կը հաստատեն յէ ինչ որ մի գիսաւո՛ր,  
Ուղեկորո՛յս, հրակէզ աստղ մը մոլո՛ր,  
Պիտի չնջէ վազն էակնելը բոլոր... :

Կը հաստատեն ժաղաղութներ փոշելի  
Այն ցոյց կաւ տան հեռադէտներ հրաշալի,  
Որ այս գիշեր երթկէզ աստղ մը մոլոր,  
Պիտի չնջէ վազն երկիրըս բոլոր :

Աստղե՛ր, աստղե՛ր յանախ դիտեր եմ ես ձեզ-  
Ձեր անունով երգուեր, շացեր սիրակէզ-  
Ձէի խորներ որ փո՛ղբ, բարի՛ ու հըլո՛ւ,  
Աստղ մը պիտի գար մեզ բնաջինջ ընելո՛ւ... :

Դէպի ... ( \* ) սուրբ կամարներն անասան,  
Մեր մեղքերուն բուրգերն աշնեա՛ն վեր հասան  
Այնքան տրեանց եզաւ երկիրը անօր,  
Որ իր կեանքն ալ տեղերէն էր անօր... :

Ին վազն ալ պիտի մեռնինք բնաջինջ-  
Մեր ծածուէն բողբոլի բարի հեաք մը ջրնջ :  
Նոր ու հսկայ հրայր Սոքոմ-Գոմոքի,  
Մէկ ծառան մէջ պիտի ամէն ինչ կորի... :

( \* ) Արքեպիսկոպ

Թէ իրա՛ւ Է, պիտի ցաւիմ լռելեայն .  
Հարիւր դարուան վառտակն անխանջ Մարգկուրեան .  
Գիտաբիւններն աւարտեսունե՛րդ մոզլիչ .  
Չոր սասցամէ արեան զինով քիչ առ քիչ . . . :

Մենէ՛ վերջ հարկ պիտ' ուլլայ որ հաշմանդամ  
Մի նոր մարդ զայ . մի նոր նաւ , նա՛ր Աղամ .  
Նոր Աստուածներ , նոր դիցազներ , նոր Հովեր .  
Մինչեւ հասնին հազար տարուան զիրէն . . . . . ( \* )

Ին ամենէն քիչ ես պիտի ցաւիմ մեզ  
Քերթոզներուն՝ որ ապրեցանէ ծաղկի պէս ,  
Զհաշու եցինէ բայրն որ զողջաւ մենէ՛ հով  
Հլնլացինէ , լացինէ առտին պէս զինով . . . :

Ին մանուանդ պիտի ցաւիմ ինէ շատ ,  
Վանասամիտ բի՛ւր-բի՛ւր անձանց բազմաշխատ  
Որ միտցուցին Սէր , Սիրտ , համոյ՛քն ներկայ  
Վարդուան համար , մինչդեռ ալ վարդ շիկայ . . . :

Զտնկացի պարտա , զսեար , վառ քանչէ՛ք ,  
Կհամբին մէջ զոյգ մ'աչէ սիրեցի մինչեւ որ  
Ան բզկուեց կեամբն երեւ ժաման մէջ  
Թող զայ , բող զայ , գխաւորն ինչ է որ . . . :

*Հոգած , 17 Մայիս 1910*  
*Comète du Halley (\*\*)*

(\*) *Անթիլեանի*

(\*\*) *Հարկի գետնադր (Քր.)*

## ՀԻՎԻՒՆ

Գնա՛ց , գնա՛ց փոքրիկ հովիւը գնաց  
Հազար գիշեր , հազար օր ,  
Գէպի բլուրն հեռաւոր  
Ուրիշ կը ծնէր հովիւին լուսնակը ազուտը . . .  
Հազար գիշեր , հազար՝ օր ,  
Մտալը ձեռքին մէջ բռնած  
Գնա՛ց , գնա՛ց . . . :

Ու ասրերով , ու ձարերով ան գնաց  
Ճերմակ , ներմակ ուլ մ'ուսին ,  
Իր շունին հետ միասին  
Գէպի հեռու , կապույտ բլուրը լսշխին ,  
Բոպիկ սոճերն արիւնած ,  
Լացը կրճիւն ասկ պահած ,  
Գնա՛ց , գնա՛ց . . . :

— փոքրիկ հովիւ , փոքրիկ հովիւ՛ւ ուխտազնաց  
Ըսէ՛ որս՛ւ ձգեցիր  
Ոչխարներդ ցամաքիր .  
Գարձիր , դէպի հողէ հիւզակդ դարձիր . . .  
Բայց փաէր հովիւն ուխտազնաց  
Միրտն իր ձեռքին մէջ բռնած  
Գնա՛ց , գնա՛ց . . . :

Հազար գիշեր ու հազար օր էրը գրնաց .  
Լուսնին բլուրը հասա -  
Հոն ծիր Աստուածը տեսա՛ :

Հիւանդ եմ, Տէր, սիրտս հիւանդ է, — ըստ.  
— Չունի՞ս սիրոյ մի դարձան... —  
Իսկայն արդու մը նրման  
Մերուկ Աստուածը լացաւ... :

Այն ատեն, վաճի՜ր, բարի հովիտն ախտազնաց,  
Ինքրեց իր ուլը ներմակ  
«Վա՛խ», — ըստ ուլը ներմակ  
Ին իր զէրժէն ձնաւ արեան ո՛ղի տմակ -  
Հովիւ, որ ողիւր խմեց  
Ինտու... Բայց սէրը մեծ  
Աշխարհն ամբողջ ողողեց... :

18 Ինչիս 1910

## ԻՐՆՆՅՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Տեօի՛լք մըն էր այդ, բէ նշգրիտ պատկեր...  
Մոխրապստ դաշտի մէջ անբխ ոսկրիք  
Կը բարձրամայիմ՝ դարերով զիգուած  
Նգովիլ բարդի մը պէս՝ դէպ Աստուած :

Պատմու բի՛ւնն իրենց : Ո՛չ ոք չէր գիտեր  
Թէ կմախացած այդ ազգը անտէր  
Անդրեհդեղեկան ո՞ր գիւցազներէն ,  
Ո՞ր կիկրպներէն կեանք տուա իրե՛ն :

Ո՛չ ոք չէր գիտեր բէ բուն մը փոխրիկ  
Այդ Խերամերու հին ցեղը սագմիկ  
Ո՞ր ակէն խմեր էր բոյնն սիգրան  
Խարմիր մուուցի բոյնը ազգասպան :

Հազար խորոյկներ մարած ցիրուցան  
Ըսին ինձ՝ «Հազա՛ր տարի կուռեցան,  
Կուռեցան Ուժին դէմ, Ամէնուն դէմ,  
Կուռեցան կուռին դէմ ու իրենց դէմ... :

Պատմու բի՛ւնն իրենց : Մոխրապստ վանէր  
Աւերներ ներմակ, ջախջախում գանկեր ,  
Ոսկրէ անապատ, լուսբիւն ու սուղ :  
Պատմու բի՛ւնն իրենց՝ արի՛ւն, արսառո՛ւք :

Ու ես գոչեցի - «Վե՛տնք առէ՛ք զանկեր»  
Ոսկոյ ոսկոյի միացան ընկեր,  
Նեմախենքն յանկարծ ստացան մարմին  
Հյուշե՛մով հանդնեցան իւրախանչիւր մին :

Բայց հազիւ կեանքի վերստացան շունչ  
Այդ հազարդարեան ոսկրներն անշունչ  
Սկսան իրաց պատուել դժիւեմ,  
Սե՛նեքն իրօր կես, գաւակը հօր դէմ . . . :

Երբ վէ՛ վերջ բուրն ալ ինկան պողէն -  
Ետք հասաչանե՛մով եծձեցի «Մարգ կն» . . . :  
Բայց մի ձեյունը՝ իրենց վրայէն  
Չսխտեց, անցաւ ու շացաւ «Հայ կն» . . . :

*Շամբերթի, 9 Օգոստոս 1910*

## Ո՛Ձ

«Եկո՛ւր, — կ'ըսէ ինձ տարտամ ձա՛րն մ'անկողքում .  
— Եկո՛ւր, եկո՛ւր սիրամարի քո արտում  
Սիրա՞ջ՝ քաց ինձ՝ սփռեմքու շուքին տակ .  
Բանտատեղձի սիրարկող սիրող անյատակ . . . » :

Կու սիրելէն ու խարսկէն ա՛յլ յոգնած ,  
Եկո՛ւր , եկո՛ւր , անտամերան ուխտազնաց՝  
Թռչներու երգը մտք- հոգւոյդ պէլը՛ւ ,  
Նստէ ի ծառ բախտեկու ու լայու . . . » :

Եկո՛ւր , եւ ձեր վիհին սիրամ եմ գտեալէ՛ծ .  
Եւ անտայն ձերուկ սի՛րամ եմ խոսվում ,  
Վերջալոյսի արիւնոյ սի՛րամ եմ յաւերժ ,  
Հեծո՛ղ սիրամ եմ գերեզմանի ցո՛ւրտ հովան . . . » :

Եկո՛ւր , եկո՛ւր , հասունցեր եւ ինձ համար .  
Մտիր սրտիս մէջ , նոյնացի՛ր անհամա՛ր .  
Ձեռերուս հետ է՛րուս հետ մտնազօր .  
Քեզի քանի՞ պիտի բռն իմ երգօր . . . » :

Ի՛նչ խանոյ՛ք ա՛յլ մեռած սիրտ մը կրքելէն . . .  
Եկո՛ւր քարիս տակ դիր զըլուխըդ լալէն ,  
Ոչիմչիս մէջ ոչնչացիր դու անա՛հ ,  
Յաւե՛րձ նայնիս հետ նոյնացի՛ր դուն անմահ . . . » :

— Ո՛չ, ո՛չ: Դեռ սի՛րսս է համբոյրին ծարսի...  
Թող ինձ հայե՛լ տառապանքի ու ցաւի  
Ճամբաներէ՛ն, համբաներէ՛ն դէպի Սէ՛ր...  
Ո՛չ, մահակոչ չու երաւէրդ չե՛մ լսեր...»: —

Սակայն «Նկու՛ր» — կու լսյ ինձ ձա՛յնը նորէն.  
Սննունիս մէջ անհուճացիք լուսօրէն...  
Բանտանդդի առ՛ւրբ դիակէդ ես բոզբոզ,  
Փոստուանե՛ր, փոստուանե՛ր կ'ընեմ...»: — Ո՛չ:

Շամբերի, 1 Մեղա - 1910

## ՋԱՆ

— Լսե՛ ինձ , իշխան , ջրագացականն իրեն  
Ջաղացքի մէջ է իշխանն ինքնօրէն .  
Անհրաւէր այսպէս ճմեռ գիշերով  
Լնչա՞ւ կը խռովիս իմ հիւզս անխռով :  
Օնոր չունի՞ս դուն . այս ի՞նչ մտաւ անեղ ,  
Յարգեցիր կինս ու աղջնակս անմեղ :  
Աստուած չունի՞ս դուն , յարգանք տարի՛րս .  
Մինչեւ կոկորդս է հասեր ա՛յ հոգիս :

— Քեզ բան չի կայ , մի՛ տարսովիր , Ջա՛ն ,  
Մոլորաց իշխանն իր հաստ դաւանան  
Շուրթէն շինելով ժպիտ մը հարպտո .  
Ու գնաց փռուիլ ցած անկողնին մօտ ,  
Ուր մայրն ազջիտն հետ կը բնանար . . .  
Սրկու շարքի վրայ օտի կը մնար՝  
Անշունչ պտտին փակած ինչպէս ծերպ՝  
Տասր ստպազէն զինուոր մարդակերպ : օ օ

— Գիշերով գիւղէն եկանք մինչեւ հոս ,  
Դուն մեր պատուական Ջանն ես ուզախօս . . .  
Ըսէ . առնէ մը ի վեր քուրքեր  
Հոս կը կորսուին գազաններու կեր . . .  
Այս աստուտ հոս իր երիվարով  
Բէկն հկու ու ա՛յ չի դարձաւ բարով :  
Ատր մէջ գաղտնիք մը կայ դաւանան .  
Խստաւանէ ինձ , ինչ բան չի կայ , Ջան :

Ըսէ՛ ամէ՛ն բան : Պեղ հեռ աղ ու հաց  
կերած ընկերներ ենք . . . — : Ձանը դողաց . . .  
Նայեցաւ անոր նարարտ գանգուածին .  
Նայեցաւ իր տան գորհին դիւածին -  
Նայեցաւ աղջկան , նայեցաւ կնոջ .  
Արցունք մը փրբու կողերէն դողոջ  
Ու ու քտանկինդ իր տարիներուն  
Ու մը հաւաքելով , բառ շուարուն :

Պատմուք ինն ինձմէ՛ լաւ գիտես հարկաւ -  
Ամիս մ'առաջ էր Բէկը հոս եկու .  
Աւագակներու մի շիրք բանակով :  
Մարն էին ամբողջ՝ կին , երախայ սա կով ,  
Ես մենակ էի ազգըկանքս հետ .  
Հրաման ըրաւ Բէկը խմբապետ  
Չեռներս , ոտներս , գլուխս ձերումի  
Բրաւորէն , յանկարձ կապեցիմ սխմի . . . :

— Բէ՛կ , — բսի : — գրա՛ , հորդ տեղ մարդ եմ . . . —  
Բայց Բէկն աներես իմ աչերուս դէմ  
Ելեց աղջնակս . . . Պազմասնէ՛ , լաց , ձեծ . . .  
Վերջապէս խեղդեց , զգեսնեց , պղծեց . . .  
Յետայ գորհերն սլ : Ու ես ստացի -  
« Ի սէ՛ր Ալլահի՛ մեռցուցէ՛ ինձի . . . »  
Բայց Բէկը բառ - « Ձանը մեր հացն է ,  
Խնայեցէ՛ք գայն , գիւղիս քաղացն է . . . » :

Այսպէ՛ս կողորած , անլաց , անհասա՞շ ,  
Աղջնակիս պիղծ դիակին առաջ  
Մնացի անխուն ետ օր ու գիշեր ,  
Քամի՞ օր , քամի՞ գիշեր , չեմ յիշեր . . .  
Իրք ելայ՝ գացի մեր բահանային ,  
Նարբուն վրայ հայեր . . . կը բնանայի՞ն . . .  
Յետայ արեան հետք . . . յետայ գանկեր մունջ . . .  
Խու՛մք մը լուռ մանուկ դիակի մը շուրջ . . . :

Գողգոթ զիւղ կասայ, ժամը հրդեհում: . . .  
 Ազրիւրն հայց . . . . . (\*) Աստուած,  
 Հաննուտ, զարշահու դիակներ կու-կուս,  
 Տանուտէր Աւէն աւ ժամկոչ խաչան: . . .  
 Տէրվիչ կը թափնար մամբային վրայ  
 «Տէրտէրն աշրեցինք մամի մը նման, —  
 Պատասխանեց ինձ, — կը դադա՞ս վախեղ: . . . —  
 Ենզաց խենթի պէս: խնդացի իր հետ: . . . :

Աւ երեք գիշեր՝ ես լուսնակ լոյսին  
 Թայեցի գացի կարսզիկաօսին .  
 «Հայրի՛կ, պղծեցին իմ սա՛րք ազջնա՛կ  
 Ինք գի՛ւղն աշրեցին, ե՛ս եմ ողջ մինա՛կ  
 Ըսէ՛ ինձ, մե՞ղք է վրէժը վաստակին: . . .  
 Խե՛ պէտք է դարձնել միւս աշուն արտակին: . . .»  
 Թայց իր տարիքին շա՛տ աշտ աղէտ,  
 Լացու խենթի պէս, լացի իրեն հետ: . . . :

Հաշտակցայ ու դարձայ լուս նորէն շողաց,  
 Տէրվիչը միւս օր եկաւ . «Ալեւո՛ր, հա՛ց: . . .  
 Զա՛րկ, սրտաց յանկարձ խույ ձայն մը ներսէս,  
 Իրցիմը առի, զարկի վագրի պէս,  
 Զարկի գանկին, եւ . . . . . (\*) զարկի: . . .  
 Խի՞ղն . . . Չիկա՛յ . . . Խիղնը վրէժն է գաւկի  
 Խի՞ղնը . . . Ինոցօցի՛ն . . . Խի՞ղնը . . . Այս դեւմ է  
 Ինքողոց կանգէպ խիղնն անխղճութիւնն է: . . . :

Այդ օրէն ի վեր զարկի անխոտճւն .  
 Գօա՞ն, աւելի՛, քերբեւ քաղատուն:  
 Այս աստու ձիայ բէկը եկաւ: «Հա՞ց»  
 Կոնակէն կրցիմը տալի կատգած: . . .  
 Զուկիս ըսի . «Բեզ ձի, կրացան, գլխարկ,  
 Հագուէ սպայի պէս, ապր քաշուէ, զա՛րկ,  
 Այլիւս անգոր կմախօք մէ՛ ծերաւնիս,  
 Գնա՛, հազարններու դուս վրէժն անխոտ:

(\*) Անընթեանելի

— Թե՛ անա՛ ճեր Քէկը . . . — ըստ գեղ-գեղին՝  
Բամազով ետի դոնուկը եխղին . . .  
Ահեղ տեսարան , . . . . . ( \* ) Խոսքին տակ  
կը գտնուար շաղացն , ետայ , այրումդակ  
նս . . . . . ( \* ) անխի , վրայ Բամազմ զողդո՞ջ  
Բէկը կը գտնուար կէս-մեռել , կէս-ողջ . . .  
Վերը կը փայլէր մահիկն հեքամու -  
Չարք կը համար անխն մշտախոս . . . :

Բայց հարգուա ժպտով իշխանն ըսաւ . «Ջան ,  
Խամբն Ալլահինն է , հայեր կը զոջան  
Գուն բարի ձեր ես . . . Բայց լսուարեան գին  
Եինդ գորհերուս , ազջիկդ ինձ կին . . . » ,  
Խօսէր շուարտած , Ջան երե՛ք անգամ  
Խնու իշխանի հակտին անգամ  
Թե՛ անա՛ գորհերու հուրէն դառանան  
Իսկուած շան սղէս Ջան մեռաւ . . . կեցցէ՛ Ջան . . . :

Հագան , 6 Հոկտ - 1910

*\* \* \* Թորթուհիք*

## ԽՆՆԹ Է ԵՖԻՍԹԸ

Դարուն է, մամոն ու իր մատնան  
Դաշտ կ'երրան, բնութիւնն հարսի պառտօտանան  
Կարմրարակ լեւա՛կ, գմբախտ կը հազնի :  
Մ'ամոնան երգէ երգը վահագնի . . . »  
Ինք մայրը կ'երգէ, կու լա՛յ մատնան,  
— երգը վահագնին երգէ մամոնան . . . :

Անտ է, մամոն ու իր մատնան  
Սօր են բարձրացեր, գառնե՛ր կ'արունան :  
Քաջ հովիւն հեռուէն կ'երգէ սլացի՛կ -  
— Մ'ամոնա՞ն, պատմէ Արան Գեղեցիկ . . .  
Մայրը կը պատմէ, կու լայ մատնան :  
— Գեղեցիկ Արան պատմէ մամոնան . . . :

Աշուն կը սիրէ հովիւն մատնան,  
Բայց Փետալի գնաց : «Սուրբե՛րը խղման, —  
Կրտէ մայրն : — օր մը կը փնտռէ Քեզի .  
— Տես, պատմեմ գրոյցը սուրբ Սարգիսի . . . »  
Մայրը կը պատմէ, կու լայ մատնան :  
— Սուրբ Սարգսի հե՛րարքն բռնա մամոնան :

Չմեռ է : Եկան Բուրդերը դաւանան  
Չլան վրայ առին տարին մատնա՞ն :  
Մ'ամոն խնկրեցեր է իր ցուերէն,  
Էմբին կը խօսի, կու լայ ինձնիքեն,  
Անխառն ու խենք հե՛րարք մ'անվախօնան  
Կրտէ, կը կրկնէ, կու լայ մամոնան . . . :

*Լոգան, 9 Նոյեմբեր 1910*

## ԱՌՋԻ ՀԱՅՅԻՄԸ

Ես իմն էի երբ Արարատէն վար ,  
Վայրագ ջրվեժի մը պէս ալեւոր ,  
Իրենց գնացինն ներքեւ սհաւոր՝  
Կողը փշրելով սարին ալեւոր  
Առաջին կեանքի խինդովն երկնային  
Խաւա՛ր աշխարհին կեա՛նք սալ կը ջանային  
Առջի հայերը . . . :

Առջեւէն կ'երթար մտնապետը Հայկ  
Ու լուսնակին տակ — Հայաստանի՛ր ցա՛յց —  
Հազա՛ր հարարներ անգէ՛ն , անգրաւ .  
Բնութեան գիտակից ուժո՛վը անաւ .  
Կ'ըջնէին գետի պէս արագտեաւ ,  
Դեռ վէ՛ս , դեռ հարաւ ու դեռ եկրամո՛ս .  
Դայսնի հայերը . . . :

« — Անտ մենք կաւ գամբ ,— կ'երգէր ջեզն արի ,  
Հողին պէս բեզում , լոյսին պէս բարի ,  
Հսկին պէս ազատ , առողին պէս անշէջ ,  
Մենք Անմահութեան սկզբն ունինք մեր մէջ ,  
Չենք մանչնար սարուկ լուծ , կրօնէ , աստուած .  
Թող ա՛յսպէս ապրեն ի սպա՛ս հաղածուած  
Անուրա՛ս հայերը . . . :

Հազար տարի վերջ անցայ ես նորէն  
Ազգ մը , հայրենիք մը կ'եկէր հողէն .  
Հայր կը ցամէր , կ'ուսգէր անուն .

կարուսմբ հա՛ց կը կրէր ինու՛ն :  
Կորմնէին սորու կ ցեղեր անհամար :  
Ը՛սի՛ շաչն բերդերն են օրի համար  
Ըսին «Հայերը . . .» :

Ու տեսայ որ վէս իր կառնին վրայ  
Արշակ Աօջին արեայից արքան  
Կ'անցնէր իր օսկի անիւներուն ցա՛ծ-  
ձօրը կո՛չը սորու կ թագաւոր լծա՛ծ :  
Թափօրը կ'անցնէր ծանր արձայակա՛ն ,  
Իր ետին՝ թափօրի սգով յաղթական  
Բոլո՛ր հայերը . . . :

« — Ահա մենք կու գանք , — կ'ըսէր ցեղն հազար  
Ընր սայլին վրայ կրելով անպարտ  
Ի՛նչպէս որ սորու կ ըրինէ մեր Ռժին  
Գարշապարնեխուս տակ սարեր կը շարժին  
Պաղարտի սօրին վաչկն է մեզ օրէն ,  
Մասիսի գիւցազն հովեր կ'օրօրեն  
Ննուզ հայերը . . . » :

Ի՛նչ զիս ցազնու թխնն որով մենք սնանք  
Լճու՛ե՛ր էր սնանկ , ու տէր ու տնանկ  
Ու սարէ ի սար , ու վանէէ ի վանք  
Պեղենք լեզուները անեղազանդ  
Ընէ՛կ խօսք ունէին ու մէկ արձագանգ  
Վարտիքաներ ենք , Աստու՛ծ , Բեզ կու գանք . . .  
Փրկէ հայերը . . . » :

Հոգար տարի վերջ՝ անցայ եւ հօրէն ,  
Հաւատացող , հուսափ , խունկ , խաչ , հաւօրէն  
Կը կրդեհուէին : Գարաւոր . . . . . (\*)  
Պարմբք էր վերը՝ հայակեր հուրէն  
«Վրիստանեա՛յ Աստուսձ , — գոչեցի , — ս՛ւր են  
Քն սորու կ հայերը . . . » :

(\*) *Արքիթեհի*

Գրութեան մէջ իսպառ միտարեին ինձ  
Գերբան ծիսնելոյցը կ'ելէր . . . . . (\*)  
Հոս : հոն , Բիւզանդիա . . . . . (\*) ասկ ցած  
Դեռ իմնի մը հայ գտայ պատնկացա՞ծ . . .  
Արարտարն վրայ՝ մօր ազգ մ'է օտար  
Չհասկցաւ իմ մտքեանի բարբառ  
Հեզմեց՝ «Հայե՛րը . . . » :

Ախարեանի եզվ՝ Բար էր աւերակ  
Բազաւ մը , աշխարհ մը գտայ ներսակ .  
Չայն մ'երգեց՝ «Մի լար փառ վերան վրայ սին ,  
Նայէ տապանիս միւս երեսին ,  
Ազգերը կնէր են վրան՝ «Մա՛հ հայաւն .  
Բայց միւս երեսին վրայ «Անմտաւար իմն»  
Գրեր են հայերը . . . » :

10 Գեղա . 1910

(\*) Աքնթեռնակ

## ՆԱՀԱՊԵՏՐ

Հի՛ն, ի՛նչ դիցազնի մը նման հոխոյ  
Որ իր ետ՛սկ օրումն հասնիլը կը գրայ  
Իչ պատանկումն փառքին սակ փխտումն՝  
Կը հաշկտէ իր դիակն սգազուն  
Սարէ սար՝ ինչպէս ինկած մի Ատաւած ,  
Իր մտք խորհուրդին մէջ պատանկում  
Մեր նահապետ . . . :

Իր ազնիւ բեհեզն երէկումը չէ՛ .  
Որբէ՞ն ի վեր տն կ'սարի . կը շնչէ ,  
Կը հաշտ ին յիտուն , ոմանք հարիւր դար .  
Փորագրուած ժայտի վրայ կը կարդար  
Գիտունն իր անցեալն . մինչ ինք անդադա՞ր  
Ճամանակներու վրայէն կ'երբար  
Հի՛ն նահապետ . . . :

Արեւմտա՛քի եւ Ասիոյ դարտար  
Ընդհարման վիտն էր ա՛սկ, սետու՞ր :  
Հարիւր սզգերու շիրիմին վիտն ,  
Մեր երկրին վիտն՝ դեռ ողջ , անբակա՞ն .  
Որ սիրտ չունէր իրեն դարերն անհամար  
Սեւ համրիչին վրայ համբելու համար  
Մո՞չք նահապետ . . . :

Էր երբեմն ելը պատգամն իր խօսքին  
Իր վրայ կը բաժէր գահերու ոսկին .  
Իրը համբաներու վրայ ծեր Ասիային

Իր կարասիները կը նանչնային ,  
երբ խաւարակոտ անօրի ազգաց  
Հայրօրէ՛ն , սաս՛տ կը բռնէր լո՛շտ , Խա՛ց  
Վե՛ս նահապետ . . . :

Էր երբեմն երբ վաշտերն Հսովմի  
Գարշապարի ստկ կ'ընկրկէին մի սոս մի  
Երբ իր դրացի բարբարոս ազգաց  
Հսժկու կ'որսօար սրտզամն անզգա՛ծ ,  
Երբ դեռ արժայից արժան էր անդին ,  
Երբ բազաւորներ կը լծէր կաս քին  
Սե՛գ նահապետ . . . :

Բայց դարեր անցեր են այդ եին օրէն  
Աստուած կեանքին մահն է դրեք օրէն ,  
Ու երբ մահամերձ կ'իշնայ վագրը մունջ  
Բզեզներ կ'երզեն իր ծեր գլխուն շուրջ .  
Այսպէս երբ դեռ ձագ շուներ կը հաշեն  
Երբ Աստուա՛ծ կ'անցնի գիշերին մէջէն  
Խե՛ղն նահապետ . . . :

Մի՛ , մի՛ յիշեցներ անցեալն անկենդան ,  
Երբ Հայկ , երբս ներսէս , երբս քաջ Վարդան .  
Երբ Արասազդ , երբ Արշակ անվեներ ,  
Երբ Արա , երբս Տիգրան կը կոչուէր ,  
Վսեմ անուններ՝ գրանի պէս հնչո՛ւն . . .  
Ջտտամեր է ան , կ'անուանին — զնչուն  
Մե՛ր նահապետ . . . :

Ո՛ւր են քերդ , պարխոյ , դղեակ , հայրենիք  
Ո՛ւր են պարտէզներ ասկախ , սուն , սանիւք .  
Նահապետն ունի մի կտու վրան  
Հալածեր են զնե՛ք հովկրակէն իրան ,  
Անկէ Հայաստան , այսպէս իջնաբա՛ծ  
Կ'սպրի իր հասով՝ սարին վրայ կորօ՛ծ  
Աս՛րք նահապետ . . . :

Մտկայն երբ խոսի կեանքին մէջ կայ յայտ :  
Եր յոյսն իր դուտարն է՝ իր վրանին լոյս :  
Չոր անապատին մէջ՝ ազազուն բո՞յս :  
Մահամերձ ցեղին յոյսի օրրան կոյս :  
Չոր աչքիին մէջ սո՛սկ արբշխո օղկոյզ  
Լո՛կ իրեն համար դեռ կ'ապրի անյոյզ  
Լո՛ւս նահապետ . . . :

'Ինչեր մը խրնիք մը կը հասնի . Աստուած . . .  
'Խօտիկը հոն չէ . փախցուած , մեռած . . .  
Աչքը կը մթնէ . կը փոփոխի հագին .  
Կրա՞կ կու տայ իր նուսկ օրեւանին ,  
Կը ցրուէ խելատ հովիտ , հատ , ոչխար ,  
Ու լալո՞վ , լալո՞վ կ'իյնայ համապարհ  
Շէ՛ք նահապետ . . . :

Առապելի մա՞րդն է այս ալեւո՛ր . . .  
Ոչ , նամբորդ բնկեր , նամբուդ վրայ մուր  
Նրբ տեսնես դրախտի երկիրը սիրուն  
Նայէ՛ երասխէն մինչ կուտ , մինչ Սիեուն  
'Իտէ՛ հորիզոնն սրբան որ կրնաս  
Շրդեհուած բոյններն հո՛ն պիտի նսնչես ,  
Մե՞ք նահապետ . . . :

Իրենք իրենց սունն այրելէ վերջ՝ լո՛ւս  
Կ'երբան բիւրերով , կ'երբան դէպի ո՞ւր  
Ի'երբան փողոցի , բանտի , խաներու  
Մէջ՝ պատն երեսին պանդուխտ մեռնելու . . .  
Անունը ամէնո՞ւն հեռ , ամէնուն մէջ  
Կը մեռնի դարեր , դարերով անշէջ  
Մե՛ք նահապետ . . . :

1910

## ՓԵՐԹՈՂԻ ՄԱՀՐ

Արշարայուն , արշարայուն դեռ կանուխ ,  
Կոխտեղով սառի սակ վարդ , սնամուխ ,  
Ճամբույ ինկույ արշարայուն դեռ կանուխ . . . :

Ձեի՞ն շարժեր իսկ ծաղիկները դալար .  
Էարժես իրենց մէջ Աստուած Բուն ըլլար :  
Լսկ քո փին սակ սնեուն զետակը կտ լար . . . :

Ո՞ր զետակին վրովո քներուն մէջ բայրոջ  
Կը հշուէր վա՛ր , վա՛ր սեզերուն սակ դողոց ,  
Տձգոյն սրտման մը , դեռ ժպտա՛նն , կարծես ո՛ղջ .

Ջեռի՞ն շուշա՛ն մը կը տանէր մուսային .  
Ո՞ր ետեւէն բի՛ւր ծաղիկներ կուսային  
- Կրքա՛ն , երբա՛ն , երբա՛ն բարով , — կ'ըսէին . . . :

Բարե՛ , մանչցա՛յ . . . վտակին մէջ ջրատույզ  
Իմ շո՛քն էր . . . Խոյս տայ ուղիցի հողեյոյզ ,  
Բայց չի կրցայ . . . Մտրդ ինքնիրմէն չի տար խոյս . . . :

Այդ մտեն իմ մէջս է . այդ սրտմանը ե՛ս եմ .  
Փակեր իմ աչս արշարայսի դէմ վրսմ՛  
Ղի գիտեմ՛ . Բիշ վերջ արդէն մութն է քրսմ՛ . . . :

Մըցուցած ձի՛ւ ծաղիկներս դե՛ռ չի խամբած ,  
Գե՛տ-սրցունե՛կս մէջ երգերէս օրօրաւ՛ծ  
Կ'երբամ մետա՛խի դէպի մեծ ծով , դէպ Աստուած . . . :

7 Մարտ 1911

## ԵՐԿՈՒ ՔՈՅՐԵՐ

Կրքոք մեռան սրտիս լոյսերն ու յոյսեր ,  
կոթոակեցի ես բնարս որ ինձ կ'ըսէր  
Իսնե՞ր որոնց չէի հաստատար ,— հո՞ճեց չմէր . . . :

Կեանքէն զգուսած՝ առանց սպրտած ըլլելու՝  
ես կ'երբայի սգուար սրտիս իմ հըրտ  
Ինձ անձանօր տապաններու վրայ լալտ . . . :

Ինձ անձանօր տապան մըն էր սիրտս ալ փակ ,  
Չէ՞ր ծլիւր հան ո՛չ անբջանք , ո՛չ փափաք .  
Անտպատի երկինք մ'էր սիրտս անտպակ . . . :

Ա՛լ փնտտեցի յողնած կեանքի մեծ շինչունք  
Լա՛ցի . . . Թակայն արցունքիս մէջ պաղպաջուն  
Տեսածս հուրի՞ էր դրախտի մը բռնուն . . . :

Երբ արբնցայ աշո սուրբ հուրին ա՛լ համ չէր -  
ի զո՛ւր դողդոջ իմ ձայնըս զայն կը կանչէր :  
Ուրի՞շ մ'եկաւ , Անո՞ր նման , բայց ա՛ն չէր . . . :

Ձեռքս ձեռքիմ մէջ դրի , ու նոր եւան  
Տառապանքի նամբաներէն զիս Մահուան  
Առաջնորդեց՝ պտտկանալով . . . Մեղքն էր ան . . . :

. . . Առջի հուրին երեցաւ ինձ այս զիշեր -  
Մահուան սնարիս իր նայուածքն ի՛նչ անուշ էր -  
Հիմա նանչցայ . Սէրն էր ան . . . Բայց ուշ էր . . . :

9 Մարտ 1911

## ԻՏԷԱԼ ԳԵՆԸ

Մերք համբուս վրայ Բերբողի  
Շառեր տեսայ, շառեր բողի,  
Բայց մէկն անշարժ է կարողի  
Նման սրտիս մէջ Բերբողի . . . :

Իմ սիրականն է ծո՛ղ մազով,  
Շունչն սուտուան զեփուտն է գով .  
Ես գայն կ'երգեմ սրտիս սարով  
Քնարս ի՞նճն է ծո՛ղ մազով . . . :

Ըսին՝ սուտի, սուգի, լացի  
Քառս մ'է սիրտը կամուցի . . .  
Սիրականիս կորժէր բացի,  
Ան սի՛րտ չուներ . . . Այ ես լացի :

Իմ սիրականն սիրտ չունի բնու,  
Բայց ա՛յնքան Բողբո՛նն իր խմու.  
Բիքերը մուր . . . Ըսէ՛ք, իրա՞ն  
Իմ սիրականն սիրտ չունի բնու . . . :

Ըսին՝ կնոջ միտք բռնունի  
Պէս բերեւ է, կշիւ չունի . . .  
Գա՛նկը բացի, վա՛խ մրցիւնի  
Չար սիրականն ուղեղ չունի :

Իմ սիրականն չունի ուղեղ,  
Բայց յօնեբուն ներքեւ աղեղ  
Ա՛յնքան խորունկ է աշն տեղ,  
Ըսէ՛ք, իրա՞ն չունի ուղեղ :

Ան շունի ո՛չ սիրտ ու ո՛չ միտ ,  
Բայց քաւքակի պէս սքամիտ  
Սիրտիս քառեր կրկնէ հոսի՛տ  
Իրեն ուղղուած սիրերգս անմիտ . . . :

Գաղտնիքը լա՛ցն է, դաշնանո՛ր ,  
Գոջուել, ժպտիլ, Քաղցրը, անտուր . . . :  
Ատկէ անդին՝ կնոջ մ՛տղուոր  
Ո՛չ սիրտ, ո՛չ միտ է հարկատար :

Old India  
11 Mars 1911

## ՀԱՅՈՒՆԻՆ

Երբոր լնակի մ տիկն վրայ օտա՛ր  
Տեսայ գայն մտած կարծեա կը խոկար  
Առանց խոկալու . . . Այս նեւն շարժար  
Դասեր էր անշարժ իր դէմքին համար :

Նասեր էր լնին տիկն վրայ օտա՛ր  
Յայտնապէս դժուա՛ր շունչ կ'առնէր կու տար  
Կուրծ քի լայն բեռէն ու բազրիկ բեռէն  
Կարծեա կ'առչնար անդխտակցօրէն . . . :

Աչքն արեւելի գլշերն էր գիծով՝  
Թէեւ կը շունար ինք ամէն գիծով  
Խեղճ հրեւի՛ր . ու լուս թախիժով  
Սղակը անխփելի էր վարար ծով-ծո՛վ . . . :

Դիտեցի իր յո՛ւս նիտը գործունեայ -  
Տանջուած ու պարկեշտ հաւր Բրիտանիայի  
Ին մրմնջեցի եին երգը բարի  
«Կանա՛ջք փափկասուն հայոց աշխարհի . . . » :

Դիտեցի լնին կապոյտ սկզուն աղուր  
Ու իր կա՛ն կարճիւր շուրթը մեղաւար .  
Տեսայ կորագի բեւերն սպիտակ  
Ու յատարակուռ իր աչն անյատակ . . . :

Հաստց մը քսաւ պատնգոխտի կուրծքէն  
Իմ մտք սրտի մէջ հայրենակարօտ  
Աւ. Թ՛վ հայրենի, կը սիրէի քեզ,  
Խէ չ'ըլլար ռսկի բռնածը պոռոտ... ։

Գէ՛հ սիրոյ համար շտեղծուած մարմին  
Վստը քեզ կու տան քիրտ ձեռներէն միմ... ։  
Հայրենիէն էրկան կեդարին անօր է,  
Ար մեռնի անէք, սէ՛րը ամօր է... ։

Ան իմն մայրեցաւ սրտում ու երկար  
Կարծես բիրին տակ մօ՛ւր ժպիտ մը կար.  
Յետոյ շառակեց, զնաց, բռնեղիկ, գէր... ։  
Ներսած չէր ժպտիկ, այստան իսկ մեղք էր... ։

11 *Մարտ* 1911

## ԵՊԻԳՐ

Հնաստի օճախ մը կայ ինձ դրացի  
Հայր, մայր, մանչ, աղջիկ պատու մը հացի  
Համար օրնիրուն աշխատող խեղճուկ  
Կարծաւորներ պատճառ հոգինը գեղջուկ . . . :

Մը պատահի որ գիշերներ անքան  
Լսու սենեկիս մէջ բանտում կիսամեծ  
Երբեմբ իմ սուկ շուքէն սարսափած  
Իրենց կը նայիմ պատու համէս բաց . . . :

Անա անու՛ք դէմս եմ, լամբին շուք-  
Կօծէ լոյսն իրենց յոգնած դէմքը բարձ  
Բայց սեռ բոյնէն հայրիկը խոհեմ  
Կիրտար կ'առնէ, ձերու մի՛ պոհեմ . . . :

Նախ բանի մը վանկ գաշնուար եւծեց  
Բայց յետոյ Քիշ-Քիշ մայրիկ, փոքրիկ, մեծ  
Մը սկսին երգել միամի՛տ . . . . . \* )  
Հին օրերու հի՛ն մտցուած երգեր . . . :

Ո՛վ մարդկային սիրտ՝ պաշնութեան ծարու .,  
Փա՛սէ երջանկացնող վանկին կենսագրաւ ,  
Փա՛սէ երգին որով սրտը կը բռշին  
Բայց վա՛շ երգերու բուն երճարիշին :

(\*) Աերթեոնէկի

Այդ էին մոռցուած երգերուն նքսեմ  
Մոք ու մոռցուած հեղինակն եւ եմ . . .  
Անոնք բո՞յն կազմեր կ'երգեն զոհունակ՝  
Եւ ցարտ սենեկիս մէջ կու լա՞մ մեմակ . . . :

Վա՞յ մեզ որ արեւստ ըրինք սուրբ երգէն ,  
Պրակնե՞ր հանեցին մեր սրտին վէրքէն  
Կործնեցինք սիրե՞լ , երգե՞լ շարունակ ,  
Սակայն կեանքն երգով չապրուի մեմակ . . . :

. . . Լալու ժա՛մն է արդ , լացն ալ վանկ վանկին  
Հաշուեցինք , տուինք մամուլի նանկին .  
Ախ երգող-էերբող ընկերներ անգին  
Մենք խեղն հրէշներ ենք , ծնունդ ախտագին . . . :

15 Մարտ 1911

## ՊԶՏԻՎ ՄՈՆՔԸ

Գիշերն էր շատ ուշ : Իր անկողնին շուրջ  
Հառաժուած քույր , սրտա՛ւմ , անշա՛րժ , մա՛րնջ ,  
Կը գիտէինք զայն՝ մեր Բո՛ւրբ վաճօրիկ :  
Մայրս յաւատառ կ'աշտատու էր լրտիկ-  
նս անարին Բոյ՛՝ բնկնուած , արկար ,  
Ձեռքը ծրնաօին՝ հայրս կը խոկար :

Կե՛ղն , խե՛ղն Բոյր : Արևա՛ն նիտարցեր էր ան ,  
Մ'ազերը խրոխ ծածրակին վըրամ ,  
Վիզը ցառազին կերպով զալարած ,  
Անկենդա՛ն կարծես , լուս , բարկաօտարած ,  
Գազերը ինկած սեւ աչիբն ի վար ,  
Հագի՛ւ լրտիկ՝ Բոյրս կը հեւար :

Աննապն էր կէս-մուր , Բարձին Բոյ լրտի՛ն  
Կը կիւճէր նիտար բոցը լամբարին -  
Մայրս երազկառ կու լա՛ր կարօյի .  
Երե՛ք երաշխներս , վախա՛յ , Բոյ՛ Բոյ՛ն ,  
Կը մայէինք մեր Բրտո՛ջ հոգեվար ,  
Ինչպէս կը մայի ժարդ անդս՛նկն ի վար . . . :

Յամկարժ . սարսօփա՛ծ , սենդա՛տ , խելոյճե՛ղ ,  
— Աչքիս առջեւն է դեռ վայրկեանն անեղ —  
Վերցուց կտօները , ա իր շուրջ քույր  
Դարձուց աչիբուն սեւ գունտը մոլոր .  
Վըտիս բեւերը զալարեց բարձին ,  
Մ'ազերը կուրծքին վըրայ դողացի՛ն :

Ու յետոյ յոգնած , արդէ՛ն ուժասարս ,  
Տեկնո՛վ սարսուացին շրթներն ու ի սպա՛ռ  
Սընացին յատած ժօրըս շրթներուն . . .  
Հայրըս սր հո՛ն էր , գունատ , շաւարուն ,  
Գլխով մեզ նշան ըրաւ երբալուն ,  
Ու մենք հեռացանք գլխիկո՛ր , հըլս՛ւ . . . :

Անձրեւն էր համպարս , անձրեւն անդադրում :  
Հրածեշտ վերջին աղօթքն էր տրտում ,  
Աղօթքը անո՛նց՝ որոնք անկենդա՛ն ,  
Աչերնին զոցած մութին մէջ կ'երթան ,  
Կ'երթան ողբալով , կ'երթան մուրրան ,  
Ո՛րք , ոչ ոք զիտէ . հետո՛ւն , մի՛շտ հեռուն . . . :

Աղօթքէն յետոյ , գլխարկ ի ձեռին ,  
Ծրուեցանք ու տա՛ք շրթները մերին  
Դպրուցինք իրեն սառա՛ծ շրթներուն :  
Հերմանկներս մէջ՝ Բոյրքս զուարթո՛ւն՝  
Յաւէ՛տ անգիտակ հարսածին անեղ ,  
Կը ժպտէ՛ր փայտի դագապին մէջ նեղ :

Վրտի՛տ , սպիտա՛կ զանգուածը իրեն  
Փոքրիկ փռվում մէջ զըրին մեղմօրէն ,  
Ու մենք Բարացա՛ծ կը նայէինք վար ,  
Մինչ հողն սվեքով իր վրայ կ'իյնար  
Կրկնելով իր հի՛ն մեներզը տրտում ,  
Ու միմչ անձրեւը կու լա՛ր անդադրում . . . :

Հանգչէ՛ , Բո՛շք , հողի փոսից մէջ յաւէտ ,  
Հանգչէ՛ քարշամուզ ծաղիկներուն հետ .  
Ու քիթեաներուն հետ սիրախտաւոր ,  
Ու քօշաններուն հետ փոքրիկ , ազնօր ,  
Որոնք մարզի՛ն մէջ կը մեռնին անհետ . . .  
Հանգչէ՛ քարշամուզ ծաղիկներուն հետ :

## ՄԵՂՔԸ

*Չիֆու-Ա-բաֆի*

Նէ եւ Նա : Ա մարն աշնա՞ն տարփաւոր  
էր այդ իրփիուն - ու ա՞շնեան ապուր  
Կոյսրուէր երգը մտփի վրտակին . . . :

Ա ա՞շնեան աչքոյ տենց կար անմեկին  
Շունչին մէջ զարման զառչ գիշերնեյու -  
Ա կա զար երգը հեռուէ հեռու . . . :

Ա րի՞ւր ձայներու երգն հեփարունակ  
Աշնա՞ն գիւնով էր , պազոս , տրտունակ ,  
Աշնպէս կը հեւար արգանդը հողի - . . . :

Ա վերը կապոյտ երագով չրվի  
Երերին հազա՞ր , հազա՞ր աչերն այ  
Բեճէին աշնպէս շիր մը սիրտեղ . . .

Բնուրիւնն աշնպէս մխտ մ'ունէր քա՛նու -  
Ար սրտոււսնին առաջին անկուն ,  
Նէ եւ Նա իրար նայեցան յագուստ : .

Ա այ բնուրեան զրգուսնէն մկուստ . . .  
Կենդանիներու պէս մրի՞ն , անբա՞ն ,  
Անխտակ իցան սարսուղին նամբան . . .

Արբայգճում է քսել ամէն բան  
Ապրիլի յայրաա գիշեր մըն էր ստ՛ .  
Արբը խնայ էր . . . Մեծցածը զբա՛տ . . . :

## ՃԻՉ ՄԸ

Թուխցած ջուրի կայլի մը վրայ մեմառար՝  
Ուր իրիկասն լոյսն եղէզին մը փարի ,  
Թռչունի նիչ մը շուստեստ կ'երկարի՝  
Ենդն նիչ մը , որ հոգեվարբ մը լայ հեռուն :

Որժա՞ն նույր է , գողցուց , երկչաս ու բնեռչ .  
Ինչպե՞ս տրտամ հծծէ կրկին ու կրկին .  
Ու նամբուն հետ ինչպե՞ս ձայնն ալ տրտմագին՝  
Կը մխրնի հորիզոնին մէջ անո՞ւշ :

Ու ինչպե՞ս լուս կը կշտէ շափն իր երգին -  
Ու ինչպե՞ս տխուր իր շեշտին մէջ ողորմուկ ,  
Արձագանգին մէջն ալ մեղմին , անաղմուկ ,  
Երեկոյեան վիշտը անհուն կը հեծէ :

Այնքա՞ն մեղմ է , որ հազիւ թէ կ'իմացուի -  
Բայց ան կ'երգէ միշտ ու անխուզ , անդադրում ,  
Մեռնողներուն մը թին հրաժեշտը տրտամ -  
Ան կը սրտամէ խեղն վախճաններն ու մահեր :

Մա՞հը ծաղկանց , միջտուներուն , մա՞հն անուշ  
Աստղիկներուն , ու քեւերուն , մարգերուն .  
Նա կը պատմէ քրոիչ բները , որք հեռուն ,  
Կը կանգչին լուս , կոտորտա՞ծ , խուլին մէջ ... :

## ԾՆՐ ԲՈՐԵՆԻՆ

- Անձրեւին սասկ կը Քուէ՛, ծե՛ր, անեհի՛ :
- Էջ բորենին : վերջին օրն է, կը վախի :
- Վա՛րձ անդրեւո՛ւ միշտ ուրիշի մը մտեով :
- Եր գիտկին կը ցանկայ վա՛յր մ'ապանով :

- Խոտիկայ ուղեղը մահամեքձ գազանի :
- Իր հոգիին մուք վազուսն հարցը չունի :
- Միայն գողգո՛ջ, կ'ազէ Քայել օրերով :
- Գաննի մուք խորշ մ'ու հան մեռնիլ անխով ::

- Լո՛ւս ուղեւոր - տարիներով գիտկներ ,
- Խողխողելով սուր ժանիքներդ են մաշուեր .
- Ու կը դողաս մտե՛ն, մինչ Մա՛հ է անունդ :

- Ինկի՛ր, գիտկը՛դ ուրիշի մը սրնունդ :
- Արգանդիդ մէջ կըրած , կար ո՛վըդ սրնամ ,
- Կորիւնդ հո՛ն, փորտախէ՛ղ ծարուած :

- Գե՛հ, կեանքին՝ մտնն օրէնք գրեր է Աստու՛ծ . . . :

## ՎՏԱԿԸ

Անո՛շ, էերբող, իմբս էերբող,  
Ենչո՛ւ աչս կրգրդ պաղատող  
    Ես կրնաեիով  
ժա՛յն գալ կ'ազիւմ, ա՛հ, բա՛ղ, կա բա՛ղ,  
Քե՛քոշ էերբող, իմբ'ս էերբող:

Թող իմ շարերբս անդադրամ  
Վազե՛ն, վազե՛ն: Մի՛ մի սրտամ  
    Հասաչնեբով  
Ես կրգեբով խրոխտազին  
Մի վրդովիր անունց եոզին:

Ես դաշտերուն հիւրն եմ սիրում,  
Թիւրեղ ծնունդ եմ կեռաւներուն -  
    Պելզլալով  
Կարման շունչին սազ սրտուն  
Յը վազիւմ միշտ կեռա՛ն, կեռա՛ն:

Ե՛նչ փոյր ինձի բէ կեռակալ  
Լեռնէն անտես մեծ ծովը կալ:  
    Ես ցնձամա՛լ  
Կ'երբամ Մանուկ դէպի ստաջ:  
Ես կրգ ունիմ -- ոչ բէ կտաջ:

Պատե՛ր կ'երգեմ ծաղիկ ու սէր :  
Քերք ո՛ղ, քերք ո՛ղ, բայց մի՛ ըսեր  
Արտասուելով  
Մահն հան է, . . . . . (\*) մ'ազրիմ . . .  
— Ես սիրահարն եմ մտքմարին . . . :

Այսպէս ըստ վտակն անուշ :  
Ըն մինչ քերքսզր կ'երթազեր  
Արտասուելով,  
Վտակն անխոյր . ցնծ ո՛ւն, քնն ո՛ւն,  
Գէտի իր մտեր կը վազեր . . . :

---

(\*) Անթիլեհեհեհ

## ԶՕՆ

Վա՛ր՛ի , աստուածներն զգե՞տնեցին , մեռցուցին :  
Արեւիկէ՛ի ոսկեշաւիղ լոյս բացին  
Ո՛չ մէկ կուտան : Մեռաւ մուսան երկնածին :

Անասուներու մէջ նայագները մեռան :  
Ողիմպոսին վրայ Նիւրն հիմնեց իր վրան ,  
Խո՛ւալին աշխուս ո՛չ խունկ , ո՛չ խորան :

Ես ո՛ւշ ծնած քրուպատար ոգածի՛րն  
Փնտտեցի հետէք սէրերու աստուածին  
Ամէնուրե՛ք շնիմա՛ր , ի մահա՞ պոռացին . . . :

« — Բարձրացիր վե՛ր , բարձրացիր վե՛ր , բարձրացիր ,  
Իսա լայ հոգիս խաւարին մէջ մտացիր ,  
Բարձրացիր դէպ ի երկին քնե՛րը անձիք . . . » :

Ես բարձրացայ զանգակատան մէջ հըլո՛ւ ,  
Մեռնող վերջին արեւուն դէմ երգելո՛ւ  
Ե՛մ վերջին երգը Խո՛ւալին ալէլու . . . :

Ու խուլերու աշխարհին մէջ , հեզնօրէ՛ն ,  
Ես կախեցի հոգիս զանգին մեծ լեզուէն :  
Ու աշխանակ նիշեր լացի ես վերէն . . . :

Դուն լսեցիր հառաչքս սուրբ զանգակէն ,  
Դուն խաւարոջի աստուածուհիդ սիրակէ՛զ ,  
Սիրեցի՛ր զիս : երգըս քե՛զ է , երգըս քեզ . . . :

## ՈՐՈՒՆ ԼԱՄԱՐ

Ըստ ինձի հայ վաշխատուն այն՝ որ  
Լապար խեղներու անկումն ահա ար  
կ'որոնար՝ երկար իր արկիին ստաց-  
չի գո՛ւր են արցունք , ի գո՛ւր են հատչ  
Քու քնարիդ անցնէն — հաստայ խոսքիս —  
Եւելի՛ Բաղքիկ կը հնչէ ոսկիս . . . :

\* — Քուրին սուր հիւանդ սրինցըդ եղէց ,  
Սիրե՛լ . երգե՛լ . յա՛լ , լացրնե՛լ , արէկ .  
Կակայն լուսոգոյներ կեանքն է արի .  
Թնդ դողդոջուն ձեռքդ սուրին փարի .  
*Պղնձ թի՛ւն* կու լան եղբայրներ խեղդուկ .  
Պատուիրեց ինձ Բաշ մարտիկն հայդուկ :

Ին սայն աշխատող ծերը դողդոջուն ,  
Իր կ'անդիտանար կեանքի մեծ ինչո՛ւն  
Ըստ . չննուչ են երգերդ հնչուն .  
Բայց մարդը մարդ է , բոչունը՝ բոչո՛ւն ,  
Շուրջդ , տե՛ս , ամէն տեղ աւերակ , վէ՛րք ,  
Սգնէ , քէ մարդ ես . նախ հա՛ց . յիտոյ կրդ . . . :

Պատուեանս քացի . ցայգէն ցրտահար ,  
Մերկ սու մուր ամբոխը «Լա՛ց» կը պատար . . . :  
Պործարաններուն մէջ՝ միլիոնաւոր  
Մարդ կեանք կու տային հացին բուսաւոր . . . :  
Եզայ նրկրին մուր խորքերուն մէջ ցօժ .  
Հան Բագործներ՝ հոն կը փնտռէին հա՛ց . . . :

Մորթն երկու ստակ շարժող հայտարարն,  
... ( \* ) ասգին ու անդին,  
Այլասերած, կեղծ ժողովուրդ անգոյն  
Եղուններ անբռ՛նջն օձերուն հանգոյն  
«Յոցին սուր — քսին- ա՛րգ . քերտուած, տա՛մ,  
Ա՛ն՛կ կրօն է կայ՛ Կեղծիք, մէ՛կ Աստուած՝ Գրամ»:

Հա՛ց . . . ես գլացի, ու քանի անգամ,  
Որ նիւրբ սորակ: Նիւրբ անգամ  
Կը պտտար . Վ՛սէ կերտուած ես, ցօրի՞  
Ես միջազգային կրօնքն հմ նիւրի  
Հեզիք երգեցիր սէ՛ր, ազգ, բա՛ն է ալ,  
Ես հմ հշմարիտ, շիկա՛յ իտէալ . . . »:

Բայց ես երգեցի . ես ձեզի՛ համար  
Սրգեցի հիւանդ կեանքե՛ր անհամար,  
Գուտտի սղաւ, հսկասաներ դողող .  
Մքին ծաղիկներ հազի՛ւ քէ քողբող:  
Ես ձեզի համար հնչեցրի Քնա՛ր,  
Սրգեցի քողբած շունչովս անհնար . . . :

Ի՞նչ փոյր Բաւոտրանքն ու ծաղրն ամէնուն,  
Դու՛ք դեռ միամիտ սէրն ունիք անհո՛ւն  
Վսեմին, Արուեստին, Սուրբ խեղալին . . .  
Չեզ համար երգն է արդէն բանալին:  
Դարերով կ՛երգէք, չունիք մէկ կոյրող,  
Մուտային նամբէն կ՛երբաք դէպ ի հող:

Դու՛ք որուն համար տո՛ղ մը սրտագին  
Ազօր է մ՛է, հատաչ մ՛է . նիչ մ՛է անգին  
Դու՛ք որ Դեղեցիկ մուտայիս կառքին  
Չեք սէրերով կը կանգնէք բազին,  
Դու՛ք որ կը ձօնէք ձեր տժգո՛յն հողին  
Մեծնող Արուեստին ու մեծնող Ազգին . . . :

( \* ) Արքեթեանէլի

Ես ձեզի կամա՛ր է որ երգեցի  
Ու իմ աշս ամբաստ տաղերս անացի ,  
Մնցուցի փաս քի աշս ուտը կամա՛չ .  
Թէ հազարներ զայն կոխե՛ն աննամա՛չ .  
Դուք ձեր արցունքով պահեցէ՛ք դալար  
Յաւած ազգին հո՛ւսկ աշս երգը խելաս . . . :

## ԱՂՕԹՅ

Օ՞, անջրպետն անհունօրէն կ'երկարի  
Մո՞ւր կիրքերուս անդնդախոր խաւարէն  
Մի՞նչեւ լոյսէ կոյս տանարնեբոյ երբերի :  
Անհունօրէն . մոռելօրէն . հեզօրէն .  
Արօիս նամբան դէպի քեզի կ'երկարի :

Ա՛խ . դէպի քե՛զ , ու դէպի քեզ , դէպի քե՛զ . . .  
Ի՛նչ տեսար է բարձունքոյ սարսազին .  
Ու ի՛նչ երկար ու դառնօրէն կըրակէզ ,  
Կրակէ նամբան քու աշերուդ Արեգին . . .  
Ա՛խ . դէպի քեզ , ու դէպի քեզ . դէպի քեզ . . . :

Դուն որ Սէրն ես , ու Խտէալն , ու Հոգին .  
Ու ինչ որ կայ ամէնէն վեհ ու մաքուր .  
Ու ինչ որ կայ լացընոց մեր ախտազին  
Արտն հազա՞ր հիւսկէմները քա՛րթա՛րթ .  
Դուն որ Սէրն ես , ու Խտէալն , ու Հոգին . . . :

Յո՛ւյց սուր ինձի ոսկի շաւիղն երբերի .  
Յո՛ւյց լուսեղէն երկնազրարն այն նամբան  
Ուր էութիւնքս յոգնատանջ գալարի :  
Բարձունքներուդ գալու հաճար անխափան  
Յո՛ւյց սուր ինձի ոսկեշաւիղոյ երբերի :

Թողէ՛ք հոգիս , մսի երգեր գինեքո՛յր .  
Թախա՛ն աչքոյ աչգեստաններ կանացի .  
Գեանէի , մահո՞ւ բաժակ՝ խորշեր կարմարայր .  
Ուր ախտազին Արաս խեղդել ջանացի . . .  
Մսի երգեր , խօլ ծագիկներ գինեքոյր . . . :

Օ՛ր մեզ հերս ու վէրհերս խօլագար  
Պիացրնո՛ր գերեզմաններ խաւարիմ  
Ինչո՞ւ կմախք օճեր բազուկները կապար  
Կարշագարիս մեռելօրէն կը փարիմ :  
Ա՛խ , մեզ հերսս ու դիւանդէսն խօլագար . . . :

Սեպտեմբերս — չ'արտասուելու համար բնաւ —  
Վերաւոր , ծեր արծուի մը պէս անկարող՝  
Ջուզիր դիտկա պիտի Բաշեմ իր խօնու  
Փասէն միմչե՛ւ կոյս բարձանէներդ լուսաշո՛ղ :  
Ա՛խ ի՛նչ ընել չ'արտասուելու համար բնաւ . . . :

## ԳԻՆՈՒՎ ԳԻՇՆԵՐ

Օղին մէջ խունկ կայ , օղին մէջ համբոյյր .  
Օղին մէջ գգուամբ , օղին մէջ գազօք քոյր .  
Քիւր , բիւր գիցամուշ կարծես շշմջել .  
Չորսոյիս , այս գիշեր օղին մէջ ինչե՞ր . . . :

Յայգին մէջ քարոսում մը կայ անդադրում ,  
Սիրոյ պէս հրգօք , սիրոյ պէս սրտում ,  
Հապար ստող կարծես մէկ-երկու պաշներ  
Վերես , այս գիշեր երկնէին մէջ ինչե՞ր . . . :

Լինն արծաթ փրփրով վե՞ր կը սլանայ ,  
Ամէն աղեակէ մէկ-մէկ սիրեմա  
Ինն կախարդ հրաւէր կարծես շշմջել . —  
Այս գիշեր լինս ծոցին մէջ ինչե՞ր . . . :

Ա՛յս , տա՛ք սիրտ մ'ըլլար , երկու քաց աշեր ,  
Գլուխքս սիրոյ կարծէին վրայ իսնգչել .  
Թեւեթս ի՞ր մերք քեւին վրայ խաչել . . .  
Այս գիշեր գիմա՛վ սրտիս մէջ ինչե՞ր . . . :

## ԵՐԱՋՆԵՐ՝

Երբեմն հոգւոյս ծովուն վրայ վէս ,  
Դիցաք տնակաւն հին նաւերս պէս  
Կ'անցնին երազներ .  
Առազատներն խունկ ու հովով լեցում  
Արշալոյսներս կ'երբան Աստուծուն ,  
Շուշա՞ն երազներ :

Երբեմն մտի՛ն դաշտին վրայ դարձ ,  
Եօք մտտաներս նրման միայտ ,  
Կ'անցնին երազներ .  
Ձեռք մը պաշակի մտտերն իմ նիւար  
Կը տանին իրեն շուրջին սիրահար  
Սիրո՞ւյ երազներ :

Երբեմն սրտիս գերեզմանն օգէն  
Ինձ հին սիրելի մտերբոս խօսքէն  
Կ'անցնին երազներ .  
Իրենց Բայի՛ն տակ գոկեր կը հնչեն  
Առ անո՞նք իմ մէջ ի սպտա կը զնջեն  
Ամէ՞ն երազներ :

Ա՞խ , կ'օգիմ մտնալ կերտում Էս հողեզէն ,  
Կ'օգիմ քարճրամալ , երկնի սաստեքէն  
Գողնա՞լ երազներ .  
Տգաւ պէս բռշի՛ւ անաբջիս մէջէն .  
Բայց բիւր ցաւեր գիս ի հող կը խաչեն -  
Ո՞րք է՛ք երազներ . . . :

Եկէ՛ք փառելու համբուս վրայ վերջին,  
Արիւնոս առնե՛րս եղին կը գալին -

Եկէ՛ք հրազներ

Մեր արծուի բնւերս հոգով լեցնելու,  
Հարաւ հոգիս մե՛ծ յոյսով լացնելու

Առ՛ւտ, սո՛ւրբ հրազներ . . . :

*Լ. Կոստան*

## ԵՊԱԶ

Վեղեցի՞ն էր . չեմ գիտեր թէ դիտեցի՞ն .  
Կը յիշեմ որ իր գիծերն իմ մաշիս մէջ  
Ձեռացնելով՝ գիշեր մ'ամբողջ ես յացի . . . :

Ձեմ գիտեր ե՞րբ հանչեցեր էինք մենք իրար .  
Սակայն ա՛յն էան մտերիւմ էր սէրս անշէջ  
Որ կարծես ան մշտնջենի՛ խորս թլլար . . . :

Ու մեր տարս սիրտերն իրար սիրեցին .  
« Համբարս թէ գիտե՞ս , — բասս որ մը արամտայէս ,  
Ես շատարած աշտարս սարի իր բերնին » . . . :

Որքեմ դարձն ինձ շրթաններն իր անշէջ .  
Պակցիտամամ . . . կրաց մէջ աշտ անունց պէս  
Որովմէ կ'անցնին երբեմն հագոսյա մայրիմ մէջ . . . :

*Հօգան*

ՄԷԿԸ ԿՈՒ ԼԱՐ . . .

Կը սպասէի ժայռին վերև  
Մ'տեսանա՛ս առանց յուզուելու ,  
Երբև աշնան չորքած տերև  
Պատրաստ էի սուգուելու :

Վա՛րը , շա՛տ վայր , ծովի ափին  
Վերջալոյսին դէմ գիմաց ,  
Ջոյգ մը անցան ծովի ափին ,  
Չե՛ս էր ձեռքին մէջ բռնած :

Երկա՛ր , երկա՛ր մայեցան լուս  
Ալիքներուն խելացար ,  
Յետոյ յանկարծ միացան լո՛ւտ  
Համբոյրի մը մէջ երկար . . . :

Յո՛ւրտ էր մո՛տը էր , հիւժախտաւոր  
Կ'իյնար աշնան տերևը :  
Անոնք սրագոտած՝ չգիտցան որ  
Մէկը կու լար վերելք . . . :

*Լացան*

Մ . . .

1. Մարմինդ մերկ  
Մեհեան մ'է մեղկ -  
Մուշկաբարբաժ  
Մեռաճա մանուած  
Մահիմ մը մեղկ . . . :

2. Մարմինդ մերկ  
Մառուռ մ'է մեղկ  
Մշանչակամ  
Մեղքի մասնամ  
Մոխրապատեան . . . :

3. Մանավ մաշուած մեղքի մակույկ  
Մանգաղ մ'ես մերկ, մքն ես մանրակ . . .  
Մանգաղ մ'արուն մըրկավար  
Մառազներն եմք մակուկավար  
Մենք մարբուն . . . Մեզ ես մանուկ . . . :

Լօրան

## ՀԱՐՄՆԵՐԳ

Յայլերուդ ներքե վարդի բերքեր բի՛ւր :  
Մուշկի , խալուէի բոյրեր երկնասփի՛ւռ :  
Մեռնէի՛ր գինով հեւերուդ գեփի՛ւռ . . . :

յրանիդ՝ շարչ անգի՛ն բեհեզէն ,  
Կարձ քիւ՛յ՝ մարգարտի լանջա՛կ ապարզէն .  
Նկո՛ւր , իմ երկու աչերս քե՛զ կ՛ուզեն . . . :

Ոսկի մունակա՛վդ եկուր , հարս իմ քոյր -  
Հեւքիդ՝ Գանձուս իւզեր հեշտարոյր :  
Պենկալեան վարդեր՝ զէ՛մքիդ կարճաբո՛ւյր . . . :

Մետա՛ս խալախոյ արցունք շի կարի ,  
Մի՛ լայք բեղիբուդ ետին արծարի -  
Այս գիշեր լուսնակը մէ՛զ կը ծարի . . . :

*Լոգան*

## ՍԻՐԷ

Այգո՞ւն , այգո՞ւն սուսին լսեսդ  
Յանկերբն , ու ծառ , ու ծիլ , ու ցօլ ,  
Ու արտո՛յտն ալ վեր թռչացող  
«Սիրէ՛ , — կ'ըսին — *պիտի մեռնիս . . .*» :

Տարիներէ ի վեր ահա  
Քնարս ձեռքիս սակ կը դողայ  
Յաճեա նա՛յն վամկը — «*Սեղճ սղախ*,  
Սիրէ՛ , սիրէ՛ , *պիտի մեռնիս . . .*» :

Ձեփուս , բիրեւ , սիւ՛ն ու բոչուն ,  
Ու աղակները կարկաչուն  
Կըսեն՝ «*Պեանքի միտ'կ ինչուն*  
Սէրն է , սիրէ՛ , *պիտի մեռնիս . . .*» :

Ձեռն աչկբուս կ'անցնիմ արագ  
Ա՛խ , սիրե՛ք եմ սիրաս փլատակ  
Մոխիր մ'է սա՛ւ . . . Ու շն՞ո շտտակ  
Ձայն մ'ինն կ'ըսէ՛ «*Պիտի մեռնիս . . .*» :

## ԵՐՁԱՆԿՈՒԹՅՈՒՆ

Երջանկուրի՛նն, կայ ու չիկայ .  
Երբեւ պատիտի անգիտ թռչում  
Յաւե՛րժ կ'ընդէ, քայց ինք չիկայ .  
Երազ է երգն իր շատաշուն . . . :

Ան հին դղեակ մ'է ծիրանի  
Կտարք եւուրի կապոյտ լերան .  
Հոն հասնողին քի՛ւր երանի .  
Բիւրե՛ր նամբուց վրայ մեռան . . . :

Երջանկուրի՛նն կայ ու չիկայ .  
Հոյ՛ առ ու մ'է կարկաչուն  
Յաւե՛րժ կ'ընդես շագ՛ն՛ւրդ չիկայ .  
Երա՛ց է ջուրն իր պաղպաջուն . . . :

Երջանկուրի՛նն կը ծածանի  
Քու ծիրանի շուրթից վրան .  
Հատասցողին քիւր երանի  
Բիւրե՛ր նամբուց վրայ մեռան . . . :

## ԱՆԷՄՔԸ

Մէրը շիւղիմն է մշտեօրն .  
Ջի համբուած են իր օրեր .  
Ձիւննափառ ասրը շի սիրեր ,  
Գառարեալին մէջ Սէր չ'ըլլար . . . :

Տկարութիւն մ'է սէր մարդկանց .  
— Գեղեցկագոյնն տկարութեանց —  
Վերն աստուածները լրտակեաց  
Ձե՛ն սիրեր , բարձրը Սէր չ'ըլլար . . . :

Նախանձեցաւ եզօր Ոյ էն  
Իր մարդուն այգ տկար կօզմէն .  
Ջայն գաւրս վանեց ասրը եղեմէն ,  
«Սե՛ր , ս՛րբ , — բաւ , — բայց Սէր չըլլայ» . . . :

Ու կը սիրենք . . . Բայց Ան իր բար  
Ուղղեց շեշտ մեր սրտին դարար . . .  
Այսպէս՝ երէ սիրալը չը՛լա՛ր  
Երջանիկ սէրը Սէր չ'ըլլար . . . :

## ՎԱՂԸ

— Վա՛ղը . . . — ըսիր ինձ տրամտար  
Ա՛խ այդ մէկ վանկը աներևար .  
Նստիտեօններ կը խոստանար .  
Շրթունքիդ այդ խաղը՝ «Վա՛ղը . . . » :

«Վաղը . . . » ինչո՞ւ : մինչդեռ այսօր  
Այնքան չհնազ ես ու բասո՞ր .  
Ու մինչ մեր վրայ ա՛յնքան երգօր  
Կ'իշխէ այս պահն այսօ՞ր . . . «Վա՛ղը . . . » :

Այսօր սէրն է այսօրն հմայք -  
Այսօրն յոյսն է : այսօրը կեանք .  
Այսօր երազ այսօրը խաբկանք  
Մինչ դուն ինձի ըսիր «Վա՛ղը . . . » :

Ու երկչոտ սիրտըդ ազգըկայ  
Մտաքեց որ այդ վաղը չի գայ .  
Վաղն ի՞նչ է որ , վաղը չիկա՛յ ,  
Գեթեզմա՛ն մ'է - եսզի՛ս , վաղը . . . » :

## ՓՈՐՁՈՒՓՈՒԿՆԵՐ

Քարքիչներուդ ետին բարակ,  
Ե՛ն ամառան ս՛ն ամառակ  
Աչերդ վառած կազար լոյսով  
Կը կրտիրին զիս կազար լոյսով . . . :

Ու կաճամիտ ու կակասակ  
Ե՛ն միամիտ . ս՛ն ամառակ,  
Կը ասնջե՛ս զիս՝ դուն մեզք ու քո՛շն .  
Ո՛րդ անասք կակարդար ինն . . . :

Վարդ շուրքերուդ մէջէն կըրակ,  
Ո՛ր ամառակ . ս՛ն ամառակ  
Կը ժպտի՛ս ինձ ու չգիտես  
Ի՞նչ դժօխ Էներ մէջքս կ՛աչրես . . . :

Կո՛չս կուսարեանդ կակասակ,  
Ո՛ր ամառիկ . ս՛ն ամառակ .  
Կը փորձես զիս , աղուո՛ր , կարծես  
Ի՛նչ ծեր կոզիս լացնել ուզես . . . :

## ՊԶՏԻԿ ԱՄՐՏԸԳ

Ես մերթ կը խորհիմ թէ սասողերն ի՞նչ են ,  
Սիրոյ աշերտ պէս քաղցր ա շինջ են .  
Ու ամպերն ի՞նչ են , ա Աստուած ո՞վ է  
Նախանիւթն առջին մարմի՞ն է , ետ՞ի է . . . :

Ու չէ՞ կարելի մեծ տիեզերքին  
Մբստովի հասնիլ օր մը եզերքին .  
Ու Անհունաբխնն իրաւ անհո՞ւն է ,  
Ու Անմահու թի՛ւնը յոկ անո՞ւն է . . . :

Յիմար եմ որ աշտպէս խոր կը խորհիմ .  
Ես որ չի գիտցայ դեռ , պաշտելիոյ իմ ,  
Ինչո՞ւ օր մը գիս սիրով սիրեցիր ,  
Թէ կը սիրէիր՝ ինչո՞ւ լըճեցիր . . . :

Զկրցայ մանչընալ պատրիկ սիրտոյ :  
Իմ մէկ ափիս մէջ փշրելի՛մ սիրտոյ ,  
Բայց դեռ կը խորհիմ՝ երազիս մէջէն՝  
Թէ սասողերն ի՞նչ են . . . Սիրոյ պէս զի՞նչ են . . . :

## ՄԵՐ ՍԻՐՏԸ

Ես վարդին բսի - ճմ՛ղ գեղեցիկ վարդ  
Սիրտըս լիցուցեր սեւ ամպեր բարդ-բարդ :  
Խորժ էիս վրայ զնեմ ժրպիարդ գուարդ : - 1  
    Ան ձեռքս խոցեց  
    Թերթերը գոցեց  
— Թիրեանին կ'ուզէր բանալ իր սիրտը :

Կարասին բսի - ճմ՛ղ ներսակ կարասի ,  
Կգումնեմ լիցուր իմ հոգիս պարսույ  
Սիրտը սեւ դժոխմ մըն է խոր վիլուսույ : - 2  
    Ան բերս երեց ,  
    Հեռացա՛ւ , լսե՛ց :  
— Ակեակին կ'ուզէր բաճուլ իր սիրտը :

Մեր սարին բսի - ճմ՛ղ խոժոռոժ սար ,  
Կանազէժ միւնիդ մէջ խեղճ հոգիս ա՛ն ,  
Պանէ խեղճ հոգիս պատանէիդ մէջ սա՛ն : - 3  
    Ողբիս դատնուհեժ  
    Մեր սարը լսե՛ց .  
— Ան չրվէժներս՛ն բացաւ իր սիրտը :

Ազգիան բսի - ճմ՛ղ տայրիկ , ս՛ղ կոյս ,  
Բնուրիւնն անասրբե՛ր կը լսէ հոգույս ,  
Կուն սիրէ գոնէ զիս , իմ յետի՛ն յոյս : - 4  
    Հուրի դեմքը կարժրեց -  
    Փախաւ ա լսե՛ց .  
— Ան խե՛նք հավերան բացաւ իր սիրտը :

## ԱՐԱՐԳՆՐԻՏԸ

ՓռՔր, ամնշան էակ մը կայ  
Նրկու կայխո կեղեւով փակուած  
Իր խաւարին մէջ կը խոկայ,  
Ն'րսեռ սեռ իար մ'է անկասկած . . . :

Իայց ան կ'ապրի, կու լայ, կը զգայ :  
Նրկու կայխո կեղեւը բաց  
Հրաշալոյս մարգրիտ մը կայ,  
— Իր արցունքն է բխրեղացած

Ինչ փո՛յր թէ գայն մեռցնել կու գայ  
Մէկն՝ ու կ'առնէ գոհարը բա՛ց .  
Ան էն ազուար կայս աղշրկայ  
Պիտի փայլի կուրծքին վրայ բա՛ց . . . :

\*  
\*\*

Այսպէս Քանի՛ յեղն Քերթող կայ  
Թշուառ խոցի մը մէջ բանտուած  
Գազանի շքեղ կեանքին վրկայ  
Ասկի Տնօր մ'ունի պահած . . . :

Ան կը ցալի, կու լայ, կը զգայ՝  
Խճօ, Քե՛զ համար ալ անկասկած,  
Սրտին մէջ բի՛ւր-բի՛ւր հրգ կայ  
Իր արցունքով բխրեղացած . . . :

Ինչ փո՞շխք թէ մա՛կը շուն կու գայ  
Կեննրոզ մահն անգիտացուած .  
Ան պիտ' երգուի կո՞չս անշքեկայ  
Նրբմեքուն վրայ՝ աչերով թաց : . . :

✽

Ա՛խ , շնո՞թ անջիկ դուն աղագայ ,  
Լուրժի մարդբիտղ , կ'ըզդ ալ երգած  
Ե՛ր՝ մառնօր թէ ուրի՞շ կու գայ .  
Ան արցս՛նե՛ք մ'է բիւրեղացած : . . :

## ՅԱՂԹՈՒԱԾ ՅԱՂԹԱՆԱԿԸ

Պիտե՛ս Լեվիաքը , սիրուհիս ,

Այն իշխանին , որ անցաւ

Մար ա ծովեր , ու աշխարհիս .

Գեղեցկուհւոյն տիրացա՛ւ . . . :

Յաղթահարեց շանթն ու քամին

Մազէ կամուրջն ալ անցաւ .

Դուրս արտախեց իր թշնամին ,

Գեղեցկուհւոյն տիրացա՛ւ . . . :

Արքեոսց գայն գեղեցկուհին ,

Քնացոսց կուրծ էին վրայ կանգուն

Ու յանձնեց նենգ թշնամին

Որ մեռցոսց գայն գեւ ի քա՛ւն . . . :

Մեռաւ Բաշն իր երազին մէջ

Գեւ կ'երազէ գիրկն անփոյթ .

— Այսպէ՛ս կուրծ էիդ վրայ անշէջ

Քնացուր զիս մահս իմչ փո՛շր . . . :

## ՄԵԼՎԻՆ՝ ՎԻՆԸ

Ես երագիս երկինքներէն ,  
Աս իմ կատօյա մեմօրքենէս  
Վա՛րբ , վա՛րբ իջայ խոնարհօրէն :  
Ասրուսփա՛ծ իմ տրտօնօր քենէս . . . :

Սիրոյս վարդերն հովին տալով ,  
Թերքերն Յոյսիս վերոսելէն ,  
Ատարնացա՛յ , իջա՛յ լալով  
Անպ գանոյքիս եօրն ոտներէն . . . :

Քառասներէն իջայ սղմուտ .  
Խորվիրացիդ մէջ հօտայ քեզ .  
Դուն համ էիր Մեզ էին պէս մօտ  
Ու Գեհեննին պէս բոցակէզ . . . :

Ո՛ր չգիտցա՛ր էրբ վրաս կ'իշխէր  
Վիշապ մարմինրդ գեամամած՝  
Որ գժոխէիդ մէջ այդ գիշեր  
Աստուա՛ծ մըն էր սպաստամա՛ծ . . . :

## Հ Ո Վ Ի Մ Ա

Կարման հովիկ, ուստի՛ կու գաս :

— Կու գամ օտքէն, կու գամ սարէն ,

Իսկ թէ՛ օտք ինձ հաւաասար են ,

Կու գամ մարդիս այցելելու . . . :

Ամբան հովիկ ուստի՛ կու գաս :

— Համբոյրներու կու գամ շունչէն

Առումերու սուրբ մրմունջէն ,

Կու գամ վարդերս ցանկու . . . :

Աշնան հովիկ ուստի՛ կու գաս .

— Կակուն-կակուն վարդերս փարքամ

Մեծումն քերք-քերք . . . Թո՛ղ ինձ , կ'ընթրամ

Յաւէտ գարուն մը փնտսելու . . . :

Ձմրան հովիկ, ուստի՛ կու գաս :

— Ի՛ր գուր, շիկա՞յ յաւէտ գարուն ,

Կ'երթամ դաշտն ձեք քարերուն

Վրայ մամուռ բուսցնելու , լալու . . . :

## ՄՊԵՏԱԿ ՈՃԻՐ

Գեղջուկներ յանկարծ զարբնած սրտատարով  
Կը լսեն հեռուէն ծայմեր սրտատարով  
Պայք խմներ, գութկան, գտումներ վայրի .  
Կը դիտեն հեռուի գիւղն ալ որ կ'սպրի :

Բարբարոսներու գոռ գունդն է կառ զայ .  
Բոցի տալէ վերջ գիւղակն հեռակայ  
Իրենց վրայ կառ զայ , իր արշաղն տակ  
Պիտի մնայ լոկ ակ մը մոխիր տալ :

Ընչ պիտի բնէ : Կոչս մը գեղազոյն  
Առաջ կը նետուի մտի պէս սժգոյն :  
Ո՞ր պիտի երբայ . ձեր մայրը լալկան  
Մոխիր կը թափէ գլխուն աղջրկան :

Ահա վարդ մարմինն ներմակ Բոզ հագառ ,  
Ահա կը մեկնի . շոգեցառ , պագառ  
Գիւղին հողը սուրբ՝ խաչ Բարի առջին ,  
Քայլերը մութին ի՞նչ շուտ կը թռչին . . . :

\*\*\*

Կը թռչի մութին , սուսե՛ր հողեհոնայ .  
Ահա կը հասնի , ա՛լ հաստ հիւնս ,  
Ձեռ էին ծուղիկներ՝ բարբարոս պեռիմ  
Առջեւ գաղաւթ ձերաղբեց գեռիմ :

Ի՞նչ լոյս մ'անանուն կը թորի համակ  
Եր ծիրան մարմնէն՝ Բողիմ տակ ներքակ .  
Կուտական ի՞նչ շնորհ, ի՞նչ ուժ սհազին  
Ար կրնայ լացնել վայրենու հոգին :

Ահա կը պարէ չար պետի չորսոյին՝  
Կարծես բացին շարք պարն է բիրեանին .  
Ճկո՞ւն իբր սէզ, բեքե՞ւ իբրեւ հով,  
Աշխարհակ պարեր՝ իբ հոգւոյն մտեով . . . :

Ու ան կը պարէ, կը պարէ, տեսե՞՛ք,  
Արխանաշու լուսը սարգիկներն այս սէզ  
Գեղեցիկի սոջնա ի՞նչ սրտի ա՛խով  
Հմայուած շարուեր են՝ կարծես թէ վախով :



Ա՛յս ամբան գիշեր, բայրերո՞ղ օծուն .  
Գեղաբանական հեռերով լեցուն,  
Աստղագարդ երկինքն արծար կոնք մըլլար,  
Կարծես ներմակ կոյսն ալ կրոնք մ'ըլլար . . . :

Հերանոս պետի հոգին դիցանուշ  
Բի՛ւր յիշատակներ կ'օրօրին անո՛ւշ,  
Յագեցած հազար սիրով անանուն,  
Միտն իբ Բողոքու բեան պէտք մ'ունի անհաւմ . . . :

Ու երբ կտամանին վրայ վազրի մարբով  
Վրանը կը կանգնի, չի գիտեր փաւրով  
Լնչո՞ւ ներս մտաւ կոյսին հետ երբու,  
Արդեւ տա՛վալո՞ւ համար թէ լալո՞ւ . . . :

Ու մինչ սարգիկներ թնացան անզգած .  
Ու մարեցաւ լոյսն, ան գրեթէ չ'զգաց՝  
Երբ սեղմեց կոյսն իբ կուրծ կնմ վրայ հրէշի՝  
Թէ սրտին մտաւ գաշռչնը վրէժի . . . :



**ԹԱՐԳԻՄԱՆՈՒԹԻՒՆՆԵՐ**

## ՅՈՐԵԿ

Յորեկ, դշխոյ ամառուան, դաշտին վրայ փռուած մառնչ,  
Մածկոյրքներու պէս արծար՝ լուրք երկինքէն կ'իջնէ վար:  
Ամէն ինչ լուս: Փողվողի՛, հրդեհի օդը՝ անշունչ -  
Հողը բմբիք է համակ՝ պարեզօտին օտակ հրախառ:

Տարածութիւնն է անծայր, դաշտերուն վրայ շուք չիկայ:  
Եւ ցամփած է այն ազրիւրն ուր խմէին բխր հոտեր -  
Մուր, անորոշ սահմանով սա անառտն ալ ենտակայ՝  
Կը բնանայ հոն անշարժ, հանգիստով մը ծամբարքս:

Լոկ մեծ, հառան ցորեններն, ծովու մը պէս սակեհեր,  
Ալ շուգելով բնանալ՝ կը քաւալին հոն կենուն -  
Նուիրական այն հողին խաղաղասէ՛ր սրդիներ՝  
Անտե՛ք բամբն աներկի՛ւղ՝ ըմպանակը արեւուն:

Հառաչի մը պէս իրենց հողիներէն հրախառ  
Իրենց միջեւ փափացող ծոցէն ծամըք հասկերուն՝  
Մերք ծածանում մը ծրնի դանդաղածո՞ւփ, մեծափա՞ռ,  
Ու կը մեռնի փոշելի հարիզանին մէջ հեռո՞ւն:

Մօտը, պտակած խոտին մէջ, ներմակ բանի մը եզներ,  
Լորձու՛նք քափեն իրենց հոտա ակառներէն շամբարար -  
Եւ կեանքին նուազուն, աչքերով սեւ, անվիհեր,  
Երազներու ծիրերուն. սր երբե՛ք չեն վերջամուր:

Թէ ցորեկին անցնիս դուն երազա՞ռ այդ դաշտերէ՛  
Սիրտդ լեցուն հրնուամբով կամ դառնե՛րք համբ մը անլուր -  
Փախի՛ր, բնութիւնն է պարտալ, եւ արեւը կը սպառէ:  
Ոչ ոք հաս է կենդանի, ոչ ոք զըւարք կամ տրիտուր:

Բայց խնդալէն կամ լալէն՝ երբ յուսալսաք վերջապէս ,  
Մոռացումին ծարաւած՝ ազմկալի աշխարհին ,  
Ձի գիտնայոյ ա՛լ սիրել կամ անիծել , քէ կ'ուզես  
Ընդել զայելէն ինչսուրեան մը գերագոյն , արամագին ,

Եկո՛ւր . Բեզի կը խօսի արեւն շեղուոյ մեծափա՛ռ ,  
Ընկղմէ գուն անվախեան խո՛րն անողոք իր բոցին ,  
Եւ յեմագոյն արօտներն գերողարձիր յամբարաբար ,  
Սիրտոյ բարխած հօրն անգամ՝ ոչինչի՛ն մէջ երկնայինս :

*ԼԸՔԹՆԻ ՏԸ ԼԻԸ*

## ԱՄՁՌՈՒՄՆ ԺԱՄԵՐ

Ծաղկի բերքեր կ'ամօրեւեն . . . :  
կը ծըռի քս'ցը հովէն -  
նրկու աչերս քե'զ ունին ,  
Աչերս լալս'ս պէտք ունին :

Վիշտէ շինուած ս'վ կաւ իին ,  
Յաւերն քեզ հետ ի'նչ ունին  
Որ հագից կը վրդովեն -  
Ծաղկի բերքեր կ'ամօրեւեն . . . :

Կ'իյնան վարդերն տրամապէս -  
նա չեմ խօսիր , կ'ունկնդրես  
Մագերուդ սակ քայտցա՛ծ :

Սէրը ծամը է , սիրտս յոգնա՛ծ . . . :  
Ի'նչ է աչս քեւն , Պաշտելի՛ ,  
Որ մեր վրայ լս'ւս կը ստի :

*ԱԼՊԷՌՆ ԱՄՄԷՆ*

## ՃԵՐՄԱԿ ԳԻՇԵՐ

Ամաններուն մէջ այս գիշեր սրտմովին  
Պիտի դողան ծաղիկներ՝ քա՛ց տակաւին :  
Սենեկին մէջ ո՛չ մէկ լամբար ուր տժգո՛յն  
Պիտի սուգիս երազանքի մը հանգոյն :

Ու շնչելու համար մեր խիկն շիտկին՝  
Կաշնակին վրայ ուր արցունքներ պիտ՛ յազուխին՝  
Ջեւեհրոյ կեա՛նք պիտ՛ տան վշտի երգերուն ,  
Եւ կիացա՛ծ պիտի լրտնի՜ ես սարսուռն :

Այսպէս պիտի սիրենք անխօս , խիստ , անճճ :  
Միայն համբոյր մեղրամզներու վրայ քնհուշ՝  
Չուրին նման պիտի յարչի սափորէն ,

Ո՛վ Բոյր , եւ մեր երկիմէին մէջ սրբաքեան ,  
Լուս սէրերու Յանկուրիւնը կուսական՝  
Աստղի մը պէս պիտի ելլէ յամբօրէն :

*Ա.Պ.Թ. ՍԱՄԷՆ*

## ԻՐԱԺՆՏՈՒԹԻՒՆ

Այս իրիկուն բառ մը չի կայ տրամազին  
Որ պարփակէ լսել ազույ իմ հոգին -  
Հըպոս մը բոց վեր բարձրամայ հոգեբով՝  
Եմ երազիս համար մենիկ երգելով :

Ո՛վ թխրեղեայ բաժակ , շեղս՛ւն յաշէրով ,  
Նաւագ , բո՛ւ չարդ վայն կաւ տայ կեանք , կորով ,  
Ու կը լուծուի բո՛ւ խորհուրդից մէջ հոգիս՝  
Ենչպէս շուրթը կը միամայ շրթունքի :

Ոսկի՛ հեծե՛ծ - : Օ՛հ , կախարդանք մոզական  
Հո՛ղ մը քե՛ս վազեց մարմնին վրայ քեքե  
Ձեռ էր ելալն մեզ երեչասկի փամիսրե :  
:

Գաշնակաբի՛ւն , դա՛ նա մեր կոյսն օգնական ,  
Որ սրբօրդ վրայ , օտրմէլէ օղոս ուէս ,  
Մեր սիրան տնկուս , մեր խե՛ղն սիրար կ'օրօրես :

*Ա.Պ.Է.Ս. Ս.Ս.Է.Ն.*

\*\*\*

Գեթախոս մեզ մքն եմ մեռելաերժայ :  
Որ իմ իսկ զիւրիչ բողոքակիս մէջ  
Անխտեմօրէն բանտուած եմ եիմա :

Կապուած իր սաւին , ես ամբըթիքս՞ր  
Կը գիտեմ յաւէտ իր աչքերն անշէշ :  
Ու ժամերն աշտպէս կ'անցնի՞ն անդազար :

Ու ժամե՞ր , օրե՞ր , շաբաթնե՞ր բոլոր  
Կ'անցնին երազի մը պէս Բաղրսոյսը :  
Հազի՞ւ գիտեմ ի՞նչ որ լեզուս կ'ըսէ :  
Չեմ գիտեր ինչ որ ինձ ալ ինձ կ'ըսէ :

Ինչց երբեմքն ինձ ա՞շխպէս կու գոյ որ  
Թերնիս կը հըպին շրթունքներն անոյ ,  
Այն առեմ է որ հոգիս կը լսէ  
Իր խորհերուն մէջ՝ հարնատան՞ք բացէ՞լ :

1908

ՀԱՆՐԻ ՀԱՅՆԷ



Ի՞նչեւ անձնեան արագ անցար առ չեւեւ ,  
Բայց անգամ մը ետիդ դարձար անհանգարտ .  
Հարցո՞ւմ մը կար բաց շրթներուդ մէջ կարծեալ ,  
Աչքիդ մէջ բա՞ց մը երգարտ :

Ուրեմն ինչո՞ւ գեղ բռնել չուզեցի  
Քու փափաստիկ ձիւնապախով լարերէն :  
Ու չի կրցայ քայլիդ հետէր կանացի  
Գտնել անգամ մը նորէն :

Վայրենութիւնդ անյայտացաւ սլոնեա՞ն վաղ ,  
Ուրիշներուն պէս երբո՞ւ ես , եղբեմեա՞յ ,  
Իննտանիլի կիսգով բարի՞ . ու աւա՞ղ ,  
Գոմ կը սիրես գիտ հիմա . . . :

**ՀԱՆՐԻ ՀԱՅՆԷ**

## ԱՐԱՐ ԶԱՒՈՐ ԾՈՒԹՎՈՒՆ

Ի լակզրանէ Աստուած ստեղծեց  
Արեւն ու աստղերը փառքիկ ու մեծ :  
Ասոր վրայ դեռ շինեց եզն ու կոյ  
Անշուշտ հակասին սաւ-սաւ Բրախմբով :

Յետոյ զազաններ վայրի , խերնչեղ ,  
Ասիւծներ իրենց նիրսնով ահեղ ,  
Ասոնց պատկերին վրայ ահաւոր ,  
Մտեզծեց յետոյ կատուներ ազաւոր :

Ու անապատը լեցնելու համար  
Վերջէն ստեղծեց մարդերը անհամար ,  
Մարդուն պատկերին վրայ պատուական ,  
Կապիկներ շինեց հեռաբերական . . . :

1989

**ՀԱՆՐԻ ՀԱՅՆԷ**



Արեգաները ի գո՛ւր կը աճնին ,  
Եւ չեմ հաստար իրենց կրկինէին -  
Բայց Բու աշերուդ կը հաստա՛մ գտնէ ,  
Կրկինէրս հո՛ն է :

Արեգաները ի գո՛ւր կը յօտին ,  
Եւ չեմ հաստար Տէր-Աստուծոյ սին ,  
Հաստա՛մքս միա՛ջն սիրտիդ է կրպուած ,  
Ա՛յ չունիմ Աստուած :

Ո՛յ հաստա՛մ չունիմ եւ ո՛չ Դժոխէին ,  
Ո՛չ չար Ոգին միայ մոլեգին -  
Ի՛նչոյն աշերուդ կը հաստա՛մ դաժա՛մ ,  
Սրտի՛դ գրա՛ժա՛մ . . . :

*ՀԱՆՐԻ ՀԱՅՆԷ*

## ԱՆԹՆԱՓՈՆՑՆԵՒՆԵ

Իրմէ չի կրցա՞ր դուն բառ մը ամեն  
Քու այն վիճակիդ համար սկսակէզ-  
Ձի տեսա՞ր իր մոյք աչքիմ մէջ անել՝  
Եւ սիրույդ փոխան այն կը սիրէ՞ր Քեզ :

Սրբեք չի կրցա՞ր աչերէն խոնար՝  
Թափանցել ինչոյն իւր քիմ մէջ անշէջ ,  
Եւ սակայն նիշդ որ է՞շ մը չես բնառ ,  
Ազնի՞ւ բարեկամ , այն գործերուն մէջ . . . :

1909

ՀԱՆՐԻ ՀԱՅՆԷ

«Ին իննիսէի սր քոյլ տուլի՛ր ինձ , Տիկի՛ն ,  
«Ի՛նձ , Մոսսոյի ախտաւարտի գաւակին ,  
«Հանգչեցնել բանաստեղծի ախրագին  
«Իմ գլուխսու կարտալի ձի՛ւն ձեր կուրծքին ...»

— «Ինչպէ՛ս , Պարո՛ն , այսպէս բաներ համարձակ ,

«Մարդերու մէջ առաջարկել ինձ կրցա՛լ - ...»

*ՀԱՆՐԻ ՀԱՅՆԷ՛*



Անգրուտին վրայ համայն  
Գիշերն իջեր է լուելայն :  
Կը ծաքի լռյան ամպին մէջէն :  
Ալիքները կը մրմնջեն

«Այս մարդը խենք մը չէ՞ իրաւ ,  
«Կամ սիրահար մը մտազրաւ .  
«Ան տխուր է , գուարք այնքա՞ն ,  
«Այնքա՞ն գուար , տխու՞ր սակայն . . . »

Իսոյ շէն լուսնակը հեղնօրէն  
Ունիտ ձայնով կ'ըսէ վերէն -  
«Թէ՛ սիրահար , թէ՛ խենք , տխու՞ծ ,  
«Ամէն մեզ իս վրայ՝ բանաստե՞ղծ . . . »

*ՀԱՆՐԻ ՀԱՅՆԷ*

## ՊԱՏԱՍԽԱՆ ԱՌՎԵՐԻ ՁԱՅՆԵԱԿԻՆ

Ինչո՞ւ այսպէս կը մրմնջես ցաղտնապէս  
Ի՛նչ հոգիիդ մէջ ծընած ուրմ անմտաց  
Անդարձան այստ մ'է, թէ լրսել պէտք է Քեզ  
Ու թէ նէ էս ուրեղ ոչինչ չէ գիտցած :

Բնա՞ւ չէիր կրնար անցնիլ դուն անտես  
Իւ պէտք չէիր Քեզ նրկասել մեծահեաց :  
Միրելագոյն հոգիները մերք այսպէս  
Զկրնալով հայցել՝ ոչինչ չեն գրտած :

Աստուած մեզի՛ պարգևեց սիրտ մ'զգայուն .  
Ու շատ բազրը է լսել է՛ն պարզ կնկայ բով՝  
Իր բայերէն ծընող մրմունջը սիրոյն :

Նե՛ որ կ'ուզէ մրնայ Պարտէին իր հրլու ,  
Յուզուեցու , երբ կարդաց Քերթումն լի ի'րմով ,  
Լուս հասկցու , բայց . . . կը բաշուէր ըսելու . . . :

*ԱՆՏՈՆԷՆ ԲՐԻՒՆ*

## Քեթիկ

Օ՛հ, ինչո՞ւ քսի՝ «Այ թերթո՞ղ չեմ կտ» :  
Ի՞նչ պտոն հայհայանք : երբ վիճի մը պէս  
Սիրտիս վրայ կը զգամ գլուխդ սկեզէս ,  
Երբ երջանկաբեան տա՛ղըդ ինձ կ'երգես ,  
Օ՛հ, ես թերթո՞ղ եմ՝ քննարի մը պէս  
Հրնուանքէդ մտտիս տակ կը նըւագես ,  
Շքքունքըդ կ'այրի համբոյր-կրակէս ,  
Ու կը գիծովնամ ձայնէդ հըրակէդ ...  
Քերթո՞ղ եմ, աղու՞ր , գայն կը սպարտիմ քեզ :

[ Նճանո՞ղ . ]

ԱՆՏՈՆԷՆ, ԲՐԻՒՆ

## ՋԳԱՅԱԿԱՆ ԽՕՍԱԿՑՈՒԹԻՒՆ

Հին սարսեղմն մէջ ստուած , ցուրտ , մեմարա՞ն ,  
Քիչ մ'ստաց անցան երկու կերպարան :

Այլերնին մեռա՞ծ , քո՞յլ է շրքունիքին ,  
Խօսիւրնին հագիւ երբեմն կը լսուին :

Հին սարսեղմն մէջ ստուած , ցուրտ , մեմարա՞ն ,  
Արքանցուն անցեալն երկու ուրուական :

— Հին օրերու մեր հիացումն կը յիշե՞ս :  
— Ինչո՞ւ ուրեմն գայն մտիկն մէջ կը ձգես :

— Իրարոյ սքովի՞ւ երբ իմ անունս լսկ հնչէ :  
Երազի մէջ տեսնե՞ս հագին իմ միշտ : — **Ձե՛ :**

— Երջանկուք եան ա՞ն աչն օրէն երևուպի՞  
Ուր քերամնին միացնէինք : — Կարե՞լի :

— Ի՞նչ մեծ էր երկինք , սրբա՞ն մեծ էր յոյս :  
— Յազրուած փախա՞ն՝ յոյսն երկինքին մէջ անյոյս :

Այսպէ՞ս գնացին վարսակներուն մէջ անբեր :  
Գիշերը միայն լրսեց իրենց աչո խօսիւր :

**ՓՕԼ ՎԵՐԼԷՆ**

## ԱԿԵՊՏԻ ԿՈՒԹԻՒՆ

Կը սիրե՛մ էեղ, ո՛վ անո՛ւշ բառ հաղցրածուց,  
Մշտնջեալ երգ : որով կ'օրքես իմ եագին,  
Ենչպէս կ'օրքեն սրդուն, որ լուս մընայ, մանց :  
Քանինքո՛ւ զայն, անխօրեո՛ւրդ, ըսիր, կին :

Գիտեմ բայց մեր սիրան է այնքան տարօրէն՝  
Որ սովորին կ'ուզեմ հաստալ այդ խօսքին,  
Ենչպէս մամուկ մ'որ երագին մէջ վերջնօրէն՝  
Փակէ աչերն, որ կրեշտակներ տեսնէ կրկին :

Փակեմ աչերս ես ալ սիրոյ տեսիլքին,  
Ոնտեղ, որու մէջ սուգի միշտ իմ կամէ,  
Խա կրագող օրգօս նրման հայիմ մաքին՝  
Ուր կը փքքի կտարայտ ծաղիկ մը — խարկամբ :

*ՀԱՆՐԻ ՊԵՐՅԱՍՆ*

## ԵՐ ԵՒ ԻՄԱՂԻԿՆԵՐ

Ազուար գիշեր մ'ուր կը զեզու հոգին՝  
Յարեններու մէջ՝ կասկածադիկին  
Համբա՛յր մը տուի, համբա՛յր շերմացին -  
Ո՛վ դուք որ կ'անցնիք, քաղցի՞ք դուք գայն:

Թախծոտ էր հոգիս, երկինքս արտում,  
Քայց ծաղիկներուն անո՛ւշ էր բուրում,  
Իմ սէ՛րս գրի ես վարդի խորհում -  
Ո՛վ դուք որ կ'անցնիք, պիտի քաղէ՞ք դայն:

Սրտաուշին քով ծարաւա՞ծ, բախճո՞ւտ -  
Որ իր անձկութեամբ զիս լաշեց իր մտ,  
Վէրքերս քողուցի ես միամազմտ -  
Ո՛վ դուք որ կ'անցնիք, ո՞ր, մի քաղէ՞ք գայն:

*Մ. ՏՐԻԻԲԵՐ*

URQUY



ԲԺԻՇԿԻՆ ԳԻՐԲԷՆ  
ՓՐՑՈՒԱԾ ԷԶԵՐ



## Ա Յ Լ Ա Ս Ե Ր ՈՒ Մ

Կա՞յ աւելի սիրտ բզկտոյ իրականութիւն մը, քան մերամոզ-  
ձոտ մանուկները...

Տղու մը պարզ ու վճիռ հողին ինչպէ՞ս կրնայ տխուր ըլլալ,  
քանի որ շատահատութիւնը խիստ բարդ հոգեբանութիւն մը կ'են-  
թաղի։

Բնական երևոյթ մը չէ այս, այլ տխտարանական ծնունդ մը,  
որէնքէն պարտ շեղում մը, բացառութիւն մը։ Աստատօմանինք ստ-  
կայն որ այս բացառութիւնները հեղհեռակ օրէնքի կարգ անցնելու  
վրայ են։

Նոր քաղաքակրթութեան մեծադոշն վէրքերէն մէկն է այս  
այլասերումը, վաղուան հիւանդութիւնը, հիւանդութիւններուն յո-  
սեկոյնը՝ որովհետև ո՛չ մէկ բժշկութիւն պիտի կրնայ վայն պար-  
ժանել։ Իր մանրէն երբեք պիտի չզտնուի։

Հին ցեղեր խարոյկներու վրայ կ'այրէին իրենց շունտաներն ու  
ջլուպարները՝ իրբև շար ողիներ։ Պղտառն իր խոկալ հանրապետու-  
թենէն կը վանէր մերամոզձոտները։ Ապարտացիներ իրենց տխուր  
ծնունդները գետը կը նետէին՝ ատոյզ ու գուարթ մանուկներ միայն  
ընտրելով ցեղին պահպանութիւն համար։ ահա այս կերպով այդ ամբ  
մը փոքրիկ ազգը պատմական գիշտպուններու մեծապաշտ ազգը ե-  
ղաւ։

Այստր այդ բարբարոս միջոցները ի սպաս հետաջում են քա-  
ղաքակրթութեան սահմանազրտներէն։ բայց այլասերումի վտանգը  
երթալով անկարելի համեմատութիւններ կը ստանայ։

Այս երկաթէ պարին համար երկաթէ օղեղներ են պէտք։

Մինչդեռ, սրբ օրին, հե ի հե, ճշմտամային ու զինեմոյ

գործունէութեան մը մտարակին սակ հարածուոյ մտրցկութիւնը ջրա-  
գործ ձեռնարկներ միայն կու ստայ :

Այլեկամ Եւրոպան շատնոց ի վեր կը ճնշեցնէ աշտարակներ :

Սրէ որ նոր սկզբունքներ կը կիրարկուին, ստորջնացածիկ խիստ  
միջնոցներ կը հետապնդուին - սխառածին մանուկներու համար լեռնա-  
յին գաղթափայտեր կը հաստատուին, ու անասաւային գոտարաններ,  
ու բացօթեայ մարտարաններ, ու աշակերտական ազարակներ :

Այս բոլոր ճիգերուն նպատակն է ալոյ աշխատեալ մանուկնե-  
րուն ուսմանը աւելի արեւ տալ, միտքն աւելի մարմինն աշխա-  
ղընէլ, զիրենք կողմացնել, շէքաբացնել, հետացնել մասնաբաժան սու-  
սորակցին : Սրովհետեւ վասնոց միայն անհատական չէ, այլևս ըն-  
կերական : Իրենց հիւանդոցին ու շարշրկուած ուղեկը գիտութեանէն  
միայն թոյն կը ձձէ ու թոյն կ'արտածարէ : Իրենց մտղձու հոգին կը  
զանապնէ նախ իրենց սեփական կեանքը, յետոյ իրեններուն կեանքը,  
ու շետայ — ամբողջ ցեղի մը կեանքը . . . :

Աշխարհիս բոլոր մարդաստղաններն ու բոլոր շարտարածները  
ձեռք ձեռքի սուսած՝ պիտի շկրնային այնքա՞ն երբաստարոյ, այնքա՞ն  
խոսամտայի, այնքա՞ն բնարուած Հոգիներ սպաննել քան Եօփէն-  
հասէր մը, Նիցչէ մը, Պայքըն մը . . . :

Աշխատեալ մանուկներու օրարացներուն մէջ պէտք է փնտակ  
անձնաստղանութեան շարտղիչները, յստեակութեան ստարտիչները,  
ստղականութեան մտրտղիչները :

Անոնք կը ջրասեն գործունէութեան սակն տենշ, երջանկա-  
թեան սակն յոյս, սրբութեան սակն հաստար :

Անոնք չեն յատարջիտեր այլ կ'ոստանուն, չեն երտղեր այլ կը  
զատանցեն, չեն օրհներ այլ կը նոգիեն, չեն սիրեր այլ կը ստփան :

Իրենց երգը հայհայանքի մը պէս ամբարտասան է, իրենց մտղ-  
ար հեղնութեան մը պէս վերաստիշ :

Օրինա՞կ կ'աղէր : Բայց սակն աղեկը աւելի Հո՞յ մասնե-  
րականութիւնը կը վխտայ այս բացասական համեղարկերով :

Պիտեմ որ հին մշակոյթ սնեցոյ ցեղերու համար աշխատեալ մը  
տիեղերական օրէնք մըն է : Պիտեմ որ մեզ նմանոց հին ու անու-  
րանջ ցեղ մը՝ ինչպէս են Հրեաները՝ նոր աղեկըն քաստարտակ ա-  
ւելի խննթ կը ձնցնէ : Ասկայն ալոյ ստի մը Հրեայ ցեղը աւելի բաց-  
մաթիւ հանձարներ տուաւ աշխարհին՝ քան ամբողջ եւրոպական աղ-  
ղերը՝ ձեռք ձեռքի սուսած . . . :

Մենք ալ իրենց պէս ինչա՞ն շկարեկայինք սայ միակ Հայ հան-  
հար մը որուն գոյնութիւնով սա խրտիտ Եւրոպան հարտանար, Եւ

Համայն մարդկութիւնը բանով մը գտնէ պարտական ու երախտագէտ ըլլալը մեզի :

Կէս-հանձնարներ շահու: Բայց երբ փոքրիկ ցեղի մը մտասորական բանակը տագանդատը փոքրիկ յիփոսկներով միայն կը լեծայ՝ անհանդուրժելի, գայթակղեցուցիչ, դատապարտուած ցեղ մը կ'ըլլայ այն :

Զգո՞ւ՞նք, զգո՞ւ՞նք :

Եթէ Եւրոպան է որ կը հնչեցնէ աշխատեալի աշտանդը, մի՛ մտնաք որ այդ սարսափելի արտը ամէնէն տաճ մե՛ր ցեղին կը սպառնայ՝ իրրեւ հին ցեղի մը :

Ու մենք՝ փոխանակ արժատախիլ ընելու, պիտա՛րէն կ'ընա՛րենք է՛ն տխրագոյն ծիւղերը ու դերե՛նք միայն կը մշակենք :

Այն բոլոր ասոյց, պայքարոց, դատարթ ու աշխարաց երիտասարդութիւնը որ կը լեցնէ մեր փարձարանները, կ'անենք որ տաճ զործի տարու համար... Իսկ այն քանի մը ճշմոք, տեղոյն ու արտը տղաքները, այն պատանի ճերմակները որ արեւէն ու պայքարէն խոստովելով՝ դարձնել մեթ անկիւններուն մէջ թուզթ կը մրտեն, անոնք դարձնել դարձ, երկիրէ երկիր, համալսարանէ համալսարան կը գրկենք :

Պեզճե՛րբ... Անո՛նք կը լեցնեն պանդախա սասանոյի գերեզմանները, անոնք կը լեցնեն հարուստի նախասենեակները ու փաճտականի գրասենեակները. հիւանդանոցի խշակակները անո՛նք կը լեցնեն... :

Ու կը պատահի մեզ ա՛յն ինչ որ ո՛չ մէկ քաղաքակիրթ ուղի չէ պատահած : Մեր գիւղացի ու շուկայի դատակարգը աւելի՛ մտացի է քան ա՛յն որ մտաւորակամ կը կոչուի. ընթերցողը աւելի ուղիւ՛միտ է քան գրողը. տաճնորդուողը աւելի հեռատես է քան տաճնորդողը. արիչ խօսքով՝ մարմինը աւելի խելացի է քան ուղեղը... :

Զարմանալի չէ արեմն որ ընթերցողները մեր մէջ հեղուկակէ կը քիչնան : Այսօր արդէն աւելի գրող կայ, քան կարգացող :

Բնախոսական արե՛նք մէ՛ն որ մարմինը իր մէջէն քիչ-քիչ կը չէղորացնէ, կ'անջատէ, կը փտարէ աշխատեալ մասերը :

Նայն արե՛նք միայն կարելի է բացատրել թէ ինչո՞ւ մեր մտասորականութեան ու մեր հասարակութեան միջև գտնուող կապը քիչ-քիչ կը բարակնայ : Յեղը կը մնայ տառելի քան երբեք ասո՞ղջը, ու իր մէջէն կը չէղորացնէ, կ'անջատէ, կը փտարէ օտարացած ու աշխատեալ սարքերը : Գլուխը մարմինը կապող նիհար պարանոցը երթալով կը բարակնայ : Ու հետո՛ւ չէ գոցել այն որը երբք միղը

փրթեղով՝ մեր մասսերակամութիւնը անմարմին գլուխ մը պիտի լը-  
լայ միայն, եւ մեր ցեղը՝ անգլուխ մարմին մը... :

Ազ՞գ տեսներ արդէն թէ ի՞նչպէս շատ մը դրազէտներ լիբր  
քաջութիւնը ունին յայտարարելու թէ իրենք ժողովուրդին համար չէ՛-  
որ կը գրեն :

Ո՛չ, հօտին ու հովիւներուն միջեւ անհասկացողութիւնը էր-  
բեք այսքան մեծ չէ՞ր եղած :

Գաւնուկի պէս անպէն ցեղ մը ամէ՛ն օր, ամէ՛ն օր կը յօշոտօտի :  
Իսկ մեր գամբռները խելօքներ, փիլիսոփայացիներ, քաղաքակրթուէր  
են, տիեզերական եղբայրակցութեան մը խօսքերը կ'ընեն մեզի, ու  
կ'երայցեն այն հեռաւոր օրումն՝ ուր գայլ ու դամուսկ մէկտեղ կ'ա-  
րածուին... :

Մանուկի պէս սպէս ցեղ մը ուսման կաթին է կարօտ, այն  
լարի ու անտրտա ու սպիտակ կաթին օր հիւանդներն իսկ կարենային  
մարտել : Իսկ մեր համալուարանականները, օր մեր մտաւոր սմտաւ  
մայրերը պիտի բլլային, դեռ կերածնին չմարսած կու գան մեր  
ասջեւ փոխելու... :

Սրբուկի պէս անտէր ցեղ մը հօսփիտ, ու լուսեղ ու սիրտբախ  
բարբառի մըն է ծարու : Իսկ մեր դրազէտները հանելուկային, ա-  
սեղծաւածային, խաւարակառ թանկը կ'ընեն իրեն, ու մեր քեր-  
թողները՝ գրիչնին հայ արեան մէջ թաթիւելէ վերջ՝ շինարէն տաղեր  
կը գրեն որպէսզի մա՛րդ շահանայ... :

Թռչունի պէս վիրասօր ցեղ մը, փոքրիկ վիրակապի մըն է  
կարօտ՝ իր թեւերը նորէ՛ն բանալով միջոցին մէջ արծիւի պէս սա-  
ւաննելու համար : Իսկ մեր ընկերարանները թո՛յն կը փշեն բոյնե-  
րէն ներս, ու մեզ կը խօսին այն՞ տարտաւ ապրպաներուն վրայ՝ ուր  
տղզ ու հայրենիք ու բնասնիք կը յաւժուին համաշխարհային միջադ-  
դայնութեան մը մէջ... :

Այսպէ՛ս էր նաեւ Հին Յայնէրուն մէջ, երբոր հիւանդ մը փըր-  
կելու ամէն յոյս կը կորսուէր՝ բժիշկը կը հետանար իր անարէն, ու  
փիլիսոփայ մը կը նստէր հոգեվարժին մօտ, մահամերձը մխիթարե-  
լու համար այն յոյսով թէ օր մը ամէ՛ն կեանք ու ամէ՛ն անհասակա-  
նութիւն պիտի հալին տիեզերական գոյացութեան մը մէջ... :

Ո՛չ, մենք դեռ այդ օրին չհասանք, մենք դեռ ապրիլ կ'ուզե՛նք,  
մեզ հողիի ու մարմնի բժիշկներ միայն պէտք են :

Հեռո՛ւ մենէ՛ ախտապի՛ն մտաւորականներ : Դուք ցեղին ու-  
զեցն էք՝ բայց երբ այդ ուզեցը ուրիշ կերպ չի կրնար խորհիլ քան

1161 ' րոտի

: : : Եզր սղջամցի ' Է, ս ' ք ' սմպոտլի  
 ( մբ մ լուկիսի մազ ' Կ թաշե մբ մ լուկիսի մազ վեզի  
 ' Քուրեկեակաշ ' Կսկեկեակաշ Կ զիտալաբոս  
 : Կցմնաթիւզ Քազմի գոթ ' զդք ' յիդա ' զդք  
 առ ' Կ զդք մեղաթի ' վեզք բղամի ' ել լաո ' ել լաո զեակաթ  
 : մնգընդամբ աշեղս ա, Կ ' գոմպոտլա ա, Կ ' զվեակաթ ա, Կ  
 մդք Քազմեղաթ մի մոխի զվիդե մս Կ զե, ա լա զիճք Աճիզապառե  
 մառաթի եկաթ : աշեաշա զգ իմամ առ՝ մնգընդամբ մաթ  
 : : : Եսմ

-տիզս Կսկեակաշ մբ վեթաթե առառաշ Կ եկամ ' յիզեռառամաթա  
 ' ադե Քազմեղաթ մի աշե զվառ զաիտառաթի Քազք ա ' զառառ զհեմ  
 եդք մնգընդամբ զառաիճի մս մառառառ Կ զե, յ եկաթ ' Կսկեթիճի  
 սդե ' Կաթի մի Կամի զամգմաճ սդե մառ յազքառաշ մդք ' սիդ ' Կ  
 զմք եդե եսառաթա ա կառառադի Կ իտառաթմամա մեդե մդք ' սիդ

: : : մդի վ յիմառ մտեաշ Կսկե  
 մդիկառե մի Կամի առադմեդա զառադի աշե Կսկեթիճի ' Կսկեթիճի  
 -աթ կառաթաթի ' սշաթ յթ աշի : Քազմեղաթ մի քճե եդք Քազք ա  
 քճե զամգիաշ Կսկեթի մնգընդամբ զաիտամ ' սշաթ յթ աշի

: զվեթառաթ երառառաթ Կ զվեթառառառառ զաիտամթիլ զե, յմբ  
 Կամի վաթի մբառամ՝ զվեթաթ եկա Կ զառամթաթ մեդեա մեդ  
 եկամ ' Կամի Կազմառառառ առ՝ ա եդքա առ՝ մդիթմաթ Կառաթի

: մոխի մբ  
 վեդե զգ Քազմի : զճիզառաիտառաթ մի զեկա ' վառաշ մի զճիթի մի մի  
 զիառ : զգ թաշե մդառաիտառաթ եմառաթի մբ ա ճեառա վեզի

' Կ թաշե մբ զվեթառաթ  
 -մե զառաթ ա եդքա ' Կսկեթիճի առաթ ա միթմաթ վեզի

= Քազք  
 -մե մե վաթի մդաթիաշ մազ ' մգամի մազ ' մգթաթ մազ Քազք  
 : մեդեա եկա Քազմառ  
 ա Քազքմի վաթի Քազք ' մգթաթաիտառադի մդք Կսկեթիճի առաթառաթ

## Մ Ի Շ Ն Ա Ր . . .

— Բժիշկ, — բուս, — դուստի շունենալու համար նոր մը, նա-  
րակի մը շունի՞ս . . . :

Այն անիսն ընտանիքն ու մտերիմ կերպով բուս աչք ահազին,  
գրեթէ սննդործային հարցումը, որ զարմացած էրենք նայեցայ-  
լու՛ս սնան ու ինքիրմէն գոհ մարդու էրես մը, կարմիր ու տափակ,  
որ կարծես առատ նաչէ մը մերջ «Փա՛ռ՛ք Տեսան» կ'ըսէր :

Փա՛ռ՛ք Տեսան՝ Ո՞րքիչ արթնցաւ մէջս այս միտքը, շեմ գի-  
տեր, յետոյ միայն հասկցայ որ Տիրոջ փառք սայլու այնքան այ գո-  
րաւոր սրտանաններ շունէր :

Իր նորինական հաղուտ-կապուտը, իր բարի՛ անասունի ա-  
շերք, իր բոյն վիզը որ սծիքը չէր սեղմեր, իր ծանրկեկ ոսկի շըդ-  
թան, հաստ փայտի մաշած դասադանը՝ սրուն կը կռթնէր, ու վեր-  
ջապէս իր ձեռքի սեւ համբիչը, ինծի հասկցուցին, թէ այս մարդը  
համոզելու համար՝ իմ փոստերս Գրտութենէն աւելի կրօնքին մէջ  
պէտք է փնտաչի, «Անկեղ՛է՛ք ու Բազմացարու Էջին շուրջ :

Իսոյց խորաթափանց ու խորամանկ, ան իսկոյն պզպ պր իմ  
Աստուածաշնչական հմտութիւնս շա՛տ ստրտամ, ու կրանական փոս-  
տերս այ շա՛տ սկար էին, ու ինծի ցոյց տայու համար որ փոստե-  
րուն զարտարապոյնը ի՛ր կողմն էր, իր գրպանին մէջ կամա՛ց մը  
ձեռքով քանի մը արծաթներ հնչեցայ :

Այն տակն ա՛լ չի համբերեցի :

— Ի՛նչ, — բուի, — Թոյ անդին աղքատին դասկները տասն-  
եակներով ծնին, չոր հացով մը մեծնան փողոցներու մէջ, շան ձա-  
պերու պէս, սասանց բժիշկի ու կրթութեան, էրբ փոքր՝ գերեզման-  
ները կը լեցնեն, էրբ մեծ՝ ձեռ գործարաններն ու բուսկները, ու  
դո՛ւք՝ որ ամէն գիւրութիւն ունիք սուղջ, զարգացած, օգտակար

անհասանելի հասցեներու՝ եկեր էք դուստի չունենալու համար ճար ու ճարասի խնդրելու: դ՛ուք որ ձեր ուժին ու ձեր սարիքին յիռաթեանք մէջն էք, կայասու, ասո՞ղջ:--:

— Ասո՞ղջ, ասո՞ղջ, բնոյժիջեց՝ գլուխը հաստասահաստա շարժելով:

Ինչոյ եւ թող շատի որ շարունակէր. դիւ համոզելու երկրորդ փորձ մը ըլլար թերեւս այն. ու մատենագարանս ցոյց տալով իրեն.

— Կը տեսնէ՞ք, — բախ, — այս բոլոր գիրքերը, անոնք իմ վարպետներս ու իմ հայրերս են. բոլորն ալ ինձի կը նային, եւ իրատունք չունին՝ կեանքէն կանխապէս գրկելու այն գուսակները, որոնք թերեւս օգտակար ու երջանիկ պիտի ըլլան կեանքին մէջ:--:

Այն ստեղծ, ծառնոր-ծառնոր կշռելով իր բռտերը՝

— Բժի՛շկ, բժի՛շկ, — բռտ, — դուն գեւ երիտասարդ ես. ասանոց գիտնալու մի՞ գտտեր, գիտութեան պէս չոր մի՞ ըլլար. այդ մատենագարանին գիրքերը բոլորն ալ կանախին՝ դարձուցեր են կեանքին. մինչդեռ կեանքը... է՛ն երջանիկ կարծուած կեանքը...:

Չի կրցու շարունակել. օգին մէջ ըսէ շարժում մը բրտ. ձեռքով, ու գլուխը վար հակեց. Գերասանութի՛ւն էր բրտը...:

Կը գիտէի այդ հակած գլուխը, որ մ'չ հանձարի ու մ'չ շարիքի ուսեցրններն ունէր. կլոր, պարկեշտ, քրիստոնեայ գլուխ մը: Յետոյ մազերը գիտեցի, քառասունէն-քառասունը հինգուոց սոց-սոցակոյ մտկեր՝ որոնք իր սարիքին ու գտտութեան թեան համեմատ կա՛րձ պէտք էր կարուած ըլլային. ինչո՞ւ երկայն էին անոնք. տեղ-տեղ երեւցող բացութիւնները ծածկելու համար: Այդ համեմատ ու զարգանի հողատաթիւնը ու շարքութիւնս գրուեց. անիկա զարգաթիւն լուսեղէն թուր չէր, ոչ ալ ճակատին պատկանելի բացութիւնը, որոնց ստաջիներ փորձատաթեան, եւ երկրորդը՝ խեղցութեան նշան կը համարուին, ու երկուքն ալ քեզ թէ շատ հոգարա են իրենցմէ, նսկատա բաց է-ի հոգարտութիւնով մը: Ա՛չ, ասիկա պա՛շտօնոյ հողատաթիւն մըն էր. հողի՞ւ տեսնելի, տեղ-տեղ միայն անտառին մէջ գտնուող բացատաններուն պէս՝ որոնք հետուէն չեն երևար ու չիտցողները միայն կը գտնան: Յետոյ, մտքի սաստմտով մը, խորհեցայ որ ձեռքի հաստ գուսպանը զարդի համար չէր, այլ իր քաշումքը երաշխատրելու համար...: Աւ խելո՞յն կուսկածը ծաղկատ մաքիս մէջ, յանկարծակա՛ն, սարսափելի՛, շքուպա՛ղ, կուսկածը, ի՞նչ...: այդ բարի քրիստոնեայի գլխուն մէջ կը կրճէ՞ր միթէ՞ որդը, աշխարհիս ամենէն գրուելի որդը...:

Կարելի է ասկայն այդքան փոքր բաներէ աշխարհ մեծ կատ-

կաններ ունենայ. Մ'ի դուք, որ աշուղնս կը խորհիք, չէք դիտեր թէ  
Հիւանդութիւն մը կայ որ բոլոր օրտերը իր մէջ կը սրտունակի ու  
կը գերազանջի դանտը. ճաղատութիւն թէ բարտութիւն, յիմա  
բութիւն թէ անգամալուծութիւն, կոկորդիլ թէ փորի ցաւ, բոլորն  
ար. ու գեո այնպիսի՝ ցաւեր, որոնք չեն բուսիր ու չեն խոտա-  
մանուիր: Ան ալ չՀիւանդութիւնը մեր մէջն է, ամէնուրեք, ամէնա-  
դար, ամտեսանելի: Իր անունին չարջ մարդկութիւնը գաւաղի շու-  
թիւն մը սարքած է - շարիքին լուսութիւնը: Հարուստ չըջողկեսաներու  
տակ կը սրտաւ, ներկուած չըթներու վրայ կը մղաւ, մէկ հարմար  
կը փոխանցուի:-- Ի՞նչ պատճառ կար որ այս մարդը գերմ ըլլար  
այդ հարմէն:

— Ան՞ դժ մարդ, — բութ — քու կեանքիդ մէջ գողանիք մը կայ  
որ ինձմէ կը սրահու:

Սարսափած՝ դրանս նայեցաւ որ լուս մը զո՞ւց է:

— Գիտ՞ ինձի, գիտ՞ տարիքիս, բժի՛շկ, — ըսաւ ---, — բայց  
քանի որ մտադ վէրքի՛ն վրայ գրիք, լուս է որ սիրտս բանամ, անգամ  
մը դանկ կեանքս թանաւորող ցաւը դուրս թափեմ: Ա՛խ, եթէ մամա-  
նակին դիտցած ըլլայի, խոսած ըլլայի, թերեւ իմ ցաւին ալ գար-  
ման մը գտնէին: Բայց մեզի այս բաները չսորվեցուցին, բժի՛շկ  
Կարոյնները մեզի բառակուսի արժաններ սորվեցուցին. կեանքին սր-  
մտար՝ ամսթն է բոլին: Ան էս՝ քիչ-չատ գիրքի տէր մարդ, նոր  
կարգուած մարդ, էս ինչպէ՛ս բսկի որ ամսթալի ու սարսափելի բան  
մը կեանքիս արժուար կը կրճէր:-- Գտնինե՛ր դիտեմ որ աներկի՛ւց  
ու անպատի՛ւ կը մեղանշեն: Ես միշտ մտածկալ սպրեցայ, կնաջմէս  
զատ կին շճանչցայ:--

Կասկածո՞յ երեսը նայեցայ:

— --Բայի մէկէն... մէկ անգամ միայն...: Ան գլուխը ան-  
դամ մըն ալ դուսին կողմը գարձուց, ու ձայնը աւելի ցածցնելով ը-  
սաւ:

— Այն ասեն մեծք գեո նոր ամուսնուցեր ու մեղրուսունի հո-  
մար Վենետիկի գացեր էինք: Սր մը, Մեծ-Հրապարակին վրայ կե-  
ցիք՝ աղանինները կը դիտէի: Վրայէս հասկցան որ օտարական մըն  
եմ. մէկը եկաւ որ ինձի Սուրբ Մարկոսին թուականները պատմէ.  
միւսը եկաւ որ Տոմերու սրտար պատոցնէ, սերիչ մը եկաւ որ գիտ  
ապակեպարզերու գործարանները տանիլ կ'ուզէր: Վերջապէս չար-  
բարդ մը եկաւ որ սրտէ՛ս խոսեցաւ - շքեղի, — ըսաւ, — աշխարհիս ա-  
մէկէն գեղեցիկ բանը ցուցնեմ: Արդէն Վենետիկի համար այդ տեսակ  
խառք մը չսեր էի: Գուց՞ արեւը տրինոս կը տարցնէր, առջեւս ապա-

նինեք իրանք կը կծծէին. . . Ակշխարճ գալ աւ աշխարհին համը շա-  
սամ էրթա՛ւ՝ բոխ ինչո՛ւ Աստուծոյ շինամ հրաշալիքին մասնաւոր  
մեղք բլլայ. . . Մասկայ աւ բերնիս համը ասի. . . Երբ պանդակ  
զարծիս՝ տեսայ կինս — զես ասանեօթը ասարս — որ ժպտելով  
ինծի իր շրթներն երկնցոց, ինքզինքէս զգուեցայ: Հասկցա՛յ որ հո-  
գիս թանաւորսեր կը, ամիսներ վե՛րջ միայն զխցայ որ մարմինս  
ալ թանաւորսեր կը. . . Ե՛նչպէս կրնայի երեսակայել թէ, կապոյս  
աչերով եւ սեւ մապերով այդ վաքր ազջիկը, դժտիայի՞ն սերմնացա-  
նի մը պէս՝ մա՛հ կը ցաներ մէջս իր մերկ թեւերով. . . :

Աւ այդ պարկեշտ մարդը, որ ո՛չ ճսծերուն պտամս թիւնը զի-  
տէր Վենեաթիկէն համ ասնելու համար, ո՛չ Հասաշահաց-Վամարջին  
անցեայր, ո՛չ Սուրբ Մարկոսին արմէքը, այդ խանա քաղքին մէջ,  
միայն Վենեաթիկի վաճառուէին կը տեսեր. . . :

— Սոզամ-Գոմո՛ր, Սոզամ-Գոմո՛ր, կը հասաշէր միայն, եր-  
կինքին կրտէր թոյ տեղայ այդ մեղքի տուններուն վրայ:

Ապեցի իր ցուր մեղմել, ցոյց ասրով որ քանինե՛ր կը ստաա-  
պին իր տխան:

— Եթէ, — ըսի, — Սոզամն իմաստունին հետ քիչ մըն ալ Վոյ-  
թէր կարգացած բլլայիր, աշտերդ աւելի՛ բաց պիտի բլլային աշ-  
խարհային իրողութիւններուն վրայ: «Երբոր, — կ'ըսէ այդ ծերու-  
նին, — երեսուն հարարնոց բանակ մը հաստար թիւով բանակի մը  
զէմ կը հակառի, կրճանք վատահեցնել որ երկու կողմէն մերձաւո-  
րացէս քոսն հարար սիփիլիզ կայր:

— Ա՛խ, բժի՛շկ, այդ բտոր մի՛ ըտեր, այդ բտոր կը զգուեցնէ  
զիս. . . Վոյթէրէն հարարներո՞վ ասրի ասաջ Աստուածաշունչը՝  
աւելի՛ պատշաճ կերպով, արդիւրած պտուցին քով օձ մը նկարեր  
է. . . Այդ ոձը իմ բոյնս քանկեց, ո՛չ թէ միայն իմ արխանս, այլ  
դրաններուս արինն ալ թանաւորեց: Այդ խեղճերը՝ զես հողի՛ւ  
քանի մը ամսու՛ կը վրձէին իրենց մօր արգանդէն, կեանքի գարա-  
լումներով, արխնատ, զարհուրելի. . . Յետայ գաւակ մը եկու, ինն  
ամսու. . . մի, այդ գտակը, ի՛մ դրակը. . . Մարմինն ամբողջ փըշ-  
տիկ-փշտիկ, պարար-պարար, թարախ ու շարս. . . Միայն երկու որ  
տարեցաւ. . . բայց այդ երկու օրերը՝ երկու գարեր. . . Ո՛չ, բժի՛շկ,  
ես ալ գաւակ չեմ ազեր, եթէ նոյնիսկ ան սպրի, չէ՞ որ զես անի-  
մելով պիտի սպրի, Եհօփան երբ կ'ըսէր թէ «ես վրիժառու Աստ-  
ուածն եմ, ու միկնու երկնիարդ սկրտնիզ կը հարսաւեմ քեզ» չէ՞  
որ այս հիանդագրեան համար կ'ըսէր. . . :

Ան աչգ Հաստատունն, աչգ աստատածախախ մարդը, սորո՛ մը պէս, ողոր՛ մը պէս սկսաւ լալ... :

— Ի՞՞՞ կինն ինձի իր Հարստութիւնը բերաւ : Ան ինձ իր ժխտ-  
ժբատութիւնն ու իր մայրը բերաւ, վա՛՛յ Աստուած, ևս ի՞նչ ասի-  
իրեն : Ան կարծեց դրախար մանալ, ևս իր դպած անցր գժոխը բրի-  
Ան երախայ մը ուզեց, ևս է՛ն սարսափելի հրէշը նետեցի իր ձեռքե-  
րուն մէջ : Ան իր շրթներն ինձի մտակցուց, ևս իմ երախտ քայի. նա-  
յէ՛, բժի՛շկ, բերա՞ն է աշու... :

Իր բաց բերնէն դազջ գարշաճոտութիւն մը ելաւ. խորը, բեր-  
նին խորը, պատաստած, խոսուչուած, կերուած անզեր կային. անզ-  
անզ կարծիր, արխնատ, ճերմկուած, գեղնուած : արդնուած ք-  
տի կարծէր անխորճ աչք մը :

Ան աշու մարդը սր մարդերուն մէջ կը շրջէր, յարգուած, սր  
խունկ ու սաղմուս կը բուրէր, սր աչքերուն իրբեւ տխրար աշու, ազ-  
ջիկներուն իրբեւ տխրար ամուսին կը զայցուէր. աշու մարդը՝ իր  
մէ՛կ համբոյրոյ, հապար անգամ անկի թունասր քան Աստուայինը,  
ամբողջ սերունդներ վարակելու պաշտանը սնէր... : Ան բախար, ու-  
րուն համար կո՛յր է կըսեն — Հողարներո՛ւ մեղքը քանկու համար  
կարճեւ գիտմամբ ընտրած էր աշու խե՛ղճ քառութեան նտխարը, աշու  
պարկեշտ ու ազկու մարդը, սր նոյնիսկ կ'անգիտանար թէ իր մէկ  
լորձունքին մէջ ա՛յնքան վարակիչ սո՞՞՞ կայ... :

Ատքի երաւ- գլուխը երեքակալէն՝ բուննցքը դէպի երկինք վեր-  
ցուց, և կարճեւ թէ Աստուային երկու քարէ-տախտակները վերցը-  
նէր իր երկու ձեռքերուն մէջ, անոնց բովանդակ ճանբութեան տակ  
ընկճուած՝ ինքնիրեն՝

— Մի՛ շնար — քառ : —

Մի՛ շնար : Աչգ մէ՛կ բոտին մէջ պատուէր մը ու պատուհաս  
մը կար, դաս մը ու գասադրութիւն մը : Ետը կիրքերը, վարձո-  
թիւնները, վաշէլքները, գաղտնի համբոյրները կը գասէր ու կը  
գաստարարէր աչգ մէ՛կ բոտը : Մի՛ շնար... ամբողջ արբայութիւն  
մը ու գժո՛խը մը :

Ան երբ ան կը մեկնէր, ևս անգամ մըն ալ կը գիտէի իր հաստ  
վաշտէ գասագանը՝ սր իր անկախուն ու ինկուց քայուածքը կ'ապա-  
հովէր, իր մասնները՝ սր թեթեւ մը կը գոգային, իր թարթիչները  
սր վարսոցայրի պէս վար իննարու ձեւ մը սնէին, իր բիրերը՝ ասեղի  
ճակերուն պէս նկ, ու կը նտխատեսէի սր իր քայլերուն ետեւէն  
կ'երթար քապէսը, տասմին վերջին արարուածը, սր մարդուն վրա-  
յէն իր աստուածութիւնը կը վերցնէ՝ անոր ճննգազարձութիւնը

ջնջելով, որ դարձաբերի ցաւերով կը սանջէ, որ կ'անդամաւորուծէ ու  
կը սասորնացնէ, որ ժարդկային ամէն սրբութիւն գարշանքի մէջ կը  
լրացնէ, որ չի' մեռնիր, այլ սղճ-սղճ կը փաեցնէ . . . :

— Մի՛ շնոր . . . :

Լոյսն, 1913

## Կ Է Ս Խ Ե Ն Թ Ը

Գեղեցիկ աւառ մը անտնկեայ նամակ մը առի Պոլսէն, Ասլա-նի բնասնիք մը կը խնդրէր ինձմէ խսկոյն Մանթէ-Քարլո մեկնիլ՝ սրտիճեալու հոն իրենց սպան յանկարծակի խենթեցեր էր, ու իբրև փոստ՝ ներքեակ սա՛ տեսակ նամակ մը զրկեր էին՝ ազուն կազմէ իրենց գրուած :

«Սիրելի սիրեցեալ»

«Գրուք իւրեանիդ ստամալով ստամալուս պէս ստացայ ու պատասխանը գրելով գրելնիքէն կը գրեմ...» :

Աւ այս սճով Ան խոչոր երեսներ, Բայց ինչ որ դիւս պարունալու ինքնինն աւելի հետաքրքրեց՝ գիրերուն մեծն էր : Հոգար հինգ հարիւր տարիէ ի վեր Աստուկ-Մեարտային զիտար աշխարհն շարչարուած չէր : Այլանդակ հասակներով, զոգրուճո՛ւն, շարակո՛ւն գիծեր, սրանք կ'իլլէին, կ'իջնէին, ո՛րք երթանին շարունարով կը շարունէին, տեղ մը կը մտային, կամ ինքզինքնին գտնելու համար ծուռ ու մուռ շրջանակ մը կը գծէին եւ խոչոր բառ մը ծակի մը մէջ կը սեղմէին, այնպէս որ բառերը՝ խմատ մը տալու ճիգով ստիպուած էին կրկնուելու, տասնարատուելու, քովէ քով շարուելու, զյուս գլխի տալու՝ զինուորական զճով ստղանցքի մը պէս :

«Յարգանքներուս յարգանքներով յարգանքներս...» :

Աւ այս Ան էջերուն մէջ ստարակէտ մը, վերջակէտ մը անգամ չկար : Արտիճեալու աշխարհամարտիք բանը որ կէտն է՝ իր տեղին գտնուելու համար բառական սրտչաթիւն ու վճռակամութիւն պէտք է, բա՛ն մը որ չա՛տ խելքներուն անգամ կը պակսի : Աւ նամակին պարունալու թիւնը ա՛յնքան ալ սպառ չէր : Տարածմ ու անհամարձակ կերպով ա՛յն կը հասկցուէր որ ազուն իր գրածները կերեր, նոր օսկիներ

կ'ապկը՝ (այդ սովիններուն թիւը շկարդացուելիք բան մըն էր, թուաբանութիւններու մէջ շմամբ բայրավին նոր թուանշան մը...):

Ճամբորդ մը տակէ տակի խելացի ի՞նչ բան կրնոր պահանջել իր հարստա ծնողքէն, խոյց անոնք կ'ենթադրէին որ անպատճա՛ս սպան իր հարստութիւնը խաղարաններուն մէջ կորսնցնելով խելքին եկած էր:

Շողեկաօքին մէջ 18 մամեր քանի՛ր անգամ կարգացի այդ 16 էջերը՝ մտքիս մէջ լոյս մը ծնցնելու համար, ու բնո՛հակասակը, այդ բարբ սիրնիլի սիրեցեալները, շողեկաօքին ցնցածները, անբնեւորն ակամեղաց բայրավին թմբեցուցին ուղեկո՛ւ: Այդ նամակին սաշու-թիւնը անհանդատացուցիչ, դրեթէ վարակի՛չ բան մը ունէր իր մէջ: Ան կէս գիշերէ մը վերջ, բայրավին շուարած, իջույ Մանթէ-Քարլոյի կայարանը:

Անձանօթ քաղաքի մը մէջ ա՛ւր երթայ այդ մութին: Նեղ փողոցի մը մէջ, դրան մը վերեւ, աղտոտ լոյս մը կը պլլլար, մի՛ս-մի-նակ ու կասկածելի — (չեմ գիտեր ինչո՞ւ): Մտեցայ, պանդոկ մըն էր, ազ-պղպղկ գէր կին մը սենեակ մը ցուցուց — բայց դրան կզգանք շունեկայր անհանդատացուց գիւ...:

— Հոս վստատեալեան տուն մըն է, բոս կինը... Պարտը մի-նա՞կ է...:

— Այո՞, արտատեալեցի... անտակա կայարանը ձգած եմ...:

Փոքրիկ սենեակ մըն էր՝ թուղթէ ձողիկներով: Գողջ, թափանցող, անանուն բոյր մը կար օդին մէջ, իրական հոտ մը: Լաշն անկողինը հազի՛ւ ծածկուած էր, ճճթկած սուսան մը՝ խորհրդաւոր փսսերով: Մասն մտեցուցի, երկու կարմիր ազանք տեսայ, դեռ թոյց...:

— Մնաս բարո՞ւ վստատեալեան տուն...:

Ան նոր արշաւ մը սկսայ մութին մէջ, փողոցէ փողոց, մինչեւ որ յոյնած գլուխ մաքուր բարձի մը վրայ կարողացայ հանդէհնել: Աստուտան, սոփրական ժամիս արթնցայ: Դեռ սենեակը խուար էր — քնացայ ու նորէն արթնցայ, նորէն խուար — բայց այնպիսի խուար մը՝ ինչպէ՛ս ըլլալու էր ազնամուզը, գեռ Աստուած իր նշանաւոր «նիլցի լո՛յս»ը շարաստանած: Այս արքա՛ն երկար էին Մանթէ-Քարլոյի գիշերները: Նորէն ու նորէն քնանալ փորձեցի, մինչեւ որ պանդոկապետը, կեանքիս վրայ կասկածելով՝ եկաւ գուռս բանալու: Ա՛յն տանն միայն տեսայ որ այդ սենեակը պատուհան մը, ծա՛կ մը անգամ չունէր: Կատարեալ սուփ մը: Գիշերը շխեղուիլս ալ

Հրա՛շք մը պարգապէս : Ասկեղած քաղաքներու զնաշատութեան մէջ այս փաստն ալ մի՛ մտածաք :

Դուրսը կէտը էր : Շիտա՛կ խենթիս Հասցէին զայցի ու ասնր զիժաց հաշարան մը նստայ : Սորհրդար որ զուր քայուեցաւ , դըր-  
խուն վրայ կարմիր ֆէշով մարդ մը երեւցաւ , մտտեցայ ու բարե-  
ւեցի :

— Աստուծո՛ւ բարին , ինչպէ՛ս էք ,— ըսաւ այնպիսի անասը-  
րներ ձեւով մը , որ կարծես օրը տասն անգամ կը տեսնէր զիս :

Հետս հաշի նստաւ , հին բարեկամներու պէս , ապրիլն-անպրիլն  
խտեցանք : Ծիշոց է որ իր սուսեցած ակամօքները իրեն զէմքին ապուշ  
թանձրութիւն մը կու տային , բայց խենթ մը շէր այդ մարդը , Հա-  
ղա՛ր անգամ ո՛չ : Գազանիքին բանալին դանկէ կարծեցի՛ իր հետ կի-  
նորու մասին խտեկով , երեսը թթուեցայ - խողարաններուն տկնար-  
կութիւն ըրի , ասերը թօթուեց : Արդէն շուտրած , ասելի շխտեցայ .  
Հաղա եթէ սխալ մարդու սօխքէն բռնած ըլլայի՛ր . . . :

Ամուսնացած մարդ մըն էր . ինծի երկար-բարակ իր կնոջ վրայ  
բուսեցաւ՝ որ քիչ մը տկար ըլլալուն , այլ օրը ծիտսին շէ կրցած  
եղլիլ- իր մեծ տղուն համար ինձմէ զուրիցիբիական վարժարանի մը  
հասցէն ուղեց - սրտիկ սրտայ մըն ալ անէր , շատ սրտիկ , որ այս  
օրերս տկայ հանելուն՝ փոքր քիչ մը թույլ էր . . . :

Յետո՛յ միայն զիտցայ որ այս մարդը ո՛չ կին , ո՛չ զաւակ ու-  
նէր , այլ պարգապէս ստելալ փափաք մը - բայց բոլորովին բնական ,  
անշահանկնդիր , անվտառ սուտեր - արուեստը՝ արուեստիմ հումար :

— Մնողքիդ նամակ մը գրեր ես ,— ըսի անհամարձակ :

— Չե՛մ յիշեր ,— ըսաւ :

— Դրամներդ խողարաններու մէջ կերեր ես :

— Սխա՛լ է :

— Հաղա ո՞ր զայցին ոսկիներդ :

— Կորեկները պաղպաղակ մը կ'ուտէի . . . :

— Հարստութիւնդ միայն պաղպաղակի՞մ Հասցուցիր :

— Աստուծոնքն ալ կաթ մը կը խմէի ,— թոթովեց : աշտերը ը-  
ցան , մօրուքին մէջ արցունքներ գլտարեցան : Մեղքացայ իրեն , զզջացի :  
Մարդը իր գրամը կերեր էր , ես ի՞նչ կը խտանուէի . . . : Բայց ան  
այսպէս չէր խորհեր , կ'ուզէր իր բացովը զիս համարել իր անմե-  
ղութեանը վրայ , կ'ուզէր որ անպատճառ Հաստատ թէ ինք պար-  
կեշտ մարդ մըն էր - ո՛չ կինը , ո՛չ զինին , ո՛չ խաղը չէին հրապա-  
րած զայն (ու այս ճի՛շդ էր) . . . : Բայց մարդիկ շար կին , իր զե-  
լութիւնը կ'ուզէին , փողոցէն անցած ասին խորհրդարար կերպով

իրարու աչք կ'ընկին. նա ալ ճիշդ էր, բայց իր գլխուն վեպին համար էր): Շատեր գինքը սնանկացնելու, կախազան հանելու կը ջանային, աշխարհիս ամէն ծայրերէն անգիրջանալի ու անկարելի հաշիւներ կը գրկէին՝ իր բնա՛ւ շնանչցած մարդերէն... Ա՛ս ալ ճիշդ էր, ու ա՛նա թէ ի՞նչպէս...:

Այս խելքի ժարգը երբեմն-երբեմն իր մեծուքեան կրողներն սնէր: Բայց մեծ բաձս՝ շա՛տ մեծ, խելքի մտքի մէջ շեղմոյ մեծութիւն մը: Քանի որ բոլոր մարդիկ իրմո՛յ կը պրպակին ու պատգրութիւններ կը սարքէին իր շարժը, ուրեմն կրնար բլլայ որ անգիրտակցարար ինչ նշանաւոր անձ մը բլլար, ս՛ոյ գրտէ, թերեւս սպառաշ թագաւոր մը... Այս մարդը իր երազին հաւատալու գրտախտութիւնն սնէր. ու այս տեսակ հիւանդներու բնական արամարմութիւնով, կ'աղէր իր պրտիկ կեանքը ալ մե՛ծ պաղափարին սրտշահեցնել կամխառ...: Իր բնական համար ֆրանսական պրտարմի մը իշա՛ յուսպոյն կաշիէն թմրակներ կ'ապրպէր՝ բայց սո՛յնքան թիւով՝ սրբան էշ շկար աշխարհիս երեսը... Եթէ այդ տնտնով միմիայն համեաւ շորքստանիներուն կ'ակնարկէր: Փերտանիոյ կայսեր իմքնագիր նամակ մը կը գրէր՝ անոր պրտիկ աղջկան ձեռքը ինչպէրու համար: Բայց այդ մեծ ամուսնութեան արժանափայլ պարտա մըն ալ պէտք էր: Մոնթէ Քարլոյի բարձունքներուն վրայ սրանչիկի ծախաւ ապարանք մը տեսեր, ու ամէնայն պաղաբիւնութեամբ, առանց սակարկութեան, թագաւորի վայել ձեւով ստորապրութիւն մը նետեր էր՝ զնելու խոտուածի մը տակ:

Այդ սրէն ի վեր պործերը գէշցեր էին, սուս ու փուճ սրէնքներով իրմէ ահապին գրամներ կը պահանջէին ամն մը համար՝ որ զնամ շէր, պա՛րզ ստորապրութիւն մը միայն...: Արեմն իրա՞ւ այնքան մեծ արժէք սնէր իր մէկ ստորապրութիւնը:

Այսպիսի մեծամտութիւններու մէջ հապուցեր էր գրամները, ու նորերը գտնելու համար այլանպակ շահապրտութիւններու մէջ կ'իյնար:

Փրանսականի մը սպապրեր էր որ իր հաշուոյն արուեստական թրիմնի գիտին աշխատի:

Սը մը կարգալով որ Սերասիլիայիմա ջութակի մը հապարաւոր սակիի ծախուեր էր՝ խելոյն գրեր էր խաղաղան պրտարմի մը, որ իրեն 12 տուգէն Սերասիլիայիմաներ հայթայթէն՝ ստար սարի վերջ տանապատիկ գիներով ծախելու համար: Ու պրտարմին ամիս մը պայմանաժամ տակեր էր՝ բայց այդ պայմանաժամին մէջ

ինք բուրբովին ուրիշ բաներու վրայ կը մտածէր, ու բացարձակօրէն կը մտածուր ջութակները :

Այլ բուրբ մեծաբանակ ապագրանքներէն միայն երկու՛ն բան պահած էր իրեն՝ որ սենեակին մէջ տեսայ : Ահագի՛ն, անծա՛րբ-անվե՛րջ շատն մը որ շատրեցայց զիս :

— Կոխերուն լայնութիւնն ու խորութիւնը պիտի չտփես, — բոխ :

— Ա՛յ, — բառ սրագործութեամբ, — ալտակց անմտաւէկի երկիր է, եթէ ակեակեր գտն՝ պտտու հանէն փախչելու համար է :

Ի՛նչք ես զիտէի որ դարձեա՛յ կը ստէր, իր ստորութեան համածայն, աչք անհասանում շատնը ինքզինքը ձեզուէն կտփելու համար էր... :

Աւ անտակ մը բացայ : մէջը ի՛նչ կը կարծէք որ բլլար-ածեկինե՛ր, ամեկինե՛ր, անթի՛ն, անհամա՛ր, բուրբն ալ իրարու նման ամեկիներու լին մը... : Ան զարմանքէ զարմանք կ'իշխայի՛ր էրք ան միեւնոյն մեծութեամբ ուրիշ անտակ մըն ալ բացայ՝ բերնէ բերան յար եւ նման ամեկիներով յեցան :

— Աստիք սրցումներն են, — բառ :

Ասոր վրայ շատ շորկեցիք, դուրս ելայ : Ահա մտրդ մը որ զիշերները հարարուոր ամեկիներ կը սրցնէր, ու ցերեկները խելօք-խելօք եւ ապառ-համարձակ փոզոցներուն մէջ կը պտտէր-միշնչեւ որ անվեղ մը շմեպնէր՝ Օրէնքը գայն յիմարանոց շէր կրնար նետել սրտն փոյթ թէ ալլանդակ գնումներով փճացուցած բլլար իր Հարատութիւնը- ան կ'ըն-իմնին էր. սրցէն բժշկութիւնն ալ խնութեթիւն շանուաներ ալ չիւանդութիւնը : Իր յիշուցութեան կարուստը, իր բրածներուն մանկական տարրինականութիւնը, իր սուելորդ ստախտութիւնը, իր յաջորդական մեծամտութիւնն ու մեծամտութիւնը, ու մանուանդ իր խոտելու գժուարութիւնը եւ իր թափթփած բաւերը, իր զիրերուն պէս՝ լիզուին ու մասններուն ալ զոզուր, շատ սրտ : Հիւանդութեան մը անտնը կ'արթնցնէին մաշիս մէջ :

Ինչպէ՛ս սկսեր էր աչք հիւանդութիւնը — ոչ թէ յանկարծակի ինչպէ՛ս ծնողքը կը գրէին), ալ ամիսներու ընթացքին : Բարեկիրթ մտրդ մըն էր ան, որ շիւ-շիւ իր բնութիւնը փախց : Նախ մեղամայ-ձառ դարձաւ, սենեակին մէջ բանտարկուած՝ որը հարիւր սիկարէր կ'աշքէր ու կը մարէր — յետոյ բարկացառ դարձաւ, բնախ հասարակութեան մէջ շանկարծ զգուշի շարժում մը կ'ընէր, գարշնի բառ մը կ'արտասանէր : Ծնողքը նախամեծար համարեցին զայն անբար-զոթեան սրտարտակով սուսնէն հեռացնել, ու միշնչեւ որ վերսփչեալ

նամակը շատացան՝ խենթ բլլարը չգուշակեցին։ Արդէն ծնողները  
ա՛յդպէս են, ա՛յնքան երկար առեն որ գրամներն չուզեա՛ խեղացա-  
թեանց վրայ շէն կասկածիր . . . :

Փարսլիլիցի մեներսկն էր այս հիւանդութիւնը, քոյրը այն միւս  
սարսափելի հիւանդութեան՝ որ քապէս կը կոչուի, և որոնց եր-  
կուքին ալ հայրը հինցած սիֆիլիզ մըն է, Բայց նախ պէտք էր ստու-  
գել որ այս վերջին տխար բնգուճա՞ծ էր մամանակին . . . :

— Այս — բաս, — անանկ բան մը կար . . . հի՞ն պատմութիւն :

Արիւնին ու մարտինին թնութիւնը կասկած չձգեցին, դարձա-  
նէն անկարելի էր, բնիլիքս պա՛րզ : Զինքը չուզեաւի մը բժիշկին  
շանձնելով՝ շխտակ Պոլիս գրկեցի : Եւ ա՛յ մինակ մուսցած՝ քիչ մը  
ստեն հանդէցեցալ այդ սքանչելի քաղաքին մէջ, Վերադարձիս՝ շո-  
ղեկատրին մէջ նորէն կարգացի նշանաւոր նամակը ու նորէն երե-  
ւակայեցի ալ խենթը, բայց այս անգամ ա՛յ թէ տարտամորէն, հա-  
պա շա՛տ որոշ կերպով՝ այնպէս ինչպէս մտտուր ազգայի մը մէջ  
պիտի բլլար ան, անխուսափելիօրէն :

Անցեղը իր այդ վերջին ու տարօրինակ շրշերէն վերջ՝ բոլո-  
րովին պիտի խաւարէր, սեփ-սե, (տաջի գիշերուան սենեակին պէս) -  
ապուշութիւնը կատարեալ պիտի բլլար, չարժամները անկարելի,  
անկողնին պիտի դամաւէր, լեզուն պիտի կորսնցնէր, ստակը պիտի  
մտնար, օրը քսան սաւան պիտի ազատուէր, օր մը պիտի դար ուր ալ  
դայն կերակրէն ալ անկարելի պիտի բլլար, իր էն սիրելիներուն  
դարչելի պիտի դատնար, պիտի նեխէր . . . ու ասիկա՞ անխուսափե-  
լիօրէն :

Բայց այս պատմութիւնը անակնկալով սկսաւ և անակնկալով  
ալ պիտի վերջանար : Տուն դարձիս՝ Պոլսէն նամակ մը գտայ, ուր  
ինձի կ'իմացնէին որ խենթը՝ հոն հասած օրն իտի՛ հապի բժիշկին  
հսկողութենէն ազատած՝ հորը նետուեր էր . . . կարծես դիտմամբ՝  
իմ անխուսափելի գուշակութիւններս դուր հանելու համար :

Թնութիւնը, որ ամէն շարիքին քով բարիք մըն ալ գրած է, այս  
սարսափելի տխրին քով՝ իր դարձանն ալ ցոյց տուեր է : այս հի-  
ւանդները գիշեր-ցերեկ մէկ կ'բան կը մտածեն՝ անձնատպանութիւնը  
Բժիշկները որ ուրիշ դարձան մը չեն դատած՝ կը բաւականանան ար-  
գիլելով այդ բնական հակամար : Ասկայն, լատալոյն չէ՞ հոր մը ազ-  
ատել քան տարիներով նուիրական բոյն մը թունաւորել :

Ու հիմա կը յիշեմ զեռ այն օրը՝ երբ ժօրուքին մէջ խոշոր  
արցունքներ կը գլտարցնէր՝ զիս համարելու համար որ ինք բարի  
ու խելօք մարդ մըն էր . . . Այ կը հաւատամ քեզի, խե՛ղճ մարդ :

դան շէս ստեր: Մտայները անձնք են որ քու հոգեւոյց կորստեան  
մրայ կօկորդիլոսի արցունքներ կը թափեն: . . . :

Քոյ կրօնապէսներն ա շարսյայէաները անձնասպանութեան  
մրայ վիճին: Քոյ խնայասիրական հատորներ արձակեն իրարու  
գլխուն: մէկը պիտի գանուի՝ ինծի բացատրելու համար որ մարմ-  
նապէս ա հոգեպէս ի՞նչ պիտի արժէր այդ կեանքը, խոսելու, զգա-  
լու, շարժելու, սնանկելու, մտածելու անկարող, մէկի մէջ փաստ  
մտի կտար մը՝ որ շանը նետես շ՛տտեր: . . . :

Լազաւն, 1913:

## ԱՊՐԻԼԸ ՅԱՂԹԵԼ Է

(ԳՆԱՌԻԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԸ)

Մ'ի մարդ, մտածած էս երբեք այն հրաշալի բանին վրայ որ կեանքն է :

Կրտեն թէ համբոյրներ կան որ մա՛րդ կը ծղցնեն : Վարդն ի՛նչ է որ համբոյրներ կան որ մարդ կը ծնցնեն :

Մնայնե՛ր, աւուցէք ձեր տղաներուն թէ իրենց մէջ Աստուած մը կը բնանայ :

Ու մա՛յ անոր որ մտթ անկիւններու մէջ կը խաթարէ, կ'աղտոտէ, կը թուռուարէ կեանքի գործիքը : Այդպիսին դժբա՛խտ հայր մը պիտի բլլայ, եթէ երբէ՛ք հայր բլլայ : . . . :

Աղատասանդ, պակասուոր, ցատաղար, մեկամաղձուտ, աշաւհար, ախտաղին զաւակներուն հաշիւը դիճեմուէ եւ ցոփակեաց հայրերո՛ւն հարցուր : . . . :

Այնքա՛ն փախուկ է սիրոյ պտուղը :

Քուարի մէջ բանաստեղծ այդ փոքրիկ մարմինը ո՛չ կը աւանդէ, ո՛չ կը լսէ, ո՛չ կը խօսի, ո՛չ կը շնչէ : Բայց այդ մտի կտորը բոլոր սրտերէն աւելի զգալուն է :

Այդ աղաղայ կեանքը՝ մայրական տխրութենէ մը իր ամբողջ ճակատադրով կ'աղղուի : Մօրը սրտին մէ՛ն մի կողը իր փոքր սրտին՝ մէջ կ'արձագանդէ : Ան ցա՛կ՝ մը, խոց՛կ՝ մը, ոչինչ՛կ՝ մը կրնայ մեռնիլ մօր կենդանի արդանդին մէջ : . . . :

Բայց պիտի այբի՛ : Ու ահա՛ մճուսկան ժամը, տասապանքի ու յոյսի այն փոթորկալի՛ ժամը՝ ուր զուկի մը ծնունդը ու մօր մը՝ մահը նժարին երկու աշերտն մէջ զիրա՛ր կը կշռեն, վարանուտ տասանուամներով : . . . :

Այբը արդէն հեռացաւ, մեղաւոր անասունի մը պէս : Ուրաւփաշար կինը միայնակ է այն խոշոր Անձամաթին սողնու, որ իր արիւնէն սնուց, եւ որ վայրկեանէ մը պիտի մեռցնէ զինք դուցէ :

Արքա՞ն երանելի է սակայն աշտարուան երեխան. ան այժմ կրնա՞յ Հատկցնէլ իր լեզուն, կրնա՞յ արտաբերն սպարաբէն Հեռ յարաբերութեան ժանէլ. . . :

Ար տեսնե՞ս սա Պիտութեան ժարգը որ գլուխը ծար սրովայնին վրայ Հակած՝ ժանուկին սիրտը կ'ունկնդրէ : Մանուկն սնոր սկանջին կանխա՛, կը պատմէ իր սարիքը : իր հասակը, իր սաստիկութիւնը, իր ինչպէս ծնելու գիտատարութիւնը. — զիտո՞վ, ձեռքո՞վ թէ սարով աշխարհ գալու իր սրտչամբ. . . :

Ա՛ սա՛ն ծնա՛ :

Բայց արքա՞ն սիրուն է այս Անձանօթը սրմէ մայրը կը վախանար. . . :

Մէ՛կ էին, երկու՛ք եղան, ա իրարու կը ժպտե՛ն. . . :

Ասոց մըն էր որ աշխարհ ինկա՛ : Մակայն երկինքէն իջնող այս հրէշտակին Համար արքա՞ն դանտութիւններ ունի երկիրը : Հացի փշուր մը բաւական է դոյն խեղդելու : Պիտի կրնա՞յ սպրիլ, թէ միայն չի՛ւր է. . . :

Հարսանիքի, կեղծ-մաշկի, կապոյտ Հացի, շատանկի, սպեկաւապի դահերուն Հաշիւը սպա որ մայրերո՞ւն Հարցար. . . :

Եթէ ա՛մեղ է՞ պիտի յաղթէ՞ սե պիտի սպրիլ :

Բայց արտաբերուն եւ մահերուն մէջէն այդ կենսանակ մասկայար իր Համբան պիտի բանայ : Այդ գոզոջուն հախը, զոր բղէ՛ղ մը բաւական է մեղանկու՛, բայց գիտարութիւններուն պիտի յաղթէ, պիտի ունանայ, պիտի մեծնայ, թողա՛ւ՛ր պիտի բլլայ. . . :

Ա՛ ս՛է թէ աշխարհայրական կէտի մը թաղաւոր. ամբողջ կենդանական ցեղերուն, շնչուար եւ անչունջ Հակներուն թաղաւոր :

Երէկուան դանուկը այսօր ստիւծնե՛րը պիտի գողացնէ սե վանդակներու մէջ պիտի բանակ դանո՛ք իր գրտանքին Համար :

Կեաներուն պիտի հրամայէ որ խմարչի՛ն, Եթէ ս՛է՛ անանց փորտաբքին մէջէն պիտի անցնէ իր երկաթէ Համբան :

Երկինքին պիտի հրամայէ որ յէ՛. Եթէ ս՛է շանթարդկալ մը պիտի վիժեցնէ անձնազանց սարրերուն կատաղութիւնը, թողանաթալ մը պիտի փարտակ ամպի ձայնն մէջէն սպաննացող կարկուտը. . . :

Երկրին արցանդէն խտարին պիտի բըր դո՛ւրս պիտի կանչէ, անկերարարան սեռաններուն պիտի հրամայէ որ ծո՛ին, ձեռ աննէն սե աշխատին իրեն Համար :

Արարչութեան կարգն սե սարքը պիտի փոխէ : Բնութիւնը դոյն Հողին գատաղարատն էր, ան ծովերուն եւ սղերուն պիտի իշխէ :

Ավիկաններու մէջտեղը թաւալոյ անդրջըհեղեղեան լեռնաման  
վիշա՛սքը պիտի հարածէ : Ամպերէն վեր ճարտոց արծի՛ւր պիտի սար-  
սափեցնէ իր սրբնթաց աստուծակին վրայ թառած . . . :

Ահաւաստի թաղաւորը, տիեզերքին թաղաւորը . . . :

Բայց սրբա՛ն տկար, ս՛րբան խոճայի է ան . . . :

Ան որ երէկ օգերուն մէջ կ'արշաւէր, այսօր սոգունի մը պէս  
անկողին գամու՛եր է, խոզակ-խոզուկ կը հաղայ . . . : Աներեւոյթ  
թշնամիներ իր կոկորդը լեցուցեր, իր շունչը կղզիեր են . . . :

Թաղաւորը պիտի մեանի՛, ու չի՛ հասկնար թէ ս՛՛գ է դայն  
մեղցնազր . . . :

Սերունդէ սերունդ վայրի գաղանները կտորեկ : Թուճաւոր  
գեւունները անհետացոյց իր բնակութենէն, մարդասպաններու հա-  
ժար որէնքնէր շինեց, ու շուտներու ծայրէն կախեց անհնազանդ-  
ները . . . : Ա՛՛գ է ուրեմն թշնամին, ս՛՛րկէ մտա . . . :

Բայց կը տեսնե՞ս դուն նորէն սա գիտութեան մարդը, որ հի-  
ւանդին վրայ փափկութեամբ կը ծօխ, աննշան սրկում մը կ'ընէ  
սրանքէն մէջ, վայրկենաբար միլիօնաւոր մանրէները կոկորդին մէջ  
կը մեանին, ու, կեցցէ՛ թաղաւորը . . . :

Ան մինչեւ այժմ միա՛ն տեսնելի թշնամիերան գէժ պայ-  
քար մղէր էր : Հիմա նոր խաչակրութիւն մը կը սկսի՛ անտեսանելի-  
ներուն գէժ . . . :

Արո՞նք են այդ խաչակրութեան դորապեաներն ու իշխանները

Անոնք ուկեճամուկի դարդեր շունին : Մուտերի տեղ սուր դու-  
նակ մը, արքանակի տեղ մանրադիտակ մը կայ մեղքերնին :

Մուլիւրին շեղանմ թժիշկները որ գեւ երէկ արքաներուն ա-  
զիքները լուսալո՛ւմ միայն կ'ապրէին, այսօր սմբոյջ երկրպագանտի  
վրայ ձեռք ձեռքի առեր են, համամարդկային կեանքին պաշտօնեա-  
ները, վերջնական Եպիթութեան յուսատուները եղեր են :

Կը տեսնե՞ս սա ձերունին, որ կատգամ շունին երախէն ու մայ  
մը լորձանք կը հասաքէ քննիր՛ւ համար :

Կը տեսնե՞ս սա երիտասարդը, որ շա՛ր աշխարհներու մէջ կը  
մեանի՛ շնդկախտին գաղանիքը յափշտակելու համար :

Կը տեսնե՞ս սա նոր Պրամեթէսը, որ խաւարին ձոցէն սա-  
տկամը գողնարո՞վ իր մեղքերը կ'աշքէ այդ մոգական հորէն :

Կը տեսնե՞ս սա հայ գիտունն ալ, որ Ռէանթիկենեան ճառա-  
դայթներուն գիտակից գո՛հը կ'ըլլայ նոր-Աշխարհին մէջ :

Բայց գեւ ի՞նչ անանուն թժիշկներ կան որ սրբիշներո՛ւ կեան-  
քին համար կը մեանին, անդիտացուա՞ծ . . . :

Արդի՞նքը . . . :

Մտացա՞ր արեմն աշն օրերը ուր ամբողջ ժողովուրդ մը, իր արքաներով ու ասպետներով մէկը կը փակէր : Այդ քանն Հաղար բարսանոցներէն, սրանք Եւրոպայի մտկերեւոր կը ծածկէին՝ աշտը հա՛տ մը իսկ չէ մնացեր . . . :

Փանտախար, Մտղիախար, Հնգկախար՝ զժողովուն փախած այդ երեք աստուածները, սրանք մէկ ասորուան մէջ անթիւ բանակ մը սրէ կ'անցընեն՝ ա՛յ չեն զրօր սոք կոխելու : Այս անծայրամիր Եւրոպան զոր բժիկներ՝ կը պաշարեն :

Անոնք պահանջներու պէս կը Հսկեն քաղաքակրթութեան սահմանազուտին վրայ : Ան որդէսցի ժողովուրդներ կարենան Հանգի՛ր ասքնանալ՝ իրենք անբա՛նն կը սպասեն խրամատին վրայ, նենդ թշնամիին պէ՛մ հակաս հակաօր . . . :

Այս անհաստար կուսին մէջ՝ սր անդէ՛ն մարդը կատարած Աստուածներուն պէ՛մ կը մզէ, յաղթութիւնը մե՛րը պիտի ըլլայ . . . :

Նո՛ջի սր Մտղիախան ու կեցմաշէր անձնատուր եղան, Էրէկ Կասապութիւնը խելօքցաւ : Այսօր Փանտառեկոյն ու Ֆրանկիախար յաղթուելու վրայ են : Վաղը Թոքսիտին է կարգը . . . :

Յի՛չէ՛ Սպարթացի մօր խօսքը . — «Վառանա՛վդ կամ վառանի՛դ վրայ» : Պիտի յաղթես կամ պիտի յաղթուիս, սրիչ հար չկայ . . . :

Իժիշկներ, սարկեցացէք ձեր Հիւանդներուն, սր քաջ ըլլան սպրիլը յաղթել է : Եստահաններուն Համար աշս կեանքին մէջ սեղ չկայ . . . :

Վա՛յ Հոգեւոր ու մարմնուոր տկարներուն, վա՛յ երկշտանբուն, վա՛յ յոտետաններուն, վա՛յ թերահաստաններուն : Վատերուն Համար աշս աշխարհին մէջ սեղ չկայ . . . :

Եողմա՛ճ ես՝ ասուք ինձի քու մեօքդ : Արովհետեւ եթէ կեանքի սրայէ՛սրը տիպերտկան օրէնք է, իրերօզնուր ի՛ննն ալ կենդանական բնա՛զդ է :

Մենք Էրցելու՞մ կրթանք Վաղուան :

«Մահուան» չէ՛մ բսեր, որովհետեւ Հիւանդութենէ մը մեռնիլը աշխարհն անբնական ու անիրաւ է, սրքան արկածէ մը մեռնիլը :

Բոլոր երկիրներու տխտուարներ, իրարա՛ւ միացէք, մեօք մեօքի տուէք, կողմակերպուեցէք մե՛ձ յաղթութեան, կեանքի՛ն յաղթութեան Համար . . . :

Եստահ՛ջ, սպրիլը յաղթել է . . . :

Լոյսա՛ռ, 1913 :

## Տ Է Ր ՈՂ ՈՐ Մ Ե Ա . . .

— Չէրքէզը տես՞ք, Տսքթէօր . . . :

— Ի՞նչ չէրքէզ . . . :

— Չեմ գիտեր . . . : Ինձի այնպէս թուեցաւ . . . : սրբան կրցայ Հասկնայ իր շարժումներէն, ճի՛շդ այս ժամուն համար մեզի հետ ժամադրութիւն մը կը խնդրէր . . . :

— Անտնը շարժանագրե՞ց . . . :

— Գրե՛լ չի գիտեր, Տսքթէօր . . . :

— Բացատրութիւն մը շտուա՞ն . . . :

— Լեզու չի գիտեր, Տսքթէօր . . . :

Չէրքէ՞ղ մը, անդիր առ անդու, ան ալ ևս արագալի ճիշդ կեդրոնը . . . : Անապատաներէն շեղելոյ քաղաքի մը փողոցներուն մէջ թափառող սուրճ մը տեղի տարրինակ չէր կրնար բլլալ :

Ու ան ի՞նչ տուիւ՞մ, ան ի՞նչ շքեց անասուն, տեսնելիք քա՛ն էր : Ժամադրութայրին վրայ հետուէն արդէն սրտչեցի գինքը : Եթէ ընթացք բազմութեան մը մէջ ալ թաղէին գայն, գիտողին աչքը ա՛մէնէն առաջ ու առանց վարանումի, ազգակի իրեն վրայ պիտի իյնար :

Լեանցի հսկայի աշագին կերտում մը, երկար ծայրերով լայն ու անհամուժ վերարկու մը՝ որ արծաթէ նեղ գոտի մը մէջքին վրայ կը սեղմէր : անընկճելի ու հզարտ սուրճ՝ որ չէին ծած . . . : ու վերէն կ'իշխէին կորաքամակ քաղաքներու բազմութեան վրայ . . . : Թառուս մորուք մը, որ ամբողջ գէմքը կը ծածկէր : Ու այս բոլորին վրայ, վերը, մուշտակէ բարձր ու սուր գտակ մը, ազտի մորթի :

Վաղվազ փոքրիկ մարդոց հոսանքին մէջ ան կը սպասէր անշա՞րժ, շիտթա՞ն, արհամարհո՞ւ : Թեւերը իրանին վրայ ծալած էր, հանոցը մը մէջ բռնաուած արծիւի մը պէս . . . :

Ը՛նչ քան սահուցիւր էր այս տխրանք Ասիոյ լեւներէն գաղթելու

զկարի քաղաքակրթութեան այս կեդրոնները՝ որ կ'առէր հարբաւս-  
նասունի իր նայուածքին մէջ :

Իր երեք ձուգակները շեան առած, — իւրաքանչիւրին ձեռքին  
մէջ մէկ ծրարով, — Կովկասի շեմ գիտեր ո՛ր անկիւնէն համբայ  
ինկած էր, ու սա՛մանէ սա՛ման, կարարանէ կայարան, չոյեկառօք  
չոյեկառօք փոխադրուելով, պատերազմի գրկուող ձիերու պէս մին-  
չեւ հոս հասած :

Երեւն բեր էին որ այսանց բոխչիները չբաշք կը գարծեն : Ան ան  
Լօզան եկեր էր՝ այն հաստատ հաստարով որ բաւ էր գարաւ մը ցոյցը-  
նել՝ գարձան մը գտնելու համար :

Արեւն այս Կովկասէր հիւս՛նց . . . :

— Հապա ինչո՞ւ գուտիներդ միասին բերիր, կը հարցնեն :

— Երե՛նց համար եկա՞յ, բժի՛շկ . . . թո՛ւց ես մեռնիմ, իմ կեանքս  
ի՞նչ է . . . ես մեղուար հայր մըն եմ . . . բայց փոքրիկնե՛րս, բայց  
փոքրիկնե՛րս . . . :

Աւրտերը կը կատրէր, կը ծամծմէր, կը գարծնէր ու նարէն  
կը կրկնէր իր այրանդակ թուրքերէնով :

Իրա՛ւ աչ, հօր մը համար գիւրջնադիւրին խոստովանուելիք բան  
մը չէր իր պատմութիւնը, Դեռ իր երիտասարդութեան շրջանին՝  
բանակին մէջ ֆրանկոսիտ մը ստացեր, բայց լսեր, գաղտնի պաշեր էր  
բոխչիներէ : Ան այնպէս կը թուէր որ այդ հսկան հայի՛ւ թէ իր ծար-  
թին վրայ դրացի էր ահաւոր ախտին գրոշմը : Յետոյ ամուսնա-  
ցեր, բայց երեք գուտիներ ծնելէ վերջ, կինը մեռեր էր, գեռ քան  
սարս . . . :

Ինք չէր ըսեր — ու չէր կրնար գիտնալ — թէ ինչէ՞ն մեռեր  
էր այդ անմեղ կինը, բայց տարիներու քնթացքին մէջ, ստեղծով  
կը դիտէր որ իր երկու մանչերուն աղանջները քիչ-քիչ կը խցուէին,  
կապարի պէս կը ծանրանային : Ախտասակի, այրթք, գեղ . . . ան-  
գո՛ւս :

Ինչո՞ւ, ճարտահատ բոխչի մը իրենց արիւնը քննելով, տեսաւ  
որ հօրը հիւանդութիւնը գուտիներուն երակին մէջ կը շրջագոյնէր .  
այնպէս որ իրենց փոքրիկ սրտին իւրաքանչիւր գարկը արիւն քանի  
չէր ծառայէր՝ բայց ծրայն այդ ահաւոր թուշը մարմնին զանազան  
բջիջներուն մէջ աւելի՛ եւ աւելի՛ ժայնելու . . . :

Հիմա ազջնակն ալ սկսեր էր թեթե՛ւ, շա՛տ թեթեւ խոյու-  
թիւն մը ցոյց տալ. ու հարբ ամբողջ արտաքին այն էր որ մի՛ գուշկ  
այս վերջինն ալ . . . :

— Այդ ապագան գուշակելը գիտրին է.— Ընդմիջեցի,— բա՛ն է իր արիւնն ալ քննել :

— Մշ, ս'շ, — բացազանչեց գեղնեկով... — Թող այդ մէկին ապագան ալ անշատ մտար... : Յուսլ տղաքներ սեննաւլ, այն շէ՛ր ցար պլխաւոր, բայց գիտնա՛լ թէ անոնք խալ են միմիա՛յն իմ մեղքոյս, անոր համար որ ստանճինդ սարի սասջ ս՛ր մը սե՛ղ մը ես շնայի՛ր... : շնայի՛ր... :

Աշքերը թրջեցան, փայլեցան : Ակամները կ՛ծրտացին բերնին մէջ մանրախիւճեր փշրելու պէս : Բայց որո՞ւ բարկանար : Այս նախնական մարդը՝ որուն համար վրէժինդրաթիւնը կեանքին գերադո՛շն արարատթիւնն ու օրէնքն էր՝ այժմ իր վրէժը արիջ մէկէն չէր կրնար լսածել, բայց միայն իր անմեղ գուտկներէն... :

— Աստուած, Աստուած... : քաւ արիւնէկը երախաներ շունի՞ս դուն... : մանուկներուն փշար մը գութ շունի՞ս դան... :

Այլ զլուին երերակալէն ու հասակը հաճելն՝ էրր սկսաւ հետանալ, ես գե՛ն անշարժ մնացած կը գիտէի յունցի տխտանի իր աշտպին կերտուածը... : Գաճաճ թէ հսկայ, մարդ սրբա՞ն փաք է բնութեան անշղիւ աւ աշտար սրէնքներուն առջև :

Այս տեսակցութիւնը տեղի կ'ունենար երէկ : Այսօր, կիրակի, իր հաւցէին կը գիմէի : Այդ առիւծին ձագակները իրենց բոյնին մէջ տեսնելու հետաքրքրութիւնը քայլերս կը փութացնէր, Բայց այս ի՞նչ մտթ փոզպներ, այս ի՞նչ նեղ տուներ : Այդ օտարական մարդը ինչպէ՞ս գտեր էր այս թշուառութեան օճախները :

Առիւծներու բո՛յնը : Յած սենեակ մը, մերկ ու դորշ պատբարձ : Սենեակին չարս անկիւնները՝ չարս տախտակ անկողիններ, չարս գոզպներու պէս, գեանէն թիւ մը բարձր : Սենեակին մէջտեղը՝ փոքրիկ սեղան մը, նայն տախտակէն կարուած : Անգամին վրայ՝ քարիդի եփոց մը :

Ճիմա կը հասկնամ թէ ինչո՞ւ էրէկ կը քաշուէր գիտուն հրաւիրերս :

— Ներեցէք ինձի, պարսն բժիշկ : Եթէ մեր երկիրն ըլլար, հարկաւ աշտպէս չէի ընդուներ ձեզ : Պանդխտութեան վիճակն է այս : Այս գոզպներն ու այս սեղանն ես եմ շիներ : Տեւէ՛ք, մտաներս հոգար տեղ արիւնած են ու ձեռքերս սառ ջուրի մէջ ճաթտակէն կը մզմզան : Կերակորնին, կարկամնին, լուացքնին ալ ես կ'ընեմ... : Արբուկներու մայրութի՛ւն... :

Այս այս բորբը ինչօ՞ւ : Ժտանդական տխտի մը համար՝ սրուն դարձանն անճարին էր : Ախալը անգամ մը դործուելէ վերջ՝

անկարելի՛ էր սրբել։ Ա՛լ ազգածին շատ ժայռաթիւն ընէր, ազա-  
յաթեան սխալը մի՛շտ աւելի պիտի կշռէր նժարին մէջ... :

Նստատարներու սրէնքին պէս բժշկութիւնն ալ իր սրէնքներն  
ունի, բայց սրբա՛ն աւելի մշտաւր, անդրդուելի, անշեղլի, վրէժ-  
խնդիր օրէնքներ :

Մէ՛կ բուն կը մտար ինծի ընել, իրեն խորհուրդ տուլ որ ժամ  
տառջ երկիր վերադառնար, բայց ան սրբա՛ն զէջ կը նստկնար իմ  
միտքս : իրեն այնպէս կը թուէր որ իր ազգատուութեան նամար կը  
մերժէի դարձանս :

— Փո՛րձ մը, բժի՛շկ, փո՛րձ մը բրէք... : Բժշկութիւնն ինչս՛ :  
մեզի գեղ մը դրանայ... : Եթէ անկեցանս շի բուեր՛ ամբողջ կեան-  
քովս եւ ձեր գեղին, ձեր սարուկը, ձեր պաշտպանը մկրտ... : փո՛րձ  
մը, բժի՛շկ, փո՛րձ մը, փո՛րձ մը... :

Յանկարծ լսեց : սրտհեռու դարակն դուս բացուելու ձայն մը  
լուսեցաւ : ազաքներն էին :

— Ես վհաննէ՛ս... : Կարապե՛տ... : Մարիա՛մ... : գուշեց նայ-  
րը :

Թաշկինակին ծայրով աչիւրը շորցուց ու անդամ մըն ալ ձայնը  
բարձրացուց :

— Ես վհաննէ՛ս... : Կարապե՛տ... : Մարիա՛մ... :

Սեժին վրայ երկշտս գրախ մը երեցաս, յետոյ սրբիչ մը, յե-  
տոյ պղտիկ սղջիան դըտի մը... : Ատի՛ծին ձագերբը... : Բայց սր-  
բա՛ն խղձայի, սրբա՛ն ճողած, սրբա՛ն անտրին էին այս նստային  
գուտիները : Ատ լութիւնը՛ իրենց արտաշաքտութեան պուշտաւր երկ-  
շտաութիւն մը տեսեր էր :

— Մի՛ վախճաք, գուտիներս... : նե՛րս մտէք... : բժիշկին ձեռ-  
քը պաղէք... : Ես վհաննէ՛ս... : Կարապե՛տ... : Մարիա՛մ :

Բայց անտք տեղերնէն շէին երկարը : Նայրը դնաց, ձեռերը  
նէն բոնեց, ներս մացուց, ծունկերուն վրայ նստեցուց, շոյեց, նամ-  
բարեց :

Այսպէս, քիչ-քիչ գարար մտին իջեր էր արգէն : պատահան-  
ները սեւցեր էին, ազաքներուն պատկելու ժամն եկեր էր :

— Այստր կիրակի է, գուտիներս ազօթքնիդ մի՛ մտնաք :

Երեք սրբակները քով քովի շարուեցան՝ նստակի կարգով,  
ծիտերնին ձեւցին, աչերնին վեր դարձուցին, ու փնան աղիպորթ  
երգել :

Տէ՛ր ողորմեա, Տէ՛ր ողորմեա,  
Յիսու՛ս փրկիչ, մեզ ողորմեա՛ :

Այս ի՞նչ երգ, այս ի՞նչ երգ, Աստուած՝ Աստուած՝ քանի՛ տարի է  
շէի չտեր այս բարի ու ահաւոր մեղեկին : Վերէն ի վար ասրուստ ժր  
անցաւ վրայէս, մարմինս փուշ-փուշ եղաւ : Ի՞նչ սարսփեանկ համո-  
զումով կ'երգէին այդ թրքախոս բերանները : Բայց այս բարի, այս  
սպաշուստ, այս դարձրան, այս ահաւոր երգը մե՛ր երգն էր,  
Վերանկէ՞ին պէ՛ս, ցեղի՞ն ու հոգի՞ն երգը, զերազսոյն սաստաղանքին ու  
զերազս'ն յայտն երգը :

Ասկայն ի՞նչ ահսեղի ծանրութիւններ կը տանուային այդ բա-  
ները մանուկ շրթներս վրայ :

Տո՛ւր աշխարհիս խաղաղութիւն,  
Մեղատորաց դա՛րձ եւ զղջում,  
Եւ երեսնից ալցնելութիւն,

կը հայցէին արծաթամաշն սրբուկները, հիտերնին ծոռձ :

Մեղատորաց դա՛րձ եւ զղջում

կը կրկնէր հայրը, մեղքերան մէջ սեղմելով իր գլուխը :

Տէ՛ր ողորմեա, Տէ՛ր ողորմեա... :

Աս եւ գիտեմ որ այս գիշեր նարէն, երբ խաւարը լեցնէ այդ  
ահաւոր սենեակը, ու երբ երեք սրբուկները իրենց անմեղի քանձը  
քնանան մշի՛կ-մշի՛կ, չորրորդ գազապին մէջ մէկը, իր խղճին վրայ  
պիտի հսկէ արթուն, — խաչիբուն հայրը :

Էտրան, 1913 :

## Գ Ի Ն Ո Վ Ի Ն Ա Վ Զ Ի Կ Ը

Այդ օրը մտպական ընթերցումներով գլուխս լեցուցի, ու մտպական խառնակ մտածումներով փողոց նետուեցայ :

Գլխուս վերև գործնանային արևս մը կար, այն սոսաջի՛ն սրբաներէն՝ որ ստրցնելէ ասելի կը շոյին, թուլցնելէ ասելի կը դիտոյցնեն :

Արե՛ւ, մըն ալ ահա գլխացու, գործնանային ազջիկ մը, անանցմէ՛ որանք չեն աչերք՝ այլ հոգին կը գաղջեցնեն, չեն կրկեր՝ այլ կեանք կու սան :

Արտաթիթ՛ւն մըն էր դիտելը իր կտորուտակ աշերք՝ Երկնքի պատասններու պէս : Արեւի՛ գոյն մտղերք՝ իր սուերէն ասելի անցորդին աշերք կը շոյէին : Անոր նաշերով մարդ փայրկեան մը ինքզինք երջանի՛կ կը դգար ազրելէն, որովհետև այդ հասակի ազջիկներք՝ երկու ատրիններան մէջտեղք՝ զեղեցկութենէն ասելի լան մը անին իրենց վրայ : : :

Կարելի՞ էր Երեւակայել ասելի մեծ մտպութիւն, հրաշք մը, քան այն որ ահա գէժն էր, կը մտտեմար, աչքս իր աշերան մէջ : - Իս՛յլ մըն ալ, ու յանկարծ ամզումեցաւ, հիշ մը արժակեց և ամողորէն ինկաւ՝ երկինքէն ինկոյ քարի մը նման :

Վարդեցի, շէ՛ր շնչեր, ձեռքերը սեղմեցի, շէ՛ր դգար - Երեսը գեանին՝ փայտի մը պէս ինկեր ու արդէն քարացեր էր մետում թրուչունի նման : Թեւերն ու ոտները երկաթի պէս կարծր էին, շի՛փշրտակ, մահուան շրտակութիւնովը : : :

Ընայ ասիկա փայրկեան մը տեսց : Կանակին վրայ գործուցի դայն, մարմինը սեղմոյ կոճակները խշեցի, կտորերը թուլցուցի :

Այն ատեն ամզոյն երեսը կտրտեցաւ, կտորուտեցաւ - ահապի՛ն ձիգով զէմքին մկանները կծկոտեցան : Լեզուն՝ սկառնեքան մէջ

ս' Վոյնոքէն խանութն՝ կը գալարէր արիւնտա : Գլուխը մաւրճի մը պէս կը ծեծէր սալալատակին քարերը : Չեաները, սաները, ամբողջ մարմինը յանկարծ-յանկարծ կը զոգային՝ միզը կարուած անասունի մը պէս : Աշերք՝ դնդակներու պէս դարս ցայտած՝ իրենց ճերմակութիւնը ցոյց կու տային ամբոխին, որ եկեր էր ամէն կողմէ, վրայէ վրայ խանութն, Հետաքրքրութիւնով աւ երկիւղով շեցուն, կարծես թէ երկինքէն նետուած շար հրեշտակ մը ֆաթջախուէր աչք ցիտերուն մէջ : . . . :

Ահա այ, դու ինձեքս մէջէն դուխ մըն ալ երեցաւ :

— Ես իր ատներ գիտեմ, — բաս, — դինով Ախմոնին աղջիկն է : Աս սաներէն, բազակներէն քանեցին տարին :

Աս ես կը խորհէի՞ : Ահա առիկ գեոտարի աղջիկ մը, զեղեցիկներու մէջ զեղեցիկ, կոշտերու մէջ կոշտ, սրուն մէկ մպխար բաւական էր դաւանացած կեանք մը ուրախացնելու : Ես սակայն, — ինչպէ՞ս ճիշդ կ'ըսէր պտտա մը — ա՛լ թող սպասէ որ մէկը խնդրէ իր փափակ ձեռքը . . . : Ե՛նչ փոյթ թէ իր բոլոր բջիջները կեանքով ու երջանակութիւնով շեցուն են հիմա : անիկա դժբախտ պիտի ըլլայ, սեղձ՝ թէ չսեղձ՝ ճակատագրի՞ր . . . :

Եոյց թնութիւնը իր մէ՛կ քրտմը ծածկելու համար՝ նմանորինակ աւ տարարինակ ա՛յնքան ուրիշ ցաւեր ալ ստեղծեր է, որ ժամանակ չունիս մէկուն վրայ խորհելու : Եթէ ոչ աչք մէ՛կը կրակոս դամի մը պէս կը միտէր ուղեղիկ մէջ . . . : Սարացոյ շոգեկառքի մը մէջն ես, հազի՛ւ ժամանակ ունիս պատահանկդ բուն մը տեսնելու : աչք տեսածդ շղատած՝ ուրիշ մը կը յաջորդէ անոր, ու հազա՛ր ուրիշներ : Վարագոյցը կը զոցես ու քո՛ւ ցաւերուդ վրայ կը խորհիս միայն : Աս ահա՛ կեանքը-կաթիլ մը արցունք, անցուկը՝ մոռցո՛ւկ . . . :

Այսպէս է մանուսանդ հիւանդանոցի կեանքը : Հոն թշուառութեան տեսարանները ա՛յնքան արագ կը յաջորդեն իրարու, որ բնա՛ւ ժամանակ չունիս խորհելու, ես սակայն վարագոյցը ալ չես կրնար գոցել՝ որովհետեւ ձեռքերդ ամէնուն վէրքին մէջ պիտի մխես : Ես՛յն որուն անկողինն մէջ աւ մեռելի մը գիտէր դեռ չէ պաղած՝ նոր հիւանդ մը կը պատկի, ապրելու յոյսով . . . : Եսն երկաթէ սեղանին վրայ շանիներու՛ն արիւնը իրար կը խանտի ամէն որ, ու կը լեզուանայ անկին մը . . . : Աս աչք բոլոր ցաւերը ա՛յնքան նման են իրարու որ հազի՛ւ թէ կարենայիր դանազանել իրարմէ : Անդամ մը սակայն վարձուրելի պարագայ մը ներկայացաւ :

Չմբան ստատա մը, տաքուկ սենեակիս մէջ նախաձաշն կ'ընէի՝ բոլո՛ւր մասնիկներովս վայելելով այն երջանիկ հանգստութեան ժա-

մը, որ տառապանքի մասն է հիւանդանոցին մէջ, Եանկարծ մէկը արագ-արագ դառաւ ձեռնաց, Գթութեան քոյրն էր, Մեծ-քոյրը, տարիքաւոր: Բոլորովին տեղումս՝ ինձի բացասակց որ այրուած կին մը բերեր ու արդէն իսկ գործողութեան սեղանին վրայ պատկերացեր էին: Զարմացալ, այրուածները հաղուալիւս շեն- ինչո՞ւ ուրեմն այսքան այրուելի էր այս կինը որ ահագին՝ ցաւեր շոյած ըլլալու էր իր ծերունի մեղքերուն մէջ: . . .

Իսկոյն վար վաղեցի- Գարշէյի ներառութիւն մը փութած էր սեղանին վրայ: Երեսը ծածկեր էին որ հիւանդը շտտկայ ինքնիրմէն: Աճառով կարծքը՝ վրդէն մինչեւ սրտայնը՝ բաց վէրք մըն էր, վիրէն վար, Թեւերը տակի ստակալի էին, մորթը այրեր, ճարպը հալիւր, մկանները սեւեր, բարակցեր, կախուեր էին շուաններու պէս . . . Պէտք էր այլ բոլորը մաքրել, կտրել, նստել, սղջը մեղանէն զտակ: Բայց մկրատին գոյած տեղը արխոյնը կը բխէր, մեղանի գոյն, Թանձրացած կաթիլներով . . .

Կրակը կրակով կը մաքրուի: Ան հրաշկէ երկաթը սկսաւ գործել, արխոյնի ակերը խարանել, բաց վէրքերուն մէջ պտտիլ, Եր կտրմիր հաճախընն տակ զեւ կեանքս գնդերները կը կծկակէին, սրվախը կը գալարէր, մորթագերմ կարծքը կ'երեւէր ցաւալին շարժումներով:

Կոկոն-կոկոն ստինքները այրեր, հալիւր էին: Տեղ-տեղ վար-գալսոյն մորթի պտտաններ մտացիւր էին զեւ՝ վարդի փրթած թերթերու պէս: Տեղ-տեղ գեղնած ճարպ մը կ'երեւէր՝ Թարախի գոյն, մինչեւ բարակներուն խոտոշին տակ:

Ճենճերստ մուխը կը բարձրանար, կը գալարուէր, սենեակը կը լեցնէր, այրուող մտի հոտը թոքերը կը խեղդէր: Գթութեան վարքիկ քոյրերը մէկիկ-մէկիկ անհետացան՝ արցունքը աչքերուն մէջ: Ետայ Մեծ-քոյրն ալ գնաց՝ Թաւիմակը քիթին . . .

Հիմա միտակ էինք, եւ ու կենդանի գիտիւր: Եթէ նոյնիսկ գլխու թիւնը հրաշք մը բնէր, ինչպէ՞ս պիտի ապրէր, ինչպէ՞ս պիտի շարժէր ան: Երկար հոգեմտք մը շղթաի ըլլար իր կեանքը: Ա՛ր, Ի՛նչ կ'ըլլար որ կտրմիր երկաթը սխալմամբ մտանար, այրէր, ճեղքէր այն խոշոր երակը, որ ահա՛ բարակին տակ կը տեսնուէր, մե՛րկ, անթա՛ւր, կեանքի՛ տրտիխններով . . . Ո՛չ, մ'չ, կեանքը նախրակած է . . .

Յորնկէն վերջ էր սրահը գացի: Անկողնին քով մարդ մը նստեր էր, ի՛ր հայրը: Գլուխը կախիւր էր՝ անբան ու երեւուն՝ սարսափած

կենդանիի մը պէս՝ Դոպդոջ ձեռքերով՝ ազջիան զէմքը լացաւ, իր ճամթիկած երեւոները անոր աշտերուն քսեց, համբուրեց, լացաւ . . . :

Այն ատեն՝ միայն անասչ այդ աստնեթ տարու զէմքը, այդ կուպուտակ աշտերը, այդ արեւոտ մազերը : Բայց այս իմ ճանչցած լուսնոտ ազջիկն էր, որ իր ախտին մէկ նստային՝ կրակին վրայ խկեր ու այրեր էր :

Արեւին ճերմակ քոյրը դարձեալ ինկու ձերունիին ձեռքերէն . . . : Արեւն զինով Արեւնը ա՛յս էր, սճրագործը ա՛յս էր, ոչիով յոյեցած ար. դարչանոտ մարմինը՝ որ լուսնամներու, աշտահարներու, պակասարներու, նորոգումներու սերունդ մը կը հասցնէր . . . :

Ա՛խ, գիտե՛մ թէ մեղքէ իրաբանչիւրը կը թաթիկ իր շարթները այդ թօշին մէջ՝ գիտե՛մ թէ զժուար է փշրել ամուշ անտա՛հա թեան՝ մը համար շրամցուած բաժակ մը . գիտե՛մ թէ ամէն գի՛նովի դուակ լուսնոտ շէ՛ր լայց այս մէ՛կը քուտակն շէ՛ր բոյր գի՛նեմարները նոյն սճրին մէջ թաթիկու . . . :

Աւ դա՛ր այս զժրախա ազջիկն էր, լուսնա՛տը : Միշտ կը յիշե՛մ փոքր հասակիս տեսած բլլալ ապարիշ պատկեր մը՝ աւր լուսնոտ կոյս մը, լուսնակ լոյսին, ձեւներն երկինք երկարած, ինքն իր վրայ կը դառնար, երկրէն երկինք նետուիլ ազդոյ բանաստեղծական հսկայ ծաղիկի մը պէս . . . :

Մէ՛ջ լուսնոտը այս էր, ա՛յս մարթաղերն ու ճենճերուտ մարմի՛նը՝ որուն վրայէն արեւն, փերէն ի վար խոշոր դող մը կ'անցնէր, ամբողջ անկողինը սարսաղանչելով՝ այն ատեն սրահին միւս հիւանդները իրենց փրժակին տակ կը կծկակէին, ցաւերնին մոռցա՛մ : Աւ երբեմն այ, երբ այդ մեա՛ծ միտերուն մէջ դեռ կենդանի ջրգերը կ'արթնա՛լին՝ մէ՛կ ճիշ մը կը թռչէր իր բերնէն, լայց ա՛նպի՛ն աւ անկարելի՛ ճիշ մը՝ որ բոյր սրտերը դանակի պէս կը ճեղքէր, պատերուն մէջ կը թափանցէր, գետնափար յարկին սիւները կը զոդացնէր, ամբողջ հիւանդանոցը մայրկեան մը իր սարսափովը կը լեցնէր՝ յետոյ յանկա՛րժ ճանտան լուսնեան մէջ թաղելու համար այդ հսկայական շէնքը :

— Աստուած բնգուծի իր հոյին, կու բար Մե՛ծ-բոյրը ճնկաշօր՝ մաշէն տեղի գէշը կայ . . . :

Գիշերը դեռ երկար ատեն կը շարունակուէին այդ սարսափիկի ճիշերը ընդհատ-ընդհատ : Ենթասննակիս մէջ պատկած՝ շէի կրնար աշերս դողել : Այդ բողբոջ աղաղակները կոկորդոս կը խրուէին, շունչս կը խեղդէին : Աստուա՛մ իմ, արշալոյսը ե՛րբ պիտի լուսնար . . . :

Մեռ-սեռ մաքեր ուղեգո կը պաշարէին : Այս սրբա՛ն անարգա՛-

բաթիւնս մէկ կողմէն կը հաւաքին ամէնէն տողջ երիտասարդները՝ պատերազմի մէջ հարիւր հազարներով մեղցնելու համար, միւս կողմէն՝ կը ստիպեն որ բժշկութիւնը գերմարդկային ճիգեր թափել սպրեկնելու համար աստուգապէս մասկոյտ մը՝ որ իր ըտլոր աժոյժ մա՞հը կը կանչէ . . . .

Այս աշխարհի գիշերին մէջ քանի՞-քանի՞ անդամներ ոճրին փորձութիւնը մեռաւ գողացուց, մինչև որ վերջապէ՞ս ճիշերը գողբեցան, ու խաւարն ու լուսիւնը լեցուցին Կասին Տունը .

Աստուտուն իր մօտ գացի, երեսին քողը անդամ մըն այ լացի ու լացի .

Այդ զարշաշտն ներսութեան մէջէն իր կապուտակ աչերը հանգա՞րս կը նայէին՝ ազբիւրներուն վրայ բացուած օջն երկնադոյն ծագիկներուն պէս, որ մի՞ մտնար գիտ կ'լսեն . . . .

Վերմակին տակ արիւնն սմբողջ անկողինը լեցուցեր, մակարգեր, ստտեր էր արդէն՝ կասկած ո՞վ իր թեւը վերցուցի, այն մերկ երակը փրթեր էր . . . — փրթա՞ն թէ փրցուած . . . .

Լօզան, 1913

## Կ Ռ Ո Ի Ն Կ Ը

Յուրա-ձմեռս ար մըն էր : Դուրսը ստուած Հովր մարակներու պէս կը շաշէր անցորդներու երեսին : Չիւնն ըսես՝ աշքերբ կուրցնելու սաստիճան :

Հայրենակցի մը սենեակին մէջ կ՛մկտեր էինք մենք, քանի մը ընկերներ, ամէնքս ալ պանդուխտ : Դուրը ճասց, դուրս հով մը խաժեց սենեակէն ներս : Կարսն էր, զերեզմանէն կու գար :

— Պը՛ս՛ս, — ըսաւ, — շա՛ն օդ, ստանկ օրով մարդ կը մեռնի՛ :

Քիչ վերջը, դուրը անպաժ մըն ալ բացուեցաւ : քանի մը յե՛տամնաց ընկերներ ալ ներս մտան : Աքս ձիւնին տակ սպասած էին որ դիակը ամբողջովին ծածկուէր, նայնիսկ մէկը՝ մեր բոլորին կողմէ՛ յետին հրաժեշտի քանի մը խոսքեր ալ ըսած էր այդ մեծուոր զերեզմանաւան մէջ, այդ անձանօթ մեռելին վրայ :

Մ՛յ կը ճանչնար, ո՛ր վրտի ճանչնար երբեք հազար ու մէկ բզկտուած էջերը Կեանքի ու Մահուան այն տասմին՝ որ արօթ ձիւններու տակ թաղեցինք, օտարներու իտսին մէջ, Առա՛նց անունի, թոշանի դիակի մը պէս : . . .

— Ե՛ս ալ չէի ճանչնար ան, — ըսաւ մէջերնէս մէկը. — բայց պանդուխին մարդերը հասկցեր էին, որ այդ օտարական Հիւանդը Հայ մըն է ու հայ բժիշկ մը կ'ուզէ իր մօտ : Եարաթ մը յետայ միայն կրցան դիս գանկի : Երբ իր սենեակէն ներս մտայ՝ պատուհանին փեղկերը դացուած էին : Սակայն քիչ-քիչ այդ մթաթեան մէջ գէժք մը դժողբուեցաւ, երկար, անկիւնաւոր, կանանչի զարնոց զեղնութիւնով մը խաւարով ու բոյսով շինուած Թամպրանթեան զլուխ մը :

Ներկորոյ քանք որ սեռայ այդ սեռութեան մէջ՝ սակորի դո՛ն մտաներ էին, որ ինձի երկարեցան ու մեռքերս սեղմեցին՝ կպչող խոնաւութիւնով մը : Կարձեռ թէ ո՛ր կաթիլ մը արիւն մնացած շրջար իր մարմինին մէջ : Աշքերբ իրենց փայլը արդէն կորսնցուցեր էին : սեռութեան մէջ սե՛ւ՝ չէին երեւար :

Երբ աւելի վարժուեցաւ այդ կէտմթաթեան՝ տեսաւ որ մարտին վրայ աւղանոց կարմիր արիւնք փակեր, թանձրացեր, յերգացեր էր։ Մտրթեամ անտառնի առաջ շունչ մը կ'ելլէր իր բերնէն, դանդաղ ա խորունկ։ Կարծես անտառնելի գանակ մը ներսէն, վերէն ի վար ճեղքեր էր իր թռչերը։

Ա՛լ նիսթական ի՞նչ գարձան կարելի էր ասոյ այս մարմինին որ գրեթէ մեռեր էր արդէն։ Բայց ան խոտելու ճից մը բրտաւ, հաղբ խեղդեց իր խօսքը․ խոհացոց, խոտոտ հասաշններէն բա՛ն մը հասկցաւ․

— Կաս՛նկը․․․

Աս ես երգելի իրեն․ ս՛ի շի գիտեր կասնկը, բայց աշերն ետին մնացած ուղեւորներսն կասնկը․․․ ու անդին՝ բայց ճիտք ճոտք, անգիրջ ճամբաներսն սպասողներսն կասնկը․․․։ Աս ինձի աշնդէն թուեցաւ որ իր հոգին հոգացաւ, զոգացաւ, բացաւ․․․։ Իր սրտին բայց լուրերը շանձներ էր հաստարթ կասնկին․․․։

Այս պատմութեան վրայ ամէնքս ալ լսեցինք։ Մարտափելի՛ բան մը կար ճտեղատուրին մէջ այս անձանթ ուսանողին՝ որ հարբեմիք գտնուաւ համար ճամբայ ինկեր, ա ճամբան վրայ մեռեր, թաղուեր էր իր շտետած մէկ հոգին մէջ․․․։

Թարախոր որ հո՛ն էր, ի՛ր մէջ, դարանախա՛լ, տարիներէ ի վեր սպասեր էր որ բայց շոյսերը իրականանան, բայց ստուճները կատարելագործուին աւ բայց աշխատութիւնները աւարտին՝ ի՛նք սկսելու համար իր աճաւոր աշխատութիւնը, աւ գերազա՛ն ժամանատայն համար գերազա՛ն հարստութիւնը․․․։ Ա՛խ, զգուէլի՛, զգուէլի՛ ճիւղանդութիւնը․․․։

— Իձի՛շի, — բաւե մէկը, — երբ գերեզմանին մէջ երեսը բուցինք՝ մերանի պէս սեւ էր․․․ ինչէ՛ն է․․․։

Բայց բժիշկը շրտեցաւ․ մա՛րդ շրտեցաւ։

Կուսթիւնը անդա՛մ մրն ալ իջաւ մեր վրայ՝ քարի պէս, աւ այս անգամ աւելի՛ սճաւոր բան առաջին անգամը։ Այդ սա՛նք կատրելու համար․

— Տգա՛րներ, — բաւե սերիշ մը, — վայր Հայց կազանդն է․․․։

Բայց կազանդին վրայ մտածոցն ս՛ի էր։ Մեներ կը լսէինք ձրուները որ կը թփրտային սպակիին վրայ, կարծես մեռելի՛ն ժառանգը թփրտային մեր ապակիին վրայ․․․։ Այս ցարաբին՝ իր գերեզմանէն փրթած՝ մե՛ր մէջ մտնել կ'ուզէր ան։ Աս շեռ գիտեր ի՞նչ մը սնկը սպանուական այդ անտառն աւ անձանթ մեռելը․ խորհրդանշան մը աւ ազգաբարսութիւն մրն էր ան մեկի համար․․․։

Աս իրա՛ւ, իրա՛ւ, այդ պահուն Մա՛շը մեր վրան էր․ ա՛յն

Մահը որ ստանալին ու բանասիրին, հաստացալին ու սերացալին, բժիշկին ու բժշկուսոյին հաստարագէս անմտնութիւնս սարսափելի է . . . :

Մե՛նք ալ մա՛րդ պիտի բլլայինք, կրթութի՛ւն պիտի ստանալինք, լո՛ւ չս պիտի տանկինք մեր խաւար աշխարհին. սո՛ւտ, սո՛ւտ . . . :  
Մենե՛կ որս՝ են շունչին մէջէն շէր շնչեր արդէն դարձանալով մահը . . . :  
Իւրաքանչիւրն ինքն իր վրայ կը խորհէր, ինքն իր վրայ կը կտակա՝  
ճէր . . . :

Մ՛ի պիտի պատճէր ահաւոր մեծութիւնը այս երխասարդ հոգիներուն, որոնք այսօր մը կա՛պն ալ կը մերժէին ողջերուն ու մեռնողներուն միջեւ . . . Այլրայէ՛ս, ամէն մարդ ստանձնացեր էր ինքն իր հոգւոյն մէջ . . . :

Սակայն, քանկարձ, մաթ անկիւնէ՛ մը դողողո՛ւց ու ցա՛ծ, երդ մը սկստ, նախ մէ՛կ բերնով, յետոյ բոլոր շրթունքներէ, բարբ ու ահաւոր երդ մը, մահերդի մը պէս աղաշատոր, ագոթքի մը պէս վեհագիտաւ երդ մը, որ ստոր կտակեց, արցունքները հալեցաց, սրտերը տարցաց, բոլոր հոգիները, բոլոր հոգերը, բոլոր արտունջները, բոլոր մրժուծները իրա՛ր միացաց :

Վարկային սիրան է խոց, նիկարն է վարամ,  
կերամ հացն է լեզի, ու ջուրն է կարամ . . . :

Կառ՛ւնի, կառ՛ւնի, ամէն աշխարհի անկիւններէ, ամէն սրտի խորշերէ, քա՛նի ծանր լուրեր կտակեցին սոքերուդ, ու դուն կրձա՛ս թռչիլ . . . : Բանի՛ք քանի՛ք մահեր կտակեցին զու թեւերուդ, կառ՛ւնի, թեւա՛մբ հաստաշ որ կրձա՛ս թռչիլ . . . :

Ու երբ բժշկին նշանին վրայ՝ բոլո՛ւրս մէկ սոքի կեցանք իրբեւ սուցի նշան, մարմինս փուշ-փուշ եղամ՝ ես կը խորհէի որ այդ վայրկեանին, հետունե՛րը, հետունե՛րը, ծովերով ու լեաներով հետունե՛րը տեղ մը, ծերակ մայր մը ու ալեւոր հայր մը, մայակով ու յասարով, համբա՛ւն, համբա՛ւն կը նայէին. մինչդեռ մենք գիտէինք որ ա՛յ ապան չպիտի գար, չպիտի գա՛ր . . . :

Եւ այս անգամ, ամէնո՛ւն հեա, բայց գողար՛ով, ու կարծես մօ՛րն տկանջին կ'երգէի եւ մահահաս երգը . . . : Պանդխտութեան համբաններուն վրայ անմտն մեռնողներու ամբո՛ւջ ցեղ մը՝ համայն աշխարհը թանաւորելու շտի գտնութի՛ւն գրեր կը այդ երգին մէջ, ու քարերը բացներու շտի քաղցրութիւն . . . :

Լոգսն, 1913

## Ն Ի Ա Շ Ա Լ Ի Ի Բ Ժ Շ Կ Ա Ի Թ Ի Ի Ն

Արիաստա՛րդ բժիշկ, որ մարդը առողջացնելու արուեստին եռ նուիրուած, չեմ հարցներ քեզի թէ կը ճանչնա՞ս արուեստդ, բայց կը ճանչնա՞ս զոնկ մարդը :

Մարդը այն մարթաղերձ կտրմիր կենդանին չէ՛, որուն գրն- գերները քննելի մարդակազմութեան պատկերներուն վրայ : Մարդը այն մարմնազերձ գեղին կմտաբք չէ՛, որուն շարժումները ուսում- նասիրելիք ստիարներուն վրայ : Մարդը այն շնչաղերձ կանանչ գիա- կը չէ՛, որ ամիսներոյ քարէ սեղանի մը վրայ պատկեցուցած՝ շա- փելիք, կշռելիք, պատակելիք, կտրելիք, յոշտակելիք, սղոցելիք, քղկակելիք, ստանց որ անգամ մը քերանք թանձաբ՝ հարցնելու համար թէ ի՞նչ կ'ընես, բարեկա՛մ . . . :

Քեզի հիւանդ մը ցուցնելէ առաջ՝ պատուիրեցին ստրիներով գիտննելու վրայ աշխատիլ, որպէսդի մարդը ճանչնաս, եւ որպէսդի հոգիդ չգողայ ու խիղճդ չգտայ :

Երկարօրէն քննելէ, փնտռելէ, պրպտելէ վերջ, զանկին մէջ նե- խած ուզեց մը ու սրտին մէջ սեւցած արիւն մը գտար :

— «Մ'ը է հոգին, մ'ը է խիղճը, զուշելիք ձիձապելո՛ւմ :

Աւա՛ղ, զա՛ ուսումնասիրած մարդդ գիա՞կ մըն է միայն : Զգուշացի՛ր իրեն նմանելէ : Մարդը որ կ'աղբի, մարդը որ կը խորհն ու կը դայ, մարդը որուն բարոյական ստատպանքները ի՛նչ անգամ ստելի են քան Փիղիբական ստատպանքները, այն մարդը սրիչ բան կը պարսնակէ իր մէջ քան ճարպն ու ստիարը . . . :

Ամէ՛ն մարդու մէջ Աստուած մը կայ . . . Ահաւասիկ թէ ի՛նչ բան կը ժողան քեզի ուսուցանել :

Յուտալի է խոստովանիլ որ այժմու բժշկական վարժարանները կեանքի ատաքեալներ կը պատրաստեն ա՛յնպէս՝ ի՛նչպէս զինուորա- կան վարժարանները կը հասցնեն Մահուան պաշտանեառներ : Սա- տարներու թեամբ որ՝ այս վերջիները զինուորին ա՛յ թէ միայն ստը ու հրացան կու տան, այլ անձնուիրութեան, վեհանձնութեան, զո- հոյութեան ամբողջ պատարարութիւն մը : Աինչոց եւ գեաւալի

րժիշկի մը ձեռքը թոյն մը ևս դանակ մը ասոյէ վերջ՝ կ'արձակեն գոյն  
սուսանց բարոյական ու հոգեկան ո՛նեւ պատրաստութեան :

Մտրդը իրբեւ միտի ու սակորի շարժական դորժիք մը ներկա-  
յացնելէ վերջ, բժշկութիւնը կը սորվեցնեն ոյնպէս՝ ինչպէս մեքե-  
նայէտներուն կը սորվեցնեն երկաթէ գործարտաներուն օտուտը :

Հոգեկան ա՛յ մէկ բառ, բարոյական ա՛յ մէկ սօզոսութիւն,  
անցեալի ա՛յ մէկ յիշատութիւն :

Եւ սակայն հաղարնեբոյ տարիներ, փարսումներու Երկրէն  
մինչև Աեւտանց երկիրը, ու Յորդանանէն մինչև Գանդէս, միլիոն-  
ներոյ մտրդիկ հոգեկան բժշկութիւնը միայն կը գործադրէին իրենց  
ախտերուն դէմ պայքարելու համար : Եւ ամբողջ կրօնքներ շիմուե-  
ցան՝ հրաշքներու հաւատալիքին վրայ :

Հըրաշալիքներու դարը անցան ըսին քեզի, ու ամուր կերպով  
փակեցին անբացատրելի իրողութիւններու անհանդուատացիչ գուս-  
ները :

Չըլլա՛յ որ նեղմիտներուն հաւատաս Այն մտրդիկը որ ամէն  
բուն գիտնալու յաւակնութիւնն ունին, կը մերժեն ինչ որ իրենց ան-  
հասկնալի կը թուի : Աշերնին գոցած կը քնածան, ու սասպերը կ'ու-  
րանան . . . :

Քանի որ խոսքը աստղերուն է՝ յիշեցնենք թէ մինչև 18-րդ  
դարուն վերջերը, Ծրանտական Գրատութեանց կաճառը կը մերժէր ըն-  
դունիլ թէ՛ երկինքէն կրնայ քար իյնալ երկրի վրայ . . . : Ականատես  
վիաները իրբեւ խենթ ու խարերայ կը հռչակէր : Օր մը, քաղաքա-  
պետ մը, իր շրջանակին մէջ ինկած երկնաքարէն նմոյշներ գրկած  
ըլլալով իրեն՝ պատկանելի Ակադեմիան, 1772-ին հրատարակած  
տեղեկագրով կը յայտարարէր, թէ ճեղելութիւնը յայտնապէս կեղծ  
և երևոյթը Փիլիքապէս անկարելի էր : Ծշմարտութիւնը իրենց  
զլխուն մացնելու համար պէտք եղաւ որ այդ քարերէն մէկը իրենց  
զլխուն իյնար . . . : 1803-ի Մայիս 4-ին, տկոյեմական Ատուլֆ Պրոն-  
տար քիչ մնաց զոխէն մեռնէր՝ երկնաքարի մը անկումին տկոնտեսն  
ըլլալով . . . :

Նոյնը պիտի պատահէր նոեւ հրաշալի բժշկութեան համար :

Տիեզերահռչակ բժիշկ Ծարքո՛ իր ամբողջ գիտութիւնը քանի  
մը անբուժելի հիւանդներու վրայ ի դուր փորձելէ վերջ, ի՞նչ մեծ  
եղաւ իր դարձանքը, երբ անոնք օր մը ուխտատեղի մը երթալով բու-  
լըրովին բուժուած վերադարձան . . . : Այսպէս, մտար վերջին մէջ  
բոնուելէ վերջ՝ իրապաշտ գիտնականը խոնարհեցաւ Հշմարտութեան  
սասջ. իրն է Հեռուեալ յայտարարութիւնը .

«Երևութիւնք որ շեղաչըջտեւու վրայ է՝ չի կրնար ամէն ինչ  
բացատրելու յաւակնութիւնն անենայ, այսպէսով իր բարեկերթուժ  
ժխտած պիտի բլլար... Հրաշքները ամէն ատեն գոյութիւն աննկատ՝  
իրարմէ բարբաժին տարրեր կրանքներու ու քաղաքակրթութեանց  
մէջ, ինչպէս որ այժմ ալ կը կատարուին բոլոր լայնութիւններուն  
վրայ: Այսպէսով բաժնաւոր Հաշմանգամները Հարիւրներով կը հաշ-  
ւուին, նոյնիսկ երբեմն որարքներն ու ստույգները: Եւ տեսոյ փե-  
րագարծը այն Հիւանդներուն, որոնց եւ շկրնարով անձամբ հաստար  
ներշնչել՝ սխտատեղի մը գտցեր էին՝ քննելի իրենց անդամաւորչ  
անդամները ու ներկայ դամուկցայ արտին անյայտացմանք:

Լիթրէ իր «Երական Իմաստասիրութեան» մէջ կը նկարագրէ  
բազմաթիւ հրաշքներ, որ Սէն-Լուիի գերեզմանին գտնելով կը գտր-  
ծուէին:

Հոշակատար Տոքթ. Գոտչէր կը ներկայացնէ ութը կին Հի-  
ւանդներ, որոնք ամենքի ստեղծներ անէին ու դարձանուկցան Հա-  
ցեկան բաժնաւոր:

Արայ Հետեւութիւններու տեղի շատրո համար պիտի տանք  
թէ «Բշտօք Հագուստէկը եւ գիտապէս փաւերացուած Հրաշքները՝  
Ասկայն, Լիթ Հիւանդները իրենց հաստար փոխանակ փայտի կատ-  
րի մը, սարբի պատկերի մը, գիտիլի շիրմի մը վրայ գնելու՝ այդ  
փրկարար հաստար Գիտութեան վրայ գնէին, սրբա՛ն պիտի շատ-  
նար Հրաշալի բաժնաւորութիւր... Այս է Հիւանդներուն արուե-  
լիք պատուէրը:

Ինչոյ թմբիներուն համար ուրիշ կենսական պատուէր մը կայ՝  
Եթէ գուն իրապէս թմբիչ է, Հիւանդներուդ փրկութեան հա-  
մար՝ իրատանք շունի՛ս սեւէ միջոց մերժելու այդ նպատակին հա-  
նելու համար: Ահա՛մանտօպակ ու այլամերժ թմբկութիւն մը գիտակից  
սճրագործութիւն մըն է: Պիտի գիժես հնարատար բոլոր ազգակիե-  
րուն: Բնոյն ու գանակը, ջուրն ու կրակը, երեկարականութիւնն ու  
մազնիսականութիւնը, գիտութիւնն ու հաստարը՝ փոխն ի փոխ քո-  
ղէնքերդ պիտի բլլան: որովհետեւ այն արտերը որոնց գէժ կը կուտի,  
տարրեր Հիւանդներու մէջ, տարրեր գնէքերու կը գիժես:

Պիտի Հարցնես սակայն թէ կարելի՞ է Հրաշքը գիտական հա-  
տաստիրքներու կարգը գտակ: Անշուշտ կարելի է:

Կերքնական կարծուող Հրաշքը այնքան բնական է, որքան եր-  
կինքէն ինկող քորը: Միայն թէ՛ գիտունները ժխտելով անոր գո-  
յութիւնը, դեռ շուտամասիրեցին Հրաշապործութի արէնքները եւ  
բախտին ձգեցին Հրաշքի կատարումը:

Քաջութիւնն անկեանք խոստովանելու թէ հին ազգերը մեզմէ շատ աւելի լուս կը ճանչնային այս գիտութիւնը: Եղիպտացիներուն, Խորաշխարհներուն, Հնդկիներուն պատմութիւնը լեցուն է այսպիսի փաստերով:

Այժմ մեզի համար մութ կը մնայ հրաշագործութի եղանակը, բայց անոր սկզբունքը լոյսի մը նման պարզ է —

Չանձրայթի գաղափարը կը յորանջեցնէ, ամթի գաղափարը կը կործրցնէ, դաթի գաղափարը կը լացնէ, օարսափի գաղափարը կը գեղնեցնէ, բժշկուելու գաղափարը կը բժշկէ:

«Եթէ, — կ'ըսէ Պարուէլ, — առողջանալու հաստատ համոզումը իշխէ հիւանդին հոգւոյն վրայ, այդ հիւանդը անխոստփեկիորէն պիտի առողջանայ»:

Հոգեկան ազդեցութիւնը այնքա՛ն մեծ է Ֆիզիքականին վրայ, որ յանկարծական վախ մը բուրբ շարժումներդ անկարելի կը դարձնէ: Եթէ բուսն յուզում մը կրնայ վայրկեանարար անշամալուծել, աւելի՛ բուսն յուզում մը կրնայ անգամալուծութիւնը վայրկեանարար փարսակել:

Անչն բան կախում ունի՝ բժշկուելու գաղափարը հիւանդին մէջ ներժուծելու արուեստն է:

Ա. տեօէք թէ Արուանձտեան — որ ո՛չ բժիշկ էր, ո՛չ գիտնական, այլ գոտառացի վեղարուստ մը — գիտուններու կողմէ կըզուսած հրաշքի բժշկութեան գուսները ի՛նչ վսեմ պարզութեամբ կը բանայ:

«Այժէ սա մանուկը, իր երեսներուն վրայ էրէթիկ ջրջրուկ ունի: Սա մամիկը թէզպէհը ձեռքն առած նստիք է. մանուկին երկու բազուկները բռնած՝ իր բայթերով ու մասներով տղուն բազկերակները կը ձնչէ, կը շոշափէ, բազուկն ի վայր մասները կը տանի ու կը բերէ. իր աչքերը անթարթ՝ մանուկին աչքերուն յառած է. ու երբեմն ալ արմուկներէն վեր թևերը կը ճմլէ. կը դառնայ, տղուն երեսն ի վար կը խաշտկնքէ, եւ ձեռքերը պորտին ու կուրծքին վրայ զնեկով՝ բոյթով կը ճնչէ, վզին մայր երակները կը ճմլէ, ճակատը կը շփէ, երբեմն-երբեմն ալ երեսին կը փչէ ու միշտ կը պտտայ, ազօթք կ'ընէ — Յաճախ տղան կը յորանջէ. կը մազմկխացնէ՞, կ'իկկ-սրակամացնէ՞, թէ ազօթիւմ կրնչք կը դործէ. — վերջապէս տղան ինձանց էր եւ կ'առողջանայ»:

Հիմա այս պատկերին հետ բազդատութեան դիր այն նորագոյն բժիշկները՝ որոնք յաճախ հիւանդին ձեռքն իսկ շեղցմամ (ժամանակ կորսնցնելո՞ւ թէ վարակուելու վախէն)՝ կը նստին՝ արագորէն ստա-

ցազիր մը պրեչու՛ ոչն՝ շարագրելու զեզազիր մը, որ միշտ երկրորդական է, յաճախ անօգուտ, երբեմն՝ վնասակար :

Գո՛չք պէտք է բլլայ շտեմնելու համար այն բազմաթիւ հիւանդները, որոնք երկար համբարգտթիւններ կ'ընեն, բժիշկէ բժիշկ կը նետուին՝ պաշտպան մը ու նեցուկ մը պտնելու յոյսով, ու չեն խոյժորձեր դորձադրել այնքա՞ն սուղ դնուած զեզազիրները : Արա՛վհետեւ զժուար է ընդունիլ այն բազմաթիւ զեզերը՝ որոնք յաճախ արամպոճորէն հակառակ են իրարու . . . : Աւ յետոյ՝ հիւանդին փրձուսածը միայն թուղթի կտոր մը չէր, այլ սպրեչու յո՛չս, հոգեկան ուժ, ստատպելու զաջութի՛ւն . . . :

Իժբախտարար այս բարոյական ազդակը կ'անտեսեն բժշկական նորագոյն հաստատութիւններն անգամ : Ակեպտիկները համազելու համար թէ հաւատքի բարբառ մը — հոյ չէ թէ հրապարակային ու անանձնական — ֆիզիքական ի՞նչ մեծ ուժ կրնայ ներշնչել հիւանդին արեան մէջ, կը հրատարակենք սա յուզիչ սոցերը, որ անձնօթ տիկին մը մեզի կ'ուզարիկ դուիցերիական սանաթորթով էր :—

«Հիւանդի բնական յատհատութեամբ, անկողնիս մէջ պտուկան կը սպասէի ես ոչ շեմ գիտեր թէ ինչա՞ն . . . : Մահուսն՝ որ չէր գար, Գեանքի՛ն՝ որ կ'ուշանայ զիս գերակամոյնելու : Արկար ամիսներու հիւանդութիւնը արգէն մաշեր, հաշեպուցեր էր կարսովիս ու համբերութեանս մեծ մասը, ու մնացած քիչսոյր զեւ կը սանձուէի :

«Ա՛նտ՝ կը ստանամ «Ակրատմարտ»ը : Մեծ ուրախութեամբ կը կարգամ հայերէն թերթերը. հայ գիրք տեսնելով կարծես կարտար կ'ստնեմ հայրենիքիս :

«Ապրիլը յայթիւ է . . . շտիտեցայ անկողնիս մէջ. սկսայ կարգալ յօդուածը, եւ մինչեւ գերջացնելու բարբոթիւն տառջ կը զգայի զիս : Ա՛յ կարճ քիս տակ հիւանդ թոք մը շկար երակներուս մէջ թարմ արիւծ կը հասէր. յաջորդ օրն իսկ ելայ անկողնէս :

«Եթէ բժիշկները յաճախ գիտնան հիւանդին հոգին բաժնի՛ երեւի տեղի շատ պիտի յաջուին մահուան հանկերէն արատել մարմինը :

«Որեմն մեր յոյուածը միշտ լքման վայրկեաններուս կարդացի եւ ամէն անգամ նորոգուած ուժերով սկսայ կ'ուիլ հիւանդութեանս զէ՛մ :

«Կուս՛ւնկը . . . ինձի համար այ պիտի երզէ՞ք այդ կտունկը : Բայց չէ՛ - ես պիտի յուսնամ՛մ . . . » :

Լօզան, 1913

## Ա Հ Ա Ի Ո Ր Տ Ա Ր Ա Կ Ո Յ Ո Ր

Հայրենիքէս անակնկալ նամակ մը — տնն պարզ ու ահաւոր նամակներէն որ գիւղերուն մէջ միայն կրնան գրել — սա սողերով կը վերջանար .

«Յ. Գ. — Ձեմ ուզեր ձեզ տխրեցնել . բայց ի կարկէ սովալեալ կու գամ լուր մը տալու որ շատ բարի է : խօսեալ Հայկիկն մապիկ է . անցեալ շաբաթ գիւղ գտնաւ ու հիւանդ ինկաւ . կարկաւ պիտի փոսթաւ զինքը վերջին անգամ տեսնելու » :

Վերջին անգամ մը տեսնելու . եւ ինչո՞ւ Համար . ուրեմն աշտանն հիւանդ . եւ աշտանն շուտով . . . : Բայց չէ՞ որ շաբաթ մը առաջ ի՞նչն իսկ կը գրէր թէ ի՞նչպէս համարտարանի քննութիւններուն մէջ աստղին էր հանդիսացեր , շնորհատարութիւններու արժանացեր , ու գիւղ վերադարձեր էր հանդէսու :

«Կարելի՞ բան է — կարելի բան է», կը կրկնէր շուտաւ : Բայց ահաւոր սարակայսր արդէն արթնցեր էր մէջս , ու ամէն անգամ սարտախելի «յետ-գրութեան» կը ցցակը աչքիս առջեւ : Հապու էթէ ճիշդ բլլա՞ր . . . » :

Բարերախտարար ձեռնակալ որն իսկ նամակ մը Հայկէն , ուր եղբայրս իր ձեռքով , ստաներկու վճիտ երեսներու մէջ , իր մարդարանաշար ու լուստար գրերով ինծի բի՞ւր բաներ կը գրէր , այնքան սնուչ , այնքան բարի , այնքան յուստա , որ հողիս թէ նամակին վերջը լսածի մը սողով անցողակի կը յայտնէր իր «թէ մը տկար» բլլալը :

Ի՞նչ լուստու խորհուրդներ , ի՞նչ գերեթկրային զգայնութիւններ , ի՞նչ իտէական հորիզոններ , ու որքան հետաւանութիւններ սպասուցի . . . » :

Մէ , մէ , եւ վստահ էր որ ազան շէր կրնար մեծելի . ան պի-

տի ազրէ՛ր ու պիտի յաղթէ՛ր, ան ասաքեալ մը, ասէփիրոյ մը, մարդորէ մը պիտի ըլլար :

Շտրաթ մը վերջ նոր նամակ մը, ու այս անգամ Հայրիկէն : Որքա՛ն տարիներէ ի վեր չեմ տեսեր զինքը, այժմ ալե՛հեր ու շուտաւոր ծերունի մը պէտք է ըլլայ : Բայց ինչո՞ւ, զիրերը դողող ու սարսփնակ են այս անգամ : ան միշտ հաստատուն ու փոքր ստակերով կը գրէր : Արդեօք գժրախառնութի՞ւն մը . . . :

« . . . Պակցիտութեան նամակներուն ճայելէն օշերնուս լոյսը կալցեալ . . . զաստ՛կս : Երբայրդ իրանց, օտարներու բժշկութեան ենթկարօտ : Մայրդ ծեր է, իրանդարեան դէմ միայնակ . . . » :

Սակայն նոյն պահարանին մէջ ա՛նձ՝ գրաթիւն մըն ալ Հայրիկէն, ուր հրանդն է՛ր ձեռքով կը գրէ թէ բարբափին ստողջանալու վրայ է :

« . . . Հետզհետէ լատմալու վրայ եմ, հոգս դադրեցաւ ըսելու չափ քիչցած է : զիշերները Բունս կանգիստ է, ցարեկներն ալ . . . ալ ո՛չ մէկ խոյ : մարմինս տկար կը զգամ քիչ մը . . . բայց վտանք սը աշխատութեան արդիւնք է այս : Բի՛շ մը կանգիստ՝ ու ես դարձեալ վի՛ր կը նետուիմ . . . ապրելու կամէս մի՛շտ ուժեղ է . . . » :

Անշուշտ, անշուշտ : Կամքի ուժը, կեանքի ծարարը, յոյսը, հաստարը սեռայնութիւններ չեն : Այն որ կ'սպէ ազրիչ, պիտի ազրի :

Երեք որ վերջ նոր նամակ մը : Սակայն ինչո՞ւ, ձեռքս դողող այս անգամ պահարանը բացած տեսնալ :

Ի՞նչ կ'ըսէ . . . ա՛նուցին թափա՞ր . . . ու ինչո՞ւ . . . զանդակե՞ր : Հայրդ եկեղեցի . . . Եունաց Առաջնա՞րդ . . . դամբանակա՞ն . . . Թուրքա՞ն . . . :

Ի՞նչ կ'ըսէ . . . ուրեմն եղբայրս բոնեցին թաղեցի՞ն . . . եղբայրս որ ազրի՛լ կ'ուզէր . . . :

Այն որ միա՛յն լոյս կ'երայէր, ուրեմն չիմա տի մը խաւար հողի ներքեւ կը սեղմուի՝ դարարուող արմատի մը ու չարցած գանկի մը միջեւ . . . :

Ա՞յս էր, ա՞յս էր իմ ա՛նուսը սարակոյսիս լուծուժը : Ո՛չ, ո՛չ : Ես չեմ կրնար բնուանիլ որ գարթեան մեծուցոյն հանդայցը այսպէ՛ս սուրի կոյր հարուստով մը լուծուի :

Ընդհակառակը : Տարակոյսս աւելի՛ ու աւելի՛ մեծցաւ, ստուկացաւ, խորանկգաւ : Աշերս պրտարեցան, շուտրեցայ, սարսփեցայ : Ես որ աշխարհն աշխարհն հաստատուն չիմերու վրայ գրուած կը կարծէի՝ չիմա կը գրայի որ ան կը գողար սաքերուս ասի :

Աւրեմն մեակ՞ր է : Ընչոյէ՞ս Հաստատու՞ն : Ինչոյէ՞ս շահուս :

տայ... Ի՞նչ էր կեանքը, ու մահը ի՞նչ... Մըն էր իրական, ո՞րն էր անիրական...

Չորս բոլորս սաղաշխարհի պարի մը մէջ կեանքը կ'ենար, կը դեղուր ու կը սրտթիւտ ամէն տեղէ : Առտներամ բազմութիւն մը կը մտղմղէր ու կը տքնէր խելահարսը : Մտրակները կը շաչէին, կատրերը կը սուրային, ինքնաշարժները աշտոյն գտողսոցով դերար կը խաշաձեւէին : Մտրդ ու մեատդ կեանքի սպմակով կը լեցնէին միջոցը :

Անխորհ էր կրքմանէ՞ր, թէ աշխարհ էր շտնէր...

Շուտրամ ու գողգողարով, գաղի լապտերի սիւնի մը բնուելու, շիշնար՞ու համար :

Մըր կ'երթային, ո՞ր էր կը մտղէին ամէնքն ալ : Այս խելացնոր մտղքը կեանքի՞ արշաւ թէ մահարշաւ մըն էր միայն : Այս ճամբուն ծայրը շտնկարծօրէն պիտի շրտցուէ՞ր անդունդներուն ամէնէն՞ սեւը, ամէնէն՞ խորը, ամէնէն՞ խալը, ուրկէ ո՞չ ոք չէ վերագարձեր...

Արեմն աքս անհամար հողիներով լեցուն շողեկառփերը, այս մարդերն ու աղաքները հեւ ի հեւ կը մտղէին անկայուն կամուրջի մը վրայ՝ սրուն մէկ ծայրը գտաարկութեան վրայ կը յնուր...

Կարելի՞ էր երեւակայի կեանք-կամուրջ մը, սրուն մէկ ոտքը ոչնչութեան վրայ դրուած ըլլար...

Այս բոլորէն ո՞չ մէկը եղբոր մը, դակի մը, հոր մը մահը չէ՞ր տեսած : Եւ սակայն իրենցմէ ո՞չ մէկը անկեղծօրէն, իրտղէ՞ս, ներքնաղէ՞ս կը հաւատարմ մահտան : Եթէ մտտա՞ ըլլային որ այդ բոլոր ստատարայից ու սրտտիշ գործունէութիւնը անիմատա ոչնչութեան մը համար էր, ո՞վ պիտի մտղէր, ո՞վ քաջութիւնը պիտի ունենար մտղելու...

Մէ, այս մարդերը չէի՞ն հաւատար, չէին կրնար հաւատալ մահտան աշտղէ՞ս՝ ինչպէս բժիշկ մը կ'ըմբռնէր գայն : Եթէ միայն այդ բնութամն ունենային, խրաքանշխարն ալ կանդուն մնալու համար ինծի նման՝ սիւնի մը բնուելու պէտք պիտի ունենային...

Արեմն ես նուա՞ց կ'արժէի քան այս տղետ ամբոխը : Արեմն Գիտութիւնը մեղացա՞ծ էր իմ մէջ ինչ որ կար լուսադոյն, ազնուագոյն, դերպոյն, ու քանի մը յարաբերական հաւատարմութիւնը մտխարէն, ան ինձմէ խլե՞ր էր մեծագոյն հաւատարմութիւն՝ կեանքի հաւատարմութիւն...

Եւ սակայն, եթէ կեանքը իրո՞ք ու միմիայն ըջիջներու խող մըն էր, ինչպէ՞ս կարելի էր բացաարկի որ այդ ըջիջներուն ամէնէն պղտար, ամէնէն արտաղին, ամէնէն յուսահատ եղած միջոցին կեանք-

քի սէրը, սպրեկու հաւատքը, յաղթելու յոյսը ծնէին այնքա՞ն գորտ-  
թեամբ, այնքա՞ն յառակութեամբ, այնքա՞ն յաւատաւորութեամբ . . . :

Եւ արեւէ՞ կու գային այդ հաւատար բջիջներուն մէջ անհա-  
նութեան գաղտնիքները, այդ մահացու տարրերուն մէջ անմահա-  
թեան բնույթները, այդ զեանաբարչ մարմնի մէջ անշքջագիծ խնկալ-  
ները . . . : Թնշպէ՞ս կարելի էր երեւակաշիւ որ մտար ամբողջութիւն  
մը պարզանակէր, աւ բջիջը՝ տիեզե՞րք մը . . . :

Եթէ կեանքը ժամանակներու սկիզբէն ի վեր կը արձէր միա՛յն  
Մահուան համելու համար, եթէ Բարեշքջութեան Օրէնքը միյնա-  
նուար գարեբէ ի վեր կ'աշխատէր անշունչ առարկաներուն շունչ առ-  
լու, հողը բոյսի, բոյսը կենդանիի, կենդանին մարդու վերածելու,  
յետոյ դարձեալ մարդը հողի փոխելու համար, կարելի՞ էր որ ս'եւ  
զիտուն միայր մեռնէր աւ յազարդ սասանար աշխարհն անխմտաւ, աշխ-  
արհն անարամարան, աշխարհն ամուլ գործունէութիւնով մը .

Եթէ անշարժ աւ անզոյց քարը կեանք աւ շարժում տաւ,  
զգացում աւ խորհարդ եղաւ, եւ կամք աւ խղճմամբ, սրտցապէս  
տառապելու աւ մեռնելու համար, շէ՛ր արժէր կատարել աշխարհն գա-  
րաւոր աւ տիեզերական աշխատութիւն մը՝ որ զեղջուկ գերեզման  
մը բա՛ւ էր խեղցելու . . . :

Ուրեմն ինչո՞ւ համար են ծագիկները, սասցերը ինչո՞ւ . . . ին-  
չո՞ւ համար է սէրը աւ կեանքը ինչո՞ւ . . . :

Այս բնդարձակ տիեզերքին մէջ ս՞՞ փրտունք, ս՞՞ փրտանու-  
թիւն, ս՞՞ գորտթիւն անի ծագոյ արեւ մը խտարելու . . . :

Եւ սակայն ան մեռա՞ւ . . . : Մեռա՞ւ . . . :

Ս՞՞ փ, ս՞՞ փ պիտի կրնայ զիս սպասել այս տհաւոր տարակոյշէն  
ՀՄեղցո՞ւրք կ'ըսեն գիտունները . . . : Բայց ժամանակներու,  
միջոցների, օրէնքների անհանութեան մէջ՝ ի՞նչ խղճալի բան է  
իմ գիտցածս . . . աւ ինչպէ՞ս գործեմ իմ այդ փոքրիկ գիտութիւնովս ամ-  
բողջ Մեծ Անձանութն սպաննելու :

Ձեռքս փոքրիկ մտրճ մըն են սուեր որ սասցերը փշրեմ տ-  
նով . . . : Բայց սասցերը միշտ մեղմէ բարձր աւ անհասանելի պիտի  
մնան՝ զերտգոյն հշմարտութիւններուն պէս . . . աւ ո՞վ որ աշեր անի  
տեսնելու՝ պիտի տեսնէ զանոնք . . . :

Սրկու հակմներու միջեւ կը տատանիմ աւ կը տատապիմ : Եր-  
կու միակամի կիկրոպներ կը քամենն հողիս . . . Գիտութիւն մը՝ որ  
փաստեր անի աւ խնկալ չունի, աւ կրօնք մը՝ որ խնկալ անի աւ փա-  
տեր չունի . . . :

Աւաջինը անփերայցա՛հ մահուան կը գտատպարտէ զիս, երկ .

բորցր անհունութեան շատումունները կը բանայ անհանարա՞ղձ հոգիին : Ահ կը սաքս գերեզմանին կը կապէ , միտն աշերուս՝ երկինքները ցոյց կու տայ :

Նրանքը՝ իր հետեւողին շտերթօրէն երանելի յաղթութիւններ կը խառանայ - Գիտութիւնն իր աշակերտին լսել վերջնական ու բացարձակ հոգաբարձին մը կ'երազխտորէ՝ ստրուկ բջիջի մը մահուան կապէլոյ սանձարձակ հոգիին աղատաշունչ թախչները . . . :

Եթէ դանկ Գիտութիւնը ձեռքս ուժեղ գէնքեր տար՝ անմահութեան անէն երազ ջնջելու , կը սիրտուէի , խորհելոյ սը ճշմարտութիւնը մեր կողմն է՝ հոյ շէ թէ դա՛մն բլլար ան . . . : Բայց ո՛չ , Գիտութիւնը կը լսէ - ու այս յատիւնը միտումէ մը աւելի ծանր կը կշռէ ատրակոյսի նմարին մէջ :

Ան նմարը կը տատանի ահաւոր ելեւէջներով : Ո՞ւր , ո՞ւր պիտի լանդի իր մահացոյց սակերը , յախանուկան կեանք թէ յախանուկան մահ . . . :

Ո՞վ , ո՞վ պիտի աղտակ զիս այս ահաւոր մղձաւանջէն :

Կանցնին օրեր , կ'անցնին շարաթններ , ու տարակոյսը կը մեծանայ , կը մեծնա՞յ . . . :

Ամէն գիշեր , գոգոցալոյ աղերս կու տամ ցայցի սիւքերուն , աղերս կու տամ խաւարի թուշոց հոգիներուն .

— Հա՛յիս , անձե՛ս , հոգի՛ս , մեա՞ր , մեա՞ր . . . :

Ան խորասո՞յց կը լսեմ միջոցին ընդմէջէն , բորբ Գիտութիւններուն մրայէն սուսանոց , դարերէ ի վար ու սիրտերէ ի սիրտ արձագանդոց , Եկ յրօիբրի ահաւոր հարցականը .

« Լինե՛լ թէ շինե՛լ . . . : մեանի՛ւ , քնանալ . . . : քնանա՞լ , երազե՛լ թերեւ . . . » :

Լոպոն , 1913

## ԱՆԻԾՈՒԱԾ ԳԱՆՁԸ

Այն տարիքն Ալպիաններու վրայ շեռաւոր գիւղ մը դառեր էի սղագիտութեան: Յր մը, պատշտէ վերապարծիւ, պանդակապետը դիւսա՛ խօսքերով գիժաւորեց:

— Ահագոթութիւն, պարս'ն, շիւանդ կի՛ն մը եկած է շոս, սուտաւընէ ք վեր բժիշկ կը փնտսենք: Աժուսինը քովի սրահն է:

Բովի սրահը քառասուննոց մարդ մը կար. մարդ լատնա՛՛ գլուխ մը, ու գլուխն ալ՝ երկար ու սուր նակատ մը, կոնածեւ շաքարի մը սկս, նակտին տակ՝ դիշակեր թռչունի խոշոր քիթ մը:

Իրեն երջանկութիւն մը պատճառելու համար երբ Հայ բլլայի յայտնեցի, ուրախութեան ու զգուանքի աշխարհի յաջորդական աշակարծական արտայայտութիւններ առաւ՝ սր կարծեա պատու մը խածած ատեն սրդ մը ելլէր մէջէն:

Այս մարդերը սր իրենց ցաւը պահելու համար մինչեւ աշխարհիս ծալքերը եկեր, շեռներուն գաղաթները ելեր կի՛ն՝ իրենց շա՛ր բարտէն, շայ բժիշկի մը ձեռքը կ'իյնային յանկարծ:

Իր նիհար ու ամպոյն գէժքէն ա՛յնպէս շեռեցուցի սր շիւանդը դուցէ ինքն էր. բայց ան թուրքերէն լեզուով՝

— Մ'չ, — բաւ, — փա՛ւք Աստուծոյ, ես ի՛նչ անիմ, շիւանդը իմ կի՛նս է, իր սենեակը հրամսեցէք:

Կի՛նը Քանապոթին վրայ երկնցէր էր՝ երեսը տփերուն մէջ, սեւ մազերը մինչեւ գետնիննրը թափած:

— Ելի՛ր, Արմինէ՛, այս ստքիկսրը քեզ պիտի վերկէ:

— Ես իմ վերկութիւնս մարդերէն շե՛մ սպասեր, — բաւ կի՛նը, — կարծ ու վերտարիչ, ստա՛նց գլուխը վեր հանելու:

Ու այս առաջին այցելութենէն միա՛յն այն հասեցայ սր Ար-

մինչ իր էրկան կը սրտատախանէր Հայերէնով մը, որ փակ գառ մըն էր ամառներն առջեւ .

Երկրորդ այցելութեանս բարբառին ուրիշ կերպ տեսայ Արմինէն :

Մտղերուն մէջ, սկանչներէն վար, վզին շուրջ, կուրծքերուն վրայ, թեւերէն վեր, մինչև մատներուն ծայրերը, ու մնացածն ալ բոլոր սեղանին վրայ՝ սկիներ՝, սկիներ՝, սկիներ՝, հազար ու մէկ զիշնրմեր ու դանձ մը լեցնելու շափ :

Ռեզոն՝ Հայ ըլլալու բեր, ու փոխանակ ամառներն պէս զգուճալ՝ սեղեր էր մեանելէն առաջ մէկու մը գեղեցիկ երեսայ, Ու իրան ալ, այնքան գեղեցիկ էր ան՝ որ բռնիկի մը ներուած չէ ըսել . . . :

Սեւ մտղերուն մէջէն, այդ հագի՛, քսան տարու գէմքը ծիւրեր, իր տարիքէն աւելի փոքրացեր, աննրխական ու անկարելի բան մը գտնուէր էր : Աչերը խորանկոյն՝, խորանկոյն՝ էին, միշտ ներսդին նայելէն, ու մտղի պէս լայն կապոյտ շրջանակ մը ա՛յ տակի մտթցուցեր էր գոննոք : Այդ ամպունութեան մէջ գտնուէր կը ցոյցակին իր շրթները, բարձր-բարձր կ'երկու թիթեւ զիծերու պէս, ու կարմիր-կարմիր՝ երկու վարդի թերթերու պէս . . . : Անշուշտ այդ սիրահար շրթները փակ գառ մըն էին իր ամառներն առջեւ .

Սեւա՛յ, չա՛տ յետայ միտն հասկցայ որ, այդ ամբողջ կիներ՝ գեւ կենդանի, բայց արդէն զոյ գազազ մըն էր այդ մարդուն համար :

Վա՛յ մարմինի բռնիկին որ հողիէն չի հասկնար : Ի՞նչ հագեկան ցուեր կան որ չհամոզին ցուերը կը բխարագասկեն, կը թունաւորեն, մահացու կը գարձեն, այլեւ կը բացատրեն այդ ցուերը :

Այս խեղճ կիներ ա՛յնքան կը վախար իր էրկան հետ միմակ մնալու պաղտաբէն՝ որ իր պատասցի հայրը իր հետ բերեր էր : Սակայն ինչի՞ կ'ընար սպասկար ըլլալ այդ գրեթէ անգամալոյժ ու իր սուզին մէջ սրտամած հայրը՝ որ վրայի վրայ, իր վեց պատակներն ու կիներ գիբեզման տարեր էր :

Բայ՛րն ալ հագալոյ ու թրնելոյ, մէկը միւսը վարակելոյ, թագերնին փոխելոյ մեծեր էին : Ու այս կիներ, որ ամէնա՛ն ալ ինչպէս մեծնիր անտեր էր՝ համոզուած էր որ ինքն ալ պիտի մեծնէր, անպատկա՛ն . . . :

Չար կը քաջարիկի դայն, թէ բանի որ գեւ մէկ թագը, կուրծքը, աչքները վարակուած չէին, քանի որ գեւ ջերմութեան առտիճանը բարձր չէր, պէտք էր շուտով հակաթոքախտ ներարկումները սկսիլ :

— Անկա՛րգ ցուեր, կ'ըսէր կիներ . . . :

Անկարգ ծախսեր, կ'առնուցնէր ամուսինը... Արդէն ո՞վ բռնար Արմինէն Հիւանդ է... Գա՞նք Աստուծոյ՝ Խնչ տնի... Թեթե, Հայ մը... աշտը կայ՝ Գազը շկայ... :

— Աշտը կայ՝ Գազը շկայ... կը հեղնէր կինը, որ շատանց զգուսած էր այս կեղծիքներէն, ու ձոյեր կը որ Խնչ ար ուղեն բնեն իրմով :

Հայրը կը փախաբէր դոյն էն սուգ ամառը որ իմաներ ամուսինը, էն մեծ բժիշկները ցուցնէյ, էն թանկ տեղերը գնէր :

Բայց ամուսինը ուրիշ միտք էր. Ձեռն Հիւանդութեան գեղն ու ցարմանը ոչնէ կ'ըրէր... ու ոչը ճիշտ էր : Անոր Համար ալ մինչեւ հոս տեղուսանքը բաշէր, բերեր կը գիրենք, սրղէսղի թէ՛ աման ըլլայ եւ թէ ծանոթներն ալ շիմանան թէ Հիւանդութիւն Խնչ է... :

Ան այս մտքը — Եթէ ա՛յլ գլխով մտքը մը կընար երջանկութիւն գողալ — Երջանի՛կ էր հոս : Ամէն տեղ կը մանէր, կ'եղէր : Պանդուխտութեան հետ ստեղծութիւն մը կ'ըրէր՝ Թարգերէն, Տղաքնութեան լոխուս մը կու տար՝ սրանցմէլ տափերով բերած էր ամէն պատահականութեան Համար : Կիմերուն յերան ծաղիկ մը կը բազէր՝ ու իր լեզուով կը բացատրէր որ իր երկրին մէջ՝ տեղի աղէկները կային : Մտքներուն թրջական ծիտախտ մը կ'սրբէր իր մտաներուն մէջ՝ ու ծախէն գեղնած մտքներով կը վերջանային :

Ան այս բոլորը այնպիսի կատակներով ու սրամտութիւններով Համեմատած, սրմէլ մարդ բան մը չէր Հասկնար, բայց ամէն մտքը կը խնդար : Էրան ձանձորայթի փարտախալ Համար իրենց այս տեսակ Հապտա մը սղաք էր :

Կոյն միջոցին, փոքրիկ սենեակի մը մէջ, — սրան պատահանք լիաներու կենսական գեղիւսին գէժ փակուած էր՝ Հիւանդը շմտեցրնելու Համար, — երեսասարգ կին մը կը Հազար, վերմակները կը խածնէր, կու շար... :

Ա՞ն, այդ կեղծ Հապտին մէջ Ե՛ս միտքն կը տեսնէի զրուսի մտքը : Բայց ան ուղեց գի՛ն ալ Հա՛նի — ու թուանշաններով, թուսկաններով, մթաթիւններով, բարդութիւններով, մէջմէջի, երկար բարակ պատմութիւն մը Հրամցայ, զգիս իրպարութիւններու Համբան վրայ գնելու Համար... :

Այս բոլորէն ազատ կերպով ա՛յն կը Հեռուէր որ իր կինը այժմ միտք մտանդորոյն էր իր ձերունի հոր, Ձար իր բոլոր գաւակները կըրանցնէին վերջ՝ ալ երկար պիտի չկրնար ապրիլ, խեղճը... :

— Գա՛նձ մը կայ, սա՛քրէօր, խոշոր գանձ մը կայ... :

Ան աշխատանքի մեծ մեծագույն թեման, խորամանկութեան, ստիպողական թեման ամբողջ գանձ մը կար . . . :

Իր միակ մամուլը ա՛ն էր որ այդ երկուքէն ա՛րբ պիտի մեռնէր ստա՞լ . . . ճերմակի հա՛յրը թէ հիւանդ աղջիկը . . . Իսկ ես՝ երբո՞րդ իր կր տեսնէի որ գուցէ այդ երկուքէն ալ ստա՞լ մեռնէր, ի՛նչքա՞ն տեսնեմ . . . :

Իր թարախի գոյն դէմքին վրայ ցցուած աշտակները՝ ներքին ջերմութեան կըմխտարի գոյնը կ'աննկնէր երբեմն : Գլուխը աներան մէջ իջնուա՛ն կ'անալն ալ կ'ըր էր՝ կարծես աշտակն պատասխանատուութեան մը տակ : Բերնէն կ'անաշտակ առ մածուցիկ խախտ մը կ'արձակէր տակէն տեղ առ ամէն ատեն, շաշտարհին վրայա թրքնելու պէս . . . Երբեմն նոյնիսկ կը պատահէր որ արիւն փոխէր . . . բայց ա՛ն պարզապէս չարախ գաշտակէն է՞ կ'ըսէր . . . :

Մասնիկեան պարզութեամբ՝ տարիներս՝ զի չըթեւար էր թարկեր էր ա՛ն ստեղծի վարակումին՝ ա՛ր մը արամաշու համար ստիկի գանձին . . . :

Ա՛խ, այդ գանձը . . . քանիներս՝ թունուորման պատճառ եղած էր ա՛ն : Հայրը ա՛ր մը չէր սրտախցեր անկէ . . . իր գրասենեան համար գրիպեր էր այդ հարստութիւնը, Տգաքները ուղեր էին գոչիլ այդ նպատակով ստիկներուն . . . ա զեղի կեանքով հիւսած, ապաստ, մեռած էին՝ մէկը միտին ետեւէն, իրար վարակելով : Երիտասարդներէն գերջ մայրն ալ թողեր էին . . . :

Այդ ճերմակին ինչպէ՞ս գրիպեր էր այս հսկայ հարստութիւնը հան՝ ուրիշ երիտասարդ բազուկներ մինչեւ ամերիկաները կ'երկարին սեռ հայ մը ուտելու համար : Այդ գանձին մէջ իրենց անկէքը չէին նետած անո՞նք որ արիւն առ արցունք կու լային : Այդ ստիկ-գորգերուն լեռը, որով ճերմակին իր հիւանդ աղջիկը ծածկուած էր՝ քանի՞ հարսերու գլուխէն, քանի՞ այրիներու ձեռքէն խլուած էր . . . :

Արժինն կ'անգիտանար այդ բանը : Հայի՞, չարախա՞, Պալիս գիշերօթիկ վարժարան մը գրիպեր էին գոյն . . . ա Հայի՞, աւարտած՝ այս սոցիալ մարդուն ծոցը նետեր էին . . . :

Բայց կիները տարտամային գիտութիւն մը առ անանական բնուող մը անին : Ինչ որ չեն գիտեր՝ կը գգան եւ ի՛նչ որ կը գգան՝ իրենց ամբողջ հոգույն առ մարմնոյն մէջ կը գգան . . . :

Այս քանն տարու կնոջ մէջ համա՛յն մարդկութիւնը թունուորելու շափ գանձութիւն կար . . . Ո՛չ կը հոգուէր, ո՛չ կ'ուտէր, ո՛չ կը խօսէր : Ան ստիկ-գորգերն ալ միայն որ մը դրած էր, ինձի՛ համար . . . բայց ճերմակին ո՛չ յնքան սրտախցեր էր այդ որբ . . . :

Ազճիկս, ուզէ՛ ինձմէ ինչ որ սիրտդ կ'ուզէ... միայն ան-  
գամ մը սերտաբանաց տեսնեմ... բա՛ն մը ուզէ իմ կարողութեան  
սահմանին մէջ... :

Այդ կարողութիւնը անսահման էր, բայց ի՞նչ ոգուտ : Ազճիկի  
ա՛յ տակի կը գտնանար, կոտ լար, «սիննի՛լս կ'ազնիմ» : > կ'ըսէր :

Ան կը պատէր իր ամուսնէն՝ որ շար չընտանի մը պէս կը  
ժողակը : կը պատէր նաեւ իր հօրմէն՝ որ իր վեց գաւակները թաղել  
վերջ գե՛տ կ'ապրէր ու կու լար... :

Եւ սակայն այս երկու մարդերն ալ իրեն չամար կ'ապրէին :  
Այդ երկու մտաւթիւններն ալ որոշ ճիգով մը կը կախուէին կեան-  
քէն : մէկը՝ ազճիկան վերջին շունչը, միւրը՝ անոր զանձը հասարե-  
լու համար... : Այս նպատակին հասած բողկին խո՛ղ իրենց կէտին  
պարնաւոց դնդակներու պէս՝ երկուքն ալ գետին պիտի իջնային :

Ահապէս տասնի մը վերջին գերակատարներն էին ասոնք : Ան-  
գամալոյժ վաշխասուսին սաջի կանգներ էր վերթառուն՝ կողոպ-  
տուած, մերկացուած, անպատասուած ցեղի մը վիթուկը : Աւ այդ  
երկու հակընդդէմ ամերսուն մէջ կը հիւժէր Հայ Անձ ախարը, աղ-  
նուական ու չլու... :

Ահապէս հրդեհի մը վերջին սիւներն էին ասոնք՝ իրարու կըրթ-  
նելով կանգուն մնացած : մէկուն իջնայր միւսնէ՛րն ալ պիտի տապա-  
լէր : ու այդ սրբ հետո շէր, սրտհետեւ երեքն ալ փոքրիկ կրակով  
կ'այրէին ներսիցիէն... :

Ինչ որ բա՛ն տեսց այդ մասնջ տամբ, չեմ գիտեր : Եւ սակա-  
ւած եղայ ա՛յ գիւղը թողուլ ու հիւանդանոց վերագառնալ : Բայց  
յաճախ եր իտրհիմ իրենց մրայ : Արդեօք ա՛յր կը շարունակեն հիմա  
«սննիմուած սակիսննասրիկ խաղը», ա՛ր հոգերսն մրայ, ա՛ր հոգերսն  
սակ :

Դեւ աշբխ սաջիւն է այն փոքրիկ բոյնը որ շարունա՛ք բու մը  
ու վայրի կատա մը իրենց մէջ կը բղկակին հիւանդ թունիկ մը : ու-  
սանց սր ան անգամ մը ճշար... : Ընդհակառակը - իմ ամէ՛ն ոչ-  
նութեան փորձերս մերժեց : «Միա՛յն բան մը կը խնդրեմ, բուս, սր  
ա՛ր մը պատմութիւնս գրեմ... » :

Յե՛ղճ ազճիկ, կայր հոգիները պատմութիւն չունին : Ու քու  
սովոյն դէմքը՝ ասանց սու երկու գաման մարդոց օտարներսն՝  
անհասկնայի նկար մը պիտի բլլար, ճերմա՛կ թուզթի մը պէս :

Լօղան, 1913



ասասանները երկուք են, — բժշկապետ Պարթէն աս Քանգլը, երկուքն ալ Հակոբզոյ թէ՛ Թիմոնէրոյ կը յաջողին թէ՛ Հարսամայ, թէ՛ Հիւանդները սուղջայնէլ, Չարսճճիներ ասկէ կը հետեւցնեն թէ Հարսուտի Հիւանդութիւն է, անգործ մարդոց ջրայնութիւն է, կաշու սասանքի երեւակայութիւն է . . . :

Սակայն այս մարդը ան շարսճճիներէն չէր. ս'հ, ս'չ . . . : Յերացած պոստի դրոխ մըք ըսի, բայց պոստիի ասկեպոյ . . . : Այդ երկու Հակոբուկ գործաններէն ա՛յն հետեւցուցեր էր որ երկուքն ալ լաւ էին, քանի որ երկուքն ալ կը լաւացնէին . . . : Աւ երկուս սիւրիօթ օտիկեկրանի շակջներուն գիտութիւնը իրար խանդելով, իր անձնական փորձասութիւնն ալ վրան բարդելով, արձակաբոյի այս քանի մը ամիսներուն Համար Կեանքի Մրայիր մը շիներ էր, սրուն կը հետեւէր գուստացիի Հաստատամասութեամբ . . . :

Այսպէս, իր շարսճճիները կ'անցնէին ասանց փոխախառնեան, իրարու յար եւ նման՝ լուսանկար սրտակերներու պէս . . . : Իր սրերը շարսճճի-ճեւուտն էին՝ Մայր-Տամարի մը պէս կանոնաւոր . . . : Իր իրարանջիր մտերը կանխա՛ն մամուլոցի մը պէս լարուած էին՝ սասանքին շարջ . . . : Աւ անանցմէ վայրկեան մը փրցնէ՛ Սուրբ-Պիրքէն իջ մը պոստելու պէս բան մը պիտի ըլլար . . . :

Աստուտանն սթիբ՝ նախաճաշի խորհրդուտը մամն էր, միշտ ասպին սրուն Հանդիսուտը արարպոյթեամբ, միշտ նոյն ծառայութիւնը . . . :

«Իր թէ՛ն-տուտը՝ հակոբուս» ըսած էին բժիշկները . . . : Հարկա՛ւ, նախաճաշը պիտի մարսուէր . . . : «Արնեկիջ» այդ մարսագութիւնը տկարացնելու պաշտանը սենէր . . . : Կրպիրը դրոշակի մը պէս կը պարզէր . . . : Յանքիրը կը պոստէր, ու ճայրէ ի ճայր ասանց բոս մը փոխցրնելու կը կարգար- պարունակութիւնը ի՛նչ որ ալ ըլլար, մինչեւ ասոր տեւելու էր այդ թերթը . . . : Աւ այս բնթերցութիւնը՝ որ իր մասուտրական միակ սնունդն էր՝ Հանդիսուտ քանի մը Համարէք էր իրեն Համար . . . :

Տասնին կ'արթննար . . . : Անճա՛ն պարպարանքով, ծոցէն թռչուն Հանդ օտու մը պէս, ներսի գրպանէն շիշ մը կը հանէր . . . : Այդ Հանքային ճեղուկը՝ որ իր ա՛յնքան պոստուով հիւրասիրտն նախաճաշիկին վերջին Հարսամբ պիտի ասը՝ աշերը գոցելով զմրուտ կը պարզէր . . . : Երկու օտիկեկրանի շակջներուն կենացը . . . :

— Աստուած գիբենք անպակաս ընէ տաստապետ մարդկութեանէն . . . :

Ասկէջ վերջ՝ ասանէն-ասաներկաք՝ գործունէութեան եւ շար-

ժամի երկու՞, երկար ժամեր կը սկսէին, ասամաքսը ցարեկասն ճաշին պատրաստելու համար: Այդ գործունէութիւնն ալ ամէն սր անփութիս նս՛նն էր, ու շափաւած-ձեւաւած նամակներ գրելու մէջ կը կայանար:

— Ես այս հիւանդ սիճակիս, — կ'ըսէր, — Չուիցերիոյ լեռներէն Մանթաշաֆին ամբողջ գործը կը վարեմ Աեբրիէլի մէջ՝ նեղութիւն տեւերը քարբոցով կ'սրսղեմ...: Մեր արձակուրդն ալ ասանկ...:

Եկուսյ ձեռքով գրածները տաքով նամակաւուն կը տանէր. — չէ՞ որ բժիշկները ճաշէն ասաջ փոքրիկ պատշաճ մը յանձնարարած էին՝ արտօմակը բանալու համար...: Ա՛խ այդ արտօմակը...:

Վերադարձին՝ ճաշի պահն էր արդէն՝ նշանաւոր պահը, երբ իր երեւտկարական ժամացոյցին երկու՞ ասեղներն ալ փո՛րք մասնանիշ կ'ընէին, ու ամբողջ ժամ մը ստամոքսին վրայ կանդ կ'ստնէին...: Նախ խաշած մախարօնին կ'ուսէր՝ Պարմէին կենաց, յետոյ խաշած բրինձը՝ Քամպին հողոյն...: Երբ իր երկու՞ քէմիսներն ալ կը հասցնէր՝ ծուռ ուշք մը կը նետէր մեր սնակներուն:

— Սա խորոված հնդկահաւին հոտը քիճքս կը գրգռէ... ու ասեղական դիմին անուշիկ դոյն մը ունի...: Ի՞նչ կ'ըսես, բժիշկ:

Ի՞նչ բռնի, Այս մարդը համապաստ էր որ իր դորձ գրած գլխաւան միջոցներով կթէ քա՛ր ալ ուտէր պիտի հալեցնէր...: Ես՛ յմականէն ասկասացէս՝ իրբեւ ժրակ դեպ շափստորութեան պատւերներ կու տայի իրեն: Բայց ան կը պատասխանէր.

— Իժի՛շկ, բժշկեա՛ր դանձն ք...: Աշխոյ բա՛ց՝ գերեզմանին մէջ ա՛յ խորոված հնդկահաւ չկայ...: Աստուած ամբողջ երկրապանտը զոյնդոյն բանջարեղէններով ու պտուղներով ծածկեր է նէ՛՛ միա՛յն հաստերասլու համար չէ...: Մայր-Բնութիւնը ծախն ու հողը ծուկերով եւ երկներով լեցուցեր է նէ՛՛ միա՛յն դանձնք նկարելով ճաշարանին պատերը ծածկելու համար չէ՝ սկեաք է որ ստամոքսիդ պատերն ալ համ մը տանեն...:

Այս մտրգուն բերնին մէջ «Մայր-Բնութիւնը սամաս կեոջ իմաստ մը կը ստանար, Չսիկրուն ճակատին դիրը ա՛յսպէս կը հեղնէր, մարդերունն ալ ստպէս.

— Արարիշք մարդուն երկար բաղաւկներ ու կարճ լեզու մը տուեր է՝ որ շա՛ս աշխատիս ու քիշ խափս ու՛՛, կթէ գործողը բաձը...: պղտիկ սիրտ մը ու մեծ ազեղ մը տուեր է՝ որ մէկ պղտս ու երկու՞ հաշուես: իսկ ազեղին հարկերապատիկ մեծութեամբ որովայն մըն ալ տուեր է՝ հասեղներու համար որ մեծ միտքերը փո-



Բամբի դամբարանից հարսնելու արարածներու անդամներու մեջ մտնելու մը  
ախտանքով զվարճանքի հոսսը դարձնելու և շատ անգամ զնորոգելու համար

... Երեսուցամեակի ընթացքին  
— Ընդհանրապես չի կարողանալ հարգանքներ արտայայտել

... միայն չի զննելու զարթոնքներու փոփոխությունները և մտաբանում է  
... մտաբանում է մտաբանում է մտաբանում է մտաբանում է —

... ընդհանրապես մի զգրված ընթաց  
— Երեսուցամեակի ընթացքին միայն ընդհանրապես միայն ընդհանրապես  
... և ընդհանրապես չի կարողանալ հարգանքներ արտայայտել  
... մտաբանում է մտաբանում է մտաբանում է մտաբանում է —

... և ընդհանրապես մի զգրված ընթաց  
մեկնում է մեկնում է մեկնում է մեկնում է մեկնում է մեկնում է  
... և ընդհանրապես չի կարողանալ հարգանքներ արտայայտել  
... մտաբանում է մտաբանում է մտաբանում է մտաբանում է —

... և ընդհանրապես մի զգրված ընթաց  
— Երեսուցամեակի ընթացքին միայն ընդհանրապես միայն ընդհանրապես  
... և ընդհանրապես չի կարողանալ հարգանքներ արտայայտել  
... մտաբանում է մտաբանում է մտաբանում է մտաբանում է —

... և ընդհանրապես մի զգրված ընթաց  
մեկնում է մեկնում է մեկնում է մեկնում է մեկնում է մեկնում է  
... և ընդհանրապես չի կարողանալ հարգանքներ արտայայտել  
... մտաբանում է մտաբանում է մտաբանում է մտաբանում է —

... և ընդհանրապես մի զգրված ընթաց  
մեկնում է մեկնում է մեկնում է մեկնում է մեկնում է մեկնում է  
... և ընդհանրապես չի կարողանալ հարգանքներ արտայայտել  
... մտաբանում է մտաբանում է մտաբանում է մտաբանում է —

... և ընդհանրապես մի զգրված ընթաց  
մեկնում է մեկնում է մեկնում է մեկնում է մեկնում է մեկնում է  
... և ընդհանրապես չի կարողանալ հարգանքներ արտայայտել  
... մտաբանում է մտաբանում է մտաբանում է մտաբանում է —

խորհելու համար... երբեմն սակայն կը պատահէր որ արի՛շ բանի գրայ ալ խորհէր =

— Բժիշկ, — բաս գիշեր մը, — գտն իմ յիտուն տարիներսս մի նայիր... ես գեռ կո՛րս եմ հոգեով-մարմնով... յաճախ կը խորհիմ ամուսնանալ, բայց յուզմունքէ կը վախնամ... քու կարծիքդ ի՞նչ է ինչպէ՞ս կու գայ ստամոքսիս... :

Այս շկարծէ՛ք թէ անիրական մարդ մըն է այս։ Այս կենդանացրին տակ կրնայի ծանօթ անուն մը դնել, բայց ճանչցողները հասկցան արդէն։ Գիտցէ՛ք միայն որ այս մարդը օպրեցատ, սերունդներ դաստիարակեց, յետոյ պուշածնեայ եզատ, յարգուեցատ ու մեռաւ... գիտէ՞ք ինչէն... : Բարի ջաւէն։ Ապրիլտոսի մէջ՝ հարսանիքի գիշեր մը՝ շատ ատելէն ստամոքսը ճաթեցուցեր է բսին... : Ճակատագի՛ր :

Այս ճակատագրին գրայ հիմտ կը խորհի՞ արդեոք այն որ ծուկերս ճակտին գիրք կը կարդար... : Միայն թէ իր խոսքերը դեռականջիս կը հնչեն անդրջիրիմեան պատուէրի մը պէս :

— Աչքդ բաց, բժի՛շկ, գերեզմանին մէջ ա՛լ խորախոմ հընդկահաւ շկայ... :

Լճգան, 1913

## Մ Ա Ն Ջ Ե Ր ՈՒ Ն Կ Ե Ր Ե Ջ Մ Ա Ն Ը

Հիմա որ ուսերսու վրայ սաղաս կը գրամ ասրինկուսն ծան-  
րութիւնը, ու ձեռքիս գրիչը՝ երբեմն փետուրի պէս թեթեւ՝ աշխ  
մահտանն բառերսն մէջ կը կապուի ու կը շփթի, կը յիշեմ Նի՛ն-  
Նի՛ն օրերը, աշն օրճնեա՛լ օրերը, երբ ուղեկիս, ջրդերսու, մարմնիս  
բոլոր բջիջները ոյնպէ՛ս լեցուած էին կեանքով՝ որ մահտանն գա-  
րափաթին համար անց չէր մնացած։ . . .

Արջանի՛կ ասրիք, ուր կեանքը կ'ետայ, սիրտը կը զեղու, հո-  
գին կը սրսթկայ։

Ան ո՛վ կրնայ մտնայ հազար անգամ կրկնուած անունը աշն  
դաշտելն ընկերոջ՝ որ միանգամայն դասակիցդ էր, տարեկիցդ ու  
սրտակիցդ, երեսակաշահան վէպերուդ ներսը, հրաշալի արկածա-  
ինդրութիւններուդ գինակիցը։

Այամն էր իմ գինակիցս։ Միասին կը խաղայինք, միասին կը  
սերտէինք, միասին կը շափուէինք։ Երբ ան հետուի ազրիւրէն ջուր  
բերելու կ'երթար, է՛ս ալ հետը կ'երթայի սափօր մը ուսիս։ Երբ ես  
թռչուններսն թակարդ լարելու կ'երթայի գաշտերը, ա՛ն ալ հետս  
կու գար, սուս սուրցներով զերենք հրաւիրելու։

Ան ի՛նչ շարսթիւններ չէինք ընել միասին։ Արկա թիթեւ մէկ  
լուցկիի գամելով՝ դասարանին մէջ թացնել, մեղուներսն թեւեր  
փետելով՝ լարի վրայ խաղցնել. ճանճի գլուխներ հզմելով՝ գրքերը  
դարդանկարել. աղոց բերանը շաքար մը առլով՝ ակոսները փըր-  
ցրնել . . . Կաւ կը յիշեմ որ որ մը սղջ մկնիկ մը լուցկիի տափի մը  
մէջ մայնելով՝ շորս թաթիկները շորս ծակերէ գորս հանեցինք ու  
ազասա աքձակեցինք։ Երբ գիրուկ գոսասունն ու բոլոր աշակերտները  
տեսան որ փոքրիկ ստափ մը սրահին մէջ ինքնիրեն կը վազեր խենթի  
մը պէս՝ ամէնքն ալ տարտափահար գոսքս խոյացան։ . . .

Անան՝ն ուղիտակոններ՝ որ մեզ կխոստատուաններու պէս յար-  
դել կու տային զպրոցին մէջ : Ճիտագայի՛ն շարութիւններ՝ որ մեզ  
հրեշտակներու պէս կ'ուրախացնէին . . . :

Առա՛գ, որ մը կու գայ որ մեծապայտ աստրինութիւններն ան-  
գամ չե՛ն կրնար այս պոյտիկ շարանճիտութիւններուն շար ուրախա-  
ցրնել մարդկային սե՛րար . . . :

Եւ ասկայն շհարձէք որ մեր երջանկութիւնը անխտուն էր . ո՛հ,  
ա՛չ : Կոտորեալ մարդ բլլալու համար գլխուտար բուն մը կը պակսէր  
մեզի՛ տէրն ու մօրսօքը : Աւ բոն՛ւ որ, բունեկը՛ն պէս կ'ամբի-  
լէկնք . . . :

Օր շէր անցներ որ գպրոցին ծառին տակ, ծերունի կոճղին վրայ  
հտտակնիս շշտիկէնք, մտաներնուս ծայրին վրայ բարձրանալով, ու  
ղմեկի խարդախ հարուածով մը շճեղքէինք կոչկոտած կեղեւը՝ իրբե-  
շափանիշ :

Մակայն հիմա որ տարիներն ու մա՛շ մեր մէջ ամէն մրցում  
ի սարճ ջնջեցին, ինչո՞ւ շխտատուանիս որ, ան ինճճէ հտտակո՛ւմ  
աչ, ուճո՛ւմ աչ, ճարտարութիւնս՛ւմ աչ, շարութիւնս՛ւմ աչ միշտ դե-  
րագանց էր :

Լազալու մէջ իր նմանը շհար : Պայքարի մէջ մէկ-հատիկ էր :  
Երբ ամէն Զտակի-Մնունդի յոյն գպրոցին տղոց հետ կուտի կը  
բունուէինք սպմախան շարքերով՝ ճակատ ճակատի, քարերը է՛ն շի-  
տակ ու է՛ն հետու թացնողը միշտ ինքն էր : Մեզի համար ամբողջ  
դիւզին մէջ Ազգին պատիւը փրկեցն ա՛ն էր միայն :

Վա՛յ եթէ իր համբուն վրայ շուն մը հաշեց . էրեք որ շանցած  
այդ շունը պիտի անհետանար :

Չէ՞ որ անգամ մը իր թռչնիկը փարատող կատուն աշտարակի  
մը գաղաթէն ետ՛ին անգամ վար նետած էր, մինչեւ որ ետքը ետզիններն  
աչ լսեղճին բերնէն դարս գային :

Միլիմիլի այդ աշտարակը հիշոյ մեր տան դէմն էր . բարձր ու  
խարխուլ միմարէ՛ մը՝ յունական հին մեհեանի մը վրայ թառած .  
մեհեանը գետ կանդուն է՛ միմարէն փրած . . . : Հո՛ն կ'աղօթէր երբեմն  
բժշկութեան հայր-աստուածը . հիմա բուերն ու գեւերը կ'իշխեն հոն -  
Գիշերը սարսուփը կը լեցնէ այդ սրտերը . ու լստինը այդ աւերակ-  
ներուն լիզու կու տայ՝ կ'ըսեն . . . :

Արամ այդ գեւերն աչ արհամարհեց : Գիշեր մը աշտարակէն  
ներս սողաց, խաւար ու գործդարձիկ սանդուխներէն սկսաւ բարձ-  
րանալ խորխորակով, պատերը շոյելով, սաներն արիւնեկով : Արբոր  
գաղաթը հասաւ, շունչը բունց, ձեռքն երկնցուց : Վերը անգլի բոյ-

նիր կային ու ձայնով մը կ'ուզէր զողնալ : Բայց վա՛յ Թռչունի ձայնի գողցողին . . . : Իր սեւ աչերուն մէջ շարութեան կայծ մը փայլատակեց . անդդերը տեսան այդ կայծը ու կասցի սոսկալի հարձածներ տեղացուցին իր աչերուն :

Իր զէմքին վրայ մի՛շտ մնացին այդ վէրքի սպիծակը : Սակայն տղեղութիւններ կան որ զեղեցկութենէն աւելի կ'արժեն . . . : Այդ օրէն ի վեր գիւղին շերտն էր Արամ :

Քանի՞-քանի՞ անդամներ աղջիկներու գոյրոցէն կը կանչէին զոյն՝ զտրմա՛նիին դասողիբք մը ստանելու , աշակերտներուն մարմնամարդ մը ցուցնելու պատրաստով : Եւ սակայն այս պատանին որ անդդերը կը փեռէր ու մանչերը կը ծեծէր , աղջիկներու առջեւ ողու մը պէս կը գողար ու մեղաւորի մը պէս կը կարմրէր . . . :

Էդերը իրեն համար արտակարգ , բացասիկ , անընական , անկարելի էակներ էին : Մայրիկը իր փոքր հասակէն մեծած ու իր բուշոր եղբայրներն ալ արու ըլլարուն՝ Մանչանց կը կոչուէր իրենց ստանը : Բոլորն ալ միեւնոյն փայտէն տաշուած՝ ուժեղ ու չքեղ պատանիներ էին , գիւղին փառքը : Բայց բոլորն ալ Արամին պէս շուտրած , ամչկոտ , տխուսոյին զգայնութիւն մը անէին : Կրնէրը միայն հետունքն տեսած ըլլալով՝ ձեռքի սեղմում մը զինաթափ կ'ընէր զիրենք . . . :

Արամ քանի՞ կը մեծնար՝ այնքան կը տկարանար : Եկեղեցիին մէջ երգած տուն ձայնը կը փոխուէր . գոյրոցին մէջ պատասխանած ստան միտքը կը խաւարէր . զիրք մը կարգալու պահուն՝ էջը շարձացած՝ կարգացածը կը մտնար :

Տղոց մէջ աստամտօրէն կը փոփոսային որ շատօք բանի կ'ընէր . . . « ռզնածուծի հալիւր էր . . . » :

Սրեր կային որ քոյր չէր մտնցուցեր . այնքան յոռետես , դատան , գայրացկոտ կ'ըլլար , բնած բանը կը կտորէր :

Սակայն իր մատարական ուժը կրանցնել վերջ՝ ջիշ-ջիշ իր մարմնական տատելութիւններն ալ անհետացան : Մայրը փրցուած Մամանի մը պէս՝ անսկսեկ , զոգոյնջուն , շուտրած բան մը եղաւ : Այստակերը ցցուեցան , աշքերուն ծիրը կտորի գոյնի օտացաւ :

Եւ շղանուեցաւ մէկը . ո՛չ քահանան , ո՛չ վարժապետը , ո՛չ հայրը , ո՛չ իսկ բժիշկը , որ այդ սղկտ պատանիին բացատրէին թէ այդ մեծուտը ու մեղաւոր գրասանքները զինքը կերեղման կը տանէին . . . :

Արեւուտ օր մը , դանդաղօրէ՛ն , ժայռերուն գաղաթը գացինք միասին : Յանկարծ զրոյանէն արծաթէ խոշոր գրամ մը հանեց ու

ձեռքի լայն շարժումով մը ծովը նետեց գոյն : Արծաթը վայրկեան մը  
փայլեցաւ արևուն տակ , յետոյ անդունդին մէջ կորսուեցաւ ու  
պղտիկ ճողփին մը հանեց :

— Ասիկա սասնեկարդն է որ հօրմէն գողցայ ,— բռաւ ,— ծով  
նետելու համար . . . : Իւրաքանչիւր փորձութիւնս այդպէ՛ս կ'ապեմ  
դրամեկ : Բայց կը դգամ որ ս'ըչ է արդէն , կամքը մեներ է մէջն . ա՛յ  
Թագաւորի դանձ մը խոկ չպիտի բաւէ այս ծովը լեցնելու . . . :

Ասիկա մեր վերջին պտույտը եղաւ , ու մեր վերջնեկեր խասկե-  
ցութիւնը :

Արամ անկողին ինկաւ ու ա՛յ չեկաւ :

Մեր ծնողները մեզ արդիւնեցին իրեն այցելել : Գիւղերու մէջ  
ուր դիտութիւնն աւելի բնապարհ կը սիրէ , հոն ուր բժիշկի ստքը կը  
կտիւն , բարեկամները իրենց ձեռքը կը բռնեն՝ անասնական ինքնա-  
պաշտպանութիւնով մը : Աւ բնասնիքը իր ցախն մէջ կը կծկուի ,  
միայնակ կը մնայ իր շիւտնդին հետ՝ որ յաճախ սակեւտարբախան  
պտույտութիւնն իսկ շունի իր սիրելիները շփամպելու համար . . . :

Ամբաստանով տարտամ շշուկներով բաւականացայ :

— Երէկ գիշեր նոր բժիշկը կանչուեր է . . .

— Քանակով արիւն փոխեր է . . .

— Փաբրիկ եղբայրն ալ անկողին ինկեր է . . .

Սը մը , սակայն , ծնողքէն գաղանարար , իրենց տունը մտայ ,  
ու վախն ի վախ սանդղակներէն վեր ելայ :

Հիւանդին սենեակէն բժիշկը գտաւ կ'ելլէր : Բնասնիքին ան-  
գամները գոյն պաշարեր էին երկիւզամ ձեւերով :

— Ատրդ պոպոնեմ , բժի՛շկ , կ'ըսէր ծերունի հայրը գողարով . . .

Աստի բա՛ն մը տուր մեզի . . . :

Բայց ան հախտագրական կարուկ շարժում մը ըրաւ :

— Ամէն ցաւ վախճան մը սնի ,— բռաւ . . . :

Բժիշկէն վերջ շուտով գիւղ գրկեցին քահանան կանչելու : Տէր-  
ակնն ինձի խաչ մը ու գիրք մը տուաւ , ու խնդրեց որ հետն երթամ :  
Վախն ու վատութիւնը սիրտս լեցուցին :

Ես այն տակն գեւ չէի տեսեր թէ մարդ մը ինչպէ՛ս կը մեռ-  
նի . սակայն յաճախ ստեղծումով գիտեր էի թէ ի՛նչպէս կը մեռնէին  
մեր Թունաւորամ շուները՝ սարսափասկները իսածնելով , կանգնելով  
ու ինտուով , գողարով ու պտղասկով . . . :

Սակայն այդ օրը սորվեցայ ինչ որ բոլոր բժշկական կանաւ-  
ները չուզեցին սորվեցնել՝ թէ մարդ մը սնասունի մը պէս չի՛ մեռ-  
նիր . . . :

Հոն՝ աչ Գիտութեան ժարգը յոյսի փոքրիկ բառ մը անդամ չէր դասած քեզու՝ Կրօնքի պաշտօնեան հասարակ անհո՞ւ՛ն պաշար մը բերելը էր իր մագաղաթի գրքին մէջ։ Հո՛ն աչ բժիշկը կեանքը կը շփելէր ա կը կորէր՝ շո՛ր ձեռով մը, քա՛նանան յարեանական կեանքի անձայրածիր հորիզոններ կը բանար՝ օրհնակա՛ն շարժումով մը։ Աւ երկու հազար սարկելքէ ի վեր կրկնուած իր բառերը՝ մի՛շտ նոյն պողանէլն անէին սահեցօձելու այն վերջին ժամերը, ուր դիտապէ՛ս, ամէն յոյս, ամէն հասարակ, ամէն սէր, ամէն իրականութիւն ու ամէն երոյ կը սնանկանայ, կը մեռնի, կը փախի։ Գերազ՛ն պարտութեան ժաման՝ գերազ՛ն յոյսութեան խարկանքը։

Պարկա՛նք թէ իրականութիւն, չե՛մ գիտեր։ Սակայն այդ օրէն ի վեր համարուեցայ թէ օրքան տակն որ մարդերը պիտի մեռնին՝ ա՛յնքան տակն Գիտութեան կողքին պիտի ապրի նուեւ Կրօնքը...։

Արդարեւ, քա՛նանային մեկնեցին վերջ, աննրիթական շնորհ մը իջած էր արդէն շիտանդին դէմքին վրայ։ Անկողնին մէջ նստաւ, ձեռքը ձեռքերուս մէջ դրաւ, ու խօսեցանք իրարու հետ՝ հի՛ն օրերու պէս։

— Բնորոնքս երբե՞ք այսքան լաւ չէի պահցած, — բառ...։ —  
Վագր եթէ արեւ բլլայ՝ կ'ազնո՞ւս որ միասին դաշտ երթանք պտակլաւ...։

Սեռայ, յանկարծ շուք, ակամօք յարեց, ամ գունեցաւ։

— Կը լսե՞ս, — բառ, — իրիկուան զանգակն է...։ Կը յիշե՞ս, ամէն անգամ ես կը զարնէի մեռելին զանգակները...։ Սը մը երբոր իմ կարգս աչ գայ, կ'ազնիմ որ դուն զարնես ինձի համար. բայց ոյնպէս ուժով քաշես պարանը՝ որ արար աշխարհ խմանայ...։

Սակայն ի՛նքն աչ, ե՛ս աչ, ոյնպէս համարուած էինք որ այդ սրբ երբէք պիտի չգար...։

Հետեւեալ օրը՝ զարնանային գմայիկի օր մը՝ ընդհաւ ընդհաւ զօգանջ մը փրթաւ օդին մէջ։

— Հրդեհ կայ, մայրի՛կ, — բաբ...։

— Եւստով շարիկդ առ ու ժամ գնա, տղա՛ս, Արամը մեռեր է...։

Սեռե՛ր է...։ Սեռե՛ր է...։ Խենթի մը պէս վեր վազեցի, փոքրիկ խօցի մը մէջ բանտուեցայ, դուռները զոցեցի, պատուհանները խցեցի՝ աչ ընդհա՛ւ ընդհա՛ւ ու անընդհա՛ւ զօգանջը խմանար համար...։

Սակայն ի գո՛ւր։ Գիւղական զանգակը ամբողջ տարին ինձի համար յոյսաւ։

Մտածիքներ հան որոնց անգամները՝ խաղի թուղթերու պէս  
ըրարու ետևէ կ'իջնան: Ստեղծի վարակածք հնձեց աչք գետտաի  
կարիճները: Մաշը վաղեց աչք սան դուռը: Ու մինչև արտը, զիտղե  
պատանիներուն կը ցուցնեն մանչերուն գերեզմանը:

Լոզովն, 1913

## Փ Ո Ւ Ա Ն Ե Զ Ա Ր Ս Ա Ն Ի Ք Ի

Պէտ զպրոցական նստարաններուն վրայէն՝ Արամ ընկերս կ'ը-  
ռէր ինծի։

— Երբ քսան տարու ըլլանք, ա՛յնպիսի ինճոյք մը, ա՛յնպիսի  
հանդէս մը սարքենք, որ ամբողջ գիւղը մեզի հետ ուրախանայ... :

Այն ատեն գեռ մեզի այնպէս կը թուէր թէ քսան տարեկանին  
խաչոր անկիւն մը պիտի դասնայինք։

Քսան տարի կեանքի պատրաստուել, քսան տարի գուտակներ  
պատրաստել, քսան տարի մահուան պատրաստուել... Ա՛յս էր մեր  
նշանարանը։

Ահր չալու միամտութեան մէջ այնպէս կ'երեւակայէինք թէ  
կեանքը մաթէմաթիկական ուղից պիտի մըն էր՝ որ երեք հաւասար  
մասերու կտորուելէ վերջ՝ ինքն իր վրայ կը գոցուէր, ինքնաբերա-  
բար, եռանկիւնի մը պէս... :

Այդ օրէն ի վեր շա՛տ ջուրեր անցան կամօրջին տակէն, ա-  
հապի՛ւ կրցայ հասկնալ, թէ կեանքի պիտը ոչ թէ ուղից, այլ թմա-  
յապաշտի գիւղակի մըն է, եւ ա՛յ թէ հաւասարակազմ եռանկիւն մը կը  
ձեւացնէ, սեւ ու ծիծաղելի պէրս մը... :

Անոնք որ զպրոցին մէջ գէրսյի մը համար կու լային, անոնք  
ամբողջ կեանքերին պիտի շան... ստիպողաբար, Իսկ անոնք որ  
գէրսյով մը կը գուարճանային՝ անոնց համար կեանքը շա՛տ մը նմա-  
նորինակ ու տարբրինակ գուարճութիւններ կը վերապահէ։

Օրինա՞կ, Արամ, ընկերս, գեռ հալիս կեանքին պատրաստուած,  
գեռ այդ կանխորոշուած քսան տարքին չհասած, բոնեցին ու թա-  
ղեցին... : Աւ ես՝ մինակ մնացած՝ երբ օր մը ուղեցի տօնել այդ մեծ  
թուականը, արդէն կեանքիս դարունը անդրաբարար անցած, դա-  
ցած, անէութեան մէջ թաղուած էր... :

Սակայն մեր ծրագրին մէջ արիշ ան մըն ալ կար, մե՛ծ ասը, մեծագո՛րն ասը, ամուսնութեա՛ն ասը, որ աննշմար չէր կրնար անցնիլ անշուշտ:

Ո՛ր կրնար դուշտիկ թէ այդ մե՛ծ ասնէն ալ եւ ինքս պիտի չբաժարէի... ահա թէ ինչո՞ւ:

Ականատեսներ կը պատմեն թէ ինչպէ՛ս, մահուան գառապարտակը իր ճերմակ չապիկին մէջէն բարէն կը յառաջանայ ու ճիտը շատնին կ'անցընէ՝ առանց ընդդիմութիւն մը բնելու, սրովհետեւ գիտէ թէ սակէ՛ն շարժում անպատ է, եւ թէ իր բախար սրիշնիր կանխաւ զճառն են՝ առանց իր հասնութիւնը հարցնելու:

Էս մահուան գառապարտակ մը դեռ չեմ տեսած: Բայց որ մը պարտիական եկեղեցիի մը մէջ հարս մը տեսայ, ու դեռ իր վրայ խորհած ասեմու մարմինս միշտ փուշ-փուշ կ'ըլլայ:

Սուսնեբամ, սեւ բարձութիւն մը գլուխ զլխի կ'աշխարհակէլ հարսին անցքը պիտելու համար: Ահա՛ երեցաս ան: Ետարան ու մահատից կը յառաջանար, առանց յոժարութեան, այլիւ առանց ընդդիմութեան, սրովհետեւ սրիշնիր արդէն իր ճակատագիրը զճառն էին՝ առանց իր հասնութիւնը հարցնելու:

Գլուխէն մինչեւ ստոր ճերմակներու մէջ, ան կը յառաջանար՝ իր միամտութեան շուտնէն կախուելու... Մինչեւ հիմա որքա՞ն երջանիկ էր ան. ցարեկները սիրոյ երգեր կը հիսէր, գիշերները շրաշալի սուգաններ կը տեսներ. գաշտի ճարտներուն պէս անհոյ, երկինքի թռչուններուն պէս ազատ էր... Այդ գիշե՛ր իսկ պիտի փչրուէին իր բարբ երպոները, ի՛նքն ալ իր կարգին պիտի ճանձնար մաշրութեան ցատերը, պիտի ճեծուէր, պիտի տղեկնար, պիտի անասնանար...:

Մարգակերոյ դալկերու, չոչուտոյ նախածքներու մէջէն ան կը յառաջանար՝ ճեփ-ճերմակ ու դեփ-դեղին: Պարտիկ մարմին մը՝ սրտատրտի ու գոգոջման, սճրագործ մեռքի մը մէջ լոնուած թռչնիկի մարմին մը, որ շիշ յետոյ պատտ՛ն մը պիտի ըլլար քովի գիշակեր ու տարիքաւ անոցին բերնին մէջ... Փեսան՝ իր թեւէն ճանկած՝ կը յառաջանար ճարպատ աչքերով, փայտի պէս պեխերով՝ սեւցում ու սուրբում...:

Ամբողջ ամբոխը դոյզ մը աշք եղած էր: Եամտա նախածքներ կը տեսնէին հարսին: Մասի մը պէս՝ շիշ մը սակէ՛ն մարդ պատապատա կը ճաշակէր ա՛յն քանակութեանէն, որ վայրկեան մը յետոյ պոչութիւն չպիտի անկնար ա՛լ...:

— Հարսութիւնը անո՛ւշ բան է... փոխապէս մէկը՝ բերնին

Ջուրերը մաղցնելով, Գրգանդ գրամ սնի՞ս. կեանքդ պստնիկներու ծոցը փակցուր, ու ձեռք սրերուդ համար է՛ն սնմեղ, է՛ն զեղեցիկ, սղտիկ ազջիկը առ, բրկակ, արիւնէ, ձեռնէ, հիւանդացուր... մա՛րդ մը ձայն հանելու իրաւունք չունի, ո՛չ իսկ կինդ... Աստուծոյ սրճաթիւնը քանի՞ սակիի գնեցիր, սրիչ բան հարցնող չկայ...:

Առ իբր ալ նայն մայրկեանին, բարձրաստիճան կուսակրօն մը Առքըր Գրգէն մկայութիւններ կը բերէր փեսային անաքնութեան համար... Ամուսնութեան ամուշութիւններուն մրայէն կը մտնէր, սակէն կ'ելլէր...:

— Մով շմտած լողալ կը սորվեցնէ... կակազեց մէկը բովէս Բայց, սրիչ մը աջողիսի՞ խոսք մը բաս, որ մինչեւ ականջնեկուս ճայրը կարմրեցայ:

Այդ սրէն որչեզիք որ՝ եթէ կրթիք ամուսնանայի, ամէն պարագայի մէջ՝ այս տեսակ պիտի շամուսնանայի:

Տեսայ որ այդ պայմաններուն մէջ պտակը սրիչ բան չէր եթէ ոչ խորագիտ պայմանագրութիւն մը, որ կ'ուրը կը ստորագրէր սասնոց անոր ստաջին բասը ըմբռնելու. իսկ ամուսինը որ բառ կ'ըմբռնէր՝ ստիպուած չէր յարգելու իր պայմանագրութիւնը...:

Գերիներու մասնատականութիւնը սրիչ տեսակ չէր. միայն թէ չիմա վճարո՛ղն ալ, մասնատու՛ղն ալ ազջիկն է...:

Առ, ս՛ր չեղանութիւն, այդ փոքրիկ ազջիկը՝ սրան խոսքը դատարանէն ուղեւ արժէ՛ք մը իսկ պիտի շունենար՝ իր Քեյս՛ն պիտի յարգէր մինչեւ իր կեանքին վերջը, ու իր արգանդին մէջ պիտի կրէր համբոյճներուն ամբողջ ծանրութիւնը. մինչդեռ իր ամուսինը՝ սասաջին յրթիկան արգէն՝ պիտի խորէր գոյն, շան մը պէս...:

Բայց տեսնէիք թէ իր ճնողները սրքա՛ն հպարտ կ'երեւէին, ի՞նչ սրախութեան արցունքներ կը զլտարցնէին իրենց աչքերէն... ի՞նչ փարպեաութեամբ սասաջ տարեր էին գրամօթիտի սակարկութիւնը... ու ի՞նչ բառ քնարութիւն... ի՞նչ շնորհքով փեսայ... Ամէնքը կը պաշարէին, կը շնորհասրէին գրեհնք:

Ես՝ նախանձով ու գամութիւնով լեցուն գուրս կը նետուէի այդ զերեմասնութեան շուկայէն, երբ մէկը թեւէս բռնելով քարաքափարութեամբ անուսն հարցուց... կ'երևի ճՅճանթ ներկաներէն շարքին մէջ սպելու համար:

Տասնեակ տարիներ անցան այդ սրէն ի վեր, բայց դեռ շմուցայ զինքը, այդ ձեփ-ձերմակ ու գեփ-գեղին ազջիկը, որ կեանքիս մէջ սասաջին ու վերջին անգամ կը տեսնէի:

Իր ոգին զիս երկար ստեղծ սուսապեցուց:

Յը մը, ետ ալ իմ նահատուցըն կը ննազանդէի՝ իմ յաւազոյն կէսիս միանալով :

Բայց իր պրակէն որքան տարբեր կգտ մերինը՝ նահատակ ճաշբայեցութիւն :

Ստանց իմ բուկի, տունց նանդխաւարութեան նարանիք մը քաղաքական աչն պարզ նարանիքը՝ որ կերտուան կը պարտապրէ նաւառացեալին ալ, ուրացողին ալ, նարուտին ալ, աղքատին ալ :

Չուիցերիացի քաղաքացեալք ամուսնական պայմանադրութիւն մը ներկայացուց մեզի՝ երկու վիաներու տառք՝

— Կ'ուզէ՞ք ասորապրել, Սրիտրդ . . . :

— Այո՛, պարտն . . . — ըսաւ նարսը՝ գրչի նամարձակ ստաբազրութիւն մը պրակեցնելով թուղթին վրայ :

— Շնորհակալ եմ Տի՛կիին . . . — պատասխանեց քաղաքացեալք :

Ու ամէնն աշխատի : Այդ մտչբիւնէն Սրիտրդը Տիկին կգտ :

Եւ սակաւն — անկեղծ խոսք մը կ'ուզէ՞ք — աչք շարութիւնը դիւ վիրաւորեց :

Այդ կանխաւ պատրաստուած թուղթը՝ յարձակագական ու սրշտագանդական նողի վրայ գրուած երկուստեք ասորապրուած վաճառականական պայմանադրութեան մը վերամեց մեր ասորաւ սէքերբը, անշքողիւն անուրջներբ, ինքնուրոյնար նուիրումներբ, յախտենի խոտումներբ . . . :

Ու Աէրը, սրուն նամար Ասգանն ձեռնուած շափ գրաւոր է նկրո՛ւ, աստատուի մը շափ խախտաւ կգտ . սրովնետեւ Սրէնքը՝ մեղ միացնելու ժամանակ՝ բամնուելու պայմաններն ալ կը մտածանշէր . . . :

Այս բոլոր սրինական շքթաներուն ծանրութիւնը թեթեցնելու նամար երկնային որճութիւն մը կը պակսէր : Նարան ալ շատով նշմարեց աչք պակասը :

— Քանի որ, — ըսաւ, — մեր ամուսնութեան նամար մեծ ծախսեր չըրինք, փոխան նարանիքի» դժբախտ աղջիկ մը ուրախացնենք աչք գրամով — ետ նշանուած սրբուհի մը գիտեմ որ պատկուելու նամար միջոց շանի» թուղ իր ուրախութիւնը մեզի նամար որճութիւն մը ըլլալ . . . :

«Մեծ միտքերը սիրուէն կը ծնին», կ'ըսեն, աշխնքն կրնէն . . . :

«Փոխան նարանիքի» . . . : Այդպէ՛ս որոշեցինք, ու աչքպէս ալ ըրինք :

Ու մեր ուրախութիւնը աւելի կատարեալ ընելու նամար, մեկ-

եկցանք Փարիզ՝ հայ եկեղեցիին մէջ փնտնելու ա՛յն, ինչ որ կը պահ-  
ուէր Լոզանի քաղաքատան :

Բարի քահանայ մը մեզ գիտատրեց Ֆլանդրի :

— Բայց զիս գտնելէ ստա՛յ՝ գանձապետ էֆէնտին պէտք է  
գտնելիք . . . — բռա :

Քաղաքը տանկուփրայ ընելէ վերջ՝ գանձապետ էֆէնտին ալ  
գտանք զո՛տրտրաճառի գրասենեակի մը մէջ, սակի նժարի մը կտին  
կճկտած, մոմի գոյն ձերունի մը՝ որ ձիւթ կը ծամէր . . . :

Երբ իմացու աշցելութեանս պատճառը՝ բռա :

— Աշխարհիս շորս կողմէն հոս կը թափին աման օրհնութիւն  
մը ստանալու համար . . . : Մեր գինեքը ամէնուն յայտնի են արդէն,  
այնպէս որ ստիարկութեան պէտք չկայ . . . : Եթէ հազար ֆրանք  
տրուի՝ ամբողջ տաճարը թաղտերի պէս կը զարգարենք, բայց նշա-  
նասը բուն մը կ'ըլլայ . . . : Եթէ միայն մէջտեղի ջահը կ'ուզէք՝ զե-  
տինի գորդերով՝ այսչափ հարիւր ֆրանք . . . : Բոլոր ջահերը մէկանց՝  
այսչափ հարիւր . . . : Սուրբ խորանին յուսախառտմը՝ այսչափ հա-  
րիւր . . . :

— Բայց պարզ օրհնութի՞ւն մը . . .

— «Պարզ օրհնութի՞ւն» ինչ բան է, էֆէնտիմ : Լուսահոգի  
Ս'անթաշօֆ այս չքեղ տաճարին համար միլիոններ ծախեց նէ՛,  
պարզ օրհնութիւն մը տալու համար է . . . : Ամէն մոմ հաշիւով կը  
վախի, ամէն տիրացու հաշիւով կ'երդէ . . . : Պէտք է գիտնաք որ մեր  
ձայնասրները Փարիզի Քօնսէրվաթուարին մէջ կ'ուսանին եւ Օփե-  
րային մէջ կ'երգեն . . . : Մեր Շահ-Մուրատեանը «Ծառուար» կը խա-  
ղայ . . . : Եթէ գոմարանական քարոզ մըն ալ կ'ուզէք՝ անոր հաշիւն ալ  
սերտերին հետ յարմարցնելու է . . . :

Ահա թէ ինչ ցեխերու մէջ ստիպուեցայ սուղացնել մեր Սէրը՝  
անլուծելի, անբաժանելի, երկնային, յափտենական մեծ մը տալու  
համար անոր . . . :

Բայց Հեռեւեալ օր արդէն՝ եկեղեցիին մէջ՝ Տոպայ այդ բոլոր  
գանձութիւնները :

Սարհրդուտը պօքեթին տակ, ամայի շէնքին ճիշդ կեզրոնը,  
մինա՛կ էինք մենք, իրարու սեղմուած՝ երիտասարդ ամուլ մը, ձե-  
րունի քահանայ մը ու ֆրանսացի մամկոն մը :

Խորանին վրայ ու մեր երկու քովերը երկար ու ձերմակ կե-  
րաններ կը մտնէին, յոյս ցերեկով, ամբոյն ու երազային բոցով մը՝  
որ կար ու չկար . . . :

Երբեմն դուռին բացուածքէն ստար պլուխ մը կ'երկննար հե-

տաքքեր : Ան տանն էր յառէր փողոցի սնկերը ու անտան սպճակը :  
'Իտարս' աշխարհի մայրաքաղաքը էր իմար, կ'անար, էր հայհայէր :  
կ'աշկեղծէր... Ներսը՝ խարտեաչ եւ սեւ էրկու գլուխներ իրարու էր  
կապակին՝ սպրչում թելով մը, կեանքի ու Մահուան համար... :

'Իտարս' բոյսը կիրքերն ու բոյսը մեղքերը, բոյսը գիտու-  
թիւնն ու բոյսը քաղաքակրթութիւնը... Ներսը՝ Հայաստանցի աչք-  
ակը մը, կարծես Անիի քանդակներէն փրցուած՝ հին ու ատաքըա-  
սիւց գլուխ մը, հաղարտար սարիներու յասեր էր կրկնէր, յախտե-  
նական ու ահաւոր... :

Ճերմակ մամերը էր հարկին, բարձար կապոյտ ամպով մը  
մեղ սաշարեց : Տէրակըր անկերը էր կարգար ու կ'երգէր : այդ բն-  
թերքումը ու այդ որորումը փիշ-փիշ մեղ ընդարձացուցին, վերացու-  
ցին, հեռացուցին, հին ու հեռու սեղուանք տարին... :

Կնքահայրը — մենակեաց ու մարդասեաց արտեատուղէա մը :  
որ եկեղեցի սաք կոխած շունէր — հիմա պուս մը պէս կու յար :  
Հարսը — որ սէրն էր հասկնար սակեցարու աստուածային բար-  
բառէն — յիկ մնջիկ կ'արտասուէր... : Ան սաք արցունք մը որ ին-  
կու մեր միացած ձեռքերուն վրայ՝ մինչեւ ոսկորներուս ծո՛ւծը գո-  
ղացուց :

Մշ. երկնքի կամարէն վարդի մը գոյր ինկոյ ցողը, բազնե-  
տան գծրէթէն կոյսի մը ծոցը ինկոյ կաթիլը, այնքան շե՛ն կրնար  
սարսուռնել... :

Ինձի ի՛նչ փոյթ թէ Գիտութիւնը պիտի հեղնէ իր անարժան  
աշակերտին այս երկիւղած զիրքը՝ կրկնապէ՛ս ծիծաղելի, սրովհե-  
տեւ Գիտութիւնը որ Կրօնքը չի հասկնար, Աէ՛րն ալ չի հասկնար :  
Արարեւրահան իրականութիւններուն միտքն էր հաստատայ ան-  
մին : Աէ՛րն ու Կրօնը բացարձակ իտէպին էր ձգտին, նոյն յախտենական  
զգացո՛ւմին երկու յախտենական ձեւերն են անոնք : Աէ՛րը՝ անձնա-  
կան, կերպարանաւոր, երկրային, բնական իտէպին է, Կրօնը՝ ա-  
նանձնական, անկերպարան, արեղերական, զերբնական իտէպը... :

Թոյ քարկոճե՛ն զիս թերահաստաները : Ես չե՛մ կրնար որա-  
նայ այն անջնջելի՛ արցունքը որ իմ մայրենի եկեղեցին կրցուս կո-  
թեցնել իմ էսթիկանս մէջ, եւ որ բոյսը գիտութիւնները միացած՝  
չպիտի կարենային կաթեցնել... :

Ախա՛ն թէ սպասեցէ՛ք Պսակը միջնադարեան յիսութիւնն  
րէն, զերեւաճառաթեան յիշատակներէն, անբարսացուցիչ տեսա-  
բաններէն, շտեւ ցուցադրութիւններէն... : Այս բոյսը էր ծառայէն

ժիւա՛յն ամուսնութիւնը պժուարացնելու, ազգօտութիւնը նուստու-  
ցընելու, կուսութիւնը կարժրցնելու . . . :

Փոխանակ Հարիւրաւոր Հրատիրեալներու՝ սրտնք ժիւղն իսկ  
պիտի քննադատեն ձեր Հարսնիքին խեղճութիւնը, լուսպոյն է ա-  
րախացնել սրբուհի մը՝ որ ամբողջ կեանքով պիտի օրհնէ ձեզ :

Ու ս՛եւէ թերթ տրախ պիտի ըլլայ յայտարարելու արար աշ-  
խարհի թէ՛ :

Նորապսակ ամուլ Ք. այսփան ոսկի  
կը նուիրէ ազգկանց սրբանցի մը  
փոխան հարսանիքի :

Շարքը բացուած է, ս՛ղ պիտի երկրորդէր . . . :

Լօզան, 1913

## Մ Ե Վ Ք Ի Ն Պ Տ Ո Ւ Վ Ա

Երբ մեղադարտ քաղաքին վրայ կէպիշերը կը շնչեցնէ իր տաներկու հարսածները, անասելի վախ մը կը լեցնէ սարսփոտ խաւարը :

Մարդը որ Ասածու պէս կրնար ստեղծադործել, ի՞նչ մը պէս կը թունաւորէ հիմա : Ակրը որ սրճնաթխն մըն էր, անէճքի մը կը վերածուի :

Է՛ն սաք համբոյրները կը կեզձեն, Է՛ն անդուսպ կիրքերը կը խորդախեն, Է՛ն բունն սկրիւրը կը նահանջին, Է՛ն արդատանդ արգանդները կ'ամբշնան . . . :

Անխաւատմանի վախն է ան, բայց անխաւատի վախը, բաւրը օրինաւոր ու սպօրէն գիրկընդ խոտներուն վախը, ամէն անկողիններու ու ամէն գիշերներու վախը, սերնդադարձումի վախը . . . :

«Ազո՞յ՛» . . . «զո՞յ՛» . . . կ'ըսեն գիշերային դանդակները, որանց զոզանջը հարած կտաարի մը պէս կ'անձրիւէ անբարեւա քաղաքին վրայ . . . :

Բայց այս ամուլ քաղաքն անդին արդատներ գիւղերը կանաչաւ թաքթաքաւ տաներէն անդին յուսթի սնաստները կան, այս սալալասակ փողոցներէն անդին թաւալին մարդերը կան, ու սուսուսոց հոգիքը կան, ու ամբողջ երկրագունտը կա՛յ՛ յդի կնոջ մը պէս սուեցած . . . :

Հո՛ն Բնաթխնը իր մայրական գիրկը կը բանայ պարզ ու մաքուր հագինեբու համբոյրին : Հո՛ն պէս Սիրոյ մեծ տաւար կը կատարուի աչնպէս՝ ինչպէս հողարներով տարիներէ ի վեր մարդկութեան անաջին դոյզը բժրանեց ու դարձադրեց պայն՝ բնական, հասկաստարական ու յաւիտենական . . . :

Հո՛ն նախրուեցաւ լերան աղջիկը իր քաղաքնի սիրահարի՞ն :

Կարծանային գիշեր քրն էր, սասնց յասնի : Անտառին մթաթիւնը իրենց սիրտը կը արտփնցնէր : Անտառ չունէ մը կ'արտածորուէր հողէն՝ բոյրով ու արիւնով ծանրբոցած : Տարորինակ բոյսեր՝ մութին մէջ հոգի կ'ստնէին, կը շշնջէին, կը շարժուէին կեանքի գարարածներով :

Դեռստի սիրահարները չունէ շունչի սուսած, խորասուզուած, բարացած, կոխաններուն փթթիլը կը լսէին, տերեւներուն շոյախը կը զգային, ճիւղերուն իրարու երկարիլը կը տեսնէին :

Կողջ թացաթիւնը իրենց երեաները կը շոյէր սեղեգբախան համբոյրի մը պէս : Անոնք յափշտակուած ակամատեաններն էին անպին ստամի մը՝ սքր մութ ու լուս սակզմագործութիւն մը, աստուածային ու յուերժական աշխատութիւն մը կը կատարուէր : Հոն նիւթ ու բոյր՝ յամբ գերտկատարներու պէս՝ անհո՛ւն կեանքը կը բեղմնէին : . . .

Գիշերը յոտաջուկեր էր : Մտակրու ետին արիւնոյ քունի մը լոյսերը մարեցան : Գիւզը կը քնանար : Հետուէ հետու քանդակի մը ստանկրկու հնչիւնները միջոցին մէջ մտպուեցան : Ժամը՝ տիեզերքին բազկերակը՝ կանոց առաւ : . . .

Երբոր ամէն բան լսեց, յանկարծ ճիւղերը պողզպային : Տերեւներու տակէն երկար սարսառ մը անցաւ : Անտառին մէջ, յանկարծ, կենդանիի մը ստուերը ստաջ նետուեցաւ, զգուշացր ու իրենցմէ բայ մը անպին կանոց առաւ : Իր անհամբեր սրունքները եղէզի մը պէս կը գողային : Իր փայլուն մուշտակը հարսի մը պէս կը պտղաբար : Արքածն լիզուեր, յարգարուեր, մուշկարուրուեր էր :

Ահարեկ սիրահարները բոյրովին անշարժացան : Բայց անսանտառին խորքէն մե՛ղմ սուրոց մը լսուեցաւ, յուզում մը լեցուց միջոցը, ու կենդանին ակզի մը պէս դէպի հոն սլացաւ :

Կողքենի սիրահարը ալլալիւր էր : Բայց լերան աղջիկը բնագարար ամէն բան հասկցաւ :

— Կը լսե՞ս, — լուս, — արուն իր էզը կը կանչէ . . . :

Կարծես ինքն ըլլար գիշերային թագթաբար հարսանիքին վազոյ եղնիկը : Ամբողջ խորհուրդ մը արթնցաւ իր մէջ, դազանի ու պէս իրեն խակ անձանթ խորհուրդ մը, սասնեաթ դարուններէ ի վեր իր մէջ հաստանցոյ իցութեան խորհուրդը :

Մթաթեան մէջ իր շրթները արուն շրթները փնտռեցին, բազուկները բազուկներուն գարբուեցան, շունչերն իրար խտնուեցան անշարժացան, նոյնացան . . . :

Բայց հետուէն խուէ աղտոյակ մը լուսթիւնը վրդովեց, ասրէ ի

օտար ցարձուհեցաւ, կրկնուհեցաւ, մեծցաւ, խորանկեցաւ, ամբողջ գիշերը լեցայց, օրկերակամն ու աշային բարբառ մը եղաւ, ամբողջ բնութիւնը ասբաացայց, ու այդ բոլոր միջին արգաստարածներուն խնայտ մը տաւաւ . . . :

Այլանդակ գոչինն մէկը ան, անբան անասունի սիրտ բզբտոց պատշաւք մը, սր վրկաթեան շեփարի մը սրբութիւնը ու անէծքի սրտաւթի մը ճանբութիւնը սննէք: Ասաջին մեղքէն վերջ՝ կարծես էհոլթն սրտաւթ իր աշուար նպովքը . . . :

Էրան աղջիկը գարձույ Հասկեցաւ, բայց այս անգամ ամգուհեցաւ: Եւ այդ աղգարար գոչինը ագարակէն կու գար: Իրենց յղի կովը ձկը ճնէք ցաւով . . . :

\*

\*\*

Ամիսներ վերջ, նոյն ագարակին մէջ, նոր մայր մըն ալ կը տաստացէք, ինքը, Էրան աղջիկը:

Ես չըսեցի կենդանիին գոտիւնը: Բայց այս աղջկան ճիշերը անկարելի՛ ճիշեր էին, անմարգկային, աներեւակայելի ճիշեր:

— Մեղացե՛ք գիս . . . մեղացե՛ք գիս . . . :

Արճիթին բոլոր վեղկերը գոցուած, բոլոր ճակերը խցուած էին սրպէտի ճայնը շարթնցնէք գիւղը: Մամիկ մը, արխնտա ձեւերով ճնշեր, ճմլեր, ճգմեր, ճանկեր էր անիծապարտ արգանդը՝ մեղքին պտուղը վիճեցնելու ճիւղով:

— Մեղացե՛ք գիս . . . մեղացե՛ք գիս . . . : Կը պտաւր աղջիկը սերնդհատ:

Կոնակին վրայ պտակած գտայ սինքը: Գլխին ետեւ նետած, միայն երկու ծանկ ու վար մը կը ցցուէին անկողնէն, անհամարէն ու սեցած վար մը սր ճմլիկ-ճմլիկ կարմեր սր կապտացեր էր: Իր երկու սրունքներուն մէջտեղէն, փոքրի՛կ ու վարկապո՛յն ձեռք մը կը կախուէր, երախայի պաշտելի ձեռք մը, կեանքին բանաւոր ճիւղով մը . . . :

Հիմտ ամբողջ աշխատութիւն մը պէտք էր՝ մամիկին բրածը շտկելու, արգանդին մէջ մանուկը չըջելու, գլուխը գուրտ հանելու համար:

— Մեղացե՛ք գիս . . . մեղացե՛ք գիս . . . : Կը պտաւր խեղճ աղջիկը, իր տասնեթ տարիներուն ամբողջ ուժովը:

Բայց այդ յոյնած, թուրքած սրովայնին մէջէն երբեմն-երբեմն աշային ճիւղ մը կ'անցնէր, մանուկը լոյսաշխարհ հանելու բնազգա-

կան ճիգ մը: Այն ատեն ամբողջ մարմինը պերագոյն ուժով մը կը կծկուէր: Դէմքը, սեղանները, թեւերը, մասները, ստինքները, ծունկերը, ջիգերը, մկանները, սկորները ամբողջ գործարանները միայն արգանդ մը կ'ըլլային, աճագին ու զուտագին արգանդ մը որ վայրկեան վայրկեան պիտի ճայթէր:

— Մեղացի՛ք զիս... մեղացի՛ք զիս...:

Բայց ա՜ն յանկարձ, ճգնամամային ճիգի մը մէջ, ազուն ու ժողնորէն գորս խոյացաւ:

Մեղքի՛ն պատգը: Բայց սրբա՛ն կծկաւ, ճմպկաւ, ճգնուած էր ան, Պարկեցած ձերունիի խորշմած գլուխ մը...:

Վայրկենարար, կարծես հրաշքով, մօր սիշերը զայցիցան, ցուերը անկացան: Անհուն տասապանքէն վերջ, անհուն երամա-  
թիւնն էր հիմա. դժսխքէն վերջ գրախար...: Բնազգային չարմամով մը բազակներն ինձ երկարեց դուտեր Համբարելու Համար...:

— Բայց մեռե՛ր է... պտուց յանկարձ:

— Մէ՛ թէ մեռեր է, այլ մեղացիք էք...: ըսի:

— Աստուած իմ, Աստուած իմ... ու սրբա՛ն սիրունիկ է, ու սրբա՛ն պեղեցիկ է... անուշիկա, ազուրու, հոգիս, աշերդ բա՛ց, աշերդ բա՛ց...:

Ա. մեղմօքէն սկսաւ լայ մշիկ-մշիկ:

Ի՞րն էր յանցանքը:

Նկարագրեց ինձ անասուն գիշերը, Հարսի պէս անցնող էգ կենդանին, ու յետոյ չգի կոյիին ազապակը: Պատմեց թէ թ՛նջպէս իր սիրահարը՝ ասողջութեան Համար լեռ եկած ուսանող մը՝ իր յաթիւնը անհնելով քաղաք փոխած էր: Ըստ թէ ինչպէ՛ս իր Հարս-  
դաս եղբայրները՝ ինքզինքնին անարգութեամբ պատրվ՝ չէին ուզեր իր հետ խօսիլ, ու հիւանդութեան պատրուակով՝ չէին ներեր որ աս-  
նէն գորս ելլոյ ան՝ չցուցադրելու Համար իր մեղադարտ սրովայ-  
նը: Նկարագրեց թէ ինչպէ՛ս իր ծնողները՝ գեռ յգութեան փախճա-  
նին չստատելով՝ շատագամ էին գայեակի մը միջոցով խելու պե-  
տաճառ երախան:

Ան՞գձ փոքրիկ օղջիկ: Ա. խորհիլ որ պղտիկ անդազմասպա-  
Հաւթիւն մը բաւ էր զայն մարդկային արգարութեան յանձնելու ու  
մարդասպանի մը պէս գատապարտելու: Արովհետեւ Սրէ՛նքին տոջե՛  
գեռ շճնած երախայ մը կամ Հարիւրամեայ ձերունի մը մեղցնել՝ Հա-  
տասար ոճիրներ են:

Բայց չէ՛ որ անիրաւ մարդկութիւնը ի՛նքը մեղացիք էր այս

միամիտ ազնկան կուսութիւնն ալ, սէրն ալ, սիրան ալ, պատիւն ալ, դաւանին ալ... :

Քանի՛-քանի՛ տեղեր կը գործուին այս անտունն սնիրները՝ քանի՛ դեղեր կը գործածուին այս խեղճ տղաքներուն դէմ, քանի՛ կոյուղիներ կը խցեն անոնք, քանի՛ բժիշկներու ոգիկոց շիշերուն մէջ կը պաշուին այս մեղքին պատուհե՛րը... :

Ու դեռ որքա՛ն երջանիկ են այս տղաքները բազմաամսօր այն միւսներուն, որոնց մայրերը՝ արդանդին շարչրկելով՝ հրէշներ կը հասցնեն բժշկական վաճառականութեան համար... :

Օր մը պիտի գայ որ մարդկութիւնը պիտի բժրանէ թէ մեղքի տղայ չկայ՝ ամէն տղայ սր կը ծնի, օրհնեա՛լ է. ու նորածին երախայ մը աւելի կ'արժէ քան իր ծնողը, լաւագոյն բարեշրջումի մը արշալոյսն է ան որ կը ժպտի, եւ որ կը խեղդենք դեռ չծնած... :

Օր մը պիտի գայ որ բոլոր կեղծ վայելքներէն զգուած՝ մարդկութիւնը պիտի բժրանէ թէ իր դերադոյն պարտականութիւնն ու իր զերադոյն երջանկութիւնը սէրն ու սերնդադործութիւնն են... :

Իայց այդ օրը դեռ հեռու է :

Ու մեղադարա քաղքին վրայ երբ կ'սօղիշերը կը հնչեցնէ իր տասներկու հարուածները, անխառնօվանելի վախը կը լեցնէ տարփոտ խաւարը... :

Լոպան, 1913

## Ծ Ե Ր Ե Ր Ը

Արուեստիս բերումով դատադարձուեր էի աստուածային նախախնամութեան մէջ միայն չարիք տեսնելու, Մարգիային հրաշալի մեքենան միայն խորտակուած վիճակին մէջ քննելու, հրախրուելու միայն հսն՝ ուրիշ մարդիկ լալով կը փախչէին . . . :

Այնպէս որ ստաջին անցած երբ այդ ձերերուն սուներ կանչուեցայ՝ ու բախտաբխն շախ շունէր :

Վերջապէս դտեր էի այն որ շատոնց կը փնտռէի, — երջանիկ բնութանիք մը :

Կատեցէք = Այր մը ու կին մը, երկուքն ալ մոխրապատ մազե-բազ-բայց ա՛յնքան ժպտուն՝ որ անկարելի էր իրենց տարիքը գուշակել, ու ա՛յնքան ստողջ՝ որ չէի կրնար ենթադրել թէ ինչու՞ կը հրախրէին դիս :

Այրը հին ջութակահար մըն էր, կինը հին դաշնակահարուհի մը, երկուքն ալ գլուխ գլխի տուեր, սրտերնին իրար կապեր, ու սկսեր էին մեղքալուսնի համբարդութիւն մը՝ որ ամբողջ երեսուն տարիներ տեսեր էր :

Իրենց գոյց արտեստին շորհիւ քաղաքի քաղաք կը շրջէին, հանդէս հանդէս կը թռչէին, ամէն տեղ փառք, ծափ ու ծաղիկ կը խլէին :

Աէրը զարմանալի քաղցրութիւններ կու տար իրենց նուազին, ու նոթերը՝ սիրտէ սիրտ արձագանգող հեքերու պէս՝ զերերկրային ներգաշնակութիւններ կը ստանային : Սիրոյ տարտամ, անշքը-ջաղիւծ, աննիւթական խոսակցութիւն մըն էր իրենց նուազը : Դաշնակին ու ջութակին միջև փոխանակուող զգացական հարց-պատասխանի մը . . . :

Ներկաները ոչ միայն հանդիսատես կ'ըլլային երկու արտես-

տաղէաններու աչոյ մտերիմ սրտակցութեան՝ աչոյն մտանակից կ'ըլլա՞յին անոր, պահ մը իրենք ալ արուեստաղէաներ, սիրահարներ, արտակիցներ կ'ըլլային: Անոնց երամշտութիւնը՝ ամէն անկեղծ բաներու պէս՝ շեռ գիտեր ի՞նչ մը ունէր փոխանցական ու փարակիչ:

Այսպէ՛ս կը ճամբորդէին անոնք երկրէ երկիր, երկնային գոյց գեփուաներու պէս, զովութի՛ւն մը, զգուստ՛նք մը, գաշտութի՛ւն մը ամենլոյ՛ ամէնուրեք իրենց ծոցին մէջ:

Բայց այս անգամ կը թուէր թէ փերջնակամայէն Հաստատում կին մեր քաղաքին մէջ, իրենց ծերութեան օրերը հանդիստ անցընելու համար: Աւ ի՞նչ խնամքով զարգարեր էին իրենց տանը, թուշունները ա՛յնքան խնամքով շէն զարգարեր իրենց բոշքը: Քանի երկիրներէ քանի՞ յիշատակներ: Պարսիկ զօրդեր, շինու գոյքեր, հնդկի զիբքեր, ու գամինինե՛ր ու գամինինե՛ր . . .

Աւ յետոյ զորչ թուշուն մը կար, որ Սիպիրիոյ մէջ լիճի մը եզրը գտեր էին՝ թաթերը ստույցի մէջ բռնուած: Աչոյ թուշունը սգաւոր, տաքցաւցեր, բանասրկեր, վզին ալ սակի օղակ մը անցուցեր էին՝ ազատագրութեանը թուականով . . .

Կակաշի գոյն աչոյանպակի ու հակայ թիթեանիկ մըն ալ կար, կարմիր ու խափիչ թեւերով:

— Այս խեղճ կենդանին, — կ'ըսէր պտտուը, — Սիկիլիոյ տներակները աչոյեղած առեկո խնձի փարեցատ ա՛յնպիսի դուրբարանքով, ա՛յնպիսի ջերմութեամբ, ա՛յնպիսի բարեկամութեամբ, որ նախախնամութեան մատը սկտայ իր մէջ ու շկրցայ բամբակ իրմէ:

Կույին նսեւ սպանական երկու զորչ ու խիստ փոքր սոխակներ՝ սրունք ծաղկազարդ ճիւղի մը վրայ գերար կը կայէին:

Աւ դեռ ինչե՛ր . . . Աերջայէս, կատարեալ գրախոս մը, սօրկէ միայն օճը կը պահուէր . . .

Երջանի՛կ. անշուշտ:

Ահաւասիկ երկու արուեստաղէաներ, երկու սիրահարներ, որ բռնք մարդկային բոշքը պայմանագրական որէնքներէն դուրս կ'ապրէին: Իրենց ազատութիւնը մէկ սրէնք կը ճանշնար՝ իրենց քմայքը՝ Հոն ուր կ'ապրէին նեղելի դիրքներ՝ ուրիշ երկիր մը կը շուէին: Երկիրնրի թուշուններուն պէս անկախ էին անոնք, ու իրենց թեթեւ թեւերուն վրայ ոչ մէկ գաւկի ծանրութիւն . . . Իրենց ամբողջ կեանքը ճամբորդեր էին՝ կարծես երազի մէջէն. դերեղմանին դուսը Հասեր էին առանց յողմութիւն մը զգալու, ու համարձակ կրնային բսկ թէ աշխարհը շտեմած պիտի չմեկնէին. ու մահը անդեմական որ ճանագարհարգութեան մը պէս պիտի ըլլար իրենց համար . . .

Անկէջ ի վեր յաճախ ստիճիներ աննոցայ աննոց այցելելու, բայց այս աս աջին ապաւորութիւնս նայնը չմնաց :

Նախ այդ տան մենութիւնը աշքիս դարկուս, կրնամ ըսել որ լծմէկ դաս մարդու ստք չէր կտիւեր այդ նախրական սեմէն ներս : Երենց յատկութեան ձամբարդութիւններուն պատճառով ամէն տեղ շրայցոյնէր անէկին, բայց ոչ բարեկամ - - :

Ենտայ այդ տան լուսիքնոր զիս անհանդատացուց, Ես որ ան՝ զերջ գաշնութիւններ ու խոյտեան նուագներ կ'երազէի, զարժանբով տեսայ որ այդ երաժշտագէտներուն տաւեր բանասի պէս լուս էր :

Սրտնին պատուհանները՝ Լէմանի գծայլիլի վրէին վրայ բացւած՝ թանձր ու գորշ մարագոյրներով փակուած էին, միշտ նայն ծայրերով : Անկիւնի չքեղ գաշնակը՝ մեհափառ երեւոյթով՝ սեւ դադաղի մը պէս ի սպաս դացուած ու կզպուած էր : Եր երկար մտերը՝ որ երբեք չէին հայեր՝ մահապին հանդիսականութիւն մը կու տային սենեակին : Աւ դեղմած գափնիները, ու թռչնած փունջերը, ու փոշոտ մտպուէնները, շեւ գիտեր թ'նչ մը անէկին գերեզմանային - - : Կեղքանի սեղանին վրայ խոշոր ու շին Աստուածաշունչ մը՝ որուն վրայ արծաթի խաչերութիւն մը կը պատկէր՝ այս բոլորին վրայ կը հսկէր ու կը կշռէր մահուան ծանրութեամբ - - :

Երջանի՛կ - թերե՛ւս - - :

Տիկինը միշտ նայն մոյրտով կը պտամէր ինծի իր երաժշտական շին շաշքերէն, բայց յայտնապէս կը զրոյշի աչմ, որ այդ բոլոր փասքերուն վրայ բոսորդ դարու փոշի մը կը հանդչէր արդէն :

Այրը իր անտանիկներուն վրայ միշտ կենդանի հեքիաթ մը ունէր պտամելու : Սակայն հեքիաթները միայն մտայեր էին կենդանի, իսկ կենդանիները մեռեր - - :

— Կը անան՞ք այս մտղկը, — կ'ըսէր : — Վեսուվի հրաբուխին վրայ ելած սաւննս, երբ լուսայէ քարի մը վրայ քրանաթաթախ նրատայ, այս խեղճ սպասներ ա՛յնքան ծարաւեր կը քերձութենէն՝ որ դադարով եկու մեռքերս զիլու - - :

Այդ նախկին մտղկը արեւի ճատագոյթի մը պէս պոպոզուն՝ աչմ փոշոտ ապակեպանտի մը ստեկ կը պատկէր անշարժ :

Աւ այն բոլոր շնչաւոր կենդանիներու աշխարհը, որ այնքան դատարձացուցած էր զիս անաջին այցելութեանս, հիմա խորունկ ու վրդովիչ տիրութեան մը կը մտամէր սիրտս :

Աստի մը վրայ իրար կոցոց ստիակներուն մարթը յարգով լիցուած էր, ու աշքերը սպակի էին : Կարծիր ու մեծ թիթեանիկին

փորձաբար զնդատեցա՞յ մը դուրս թափուած էր : Ասկի տղակա՞յ սի-  
պերեական թնշունը մանկակի մը մէջ քարացեր աւ բներ էր . . . :

Այդ մղձուկ տղը, ճանճի խորական բոցին մը խնկ չէր թրթու-  
ցըներ : Ան այդ խոշոր տան մէջ արտասանուած մէն մի բառ՝ տա-  
պանի մը մէջ փափսուքով բուսած խոտքի մը պէս՝ ա՛նաւոր, անկա-  
րելի, դաւադիր համեմատութիւններ կը ստանար . . . :

Երջանի՞կ . կրքի՞ք :

Ինչո՞ւ . . . :

— Երեկէք ինձի, տիկին, — բսի օր մը, — ձեզ ճանշնալէս ի վեր  
անգութ հարցում մը կը շարշարէ զիս : Կը սիրէք, ու ձեր սէրը սուգի  
մը պէս լուս է, ձեր մպխտը աստապանքի պէս դաւն, ձեր ազատու-  
թիւնը շղթայի մը պէս ծանր . . . : Եւ սակայն ինձի կը թափ թէ ձեր  
ամուսինը արժանի չէր այս պատիժին : Ար մը իր սիրտը շղատեց ձեզի  
դէմ : Ըրաւ ամէն ինչ որ մարդկայնորէն կարելի էր ընել : Զեր շուրջ  
ա՛յնպիսի դրախտ մը կերակց որ ի զո՞ւր կը փնտռեմ թէ ի՞նչ կը  
պակտի ձեզի հաճելի բլլայաւ համար :

Տիկինը աժդուներցաւ, դողաց :

— Դրախտը դրախտ ընողը, — ըսաւ, — ոչ թէ անբան կենդա-  
նիներն են, ոչ թէ անմիտ աստաութիւնն է, ոչ թէ հասակը Ազամն աւ  
Եւան են, այլ խանձարւորներու մէջ քնացող Արէլը . . . : Ամբողջ  
կեանքովս դաւակ մը ցանկացի, հոգ չէ թէ կայէն մը բլլար ան . . . :  
Այնպէ՞ս պիտի դդուէի, այնպէ՞ս պիտի համբարէի, այնպիսի՞ սիրով  
պիտի լնցնէի իր սիրտը՝ որ դառնութեան ու շարիքին համար ո՞ր  
տեղ չմտա . . . : Մտինքներս իր շրթներուն կարասովը թոռեցան : Իր  
խորդ մարմնին սպասելէն կոչս արդանդա շրթի՞մի պէս փակուեցաւ . . . :  
Ամբողջ սիրտս, ամբողջ յոյսս, ամբողջ սէրս միայն անորն է՝ որ  
չեկաւ . . . : Ամուսինս շուգեց որ գայ . . . : Առատութեան մէջ կը լուգամ  
աւ ծարսէս կը մեռնիմ, լուզորդին պէս, որ ծովուն մէջ կաթիլ՝ մը  
անուշ ջուր շուճի՞ իր շրթներուն տանելու . . . : Եւ իբրէն սէ՛ր խրճո-  
րեցի, ան կեղտ թքաւ արդանդիւ մէջ կանացի, ա՛նա ինչո՞ւ ապի  
օրէն ես լացի . . . :

Ան աչքերը ձեռքերուն մէջ պահելէն՝ դնաց իր խոցը փակուե-  
լաւ : Ին՞դ՞, ին՞դ՞ կի՞ն . ես որ գինքը այնքա՞ն երջանիկ կ'երեւա-  
կայէի . . . :

Մեռելի տան մը պէս ամէն բան անշարժացաւ, քարացաւ  
շուրջս, Լատիլներ տիրեց :

Քիչ շատոյ բանալի մը ճապ գուրակն՝ դուրը բացուեցաւ :  
Մերունին իր պտոյսէն կը վերադառնար : Երբ իմացաւ տիրութեանս

պատճառը, խորունկ բացագանչութիւն մը թացուց իր թորչումած չրթներէն :

— Այս որումն կրնե՞րք... Աճե՛լ են ու դասակ կ'ուզեն... Այս շատաշատ կոխներով գերեզմանին դուօր հասածք, ու գետ դուակ օ՞ր շունինք... :

— Բայց... :

— Բայց չկայ... :

— Հապա եթէ յանցաւորը տիկինը չըլլա՞ր... :

— Ի՞նչ կ'ըսէք, բժիշկ : Աւրեմն գետ չէք ճանչնար զիս : Թիզն պարզ է՝ բաժակ մը ջինջ ջուրի նման, սիրաս օր մը չզատեց ամուսնական սիրոյ գէժ : Ժինջե աչս տարիքս բոյր կարողութիւններս անապարս պաշտձ եմ, սուրբի կեանք մը... Այս աչս բոյրը՝ շնորհիւ երիտասարդական հիւանդութեան մը, որ ի սպաս դուստեաց անգործի սէրերէն : Մոխրական բան մըն էր, սեռային հարբուխ մը, որուն շքրմամիզու քիւն կ'ըսէք կարծեմ : Ձեմ կարծեր որ զիս դատապարտէք սուր համար : Ես քանինե՞ր կը ճանչնամ որ քանի անգամ կը բռնուին աչս հարբուխէն, ու հոգերնին խկ շեն բներ : Ծիչդ է որ ես գետ անխորձ ու անմեղ ըլլալուս՝ հիւանդութիւնը զիս պիտանց, խորունկեաց, ճննդական գործարաններու մէջ իջու, սուսեաց, ցաւեցուց՝, սարսափելի՛, սարսափելի՛, բայց մերձուպէս քանի մը ամիսէն բուրբոյն անյայտացաւ : Այդ օրէն ի մեր քատասուն տարիներ անցան ու հեաքն անգամ չեմ դպար... :

Բայց ինչպէս որ յաճախ անխնամ հարբուխ մը անապուկ կերպով թագին մէջ կ'ընայ ու կը փտեցնէ դաշն՝ առանց բիթին վնաս հասցնելու, այնպէս ալ աչդ սեռային հարբուխը խորունկցեր ու աչս խեղճ մարդուն սերնդապարծութեան ազրիւրները մեացուցեր էր՝ առանց կը անտական կարողութեան վնաս մը հասցնելու : Ահա թէ ինչ բան կ'անդիտանար աչրը :

Անկարելի էր երեւակայել թէ երիտասարդութեան մէջ գործուած փոքրիկ սխալ մը՝ կեանքի ընթացքին ինչպիսի՞ աշատոր, անհաճեաւ, անշափելի նշանակութիւններ կը ստանայ յաճախ :

Յիսուն տարիներ առաջ գործուած սոխրական մեղք մը այնպիսի անդանդ մը փոխեր էր աչս մարդուն ճակատապրին մէջ, որ քմալիլի արուեստ մը, գափնիներու լեւ մը, հիանալի կին մը պիտի չկրնային դաշն լեցնել... :

Այլեւս ո՛չ մէկ սէր, ո՛չ մէկ կամք, ո՛չ մէկ կին, ո՛չ մէկ գեղ

(\*) Օրշրթ. անորմատոյ :

զիտի շիրնային հայրութիւն տալ տանութիւնով լեցուն աչս մար-  
դուն :

Բնութիւնը անյիշատակ ժամանակներէ ի վեր ձգներ էր, բո-  
լոր կենդանական բջիջներու մէջէն լուսադոյնները բնարեւր, անշափելի  
աշխատութիւն սորակեր, քարեշրջումի անհաշուելի պակներէ ան-  
դուցեր, ճննդագործող անհամար սերունդներու արդանդէն ատմ  
բերեր էր զինքը, այդ աստուածային մարդը : Աւ ինք, մէկ պատու-  
նեկան սխալով, մշտնջենական մահաւան գտնապարտեր էր ինքզինքն  
ալ, իր կրնն ալ : : :

Այլեւս ո՛չ մէկ յայտ :

Այդ ձեր մարդը՝ ար կոշկուտամ ծառի մը պէս հարի՛ւր տարի  
սպրկելու տէր ունէր՝ այդ հարիւր տարիներն ալ ամբողջացած էր  
կանխաւ : : : Ա՛յ իր արմատը թող պահին չափ ուսնանար, թող  
կրցածին չափ խորը մտրճուէր, թող ստաբիլիթեայ ահագին աշխա-  
տութիւններ կատարէր, թող շատագոյն շխթերը ծծէր, անպու՛ւս :  
այդ մտքը սրտուց զիտի շտար : : : :

Անիծուած րզնիին էր ան :

Աւ այդ խեղճ կրնը՝ ար չափազանց պարկեշտ էր ուրիշ տեղ  
երկարելու համար իր շրթները՝ այդ նորմուած ծառին տակ գտնա-  
պարտուած էր ճարտասէ՛ր՛ւմ մեռնելու : : : :

Իրենց անպատու սէրը՝ տարիներու բնթողքին՝ տակութեան  
մը չափ գտնանցեր էր : Աւ փոխապարձ բարեկամութեան կեղեիքն  
տակ՝ ար քուտրդ գարու կենսակցութիւն մը հարի՛ւր կրնար կանգուն  
պահել՝ ամէնէն ահաւոր ստամբ կը խաղցուէր, — լուսիւնն ստամբ՝  
Ասանց թօշի, ասանց գաշոյնի, ասանց հանդիսականի ստամ մը՝  
ար ո՛չ թէ զիշեր մը՝ այլ տար հազար զիշերներէ ի վեր կը տեսէր,  
մի՛շտ նայն ու միշտ լուս :

Տամբ՝ երկու իրար կտրուած մահաւան գտնապարտուած-  
ներու, սրանք փոխապարձորէն կը կտրճեն թէ միտինն էր շանցանքը  
ու կը բռն : : :

Տամբ այն սպանը լուսիւնն՝ ուր գտակներ, ու հարսեր,  
ու թանկեր, ու թանկիներ դեռ չձնամ՝ մեռա՛ծ կին : : : :

Նորմուած թղենիին վրայ ո՛չ մէկ թօշի ճաղակ, ո՛չ մէկ  
ճրկուն :

Վերը, ճողկապարզ շխտի մը վրայ, երկու մեռած ստակներ  
անվերջորէն կը համբարակին :

Դուքը, քովի խաղէն կը լուսէր կնճ լուս, խզուկ-խզուկ :

Պրոբսու կախ՝ ես կը խորհէի՞, կը խորհէի՞ . . . :

— Ինչ կը մտածուք, բժիշկ, — գոչեց ծերունին: — Իր ամբու-  
թեան դարձան շիտէ, բայր գո՞ւր է, գերեզմանի դուսն ենք հասեր:  
Կանձ ձեռք ձեռքի ներս մտնենք . . . :

(Կօզակ, 1914)

## Թ Ո Ք Ա Խ Տ Ա Ի Ո Ր Ը

Կուրոր խաւար զիշեր էր. անձրեր կ'երգէր սպաւիլին վրայ :  
Մենք լսիկ մտիկ կ'ընէինք Կիւրճեանին, որ հայրս լսելի մայր-  
նայ մը կը խոսէր, խոսելէ առկի կատուի մը պէս կը խոսար .

— Անգամ մը, տարիներ առաջ, գեւ նոր ամառքսրիսամ մտեր  
էի, ինձմէ շարաթ մը վերջ ստար հիւանդ մըն ալ եկաւ հոն : Ով գիտէ  
ինչ հետաւոր ծովեր կարած—անցած, վիրտար թոշունի մը պէս մեր  
սարն էր ինկեր կեանք փնտտելու : Բայց ա՛յդ իրիկանն իկս իր  
անկողինը հետացուցին մեր սրահէն : Ամբողջ զիշերը աչքս շկրցայ  
զոցել : կը տեսնէի այդ խեղճ գառապարտուածը որ այդ զիշեր, ա՛յդ  
մամուն, թերեւս ա՛յդ վայրկեանին կը մեռնէր, պապն երեսին, շան  
մը պէս : . . . Ու իրա՛ւ ալ մեռեր էր : Ո՛չ իր սղգութիւնը գիտէին, ո՛չ  
իր անունը, ո՛չ իր հասցէն . . . :

— Մեռելը մեռել է, — ընդմիջեց բժիշկը, — ան սղգութիւն  
չունի, իր անունը գիտի է, իր հասցէն՝ գերեզմաննոցը . . . :

Հեռուեալ առտու, մութնույտսին, այդ փակ նամակն ալ կ'եր-  
թար իր հասցէին . . . Կողապին կտորը կը հոսար : կատապանը կը  
սուղէր տրերուն, արանքուն, գէր ձին լերան գլուխը կը բարձրանար՝  
աջէն ու ձախէն կանաչ խաւ մը փրցնելով : Ու ետեւէն ես կ'երթայի  
մինչեւ թոշախառտորներու գերեզմաննոցը, ու վիզս շարերուն մէջ,  
խղզուկ—խղզուկ հարցով, Լո՛ճե՛, Լո՛ճե՛, . . . կը խորհէի, կը խոր-  
հէի . . . :

Եր կոկորզը աշխան յոգներ էր, որ խոսքի շարունակութիւնը  
խլրտումի մը նման անհասկնալի անցաւ : Բայց արդէն բոլորս ալ  
բով քովի սղմուած էինք, Եր ցամ ձաշնէն վանկ մը շփախցնելու վա-  
խով, ո՛չ մէկը էր շրթները կը մտեցնէր թէյի գաւաթին, Տաքուկ

չոյին կը բարձրանար, կը ծուռանար, մտերիմ ժթուարս մը կը կապ-  
մէր: Ան շարունակեց.

— ... Կը խորհէի որ ես կի այդ գաղափարն մէջ պատկամ մար-  
դը, ու անհո՞ւն երախտագիտութիւն կը պատշի այն անձանոթ մար-  
դուն որ գիտէիս կը հետեւէր...: Այն օրէն ի վեր ես հետեւեցայ  
սանաբարիտամի բուրբ գաղափարուն... բացի մէկէն...:

Իր քստերը նարէն անհասկնալի եղամ էին: Աօտէրը տրոյլուամ  
էր իրեն: Դէմքը խոժոս շարժում մը քրտ: Վոյն երակները կապոյտ  
մտակերտ պէս ստեղծան: Երեսը կարծեցաւ, ժթնցաւ, անխթանալի,  
խղզուկ հազ մը սկսաւ, էօհէօ, էօհէօ...:

— Տուն երթամ պտակիմ, — քտաւ, — երկու հազի մէջէն, այս  
ցարս օրով գոյրս կըլլիս ալ մահացաւ սխալ մը թերեւս...:

Աս էլոս պնայ: Հիմա ամէնքս ալ շրջապատեցինք բժիշկը՝ ամ-  
բողջ պատմութիւնը իմանալու համար:

— Փամանակին այս երիտասարդն ալ ձեզի պէս տոռոյ ու զե-  
ղեցիկ էր, պատմեց բժիշկը: Նախ ամբողջեցաւ քիչ մը, բայց այդ  
գոյնը աղնուական այնպիսի բան մը կու տար իր գիմալիմին, որմէ  
հետո էր դանդաակէլ: Ահաոյ հազ մը սկսաւ, հազ քսամս աննշան  
բան մը, հազիս բտակիք: Բանի մը ամիս վերջ քրտակիք մը եկաւ  
վրան, ան ալ միայն զիշերները, «վերամակներուն մէջ շատ փաթ-  
թուելէս է», կ'ըսէր...: Ըիշդ է որ երբեմն ձախ կողին մէջ թեթե-  
ղաւ մըն ալ կար, ասեղներու տրցակի պէս բան մը, բայց բուրտովին  
անցողակի, հոյի պէս փոփոխական ցաւ մը, Ասկայն վերջ ի վերջոյ  
ինչ որ ամէնէն շատ կը նեղէր իր սիրտը՝ ձայնին խոստտութիւնն  
էր: Մարտն ձայն մը, որ ճիգով կ'ըլլէր, կարծես թէ խուս մը շորցամ,  
փակամ ըլլար կոկորդին մէջ... էօհէօ, էօհէօ:

— Այդ նշաններն ի՞նչ վրաս ալ կան, բժիշկ, ու եթէ փախ ճիշդ  
է, ես իրեն պէս տարիներով շեմ կառչիլ կեանքի...:

— Ծառ մի՛ շտտպեր, ու թող որ շարունակեմ, — քտաւ բժիշ-  
կը: Ակիրքները շտտեց հետեւի խորհուրդներուս: «Բժիշկները ար-  
դէն ամէն տեղ հիւանդութիւն կը տեսնեն», կ'ըսէր: Բայց երբ խելքը  
զլուխը եկաւ, շտտ ուշ էր արդէն: Քոքստալը թոքերէն բարձրացեր,  
կոկորդը լիցացեր, ձայնը կողմէր էր...: Ծառ շերկնցնեմ, ահաու-  
սիկ տասը տարիներէ ի վեր այս մարդը կը տառապի, կը մեռնի, պի-  
տի մեռնի...: Հիւանդանոցէ հիւանդանոց, բժիշկէ բժիշկ, ամառ-  
ները Արցախն շտտներուն վրայ, ձմեռները Նիսի մէջ փնտտելով իր  
արեւը, այս կենդանի կմախքը, աս'որ տարիներէ ի վեր կը փախչի  
իր Մահէն, ա'յն Մահէն՝ որմէ փախչիլ չկայ կ'ըսեն...:

Բայց ի՞նչպէս . . . :

Տասր տարիներէ ի վեր, ամէն շաբաթ, երբեմն ամէն օր, ամէն տեսակ մասնուղեաներ կ'աչրին իր կոկորդը . . . : Չեզմէ ո՛չ մէկը կ'երեւակայէ այն ամէնօրեայ սարսափը որ այս տեսակ հիւանդներուն ազեղին մէջն է միշտ ու ամէն վայրկեան, մեռնելու սարսափը . . . : Իրուսոյ մը պատմե՞մ . . . :

— Պատմեցէ՛ք, պատմեցէ՛ք . . . :— Խնդրեցինք մտարեան .

— Անպատ մը լսեր էր որ իրեն պէս հիւանդ մը գործուղութեան ենթարկուելով լուսուցեր էր : Լոզանի մեր հիւանդանոցը եկաւ : Չեցի պիտի շրտեմ թէ ինչպէ՞ս մեզ համբարեց ու յետին հրամեշտը տուաւ՝ երկաթէ սեղանին պատկելէ ստաջ, Մեղրամամի գոյն մարմին մը, մարմին բսածս՝ կմախքի վրայ ճմաթկած մորթ մը, Գթաթեան քոյրերը ձեքմակ կատու մը փաթթեցին իր վրան՝ պատանքի մը պէս : Ան աշպէս անշո՛քով պտակած, կեանքին ու մահուան միջև կախում՝ կը սպասէ՞ր . . . :

— Ինչո՞ւ . . . :

— Կը սպասէր, որովհետև գործուղութեան սրահին մէջ, իրմէ ստաջ սարիչ մը կտր որ կը կտրէին, երբեմն երկաթ դաներէն սուր ճիշ մը կը լսուէր ու կը խեղզուէր : Վերջապէս, այդ գործուղութիւնը գէշ անցաւ, այդ մարդը մեռաւ, ու կիսբնանին գործուղութիւնը միւս սրտան յետաճուեցաւ : Այդ պիշեր, մինչև լոյս, խեղճը մահուան երանելոյ տանջուեր է եւ առտան կանախ հիւանդանոցէն փախեր է . . . :

— Է՛հ, — ընդմիջեց գարձեայ գեւատի ուսանողը, — մեռնիլը լրտ շէ՞ աշպէս սպրեկէն . . . ա՛յ ուրախութիւն, մպիտ, սէր կրնա՞յ ըլլալ այսպիսի կեանքի մը մէջ . . . :

— Կրնա՞յ ըլլալ, կրնա՞յ ըլլալ, — ըսաւ բժիշկը :— Ան ահա թէ ուր պիտի կապէի խօսքս : Այս թոքախտասուր երիտասարդը թոքախտասուր ազջիկ մը կը սիրէր, շղանուելիք զեղեցկութիւն մը, որ շեմ գիտեր ո՞րքիչ գտեր էր, ու իր դրամով, իր սանաքարիւմէին մէջ կը պահէր : Այսպէս երկուքն ալ կ'ապրէին սարին վրայ, գաղանի սէրով : Այ հապա՛ր հազ, հապա՛ր ցու ինչ կրնար արժեյ այս անմահական սիրոյն քով : Ճոյտը անեցածս պիտի ծախեմ, — կ'ըսէր, — մինչև որ այս խեղճ ազջիկը քիչ մը ստուգմանայ, ու այն ատեն, այն ատեն . . . երկուքս ալ թոքախտ, իրարմէ ի՞նչ վախ ունինք . . . :

— Բայց ներկի՞ն է, բժիշկ :

— Այս աշխարհի վրայ երջանկութիւնը անշուշտ ներկի է : Ազջկան ամուսնութիւնը արդիւրեւ էին բժիշկները, բայց սիրոյ ապջե

բժիշկը սփէ . . . : Գարնան պիշիք մը ծաղիկներն ու ծառերը խորեցին պիշիք, ինքզինքնին առս'ցջ ու կայտա՛ն կարծեցին, այդ կրկու մահուան դատարարաւածները իրար ձուլուեցան. ասրինքէ ի վեր զողումն սկսր անային ուժով պսթկաց . . . : Բայց ի՞նչ էր այդ թանձր ու ասք հեղուկը բարձին վրայ. արինախանճճ մը . . . : Այլոյր իր հիմկնեան անկողինն մէջ մեռեր էր . . . :

Վա՛հ . . . :

Հետեւեալ առտուն զայազակասք մըն ալ կը նսար սարի կողմէն. Կիրճեան շէր հետեւեր անոր - առաջին անգամը . . . :

Մարտափօս իրարու երես նայեցանք: Ամէնքս ալ ավզուներ, քարացեր, մահացեր էինք:

Դուքօ՛ր հօփը թող աննար, թող անձրեւը կրկէ՛ր ապակիին վրայ, թող ծառերը շաշէին, մենք լսեր էինք: Ա՛չ ձայն մը, ս՛չ չարձուճ մը:

Մեզի կը թուէր թէ մե՛ր մէջտեղը, թէ լի սեղանին վրայ դասուած էր այդ կոյսին դեռ ասք գիտկը: Այլ ուրք մարմինը կոխուելէն կը փախչէր արուականը այն թափասուկան հիւտնոյին, որ ասոր ասրինքէ ի վեր կը փախչէր իր Մահէն, ա՛յն Մահէն, որմէ փախչել չկա՛յ . . . :

(Լօզան, 1914)

## Ն Ա Փ Ո Ւ Է Ո Ն Ի Մ Ա Հ Ր

Բոլոր տեսանելի աշխարհներէն հետո, Ատրանտանի ալիքներէն ծեծուած, ժենուար ապրտած մը կայ: Սէնթ Հէլէն անիծագորտ կզգին է ան:

Դեռ դար մը չէ անցեր այն օրէն — 16 Հոկտեմբեր 1815 — երբ շան կը բանտարկէին չին ու գիւցաղնական աշխարհի մը մեծագոյն ներկայացուցիչը, վերջին կիսաառուածը, կայսրը ինքը:

Աւ որպէսզի փախուտի ածէն Հաւանականութիւն անկարելի ըլլար, ստագաստանաւեր նայն ապրտածին վրայ կը նեակին անգլիական ամբողջ բանակ մը՝ իր թնդանութներով ու գրաշտարներով, ինչպէս նաև տիրաճշտակ կաստաբարիչ մը՝ Հաւասն կառ:

Այս պզտիկ մարդուն պոչածն տրտած էր Հրամայել անօր՝ սր ամբողջ աշխարհին կը Հրամայէր: Այսպէս, ահագին սիկէանսի մը մէջ կորած այս երկու մարդերուն միջև, ստամերուն ածնէն կզկէին կը խոցուէր:

— Զօրապետ Պոմպոբարթ, — կը Հրամայէր Հաւասն:

— Ես կայսր նախնիսն եմ, — կը գոչէր այս վերջինը, — կայսր նախնիսն, կը Հասկնա՞ք, պարտն: Յիմարութիւն ու նախատնք է զիս այլապէս անուանել: Սր մը երբ Անգլիա զողբի գոյութիւն ունենալէ, մարդկութիւնը զեռ զիս պիտի անուանէ նախնիսն կայսր:

Աւ վանդակին մէջ բանտուած ստիւծի մը պէս՝ զոր երկաթի ձողերով կ'անհանգստացնեն, նախնիսն իր խուցին մէջ կը բանտուէր, շարաթներով, ամբիներով, ստրիներով, մաթ անկիւն մը կծկտած, վարագոյրները կը փակէր, ինքզինքը պատէ ի պատ կը նեակէր, զինտարական նեղ անկողնի մը մէջ կ'երկարէր, աշերբ շէր կրնար զոչել, կը Հիւծէր, կը սպառէր, կը մեռնէր:

10 Հսկաները 1818-ին, իր պահակներէն անդրապի սպայ մը  
Նեակեակ տաղերը կը զրկէր Հուստանին:

«Այսօր կրցայ նշմարել զօրապետ Պոնտօպարը: զիսկի մը  
գոյնն անի, ու վհուկի մը կը նմանի»:

Կէօթէ կ'ըսէ. «Մարդս կ'ապրի ա՛յնքան երկար, որքան չմեռ-  
նելու հաստատ կամքն ունի»:

Ա. Նափուղան ա՛յլ չէր ուզէր տպրել:

Մեղրեր էր որ Արտապէյէն զարդացած քահանայ մը զրկեն ի-  
րեն՝ արդէպի իր կասկածները փարսակը, հոգի՛ մը, հուսա՛տք մը,  
անմահաթի՛ւն մը, կասշիկիք բա՛ն մը ցոյց տար իրեն...: Որովհե-  
տե ուսմարդը որ գահէր գահէրու: Վրայ, թաղեր թաղերու վրայ ու  
երկիրներ երկիրներու վրայ բարգամ էր՝ հիմա սարսափով կը տեսնէր  
որ ամէն բան կը խուսափէր իր ձեռքէն, նոյնիսկ իր անունը, իր կիներ,  
իւր գրասկը...:

Իրեն զրկեցին անդրապէտ, անդամաբոյժ, խալ ու զրկիթ իտ-  
սկա անկարգ զահանայ մը, Ասոյկ Վինեալի, ինչպէս նաեւ երի-  
տասարդ, անհաստ ու թեթեւարարայ բժիշկ մը, Տաթթէօր Անթա-  
մարի:

Նափուղան այնքան տակի յարգեց տաղիներ, որքան արհամար-  
հեց երկրորդը: Իր սարսափիկ տատարանքին մէջ գեաթները կը  
տապրակէր «ոնրագո՛րծ, ոնրագո՛րծ» պատարով:

Սրերով, չարաթներով, ամիսներով կը փոխէր, կարծիր կը  
փոխէր: Անչարժ ու սարսափահար պատկեր էր երկաթէ նեղ անկող-  
նի մը մէջ, իր բոյր պատերազմներուն անկողինը՝ արուն չորս ան-  
կիւններուն վրայ չորս արծաթէ պոճիւններ կը հսկէին, բայց ի զո՛ւր,  
որովհետեւ մահը մտեր էր, հոն էր արդէն, անմահին վրայ...:

Մարմինը երթալով կը ստուէր: Արբեմն-երբեմն ջերմը մահա-  
սարսուտ թոթաբուսք մը կը պատցնէր իր զիսկնացած մարմնին  
վրայ. այն ատեն պող քրտինք մը մամուջիկ կը գարձնէր իր թա-  
փանցիկ մարթը: Ձեռքերն ու սաքերը երկաթէ ձողերու պէս ստան  
ու տնչարժ էին: Որովայնը կ'ուսենար, կ'ուսենար, իր տառապեա-  
լին ամդանութիւնը աշխժ զարհուրելի կանաչութիւններ կը ստանար:  
Կար հազ մը անդադար կը ցնցէր իր կոկորդը: Հոգեվարքն էր:

Շարթուան մը տատարանքէն վերջ, Նափուղան կանգնեցաւ,  
կասկը սեղեց, կարգաց, բոցը նետեց. նա՛ր մը պիտի զրկէր:

Մակայն մահուան զարարումները սկսան դարձեալ բզկտել իր  
փարսաթըր: Փախուքը սկսաւ, անկարելի, անդադրամ, անվերջ, ա-

ըխանի ստաք-տաք ու սեռ-սեռ պատասաներով, Փորը նորէն կ'ուսենար, կ'ուսենար:

Չարհարիկի տանջանքներու շարաթէ մը վերջ, իրեն չօրջը վայրկեանէ վայրկեան մահուան կը սպասէին: Նախօրէն վե՛ր կանդ-նեցաւ, իր ցաւերուն վրայ իջիեց, իր ճղմաժամային պայտարը գաղ-րեցուց, իր մահուան հետ երեք ժամու պիտազազար մը կնքեց . . . :

Ու դերադոյն վերացումի մը մէջ գրեց իր համբաւուսը կտա-կը: Նախ յայտարարեց որ հախառակ իր կտակածներուն՝ իր հայրե-րուն կրօնքին մէջ կը մեռնէր: Աետայ միտքը սաւառնեցուց Փարիզ Վեր ժողովարդին, զոր ա՛յնքան կը սիրէր՝ ու Ալէնի ակերտն վրայ թողուելու իր կամքը արձանագրեց:

Աետայ սիրտը թնաւ գէպի իր միտքը դուստը, միակ յոյսը, միակ ժառանգորդը իր հիմնած անձույրած իր պիտաթեան, տաւ-նամետայ գողգոջ մանուկ մը . . . Արո՞ւ պաշտպանութեան շանձնել գայն, ս՛ո՛վ կրնար աւելի յաւ խնամել գաւակ մը քան իր մայրը: Բայց Նախօրէնի արարէն ի վեր՝ աշխարհի թաղուհին, թշնամի րանակէն չիլ զօրականի մը հետ ամուսնացեր էր արգէն . . . :

Նախօրէն գողաց-աշխերուն մէջ ահաւոր արցունք մը վայր-լատակեցաւ շանթի մը պէս: Յիշեց թէ ի՛նչպէս իր ձեռքով աշխարհ-հի ծանրագոյն թաղն էր գրեր այդ կնոջ գլխուն. յիշեց թէ ի՛նչպէս իր թեւերուն վրայ կը կրէր իր վարդադոյն մանուկը որ Հոովմի թաղուսը կը ծնէր . . . Ու ինք որ Հոննաէն մինչեւ Նեղոս, ու Ալ-պեաններէն մինչեւ ձիւնապատ Ռուսաստանը, բոլոր ապարանքներն իրեն սրտատ քրած էր՝ ու բոլոր թաղաւորներն իրեն մանկլաւիկ, նայեցաւ իր չօրջի սարսափած մարդերուն, ու շացը զօպիտով գրեց.

«Մինչեւ վերջին վայրկեանն ամէնէն Բազըր զգացումները պա-հեցի կնոջս կանդէպ. կը խնդրեմ իրմէ հսկել որդւոյս վրայ . . . »:

Ու իր գաւկին կտակեց բոլոր ինչ որ ունէր մտերիմ, — իր մարմ-նին շաղիկները, իր միտն ստնձն ու թամբը, Աետաբոյբոյի օտորը, ու իր պատերազմական անկողինը՝ որ նաեւ իր դերութեան ու հա-ղեվարքի անկողինն եղաւ:

Բայց սոսկ քրտինք մը սկսաւ գարձեալ ողորդի իր մարմինը, զաշարուսներն սկսան . . . մահուան պիտազազարը աւարտեք էր: Բայց կայրը ճիգ մըն ալ քրաւ, վերջին կամք մըն ալ յայտնեց իր որդւոյն համար.

«Ետդ իմ գաւակս շխարձէ իր եօր մահուան վրէժը շտնել, բոց պաւ մը առնէ իր մահէն, չոդ կառուսէր կայր մը շըլլայ . . . »:

Ու եղճը շէր կրնար գաւաակիլ որ Արժուիկը երբեք Արժի պիտի

չբլար, ու իրմէլ քանի մը սարի վերջ՝ թշնամիներու մեռօքին մէջ  
պիտի մեռնէր զերութեմէն ու թարսխակ» . . . :

Փոխուքները վերսկսան, սեւ ու թանձր : Իր սիրտը՝ որ արդէն  
միշտ տկար ու դանդաղ էր ի ծնէ՝ այժմ բաշտարովին անբեկի էր :  
Շունչը խզուեցաւ, խեղդուեցաւ : Վերջն էր այս :

Սակայն վերջին կարգադրութիւն մըն ալ կը մնար, թաղու՛մք :

Ու իր սարսափելի ցաւերուն մէջ գրեց իր վերջին նամակը իր  
պաշտարան Հոստանին .-

«Պարո՛ն կառավարիչ .-

«Պատիւ ունիմ ձեզի յայտնելու քէ նափաղէնս կայսր մեռաւ :  
երկար ու ցաւալիմ երամկարքեմէ մը վերջ . . . » :

Հոստան, նոյն միջոցին, կզգիին շարջ թնդանթեմիկ նաւերը  
կը ժամապնէր, որպէսզի մեծ աքտորականը շփախշի .-

Բայց նափաղէնս իր ճղնաժամային դատանդանքի շրջանին մէջն  
էր արդէն, Գիշերն յանկարծ ներքին ժամորիկէ մը արթնցած՝ սուն  
կու տար Վերսայի վերաշինութեան նոր յատակադիմ մը, զոր կը կա-  
շէր Առաջին Անրջամէ . ու Ֆրանսայի դորակոչութեան նոր ծրարիք  
մը՝ զոր կ'անուանէր Երկրորդ Անրջամէ . . . :

Իր սիրական ձիւով մղաններով երկիրներ կարել կ'ուզէր, էրր  
յանկարծ խաբըր մեռաւ բերնին մէջ . . . : Ներսնի քահանան սկսաւ  
արդէն իր աղօթքը թագաւորին գլխուն վրայ, բայց ան դարձեալ  
բացաւ իր աչքերը :

«Ջաւկիս կը կաակեմ Աժափոյի տունս՝ իր կալուածներով,  
Սալիմի երկու տուներս՝ իրենց պարտեղներով - Աժափոյի ամբողջ  
կողմերս . . . գաւկիս կը կաակեմ . . . » :

Այս կարուածները երեւակայական էին միայն : Սակայն հոգե-  
վարքը գեւ նոր շարաթ մըն ալ կ'երկարէր :

1821 . . . 4 Մայիսի գիշերը վերջին երկու բառեր ալ արտասանեց՝  
իւր երկու սիրելի բառերը . «Ֆրանս . . . քանակ . . . » : Ու նոյն վայր-  
կեանին անկողնէն ցաւակեց, զարբուելով գեանին վրայ սկսաւ սո-  
գաշ, ու այնքա՛ն ուժով ժամթուեցաւ իր միակ բարեկամ Մանթլոնի  
կամօր վզին, որ հոգի՛ւ բոնի կերպով կարելի եղաւ զայն բաժնել ու  
դասակեցնել անկողնին մէջ : Վերջին գիւցաղնին վերջին ցնցումն էր  
այս .-

Անտոյ աչքերը քառեցան, սասեցան, ծնար բացուեցաւ . ին-  
կաւ - մահուան իրարուակը սկսաւ : Քահանան իր աղօթարարքը նորէն  
բացաւ, բայց ներկաները ծնարպեցին գլխարաց : Սպասաւոր մը կը  
պահուէր միայն, զոր լիարդի հրանդութիւն մը անկողին կը զամէր :

Ինչո՞ւ ահա դուք բացուեցա՞ք, զեռի՞ններուն վրայ զաշկուտուելէն՝  
Հիւանդ սպասուորք երեւցաւ մտնախոյս ու երկիւղած: Կայսեր մարմ-  
նին վրայէն երկար դող մը սահեցաւ, շրթներուն մէջ ճերմակ սրբոյճակ  
մը ֆըշաց, աչքերը դարձան... Կայսրը մեռաւ:

Իր գահիններուն իսկ խոտաօլմնութիւնով՝ Նապոլէոնի պէմքը  
չաւի սրկուսներէն սպասուած, այժմ սնդիմացրիլի, ահաւոր,  
գերերկրային գեղեցկութի՛ւն մը, մեհաթի՛ւն մը, բոյս մը ստացեր  
էր:

Ինչո՞ւ զիպղնութեան սեղանին վրայ, սն ա՛լ աւելի մեծցա-  
ւորք վերջնապէս բժիշկին գանակը համարձակեցաւ կտրել այս գորդ-  
եան հանդոյցը, սարսափով անմուտեցաւ որ ահագին ու հին քաղցկեղ  
մը կրճեր, բորտակ էր, ծակեր էր գառմաբար, ու արիւնով ու շարա-  
ւով լեցուցեր էր որովայնը: Թոքերուն մէջ եւ կուրծքի պատին հին  
ու նոր թոքախտի վերքեր էր ցցուէին: Սիրար խիստ փոքրիկ ու  
սովորէն էր...:

Այն հիւանդները որոնք փոքրիկ ցաւ մը կը յուսահատին,  
թող զիտնան որ այս սպառտիկ գիւղացիին գաւակը, այս նիհար ու  
պանդուխտ զինուորք, որ համամարդկային քաղաքակրթութեան  
հրամայեց, աշխարհին տիրապետելէ աւելի իր անձին տիրապետե-  
լէր... Այս փոքրիկ մարդը իր վրայ կը միացնէր բժշկութեան մե-  
ծազոյն հիւանդութիւնները — իր սպիկը յանձնաւ էր, իր սիրար  
պղտիկ, իր կուրծքը թոքախտ, իր ստամոքսը քաղցկեղ...:

Ահա թէ ինչպէ՞ս մեռաւ — մեռա՞ւ — Կամբերուն Հոգորպոյ-  
նը...:

(Լոբսոն, 1914)

## Մ Ե՛Ղ Ք ԻՆ՝ Տ ՈՒՆ Ը

Կուսու բացուեցաւ, Տաւնութ տարս պատանի մը երեւցաւ,  
բայց յաղթանդամ բան մը: Կողիաթին վաշտէն աաշուամ հակայ մը,  
որ ալու գլուխ մը կը կրէր, կաս կարմիր երեսով մը:

Վայրկեան մը սեմին վրայ կեցաւ, գուռը բացած ըլլարուն  
արդէն իսկ պղնայամ: չուարած աշերբ սենեակիս շորս կողմը նե-  
սեց՝ տեսնելու համար որ շարշարանքի վաշտուն գործիքներ կային-  
բայց յանկարծ անհամբեր ձեռք մը երեւցաւ ետեւէն: զայն յառաջ  
մղեց աւ գուռը գոցեց նորէն:

Այն ատեն պատանին անհամարձակ շարժումներով յաստջացաւ,  
պղտիկցած, հիւլեացած, կարծես ներսդութիւն խնդրելով իր այն-  
բան խոշոր ըլլարուն:

Ի՞նչ էր այդ խեղճ տղան ցար:

— Ես մը շկայ, տաթթկոր:

Հապա ի՞նչ էր իր գանդաար:

— Կանգաա մը շունիմ, տաթթկոր... մեղքը իմս է...:

Այն աչք բոտը արատաւանեց այնքան պղտիկցնելով իր ձայնը,  
այնքան կարմրցնելով իր դէմքը՝ որ հիւսնդութեան տեղին վրայ  
կասկած չմնաց...:

Բայց ան ինձ բարտովին արիչ տեղեր կը ցուցնէր, բազուկնե-  
րը, վիզը, սար, կարմքը...: Այն իրաւ այ պղտիկ կարմրութիւններ  
կային այդ տեղուանքը, վարդագոյն սուպերու պէս, հազուապիւս ու  
արդէն անհետանալու վրայ: Բայց ես կը սինդէի թէ արիչ տեղ ցաւ  
մը շէ՛ր սենցամ:

— Այո՛, տաթթկոր... կակորդիս մէջ ցաւ մը կայ, կերակուրս  
չեմ կրնար ստեղծ, բայց ցրտաթիւնէ այ շէ՛...:

— Արի՛չ տեղ...:

— Բերնիս մէջ ալ ճերմակ-ճերմակ տիգեր կան, կոճակներու պէս... :

— Հապա ուրիշ տեղ բան մը չունեցա՞ր... :

— Այո՛, ստրիկտը... գիշերները գլխու գաւեր սննեցայ, սարսափելի ցաւեր, շարաթնեքով... :

— Ուրի՞շ, ուրի՞շ... :

— Ձեռ գիտեր, չիմա ալ մտդերս կը թափին. բայց բնկերներս կ'ըսեն թէ աշտակցի ջուրէն է... :

— Ուրի՞շ... :

— Ուրիշ ի՞նչ բան, ստրիկտը, աշտանը չի՞ բաւեր... :

Ու աշտէս, ամօթիամ տղան՝ շարիքին առաջին բոյնը շայտանելու համար, առանց գիտնալու, ամբողջ հիւանդաթեան ջնթացքը նկարած էր ինձ. Ախտին սպառնալ ընթացքն ալ ես իրեն նկարագրեցի. որովհետեւ կը տեսնէի թէ երկշտ աշտերը գուտին յաւած՝ մարէն աշտէս կ'երդնար, սը անգամ մը այլ անիծուած սեմէն գուրս ելլալէ վերջ, ա՛լ բժիշկի սան սոք պիտի չկոխէր : Եւ տակաջն սնահրաճեշտ էր որ գիտնար փամեղը՝ սրպէտի շխուտափէր դարմանէն :

— Տեսա՞՞՞ ես, — բախ, — փրթած քիթերով մարդերը :

— Այո՛, ստրիկտը :

— Բայց հաղաստներու տակ սրահուած ի՞նչ գրուելի վերքեր կան որ չես տեսար... : Տեսա՞՞՞ ես անդամաբոյժները որ փոքրիկ կտուքերու մէջ հրելով կը սրտոցնեն արեւուն :

— Այո՛, ստրիկտը :

— Մակաջն քանինե՛ր կան որ հիւանդանոցներու մէջ կը նեխին ա չես տեսար... : Տեսա՞՞՞ ես վարդապոյն օրօրոցներու մէջ հընչ-տակաջին երսիտները, բայց հիւանդ հայրերու ի՞նչ հընչ գուտիներ կան որ ծնած օրը կը մեռնին ու չես տեսար : Իրակ՛ սա սրտաին նկարներուն վրայ ու սա ալքայի շիշերուն մէջ այն գծախաչին փճակները որ քեզ կը սքրսեն, ու եթէ կրնաս փախիւր չիմա... :

Եթէ երկինքէն յանկարծ կայծ մը իջնար՝ աշտան բուսն ա յանկարծական սպաւորաթիւն պիտի շղործէր : Եւ սրբա՞ն տակի կը սիրե՞մ այն թշուառները՝ որոնք իրենց ցաւին ամբողջ գիտակցութիւնովը կու գան՝ հովէն քշուած աշտան ոտով մը պէս քեզի՞ փախելու, ու խնդրելու որ ուժս'ի բանեւ գիթենք եւ թող շտաւ որ հօգը իջնա՞ն... :

Մակաջն սրբա՞ն տակի բաղձաթիւ եւ այն հիւանդները, որոնք իրենց սպիտաթեան մէջ կարծրացած՝ Հեղնեխ՛ի կը պատցնեն մարդոց մէջ վարակուծի սարսափելի փամեղը : Ասոնց համար ահաւոր

փայրկեան մը կայ՝ հրը բծիչի մը կը բակէ իրենց ուշքին կապը ու  
ցոյց կու տայ այն անդամոզը որ կը դեղերէին ցայդաշքիկի մը  
պէս... Դժոխային բողբ մըն է այս. ծովը ինկող մարդու մը պէս  
որ ոճին կը փարի՝ չիւանդը կը փարի բծիչիին, ու գահճիծի մը պէս  
կ'առնէ գայն:

Պատանին սարսուփամ առքի կ'առ՝ սասոյց վատնոյէ մը փախ-  
չելու պէս. փայրկեան մը ստատանկու ու նորէն ինկու թիկնաթո-  
սին խորը, ու Տեառոյժ, Հասնաշելոյժ, Նեկեկալոյժ, ձայնը խեղդելոյժ,  
խորունկ-խորունկ սկսու լայ:

— Հրաշք մը բրէ, տաքթէօր, փրկէ՛ դիս, ստաբերուդ կ'ընամ,  
նեքէ ինձ, ես չէի գիտեր, առջի անգամն էր, փրկէ՛ դիս...

Բայց անշամբեր ձեռք մը անգամ մըն ալ դուսը բանալոյժ,  
ստաբերու մարդ մը ներս մտաւ. Լացող աղան լանկարձ առքի կ'առ,  
լացը գոգից, թաշկիմակը պաշեց, ու իր բառերը ստորագծելոյժ  
թաթափեց:

— Բծիչի կ'առնէ բէ բան մը շունիմ եղեր, հայրի՛կ...

Ու բոլի սենեակը քաշուեցաւ: Հիմա հայրիկին հեռ միմակ  
մտայի: Փոքր հասակոյ մարդ մըն էր ան. յուսուոր ու փայլուն  
դէմք մը՝ կարծես բազմիքէն նոր կ'առ. հայրի՛ւ ճճաթկամ մարթ մը,  
սպիտակ ու թեթեւաբէն վարդապոյն. ճերմակ պեխեր բայց խնամ-  
քոյ սրցուած, ու երեսասարդի պճլտուն աշքեր՝ կայծոտիկներու  
պէս: Այդ թաքթաքուր պատանին վերջ ալ ճրլըլուն ծերունին ա-  
րեւա ճասպագայթի մը պէս ինկաւ սենեակիս մէջ, մթաթիւնը փա-  
րասեց, սաքութիւն մը, գուարթաթիւն մը բերաւ իր հետ:

— Արդէն փտտո՛ւ էի որ աղաւ բան մը շունէր, — բտաւ: —  
մայրիկը մինչեւ այսօր տիրաներոյ ընկոյզ կը կտարէ՝ ես ի՛նքս ալ  
մինչեւ հիմա բծիչի պէտք չեմ անեցամ՝ փառք Աստուծոյ... կը  
նեքէք: Մեր մէկ հատիկ աղան է, աշերնուս լոյսին պէս խնամած  
ենք, որ մը ստարի անկողին շենք պատկեցուցամ: Քանի մը ամիսէ  
ի վեր, ի՛ր սնկուսին վրա, գայն կերտաք բերի համալտարան մը  
դնելու: ուղեցի որ աշքոյս տեսնեմ իր պատկամ-կրամ տեղերը: Բայց  
հոս գալէն ի վեր կը նիհարնալ, բերանը առեղք չի դներ՝ ճի՛շդ է  
որ տեղին կերակուրնեղն ալ ուտուելիք բաներ չեն... կը նեքէք: Մեկ-  
նեկն սասնջ զինքը դիւզը նշանեցինք, սոքը կապեցինք որ աշքը  
դուսըր չբանայ...: Ձեմ գիտեր որ լաւ բրի՛նք, թերեւս անկէ՛ց է իր  
որտին ցուր...:

Բայց սրի՛չ բան կար այս խերացի մարդուն լիզուին սակ-  
միայն թէ, ըսելէ սասնջ, ի՞մ բերանս կը փնտաէր, կը շափէր աւ կը

կշտէր զիս՝ թէ մի՞նչեւ օ՞ր աստիճան պէտք էր քակել իր լեզուին կայր . . . :

— Կր ծխէ՞ք, տաքիէօր, մեր երկրի թարմ ծխախոտ ունի՞մ . . . սա միքէնկներուն ծխախոտը տան ծակերուն մէջ թխելու է որ մուկերը սասկին . . . :

Իր միտքը այն էր որ նախ մտերիմ մթնուրրտ մը ձեռացնէր . . . տերը կայրուտակ մուկերը սկսան զարարուիլ՝ շարունակեց . . .

— Արդէն ես ձեր Արտպային ո՞չ մէկ բանին համեղաց . . . Հոս զիտութիւն կայ՝ կ'ըսեն . . . բայց արդեօք չի՞նքուն բաս՞ Գիտաբիան ծառը չէ՞ . . . : Այստեղ եկողը աչերը գոցելու՝ միայն ակամօնէրը բռնարու է որ բան սարփի . . . :

Յեղճը՝ երկրին լեզուն շղիանարուն՝ այնպէս կը կարծէր . . . սակամջի կողմէն մտանց չկար . . . Ու անպէտ մարդերու պէս՝ սրանք զիրքերու մէջ միայն պատկերները կը տեսնեն ու զիրքերը կ'արձուձարձեն՝ ստրուգ կարողական քաղաքակրթութիւնը իր տեսած բանի մը պատկերներէն շտիտ կշտած ու պակաս դատած էր . . . Մանկ, բեկեղ, փարէս :

— Ես ձեզի բան մը ըսե՞մ, տաքիէօր, այս տղան հոս որքան ալ ժաշի՝ իրաւունք ունի . . . ճիշդ խօսքը սա է . . . Մե՛նք ալ երիտասարդ եղած ենք, բայց ազջիկ մը մեղ տեսնելուն՝ աչերը փար կը հակէր որ կայծ չցայտէ . . . : Մե՛նք ալ պար պարած ենք, բայց մտաներնիս կեօջ մտաի շին գոյած՝ որ կրակ չեկայ. ձեռք ձեռք երկարոյ թաշկիւնակն ալ անօր համար հասկցէք . . . : Անցած գիշեր մեր պանդոկին մէջ քանկս կ'ըսէն պար մը դարձուն, բայց ի՞նչ պար, ի՞նչ շարժում, ի՞նչ գաշարում, ի՞նչ շիտում . . . : Մեղա՞ք, մեղա՞ք . . . թէ շունն ընկ կը քարկոծեն . . . : Ե՛ս ալ, տղա՛ս ալ կա՛ս-կարմիր եզանք միայն տեսնելով . . . Գեղարուեստ ըսածնին ա՛ս է . . .

— Կը ներէք, — ըսի ամշնորով, — ձեր տեսածը միայն կեզեւն է . . . :

— Բայց ի՞մ մտիտ միջոցն է, տաքիէօր . . . Հոն ուր յիտան տարւան պարկեղտութիւնս խոտեցաս, սասնութ տարւան անխորձութիւն մը ի՞նչ կ'ըլլայ . . . : Այն Աստուածը որ Եւան տղայութեան մը համար պատմեց՝ այս Սողոմոն ազջիկները չի՞ տեսնար . . . Ասոր երիտասարդութիւնն կը գիտնայ՝ երբ հոս բաժակ մը դարձուրի գիշտով, Սողոմոնին արժանի կիներ կը գանես . . . Ընէք չիտու, այս չէ՞ միջոցը, թէ չէ դարձուլ սխալ հասկեր եմ . . . :

Ի՞նչ ըսէի . . . Անոնք որ շին հասկնար՝ կը դաշտակեն . . . անտունահան ընտղոյ մըն է այս, տղաներուն զիտութիւնը . . . Ու այս նախնու-

կան մարդը կենդանական հաստատութեամբ՝ մտաբ փշղ տղան վեր-  
ջին գրար գրեր էր, ասանց գիտնարու :

— Բժիշկ, կթէ մեզ կ'արտօնէք, ձագուկս ասնեմ երկիր գտ-  
նամ : Փախչի՞նք Մեղքի քաղաքներէն : Հոս երկինքէն հո՞ւր կը տե-  
ղայ, փարձուեր են ու չեն պար : . . . : Կեսարին փոզը՝ Կեսարին՝ մենք  
մեր խոնքերը գտնանք նորէն : . . . : Ճակտիս փայլ գեւ կնճիս շկայ,  
մարը պլախն ալ լոյսերու պէս սպիտակ է : Ինչո՞ւ մեր տղան մեզ  
պէս շապրի : Հետան սիրուն նշանած կայ, ասնիմ գրախ գրիս կտ-  
պեմ, թոսնիկներու մեծ—հայր ըլլամ :

— Ո՞չ, ո՞չ, — բսի :

— Ինչո՞ւ, բժիշկ, աղքատ աղջիկ է, բայց ի՞նչ հրեշտակ, մաղը  
մեան՝ բերանը կաթ կը հոտի գեւ . . . :

— Ո՞չ, ո՞չ, երբե՛ք, այդ պատկը պիտի չըլլա՞յ . . . : Ոսկույ  
համար աղքատ աղջիկ մը ամբո՛ղջ կեանքով թաւաւորերն այ մեզ  
չէ՞ . . . :

Երբ այս խօսքերը լսեց, երբ հասկցաւ որ տանութ տարուան  
զուրգարանքով ու մայրական սուրբ ձեռքերով հասցուած պտուղին  
մէջ որդը մտեր էր, երբ լսեցնեց որ իր բայր փախերը իրականացեր  
էին, այս պճրտան ձերտնին յանկարծ լսեց, ամբողջաւ, անկա-  
ղա-տրդէն փոքրիկ՝ աւելի պղտիկցաւ, թիկնաթափն մէջ կ՛ըկա-  
ցաւ, սղորի երեսները ճճաթիկեց, ճերմակ պիտերը խածաւ, աշ-  
քերուն մէջ խոնաութիւն մը լայնցաւ, առեցաւ, գրտորեցաւ, նոխ  
կաթիլ մը, յետոյ ուրիշ մը, յետոյ ուրիշներ . . . :

Հիմա հայրն այ կու լար տղան պէս, բայց իր լացը որբո՞ն  
աւելի լուս ու սրբա՞ն աւելի խոր էր :

— Մեղքի՛ տուն . . . Մեղքի՛ տուն . . . Մեղքի՛ տուն . . . :

Այս երկու բառերը անընդհատ կը գլխարէին իր շրթներէն՝ ա-  
չկրուն արցունքին հետ : Հիմա ո՞ւր տանէր, որո՞ւ տանէ այս հի-  
ւանդութեան սերմնացանը : Մերտնի մօր համբոյրին ի՞նչպէս տանէր  
այս փարակումի ու փտութեան պտուղը : Իր երեսուն տարուան  
պտտուոյ ասունը՝ մեղքի տունը պիտի ըլլար . . . :

Առքերը թփրտացուց — իր կէս տարուան երջանկութիւնը կը  
փշրուէր անոնց ասի, Ե՛ւ իր հայրու—սէրը, Ե՛ւ իր մեծ—հայրութեան  
երայր . . . :

Բայց որո՞ւ բարկամար, որո՞ւ պտտար, չէ՞ որ ի՛ր ձեռքով խկ  
բերեր էր անխորձ տղան այս քաղաքակիրթ երկիրներ . . . :

— Որզնոտա՞ճ, որզնոտա՞ճ . . . : Հիմա կեղեւն այ տեսնա՞ք, սի—

Նաեկին ալ համբ ապնք... իրենց գիտութիւնն ալ, իրենց սէ՛րն ալ, որգնաա՞ծ, որգնաա՞ծ... :

Երբ իբ սրտին բոյր գամնութիւնները դուրս թափեց, կարծես թեթեւցաւ իր ցար- ձայնը յանկարծ պղտիկցուց, որ մի գուցէ տղան իմանայ, կտրելի չէ երեւակայել, թէ ամօրն գողափարը մինչև ո՞ր տատիճան տրմատացած է գաւառացի ուղեգններուն մէջ :

— Անշուշտ տղոս շրտիք աչս դժբախտութիւնը... :

Ա՛խ, ինչպէ՞ս հասկցնէի աչս ծերունիին որ ամօթալի հիւանդութիւն չկայ, կեղծաւորութիւնն է ամօթը, ու տգիտութիւնն իսկ է աչս դժբախտութեան պատճառը, եւ ո՞չ թէ իբ նորմա՞մ գիտութիւնը -

Բայց ան սաքի ելաւ արդէն, աչքերը շորցուց, պեխերը սուրցուց, մայրիկեան մը հմտիկամ զէմքը կեղծ մայր մը ստացաւ՝ բազմիքէն նոր ելածի պէս, զնաց քովի սրահէն տղան առաւ, ու մղտելո՞ւ մեկնեցան... :

— Բժիշկը կ'ըսէ՛ րէ բա՛ն մը չունիս եղեր, տղա՛ս... :

(Ազգան = 1914)

## Հ Ա Ր Ս Ե Ր ՈՒ Ն Գ Ա Ղ Տ Ն Ի Ք Ը

— Հարսնիքիս ասաջին գիշերը՝ ամուսինիս երկու տարրեր սենեակներ ցոյց տալով պիտի ըսեմ՝ «Ահաւասիկ, պարս'ն, մեր ննջասենեակը, եւ ահաւասիկ խմինս...» :

Այսպէս կ'որոշէր Միւզան՝ ամէն անգամ որ իր բնկերուհիներէն մէկը ամուսնամար։ Աւ որքա՞ն գոյրոցական բարեկամներ ունէր ան։ Աշխարհիս ամէն երեսներուն վրայ, այս կամ այն թաղաքին մէջ, տարի չէր անցներ որ անանցմէ մէկը կամ երկուքը չամուսնամային։ Այն ատեն Միւզան անհամբեր կը սպասէր ասաջին նամակին, տարիներէ ի վեր խոստացումն այն խորհրդատուր, մտերիմ ու սարսափելի նամակին, որ վե'րջապէս պիտի բանար իր աշխարհն փարզագոյն փարզոյրը։

Հին ու միամիտ սովորութեան մը համաձայն, զիս փարժարանին գրասեղաններուն վրայէն՝ հաստ'իկ աշակերտուհիներ, որ մը իրարու գրէլ խոստացեր էին իրենց ուղեգը շարչրիսդ կարմիր գազանիքը... :

Այդ որէն ի վեր քանինե՞ր թուան իրենց բոյներէն՝ թռչուններու պէս, թուա՞ն ու լսեցին, շարե՞րբ... Միւզան զիս ասանը կը մտար՝ մըջիւններու պէս. կը մտար ու կը խորհէր՝ «Չարե՞րբ...» :

Գարձես բոյրն ալ խոսք-մէկ բեր էին լսելու։ Գոնէ գիրքե՞րը բացատրութիւն մը պարունակէին այդ կենսական, այդ ահազին հարցին վրայ։ Եւայց նո'յնիսկ բժիշկները, փոխանակ մերկացնելու հանելուկը, կը պիտատուրէին, բամպակներու մէջ կը փաթթէին գաջն... :

— Ինչո՞ւ... ինչո՞ւ... — կը խորհէր Միւզան։ Աւ տարիքը ասած ամէն ազջիկներու պէս կը սկսէր քիչ-քիչ վախճալ այդ մտքն ու շրտատվանուսդ բանէն... Ահա թէ ի՞նչ պատճառով կանխու պատ-

բաստեր էր իր շիճենեան յատակադիճը՝ պաշտպանողական հողի վրայ... :

— Ահա տարիկ, պարսն, ձեր ննջանենեակը եւ ահա տարիկ իմինս... :

Տարիներու ընթացքին տարտամ՝ մ սի մը սկներ էր մեծնալ իր սգոտիկ սրտին մէջ՝ աչքերու պէմ, կրճը սի մը, սնկերպարան, անհամարձակ եւ անարտչ սի մը, որ դեռ արժատ չունենալուն՝ չէր ծառանար... :

Ամէնուն պէս ինքն ալ դիտէր, որ տեղ մը, կիներ կազմակերպուած ու գինուած էին ետակը մարդերուն պէմ պաշտարելու համար : Բայց ինք անուցմէ չէր, ո՛ր, ո՛չ... Ան ի՞նչ ընէր թոյլը աչքերը, մէկ մարդ մը շաղթել կ'ուզէր միայն, եւ ո՛չ թէ բանի սեժով, այլ իր սրտին սեժով, իր գեղեցկութեան սեժով, իր անձնուիրութեան սեժով, իր տկարութեան սեժով... :

Ենչպէս պիտի սիրէր, որքա՞ն պիտի պատէր, քանի՞ հարգանք պիտի ստեղծէր երջանկացնելու համար այն միակ մարդը որ չէ՞ր գար, ու պիտի չպար պայք... :

Իրեն համար պէ՛տք էր, պահանջ մը, գեղարուեստ մըն էր կրտսթիւնը : Ան ո՛չ թէ բնութեան կոչը կատակով, այլ կարծես ի՞ր սպիտիկ կ'ընամ ըլլար... :

Սիւզան այն մի՛շտ ժպտուն արարածներէն էր՝ որոնք կրնան հաստատարուել թապաւորի տուն մը ու բանուորի բոցն մը շէնցնել :

Ան տեսնելու բան էր թէ ի՞նչ ճարտարութեամբ էր վարէր իր բնոց տունը, ի՞նք իր գլխուն, գետտաի տամիկնոջ մը պէս : Եր մեծ շոյքը գիշերօթիկ վարձարանի մը մէջ ուսուցչուհի ըլլալով հողիս սմիսը անգամ մը կու գար տուն : Իր ախար մայրը՝ տարիներու բնին տակ կ'ըսէ, երկուքի կտարուած էր : Իր հայրը՝ պետական գրադարանապետ մը՝ մեամ էր արդէն, ու հիմա անոր նիշար կենսաթոշակով կ'ապրէին :

Այդ նիթական նկ պարտանները ըիշ մը յայնցնելու համար՝ Սիւզան քանի մը ստանայներ բնուցնեց իր տան մէջ : Ան տեսնելու էր իր արախութիւնը, իր գործունեութիւնը, իր հարստութիւնը : Հին ու մեծուար տենեակները սկսան կիանքով լեցուիլ, խաշտայ, երգել, սշխատիլ ու բոցալ, փեթակի բջիջներուն պէս... :

Սիւզանին այնպէս էր թուէր որ իր տունը ա՛լ տեսակ մը համաշարանի մասնաճիւղ եղած էր : Լուսազոյն ստանալները հոն էր հաշէին, հոն էր վիճէին, գիտութեան ու գեղարուեստի վերջին տե-

ասթիւնները հոն իրար կը գտնուէին, անշուշտօրէի նրբասթիւններու, անհասանելի բարձրասթիւններու կը հասնէին :

Ան ամէն տարեփոքի՛ն էրր այդ ամենն ուսանող մըն ալ կ'ուտարէր ու կը մեկնէր, Միւզանին սրահն կառ՛ր մըն ալ կը փրթէր իր ետեւն թռչելու համար զէպի հետուար ու կապուշա երկիրները, ու գաղանի հոսրասթիւնով հեռուելու համար իր փառքի հանապարհին : . . .

Էայց այդ ներքին փոթորիկէն ա՛յ ոք բան մը կը նշմարէր : Միւզան, միշտ ժպտուն, հիմա, միայցած ուսանողներուն վրայ կը թափէր իր ամբողջ ինտամբը, հոգած ութիւնը, սէրը, իր կուսական սրտին մէջ գտնելով հաճելիութեան անսպաս գտնածերը :

Ատեն-ատեն երբ սեղանին վրայ իստակցութիւնը կը մարէր, ան միշտ պատարաստ հարցում մը սնկը լեզուին տակ .

— Պա՛րաններ, ի՞նչ կը խորհիք արդեօք սկստ սեռին վրայ : . . .

— Տկար սե՛ռ . . . երբ թագաւորներն անպամ կը խանարհին մեր տաջիւ, կիները միայն հաստաք շունին իրենց կատարելութեան, շէն ներքեր սր իրենց սեռն մէկը գտնուի սրուն զէմքին, հասակին, տարիքին կամ գունէ վարքին ու բարքին վրայ տկար կ'էս մը շըլլայ : Տկար սեռին տասապելը իրենք հնարած են : . . . Մենք մեզ զեղեցիկ սեռ կը կոչենք, օրիս՛րդ : . . .

Միւզան կը շիկնէր :

— Իմ ալ կարծիքս այն է սր, — կ'ըսէր սքիչ մը, — եթէ երկինքը ապրէինք՝ կիները պիտի թագաւորէին, ու մենք հապի թէ գոնապոններ բլլայինք հոն : . . . Իսկ հոս, երկրի վրայ, ուր բիրտ ու մըր կը տիրէ, ես պիտի շջանկոյշի սր կիները իրենց պտասանդանէն իջնէին մեր ցեխերուն մէջ սրայքարելու համար : . . . Ընտանիքը իրենց միակ երկնային ապուկնն է այս երկրագունձտին վրայ : Հոն է կիներուն թագաւորութիւնը : . . .

Այն ատեն Միւզան գաշնակին տաջիւ կ'անցնէր, ու բուրն ալ վայրկեան մը երկինքներ կը փոխադրէր իր մատներուն իսպոփը : . . .

Ա՛խ, այդ բարակ մատները, կնոջ մատները : Միայն համբարուելու համար եղած հուրիի մատներ չէին անոնք : Ընտանեկան ի՞նչ հրաշքներ կը գործէին ամէն սր, անգիտացուած, պահարտոց ու անանուն հրաշքներ :

Այդ մատներուն շնորհիւ իր հինցած տանը նոր հարսի մը պէս կը ժպտէր, իր համեստ հազուամբը ոչինչով մը կ'այնուանար, իր անշուք սեղանը ծաղիկով մը կը հարտանար : Մէկ ձուկով քանինե՛ր կշտացնելու Յիսուսին հրաշքը ինք ամէն սր կ'իրադարձէր : . . .

Սիւզան կին մը շէր, աչի կինը : Սահայն ինչո՞ւ ան գեւ աղջիկ կը մնար . . . :

Ճիշդն բռնու շամար, շանախ մօրմէն տարտամօրէն խնդրած էին իր ձեռքը, որ միշտ մայր ալ տարտամօրէն հասկցուցիւր էր որ Սիւզանէն առաջ մեծ քոյրը կար . . . :

Սահայն հիմա որ քոյրը արդէն պատկուեր էր, Սիւզան բացարձակապէս կը յամտէր աղջիկ մնայ :

Ինչո՞ւ . . . :

Յր մը աչքերովեան գացեր էի իրեն, սոսորական ակասկցութեան մը շամար՝ իրբէ : իր հօր ու իր տան նարխին բարեկամ . . .

— Բժիշկի, — բտտ . . . — աչսար պտամեղիք ի՞նչ նարսթիւն անիւք հիւանդանոցէն :

— Մի՛ շարցնէք, Սիւզա՞ն, տարտախելիք բան մը, չբտտելիք բան մը . . . :

— Եթէ աչքպէս է . . . անպտածուս ընէք :

— Ձեր փափակ ակամջներուն շամար չէ, Սիւզա՞ն :

— Ձիւ աղու տե՞ղ կը գնէք, բժիշկի, Գուցէ ես ալ ձեզի բան մը ունիմ բռնու : տարտախելիք բան մը, չբտտելիք բան մը . . .

— Ձեր պտամեղիքը երբեք պիտի չհաստատրի խմինիս, Սիւզա՞ն : Բժիշկի մը մէկ սրտան ակամժը բտտական է ամբողջ կեանք մը թունոտորելու : Սահայն կը խոստովանիմ որ աչսարուն տեսած էս գեւ մարմինս փուշ-փուշ է : Երեւակայեցէք երխտտարդ, զմայրելի, սակեզոյն աղջիկ մը, կարծիր՝ վարդի մը պէս, ու անտուտի՛ նմոյցի մը պէս : Երեւակայեցէք ամէնէն նորր ժանեակները, անգունները, ժապաւէնները, ու անոնց տակ ամէնէն ահտելի ախար, իր ամէնէն վարակիչ ձեւով, կը կարծրի՞ք, Սիւզան . . . : Իմացէք ուրեմն թէ ան չթողուց որ ներտրեկամներն սկսէի- վազն իսկ պիտի ամուսնանայ եզեր . . . : Մեկբարտանէս վերջ ամուսնիս հետ միտսին կու գանք գտրմանուելուս բտտ . . . :

— Մի՛ ըլլայ . . . , — բացողանչեց յանկարծ Սիւզան, կրակ կրտրած :

— Ձեզի ի՞նչ եղաս, Սիւզա՞ն :

— Ինձի ի՞նչ պիտի ըլլայ . . . : Հազա՛մ, թող աչքերը ամենազգուշի ախտեկու մէջ ներին, ամենազարչելի անկողիններու մէջ Եանեն, ու փտտա՛ւ են որ հիմենեան սուրբ բարձրի վրայ ամենամաքուր կոչար պիտի ունենան . . . : Կա՞յ միակ աղջիկ մը որ նոյն վրտտաւաթիւնն ունենայ իր ամուսնին վրայ . . . : Թող գանձ կո՛չս մը դանուր որ մեր ամէնուս վրէժը լուծէ . . . :

— Բայց ինչէ՞ն գիտէք որ այդ գժրախա ամուսինը անմեղ մը չէր :

— Հոգ չէ՛, — դուտայ Արեգան, — իմ քույրս այ անմեղ մը չէր . . . :

— Արեգան մեր քույրը . . . :

— Տխու՛ր, տխու՛ր պատմութիւն մըն է քեզիքս, բով'չկ : Բայց չըլլա՛յ որ մօրս բռնէք, խեղճը մինչեւ հիմա ըստ շունի . . . : Գիտէք որ տարիներ տարող խնայողութեան հրաշքներ դարձելով մեծ քույրս կոկիկ գրածօթիտով մը փաճառակամի մը տախտիք : Ասկայն չէ՛ք գիտեր թէ ան ի՞նչ ատա ի փոխարէն իմ քրոջս ամէնէն հրէշտային տխուր . . . : Իր աստղակի մարմինը կտրմիր-կտրմիր դուրս աուեր էր . . . : Ան այն ատեն անկող էր, եթէ միայն կասկածէի, եթէ միայն քույրս բաւ մը բռնէ, սա մասնկրտուս կը կուրցնէի իր էրկան աշտերը . . . : Ասկայն քույրս լուց, ու հետո անդեր գացին իրենց ամօթը պահելու . . . : Եթէ մայրս որ մը գիտնար թէ ի՞նչ մեղրալուսնի համբարդութեան մեկնած է իր աղջիկը՝ կաթուած կ'իջնէր խեղճին վրայ . . . :

Բայց ահաւասիկ որ դուրս գլուշուար կերպով քայուեցաւ, ու սեմին վրայ երեցաւ ձերսնի մայրը . . . :

Երկու գաւաղիւրներու սկս կարմրեցանք ու լուցինք : Լսե՛ք էր արդեօք . . . : Աչ, ներողութիւն խնդրելով հեւացաւ . . . :

— Ծորունակեցէ՛ք, աղաքներս, շորունակեցէ՛ք . . . :

Բայց Արեգան որքան հետո էր մօրը ենթադրած սիրոյ գգալուսնեքէն : Արքա՛ն գաճառութիւն կար այդ գոտարթ աղջկան գիրկը, որքա՛ն արցունք իր սղջուտն աշտերուն ծայրը, որքա՛ն տառապանք իր արտփուն սրտին խորը : Ամբողջ կանացի ցեղը կը շունէր ու կը փոթորիէր իր փոքրիկ մարմնին մէջ : Նախրուելու, գգուելու, երջանկացնելու համար հրաշակերտուած իր մարմինը, մարդերը մէ՛կ համբույրով կը թունուորէին . . . : Ամէնէն գգալուն, ամէնէն նրբալար քնարը, որ սիրահար մասնկրտ հօգումին տակ կընար մարդկային մեծագոյն ցաւերը մասցնել իր երկնային գաշնութիւններով, այդ կուսական քնարը՝ մարդիկ իրենց գարշապարին տակ կը ջախջախէին . . . : Արքա՛ն կողտառութիւն, որքա՛ն անխառառութիւն, որքա՛ն անգրթութիւն այն գիւրարակի էակներուն հանդէպ՝ որոնք երկնէ երկիր իջան մե՛զ գիւթելու, մե՛զ շմայելու, մե՛զ բարձրացնելու համար . . . :

Ան շուտաւ կ'օճնկնորէի իր ահաւոր ու անասման բառերուն, որ կու լային իր մանկական երկու շուրթէն, երկու թեթեւ ամպէ

ժայթքող շանթերու պէս՝ որ դարձաւ որ ու անդաշնակ սարքերու խոճոյ  
կատաղութիւնը կը պատթկան... :

— Ա՛խ, զգուէի՛ք, զազի՛ր ծարղիկ, հոգեւոյ-ժարմնոյ թու-  
նուսրուսած... : Աս խորհիլ թէ դա՛ւք այ մեզի պէս ժոր մը շքեզ ար-  
զանդին մէջ կողմուեցաք... : Ձեր տաաջինն արժանի չէ՛ յետին կնոջ  
համբոյրին : Է՛ն մեղապարտ կնոջ մէջ զեւ մանուկի մը հոգին կայ... :  
ա՛յն մանուկին որ պիտի ծնի... : Եւ հարսերէն վարդապոյն պատ-  
ժաթիւններ կ'ուզէի, ու խեղճերը չէի՛ն դարեր իմ կոյս յայտերս խա-  
ւարեյ... : Ահա ինչո՞ւ կը շո՛ւն, ահա ինչո՞ւ պիտի շո՛ւն հարսերը... :

(Լօղան, 1914)

## Մ Ե Խ Ե Լ Ի Ն    Ն Շ Ա Ն Տ Ո Ի Ք Ը

(*ՀԹՈՔԱԽԱՍԱՇՐՆԵՐՈՒՆ ԳԵՐԻԳՄԱՆՆՔ ՐԱԿԱՅՈՒՄ*)

*Պարեջուրը այնքա՞ն թարմ էր, այնքա՞ն թարմ:*

*Մեանեւա շափ խմեցին: Աւ երբ ա՛լ տեղ չմնաց, փսխեցին ու նորէն խմեցին:*

*Պատգոյքան իր ամէնէն զուարթ սրամտութիւնները թափեց այդ դիշեր մեր գլխուն: Ազանց ինքիներք անգամ մըն ալ արդարացաց իր քննական վերջին անյաջողութիւններուն համար: Միկէր երազեց սոփորականին պէս:*

*— Հինդ հա՛տ անիմ, հինդ հա՛տ, մեռցիս հինդ մատներուս պէս - մէկը խարտեաչ է, միւսը տակի ոսկեղսյն, երրորդ մը՝ սպանական այրոց տաքութիւնով, ու Լուիզը, ու Ակաթը...:*

*Ան որ այսպէս կը խօսէր, երկրաչափութեան ուսանող մըն էր: Իսկապաչա ու դիւրզգամ երիտասարդ՝ իր սփորութիւնն այնպէս էր, որ բաժակ մը պարպելուն պէս, սիրային սուտեր կը շարէր, իրրեւ տեսակ մը անկատար չլուծիւն ևս վիժում...:*

*Միկէրը տեսնելուց, իր անխուստ քարակ շրթներէն ու յոգնամ երիտասարդի խարտեաչ ալլ կէս-ճաղատա գլուխէն երրեք պիտի չկրնայիր հետեւցնել, որ ան, պարզապէս, սրբազրուած... Մկրտիչ մըն էր: Պոյտեցի էր ևս Միկէր կ'ըսէին, իրեն հաճոյք պատճառելու համար: Արզէն Մկրտիչ ըսելուց պէս, կը ձգէր, կ'երթար...:*

*Երբ խօսակցութիւնները հասան ևս երբ գարեջուրին շօգիները սկսան քունի սպառնալիք մը պատգնել խրախճանքի սեղանին շուրջը, Պապաջանեան, իր բերնին ջուրերը փազցնելով, սկսաւ այնպիսի պատմութիւն մը, բայց այնպիսի պատմութիւն մը, որ օրիսրդ թամարային տկանջներուն ծայրերը սկսան կարմրել...:*

Այս սպաւարութիւնը ծածկելու համար էր, որ բժիշկ մը, իսկոյն մահուան պատմութիւն մը նետեց մէջտեղ :

— Ես սուս բարեկամ մը սննէի, — բայտ, — անոցք եւ հսկայ գարեջուրի տակասի մը պէս : Սր մը պէտք եղաւ որ բժշկական գործողութեան մը ենթարկուի, բայց անպատճառ ուղեց, որ իր գտարն-կերները մարեցնէին զինքը, բա՛ն սարգելու համար : Ձե՛ս յախմարս կ'ըսէինք մեր դանակները ցուցնելով : Իսկ ան՝ իբրեւ ամէնքին պատասխան, ժպտելով կ'ոլորէր իր շէկ պիտերը : Մերկայացնէք, պատկեցուցնէք, մարեցուցնէք, յիտոյ կտրեցինք, մաքրեցինք ու կտրեցինք : Ամէն ինչ հիանալի անցաւ, այնքան հիանալի, որ ժառանգ էինք, թէ ա՛յլ ցաւ պիտի չզգար ազիքներուն մէջ : Ըրինք այս ամէնը, բայց... մէկ մըն ալ չկրցա՛նք արթնցնել :... կտասկ, հրմշտուք, պոռչուտք անողուտ մնացին : Մարդը չէնքով-չնարչքով մեռեր էր :...

Դէմքերը թթուեցան : Գտաթնները պարզուեցան : Ա՛յ տակասի խօսակցութիւնը ասոցք զնաց այս ուղղութեամբ :

Մէկը պտտեց, թէ ի՛նչպէս իր պտպը, գիշեր մը, մտքը փշած տանն փշած էր նաեւ :... իր հօգին :

Արքիշ մըն ալ բրաւ իրենց գիւղի գիշերապաճին գտարձալի պատմութիւնը :

— Բառասաննեց, գունդիկ, ասոցք մարդ էր, — բայտ : — Սր մը թեր տանն էր եկեր : Գլխու ցաւ մը սննէր, Մեծ մաշրիկս ձեռքը անոր ճակտին գրաւ եւ ազոթեց, փշեց ու շփեց : Բայց երբ ձեռքը վերցուց ճակատէն, գիշերապաճը փայտի մը պէս գետին ինկաւ :...

Քրքիջները նորէն թարծրացան, գտաթնները նորէն գարնուեցան : Իւրաքանչիւրը սրամիտ բան մը կը գտնէր պատմելու մահուան վրայ : Իրենց հո՞գն էր, թէ նշանաւորի սեղանի մը ասջեւր կը գտնուէին եւ հետեւաբար պէտք էր աւելի գտարթ թանկերու վրայ խօսէին : Ձե՛ս որ ամէն բան գտարթ էր իրենց աչքին՝ այնքան անմիտ, որքան գտարթ, կեանքն ալ, մահն ալ :...

— Բայց քիչ մըն ալ արքիշ թանկերու վրայ խօսեցէք, — կ'ուզերուք թո՛մտրաւ, — ամէնքդ ալ մահուան վրայ կը խօսիք : Գրաւի կու գամ, որ մէկը պիտի մեռնի այս գիշեր, այս նշանաւորի գիշերը :...

Ան արովհետեւ ժամանակը չէր տնցներ, հակառակ գարեջուրի անհասանալ շիշերուն, մէջերնէն մէկը տտաջարկեց՝ ձեռք ձեռքի տաւած փայտէ փոքրիկ սեղան մը դարձնել, զանէ աչք ձեռով հասկր-նայու համար, թէ ո՞վ պիտի մեռնի այդ գիշեր :... պե՛տարցաթեամբ :

— Թը՛ք, թը՛ք, թը՛ք—, — կը պատասխանէր սեղանը մեր  
հարցումներուն :

Ասին մըն ալ աշտակն անցուցինք, մինչեւ որ, մահու գոյժի  
նման լսելի եղաւ գանդակի մը ձայնը .

— Տա՛ն, տա՛ն, տա՛ն . . . :

Անն Փիկոսի դանդակատունն էր, որ լսելի կ'ընէր կէտիչների իր  
տաանկերու հնչիւնները՝ յտակ-յտակ : Սենեակը բարձրովն շարժ  
կերպարանք մը տաու : Սրիտըզը, որ ըստծորէն ջգայնացած էր  
մահուան խօսքերէն եւ սլիններու փորձերէն, գուրս ելաւ սենեակէն .  
Անոր հետեւեցաւ նշանաւոր :

Պապական կճկուեցաւ : Ազանց խելոյն պարպեց իր վերջին աւ-  
արը : Միկէր ստատանային տաու իր «հինգ հասօք» : Ապա, սեղանին  
մէջուկը, լամբարին երկու կողմերը, գարեջուրի շէշերու բերնին  
փակցուեցան փոքրիկ պղպուճ մամեր :

Քիչ ետքը դուռն էր ճանչեց, բացուեցաւ եւ երկու նշանաւոր,  
արմաք քիչ ատաջ սենեակէն գուրս ելան էին, հիմա ներս մտան ճեթ-  
մակ աւ սեւ հագուած, կսկուած, փոխուած :

Երիտասարդը Պապաջանեանն էր, քիչ մ'ոտաջուան աղի պատ-  
մաւթեան հեղինակը : Ասիկա կը պատկանէր գասակարդին այն ու-  
սանողներու, որմաք աղաչովարար կը կարծեն մարդկութեան ամէնէն  
երջանիկ մասը՝ չաւերձակամ աւստաղի արտգոսին տակ : Այ ոք ճիշդ  
կերպով չէր գիտեր, թէ երբէն ի վեր սիսկեր էր իր ուսումը : Իսկ  
թէ ե՛րբ պիտի աւարակեր, այս հարցը կրնար հետաքրքրել ամէնքը,  
բացի իրմէն : Իր կտայտաւ, կյար աշերը, յաւիտենապէս մարտն իր  
կարծիր գէճքը եւ իր գանդիկ, կլարիկ փորը՝ տարիներու ընթացքին  
գարեջուրի փրփուրներով փքացած, երջանիկ աղաւորութիւն մը  
կ'ընէին մարդուս փրայ :

Իսկ օրիտարը՝ Թամարան, կը պատկանէր համեստ գասակարդին  
այն կափասուհիներուն, որմաք ներսոյս կու գան, բնկերային գի-  
տաթիւններով կը սկսին եւ ամուսնանալով, կէս ճամբէն ետ կը  
դառնան : Չարածճիմեր իրեն համար կը պատմէին, թէ Պապաջանեանը  
գանձիկ տաաջ բաւական սիրուեր հալեցուցած էր եւ յետոյ իր սիրար  
կապած էր Միտրախա կոշուս պրայի ուսանողի մը :

Ինչոյ այս բաները մոսցուեր էին այս գիշեր : Ու երկուքն ալ,  
երկո՛քն ալ, իրենց սեւ ու սպիտակ սարսոցներուն մէջ եւ այս նշան-  
ատարի մակերմական հանգէսին աշնպիտի մը շնորճ անէին, որ գիտող  
մը, բոլոր աշերու մէջ գիրտու պիտի տեսնէր արցունքի պէս գողցու-  
ջուն բուն մը, որ չէր սահեր, այլ կը լճանար . . . :

Երբ, կարգով, սուսնոց նշանածները, իրենց սուսնոց շրտ-  
փրկաչներուն Հետ, սրագուսեցան, աշտպէսով մարդոց առջիւ Հոշո-  
կելու համար իրենց սրտերուն աղատ միութիւնը, Դրենց, մէջըն-  
նուս է՛ն տարիքտար, փիլիսոփայութեան բաասուսնոց սուսնոց մը,  
զնոց, վերարկութիւն գրգռնէն Հին գիրք մը Հանեց եւ յարմար Հատուսած  
մը կարգաց նիցչէն:

— Աշտպէ՛ս խոսեցաւ Չարացուսարա . . . :

Չարացուսարալէն վերջ, յանկարծաթափ, միարեանն եւ կո-  
կորդալիր երգ մը փրթաւ .

«Մեր հայրենիւ, բշուսու սմուէր .

Իր բշուսնոց ոտակոխ . . . »

Եւ երբ երգը կարօտ Հասաչներու մէջ մեռաւ՝

— Դաշնա՛կ կ'ուզենք, ուրախ կա՛մք մը կ'ուզենք, սրբարգ-Քա-  
մարան կ'ուզենք, — զուշեցինք սմէնքս ալ :

Օրբորդ Քամարա շատ ազաշէլ շատուս, աշխ շնորհալի կերպով  
սեղաւորուեցաւ զաշնակին առջիւ, Փակեց նոթերուն գիրքը եւ մարեց  
լոյսը: Իսկ մենք, սմէնքս, զինտփնայու պէս մէքմէկ անկիւն կծկուե-  
ցանք: Այն սանն, կրտսասուերին մէջ, իր նիհար ու մեղկ թեւերը  
սկսան զանդազ-զանդազ ծփալ զետի մը գրալէն սուսնոց մեծ  
Քուշունի մը պէս, որ իր լաշտարաց թեւերուն ծալքովը, ալիքներուն  
սնէուն սուսիլը կը շոյթի . . . կը պատմէք, որ սմէնքս ալ կը վերա-  
նայինք . . . :

Նախ յանի մը մանկ զաշնուսը Հեճեճ եւ յետոյ ձայնի ծփմփուն  
խոց մը, թրթուսն ու տարտամ, ապա երկզիթի նոթեր վարանուս,  
տարակուսական եւ անհանգստացնոց զաշնութիւն մը խոլ, ելեկորա-  
ցած մթնուրբուս մը ծանր, ի վերջոյ զուշամ, ու յետոյ մրրիկ, փո-  
թորի՛կ . . . :

Յանկարծ՝

— Թա՛ք, թա՛ք, թա՛ք, — ձայն մը բուեցաւ :

Դաշնա՞կն էր, հո՞փն էր, անձրե՞նն էր, զո՞ւսն էր . . . :

Այ՛ սք տեղէն երբաց :

— Թա՛ք, թա՛ք, թա՛ք, — կրկնեց ձայնը անգամ մըն ալ: Այ  
սանդուրներէն վեր ելլելու ձայն մը, տախտակամածին գրալէն լաշ-  
տերու արծաղանց մը Հասուս մեր սկանջներուն: Այ յանկարծ զուսը  
Հոսաց, Ամզին հոփն պէս բան մը խոսմեց սենեակէն ներս ու մարեց  
զարեկաւորի շիշերուն մտերը: Փուշ-փուշ կզան մեր մարմինները:

Անտեսանելի մէկը անպատճառ կ'ազէր գտնէն ներս մտնել, Պատարա՞նք էր, թէ՞ գինափութին: Աչ սք հասկցաւ, եւ սչ սք տեղէն երեւայ:

Թամարան, իր մերկ թեւերը միտթեան մէջ քայտած, աշտահար ու հսկայ խոշունի մը պէս ջղաձգորէն կը ծեծէր հիմա դաշնութեանց ծայր:

— Կե՛նթ ես, Թամարա, — բառ սիրջուպէս նշանածը, — ուրախութեան գիշեր մը Շոփէնի մահերգը կը գարնե՞ն...:

— Արբէշ կտոր մը շե՛մ կրծար, — պատասխանեց ազջիկը ամպանած: — Ինձ կը թախ, թէ մտթին մէջ մէկը ձեռքերէս բռնէր է ու կը հրամայէ նուազել այս մահերգը... այս գիշեր անպատճառ մէկը իր հոգին կ'աւանդէ...:

— Անտնկ է նէ, իրենց հոգիները տանդողներուն կենացը, — կատակեց Պատարա՞նք՝ իր բամակը փշրելով:

Աղբակի կտորաուրի այս շննդայից աղմուկը կարծես թէ վանեց սենեակէն մրտախ ու մղձաւանջի նմանոց այդ բանը:

Լաշները նորէն փտասեցան, գաւաթները նորէն պարպուեցան: Խժեցիներ նախ նշանուած զոյգին կենացը: Յետոյ աշխարհի բարբոս նշանածներուն կենացը: Յետոյ իրաքանշխարը իր սիրականին կենացը: Հետաւոր ու մասաւոր բոլոր ազջիկներուն կենացը: Գարեջուրը ստեղծողին կենացը: Ճափնուհիներուն կենացը... հերիք էր սր պարպուէին գաւաթները:

— Մփաբախան մտքանք, — բառ յանկարծ նշանածը, — Խժեցիք անոր ալ կենացը: Ինքն էր, որ առաջին անգամ ծանօթացուց զիս Թամարային: Ի՞նչ կ'ընէ հիմա խեղճը, ձմեռ ստեն, սարերուն գլուխը, միս-միմակ... կեցցէ՛ Մփաբախան...:

— Կեցցէ՛ Մփաբախան, — արձագանդեցինք ամէնքս ալ, մէկ բերան: Եւ այդ փայրկեանին, այդ բոսը կախուեցաւ-մնաց սգին մէջ: Ա՛յ կորելի շեզոս սրբէ բանի մասին խտախ:

Մփաբախա՞՛...:

Լազանի մէջ ս'իջէր ճանշնար բայն ու թիկնեզ, երեք մարդու հասակով ու կարծիք մօրսեքով այդ Վերացի Հսկանն, ինչպէս կը կոչուէին գինքը մտերմօրէն:

Մփաբախա՞՛, դեղեցիկ սպամարդը, սարբբոս հսկան...:

Հսկա՞ն...:

Ինչո՞ւ չէ՞ որ այս աշխարհի իրական հսկան, անբնկճելի ու աշտար, այն է, մամրիկ, փեռուրի պէս թեթեւ ու ճգրիկ այն արա-

բածը, զոր, զեղեցիկ ոտառ մը, բարին Աստուած սեղծեց մեր կո-  
ղէն, իրբն ճիկն՝ զօղոջ կտկը. . . :

Մվալտիտ աչ ըմբանեց աչս ճշմարտութիւնը, կն, իր տխուհի  
ուժերուն, իր հարուստ հազմին ու երկաթեայ զնկերներուն ամբողջ  
կուսնորսը անձնատուր եղաւ այն բարբ քաներուն, սրանք Քիստուրեան  
ճառ անունով կ'արգիլուին :

Շատ անդամներ, կեպիշերներէ ետք, կը լսէի զինքը, երբ  
երկա՞ր-երկա՞ր կը սուշէր պատահանիս սակ :

— Փրո՞ւ . . . Տօքթէս՞ր, Տօքթէս՞ր, գուց կը բանա՞ս եւ մէկ  
գիշերուան համար անկիւն մը կու տա՞ս ինծի . . . տունս այնքան հե-  
տու է . . . :

Դուրը կը բացուէր : Արացի Գողտթը կը ջանար հիւանդի  
Բանարէիս վրայ սեղմեցնել իր հսկայ մարմինը : Աւերսին լոյսով ազ-  
բասիկ թէչը կ'եռար մերկ սեղանիս վրայ : Ո՞հ, անուշիկ, սիրային  
պատմութիւնը, որ ծայր կու տար այն սահն, մօծի լոյսով . . . պատ-  
մութիւնը, որ կը սաքնար, կ'ողեւորէր, որ կ'երկարէր, կը յոգնէր,  
կ'իշխար, մինչեւ որ երկուքս ալ կը քնանայինք սասնց զգարու :

Աւ աչս կեանքը՝ անքան ու անանունդ, փոզցէ փոզց կն ան-  
կողինէ անկողին աչս կեանքը ամէն գիշեր էր, երեք տարի :

Անգամ մըն ալ, աչսպէս, Բանարէիս վրայ քնացած պահուն,  
իւր հեւի-հեւ շնչատութիւնն ու քրանաթոր ձեռքերը մտտանձնեցին  
զիս մինչեւ լոյս : Աստուտան տարեցի զինքը խոտովածիւ, թէ  
բաւական սահնէ ի վեր զազանորէն արիւն կը թրծէր :

Այդ օրէն ի վեր ոչ սք տեսած էր զինքը :

Աւ օր մըն ալ աներիւսթացաւ քաղաքէն :

Աստուտները այնպէս կը հաւատային, թէ հետուր զիւր մը  
քաշուեր էր՝ քիմիագէտի իր վերջին քննութիւններուն պատրաստուե-  
լու համար : Մենք՝ իր մտերիմները, սակայն զիտէինք, թէ ան կէլ-  
զէնի բուժարանը գացեր էր զարմանուելու, ազբասութեան պոտ-  
ճասով մերժուեր ու ստիպուեր էր մտասկայ զեղջուի քնատնիքի մը  
մէջ, զեանին վրայ փոջրիկ սենեակ մը վարձել :

Ասոր համար էր, որ Պատրիարքանան իր բաժակը կ'առաջարկէր  
Մվալտիտի կենացը :

Քամարա տձգուեցաւ : Դախապէս, վրացի Գողտթին խոտա-  
ցիւր էր ան իր սիրտը, բայց տեսնելով, որ ան բաժակիք չաճի,  
կը նշանուէր հիմա անոր բարեկամին հետ :

Աչսպէս խոտակեցու վրայ էինք աչս գիշեր, երբ հետուէ հետ-  
աքաղաղի մը ձայնը սիր ճեղքեց : Դուրսը լուսեւր էր արդէն :

Պատգամներն, սպակեփեղիկերը բացած պահուն, վարք, դրան սեմին վրայ քառակուսի թուղթ մըն էր տեսեր: Գնաց խոխոն եւ վեր բերաւ: Էէջզէնէն քաշուած շեռագիր մըն էր, գոր, գիշեր առնն, ցրտիչք դար փորձեր էր դուրս դարնելով մեղի յանձնել եւ սեմին վրայ ձգած գացած էր:

Բուցինք պահարանը: Միտախա մեռած էր...:

Մեռած էր միտ-միմակ, պատն երեսին, ինչպէս կ'ըսեն պան-դուխաններուն շամար... ու թաղուած էր համ պիտի թաղուէր աչք սոր, մարդէ շեռու, թագախոտ սրներու փոքրիկ զերեզմանի մը մէջ, սարերու վրայ, ձիւն-ձմեռով, բուք-բարանին...:

Բարաբանչիկերը իր յիշատակները արթնցուց եւ արցունքը վէր-բերաւ դոզա:

Ու պատմեցին, թէ Միտախա սպառափի ծնողքի դուստի էր... մայր մը եւ չոյր մը ունէր միայն, սրնք տեղ ու սուս եւ ամէն քան ծախած էին սնոր ստմունքին շամար, սպապային շամար: Թէ երկու ամիս միայն կը մնար ստարակը իր բնթացքը: Եւ թէ այնքա՞ն խոտամուկից էր իրեզն երխտատարդին սպապան, այնքա՞ն փոռա-տար...:

Մեռուչ, երբ քիչ-քիչ մտքերը բնակրացան մահուան գաղափա-րին շեռ, թամարու աշերը կցոյցելով կակաղեց:

— Ուրեմն երէկ գիշեր գաշնակին վրայ իմ ձեռքերս բնուզը ինքն էր... ի՞նքն էր...:

Ու աշուգին, բայց աշուգին, աշուգի՛ն լաց մը սկսաւ օղաձո-րէն ցնցել իր վտիտ մարմինը:

Աչքոյն փակուեցաւ աչք դուարթ գիշերը, ուր մենք, անպի-տակցարար ամներ էինք մեռելի նշանուտք մը...:

Խօսում

## Ո Ա Թ Ե Ն Ի Կ Ը

— Պոլիս եկաք՝ ազնի ըրիք, Տոքթէօր: Ինչ որ ալ բանն է ձեր Պոլիսը մէկ Հատիկ է իր աշխարհադրական գիրքով: Իր ջուրերը տեղ մը շկան: «Երէ աշխարհ իմա ըլլար» Պոլիսը մայրաքաղաքն էր: Բայց, ըսեր է Նախդէան: Միայն, եթէ աշտեղ գէշ բան մը կայ, ան այ սպասուհիներն են: Լու սպասուհի ունեցող տաները մասով կը ցուցուին Հոս: Մանուածոց ձեզի Համար, որ Եւրոպայէն կու գաք բժշկութիւն բներա, այս Հարցը մահա եւ կենաց Հարց է: Ես իմ տունս սքանչելի աղջիկ մը ունիմ, որ ինձ աղգահան բլլալուն, խերի Համար բուսական ասնն աշխատացի թէ իմ տունս եւ թէ բարեկամններս տուները, Թող քիչ մըն ալ ձեր տանը աշխատի, եթէ կ'ուզէք: Կատարեալ գանձ մըն է: Արթուն, սիրուն, իմաստուն ու ժպտուն, Տոքթէօր, ժպտուն: Մանուածոց տղայ նաչկու մէջ մէկ Հատիկ է: Իժիշկի մը Համար սպասուհի բաժնի ամէն բանէ ասաջ ժպտուն պէտք է ըլլայ: Ես աս իրիկուն իսկ ձեզի կը զրկեմ զինքը: Միայն թէ բերանը քիչ մը բանուկ է, Հացը դարակը կըզկըսու է...:

Այսպէս խօսեցաւ Քաստանիկ Էֆէնտի:

Ու իրաւ ալ, իրիկունը շեկամ, աղջիկը եկաւ: Աղջիկ բամբռ՝ երեսունհինգ տարու պատու մը, կուրծքն ու փորը սափակցամ, ձմեռնային թուղի մը պէս խորշովամ, կծկամ, ճերմկամ, բայց գեռ անուշիկեկ: Ու ժպտուն, ու ժպտուն... Քաստանիկ Էֆէնտի բամբին շարի ալ կայ կզեր...:

Ակիզները իր նիւհարութիւնը զիս այնքան զրոպցուց, որ բոս մը Հանդրապարմայ այդ տարրինակ ժպտին վրայ: Բայց ձախ գէմքէն վար երկարոց հին սպի մը ինձ ամէն բան բացատրեց: Տարինը ասաջ այդ աշատերին վրայ բժշկական գործողութեան մը միջոցին կարուած միաններն ու ջրիկըր այնպէս պէշ կերպով կարուեր էին:

որ զկեղքին վրայ ակամայ, անիմաստ ու ծառայող մը զամուսն  
մնացեր էր մշտնջենապէս :

Ան հիմա, բերնին հիշող մէջտեղէն թափուած երկու ակաման-  
բը, այդ ժողովար աւելի գտտարի, սպասէ, տակը ծակ բան մը շրեր  
էին, քարք ինկած մասնիկ մը պէս :

Հոգեբանական ժողով մը չէր իրենք, այլ մարդակազմական :  
Անորոգրելի, անսպասելի, սողայէլըսիան ժողով մը, որ իր ամբողջ  
կեանքին մէջէն ու նախնական դերեզմանին տակէն պիտի խնդար վիրա-  
բուժներուն անպատու անճարակութեան վրայ :

Իրբեւ ներքին հիանդութեանց մասնագէտ, եւ ներքնապէս եւ  
հասնելի կերպով կը շօյալէի մեր մրցակիցներուն ուղղուած այդ հեղ-  
նաս ժողովէն : Բայց կի՛նս, որ չէր կրնար ընդունիլ այս բժշկական  
բացատրութիւնը, ասեմք մէկ մը կը պտտար .

— Ի՞նչ բարեկացած ասեմս դուն ինչո՞ւ ցտայտարի պէս կը ժող-  
տիս, Մաթենիկ . . . :

— Սփէրասիան . . . — կը կտակաղէր աղջիկը ժողտելով :

Դժբախտարար, սակայն, այս ուրախ օրերը երկար չտեսցին :  
Մեր Մաթենիկը, միշտ ժողտուն, սկսաւ դժգոհութեան մտայնութիւն  
յտելի դարձնել հիմա : Իրագութիւնն այն էր, որ այս աղջիկը խորա-  
պէս տխուր էր :

— Ես սպասուհի ըլլալիք մէկը չեմ, Տոքթէօր : Ես ինքս տար  
սպասուհիներով մեծցեր եմ . . . երկու հաս տուն, երեք հաս կտաք,  
բան հաս ձի . . . :

— Ինչո՞ք է, ինչ է, այս աղջիկը . . . սա տակը ձեռքդ տա  
տեսնեմ . . . :

— Հոգար սչխար, քսան հովիւ, տասնմեկ գիւղ, հարիւր  
մշակ . . . :

— Մի փոխցնէր, Մաթենիկ, կերակուրին մամը կու գայ  
կոր . . . :

— Մեր կերակուր եփողները գտաւ էին, սուն աւրոյնները գտաւ,  
այդայ նախաճերը գտաւ . . . աս ի՞նչ օրերու հասցուցիր զիս, հայրի՛կ . . .  
հայրի՛կ . . . :

Ան կը սկսէր լայ :

Սը մը, Քօստանիկ աղային հանդիպելով .

— Սղրայր, — ըսի, — եթէ աշխարհ իմա ըլլար, թերեւ Պոլսոր  
մայրաքաղաքս ընէի, բայց ձեր աղպականը սպասուհիս չէի ընէր . . . :

— Ինչո՞ւ, ի՞նչ կայ որ . . . :

— Կատարեալ խենթ մըն է, որ մեծամոլութենէ կը տաստայի . . . երեսուն ծի, տասը ջորի, քսան դովէշ, քսասուն էշ . . . :

Քօտամեծիկ Լճիկնայ լաշն քրքիջ մը արձակեց :

— Ընդհակառակն, ճշմարտութիւնը պզտիկցուցեր է, — քսուս : — Եւ անոնց տասը հազար սշխար ունեցած ժամանակը գիտե՞մ երեսուն հազար սակինոց մարդ էր հայրը . . . :

— Ի՞նչ կ'ըսէք . . . :

Ձէի կրնար մտքիս մէջ սեղմեցնել այս ահագին բանը : Բայց սրբիշներ ալ ծիշոց նոյնը կը կրկնէին :

— Փամանակին անոր հայրը ատանմեց ազարակներ ունէր Պոյսոյ շորջը, Աժէնքին ալ վրայէն մտու, տակէն ելաւ : Միկար պանքիօթներոյ կը վառէր, Տոքթէօ'ր . . . գինեմոյ մըն էր, սխտաբանական գինեմոյ մը, որ կը խմէր ու կա յար : Միայն իրենց գերդաստանէն տասնմէկ հօտ խենթ կը հաշուէր . . . :

Ահա տաքի տեղեկութիւն մը, որ շատ թանկագին էր բժիշկի մը համար : Այլապէս մի այլքան ծանր քիս կրող աղջիկ մը որքա՞ն խնամքի, որքա՞ն փութիւթեան, որքա՞ն պուշուրեան կը կարտէր շիջեալու համար : Իր արեան մէջէն տասնմէկ խենթեր կը խօսէին : Եւ հակառակ ասոր, հակառակ իր մշամջնական ժպտին, Մաթենիկ ծալքայեղ լըջութիւն մը, մեյամազձատութիւն մը, խորունկ յուսահատութիւն մը կը կրէր իր վրայ :

Այդ օրէն Մաթենիկը մտանաւոր ուշադրութիւնն ու գուժն շարժեց : Իսկոյն պատուիրեցի, որ սպաս ձգէին պինքը իր աշխատութեան մէջ : Պատուիրեցի նաեւ, որ ստեղծի գարակները բացուէին իր ուղեւ :

Բայց իրա՞ն որ «բանուկ» է եղեր իր քերանը . . . կարծես թէ սրերսով, շարաթներսով, ամիսներսով անթիւ պահած բլլային գինքը : Կ'ուտէր, անբնդհատ կ'ուտէր, ի՞նչ գանար կ'ուտէր : Իկս կրակին վրայէն կաթը հագլու կաթնապարի վերածուած, կը շոգիանար, կ'աներեսութանար պարզապէս սանին մէջէն : Եւ իրը ցարձացած երեսը կը նայէի :

— Ահր ասունին կաթը խալիկներսով կ'ուտայուէր, Տոքթէօ'ր, կ'ըսէր . . . :

Իր երկու փշրուած սկասներուն մէջտեղէն կատրուաքի աշխատութիւն մը կը լուռէր ժիշտ, կայինի մեքենայի մը պէս :

— Թրքր'րր, Թրքր'րր, Թրքր'րր . . . :

Ու ճնտաներու այս աշխատութիւնը սպա մը պէս կ'ընթանկա-

զրնէր զինքը, երկնային շոյս մը կ'իջեցնէր իր աշերտն մէջ, շնորհք մը կ'ուտար իր մարդակազմական ժողովին:

Բայց, հակառակ իր աղիքները երջիկի մը պէս լեցնելու այս լաման ու անվհատ աշխատութեան, փորն ու կործ զը միշտ տափակցած կը մնային, ձեւանային թուգերու պէս:

Երբ համարուեցաւ, որ օրական աշխատութիւնը միայն պիտի շրտէր իր յատկամտք պարարտացնելու, սկսաւ զիշերներն այ բանեցնել իր աղորիքը: Ամբողջ ցերեկը կ'ուտէր, ամբողջ զիշերը կը հաղար:

— Թրքը՛րբ, թրքը՛րբ, թրքը՛րբ...:

Երեսակայեցէք, որ մեր պատկելն մինչեւ արեւօժն ծագիլը շորս անպամ բուռն կ'արթննար, կերակուր կը տաքցնէր, բերանը կը լեցնէր ևս ակամները թքրատացնելն կ'երթար նորէն վերականգնող տակ մերձուելու:

«Ա՛յր կ'երթային այս բուշոր կերածները», կը մտնայի ինքն իրենս:

— Քստամնիկ կ'Ֆէնտի, այս աղջիկը քաշուելիք ցաւ չէ, եղբայր...:

— Ինչո՞ւ, կ'Ֆէնտիմ ... կը դարձացնէք զիս ... աղջիկը երեսունհինգ տարիէ ի վեր սունը մնայուն ինքզինքը կ'ուտէ կուր: Իր բնութիւնը արդէն քիչ մը կը քսու է, արդէն շատահաղի հայրն այ շատ սրկնակիկի կեանք մը չուռնէր ... քիչ մը պատիլը տուէք, կը լիննայ կ'երթայ...:

Բայց Մաթենիկին ուզածը զեզ չէր: Յերեկները, ստատըն մինչեւ իրիկուն պատուհանին առջեւը դամուամ, անցնող բարբ զինարներուն վրայ սրտին եզերը կը հալեցնէր: Հիւր մը գարուն պէս, սուրճ մը բերելէ առաջ, մահալլէպիի ամբողջ վարդաջուրը զվտուն կը թափէր, որ անուշ հոտի ... ու մինչեւ սուրճին խոտիլը եւ գետ կէս մամ ալ գէշ-գէշ ժպտել վերջ հիւրին:

— Եթէ առջիս տուրակներով սակի ալ թափէ, դարձեալ ևս այց պաղ-զուակը չեմ տաներ, — կը մտապար անոր երթալէն ետքը:

Տեսայ որ ասիկա սպասուհի բլլայիք բան չէր: Աւ որ մը, ծրարը ձեռքը տալով, Քստամնիկ կ'Ֆէնտիին վերապարձուցի իր գանձը:

Քստամնիկ կ'Ֆէնտին գուտը չէր բացեր:

— Ի՞նչ բան է, կ'Ֆէնտիմ, ա՛յ աղպական ենք անէյի, յանցաւոր չենք, ես՞ ... անշափ ասեն մենք պահեցինք, քիչ մըն ալ ուրիշները թող պահեն... Աս խեղճն ալ աղպին մէկ անգամը չե՞ մի, ... թող քրկիշը նեանն...:

Բայց Փրկիչն այ չէր ընդունած Սաթենիկը, աւարկելով որ  
քրտակհանաչափ խենթ չէ՞... :

Կազիերէն առած մը կ'ըսէ, ճիւղերի մը կամար լաւագոյն  
բանը կատարեալ խենթ ըլլալն է։ Այս առածին իմաստաթիւնը եր-  
բեք այնքան լաւ ըմբռնած չէի, որքան կ'ըմբռնէի չիմա։

Եթէ այդ տարտաբառ Հայրը, փոխանակ կիսկատար խենթ մը  
ծնելու, կատարեալու խենթ ազջիկ մը ծնած ըլլար, ան չիմա որեւէ  
լիմարանոցի մը մէջ գտած պիտի ըլլար իր սպասուանը, մինչեւ  
կեանքին վերջը ապաշտօնած պիտի ըլլար իր Հացը, իր երբեմնի Հա-  
րատաթիւնը սրբալու շափ յիշողութիւն պիտի շունենար, ոչ այ  
սպասուհի ըլլալու շափ խելք, Բեռ ալ պիտի չըլլար Գոտանիկ կ-  
Ֆիկնոսին մրտայ եւ ամբողջ որբ խենթաթիւններ ընելէ վերջ փոռա՜  
պիտի ըլլար, որ զիշերը ճաշը պատրաստ է ու անկողինը տաք...  
Գանձ այնքան երջանիկ պիտի ըլլար, որքան կարելի է երջանիկ ըլլալ  
այս յիմար աշխարհին մէջ... :

Մինչդեռ չիմա՞... :

Փանեակներու եւ անդուաներու մէջ, զգուանքներով ու Համ-  
բոյրներով մեծցած Սաթենիկը, փողոցին մէջ քար մը չունէր, ցուրտ  
զիշերով իր գլուխը հանդէպնելու Համար... :

Սիրտս դիւ հանդիսա չձեռն իշայ Գոտանիկ կֆիկնոսին գացի  
ու Հանոցի զինք Համոպի, որ աղջիկը ներս ընդունի։ Բայց ան,  
չորմի մարդու շամատաթիւնով մը, անդրդուելի կը մնար իր սրտ-  
չումին մրտայ։ Ախտարանաթիւն, ժառանգականութիւն, ժառանգան-  
գատաւախանաւաթիւն կամ հոգեկան հանդուսութիւն իբեմ Համար  
զատարկ բաներ կը մնային։

— Ե՛նչ քսել է, կֆիկնոսիմ, միւս բոլոր սպասուհիները կ'աշ-  
խատին նէ հոգի շունե՞ն մի... ազիմ նէ ես ալ խենթաթիւններ կ'ը-  
նեմ, բայց չեմ ընեք կար... ես բիշիչ չեմ, իմ խելքս այնքան բա-  
րակին չի Հաննիր... թոյ շանի մը զիշեր փողոցները անաթի մտայ,  
որ խելքը զլուխը գայ... ա՛յ աղցական ենք աէ՛յի, է՛չ ալ չենք ետ՞...  
իբ Հայրիկը երեսուն Հոգար սակիները կերած ասեմը ինծի բարե  
մը կու ստ'ը... մինչդեռ ես այս որսան որս... :

Դեռ իտաքը չէր ստարտած, երբ գուռը բացուելով Սաթենիկ  
նքս մտու կախի՞ն պէս ճերմակ, ճեփ-ճերմակ, ու սրտառօտան,  
ու արխեմ՞ա... :

— Ան ի՞նչ է, Սաթենիկ, գիրաւորեցի՞ն քեզ... :

— ...

— Չքսե՞ա, Սաթենիկ, մէկ ան՞գը կարեցին... :

— Բերանդ շրտնա՞ն, աղջիկ, այդ արխներ ի՞նչ է . . . :

— . . . :

— Այդ արխներ ի՞նչ է, աղջիկ . . . :

— Ան արխներ . . . :

— Զրասի՞ն, Մաթենիկ, ի՞նչ եղաւ, ինչպէ՞ս եղաւ . . . :

— Ինչպէ՞ս պիտի բլրայ . . . ինձի սամօթ բաներ բաւ պիտի  
ստար . . . բլրայիքը եղաւ . . . ալ ի՞նչ բսեմ . . . :

— Պենթեցա՞ր, աղջիկ, ս՞ի էր, ս՞ի չէր, անանք շրտնա՞ն . . . :

— Հասաւ ս՞ր մէկը բսեմ . . . երեք դիմուար էին . . . :

— Վս՞յ անամօթ . . . շփախէ՞ր, շպտայի՞ր . . . :

— Սուրբ կոկորդոս գրին, շարժիս նէ կը մեանիս բսին . . . Ես այ  
չշարժեցայ . . . :

— Է՛, երե՞քն ալ . . . :

Մաթենիկ ձայն շ՛անեց :

— Սուս կը խօսիս կո՞ր, պոտայ Բաստանիկ Էֆէնտին, չետրդ-  
չեանէ ինքզինքէն ելլելով, սո՞ւս կը խօսիս կոր, որ քեզ սուսն ընդու-  
նիմ . . . :

Իրբև, ամբողջ պատասխան, խեղճ աղջիկը, շարժումով մը,  
ձեռքի փոքրիկ ԱՅՐ բացաւ, քրքրեց : Ան խելոյն իզաթեան, աղջրկ-  
նութեան, երեսունչինգ տարի դրան նստած կուսութեան, արխնի  
ու սճիբի հաս մը լիցուց սենեակը . . . :

Բաստանիկ Էֆէնտի ա՛յ չկրցաւ գտել ինքզինքը :

— Գնա՛, գնա՛, գնա՛, պոտայ . . . գնա՛ այդ ազատա շուպիկ-  
ներդ սուրիչ սեղեր թօթուերա . . . գնա՛ հիմա Ֆրանկախաւն փառ-  
լա . . . գնա՛ հացը պոտնկանալով շահերա և ասլալատակներուն դրայ  
ձագիր ցկնելա . . . իմ սուսն պատուուար մարդու սուսն է . . . :

Զուր ուղեցի համոզել գինքը, որ այս անգիկ, այս մէկ գի-  
չերուան հարան ու որբուայրին եթէ շուն մըն ալ եղած բլրար, պար-  
գուբանքի մը, հանգստի մը, անկողնի մը պէտք ունէր այսպիսի գի-  
չեր մը : Բայց ան երթալով աւելի ու աւելի կը փաթարկէր :

— Զիս մի գայրացնէք, Տօքթէօ՛ր . . . արդէն եթէ դուք այս  
աղջիկը նժոյզի մը պէս անուցած շրլայիք, հիմա սասնի բաներ ընն-  
լա կարողութի՞ւն կ'ունենար . . . մենք մեր դարակները կը կրպկինք  
նէ . . . բան մը գիտէինք հարկա . . . :

Ան յևտայ, աշաղբաթիւնը յանկարձ Մաթենիկի սպիացած ե-  
րեսին դրայ կեղբոնացնելով :

— Մա երեւոյ ըստին դարձուր նայիմ, շլթի՛կ . . . գուն դեռ կը

Ճպարհա կար, հա՛ւ, — պտտաց, սաքի հարուստնով մը գուրս նետեց գայն  
ու գուրս գոցեց :

Ստորագութիւնը նարէն տիրեց սանն մէջ : Քստասնիկ ԼՖԼնախ  
լայն շունչ մը քաշեց, բարեպաշտ քեզպիւնը հանեց գրպանէն, «ճա-  
տակն իաց է՞ի ձեռով մը ֆէկսը կախն նետեց եւ իր բնասանեկան հան-  
գիտասոր ծաշիւր գտնեցով :

— Կնի՛կ, պտտաց, մեզի շտաբը քիչ էրկաւ հաւ սուրճ կը  
շինե՛ս... :

Իսկ ես կը լռէի, սը կնիկը, գրան կախն, խոզուկ-խոզուկ  
կաւ բար... :

ԸՅԸ

## Յ Ա Ի Ե Մ Ի Ս Ը

Յս՛ւրա, ցո՛ւրա :

Իայց ա՛յնպիսի ցուրա մը որ սկզբներուս մէջի ծուծը կը սս-  
սեցնէր :

Կատարած մրրիկը Արպեան սարերէն վար կը սուրար, Հսն ա-  
Հսն կ'արշաւէր, ձարերուն մէջ կը պատափէր, ծառերն իրենց ար-  
մատէն խելու մոլեղին ճիղեր կ'ընէր :

Ափերով ձիւնէր ծուէն-ծուէն կը փախչէին, գետինէն վեր կը  
թռչէին, կտրին ծակը-ծակը կը լեցնէին, ձիւնն աշերբ կը կտրցը-  
նէին :

Սեղճ կենդանին շուարեցաւ, կողք հովին ցարձուց, պոչը փո-  
րին աակ պաշեց, կծկակցաւ, ինծի նայեցաւ՝ Ե՛տ գամնայու պազա-  
տանքով :

Յետոյ՝ յուսա՛հա՛տ՝ գլուխը նորէն ասաջ նետեց աւ կտաք  
նորէն չարժեցաւ :

Զորին մէջ պաշտարանած Հիւցակի մը սոջեւ կանդ ստինք։ Հի-  
ւանդին տանը ա՛յս ըլլալու էր :

Դրան ճեղքէն միանդամայն շորս գլուխներ երեցան, երկո-  
սպաւ եւ երկու այծի անճամարձակ գլուխներ :

— Մայրի՛կ . . . մայրի՛կ . . . :

Մայրիկը օրօրոցի մը վրայ հակամ երախտյի մը ծիծ կու տար  
նորաւ։ Հսն, այց սեւ պատերով գետնայարկ խոցին մէջ, մարդ ա-  
կենդանի քով քովի սեղմուեք, թշուառութեան մէջ կըրայրացեր,  
չունչ չունչի տուեր էին իրար տաքցնելու համար :

— Տղաքներս, կտոր մը փայտ փակեցէք բժիշկին . . . :

— Չե՛մ ուզեր, Տիկի՛ն, հիւսնոյր տեսնէք . . . :

Մտթ սանդուխէ մը վերի աննետակ կընէր։ Յամ ստաստայ

ժը՝ որ մէկ կողմին վրայ աւելի՛ կը ցածնոր, հաւնոցի ձեզունի պէս: Տանիքէն հարցոյ ձիւնեքը պատերէն վար կանու: ճամբաներ գծեր, թայթեքը պատաս-գատաս կախաւի էին: Չոյց մը փոքրիկ պատահանները քարջերով խցում, լրացիրներով փակցում էին: Աւ այց գոց խոցին մէջ ստակամ անասունի հաս մը լեցուիք, թթուեր, խոտցեր, հոտոցեր, չ՛նչուոյ այլ փոխեցնոց թոյն մը եղեր էր:

Ակամայ՝ թաշկինակս բերնիս մտակցուցի:

— Եւրեղէ՛ք, — բաս կինը ազոչուոր: — Իր սասանները լուս-լին, տեւէ՛ք, ձեռքերս կոշկոտեցան այս ցուրտին...: Տղու մը պէս է, ազայէն ալ դէշ...:

Հիւանդը գլուխը երեքարցոյց անկողնին մէջ, կնօջ իրօտներ աստու ձեւով մը: Աւ թեւերը ձիթոցոյն վերմակի մը տակ պահելով-

— Բժի՛շկ, — բաս ձեր ձեռքերը շեմ սեղմեր: չրթներասս մօտեցուցէք գանձը որ համբարեմ, չրթներս միայն մաքուր են...:

Նիհա՛ք, նիհա՛ք, չափազանց նիհար գլուխ մը միայն կը տեսնէի իր սմբողջ մարմինէն: աղ-պղպղեղ գլուխ մը, փոշուս մազերով, կարծես հողէն հանուած, բայց այնքան նիհար, որ գանկին բոբոր սակորները կը գծապարէին մարգակազմական պատկերի մը պէս:

Ատկայն, այց թչուտուսթենէն, այց ապատուսթենէն, այց նիհարութենէն աւելի՛՛ դէմքին գոյնը կը գրուէր իմ տմբողջ աշտարութիւնս: Անկարելի, անբեւեակայելի մօրթ մը, որուն ցանցերուն մէջ կոթիլ մը արիւն չէր մնացեր, լեմանի մաշկի մը պէս գեղներ էր: բայց այնպիսի գեղնութիւնով մը որ միայն Բաղղիկիին մասնաբաժնուկ է:

Ահաս որ տխտին մահացու կնիքը...:

Փնչպէս որ ասոջ ածրագործներու ճակատին հրաշէկ երկաթով կը աղէին գատապարտութեան գիրը, այնպէս ալ հիմա այս ճակատագրական արտար իր բնարեւալներուն վրայ կանխաւ կը գրուէր մահւան մճիւր, իայց որքա՞ն աւելի պատճան կերպով...:

Իր գուները ո՛չ գեղատնա երխոտարցներն են, ո՛չ գողգոջուն ձերանները, այլ անձը՝ որ իրենց կեանքին պողպթնակէտին են հասած, անձը որ իրենց ուժին կտտարելութեան մէջն են, անձը որ ցատկներ ունին իրենց թեւերուն վրայ...:

Իր բնարեւալները անմեղներն են, որ ո՛չ մէկ կերպով չեն արժանացած այս արտատիկի պատիժին:

Ճարճատուն կրակով չի կնքեր ան իր գրուէր: Իր գատճան համբոյքը հազի՛ւ զգայի է, ու փոքրի՛կ, աննշա՛ն, անցա՛ւ, չեաք մը

կը թողու : Հասարակ վերք մը, որ տարիներու ընթացքին կը մեծանայ, կը խորունկնայ, կ'արմատանայ, քարի մը պէս կը կարծրանայ, սարգի մը պէս արիւնք կը ծծէ, ու անխուսափելիօրէն կը մեռցընէ :

Ճակատին վրայ չի տպիր ան իր շեռքը : Այլ շոնտուելիք տեղ մը կը գտակ : Հասուկ կնոջ մը ստինքին տակ կը պահուրտի, կամ մօր մը արցանդին պար, ուրիշի մը կակարդին խորք, միւսի մը ստամոքսին անկիւնը, ու այս դժբախտ մարդուն ալ այդքին ճիշդ ծայրը — այսինքն այնպիսի տեղ մը որ ո՛չ ինք ականելու հնարաւորութիւնը, ո՛չ ալ ուրիշներուն ցուցնելու քաջութիւնն ունենար . . . :

Եթէ մամանակին ականուէր՝ կարելիութիւն կար գտնակոյ՝ փրցնելու գաստարարութեան այդ կարմիր կնիքը : Բայց հիմա ո՞ւր էր արցէն, եւ եթէ թողու ո՞ր ալ ըլլար՝ ճար չկար . . . :

Աղիքին ծայրը՝ արտք մեծցեր, ուճացեր, ուսեցեր էր, կարմիր, խոնաւ ու գորշահոնա, այն թունտար ատնկերուն պէս որ ազրուէ ու մտթ տեղեր կը բուսնին . . . :

Բայց այս, միայն դուրսէն երեցող մասն էր : Դերսիդիէն ա՛յնպիսի համեմատութիւններ ստացեր էր այդ արիւնարբու մակարոյձը՝ որ մեծ երակը նզմեր ու ամբողջ մէկ սրունքը վերէն վար ստեղծուցեր, անշարժացուցեր էր : Այնպէս որ, սարսափելի տանջանքներու մէջ՝ խեղճը գիւրարդկային ճիղեր կ'ընէր քարեզէն անշարժութեան մը մէջ արձանանայու համար . . . :

Ա՛նտուկ հասակին ո՞վ չէր ըսցեր կարգալոյ պատմութիւնը այն դժբախտ մարդուն, որ իր պաշտօնին մէկ անկիւնը մարմար թիկնաթոսի մը վրայ անշարժ նստած էր՝ կէս-մէջքէն վար քար կըլտրած . . . :

Արքա՞ն աւելի դժբախտ էր այդ հիւանդին անշարժութիւնը . . . : Պաշտո մը չէր անշուշտ իր տունը. բայց պաշտէն աւելի բան մը, սիրոյ բո՛յն մը . . . : Արքա՞ն սարիներ սարուկներու պէս աշխատեր էր ազարակներու մէջ՝ իր սեփական օնախը ունենայու համար, ու հիմա չոր փայտ մը կը պակսէր օնախին . . . : Որրու հիւ մը հետ ամուսնացեր, երեք գաւակներ ունեցեր էր : խեղճերը թռչունի մազերու պէս կը բանային իրենց բերանը՝ ու հիմա չոր հաց մը կը պակսէր իրենց շուրթին . . . : Հոպու եթէ այդ մայրական այժերն ալ ըլլային, ո՞վ պիտի սնուցանէր թէ՛ հայրը, թէ՛ գաւակները . . . : Են՞դ՞ ո՞յժեր եթէ միայն դիտանային թէ ի՞նչ արիւնտ ծրարիքներ կը հիւսուէին իրենց փառան համար . . . :

— Կը բեծ որ, — կ'ըսէր կինը, — գիտնականներ կրաչալի

տարր մը գտեր են այս հիանդուքեան գէտն, միայն թէ քիչ մը սուղ է եղեր, եթէ այճերը մտայնատուն գրկեմ՝ թերեւս գրամը օղտէ . . . :

Հրաշալի տա՛րր, քառիօ՛ւմ, քառիօ՛ւմ . . . : Մը յիմարը արտասանեց քու գիւթական անունդ այս թշուառներուն : Եթէ միա՛ն զհիանային որ քու խրատքանշիւր կրօնիդ քսանըճինդ հարար անդլիական սակի կ'արժէ, եթէ միայն զհիանային որ քու լուսասոր նստադալթներդ զեռ մեղի համար խաար ու աղխարեր կը մնան, թերե՛ւս սակի հանդիստ սրտով մեանէին խեղճերը . . . :

Իայց հիանդր արդէն նշմարեր կը գէճքիս վրայ նկարուած լուսահատութիւնը :

— Այն տանն, բժի՛շկ, լա՛ւ է որ դանակն աննէք, վիգս կրտաւէք . . . : Ես ա՛լ ցաւին չեմ գիմանար. հրաշէկ սարեր ամբողջ արունքս կը ճեղգին. աղիքներս գալար-գալար կ'արբունին. այս արբունին վերջը չկայ . . . : դատակներս վարը հա՛ց կու լան ու այճերս ստինքներուն կը փարին, ես անկողնին եմ դամուած, իրենց կաթը կը գոցնամ . . . : Թէ յոյս չկայ, դարձան շիա՛յ, խնդրե՛մ, բժի՛կ, շնոր՛հ բրէք, աղտակցէ՛ք զիս այս կեանքէն . . . : Հողեփարք շա՛ն մը խեղ նսկատուն՝ կտարս գնդակը շնոր՛հ մըն է . . . :

Կա՛յ սուկի գմնդակ կոցութիւն մը քան ա՛յն, ուր լուսահատ հիանդ մը թեւերսդ կը փարի մահուա՛ն պոպոտանքով, եւ որ ստիպուած ես ես մզկուս ու ձգկուս, որ ամիսնե՛ր երկարածցէ իր հոգեփարքը :

Արա՛ւն կը պատկանի Յաւի Միւր, արա՛ւն կը պատկանի հիանդին կեանքը, բնասնիքի՞ն թէ Օրէնքին, բժիշկի՞ն թէ Աստուծոյ . . . :

Առեղծուածայի՛ն ախա, արա՛ւն ա՛յ գարձանը, ա՛յ պատճար, ա՛յ մանրէն, ա՛յ ծագումը յայանի է :

Բուժեցու անկարող, ու մեղցնելու անընդունակ, վերջին գէնք մը կը մնար ձեռքիս մէջ՝ մօրփիւնը : Ա՛խ, եթէ միայն այս գէնը բարբառեցնէմ մէջ՝ եւ դարձեա՛լ պիտի սիրէի իմ արուեստս՝ քու գեփարքին վերջին խամբը սակեփածելու համար . . . :

Փոքրիկ ներարկում մը, Ան՛ ա՛լ իր թշուառութիւնը պիտի մտնայ, իր ցաւերուն պիտի խնդայ, պատերուն պատուած թուղթերը պիտի չնշմարէ, սակեձեղան պարսաներու մէջ պիտի փոխադրուի, հարկներուն գիրկը պիտի ապրի . ու մահուան խեղ մէջէն՝ անմահութեան Աստուծոն պէս պիտի ժպտի . . . :

Շտապով նեղ սանդուխներէն դարձեալ վար իջայ: Բայց այս  
անգամ կրնր բռնեց թեւերէս:

— Ըսէ՛ք, բժի՛շկ, պիտի ապրի՞, պիտի ապրի՞ . . . : Աստուած, Աստուած, սրբեւայրի՛, ես սրս՛ւ պիտի երթամ սրբերես չեա. . . :  
Հայր—մայր չունիմ, աշխարհի վրայ մարդ չունիմ. . . : աշխարհը մեզ  
սղջ—սղջ թաղեց. . . : անգս՛ւթ մարդեր, անգս՛ւթ Աստուած . . . :

Երեսը գողնոցին մէջ պահած՝ սկսու կտակցուկ շեկեկայ, որ—  
սկսցի ամուսինը վերէն շրջ: Բայց պղտրները՝ հողիւ ծածկին շտի  
բարձր՝ սպաննական աշքերով դիս պաշարեցին ի՛կ ինչս՛ւ իրենց  
մայրը կը բացնեմ, կարձեա ես բլրայի իրենց ցաւն պատճառը:

Աս սրբս՛ն իրտունք սեճէին այդ մանուկ ուղեղները, Գործուող  
չարիքի մը անկարող տկանատեսն բլրայ՝ այդ շարիքը դորձելու հա—  
ւատար փտտութիւն մը շէ՞. . . :

Շտարած ու ամօթահար՝ ես անակէն դուրս նեւտեցայ, կառ—  
քին մէջ կծկակցայ, չեապայ, փախայ այդ անէճքի հովիտէն՝ ա—  
սանց ետիս նայիս. . . :

Աս՛ւրա, ցս՛ւրա. . . :

Բամկայրի, 1914

## Մ Ե Ռ Ց Ն Ե Լ ՈՒ Ի Ի Ր Ա Ի ՈՒ Ն Ք Ը

— Պղտիկաց ծորակ խաղացած էք, Տօքթէօ՛ր, Վաղան աղբիւրի մը բերանը մասով խցել փորձած էք, Չուրալ ֆուրերու ցալաքը աշերմուց մէջը պղտացած էք... Երեւեակայեցէ՛ք որ դեռ անցեալ տարի ծորակ կը խաղայինք արիւնի շեւ... :

Այսպէս խօսողը յիտուննոց մարդ մըն էր, աղպղպեղ գլուխով, բարի եւ մեծ աչերով, ու անդո՛ր յն, ու անդո՛ր յն... Պաշխարիսյ շեմ գիտեր ո՛ր անկիւնէն կու գար ինձի՞ դանդաղ շխանդաթեան մը համար որ բօլբոլովին ջրատեր, յոսահատեցուցեր, սարսափեցուցեր էր այդ հին յեղափոխականը :

— Հիմա աշերս սեւ կը տեանեն, — կ'ըսէր, — ծունկերս կը կարսին, մտքիս դէշ խորհարդներ կու դան, Հաստապէ՛ք ինձ որ ձեզի դայս համար ծամբարդած ատենս, կը պաշտնայի չոզեմուսի եզրը երթալէ, որպէսզի ծովը շնեատի՛մ յանկարծ... :

Ու իրաւ ալ ա՛յնքան յոսահատութիւն կար անոր աշերուն մէջը, որ քիշ մը բոց տալու համար իր կանաչորակ աչերուն՝ Պաշխանեան պատերազմի յիշողութիւնները կը հարցնէի իրեն :

— Հա՛, — քստաւ, — ձեզի արիւնի շտարուան մը պիտի պտտմէի, բժիշկ էք կը հեատքբքուիք, Սա անիծած արիւնը որ երակներուս մէջը կը շրջադայի, գիտէ՞ք ո՛րքան ուժ ունի, չէ՛, գտաւէ ե՛մ որ չէք գիտեր, Ասիկա գիրքերով չէ՛, փորձառութիւնս՛մ կը սարգլաի։ Ար մը ձերբակալեր էինք թշնամի երխատարդ մը որ մեր բնկերներէն երեքը մեռցուցեր էր։ Թախ, հարբաւ, գեղեցիկ ապալ մըն էր։ Գլուխս ծռէ՛րսի։ Նժոյզի մը վիզին պէս ճիար կլորցուց։ Սուրս աճաղէ՛ս մը անզին իջեցուցի որ, Մայրի՛կ պտտալով՝ գլուխը կախուցաւ։ Ու արիւնը սկսաւ վիզէն վեր ցտակել շիթ-շիտակ-բարձր, բայց շա՛տ բարձր, մարդահատակ ծառի մը սէնս բարձր

Զղջալով՝ ձեռքս խփոյն վէրքին վրայ թիմեցի. սակայն արիւնն  
այնքա՞ն ուժով էր, այնքա՞ն ուժով, որ մեռելին խրաքանչխր թօթ-  
վրտաքին՝ մտղերս մեր-մեր կը հրէր. Հապճեպով մէկ ձեռքս վրա-  
յէն՝ միւս արմաւ ալ դրի գտարուող վիզին վրայ. այն ատեն արիւնը  
մասնորոտ մէջտեղումնքէն սկսաւ սրտիւի շտարուանի մը ջուրերուն  
պէս, սասնոցերուս, ականջներուս և բերնիս մէջ, թարթիչներուս ու  
պիտիւրուս թևերուն վրայ, աշարներուս փոսերուն մէջ, կաթած տե-  
ղը թանձրամալով, չրթունքներս փակցնելով, երեսներս տաքցնե-  
լով... : Բայց, ի՞նչ, կը տագնալի՞ք, Տոբթէ՛՞՞ր...

— Մ՛հ, դապրեցայե՛ք, դապրեցայե՛ք, զղուելի է, զղուե-  
լի՞... :

Զղուելի՞՞ ըսիք... Պատերազմը պատերազմ է, Տոբթէ՛՞՞ր... :  
Զղուելին ա՛յն է երբ մարդ ինձ պէս Հիւանդութենէ կը մեռնի, երբ  
փախելով ու փառելով, գեղապարծի սրտակնկրան փարելով, կա-  
մայ-կամայ, կաթիլ-կաթիլ կը մեռնի... : Ու յետոյ, ևս ձեզի բան  
մը բռն՞մ, Տոբթէ՛՞՞ր, ամէն բան պարապային համեմատ պէտք է  
գտաուի, նոյնիսկ սճիրը, ևս այնպիսի պարապաներու մէջ գանուե-  
ցայ ուր շտարանելը ասելի մե՛ծ սճիր էր քան սպաննելը... : Ես ձեզի  
այնպիսի սճիր մը պատմեմ սրուն քով իմ ըրածս պարզ խաղալիք մըն  
է այդ... : Կ'ուզէ՞՞ք... :

— Կ'ուզեմ, — ըսի անհամբեր :

— Եկարողբամ շտարուանէս քանի մը շարաթ վերջ էր. Նա-  
հանջի Հրամանը եկած էր Հիտաւ. բանակը քաջուեր-հետացեր էր ճեր-  
ժակ Հարիզունին կողմ, ձիւնապատ աշաղին տարածութիւններուն  
մէջ քանի մը խումբ վերջապահներ ձգելով թշնամիին արշաւին դէմ :  
Այդ պրտած, կորած խմբակներէն մէկն ալ մենք էինք. Բայց ինչ որ  
ամէնէն աւելի կը փառնուէր մեր գիրքը՝ վերսուր ընկեր մըն էր :  
Ո՛չ կարելի էր քաղցնել գինքը, ո՛չ ալ թշնամիին ու ձիւնին լքել :  
Մեծ բան մը շէր իր վերքը, բայց մէջը հող ու տղր գացած ըլլալով՝  
վերսուրը սարսափելի պրկամներ կ'ունենար : Նախ երեսին միան-  
ները կճկտեցան. յետոյ ճակարի կնճիւնները ծալք-ծալք գամուած  
մնացին. Աշերն այնպէս անշարժ էին ու այնպէս ալ աշաւոր՝ որ  
հագեցաւք մը իր հղմամամին մէջ քար կտրեր էր կարծես : Ու այդ  
փոթ-փոթ ճակարի մտի, ու այդ պիշ-պիշ աշերուն տակ, բերանն  
այնպէս վար-քաշուեր էր երկու ծայրերէն՝ որ դիւային քրքիջի մը  
գիժակն ըլլար կարծես ան : Գլուսին կտու նետուած, վիզն ուժղնորէն  
պրկուած, աղեղի պէս կարնթարթ, մարմինն համակ քարացած, դար-  
շտարն ու դանկը ըսի կը պոչէին դեմին... : Հիւանդապահ կա-

քերք քաշուեր էին՝ ամենքն ալ, վիրարոյժ մը թողլով մեզի։ Աստու-  
ծոյ պէս իր ձեռքերուն կը վարէինք, իր աչիւրուն կը յատէինք, ճա՛ր  
մը, ճարա՛ղ մը կ'աղերակէինք։ — «Թեքանա՛ս...» կը վճռէր ան։  
Աւ այս բար արտանիշ մը եւ մահանիշ մըն էր նոյն աստն։ Եւ ամէն  
անգամ որ դեանաբարչ վիրաւորը իր գարշտարեւրուն վրայ կը  
պրկուէր, կ'աղեղանար ու կը գոգոզար՝ ձայրը գեաին մտում սու-  
տերի մը պէս, — «Օփխըսըսնոս...» կը գոչէր վիրարոյժը, աղա-  
տում շիայ... :

— Եթէ ազատու՛մ չկայ՝ մի՛ ձգէք որ այս խեղճը հօգեփարքը  
չան պէս շարչըկուի։ արտում մը, պեղ մը բրէք, վիզը կտրեցէք,  
բայց ազատեցէ՛ք զինքը, եւ ազատեցէ՛ք մեզ ալ... :

— Եթէ դո՛ւք ազատուիլ կ'ուզէք, — կ'ըսէր, — օ՞վ կ'արգիլէ  
դձեզ մեկնելէ։ Ես իր քով պիտի մնամ մինչեւ իր վերջին շունչը։ Բայց  
ես չունիմ մեղցկելու իրաւունքը, ես կեանքին պաշտօնեան եմ... :

Արդ, ես հիմա ձեզի հարց կու տամ, Տոքթէ՛ս'ր։ Եթէ դո՛ւք բլ-  
լայիք այդ վիրարոյժին տեղը, դո՛ւք ալ իրեն պէս պիտի բնէիք։ Ը-  
սէ՛ք ինձի։ Ես գտաւ՛ եմ որ ձեր բոլորին գրպանին մէջ հեղուկ մը  
կայ որ... :

— Անշո՛ւշտ, անշո՛ւշտ, — ընծիջնցի, — բայց եթէ նոյնիակ  
հիւանդն ուզէ, մենք չունինք դայն մեղցնելու իրաւունքը։ Որի՞ կը  
պատկանի կեանքը։ Ե՛լ հիւանդին, Ե՛լ բժիշկին, Կեանքն Աստուծոյ  
կը պատկանի... :

— Աստուծո՞ւյ... Աստուծո՞ւյ... — բաւ սպգմիկ խօսակիցս  
փրփրելով։ — Մէկ կողմէն ահազին ծախսեր, շէնքեր ու գարման-  
ներ կ'ըլլուին անդամալոյժներու, ցուազարներու, հօգում մարմնով  
փրածներու, անբուժելի դատամածներու կեանքն ամէ՛ն պինով պահ-  
պանելու համար... մինչդեռ անպին, կուսի գաշտին վրայ, է՛ն խոս-  
տրմանի ու է՛ն սուղջ երիտասարդները հազարներով, ասոր հազար-  
ներով դեաին կը փոսին, յետոյքէն դարնում նապոտասակներու պէս  
զլատը գատնալով... ասոնց կեանքն ալ Աստուծոյ շի՞ պատկանիր,  
Տոքթէ՛ս'ր... :

— Կ'աղաչեմ, — ընծիջնցի, — բայց ձեր վիրաւոր ընկերն ի՞նչ  
եղաւ։

— Մեր վիրաւոր ընկե՛րը։ Ազրակոյտի մը վրայ պատկեցուցեր  
էինք դայն, արդէսպի տաք բլլար։ Կը զոտ շանայինք կրակ վասելէ  
վախնալով որ մի՛ դուցէ ձիւնապատ գաշտերու մէջէն բարձրացոյ  
մեր մտխը թշնամիին մասնէր զմեզ։ Իւրաքանչիւրնիս՝ հրացանի սա-  
ռած երկաթին փարած՝ փօքրիկ լուսամուտներու ետին պահակ կը

կենսայինք, ձերմակ հորիզոններ քննելով վախ ի վախ։ Այն իսկ շշուկ մը, ո՛չ իսկ լույս մը կար ներսը, Կիսաստուերին մէջ մասներնուս ծայրին վրայ կոխելով կը քալէինք մեռելի տան մը սէս։ որովհետեւ մահը մեր մէջ էր, հոն էր, սպաննական, Աս. մեռելը հոն էր, կենդանի մեռելը գիտացտա, գիտնացած, կործրացած, բայց այնքա՞ն ստատարայից աս գեւ այնքա՞ն գրայուն, որ լոյսի ճառագայթ մը դայն կը մարակէր կարծեա, ու ձայնի շշուկ մը կը զսղզզացնէր իր քարացած մարմինը՝ Լերիաչարժէ մը ցնցուոց տատանաքարի մը սէս... : Կերարոյ՞ք պողպարին՝ իր ջերմութեան տատնանը կը շափէր — «Յ... Ա... Ի... Ա՛... սարսափելի՞, սարսափելի՞...», Դանակի մը ծայրոսն իսկ կարելի չէր բանալ իր կծկուած ակունները, կաթիլ մը ջուր, պատաս մը հաց սալա իրեն, Եթէ հրանդութիւնն իսկ շրջար, անտիտիկենէն պիտի մեռնէր այս իսկզմը։ Բայց վերարոյ՞ն որինտպա՞ն ու անայլայլ։

— Աս մեռցնելու իրաւունք շունի՞մ, ես մեռցնելու իրաւունք շունի՞մ... — կը կրկնէր։

Այս սարսափի որերը՝ մից որ, մե՛ց դար տեւեցին։ Առաւօտ մը Երբոր Էլանք, աշերբ բաց՝ ան կը հսկէր։ Պրկուած մարմնին ահեկ ճիզէն՝ զարչարարները հոգը փորած ու դանկն աղբին խրուած էր։ Անտքերը, սաքերը շիփ-շիաակ, կրակները կզպուած, ճակատը ծալք-ծալք կծկուած, քրքիջի ձեւ մը շրթներուն, աշերբ պիշ-պիշ դարս ինկած, ան պատկեր էր սճաւոր, Կարելի չէր նայիլ իրեն, — «Բայց նայեցէ՛ք, մարմինը չզոգար այսօր...», ըսաւ մէկը շնջալով։

Աս իրաւ ոչ մարմինը չէր զողար։ Սակայն ա՛յնքան սարսափ ու տատարանք կար իր բաց աշերուն մէջ, որ ո՛չ ոք համարձակեցաւ մտաին ծայրոյթը գպիլ իրեն, վախնալով որ մի գուցէ նոր սարսուս մը կը ծնցնէր։

— Մեռե՛ր է... — վճուեց բժիշկը, իր գլխարկը հանելով, Արարաւ ոչ հրացաննիս իջեցուցինք իր առջեւ։

Այսպէս վերջացաւ այս անվերջամալի, այս աճաւոր, այս անզբարդկային մահը. լ՛նչ կ'ըսեմ, այս ոճիրը, ոճիրներուն գլուխ-գարծոցը... :

(Թերա, 1914)

## Տ Է Լ Ի Ր Ի Ո Ի Մ Թ Ր Է Մ Է Ն Ս

Մեծուած շան մը պէս կը դողդղար :

Երկու կողմէն, երկու համիւս պահակներ զայն առաջ կը մղէին : Ու ան սարսափաւոր ու աղաչաւոր աչիքն ինծի ազդած, ստրկերուն բոլոր ստժովը կ'ընդդիմանար, սպանդանոց տարուոյ անասունի մը պէս :

— Մի՛ վախնար, մի՛ վախնար, — բախ քաղցրորէն, — աշուակ չ'իւանդանոց մըն է, ես այս տեղին բժիշկն եմ :

— Պիտի մեղցնեն զիս, պիտի մեղցնեն զիս, Տոքթէ՛օ՛ր, պիտի մեղցնեն զիս . . . :

— Ինչո՞ւ, ի՞նչ կայ :

— Չեմ գիտեր, չեմ գիտե՛ր, ես ոչ մէկուն շարութիւն ըրած մարդ չեմ : Ահա ասոր սրէ ի վեր զիս կը տանջեն : Բայց, հաւատացէ՛ք ինծի, Տոքթէ՛օ՛ր, կ'աղաչեմ, հաւատացէ՛ք ինծի, ես պարկեշտ մարդ եմ, ես չէի մեղցնողը, ան ինքնիրենը մեռաւ :

— Ան ո՞վ է :

— Մայրի՛կս, աշուար մայրիկս, ան ինքնիրեն մեռաւ . . . : Միւսներն ալ ես չմեղցուցի, Տոքթէ՛օ՛ր, միւսներն ալ :

— Բայց միւսները որո՞նք են :

— զաւակնե՛րս, զաւակնե՛րս . . . :

Ու ձայնը աւելի պղտրիցուց :

Անկասկերը աւելի սեղմուեցան, կճրատցին, ստկալի՞, ստկալի՞ :

Վիզը ծածկէր, գլուխը թեքած, դէմքին մէկ կողմը ճմռթկած, կծկաւած, կզակները սւժղնորէն կըզուսած :

— Ասկէ երեք օր առաջ էր, Տոքթէ՛օ՛ր, շարաթ գիշեր մը անկողնիս մէջ սչիբո չի կրցայ զոցիկ : Պատահածնիս առաջքը միմիկս :

չոյս փոփոսցին, նախ երկու հագի էին, յետոյ այդ երկուքը երեք եղան, չորս եղան, ասուք եղան... Աչքոյս տեսած բաները կը պատմեմ, Տոբթէ՛՛ր...

— Ան կը զէկէ՛ր ալ :

— Անչո՛ւշտ, անչո՛ւշտ, նախ փոփոսքներ միայն կ'իմանայի, խմբուսքներ, սուլոցներ : Բայց վերջը յասակ-յասակ լսեցի աճէն բան-սիր մուշրիկը խնդրեր է», կ'ըսէր իրենցմէ մէկը : — « Զարկա՛ւ, հարկա՛ւ », կ'ըսէին միւսները, « իր գաւախներն ալ ինք մեռցուցեր է : Ստեղծախ մը բերէ՛ք, պատուեանէն ներս մտնելու է... շուամ մը, դամակ մը, զգուշութի՛ւն, զգուշութի՛ւն... » : Մարտօտահար դուստրոցի, դաշտերուն մէջ փաղեցի, փաղեցի, փաղեցի, ու անձրեւին սակակ մը գետին ինկայ, թնայայ : Միւս ասուս երբ ելայ՝ կրակն կ'զգուսած էր... :

Չայնր ճիգով դուրս կու գար ակոսներուն ճեղքէն, կտրերը կը քահուէին, կը տարաղնէին դուրս կլլելու համար :

Դէժքին միայ կ'ապշտ ու սև ուսեցքներ կը ցցուէին, անհամար հարուստներու սարսափելի գրուցները :

Ամբողջ դուրսը փոթթուած էր ճերմակ լաթերու մէջ, արմոց սակէն արիւնը թանձր կաթիլներով կը բխէր, կը տարածուէր, նահաւէն վար կարմիր ճամբաներ կը գծէր :

Ի՞նչ կ'ընտոտ հանգոյց մըն էր սա :

Մէ, իր պատժամները ճիշդ չէին կրնար բլլալ, եւ սակայն սուս ալ չէին անմեք, քանի որ այնքա՞ն տատապանք ու սարսափ կար իր խուար աշքերուն խորը :

Ան այնքան սարսափ ու տատապանք կար իր խուար աշքերուն խորը, որ ան չէր նկարագրեր, այլ կ'ապրէր իր տատապանքը :

Ան կ'ապրէր սարսափելի մզմուսանջի մը մէջ, — բաց ուշքով մզմուսանջ մը, — որ շարաթէ մը ի վեր սկսած ու զեռ չէր աւարտած :

— Ծարաթէ մը ի վեր ականջիս մէջ կը հայհոյեմ, կը պտամ, կու լան : Աչքերս կը մտնումս գոցելու, թարթիչներս հագի փակած՝ կարմիր բոցեր ու արեւներ իրարու կը զարնուին : Պատիս բոլոր խուցերէն փոքրիկ բաներ կը փազփղեն, կը քրքջան, կը դաւաղան : Անհակիս մէջ սեւ, գաղբելի միջատներ կան, անկողնիս մէջ կ'եռուղեն, արանքներէս վեր կը սոգան եւ առերէս վար կը սահին... : Անորան գիշեր, գիշեր մը ամբողջ, կ'սկորդէս վար գիակի մտղեր, երկար մտղեր կը լեցնէին... :

Կը խուէր նողկանքով, սարսափելով, խարխափելով : Իր կ'զգուսած կրակին ետեւէն կը զգայի որ լեզուին ճայրը կը դողդոջար :

— Չեղբորդ բողոք — բոխ :

Հայրե թէ բացած՝ տեսայ որ մասններն ալ աննշմարելիօրէն  
դարդդալ սկսան :

Լեզուին ա մասններուն ալս թեթեւ դոզը չին գինեմուլութեան  
մը ախտանիշը :

— Ձուր կը խմե՞ս :— Հարցայցի :

— Էրբեմն, երբեմն . . . :

— Տարի՞ չդ :

— Տարիքս յիսուն, թերեւ տակի :

— Գլե՞ս կդ :

— Կէս մը ամսանոցամ, կէս մը ամսորի :

— Չաւակնե՞ր :

— Վեց դաւակներ ունեցայ, շորքը գերեզմանն են :

— Թիւանե՞ր :

— Թիւաները մայրիկն ստաւ ու փախաւ :

— Բայց խեղճերը միջոց անի՞ն ապրեբա :

Դէմքը ճամթկեց, ստերը թօթուեց :

— Թայրիկներն գեղեցիկ կին է, — բառ :

Բարոյական զգացումի ալս աստիճան չգոյաթիւնը, եկաւ ան՝  
տակի հաստատել միտքիս մէջ չին գինեմուլութեան մը ախտանիշը :

Արտիճեանս, այդոյս միայն մարմինը չէ որ կը փակցնէ, այլին  
հոգին :

Ան սակայն, որ մը կու դալ, երբ այդ թունաւորումս, գիտե-  
նացած, սղորացած մարմինն մէջ հոգին կ'արթննայ, կը փաթորիկի,  
կը պսթիկայ, ինքնիրմէն կը նուզայ ու ինքնիրմէն կը սարսափի :

Տէլիքիսմ Թրեմէնայ, այն սարսափելի գծերն է որ Տանթէի  
մը հանձարը պիտի չկրնար երեւակայել, եւ որ խրաքանչիւր գինեմուլ  
իր աստապանքին համար կը կերակ :

Բոց աչքով մղձաւանջ մըն է ալս, որ սչ թէ գիշեր մը կը տեւ,  
այլ շարթ մը կը քակրեմնայ : Ու աստապանքն այնքան մեծ է, ու  
չիւանդն այնպէս համարում է իր մղձաւանջին իրականութեան, որ  
նախամեծար կը համարի անմիջապէս մահանայ : Շատ մը անբարեա-  
րելի կարծումս անձնասպանութիւններ՝ արիչ պատճառ մը չունին  
բժիշկներուն համար :

Ու ալս մարդուն պարագան անոր համար Հեռաքրքրական էր,  
որ ան իր պատանդանքին մէջ իսկ ձերբակալում էր, ասանց իր անձ-  
նասպանութիւնն աւարակալս փակնակ սեւեւայաւ . . . Գիտի իր ա-  
րիւնաթաթախ գլուխը . . . :

Երկէկ գիշեր փողոցին մէջ քարած ասեկն սեւեր հարած  
մարդ մը տեսայ : Եւ աչս մարդը կը հանշնայի , շեմ գիտեր էրր , շեմ  
գիտեր աբ , բայց գիտեմ որ թշնամիս կը : Ահայ անկին մը գտա-  
նարս : Հատ մըն ալ էրս , յետոյ հատ մըն ալ , յետոյ հատ մըն ալ :  
Ամանք սաջիս , սմանք ետիս , որ երթալս շփոթեցայ : Չախ կողմս  
բաց պարակց մը կար , մէջը մտայ , ու մտթ ասն մը խոհանոցը  
պահուրակցայ , կծկակցայ : Մտին իջեր էր : Ասանկ՝ երկար մամ  
մը անցաւ : Ահայ գուրակն ձայն մը փրթաւ , կամաց-կամաց սարսու  
պէս խշրտաց մը՝ որ երթալով կը մտենար : Սարսուփեցայ , յոչս փա-  
սեցի , պատահանին ետեւ երեք գէմք երեցան , յետոյ նարէն , յետոյ  
նարէն : . . . :

Ահա ճիշդ այդ միջոցին էր որ խոհանոցին անկիւնէն կացին մը  
գտնելով , սկսած էր իր գլխուն աշնպիսի սասկալի հարստաններ ի-  
ջեցնել՝ որ , իր անասնական աղաղակներէն արթննալով , անեցիները  
ձերբտալուէր ու հիւանդանոց աստջնորդեր էին դինք :

Հիւանդանոց աստջնորդեր էին , սրպէսպի խնամէկներ , գար-  
մանէկներ ու ազատ արձակէկներ այդ հոգւով ու մարմնով թուճաւոր-  
ւած մարմինը :

Ազատ արձակէկներ , սրպէսպի նարէն խմէր ու նարէն շնար , ու  
սխտասարնէրս նոր սերունդ մըն ալ հասցնէր . . . :

Տխա՛ւր արհեստ , սխա՛ւր պարտականութիւն . . . :

Այդ գիշեր երկար ասեկն ասնջուեցայ խորհելով այն բոլոր սո-  
ցկաններուն վրայ , որ աչս մարդը ազատարէն պիտի կրնար գործել :

Մինչդեռ . . . մինչդեռ նայն գիշերն իսկ՝ մղձաւանջի նոպայի մը  
մէջ ան ինքզինքը մեկուցեր էր :

Հետեւեալ օրը , գիտզնութեան սեղանին վրայ փռած էինք  
արդէն գիտիք , քանի որ մեր գարմանատուներ մեզնոց անաբիկ հի-  
ւանդները մեզի կը պատկանէին : Եւզ սոց մը՝ սղտիկ ճոճուցով  
երկուքի կը կարէր իր գանկը մեզի ցոյց տալու համար ոգեցին տի-  
տարանութիւնը :

Բայց ահա գուար կամաց մը բացուեցաւ : Պատաստատուն մայր  
մը , երկու ազույ . . . :

Գիճովին նախկին կիճն էր , որ իր էրիկին այցելիբա եկեր էր  
Հիւանդանոց , ու գուտէլ դուս ցարնուելով՝ մինչեւ գիտզնութեան  
արահն էր հասեր . . . :

Քար կտրեցաւ : Հատուէ մը շիրջաւ հանել կուրծքէն :

Մսկոյն զուսր երեսին զօցեցինք: Ու այսցին երկու ձույրէն  
բռնած՝ երկու բժիշկ, իրարու երես նաշեցանք սճրայօրձներու պէս:

Ու զես աղանձիս մէջ է, թէ քնչպէս, զարսէն, զբան ճեղքէն,  
զինտօլին ազարները կը ձգային.

— Հայրի՛կ, Հայրի՛կ, բեղի նարինջ քերինք, Հայրի՛կ...:

Բերս, 1914

## Վ Ե Յ Ե Ր ՈՐ Պ Ի Զ Պ Ա Յ Ա Ր Ա Ն Պ

Հանդիպած ստաջին աշակերտին հարցար, թէ որո՞նք են մարդկային գրաշարանքները: Ասանց ստորիքի խարութեան նո՛յն պատահանը պիտի ընդունիւ:

— Տեսանելիք, հաստակիք, հաշակելիք, լեզիք, շօշափելիք...:

Եւ սակայն ամէն մարդ գիտէ թէ ուրիշ գրաշարանք մ'ալ կայ, վեցերորդը, այն որսն մասին չի խօսուիր եւ որ աշխարհ կը կենսութեւ:

'Իդրոցները կը լսեն. իր անունը անպատշաճ է. Ազատօրէն կարենալ խօսելու համար՝ իր պաշտօնին յարմար անուն մը տանք, ու համարձակօրէն կոչենք զայն սիրելի:

Բոլոր հաշակելիքներէն ու հաստակիքներէն աւելի կարեւոր է ան, որով կախում ունի որ երջանիկ կամ թշուառ, առողջ կամ տխուր մարդկութիւն մը ծնի:

Կեանքի բոլոր հարցերուն մէջ ամէնէն ստաջինն է սեռական հարցը: Բնույզաներն ու ընկերաբանները կը համաձայնին կրկնելու թէ է՛ն դժուար խնդիրն է ան:

Բայց ի՞նչ կ'ընենք մենք, բնասանիքի հայրերս:

Կը թողունք որ սղան ինքնիրենը լուծէ այդ կնճուստ հանգոյցը: Եւ մեր կողմէ կը բուսականանանք միայն իր մէջ ներմուծելով գրուածքի ու ամօթխածութեան զազափարը: Սեռային տղխտութիւնը իրրեւ անհրաժեշտութիւն եւ իրրեւ սրբութիւն կը նկատենք:

Սակայն որ մը պիտի գայ — անխուսափելի՞ սրբ — երբ մեր շրտածը փողոցին աղաքները պիտի լսեն, ու սրբա՞ն յոսի կերպով:

Վա՛յ այն ստեն այդ աղուն:

Մտողին գտապիր լուսութեանը, ընկերներուն սփրապարտ մեղսակցութիւնը, արդիլուած բան մը ընելու գիտակցութիւնը իրար

միանալով՝ երկկուսան շրջառակը աբորուսուն խժին պիտի մերածեն :

Չեմ համարձակիր նկարագրելու թէ այնպիսի սարիքի մը մէջ երբ պատանին ջգային գրութիւնը գեռ հագրու կազմակերպուելու մրայ եղաց նաբբ — ամենանուրբ — գրութիւն մըն է, ի՞նչ ա՛նաւոր սուրններ կը գործեն այդ անոխիջ աւանանն ցնցումները :

Ասկայն զտանգր միայն մարմնական չէ, այլ հոգեկան : Ա՛յ թէ միայն իրենց Ֆիզիքական ասոցիացիաներ կը խաթարեն անոնք, այլ նաև իրենց բարոյական ասոցիացիաներ, իրենց նկարագիրը, իրենց զուարթութիւնը, իրենց սրբութիւնը :

Այսպէս, երկատարող մը որ զպրոցէն կ'ելլէ, վարդ մըն է որ իր բոյբը կործնուցած է, և որուն բոյբը թերթերը փրթած են, նիթէ գեռ միակ թերթ մը ունի, ան ալ ասոջին ցնծուհին պիտի փրցնէ, այնպէս որ փշալից կոթ մը միայն պիտի մնայ իր ապագայ կնոջ ձեռքը . . . :

Սրովհետեւ, — ինչո՞ւ չէ — այդ պէլու պատանին, որ ա՛յ մէկ ասոցիացուհի կանխազգուշութիւնով շղթնեցինք, մայր, սիրելու խորհանքով, համբոյքի մը փոխարէն պիտի ստանայ արտերուն է՛ն արտափելին, և գարնանու կու խորհանքով՝ կրկնորէն պիտի գահաւիսին արտադուստր շառլարսալներուն որ բժշկութիւնը պրոնկուցուցին . . . :

Անա թէ ի՞նչպէս՝ սոսթի և մեղքի պատրաստով՝ թոյնի ազրիւր մը կը գործենք այն պայտարանքը, որ ամէնէն իրական երջանկութեան գործիքն է՝ Բնութեան կոզմէ մեղք նուիրուած :

Զգուշութի՛ւն : Զստորնայնենք, շխաթարենք, շրթայնենք գայն, սեռական պայտարանքը :

Կենդանական աշխարհին մէջ քանի՞ քանիներ կան որ մի՛այն այդ պայտարանքով աւ մի՛այն այդ պայտարանքին համար կ'ապրին :

Ա՛յ չի հանշմար է՞Ֆլմէր թիթեանիկը, այն շնորհալի թիթեանիկը որ ամառ գիշերներ կու գայ մեր բազարին շարջ բայտիկը իր թիթեանութեամբ : Ան կ'ապրի ամէնէն կարճատեւ աւ ամէնէն պեղիցի կեանքով որ կարելի բոլոր երեսակայնէ, ճնշակելիք շունի, չի կրնար ուտել, քանի մը ժամէն պիտի մեռնի : Բայց պիտի մեռնի ամէնէն բնական, ամէնէն իտէալ մահով, ասանց ճերանուլու, ասանց հիւանդանալու, ասանց ցուելու . . . Արջանի՞կ թիթեանիկ . . . անանգի պէտք չունի, որովհետեւ ասամբա չունի, կեանքի հոգ չունի, որովհետեւ իր որբը համբուած են, իր միակ պրագումը սէրն է — ան պիտի բարձրանայ էթերին մէջ, իրեն պէս վազամեակի թիթեանիկ մ'այ պիտի գտնայ : Աւ պիտի սիրէ, աւ պիտի մեռնի իրեն նուիրուելով . . . :

Ան պիտի իրականացնէ բանասացածին երայրք. — միմիւր, սիրելի, մեռնիլ. — :

Իրեն Համար չէ Համբարտին սէրը, այն սէրը որ Յերկու մաշկիբայ կոչումն է. եւ որ այլասերած մարդկութիւն մը միայն կրնար Հնարել :

Հոգար դարեբու բողոքակրթութիւնով մը Բնութեան Հետացած մարդկային սրտին մէջ անգամ՝ տեսէք թէ ինչպիսի ճախ ճաղիկներով կը պճնուի ան. —

«Էն թշուառ ուղեղին մէջ թողէք որ սէրը բանչարս մամ աշխատի, ու ահա թէ ինչ պիտի գանձէք Հան. — կ'ըսէ Աթանուայ, — Ծնունային տերեւաթափ ճիւղ մը կը նետեն Սալցալուրիկի ազատանքի մը մէջ, եւ երբ քանի մը սմիս յետոյ գոչն դուրս կը քաշեն, այնպիսի պարզուն բիւրեղներով ծածկուած է, ազամանդներու այնպիսի անհատութիւն մը պճնած է ամենափոքր ստեղծանգամ, որ անհարկի է աննշուղ նախկին ճիւղը. — » :

«Երեսուցայութիւն» պիտի բռնէք : Ազատ թողէք երկու սերտհարները որ Բնութեան ձայնին Հետեւին, ու պիտի տեսնէք թէ ինչ պեղեցիկ իրականութիւն է այդ երեսուցայութիւն կարծուածը :

Հոգւոյն եւ մարմնին այնքան սեղմ ու փոխադարձ ազդեցութիւնը մարդկային սրտիչ ոչ մէկ դարձունէութեան տակն կարելի է տեսնել :

Միտին մէջ այնպէս մը կը փոթորկի Հոգին՝ որ սակարձեանն ամէնէն անշարժ բջիջներն անգամ վայրկեան մը իրենց ազդիւր կը զղան :

Արուն ու կըր. սէրն ու սեռը, մարմինն ու Հոգին իրար խառնելով՝ միանգամայն ճիւղերքին ու Աստուծոյն կը խառնուին :

Մարդկային ո՛չ մէկ պոյսարանք, կենդանական ո՛չ մէկ գործազութիւն, բնապիտական ո՛չ մէկ երեսոյթ այնքան խորհրդաւոր է :

Այդ պերպոյն վայրկեանին, է՛ն սեւ մարդը արշալոյսներ հրդեհելու բնդանակ հրաշէկ Հոգի մը կ'ըլլայ : Է՛ն ստոր մարդը կը Հուսաքէ ինչ որ կոյ իր մէջ յասպոյն՝ կուտական կազազարի մը մէջ նետելու Համար գանձէք :

— Վայրկենական ցնցում մը. — կ'ըսէ Մարք Սթէլ :

Բայց այդ մէկ ցնցումը անհունները կը զոգացնէ ու յախտեանները կը բեղմնաւորէ. — :

Այսպէս է սէրը. մարտը, ասուցջ, բնական սէրը :

Իմաստութիւն թէ յիմարութիւն, շեմ պիտեք : Կը զգամ միայն

որ ժարդկալին ումենաբարձր արտաշատաթիւնն է ան : Անո՛վ է որ  
Աստուած մեր մէջ կը յայտնուի . Աստուած սէր է :

Պատրիստներ մեր դատակները այդ մէծ սրտան համար . Աս  
սարգեցնենք իրենց Վերածնունդի աստիճան սրկնքը .

Ասողչ սէր . ասողչ սեր :

Բանկալիքի . 1911

## Զ Մ Ե Ռ Ն Ե Լ ՈՒ Ը Ա Մ Ա Ր

1904-ի ձմեռն էր, սաստիկ ձմեռ մը :

Սարի մը կողէն տքալով լեռնաբարձ չալեկատը մը կը բարձրանար, գազազի պէս յամբընթաց :

Այդ փոքրիկ չալեկատքը ամէնէն տխուրն է, որ կը ճանչնամ աշխարհիս երեսին :

«Շանկէ ելլողը փար չ'իջնար՞ կ'ըսեն...»

Հոն երգ չկայ, ծիծաղ չկայ. հոն խոսք չկայ : Հապճեպ չկայ :

Փոքրիկ պատուհաններէ փախ գլուխներ կը նային դուրս : ապակիէ աչերով անկենդան, համակերպ ու միակերպ նայուածքներ : Ահաւոր ու հանցարար դէմքեր բուշտն ալ, աշխարհին դէմ պատճառաւ, մահէն աւերուած երիտասարդներու :

Հիւժմախառնորներ ևն սնունք որ այս փոքրիկ չալեկատքը տքալով ու գողալով ամէն որ ու ամէն թամ, երկրագունտին չորս ծայրերէն Լէյզլինի գազաթը կը նետէ :

Գուրբը, համբուռն երկայնքին, սպիտակ ու օտրսօփեղի վիհեր կան. անհուններ ու անդունդներ որ համապարփակ ձիւնին տակ կ'ալեկոծուին :

Բայց ահա չալեկատքին մէջ մահուան խճուտը մը փրթու, բուշտ հիւանդապին աչերը մէկ կողմ դարձան սարսափահար : Անկիւն մը փախ երիտասարդ մը, կը տնդէր, կը գողար, կը խղզուէր, կը հազար :

Պատասպատա թռքերը կը փրթէին : Գլուխը շտապով պատուհանէն դուրս կտրեց :

Թուքը ձիւնը կարճրցուց, կարճրցուց :—

Ուսկի՞ հա գար, ո՞վ էր :

Փայրիզէն կու գար, Հայ էր: Քէ մեռնէր խոչ, մէկը շկար դիւքը  
ճանչցող:

Քիչ լիտոյ, կայարանէն մինչև բաժարան, ձիւնին մէջէն ա-  
րիւնք դարձեալ գծեց իր կարծիր ճամբուն:

Լեռնամբարձին տխուր բազմութիւնէն վերջ, հիմա աւելի տխուր  
մեծութիւնն էր, Սանաթրիուսի նեց սենեակ մը, այն մերկ ու ճեր-  
մակ սենեակներէն որանք Հարիւրներով քովէ քով ու վրայէ վրայ  
կը շարուին, եւ որոնց իրազանչութիւն մէջ մեծաւոր շիւանդ մը կը  
ուրայ:

Դուրսը ահապին եւ անձայրամէր ծով մ'է լեռներու, խելքի-  
մաքի շաղմուտը բարձրութիւններու, որոնք խաւար քոսաներէն յան-  
կարծ կ'ոտանան, ճեփ-ճերմակ աչիքներու պէս արեւուն տակ կը  
փրփրին ու կը ստուգան, ամպերուն ու երկինքին կը խառնուին, կը  
առատանին ու կ'որորան, գերայայն ալեկած սմի մը մէջ յանկարծ  
սառած անդրճեղեղեան սփեկանի մը պէս:

Բայց դուրսը նայողը ով . . . :

Ներսը, հականերտամ շարս մերկ սրտեր, անկողին մը, շի-  
ւանդ մը, Ստարին վերեւ, ճերմակ թուղթի մը վրայ անուն մը, ան-  
գունդ մը . . . Աստ ճարձանեան:

Հեռու՛նչ, շա՛տ հեռու՛ն, ձերունի Հայր մը, գոցոջուն մայր  
մը, ու քոյրիկներ թռչաններու պէս ճրթլուն:

Աւելի հեռուն, արիւնի տակ մշուշի մը մէջ, Հայրենի լեռները,  
մայրենի երգիքները, ահեղամաղ եփրտար:

Ու այս բոյրին վրայ ու բոյրին շուրջ, սահմանազուտի շրդ-  
թաները, կապարէլ գուսները, ու ամբողջ Համբանան սարսափը . . . :

Մահամերձ պանդուխտը տկոթարթի մը մէջ վերայդեցու այս  
ամէնը, Ու իր քրանաթուր անկողինն վրայ կ'ծկտած, մահուան  
խաթարաւորներուն մէջէն իր մեղքը վերջին անգամ մ'ալ սառանեց  
ղէպի հեաւա՛ր, հեաւա՛ր տունը մայրենի:

— Անա՛ղ, ապարանքի մը պէս մեծ էիր ու շքեղ . . .

Ու ես, երգիլեմերուց սպիտակ կառարէն

Աստղածորան գիշերներու լռային ետ

Վարէն սեղապաղ եփրտաին կ'ոսկիկիլէի:

- Քայց օ՞վ պիտի բերէ, օ՞վ պիտի բերէ, ըսէ՛ ,  
 Քու սրբագան մօխիբէզ օփ մը մօխիբ ,  
 Մահուան օրը , իմ տրտում դագաղիս մէջ  
 Հայրենիքս երգողի իմ անխնիս խտանելու . . . :

*Սակայն սենդը կը բարձրանար , կը բարձրանար : Շրթները կը  
 ցեղնէին , կը բարակնային , կը փրփրէին :*

- Մտիկ ըրէ՛ք , սկստներս մանագոմօրէն կը կրնան . . . :

*Ա՛յ իր բարբառը գտանցանք մ'էր օւ իր ջերմը՝ մահաջերմ :*

- Վերջալսչսի ու մահաջերմի այս ժաման  
 Ազոտներու եղբարս որ երամներ մեռելակերպ . . . :

*Ու գերեզմաններ , ու գանկեր , ու գանդակներ որ կը զօղան-  
 ջեն , ու պատանքներ տապաւաններու պէտք քայց , ու փոփոխիկ , ու  
 կայանարում , ու անտաններ սաքի , ու դեղին հօդի անձրեւում . . .*

- Ու նօրէն երազներու ուխտաւած մարմնի վրան  
 Արիւնով բրբռած պատանքներու խնկաւորիւնը կը զգամ . . .  
 Ու բազուկներ որ տաննով յաղբանակներու արեգակին գալարուեցան ,  
 Այսօր ջախջախում սրտիս սէրերուն վրայ կը խաչաձեւ ու իմ . . . :

*Պէտք էր ամբողջովին յիշատակել իր անբժրունելի , անկազակեց  
 ու ահաւոր աքն էջը որ Յիշատակ կը կոչուի եւ որ 40 աստիճան ջեր-  
 մութեան մէջ յղացուած է : Ասանց այս բժշկական բացատրութեան ,  
 դժուարին պիտի ըլլար բժրունել այդ արիւնի , նսճիի , արշալոյսի ու  
 փոփոխիկի սուեղծուածք : Միակ մճիւր բան մը կայ հան , որ լճակի մը  
 զարբու ջուրերուն զոխաթիւնը կը բերէ այդ մահաջերմին մէջ ուր  
 մահն արգիլուած է :*

- Օ՛հ , բամա՛կ մը ջուր , բամա՛կ մը ջուր , բամա՛կ մը ջուր ,  
 իմ յիշատակիս եւ հողի հայրենական աղբիւրներէն ,  
 մասնիկ մտեր ուսերուն վրայ է այս իրիկուն . . . :

*Պէտք էր ամբողջովին յիշատակել տառապանքի ու մահապար-*

տի աճն կարծիր հատորը որ Հոգեվարժի եւ Բոչսի Ջաներ կը կոչուի եւ որ սրբունի մէջ յրացուեցաւ :

Ահա թէ ինչպիսի յուսահատական գիճակի մէջ էր հիւանդը, երբ որ մը վրայ հասաւ Մինաս Չերազէ լաիսնական թուզթ մը թէ «Ինչպագնորէնը գրողը երիտասարդ չի մեռնիր...» :

Մէ, Դիւցագնորէնը գրողը երիտասարդ պիտի չմեռնէր : Ան պիտի ծառանար ահաւոր հիւանդութեան դէմ, ան պիտի սրբէր իր ճակտին դիրքը, ան պիտի պայքարէր Մահուան հետ :

«Մարդը ստեղծուած է պայքարելու, ու կիմը՝ ապագիկը միւրարելու համար», կը գրէ Նեյչէ :

Ահաւաստիկ նաեւ կին մը՝ առգմիկը միտքարելու համար : Թոշնամ ծաղկեփո՛ւնջ մը՝ որ Կովկասեան անձանութ զեղուհի մը կը գրկէր մահահոտ բանաստեղծին... :

Արեմն ողջ աշխարհը զիս սմբողջովին չէր լքած գինքը : Արեմն զեւ վա՛րը, կապո՛ր չա հետուները, տարտամ ձորերու մէջ կո՛չս մը կար որ արշալոյսին ցողաթուրթ ծաղիկները կը հասաբէր իր սենյակար ճակտին համար :

Հիւանդն իր դողող շրթներուն գրաւ գանձք : Իր հպարտ սիրտը զեւ չէր ճանչցած Սէրը : Տարտամ խոնարութիւն մը իր աչիքը լայնցուց, բացուց... :

Յետոյ, արդէն իսկ զայրացած իր սրտին այս տկարութեան վրայ, միտքը սուտանեց զէպի հոն, հետուն, Կովկասը, ուր գարտար որ ու սլեւոր զեղուհի մը կը յօշտակին, Մայր Հայաստանը... :

Մէ, հայրենիքի աշտպիսի մէկ ճոխամամային վայրկեանին, ան պիտի չմեռնէ՛ր, ան պիտի չյուսահատէր, ան պիտի սպրէր, պիտի մոնջէր, պիտի երգէր, պիտի բացափսէր առգմիկներու հոգին : Հրահաներու ճակատամարտին մէջ ան իր գրչին ծանրութիւնը պիտի նետէր՝ արիւնէն խենթեցած սուտերի մը պէս... :

«Զա՛րկ, Կովկաս...»

Այս տարբէն հիւանդը՝ իր հողեփարքի անկողնին մէջէն՝ ամբ ահային գանձեր պիտի գանձեր ամբողջ ցեղ մը գտնեպնդելու համար :

«Զա՛րկ, Կովկաս...»

Շնչատութեանէ հեծուց այս երիտասարդը՝ իր հիւանդ կարծքէն առգմաշունջ փոթորիկներ պիտի յառնէր Արպեաններու գագաթէն մինչեւ Արարատի ստորտը... :

«Զա՛րկ, Կովկաս...»

Աւ կամքի տարօրինակ աժոյ մը՝ բմիշկներու պատուէրին անուշաւ համար՝ այդ ջղուսա ա անհանգարտ երիտասարդը, ամբողջ՝

երկու տարի, ամէն որ, ամէն ցերեկէ վերջ, երկար-երկար ժամե-  
րով, բաց ոչին մէջ փակց, անշարժացուց, քարացուց իր վախա մար-  
մինը, արեւուն տակ անմահութեան համար հասունցող մտխալի մը  
պէս...

Չնայանզ ոչու մը նման առաւ-իբրիկուն կանանաւորացէս շա-  
փեց իր ջերմութիւնը: Միայն թէ ամէն անգամ որ շափաղանց բարձր  
էր ջերմաշափը, խոխոն կը ցնցէր ու կ'իջեցնէր դաշն, սաքերը ուժ-  
ղին-ուժղին գետին գարնելով, ու «պիտի աղբի'մ, պիտի աղբի'մ»  
պրտարով...:

Ու շարաթն անգամ մը, երբ իր ծանրութիւնը շափելու համար  
կը թօսեմար հակաառողջական նժարին, չէր ժողմար կանխալ քանի  
մը գիրք պահելու իր գրողաններուն մէջ, սնանց կլիտովը ինքզինք ու  
իր բժիշկը խաբելու համար...:

Կարելի՞ է սակայն Մահը խաբել...:

Ո՞ր գուց որ այսպէս կը խորհիք, յուսահատաներ ու պարտուած-  
ներ, ձեզի՛ համար են այս աստիճանը:

Այդ տարիէն ի վեր տասը երկար տարիներ բուրբուեցան: Սը  
մը էկամնի տիեարան վրայ նստած էի: Սպիտակ չազնուս մը լճափին  
մտնեցա՛ իր սաջիւէն կարասները թոցնելով: Թուներամ բազմա-  
թեան մէջէն յանկարծ մէկը անջատուելով ինծի վաղեց, եղբոր մը,  
մտերիմի մը պէս: Ու գրկուեցանք ու համբուրուեցանք՝ սասնց որ  
կարենայի հանձնայ զինքը:

— Ձե՛ս չիշեր, — բտա, — ես երբեմնի հոգեվարքն եմ...:

— Սիամանի՞ս...:

Ու կը խօսէր, ու կը ինդար ու կը կատակէր: Կը նկարագրէր  
Կովկասն ու Ամերիկան, Փարիզն ու Պերլինը, Արարտան ու Նիակա-  
րան:

Ես դժայլութ՝ կը գիտէի իր հօր հուսակն ու պայծաս գէմքը:  
Ու գո՛ւր կը ջանայի չիշի այն շարշրկուած ու ծամածուս գիմաղծու-  
թիւնը որ Հոգեվարքի եւ Յոյսի Ձանկրում կոչքը կը դարդարէ, եւ  
որ հեղինակին նկարն էր՝ զեւ Հոգիւ տասը տարի առաջ...:

Բանկալբի, 1914

## ԱՊՐԱԼՈՒ ԿԱՄՔԸ

1894 Փետրուար 20-ին ծնաւ — տեղի վիճեցաւ բան թէ ծնաւ — մանուկ մը որ երեսութասդէս մեռած էր, Ո՛չ կը սեռնէր, ո՛չ կը ճշար, ո՛չ կը շարժէր, ո՛չ կը շնչէր:

Քանի՞ վայրկեան, քանի՞ փամ, քանի՞ օր պիտի ապրի... ամբողջ զար մը:

Ու հակառակ իր անվերջ հիւանդութիւններուն՝ մտային ա՛յլ պիտի գործունէութիւն մը ցոյց պիտի տայ, որուն նմանք որամասութիւնը չէր արձանագրած գեռ:

Ո՛չ միայն զար մը պիտի ապրի, այլ այդ զարը իր սեփական զարը պիտի բնայ, Վոյթէրի զարը... Արտիշեան ալը հանճարեղ վիժուէր Վոյթէր ինքն էր:

Կատարեալ կմախք մը: Իր մտմանակին ամէնէն նիւտար, ամէնէն հիւանդ, ամէնէն ազեղ մարդը:

Ու երեսակայեւ որ երեսուն տարեկան ծագիկ հասակին, ծագիկ համաճարակ մը եթէ բարբառային շմեցուց զինքը, զոնէ վրայէն վերցուց գեղեցկութեան շեփոն նշոյլը:

Ո՞ր երբամ որ գիւ բնդունիմ,  
Երբ դէմքիւ վրայ անեղ ախալիմ  
Կնիքն ունիմ սակառանսիլ,  
Կարելի՞ է սիրայ խորիլ...:

Իր մտերմական նամակադրութիւնը բռնկուցան ժանրաման օրագիր մըն է, որ շիփոքրաթի իսկ պիտի շուարէր արտօնու ա՛յլքան աչքադան ցոյցադրու մի մը առջեւ: Բայց հիւանդը ոչինչ կը փոխէր իր անխարդախ զուարթութենէն:

— Երկու տարի երկու աշերս երկու պարսը էին, — կ'ըսէ, —  
թարթիչներս այ երկու պարսն էին կարմիր ու սպիտակ . . . :

Աչացուսին փոխն ի փոխ յաջորդեցին կոկորդացաւը, ձայնար-  
դերութիւնը, իւրութիւնը, Անդերը կը փտակին, տկոսները կը թա-  
փէին բերնին ձէջ, Յօգացու մը ընդհատարար անկողին կը գտնէր,  
կը հիծէր, կը սպասէր գոյն. Բայց Վոյթէր՝ միշտ ժպտուն՝

— Գոտաներուն է՛ն նիհարն եմ . . . : — կը զրէր :

Յօգացուէն աւելի՛ ցաւալին ախա մը երեսուններ տարի սար-  
ափելի կերպով տանջեց գոյն՝ միգրացիութիւնը : Անդէս սը իւ-  
րաբանչիւր անդամ սահպաւած էին զինքը լուցնելու, արիւնելու :  
Բսկ տար յաջորդեց շատ աւելի վտանգաւոր ախա մը, ապիտակա-  
միգութիւնը .

— Մտախօս պէս սաքերս՝ ատկառի պէս ուռեցան . . . :

Յետոյ վրայ Հասու ծերութեան հիւանդութիւնը, պնդեակու-  
թիւնը : Ենչերակները կարծրացան, կիր կրակեցին, քարացան. քաղ-  
կերակն սկսու անկանոն կերպով դարնելու, սեղեղի արիւնախտածներ  
իրար կը յաջորդէին, եւ իրրեւ հետեւոնք՝ անդամաւնտութիւնը ու-  
լիզուին կապուիրը . . . :

— Երբ մարդ ինծի շափ նիհար է՛ ծիծաղելի է արիւնախտած  
աւնեկաւ, բայց ես ունեցայ ոչոյ ծիծաղելիութիւնը . . . :

Ինչ սակայն Վոյթէր այսբանով յուսահատող մարդ մը չէր : Իր  
ծերունի ու կմախացած կարծքին տակ մի՛շտ երխտասարդ կը մնար  
սիրտը, մի՛շտ խանդավառ, մի՛շտ ժպտուն : Ահա թէ այդ հիւանդու-  
թեան միջոցին ի՛նչ կը զրէր գերասանուհիի մը .

— Եթէ անեկույի քսան տարի, եթէ անեկույի ձեզի արժանի  
մարմին մը, հարստութիւն մը ու սիրտ մը, բոլորն այ ձեզի պիտի  
նսիրէի : Բայց ամէն բան կորսնցուցի, ու հայր՛ւ թէ աչք մը ունիմ  
ձեզ տեսնելու, հայր մը ձեզ հիանալու, ու ձեռք մը ձեզի դրելու  
համար . . . :

Աթանասանտութը տարեկանին Վոյթէր զեռ չէր կորսնցուցած  
իր օրտին երխտասարգութիւնը . . . :

Բայց իր գլխուսը հիւանդութիւնը — ա՛յն սը օրօրոցէն մինչեւ  
դադալ ամէն սը ամեջեց զինքը — ստամոքսի հիւանդութիւնն էր :  
Կարելի է բսել սը միւս բոլոր հիւանդութիւնները միա՛յն իր մար-  
մինը ամեջեցին՝ ասանց կարեկաւ իր հայրսն հասնելու. իսկ այս  
վերջինը ուղղակի իր սեղեղին, մտամեկակերպին վրայ կ'ազդէր :

Վոյթէր՝ ասանց ստամոքսի հիւանդութեան՝ արի՛՛շ Վոյթէր մը  
պիտի բլրար, աւելի՛ լուսատես, աւելի՛ վսեմ, աւելի՛ աստուածային

Վոյթէր մը : Մինչդեռ հիմա որքան ալ բարձրանայ , կը դդառ որ մէկ ստոր Հոգին է : Եթէ մէկ ձեռքով հրեշտակ մ'իսկ թռչնէ , դիտեա որ միւսովը սասանայ մ'ը բռնած կոնակին ետեւ . . . :

Անկարելի է բժիշկ ըլլալ , ու իր ջղուտ ու խայթոց , գուարթ ու կծու , անուշ ու դառն լեզուին տակ՝ իսկոյն շղուշակել սասանաբո լեզուաթիւն մը :

Ճաշակեցէք եւ տեսէք սա յատկանշական քառեակը .

Չուարք եղայ Բենիբաու մէջ  
Ու պիտեբու համբերեցի .  
Մէկ սոճա միշտ դադարցին մէջ՝  
Միւսով սուի ախցի . . . :

Հոտուբոսցէք նաեւ — շեմ համարձակիր բսելու ճաշակեցէք — իր Փիլիսոսփայական Բառարանէն փրցուած սա պատար .

— Երբ նախարարէ մը շնորհ մ'ունիք խնդրելու , նախ տեղեկացէք թէ իր փորն աղա՞ն է : Մեր նկարագիրն ու Հոգին մեր աչրուժանէն կախում ունին . . . :

Արդէն չե՞ որ Մանթէնյը իմաստասէրն ալ աչդ սաօրեայ կանոնաւոր դարձուցութեան մէջ կը սահմանէր մարդկային ամէնէն՝ իրական երջանկաթիւնը :

Հարկ կա՞յ բսելու որ Վոյթէր աչդ յետին երջանկաթեանէն ալ զրկուած էր :

Պղինձիտս պատմարանը կը հուստակ թէ կրկնապիւր Իպիւթաշունէն սորվեցան փորլուսացք ընել . — «Իպիս իր մարմնին ներսը կը լուայ կուցովը ջուր ներարկելով հո'ն՝ արիկէ ստոզայութիւնը կը պահանջէր սասանոցին աւելորդ անուցնելը դուրս գան» :

Պղինձուր շեմ դիտել , բայց Վոյթէր անմահացուց աչդ մեք . . . : Երեսակոյցեցէք որ ամիսը ութը լուծողական կ'ընդունէր ու սասանելու փորլուսացք :

Երբ Բրուսիոյ թագաւորը Թրէսէրիք Մեծ՝ իր հանճարին վրայ դեայելով՝ դայն իր պաշտօր պահել աղեց .

— Խնդրէ ինձմէ ի՛նչ որ կ'ուզես , — հարցուց :

— Կ'ուզեմ միւսակ անկողին մը , գրեթէ մը ու Բրուսիոյ թագաւորը . . . : — պատասխանեց Վոյթէր :

Ու տարիներ յետոյ երբ հայրենիք վերադառնալով , գարձեայ զերժանական սղլու լուծողականներ կը խնդրէր իրմէ :

— Գրկած գեղաշատներս բուսական են ամբողջ Թրանսան բուսական : : : — կը գրէր Մեծ Քաղաքը :

Այս պայմաններուն մէջ գիրքին է Հեռուցնել թէ ի՞նչ արտադրութեան տակ կ'աշխատէր :

— Գրած տակնս երկու ձեռքով փորս կը բռնէի, ու շետոյ գրիչս : : : :

Գժուար չէ նաեւ կրածնէլ որ՝ Հակոտակ իր շտիտենական բժժիժնացին՝ իր կեանքը Հեռու՛ է կը վարդապոյն ըլլայի :

— Ամբողջ կեանքս ես մեռայ : : : — կը գրէ տեղ մը :

Եւ սակայն իր բոլոր ժամանակակիցները մեռան, զինքը պաշտպանոց բարեկամները մեռան, զինքը դարձանոց բժիշկները մեռան, ու ինք գեւ կ'ապրէր, կ'ապրէր ու կ'աշխատէր : Եօթնամասուն Հասար գիրքեր գեւ շրջանցուցին իր գրիչը : Աւթսուն տարեկանին Աննէի Ազգիկները գրեց երկու սրտան մէջ, երկու տարի շետոյ Խրէնի պրերգութիւնը յապա : : : :

Ի՞նչ մտպական պագանիք մ'ունէր սրեմն աչս արտակարգ մարդը որ ինքն իր բժիշկն ըլլայր կը յայտարարէր ամէնուն :

— Պաշտանեցէք ձեր ստոզութիւնը, — կը գրէր բարեկամի մը, — սն աւելի մեծ է կախում անի քան աշխարհի բոլոր բժիշկներէն : Չտխաւոր եղի՛ւ :

Ահա իր միակ պատուէրը :

Չարձանայի է գիտել որ այդ սրկրամտութեան զարուն մէջ, Վոյթէր նայնի՛սի թագաւորներու սեպանին վրայ երբեք չէր շեղեր իր գիտցած կերտուարներէն : Կաթ, Հուկիթ, սոպ, գեւաւախմարի սպար, բրինձ, ու պատաս մը ոչխարի միս, ահա զար մը սպրեկու իր հաշտացալիը :

Ան թիչ կ'ուտէր, բայց շատ կը ծամէր : Սկիզբները իր միակ մտութիւնը սուրճն էր, բայց երբ տեսաւ որ իր ջղայնութիւնը կ'աշիջնէր՝ սուրճն ալ դադարեցուց :

Ու այս շտիտարութիւնը՝ Միրոյ մէջ մինչեւ ծառայութեան սահմանները կ'երթար : : : :

Գրիչ մը վերը իր սպեկութիւնը չիշեցինք, Բայց Վոյթէր իր մասնաւոր գեղեցկութիւնը սենէր՝ մաքրութիւնը : Իր փոխ մարմնին վրայ կուսական շնորհ մը, սրբութիւն մը, լոյս մը կար միշտ : Լսուանքն ամէն որ անպակաս էր : Ու իր անձին, Հալաւախմ, տակաւին ծայրահեղ անբնութիւնը կատարեալ կրոնք մը, արարողութիւն մը, պաշտամունք մը եղած էր իրեն Համար :

Իր հիւանդութիւնները մտածալու Համար իրբեւ միակ պարտան՝

աշխատութեան կը նստախառնէր : Մրական տասնութէն բուն ժամ կը գրէր ու կը կարգար՝ իր ցաւերուն վրայ խորհելու ժամանակ շուտակաւ համար . . . :

Կրտսենեակին մէջ՝ չինոյ սեղաններ ունէր՝ չինոյ երկերու համար : Հազիւ թէ մէկ գրքին վրայ ձանձրացած , միսին վրայ կ'իյնար . . . Հանդիւր համար :

Բայց այդ ու՛սի սպիկային կեանքը շատոնց պիտի սպասէր իր կեանքը՝ եթէ մարմնային աշխատութիւններով ան չգիտնար ներգաշնակել իր գործունէութիւնը : Պարտիրոցանութիւն , սպիկայործութիւն , ճաղկամշակութիւն , ամէն ոք կը ծագկեցնէին իր ուժերը :

Շատ երկարակեցութեան դարձերը գիւղացիներուն մէջ կը փնտսեն : Ընչ բան աւելի բնական բան առայժ չեանցի մը , որ ո՛ր սիրտ կը մաշեցնէ , ո՛ր միտք կը յսկնեցնէ , ծառի մը պէս կ'սպրի ու անասունի մը պէս կ'ուտէ :

Վոյթէր իր անձին որինտեղով մեկ ցոյց կու տայ որ մարդ կըրտայ տխտար ծնիլ , կրնայ բոյր շխտեղութիւններու մտղէն անցնիլ , եւ սակայն սպրիլ , գործել , երջանկանայ ու երջանկացնել . . . :

Չափաւորութիւն , մաքրութիւն , աշխատութիւն , ահա այն պարզ ու հաստատուն ետատմին սրուն վրայ ամէն մարդ տնորէն կրնայ նստիլ :

Այդ ետատմին վրայ կանգնած էր Վոյթէր իր վտիտ հասակին սմբոյճ բարձրութիւնովը : Բայց իր յեմարանը շափաղանց անկույտն ըլլալուն՝ վայրկեանէ վայրկեան շիջնալու համար մէջքին փաթթած էր պարաններէն է՛ն ստարք , Ապրիլու կամեր . . . :

Այս՝ ո՛վ որ Կեանքին հասարն ունի՝ երկնքէն բնուելիք շուտն մ'ունի : Ո՛վ որ Յայթութեան յայն ու երջանկութեան սկըն ունի՝ ան իր ստերուն վրայ երկու թեւեր ունի , ան հոյէն շի վտիտար . . . :

Այսպէ՛ս սպրեցու Վոյթէր՝ այսպէ՛ս սպրեցան բոյր ուժեղ անհաստեղանութիւնները : Ատիտիլն , Կրոյիննն , Բուժան , Միքէլ-Անճէլո , Բէթթարք , Պրանքիին , Հոյպէս , Ուսթ , Թաւլլարան , Հիւկո , Կէսթէ , Նեւսան , Վէլլինիթան , Լիթրէ , Պիւֆոն , հակասակ խիտ յսկնեցուցիչ կեանքի մը , գար մը բոյրած են :

Այլապէս ինչպէ՛ս բացատրել այն օրէնքը որ սփարական կեանքերուն միջինը յիտուն տարիքին կը փակուի , միւշպէս հանձարներուն միջինը — հակասակ իրենց ախտային առայջութեան — ետանառուն տարին այ կ'անցնի : Հիւսքրաթ՝ բժշկութեան հայրը՝ մէկ գարն այ անցու . . . :

## Մ Ե Ռ Ե Լ Ի Մ Ը Կ Ա Մ Ա Կ Ը

Անձանօթուհիի մը նամակին, կը խնդրեմ, բարի՛ Տոբթէօր, յերարտախա եղէք:

Ան հաստատեցք որ եթէ աչքին առջեւ մաշուան սասցումքներ չըլլար, երբե՛ք, երբե՛ք պիտի չկրնայի, պիտի չհամարձակէր բաժանդամ գրելու:

Բայց ինձ կը թափ թէ ձեզի գրելով, — հակառակ որ անձանօթ մըն եմ ձեզ — ինչ ժառ մը պիտի ապրի, ու իմ օրինակս տարեկից սպջիկներուս սրտին պիտի համնի:

Կուզե՛ք ով բլլարս գիտնալ, Տոբթէօր:

Ես փոքրիկ դժբախտ Տիկին մըն եմ, հայրս մը ու գրեթէ որբուայրի մը արկուն. չիւանդ մը եւ ժոռ օրէն գիտի մը:--

Փամանակ մը կար սակայն երբ ես ալ դուարթ ու կոշտաս ուղջիկ մըն էի: Կուսական շրթներուս վրայ ձերմակ ժպտար կը բողբոջէր նարնջների ծաղիկներու պէս:

Փամանակ մը կար երբ արեւն ուղիցից բմպելիի մը պէս կը ֆշար ու կը գինտօցնէր սիրտս: Երբտասարգութեանս, գեղեցկութեանս, իտէալիս ամբողջ հոգարտութիւնն ունէի իմ անձիս վրայ:

Փամանակ մը կար երբ թռչունի պէս ազատ էի, բայտի պէս դուարթ, ու Աստուծոյ պէս ամենակարող կը կարծէի բլլար:--

Այդ ժամանակը — կարծես թէ դարեր անցեր են վրայէն գիւս հայիս տարի մը առաջ էր:

Այս մէկ տարուան մէջ՝ մարդիկ ժամանակ գտնն գիւս ամուսնացնելու, արգանդէս երկու գուակի վիժեցնելու, հայիս գժտիքի վերածելու, մարմինս՝ գիտի:--

Ճիշդ է որ ամուսնութենէս առաջ արգէն ես կը պայտի, գիտէի որ սկտար էի: Մուսնկերս կը կտրուէին, արտարակուս կը պոցուէր, ձայնս

կը իրարէր, դո՞քն կը պեղնէր, Աեւելի սրտին ստոպը կ'ապրէի, քան թէ մարմնին ստոպը... :

Ա՛խ, Տօքթիւօր, եթէ դիմնաք որ յոյսի ի՞նչ լեռներ կան ամե-  
նայեալին ազջկան մը խի սրտին մէջ, այն ասուն միայն պիտի շտակը-  
նաք թէ շիտի պէս նիշարցած կոշտերը դեռ ինչո՞ւ կ'ապրին... :

Ասեկայն, որ մը կ'զիպատակն մարդ մը կ'կաւ, որ ո՛չ սեւամ, ո՛չ  
զարմ էի, եւ որ ամբողջ յոյսերս փրցուց, սրտիկս չարցուց :

Նախ ծնողքս տարատարէն բոնն որ մեզի շեռաւոր ազգական  
մըն է ան, Բայց յետոյ, այդ շեռաւոր ազգականութիւնը աւելի մո-  
տեցնելու խոսքեր կ'զան։ Պատաւ մամիկ մը որ այս անթիւ հրախր-  
ւեր էր -

— Զեր ազջիկը կէլիմիկի է, — բռաւ, — կէլիմ քրէք որ աղէկ-  
նայ... :

Բայց ես զայգանարար բժիշկի մը ոտքը ինկույ՝ ազուշեցի, լացի  
որ ճշմարտութիւնն բաւ ինծի։

— Աղջիկ'կս, — բռաւ բժիշկը պես իր բառերը տկանջիւս մէջ են  
մահուան վճիռի մը պէս ծանր, — աղջիկ'կս, դուն պես թոքախտաւոր  
չես, բայց եթէ ամառանաս՝ պիտի թոքախտաւորուիս, ու եթէ գա-  
ւակ մը բերես՝ պիտի մեանիս... :

Բայց, կ'զիպատի մէջ հարստացած մեր ազգականը կ'երեւի  
թէ անմիջական պէտք անի կ'զեր իմ բերելիք գրամածիտիս՝ իր ճիա-  
խասի վաճառականութիւնը փրկելու համար։

Ինծի պէս նիշար, փտա, անարխն կակ մը, աստ'նց կանխադ-  
րուչական պատուէրի մը, աստ'նց բժշկական ծանօթութեան մը, —  
դեռ Ա սարս կի այն ասեներ — յանձնեցին աղէա ու շեռաւոր մար-  
դու մը ձեռքը, որ ուզումն ընէր ինձմով։

Աւ ան բրաւ ինձ այն միակ բանը որ կրնար ընել... :

'Իես հաղիս նոր հարս էի, դեռ հաղիս մեղրարուսինս էի մտեր, —  
ի՞նչ սեւ մեղրարուսին, Աստուած... — երբ արեղն սեռայ զիս/  
մայրական զարարումները։

Բայց նիշարութիւնս ա՛յնքան շտացաւ, որ արխնս ա՛յնքան  
քիչցաւ, ա՛յնքան մահաախիզ կ'զայ ու տոգոյն, որ ստրաւիում՝ սախո-  
ւեջան արգանդէս իւրի առաջին համբոյրին զատակը... :

Ասոր վրայ, ա՛յնքան անարխն, ա՛յնքան անուժ կ'զայ, որ հա-  
րած մամի մը պէս անկարող էի կանգուն մնալու։

Ի՞նչ պիտի բռէք արեմն, եթէ դիմնաք որ՝ աչազխի որդ-  
մաններու մէջ որ անկողնին զամուտեր էի կէս-մեռել, կէս-առողջ։

ամուսինս երկրորդ դասակ մըն ալ կը ձօնէր ինձ, երկրորդ Համբարջին  
դասակը: . . .

Աս նոր յուսահատութիւն, աւ նոր ճիշեր, աւ նոր սխալում, աւ  
նոր սրբանախանութիւն:

Միայն թէ աչս անդամ սրբիւնք բերնէս ալ կու գար: . . .

Ճարահատ, զիս մինչեւ Հոս բերին, զուրջերկուսն ասրերուն  
մէջ ստնար սրբում մը գրին, եթէ ոչ բուժուելու, զսնէ խնդրներս  
չգարակելու Համար: . . .

Աս ես Հոս, միամիտի, իւզարար շունկոյ կանթեղի մը պէս,  
որէ որ, կաթիլ-կաթիլ կը մեռնիմ: . . .

Կը մեռնիմ, բարի՛ սոքթէար, աւ կ'ուզեմ ապրիլ:

Սիրտս — զեւ ստանեաթ սարս է սիրտս — զեւ չէ վարժուած  
մտաւորութիւնս աւ անխուսափելի մահուան:

Կ'ուզեմ ապրի՛լ, Կ'ուզեմ ապրի՛լ՝ շնայելով որ կեանքը լիքն  
է շիտաթափումներով աւ զստնութիւններով, Կ'ուզեմ ապրի՛լ՝ շնա-  
յելով որ ամէն քայլափոխիս կեղծիքն ու շարիքը, եստարութիւնն ու  
չահածալութիւնը կը սցոսին զիմացս:

Կ'ուզեմ ապրի՛լ, աւ կը զգամ թէ կը մեռնիմ:

Իմ ծանր օրերուս անքան ամէն ի գործ գրած եմ, Տոքթէար,  
Հոգիս մարմնիս մէջ պահելու Համար, — մանուսնոյ որ կոչը Հուս-  
տացոյ մըն ալ չեմ անդիի կեանքին — այնքա՛ն անդամ բուսնոյքներս  
սեղմելով կուտեր եմ՝ «պիտի շնեմնիմ, պիտի շնեմնիմ» կրկնելով: . . .

Բայց կը տեսնեմ որ զո՛ւր է, Այս անխուսած շիտանգութիւն  
չբժանը այնքան երկար է որ մարդ սկսածայ կը յուսահատի:

Սիրտս ապրելու Համար յոյսի պէտք ունի, ինչպէս կանթեղը՝  
իւզի:

Յոյսի բոս մըն ալ ինձի՛ գրեցէք, բարի՛ Տոքթէար, Աս շատով  
գրեցէք, կը մտնում որ ան օրերս Համբուած բլլան:

Եթէ դարման մը չունիք Հոգեկարք մը ապրեցնելու, զսնէ յոյսը  
ասէլք թէ յիշատակս պիտի ապրի:

Երբոր մեռնիմ, պիտի բսէք — խտտացէ՛ք ինձ — պիտի բսէք  
ողջիկներուն ու մայրերուն թէ Արմինէն ինչէ՛ն մեռաւ: Իմ անունս  
Արմինէ է:

Յ - Գ. — Վերի նամակը գրած օրէս ի վեր երկու ամիսներ ան-  
ցան ու զեւ չէի Համարձակեր զսոյն թղթատարին յանձնելու: Բայց  
այսօր մահուան արտայութիւնը Համարձակութիւն կու տայ ինձ:

Այսօր իմ տարեկարձս է, վերջին տարեկարձս, Այսօր իմ ան-  
մեղութեան ստանութիւն տարիները կը թագեմ ճերմակ վարդերու ողջ:

Բախտի բերածով ուր, աչս զիշեր, վարք, մեր պանդոկին մէջ  
Էրեկոյթ մը սարքուած է, կարծես շատկազէն ինծի համար :

Իմ իշկները, զիս բացարձակ անշարժութեան պատարարացին :  
Բայց անդիմադրելի ցանկութիւն մը ունիմ աշտերս Էրջանիկ պատ-  
կերներով լեցնելու՝ վերջնականացէս փակելէ տասը զանուր : Կա-  
զիմ տեսնել սրտիս զոյցեր, յստացոյ սրահներ, մպասն անկիւն-  
ներ . . . :

Բայց հոցիս թէ անկողնէս վար նետուած՝ արտակարգ սար-  
տաս մը, յանկարծակի յուզում մը կարծքս կը սեղմէ : Բերնիս մէջ  
տաք հեղուկ մը, արխնի հում մը կայ . . . :

Մարմինս փուշ-փուշ, ծածկերս կտրուած, հայր՛ս, ասք կ'ա-  
նկնամ մինչեւ հայելիիս տասըքր վայելով բերնս բանտիս . . .  
ժարթուած ազանիի արխնաթաթախ բերան մը . . . :

Մարտափահար անկողին կը նետուիմ, Կազիմ ընանայ, մեանիկ,  
չտեսնել, չզգայ :

Բայց աշտերս չեն գոցուիր, Կարի գահիճներէն, գրան հեղ-  
բերէն սրտոց երամ չաութեան մը հեքք կը հասնի . . . : Կարացի  
երպր՛ . . . :

Այս վայրկեանիս՝ Էրեկոյթին մէջ կը պարեն, կ'արտախանան,  
կը սիրեն . . . :

Աս անկողնիս մէջ կձկասած, խղզուկ-խղզուկ կու յամ, կարմիր  
կու լամ, արխն կու լամ . . . :

Կազիմ ապրի՛լ, կ'ազիմ ապրի՛լ, Տօբթէօր . . . :

## Ծ Ա Ր Ա Ի Մ Ա Ր Դ Ը

Շատեր տեսայ, շատեր տեսայ տրտուսահամնի տիպարներուն մէջ, բայց այս մէկին նման հասն մըն ալ չեմ կարծեր որ գտնուի :

Աստիճին անդամէն արդէն ամբողջ ուշադրութիւնս իր վրայ խառցու : Էս ֆէլ դարեկըտան մէջ նստեր էի գիշեր մը : Արած շուտութեան, ծախի աւ բամակներու ծախան վրայ ծիպացոյ նաշուած բշտներով՝ հարկաբարսը գէջքերու մէջէն՝ իր գէջքին վրայ կանգ առու :

Ձայլ մը խոժոտ պիտերու կախն սրահարսած ձերմկտակի արարակուսի գէջք մը : Երկու սպաննական նիզակներու կախն ապաստանած հիւանդագին Սուլթանի մը պէս հալուածաշ :

Գուսաթ մը գարեջուրի սաջեւ ժամերով նստեցու : Նստեցու մի՛ս-մի՛նակ, շի՛փ-շի՛տակ, վրայս կլլած մարդու մը պէս : Պեխին մէ՛կ մազը, ձեւքին մէ՛կ մառք տեղէն շերերաց : Իր գուսաթ մը գարեջուրին մէջ նսշեցու, նսշեցու, նսշեցու, ծախերուն խարսթիւնը հաշուոց մազոց մը պէս : Սե յեուց, աւանց կաթիլ մ'անդամ տանկրու իր շրթներուն, — թերեւս իր պիտերուն պիտարակուն շարքը շուրիլու համար, — Էլու գնաց :

Եթէ աշտանն արդէն չի՛ գործացներ քեզ, պտանտուն այն է որ գուք ձե՛ր աշտով շտեսաք զինքը : Ամէն պարսկային ես այդ գիշեր այդ մարդէն բոլորովին մաղնիսացայ : Անիկա հետունն ծծուն թուղթի մը պէս քուշեց, ծծեց իմ աշերուս ամբողջ ուշադրութիւնը՝ ստանց որ ինք անդամ մը իմ կողմս նսշէր :

Միւս գիշեր քիչ մը աւելի կանուխէն դացի նոյն գարեկըտուտնը : Նոյն մարդը նորէն հոն էր, նոյն աթուրին վրայ նստած ա նոյն խոժոտ պիտերուն կախն ապաստանած : Նորէն իր բամակ մը գարեկըտարին նսշեցու, նսշեցու, նսշեցու : Սե յեուց, Էրրար բոլոր

պղպղակները մէկիկ-մէկիկ Քշրատային ու սմբեցան, եւ երբ բաժակին պաղ-պաղ քրտինքները սաքցան ու հաշեցան, նոր բաժակ մըն ալ ապապրեց, նաշեցաւ, նաշեցաւ, նաշեցաւ, ու երաւ գնաց:

Միւս օր ու միւս օրերը աւելի ու աւելի կանախ գտցի հոն, ասելի մօտիկ նստելու համար այս հիւանդուս սփինքսին: Բայց միշտ նոյն բանը միայն տեսուց:

Իր սրտը ժամուն գտրեջրատունէն ներս կը մանէր. դառին ու սրտատահմին միջև պոռչաւոր հետաւորութիւն մը կ'ընտրէր՝ ովի հասանքներուն շեմթարկուելու համար. սոսանձին սեղան մը կը դառնէր հոն, ու... շքե՛տի... սթուսին վրայ կը նստէր ատպրակ մը սփորի պէս:

Վերտրկուն բնաւ չէր գրտեր կոնակէն, թերեւ իր նստատեղիին սփորները շքապնկելու համար: Բայց ինչո՞ւ, իր պլտարկն ալ չէր հաներ բնաւ, ու ինչո՞ւ մանուսնոց այս հասաւ կաշիէ ձեւնոցները այս տմտա օգերուն... Անոնք այնպէս անխախտ կերպով փակցուած, կոճկուած էին իր ձեռքերուն վրայ՝ որ կարծես ա՛յ իր մարդակազմաթեան մտա կը կազմէին: Ինչո՞ւ բնաւ չէր հաներ գանձը, բարս ու կը արգեօք...:

Այսպէս կը նստէր ան մի'ս-մի'նակ, շի'փ-շի'տակ, բայցարձակօրէն անշարժ, երբեմն-երբեմն ջղալին աչք մը քթթելով իր տաջեի գարեջուրին: Աւ յետոյ, սասնոց ժամացոյցը հանելու, բայց միշտ ու ճիշդ նոյն վայրկեանին, կարծես գազանակէ մը մզուելով, կ'էլլէր կ'երթար:

Հետաքրքրութիւնս երթալով այնքան աւելցաւ այդ խորհրդասուր ձեւնոցներուն, պլտարկին ու գտրեջուրներուն շուրջ, որ օր մը սրտուս մտի անպատճառ գիշերն իրեն քով երթալ ու սրեւէ պատրքուակով մը հետը խօսիլ:

Մտկայն այդ գիշերն իտի, այդ գտրեմնուլի մարդը՝ կարծես թէ գուշակելով իմ սրտուսն՝ գտրեջրատուն սաք չկոխեց: Աւ այսպէս շարաթ մը, երկու շարաթ, երեք շարաթ անցաւ: Մտածեցի թէ անշուշտ օտարական համբարդ մըն էր ան՝ որ մեկնեցաւ մեր քաղաքէն՝ քիչ մըն ալ սարիչ տեղ ապապրելու համար իր գիւթական գտրեջուրները:

Բայց ա՛հա օր մը, բնա՛ւ չսպասած մէկ վայրկեանին — բո՛շկու-թեան մէջ երբեմն կը սրտատահին այս անակնկալները — զիս հրաւիրեցին մասնաւոր գտրեմնատուն մը՝ հայ հիւանդի մը համար: Աւ ի՛նչ մեծ եղաւ գտրեմնորս երբ ինքզինքս յանկարծ գէժ գէժի գտայ:

այս կենդանի սփինքսին հետ : - : Ահ՛րջուպէս պիտի կարենայի մտակն  
դիակէ այս վայրին դրախը :

Վայրին զլս՛ւիր : Պիտարկ շունկը հիմա, ու վեց թել մագեր՛  
իր շինքէն, տիանջներէն, ու թեւերուն տակէն երկնցնելով բերեր,  
գարձուցեր, փակցուցեր էր ճակտին շորս կողմը, ու ալպէկտով բա-  
րակ կեցձամ մը ձեւացուցեր էր, որուն տակէն գեղջնէն կամաշի գար-  
նոց գանկ մը պահէլ էր ջանար իր անկիւնուսար ու սգարկ գձուգրա-  
թիւնը : - :

Մինչևէ հիմա այս մարդը հետաքրքրութիւնս կը շարժէր մի-  
այն, իսկ հիմա մէկէն ի մէկ դաթս շարժեց :

Երեսունհինգին մտակրը երխտաուարդ մըն էր ան, բայց եօթա-  
նասուննոց պատուի մը պէս հիւժամ : Երբ այս արող ձերութեան  
պատճառը հարցուցի իրեն :

— Տասը տարիէ ի վեր անթի կմ : - : — բառ :

Ու յետոյ, շարցած բերան մը բանարով :

— Անթութիւնը հոգս չէ, բայց ծարաւնս կը մեռնիմ : - : —  
տակցուց :

Պարեցի քնտանիքի մը միակ գուսին էր ան : Իր ծնողքը հա-  
րուստ էին, շատ հարուստ, չափապանց հարուստ : Տղան քանհինգին  
մտակրը աղիքներու խանդարում մ'ունեցա՛ւ՝ որ տասը տարիէ ի վեր  
կը տուէր ա՛հա : Եթէ որտպահիկը շահելու համար աշխատելու ստիպ-  
ւած մէկը ըլլար, սեւէ խղճամիտ բժիշկ մը բաւական պիտի ըլլար  
մուսնելու այդ հիւանդութիւնը : Բայց հարուստ էին ու չդիտցան որ  
բժիշկները գուճարելով՝ շարիքը կը բազմապատկէին : - :

Ոմանք յանցանքը ստամոքսին գտան, միւսները աղիքները դա-  
տապարտեցին, աւելի վարպետներ բտփներէն անուններ մուրացին :  
Ու իւրաքանչիւրն ալ իր դեղը գտից, իր արդելքները դրա անունդ-  
ներուն վրայ :

Երբ հինգ-սասը դիանտիաններ այսպէս իրար հրճակելով ին-  
կան մինչև այն ասան մտապաթեան ու պիտաթեան մէջ գործող  
ստամոքսի մը վրայ, հեռուանքն այն կզաւ որ այդ համեաւ գործա-  
բանը՝ յանկարծ բեմին տառջին դերակատարութեան հրաւիրուելով՝  
նախ շտարեցաւ, չիսթեցաւ, յետոյ շիտցաւ, շարացաւ, իր կարե-  
ւարութիւնը շափազանցեց, խտապահանջ ու գայրացկոտ կզաւ :

Այդ շտարած ու աննախատար ստամոքսը գուցերս համար դեղ  
չմնաց, ծոմապահութիւն չմնաց որ չփորձէին : - : Անունդներուն քա-  
նակը այնքան իջեցուցեր, այնքան քիչցուցեր էին, որ ստամոքսը եր-

թալով ինքզինքը կերեր, հալեր, մաշեր էր, ու աղիքները բարակ-  
ցե՛ր, բարակցե՛ր էին, կրախաշի աղիքներու պէս... :

Պեղծ երիտասարդը՝ ասուր ասրի համբերելէ վերջ այս աս-  
ժանակիր անուսուցութեան՝ մաշը աշքն աննկոյ ինքզինքը մինչեւ  
Եւրոպաները, մինչեւ Լօզան նեակը էր : Բայց հիմա շատ ուշ էր ար-  
դէն, ու մարտգահան գործարաններն աշքան ծիւրեր էին՝ որ յա-  
նախ պատաս մը անունը բաւ էր զինքը շարաթնեւոյ փորաշարե-  
լու... :

Տարիներ ամբողջ դասապարտուած էր մանակի մը պէս գրե-  
թէ միայն կաթնոյ անանկու : Այնպէս որ իր խաճու պիտեբուն եակ-  
պաշարուած չրթունքները չես դիտեր ի՛նչ մ'ունէին մանկական ու  
անմեղ, Արդէն հաջի թէ խաւելու համար բերանը բանար՝ խկոյն  
կը փոխուէր իր գէճքին կնճասա գծապարթիւնը :

Տղու խաղալիքներուն մէջ փայտէ մարդեր կան՝ որոնց շուտնը  
լանելուց պէս կը սկսին ուղեւորուիլ, շարժուիլ, խանդավառուիլ,  
ինդպնեմի, բայց չուանը թողելուց պէս կ'ըլլան նոյն փայտէ մարդը,  
անշարժ ու շիփ-շիտակ գետին պատկած :

Այդպէս ալ՝ երբեմն աստուրնէ մինչեւ իրիկուն փայտէ մարդու  
մը պէս շիփ-շիտակ պատկոյ այս մարդը, իր ձեռքը սեղմելուս պէս  
կը գանձար ամէնէն անուշիկ, ամէնէն հասարան, ամէնէն քաղաքա-  
փար մարդը, որ հաճելի ըլլալու համար հազարուսէկ կտոր կ'ըլլար,  
կ'ուղեւորուէր, միամիտ ու մանկական բաներ կ'ընէր իր յուզումն  
չուարելոյ՛ :

— Ըս'թ. — Ըս'թ... Ըս'թ... Ըս'թիլիք բան է այս մեծու-  
թիւնը, Տարթէոր : Ըը'դ... Ըը'դ... Ըը'դ... Ըզնասորները աղէկ են,  
զոնէ երբեմն մարտակաթի երես կը տեսնեն... :

Այս Ըը'դ... Ըը'դ... Ըզնասորին քաղցրասութիւնը յանախ կա-  
զար լեզուին ճայքը : Որովհետեւ ասուր մնացած ազջիկներուն պէս՝  
կոյս մնացած մարդերուն ալ միակ պար այդ աւելորդ աստքինու-  
թիւնն է : Մնաց որ իր աստքինութեան միակ պատճառը իր ճայքա-  
լեզ փախկասութիւնն էր միայն :

Վախկասութիւն մը, փախկասութիւն մը, որուն նմանը եւ  
չուեսոյ գես :

Երեսեկայեղէք որ իր հասա կաշիէ մեծնոցները՝ որ ձեռքն  
երբեք չէին կլլար՝ պարզապէս մեքրոպներու վախն կը պաշտպանէին  
զինքը :

— Շատ-չատ, — կ'ըսէր, — եթէ չգիտցած մէկ մարդու ձեռքը  
սեղմեմ, այս մեծնոցները նետելոյ որբիչ գոյգ մը կը գնեն... :

Յետո՛յ միայն օտրմեցայ որ սրճարանին մէջ՝ իր վերարկուն  
« գլխանոցն ալ շահնէլուն գրասճարը՝ պորզաղէս գանճնք կասկա-  
ծելի գամէ մը չկարելու համար էր... »

Օր մը իր գլխարկը պատահմամբ գետին ինչալով՝ մուշտակա-  
պատ մտանէրուն ծայրոյր գայն բանեց, ու մտէի մը բնամճ արու մը  
պէս նուցիւով՝ գեղարան գնաց, գլխարկը հականէխել տուաւ, վճա-  
րեց, շահնէկաւ, նեակեց, նոր մը գնեց... »

Ան էրր այս ծայրայեղ պատշաճեան վրայ խնդալ սկսայ,  
բժշկութեանս վրայ կրակածելու շափ տտաջ գնաց :

— Երեւակայեցէք որ, — բտաւ, — եթէ այդ հոգին վրայ սրեք  
պատճ թուքախտու որ մը թքամ բլլար, ի՞նչ կ'ըլլար իճ վիճակս...  
Ան այս բժախնդրութեանս շնորհիւ է որ մի՞նչեւ այս հասակս ակնկալ  
կիսակոյր իրեն մը չեմ տտամ... »

Այսքա՞ն միտնաութիւն, այսքա՞ն մանկութիւն, սնչուշտ ան-  
հաստատի կը թուի ձեզի, այնպէս չէ՞ :

Բայց դուք որ այսպէս կը խորհիք՝ արեւան ծագելէն մի՞նչեւ  
մարր մանկը քանի մը պնակ կերակուր կը մարտէք դուք : Եսկ այդ  
մարդը ձեզի պէս չէ : Դուք ի՞նչ կը խորհիք անոր խճստ պիտիբէն-  
երեւակայեցէք որ երեսունհինգ տարու այդ մարդը միմիայն կաթով  
կ'ապրի, ծծմար կրախայի մը պէս : Երեւակայեցէք նաև որ այդ  
երեսունհինգ տարու մարդը գտտաթ մը ջուր չի կրնար խմել՝ ասանց  
տասն անգամ պէտքարան վաղելու... »

Ան այն տանն պիտի պատք — եթէ քիչ մը սիրտ ունիք — որ  
այս խեղճ մարդը սքա՞ն ալ շտարամ, վախկտա, ծիծաղելի բլլայ՝  
իրաւճեք անի : Ան ծագրանքէ աւելի գութի արտանի է :

Գժրախտութիւն մը իրական բլլայու համար պէտք չունի ան-  
գրասճառ սեւերով ու արցունքով ներկայանալու : Թշուտտութիւն մը  
գութ շարժելու համար պէտք չունի իր պայմանադրական ցնցոտինե-  
րան... Ինչպէս որ գրականութիւն մը տխուր բլլայու համար պէտք  
չունի անգրասճառ րարան բլլայու : Հին ու ծթոսմ գապտարներ են  
տտանք :

Գոնէ ես աւելի՞ գժրախտ մէկը շտեայ տյս գժրախտութեան  
հոփոն մէջ քան այս գարժանայի հիւանդը, սրուն ճրճ... ճրճ...  
հոգաւորները գիտ կը գտարճացնէին... Աս աւելի՞ անկեղծօքէն ապ-  
րատ մարդ մը չգտայ գիտ աշխարհիս երեսին, քան այս հարուստ,  
մեծաշարուստ երիտասարդը, որ քամակ մը գարեջուրի առջեւ ծա-  
րակն կը հիւճէր... »

Ան արեւան, փոզցնէրը պրտացող մարտցկանը վաստճ է :

որ զանէ կուշտ ու կուտ ջուր մը պիտի խմէ զէմի սղորթ բին ծորակէն՝ բերնին աւելցուքներն ալ կուրծքին մտկերուն մէջ կաթկթկեցնելով արծաթի կայլակներու պէս...

— «ԱՄԿԻ՞...» — կը համերգեն նարեքը իրրեւ միտի կրճանկութիւն հոշակելով աչոյ դժբախտութեան ժեւասցը:

Ասէս խօսք: Եթէ կրջանկութիւնը ոսկիներով դասուէր, աչո մարդուն նախանձող ուրիշ կրճանիկ մըն ալ պիտի գտնուէ՞ր արդեօք...

— Կիմ, խաղ, գիմի... — բուր են հիները՝ կեանքի գլխասուր հաճոյքները դասաւորելու համար:

Կիմը, տեսնո՞ք, որ միայն միջբոսպներու ամպի մը կտակէն կրեւցու էրին:

Խաղերուն ուրիշ տեսակը ան շճանչցաւ՝ բայց միայն իր սփռններուն խօսքը:

Իսկ Կիմիին ո՛չ թէ միայն ջրախառնովը պիտի գնահանար, այլ մի՛միայն ջուրովն ալ... բայց...

Օր մը սափրիչին դայեր էի ամբիւսելու, — կ'ըսէր, — երբ ան սակեցոյն կոնքին մէջ սրողպաջուն ջուրը մղիս բունց ու չրթնեարսս անջափ՞ն մօտ բերու, որ եթէ չխայնէի՝ անասունի մը պէս պիտի ծծէի աչո ամբողջ ջուրը...

Հաճոյքներու ա՛յսքան ամօրթի կեանքէ մը վերջ, հիմա որ ա՛յ մահաւան ժօտիկութիւնը կը դպար, մէ՛կ փափաք ունէր, Հայրենի՛ք դասնայ:

— Եթէ վաղը յանկարծ մեռնիմ, — կ'ըսէր, — մա՛րդ մը շկայ, մասա՛ւն մը շկայ, բացոյ մը շկայ, շան գիտի մը խնձի, աւելի բախտասուր է...

Այ յետոյ, իր միտերը աւելի հեղելով՝ յարուսէն կը թոթովէր:

— Ճեմ... ճեմ... ճեմ... ճեմիչի մէջ հողիս պիտի փշեմ...

Արովհետեւ հիմա ալ սկսեր էր կարմիր փորսհարել, ու անդամ մը աչո արիւնին տեսքէն կէս մամ նուազուն մնացեր էր նուսած սեղմ...

Այս վիճակին մէջ ինչպէ՞ս կրնայի արտանկ աչոքան մեծ անբորդութիւն մը:

Բայց ան անպատճառ պնդեց որ կրթայ, ու գնաց ալ:

Իր մեկնելէն ի վեր յաճախ դացի այն սրճարանը ուր առաջին անգամ տեսեր էի զինքը: Այ իբրաքանչիւր գարեջուրիս մարիս ասջեկը պատկերանար աչո ճիւղկոտիկ ու բարակօտիկ երիտասարդը, որ իր

լիցուն բանակին կը նայէր, կը նայէր, կը նայէր ու կ'երթար... :

Ի՞նչ նահատակիր այս տղան նահատակիրը... :

Իր հայրը ամբողջ կեանքով աշխատեց, աջէն ու ձախէն փրցուցիւր, տղաբաներուն ակոսէն եւ բանուորներուն ձեռքէն խլեր էր, զիցիւր ու զիցիւր, սրովօզի օր մը իր տղան ու իր տղան տղաքները առանց աշխատելու հա՛ց անենան ասար, յիսուն, հարիւր տարի... :

Եւ սակայն — դուք ի՞նչ կ'ուզէք ըսէք, ես կը հաւատամ զերսօրս արդարութեան մը — իր տղան տղաքները երբեք պիտի չծնէին, ու իր տղան պիտի մեռնէր անօթի... :

Իր սակիներու զէջին մէջ ան պիտի մեռնէր անսուտ, այո՛, — ու մամիկի հեքիաթ մը չէ ստիկա :

Ամբողջ ասար տարի առանց հացի ու ջուրի սպրեւելէ վերջ, ան պիտի մեռնէր սեւիկ շուտանիան քան դաշտերուն յետին աստանդակներ սր խտտերուն մէջ՝ արեւուն տակ կը փռէ իր զիակը... :

Ան պիտի մեռնէր զեռ հայրենիք շհասամ, մի՛ս-մի՛նակ, պատնէրեմին, չոյննաւի մը նեմիշին մէջ :

Ճանչցո՛ղ մը, ըսցո՛ղ մը պիտի շունենար :

Ա՛չ իսկ զերեզման մը :

Փանտախտի մը փախէն զինքը ծովը պիտի նետէին :

Ա՛ս բեզի ջուր, ծարա՛ւ, մարդ... :

#### ՏՈՒՔԻՆՈՒ ՔՕՁՄՕՁ

Բեզի այս անգամ պիտի գրեմ, Տոքթէօ՛ր, այն դատարձայի ապիւր պատմութիւնը, որ իմ բժշկական պատմութիւնս է, դատարի այս խուլ անկիւնը հաստատուելէս ի վեր :

Ահիպրէն սիսի՛մ :

Է՛ն սոսա՞ ըսեմ որ մենք այսակզ Տոքթէօր Քոզմոզ մը ունինք, որ ամէն բանին սկիզբն ու վերջն է :

Ատքիդ սոջիւր բեր էսքիւրբի արձանը : Այդ բժշկութեան աստծուն մարտիկ հապցար, մրայէն ու մինչեւ ստքերը իջնոց եւ սեւէն կանաչի զարնոց ըւտէնիօք մը, կոնսմեւ բերնին մէջ սիկարէթ մը գիր, ճակտին վրայ ու՛ր զէպի ետեւ նետէ աշտարակաձեւ Ֆէս մը Բիդայի ծուռ աշտարակին գէս ու աշքիդ սոջեւ պիտի սնենաս նոյն ինքն Տոքթէօր Քոզմոզը :

Այնպիսի տանն մը, երբ զեռ բժշկութեան խոսքն անգամ չկար այս կողմերը, այս մարդը, տասջին անգամ բլլոյով եկած է դատարի այս խուար անկիւնին մէջ իրբեւ բժիշկ հաստատուելու եւ իրբեւ բժիշկ սպրեւիտ :

Ինչպէս որ զեռ հիմա աստմնարտութիւն չկայ հոս իրբեւ

տառանձին արհեստ, այնպէս ալ ժամանակին բժշկութիւնը իրեն տառանձին գրադում գոյութիւն չունէր. Փոխին ի փոխ ժամանակակերպ, գիւղին մամիկը կամ թաղին սափրիչը կը կատարէին այդ տեսարարացածքը :

Այն տակնները Հիփոքրաթին գիւտը զեռ շէք ապրեցներ իր մարդը : Անոր համար ալ գլխաւորապէս... մեղքները կը գրադէին այդ գործով : Եթէ գիտնայիր շիտնդութեան այս կամ այն տեսակին համեմատ այսինչ կամ այնինչ սուրբին գերեզմանին վրայ ծածկ մը սպօթք քնել, գործանք անխառնակի կը... :

Տոջթէօր Գոլմոյ եկաւ, տեսաւ, յաղթեց :

Մէկ հարուածով, բժշկութիւնը գաւառին մէջ տառանձին ու տառանձնաչափ հասակ պատանդանի մը վրայ գրաւ, տէրտէրութեան տիրացութեան, ժամկետութեան պէս :

Եւ սրպէսզի յաջողութիւնը ապահով բլլար, բժշկութիւնն ալ անոնց պէս, եկեղեցիին անմիջական թեւարկութեան տակ գրաւ :

— Զուտ'կաւ, — կ'ըսէր իրեն գիտնոյ շիտնոյին, — այս շարթուրահոյ տարեցի՞ք : Ինձի գալէ առաջ մեկտուար գլխով տէրտիրոջ տեսարանին տակ գրի՞ք : Տիրամոր պատկերին առջեւ մտնոյ փռտեցի՞ք : Ախտոյ ընդունական եղա՞ւ : Բոցը շիտա՞կ երա թէ՞ ծառ ելաւ : Մեծ երուոյ խօսքը լսեցի՞ք : Մէկու մը սիրտը ցուցուցի՞ք : Բեզի տայիք զեղս սուրբ է, գառա՛հա, ուտիք բերնով շատես, Աստուած բերանդ կը ծոկ... :

Այսպէս, այս տարօրինակ մարդը, աւետարանն ու գեղարանը, սոցիալութիւնն ու գլխաւորութիւնը, ծածն ու մտք իրար խառնելով, գարձանայի ու անիմանայի բժշկութիւն մը գարբներ էր :

Չբսի՞ արզէն, որ այս Հայր գաւառին Հիփոքրաթին էր, իր տեղին տառանձնը, որ, որ մը, իրմէ վիտայական մը հարցնողին հանդարտորէն պատասխաններ էր.

— Եւ բժշկութիւնը շարգեցայ, եւ բժշկութիւնը ստեղծեցի... :

Աւ հիմա, որ ժամանակին ազդեցութեան տակ իր համբար սարէ սար կը գտցեր եւ իր մտնն ու թորուքը փոշոտեր, փշտտեր էին, ան, շեռ գիտեր ի՞նչ մը տնէր պատկաստիկ եւ ահաւոր, գարերափոշիին տակ յագեղատամ աւերակի մը շարպուշակ մեշութիւնովը.

— Ազգածը կ'ապրեցնէ... ազգածը կը մեղցնէ, — կ'ըսէին իրեն համար... :

Ապրեցնելը չեմ գիտեր : Գիտեմ միայն, որ այս մարդը զիս ազգ-ազ մեղացոյ, բճնացոյ, թաղեց :

Երեւակայէ, որ տունէ տուն շրջելով, զեռ քարի լոյս-Աստուած

բայրին մը շխտանակած, սա՛ տեսակ խաբեր կը տանէր ակունջէ ակունջ, կարգախառն մը պէս :

— Զատկե՛ն՛րո՛ւ, Աստուած մեր գլխուն առ ի՞նչ փորձանք, առ ի՞նչ ցուցանք մը գրկեր է... Հայ զբիտանեայ ըսանց աչ երեսին վրայ զբիտանեայի շնորք մը սնկեմայս է... Աստուած մի արասցէ, եթէ այդ անհասարկն ձեռքէն հրանց մը մեանի, շիակէ շխտակ դժոխք կ'երթայ... :

Երեսակայէ՞... :

Էս Հաս եկեր էի իրրեւ Հայ զեղջուկին բարեկամ, խնկ ան ինձ ցոյց կու տար իրրեւ ժողովարդին թշնամի : Կրացիներս անգամ ինձի կէտ-բերնով կը բարեւէին, Աստուծոյ ու ակըռէրին անհասնոյ շրջալու Համար :

Անկարելի կացութեանը մէջ կը գտնուէի մէկու մը, որ սղորմութիւն տալ կ'ուզէ ու աղքատ չի գտներ... : Զեռքերս պատուով լեցան բարտաի մը պէս էի եւ այդ պատուը ամէնէն ծարաւիներն անգամ պիտի դանկին ուտելու... :

Գիշեր մը, երբ այս կարգի տխուր խորհրդածութիւններս մէջ թաղուած էի, ա՛մպին ու՛մպին դուստ Ծեծուեցաւ :

— Ո՛վ է... ի՞նչ կ'ուզէ... :

— Ազային ազջիկը թանաւորուէր է, բժիշկ կ'ուզէ... :

— Քոզմոյին չիթա՞ք... :

— Տոբթէկոր Քոզմոյին բամարխղմը բաներ է, տեղէն չի կրնար

Եղեր երերայ... :

Վա՞՛յ, Քոզմոյ, գա՞՛յ... :

Ամէն պարտպոյնի տակ իր ցաւերը շա՛տ յարմար ատենին բաներ են... եթէ հիմա Ազային ազջիկը ի՞նչ ձեռքերուս մէջ մեռնի, ինչ որ շատ Հասանական է, դիտ աչ հետը պիտի մեռցնեն, ուրիշ ճար չկայ... :

Քոզմոյով աւ շուտամ կը համոթիմ հիւանդին անարին վերեւ :

— Թանաւորուէ՞ր ես, ազջիկս :

— Այո՛ւ, Տոբթէկոր... :

— Ի՞նչ կերար, ազջիկս :

— Հարիւր լուցկի կերայ, Տոբթէկոր... :

Հարիւր լուցկի... աշինքն տասը սանթիկրամ ֆութթօ՞ր... աշինքն էջ մը մեռցնելու շտափ թո՞՞յն... այս հրեշտակը պիտի մեռնէր արեմն, ճա՛ր չկար... :

Իսկոյն վրան կ'իջնամ, բերանը կը հոտաբոսամ... սխտոր կը Հատի... ահաւատակ փառս մըն աչ... կտակած չկայ որ ազջիկը այդ լուցկիները կերե՞ր է... :

Մնողքը Հնդկահայ է խնայողի թոյնը դուրս բշկու համար :  
Հնդկահայը, որ բուրբ թունաւորութեամբ համար լաւ է, փամփոփի  
թունաւորման համար շատ գէշ է :

Անմիջապէս զազջ ջուրով կը լուամ սասմաբոր, կը փոխեցնեմ,  
կը շփեմ, կրբեմն-կրբեմն քանի մը կաթիլ քէրէպէկերին կը խնցնեմ  
եւ վերջապէս ազջիկը կ'ազուտեմ սառչ մաշուրնէ . . . :

Հետեւեալ օրը, սար ու ձոր կայծակի արագութեամբ լաւ կը  
սարածուի, թէ նոր Տաթթէօրը Աղային ազջիկը մաշուրնէ պատեր է :

Յերեկին գէժ դանդախ կը դարձաի եւ հոյսի թէ դուռը բաց-  
ած, վարէն կոկոսց մը, կոկոսց մըն է կը փրթի :

— Աս ի՞նչ ազմուկ է, Մարիամ . . . :

— Տաթթէօ՛ր կ'Փէնաի, — կ'ըսէ սպասուհին, — Աղային ազջիկան  
նշանածին տունէն երկու հաւ եւ մէկ աքլոր եկու, բերողին պանշիշ  
մը տալո՞ւ է . . . :

Հազիւ թէ այս փետրասօր հիւրերը տեղ մը թիկու մածմանկ  
կ'ունենանք, երբ դուռը նորէն կը դարձուի :

Չարմանալի՞ րան . . . այս դուռը մինչեւ հիմա ասանկ րանած  
չունէր : Արդեօք հաւերը սխալ հասցէի բերին եւ ե՞ս պիտի ուզեն . . . :

Բայց այս անգամ ալ, սենեակէն ներս, ձերմակ ու սեւ ճաղար-  
նիբու վրիլաք մը, վաղվասաւք մը, պաշուրասք մըն է կը սկսի . . . :

— Աս ի՞նչ է նորէն, Մարիամ . . . :

— Աս շապատակները կ'ըմտենց Պոպոսին նուէրն են եղի . . .  
անանկ կ'ըսէ, որ երէկ զիշեր իր սիրականը մաշուրնէ կ'ըտպատեր . . . :

Բայց ահա, դուռը նորէն կը դարձուի :

Տարիքոտ երիտասարդ մըն է, որ այս անգամ կը յոռաջանայ  
երկու ձեռքին երկու ազջ-ազջ գառնուկ բանած . . . :

— Ասո՞նք որ սուրբին համար են, — կ'ըսեմ դարմանքէ դար-  
մանք իյնալով :

— Մո՛ւսսու . . . , — կ'ըսէ, մատը բերնին տանելով, — Երէկ  
զիշեր ձեր ինծի քրամ բարիքը շուտով-շուտով մտցուելիք բարիք-  
ներէն չէ . . . :

— Բայց . . . :

— Մո՛ւսսու . . . , — կ'ըսէ նորէն խորհրդաւոր մատը բերնին տա-  
նելով, — Թող սպասուհին շիմանայ . . . Աղային ազջիկը դուրսուկ  
լաւ է զրկեր ինծի, որ եթէ երէկ զիշեր դուք շըլլայիք, ան հիմա  
մեռած պիտի ըլլաք արդէն . . . այս բոլոր եղածները իմ սիրոյս հա-  
մար են . . . :

Ղա՛ճ, ցաւաղար, վա՛ճ . . . :

Հուզիւ թէ աչս մէկն ալ համբոցի եւ այդ Հաւերբ, լապտաւի-  
ներբ, գաւնուկներբ տեղ մը թխմեցի, երբ գուսը նարէն գարնու-  
ցաւ :

Եւ այս անգամ սենեակին դրան ճեղքէն երկու գլուխ մէկանց  
ներս նայեցան, — մէկը մարդու գլուխ, միւսը իշու ձայն՝ . . . :

— Կը ներկք, Տոքթէօր, բերած նաւերնիս պրտիկ է, բայց սր մը  
չարեաւ կը մեծնայ . . . ձեր բրածը տակ տակիին արժանի էր, բայց  
ի՞նչ բնեմ, ձեռքիս տակ աս կար, աս բերի . . . երէկ զիշեր դուք ոչ  
թէ մէկ այլ երկու Հուզի մահէն ազատեցիք, Տոքթէօր : Եթէ Ազա-  
նին մեռնէր, ես ինչպէ՞ս կրնայի սպրիլ . . . սրտհեռու, Տոքթէօր,  
աս մերերը մէկ որսուն սէր չէ, մենք օրօրացէն իրարու խոտապան  
ենք . . . բայց չիմս որ ազջիկը արիշէ մը նշանեցին, ան ալ մեռնիրը  
աչք տակ է . . . աման, Տոքթէօր, գուք սրտը Հայրիկին Հաւեցնէր  
սր . . . :

Ան քեզի չիմս իշու ձայն մըն ալ, ա՛ս էր պակաս . . . :

Ի՞նչ երկնցնեմ : Այդ սրբ ինծի Համար կգու փառքի եւ թաղա-  
ւորութեան պէս սր մը, որուն նմանը ա՛լ կեանքիս մէջ չեմ կարծեր  
սր ունենամ :

Արտհեռու այդ ստամարզի ազջիկը, իր բոյր սիրահարներն  
ալ գառագառ Համարի է, սր իրեն Համար թոյն է խմած . . . մինչ-  
դեռ անձնատպան բլլալ նոյնիակ չէ՞ փորձեր . . . :

Եւ ես, սր այս բոյր զեղջուկ սիրահարներուն միամտութեանը  
վրայ կը խնդայի, ամէնէն մեծ խարուստն եմ եղեր . . . :

Տոքթէօր Քօղմօղ, Հեռեւեալ օրն արդէն թաղէ թաղ սիւսեր է  
լուք տարածել, թէ ազջիկն իրբեւ թէ կերած Հարիւր լուցիկներբ,  
անկողնին տակէն գանուսեր են . . . :

Հապու բերնին սխտոր Հատիրը Գոսփօրի թանաւարման սաւյլ  
նշան մը չէ, պիտի բաւ :

Անշու՛շտ : Բայց զիւզին մէջ սրի՞ն բերանը Հոտաբապիւր են եւ  
սխտորի Հոտ շին տակ . . . :

\*\*\*

Տոքթէօր Քօղմօղ Հարութեանն էւ սբախութեանն երիտաւար-  
գայեր եւ արիշ մարդ մը եղեր էր :

Արշեղի Հեռեւարար քթէն-բերնէն բերել իր սբախութիւնը  
եւ բերի՛ ալ :

Իր ամէնէն տկար կէտը, իր մեռութիւնն ա փոքրութիւնը կը

կաշանար իր մասնագիտութեան մէջ : մէկի տարարինս՝ կ'մասնագիտութիւն մը :

Այս ազնու մարդը դատարին մէջ անանկ համբաւ մը հանած էր . որ ինք կարող էր , անանկ հիւանդը տեսնելու , պարզ դատաթ մը մէկի մէջ կարողաց հիւանդին ս'տրք թէ ակտան զաւելլ : կամ , խելացի՞ թէ անխելք բլլալը , բանի՞ տարի տարիչը , վերջապէս ակիկա՞ն մը գիտաթիւն , դատաթ մը մէկի մէջ . . . :

Արդ , այդ աղջկան խնդրին համար անգամ մըն ալ Ագոյին տունը հրաւիրուած բլլալով , խնդրեցի իրենցմէ դատաթ մը մէկ գրբկել Քոզմային , բննելու համար :

Տոքթէոր Քոզմայ , իր համայնազնու քթին երկու խոտւնները դատաթին մէջ մտցնել վերջ , արձակեր էր իր վճիտը :

— Այս հեղուկը չի աղջկան մը մէջն է . . . յրաթեան շեղիանալն ալ անհասաա Տոքթէոր մը . . . :

է , գիտն'ս ալ էր այդ մէկին ալ հեղինակը :

Պարզապէս , Ագոյին ջորի՞ն . . . :

Կ'երեւակայի՞ն ճիժա , ամաթին , խոցքութեան , խաշաաակուութեան մեծութիւնը , Ասիկա , կէս զար տեսած խեղճ ու կրակ բժշկութեան մը լանկարձակի անանկութիւնն էր , ազխաութեան աշտարակի մը փլազումը , աստուծոյ մը մա՞հը . . . :

Աւ իրաւ ալ , հարուածին ստատկութենէն , Տոքթէոր Քոզմայ մեռաւ սրտի հիւանդութեամբ մը : Քայք մեռնելն աստջ փսիս խոց մըն ալ ըտա , իրրեւ իր վերջին ստար :

— Կեանքիս մէջ մէկ սխալ անալիզ մը ըրի , դատակներս , աստուծամար ալ կր մեռնի՞մ կոր . . . :

## Մ Ա Ր Տ Ի Ր Ո Ս    Պ Ո Ւ, Ս Ե Ց Ե Ա Ե

Բարեւ ձեզ, սուրբէկոր, Մատուշականս ազգիս սրանդուխտ գրականերէն եմ: Օր մը երբ դրի տոնուի մեր ցեղին այս վերջին արիւնստ ստղծապը, մենք ալ մեր համեամ անունը պիտի ունենանք մարտիրոսներու ցանկին մէջ... Արդէն անունս ալ Մարտիրոս Պարեկեան - Շահաստղի՛ր...:

Արճե՛ստս: Մարտիրո՛սս, սուրբէկոր, Մարտիրո՛սս... Մննդա՝ վա՛յրս: Պարեկեան շրթի՛...: Ես կ'ուզեմ որ երբ մէկու մը այցե՝ տանս տամ, իսկոյն հասկնայ թէ անունս ի՞նչ է, ո՞՞ր տեղ ծներ եմ, ի՞նչ գործով կը դրուցիմ: Մարտիրոս մը ի՞նչ գործով կրնայ գրապիլ վերջապէս...:

Ամբողջ կենսադրութիւն մը երկու բտաով: Մարտիրոս Պարեկեան: Աւշիմ մարդ մը կրնայ թուականն անցամ հասկնալ՝ որ այս խեղճը 1896-ի գոհերէն ըլլալու է: Ըիշղն ալ այս է, սուրբէկո՛ր:

Այդ կարմիր թուականէն առաջ՝ ես Սամաթիոյ մասերը ի՞նչ եղներ, ի՞նչ կոյիք ունէի: Բայց ո՛չ թէ գրամ շահելու համար: Ես փաճաստիանի գլխի ունի՛մ...: Հայրս, կարծքս տկար ըլլալուն՝ այն տանի բփիշիները ազրի կը գտատարակին թարխտասորները:

Վրայ հասաւ կոտորածը: Այգ, կոյ, սպրական, բարեկամ, ետեւ ձեղելով փախայ Ադիպտոս: Բայց այն տանի Ադիպտոսը գրակը բոլոր ջարդէն փախչողները չ'ուն էին: Մէկը ջրկիր, միւսը բեանակիր, միւսը գրապիր, ամէնքն ալ սնօթի:

Իմ փոխ առաջնութիւնս այս կեանքին կրճա՞ր գիմանալ: Կայցեալ որ Խաշիշի առուտարը խտիս — բայց խառնի՛ս արդիւրեւս մէկ: Հեռուստղէս ես այդ գործին նտիրուեցայ: Արդեւքին զէմ կուսիլլու միշտ սիրած եմ արդէն: Գրպանիս մէջ սակիները խրչկալ սկսան: ա-

մէն օր նախանոր- սրտէնանե օրսան զմասակա դիշերը արարա-  
կան սրճարանի մը մէջ կ'ստակի :

Ես գրամ ծախակը միշտ սերամ եմ արդէն : Մանուսանդ որ  
այդ սրճարանին մէջ սուրխացի երգչուհի մը կար , Աստուան մէկ հրա-  
շարիրը . . . :

Ի՞նչ նոտաշներ արձակեցի , ի՞նչ շանիակիւններ պայթեցուցի  
բայց իմ կոզմա չէ՛ր իսկ նույնը . . . : Դիշեր մըն ալ տարձանակա հա-  
նեցի , տա՛նկ , տա՛նկ , տա՛նկ , տա՛նկ , ո՛չ թէ երգչուհիք վրայ ,  
իսե՛նթ եմ , այլ տատաւողին վրայ , պարզապէս ձայն հանելու հա-  
մար :

Ի՞նչ , գատարու ն բսիք : Սեղացի սրճարանացիս մը ինձի պէս  
տաւառածեան յաճախորդ մը գատարանին կը յանձնէ՞ . . . : Ընդհակա-  
ռակը - շատ բազաբաժարութեամբ քոփս եկա , ի՞նչ ուզելու հարցուց -  
Ըսի որ ես այդ ազնկան դէշութիւն մը ցանկացած շունիմ , իմ միակ  
փափաքս այն է որ իրարու բարեկամ ըլլանք :

Վերջապէս ի՞նչ երկեցնեմ - Այդ ազնիկը արիւնտ խմեց , քոսկը  
բաժնեց , անկողնի գամեց , ու գաղանիքիս ալ մտանելով՝ դիւ կողով-  
տակն արտորեկ տաւա . . . : Մարտիրո՞ս՝ չըսի՞ . . . :

Պատե՛մ չիմա արտարականի կեանքս , անձանթ երկիրներու  
տակ , անձանթ երկիրներու մէջ , գատարկութիւնը պարանիս դազը ,  
փառթիւնը թռչերուս խորը , պանդխտութեան ցուպը ձեռքիս . . . :  
Ար հեռաբերքուի՞ք , գուցէ օր մը պիտի կ'տանէք . . . յար՞ս րան է . . . :

Արեւն չիտա ալ Գաշիւրէն երանք , Էստան պայիներ : Բայց ա-  
ստնկ զիթխարի ու կտակը քաղաքի մը մէջ գուք ըլլաք նէ ի՞նչ կ'ը-  
նէք . . . : Ես , անթի ու չիւանդ , Հաղարով ու թքնելով , կը պտակի  
Թայնդ գետին եզերքը : Երբ որ մը շնորհքով Հազուամ անդլիտցի մը  
քաղաքաժարութեամբ ինձի մտանելով տարտինակ առաջարկ մը  
ըրաւ :

— Ար տեսնեմ որ ապրելու միջոց չունիս ու կեանքդ յառա-  
հատ ես , — րաւա , — Ան քեզի սա սակին ու գեար նեւաւէ :

— Է՛ , վերջը՞ . . .

— Վերջը ես քեզ իսկոյն կ'ազատեմ . գուն սակին պիտի շա-  
հիս , ես ալ ազատարար մեանսլ մը . . . :

Արշաւ մը տալու ու գեար նեւաւիս մէկ եղաւ : Միայն թէ ջու-  
րէն հանուերուս պէս , անդլիտցի փոլիսմէնները դիւ շիտակ րանտ  
տարին , թաց-խիտմ . . . :

Մի՛ գործանաւք , աշտ տաղէն է : Տարտինակ երկիր մը : Անթի  
կը մնաս , հաց չեն տար : Անձնասպանութեան կ'արգիլեն , ու մար-

դատարանաթեան պէս կը պատեն :

Ինչեւէ : Ազատարարս կատարութենէն իր մէտայլը շահեցաւ : Ես ալ իրմէ օտկի մը շահեցայ, միայն թէ այդ պող ջարերուն մէջ կողտատող մըն ալ շահեցայ որ հաշտի մէջ չէր : : : Այս կողտատար ս՛լ աւելի ծանրացուց թերախոս :

Հիմա ալ հարցալով ու թրնելով, կ'ոնտանէն Էրանք, Փարիզ գացինք :

Յանձնարարական նամակով մը շիտա՛կ հայ սրբեւայրի մը ասուք գացի ու — յայտ իջնէ իր հողոսն — հան կատարանաթեան ընդօժանեցայ :

Քանի մը ամիս հանդարձեցի այդ օխտի հոտին, քայց այժմ արդէն բժշկական մէքօաները փոխուած էին, ու այրին գրացնութիւնը ուղղակի գէշ կու գար կարճօրս :

Նայեցայ որ ես այս կեանքով չեմ կրնար սուրիլ, ու որ մը ստանտիկինիս նամակ մը գրեցի որ եթէ վեց ամսական խիւսն կանխիկ տալով դիս ազատ շարձակէ, իր դիակը կառքիս ետեւէն կ'ապելով Փարիզի փողոցներուն մէջ պիտի քաշկուսեմ : : :

Պարս՛դ խօսք... Եկուք տես որ սիկինը այդ նամակով դիս դատարան յանձնեց : Երբ դատարանը ինք հացուց որ պաշտպանութեան համար բակիք խօսք մը սնէի՞, յայտնեցի որ եթէ լեզու գրանայի՛ հարկու բակիք բան մը կը գանայի բայց, ես ստանտիկինիս գանձալով :

— Ատուածամտ՛յր, — բախ, — ես փառած մարդ մըն եմ, ես քննէ կ'եմք մտայցի, դուն ինձի բանտ կը նետես... :

Միտ՛ն այսքան : Ես կ'արուկ խօսքերը կը սիրեմ, Ինք ալ բարեկարգա կին մըն էր արդէն : Նամակը ես տատու՝ ս՛ջ միայն դիս ազատ արձակեց, այլ ուրիշ հայու մը համար ալ յանձնարարական մը տուա :

Այս մէկը հարուստ մարդ մըն էր, բայց չեմ գիտեր ինչո՞ք թեթեւ խնթութիւն մը եկեր էր դրան :

Բուսական տակն իրեն հետ երկիրէ երկիր համարողեցինք : Մէկ հարցում մը ունէր՝ «Ար՞ք է քէ Ա՛յն», ու իմ պաշտանս էր միշտ «Ա՛յն պատասխանել :

Այս ազէս խնթին ցտըռ այն էր որ աշխարհը իրայցընէ՛ կըրր է, թէ կ'ալիլէս սխալած է պարզապէս... :

Սր մը յողալու համար ծով գնաց, յանկարճ ջուրին տակը մտաւ : Ետեանելու համար որ ծովին ասկն ալ կըս՞ր է... մարդերուն պէս :

ու՛ ա՛լ գուրս չէրս... Աղցակիւններն ալ շատ խորը շփոտեցին ար-  
ցէն, սրտհեռեւ գտնէ՛ թողած ժառանգութիւնը կրթը էր... :

Աս կանակիս մուտակը, սա արձաթ գուտարնը, սա սակի չրդ-  
թան, սա ձեռքիս մատանին, սրանց թերահաստաի աչերոյ կը նա-  
ւէք, համարուեցէ՛ք սր կեցձ չեն, — ես կեցձ բան չեմ սիրած կեան-  
քիս մէջ —, անտէր խենթիս ինձի թողած յիշատակներն են սր ծովէն  
ժողովցիք... : Քանի՛ մը բան ալ երախտադարս քնանիքք ինձի նախ-  
րից :

Բայց կը հաստատօք, ստքթէտը, կրք բռնձ թէ աչը ժարդը իր  
խենթութիւնն ալ ինձի փոխանցեց, ճամբարդելու խենթութիւնը  
Խ՞նչ, յիմարութիւնը փոխանցիկ չէ՞՞ կրեւք, շիմս ես ալ սիրոյ  
ճամբարդիկ կրք բաներ փնտտելու համար, բայց իմ փնտտածներս  
սրիչ կրքներ էին... : Լուսահայրին մահէն ի վեր ժապոյ թէ անդ-  
լիական սակիները Խ՞նչ ձեւի էին... :

Թերեւս դուք իմ հոգեբանութիւնս հասկնաք, ստքթէտը Երչ-  
տաւ եմ ա թշուստութիւնը կ'առեմ : Ես անոնցմէ չեմ սր սոխ ա հաց  
կ'ուտեն ա փոսք կու տան Ասատուոյ, Եթէ ես իսկ հանդարձեմ, ա  
սոցջութիւնս կրնա՛յ հանդարձել, ստքթէտը :

Բարեյիշատակ խենթիս շնորհիւ երազական մայրաբազաքնե-  
բան էն մեծ պանդոկներուն մէջ գոնադանի ճանաթութիւններ հաս-  
տատակի, սրտք կանխա՛ւ ինձի իմաց կու տան նշանուսը ժամանակ-  
ները : Արտհեռեւ Եթէ թերթերուն գրելուն սպասեմ՝ աչը ժարդերը  
ձեկնած կ'ըլլան արցէն - շնայած սր շատերն ալ անանին կը կեցձեն :

Ասկից գատ, ես ալ մեծահարուստներուն ստարութիւնները  
ուսումնասիրեցի : Արիմակի համար, գրեւմ սր աչսինչ երգչուհին սր  
որը Մանթէ-Քարթս պիտի հասնի՞ Գաղիմոյի բացուձը բնելու : Կո՛յն  
որն իսկ Երեզուղէ՛ք հոն կը հասնի, Կո՛յն ժամուն ես ալ հոն եմ... :  
Ամէն Ետիտի վերջը Պատրիկ տէյ Լոյրն կը հասնի իր սոցս ան-  
փերջի բնութիւններուն ներկայ ըլլալու : գրեւմ սր շնորհքոյ սպար-  
ներ են, անդատա՛ն կը յաջողին, Հեռեւապէս կ'ս ալ հոն կ'երթեմ  
գրեւմ շնորհաստրելու... : Ամէն Մարտի սկիզբը Գալանթարաթի աչ-  
ջիկը ժքնեւ կու գայ... : գուտակ մը ծնելու : Փարիցի հայ քահանային  
հոն հասած որն իսկ... Կո՛յն չուկեաքոյ կ'ս ալ հոն կը հասնիմ կեան-  
քին... :

Ամէն ժարդուն սրտս ժամը գիանալու է : Ամէն սուրբ իր սրբ  
ունի : Ամէն քողար իր սանը ունի :

Ձեռքը նիս կը գտնուիմ բնց հանրապէս, ստոցջութեան ես ու-  
րիչ աննակէտներոյ :

Վարձան Միջերկրածովյան կ'եղերեմ եւ Վենետիկ կը հասնին :  
Հոն ստեղծած ձուկեր կը բոցան կրտս կողմին շարժը :

Աետար Ավարտունի կ'անցնին Չախերիս - Արդանաներուն սղր  
սքանչելի է թոքերուս համար : Աս շատ մը հարուստներ սղր ինծի սղր  
մտածելով միեւնոյն տակն հոն կը հասնին :

Անկից Փարիզ քաղք մըն է . ու Փարիզն սղր սղրան թագուհին  
է : . . . Գրեմ' մ , տարթէօք , գրեմ' մ , սղր քաղաքին սղր ինծի շի  
գար . . . Բայց ազուէսին վերջին օթեանը մուշտակաւաճառի խա-  
նութն է' կ'ըսեն . մեր վերջին հանգրուանն սղր Փարիզն է միշտ : Մա-  
նուանց սղր հոն իւրտա պատաններ շեն պահիր աշխան :

Այսպէս , տնկամ մը Մանթաշօֆն ու Պոզուս փաշան տեսայ  
թեւ-թեւի , ու իսկոյն երկուքին սղր փէշերը պաղի : Ասլանի է թէ կ'իկ  
տասնձին-տասնձին բլրային' ի՞նչ բնորոնկութիւն պիտի ընէին : Բայց  
մարդերն սղրնպէս են , սղր երբ քով քովի զենն ուրիշ մտայ կ'ըրան :  
Ի՞ճիտութեան մէջ սղր տասնի գեղեր կան կարծեմ սղր իրար միանարով  
գոյն կը փոխեն : Այս բարպարութիւնները գիտնալու է - արտեւտին  
գժտարութիւններն են տասնը . . . :

— Դունս գեւ հո՞ն ես , — կ'ըստմրեց Մանթաշօֆ շարտար :

— Ամերիկա գործ գտայ բայց հանարարձամախ կը պահիր ,  
կակաղեցի :

Թղթարանակը բացու , — այն թղթարանակը սրտն վրայ էր  
տմբողջ ազգին աչքը , — մէջէն քանի մը գրտմաւաճա հանեց .

— Վերցրու ու կորիր , — ըստ :

Բայց Պոզուս փաշան սղր պղտիկ մնայ շարեց , երկու թուղթ սղր  
ան սղրեց ձեռքիս մէջ :

— Աստուան ձեր երկուքն սղր տնկախա ընէ տնկարական աղ-  
ղիս գլխին . . . :

Հիմա պիտի հարցնէք սղր ինչո՞ւ , սղր գրտմով Ամերիկա շղտցի :  
Բայց շէք մտածեր սղր ես Ամերիկա երթալիք մա՞րդ եմ - իմ թոքերս  
սղր գործարանի մտխերուն ու ձիւս միտխերուն կրնա՞ն գիտմաւ . . . :

Մանուանց սղր այս տնկերջ տեղափոխութիւններէն բարտովին  
քայքայուած էր ստողութիւնս , Ար գղայի սղր ա՞լ մեւան մարդ մըն  
էր , ու այս իմ վերջին լաջնութիւնս էր :

Արեւտս երկիր մը գացի թոքերս տարցնելու : Սր մը գրտանխ  
վերջին գրտմը կ'ուտէի անձնատարանութենէ գտա ճար մը շղտնելով  
փաղուան համար , էրբ քանկարմ' մասանդութեան լուր մը հաստա ա-  
կանջիս . . . :

Սղրտման-Հաղի Արթին փաշա մեոնելով' Փարիզի հայ աղքատ-

Ներքոն 10-000 ֆրանք ձգեր էր քամուելու ։ Իսկայն Հաշուեցի որ մենք հոն 17 հոյ սպրտաներ էինք, եւ ամէն մէկուս 588 ֆրանքի պէտքսն մը կ'իյնար ։

Շունչս Փարից ամենեւոյ շրտակ Գահանային զիմեցի, անկէ Առեկուպետին, անկէ Բարտուղարին, անկէ Գանձապետ պէյին ։

Աչունք արգէն անցեր, ձմեռը եկեր էր, Փարիցի սպասու ձմեռ մը ։ Ընշարանի մը տաջեւ ժամերով Գանձապետ պէյին սպասեցի, չեկու ։ Միւս որ տակի կանախէն զացի հոն, զարձեալ սպասեցի, սաքերս ցեխերու մէջ, ձեռքիս ծագկալանաւս կազով մը, ձիւներուն տակ տա՛նց վերարկուի ։ Խոնաւութիւնը սաքերէս վեր կ'ելլէր, սարիւնս կը ստուցնէր ։ Հաղացի, թուքս ձիւնը կարմրցուց ։ ։ ։ Պիտի զո՛ր, չպիտի՞ զոր ։ ։ ։

Մի, տաքթէօր, հիւս՛նց բլլալ, ճերմակ բարձերս վրայ սրտկիլ, փախուի ձեռքերէ խնամուիլ ։ Հիւանդութիւնն է այս ։ ։ ։ Բայց երբ ամէն հաղարուց թոքերուց սրտատու-սրտատու փրթիլի կը գգաս, երբ կարմիր կը թքնես, երբ աշխարհէ աշխարհ զարման կը մտարտ, երբ սպրեկու համար մէկու մը կ'ունքին, միտի մը մահուան կը սպասես, երբ ցեխերուն մէջ կը գտնաս որ Գանձապետ պէյը անցնի, ա՛խ, սարսափելի՛, սարսափելի՛ բան է, այս հիւանդութիւնը զիրքերուն մէջ չէ՛ գրուած ։ ։ ։

Բայց ա՛նս ճշարտանին առջեւ զոց կառք մը կեցու ։ Ծարպսու ժարդ մը զուրս երս ։ Անաջ նետուեցայ, ամ գունեցայ ։

— Ի՛նչ կ'ուզես ինձմէ ։ ։

— Արթին փաշային ժառանգութիւնս ։ ։

— Կտակի մասնախոսքին գնա ։ ։

— Ան բեղ չեմ ճանչնար, գնա գրա՛մ շահէ, խաշաղս՛ղ ։ ։

Երբ այս բարբ լեցի, սրիւնս գլուխս ցատկեց ։ ։ ։ Թորսխոս ժարգուն խաշաղս՛ղ բսկ ։ ։ ։

— Իսն սրի՛ն գրամը սրի չես տար, զգուցի՛ մակարայճ-հապս դան որ մը գրամ շահած ունի՛ս ։ ։ ։

Այսպէս սրտաւով վրան շարձակեցայ, սիլէնար գլխարկը ցեխերուն մէջ զլրբեցի, ամեկնով մը երեսները քղզղեցի, բայց ա՛չ թէ մեղցնելու համար (խե՛նթ եմ), այլ իր խնամուած գէժքին վրայ անանկ յիշատակ մը ձգելու՝ որ, երբ մեռնիմ զիս շմտնայ ։ ։ ։

Ի՛նչ երկնցնեմ, տաքթէօր, ինձի օգ ու արեւ պէտք էր, գիւրանեցին սպասու քանա մը նետեցին, Ամիաներով այդ խորշին մէջ ամբողջ թոքերս թաքի ։ ։ ։ Կա՛յ այն ինչօնն որ ինձմէ վերջ այդ

ճակը նեղեցին, եթէ նոյնիսկ բժրիչ ժրն է, թոքախտաւոր պիտի  
մեռնի...»

Հիմա օր, հոգսոյոյ ու թքնելոյ, Փարիզէն ելանք ու Լոզան  
եկանք, Լոզան շրտակ քեզի եկանք, գրպանիս մէջ անանդ մեղացի  
կտորի ծր...»

Կր խնդրեմ, Տոքթէօր, օ՛ր, սնահանդիստ ծր ըլլաք, ես քենէ  
զբամ չեմ բնդանիր...: Անգամս սիտ' յն...: Կեդի զբամ ծր, ու թո-  
րախտի վկայական ծր՝ տեղացիներուն գիւրացիեան համար...»

Արդէն գեւ ջանի՞՛ օր հոս պիտի տպրիմ: Արկա շարաթէն Գո-  
լանթարաֆի աղջիկը ժրնեւ կա գայ՝ ծնեյաւ...»



ԱՐՁԱԿ  
ԱՅԼ ԷԶԵՐ



## Տ Թ ՈՒ Ր Բ Ո Պ Է

1906, Հոկտեմբեր 6

Շարաթի զիշեր է, ու կը գրեմ :

Ձեզ գիտեր ինչո՞ւ, տխուր եմ այս զիշեր :

Մարդ որչա՞փ ալ ճղմի մտնալ իր ցաւերը, որչա՞փ ալ երջանկութիւնը սիրէ, որչա՞փ ալ շանդրագառնայ կեանքին դառնութիւններուն վրայ, գարձեալ սրտին մէջ կա՞յ անկիւն մը, որ երբեմն կը ցաւի, կը մթաղմի աւ կ'արատասէ, ինչո՞ւ, ո՞վ գիտէ :

Չարմանալի շէ՞ մարդուս սիրտը :

Շղթաշողերմ յետթորիկները անգոր են երբեմն տապալելու ծառ մը, փոքրի՛կ, աննշան, աննշմա՞ր որդ մը կը սպրդի ծառին երակներուն մէջ, ու երկկուան կաղնին աշտորուայ կմախքը կ'ըլլայ :

Այսպէ՛ս ալ սիրտը, Տէգի շարուածներ կան, որոնք հազի՛ւ թէ կը պատու անկարեւոր քաներ կան, որոնք հոգիդ կը ճմլեն :

Շարժա՞ւ մը, խօ՞սք մը, նայուա՞ծք մը, բա՞ն մը թերեւտուս սիրտը կը խոցուի արդէն :

Ո՞վ տանջոց գործիք, ո՞վ կեանքին յուսահատութիւնը, ո՞վ թանալի ծագիկ. սի՞րտ :

Ան կը խորհիմ այն խեղճերուն վրայ, որոնք կը տատային՝ զգալ զիանալուն համար :

Բանինե՛ր, որոնք նայուածքէ մը կ'իյնան շանթաւար- քանի-նե՛ր, որոնք բառէ մը կը խոցուին նետաւար, քանինե՛ր, որոնք համբոյրէ մը կը թունաւորուին թշուա՞ս :

Ան կը խորհիմ անոնց վրայ, որոնք մեռան՝ սիրա ունենալուն համար :

Մեհասկնալի՛, անխմանալի՛ խորհուրդ, անքակտելի թշուա-

սութեա՞ն հանդուց, արցունքներու պաշտելի՛ աղբիւր - սիրտ :

Որքա՞ն անուշ է, երբ կը ծագի սիրտը . երջանկութիւնը որ-  
քան վա՛ս է իր պատերուն մէջ . որքա՞ն քաղցրիկ իր մրմունջը :

Ահաւաստի փոքր անկիւնէ մը, սաստկրոտ անձանոթի անկիւնէ  
մը վշտին սեւ ծաղիկը իր կմախքը կը ցցէ : Հրճուածքին ցոյցերը կը  
խտմբին . խնդութեան երգը կը մեռնի . ու ցա՛նն է, խորո՛ւնկ, յո-  
սահատական, անհասկնալի՛, որ կը լա՛ննա՛յ, կը լա՛ննա՛յ սրտիդ  
մէջ, աշխնային տիրամամ մշտններուն պէս :

Ու շեռ գիտեր, թէ ի՞նչ բան կը տառապեցնէ քեզ . շեռ գիտեր,  
թէ ի՞նչ բան կը դաշարուի ջիւղերուդ մէջ . շեռ կրնար ըմբռնել այն ան-  
հունապէս փոքրերը, որոնք սիրտդ կը կրճեն . գիտեա միայն, թէ  
ճովերուն շա՛ի լա՛նն պարտադ մը կայ կուրծքիդ տակ, թէ հպիկդ չքի  
կ'ուզէ մտրմինդ, թէ աչքերդ ալ լա՛լ կ'ուզեն . Ու գիտեա, թէ շատ  
ծա՛նք է այս կեանքը՝ սպրեկու համար . . .

Ո՛վ դառնութեանց մայրը . ո՛վ անխնայ գործիք . ո՛վ խոր-  
հրրդալի մտի կայտ . սիրտ :

Ու դուն, ո՛վ իմ խեղճ սիրտս . . .

## Ռ . Պ Է Ր Պ Է Ր Ե Ա Ն Ի ՀԻՒԱՆԿՈՒԹԻՒՆՆ ՈՒ ՄԱՀԸ

20 Հսկաւ, 1848-ին Սասցիւց ծնաւ երկուորեակ քրոջը Հեա (այլջիկը մեծ, ինքը վախ) : Հայրը սափրիչ էր և շատ աղքատ : Յուսահատութեան և շուտութեան մասնաւած բնասնիք մը . մայրը «իշտյրած»-ով կը մխիթարէր պատիկները : Ռէթէս 6 տարեկան էր, երբ մեռաւ իր հայրը : 14 տարեկանին դասատու կ'ըլլայ Ներսէսեան վարժարանը (Սասցիւց) և տունը ինք կը նայի : 16 տարեկանին էտիրնէ ստուցիչ կ'երթայ 10 ոսկի ամսականով : Կը վերադառնայ Կատըգիւղ : Ռէթէս իր երիտասարդութեանը երգած էր : Ունէր զեղեցիկ ձայն և կրնար երեք մամ աննախօսել : 28 տարեկանին զըզրաց կը բանայ (1876-ին), Մեռաւ 59 տարեկանին :

Շաքարախտ մը սկսաւ իր մահուանէն երեք տարի առաջ :

Մեծնէլէն տարի մը առաջ անժիմ տը բուսրբիմի քրիզներ ունենալ սկսաւ : Փոզոցը քարած առեմ, ամպուխէ, զատիվերէ բարձրանարու միջոցին կը զեղնէր և սիրար կը ցաւէր (բէյոնալ ցաւ մը) : ամբուլ ա Սիրբիք տ'ամիլ կը շնչէր, առաջ քանի մը ամիսը մէյ մը, վերջը շարաթը անդամ մը, մինչև որ ալ անկողին պառկեցաւ . յետոյ ելաւ : Կը սպասէինք, որպէսզի տեղ մը երթար դարձան : Շարախտը անհետացած էր :

Ընդհանրապէս ծամը շէր բոներ յաճախ . միշտ անուշ կը սիրէր :

Իմ իշները հանգստութիւն պատուիրած էին, բայց ան չէր ուզեր :

Գրարանը (Պ) ի գրական վիճարանութիւն մը ունեցաւ Մեարսոյ նուպարեանի Հեա : Շարաթ օր մը տուն կը . դպրոցը փակ էր . առաւատունքնէ մինչև իրիկուն աշխատեցաւ, յոգուած գրեց . զիշերը նըս-

տեղանք : Կետույ պատկեցանք : Մաննիկը վրան ծածկեց : Կիրակի առտու կանուխ արթնցեր էր եւ Էրիզ մը ունեցեր էր , որ շուտով անցաւ . սուրճը ուզեր էր . խմեր եւ սկսեր էր երգել , ինչպէս ամէն առտու՝ աղօթքի տեղ , Եանկարձ երկրորդ Էրիզ մը կ'ունենայ խիստ դարաւոր : Իրարանցում . Շահանք պատկած տեղէն վեր նկատւած էր : Մաննիկը դուրս հանեցինք : Տժգոյն էր սարսափելի : Բժիշկները հասան . մօրփինի Էնձիքսիոն բրին . սաստիկ ցաւ : Իր դատակները ուզեր էր : Քրիզ մը , որ 20 վայրկեան տեսեց : Միշտ կը տատայէր . նորէն մորփին . Շահանք ներս մտաւ . ա՛յ մեծած էր . հանդարտ դիմացի՞ծ մը , մահուան հանդարտութիւնով : Մեռաւ սո՛ղոյն :

Պէրդէրեան մեաներուն չէր հաստար : Շատ մը ծրագիրներ ունէր . զիրքի ծրագիրներ : Մահուանէն շարաթ մը առաջ լոյս տեսաւ իր վերջին զիրքը՝ «Իպրոց եւ Դպրութիւն» , որուն կը սպասէր անհամբեր : Երբ եկաւ , շատ ուրախացաւ :

1907

## «ՇՆՈՐ ՀՔՈՎ, Ի ԱՐԻԻԿ»

(Կրօնօրհան)

Փոքրիկ, սիրուն հասար մը՝ Շնորհոյ Մարդիկը՝ Տիկին Եսայանի լուսանկարէն ու Տօմինոյի յասաջարանէն վերջ. «պղտիկ սուսմանսիրութիւն»՝ եթէ կ'ուզէք — կ'անցնինք հասարին պարունակութեան: Վննագրասական քանի մը կարծիքներ յայանելէ առաջ՝ անհրաժեշտ կը նկատենք ներկայացնել վէպը, մերկացուած իր դրօշակահան ու հոգեբանական բոլոր արդարարգեղներն:

Յակար նիհար ու տխուր երիտասարդ մէկ, ամերայի թու, իր հայրը նիթական կարասօք մը սուկ ընկնուած կը մեռնի, քանի մը տարի վերջ ալ իր մայրը: Անշտիա՛հաս ու ճնողպարկ Յակար կը պաշտարանուի իր հօրաբրոջ կողմէ: Աննիկ — այս վերջնայն աղջիկը — յայն գորգացում առացած ազնիւ հոգի մէկ: Երկի մարդերը պատկառքիչ մը շատ խիստ իր եղանակը, իր մտքին բարձրութիւնն որ զինքը կը կողոպցնէր իր ծանոթներուն սամիկ շրջանակին մէջ, ու թերևս քիչ մ'ալ (կ'ուսեցնէ Տիկին Եսայան) իր պեղութիւնը պատճառ եղած էին որ Աննիկ շամուսնանար: Այնպէս որ երբ Յակար որդեգրուեցաւ անոնց տանը մէջ, Աննիկ, արդէն իսկ Յճն անցած, ճերացած աղջիկի իր բոլոր գորովովը մայրութիւն ըրաւ նսրեկին:

Որբի ու պաշտարանուհիի այս կապն ու յինչ անի իր մէջ խրթին, ոչինչ արտակարգ: Բայց հեղինակուհին կը փափաքի որ կապը բարդրի, հանդուցը կնճոտի, արդէսցի վէպն ըլլայ սակի՛ վրայական: Աստար համար է որ որբին ու պաշտարանուհիին միջև կը գնէ հորաբրոջ աղջիկ մը: Չարուհին, Սկիզբները սրտի մտթ հակում մ'ունի Յակար այս աղջկան հանդէպ: այս մանկութեան ազգերը կարելի է փնտտել իրենց արիւնի և մանկութեան կողերուն մէջ: Բայց մամուսակին հետ խոյրբը կը յատկանայ (շրտելու համար կը մթննա՛ջ): Յակար կը սիրէ իր ազգականուհին, յայտնի է թէ ո՛չ թէ ազգականի պէս: միւշչեո Չարուհին միշտ կը մնայ իր առջի գերին մէջ, բարե-

կամի, քրո՛ջ գերին մէջ՝ Եակոբ սակայն օրիշ գժբարտաթիւն մ'ոյսնի, այն է Աննիկը: Այս ձեռք ազջիկը՝ «եռայնեակ աւելի յոտեանս մասնամաներու մէջ, կը վերջանայ յիմարանալով: Ասիկա գրամի յիմարաթիւնն է, իմաստասիրական յիմարութիւն՝ էթէ կ'ուզէք, որովհետեւ խեղճ ազջիկը կենդանի վիճակն է այն ամէն պատմութիւններուն, որ իր բնատնիքին պատմութիւնն էն: Ինք աւետմ է թէ ինչպէս «իրենց ժառանգութիւնն ամբողջ արցանքներու, կորստած կեանքերու, ջախջախած առարկաներու ամբողջութեամբը կազմուած է»: Աս գժուար չէ իր յիմարական ազազաններուն մէջէն որոշել յաճարս:

— Կրակ, ա՞՛հ, բոցերը կը մարեն միայն, բայց շար սակինները, արցանքսա՛ւ: միայն բոցերը, բոցերը:

Աս գիշեր մը բոցերը կը բարձրանան, բոցերը կը լափեն բնակարանը, բոցերը կը լափեն սակինները, աս կը լափեն իր սփարեկնայ: Ահաւասիկ վէպին կմտաբը, Թէ ա՛ր սատիճան գեղեցկացած ու կենդանացած է այս կմտաբն Հեղինակու շինն գրիչին տակ՝ քանի մը բնթերցամանը գրքին մէջէն բուսական պիտի բլլան պատելու: Լեզուն մտաբը է եւ սճը իմամուսմ: պատմութիւնը գրուել է ու բնթերցում մը բուսական շահեկան: Միայն թէ գրքին իրաքանչիւր Լջին մէջ շէն գիտեր ի՛նչ մը կայ որ մեւտմ է: Իրերը պատմելու անցեալ անկատար եղանակ մը, որ նայնիակ ամէնէն ասք Լջերուն վրայ, բնթերցողին վրայ ապարտութիւնը կը գործէ բանի մը որ եղա՞մ աս անցած է, աս արդէն իսկ սմեհտաբքի՛մ: Իրքեւ թէ Հեղինակու շինն քանն հազարերորդ անգամ բլլալով պատմէր մեզի, ա՞՛յնքան ձանձրոյթ կայ իր շեշտին մէջ, աս այնքա՞ն յոյնութիւն իր ձայնին խորը: Ինչ որ զարմանայի է սակայն, աս' է թէ աս հասարակ յոյնարեկ իր սնն սղեւորութեան մասնաւոր շեք մը կը ստանայ իրաքանչիւր անգամ որ խոսքը Զարու՛նին վրայ է: որովհետեւ իրա՛ւ շտա զարմանալի ու հետաքրքիր գլեմք մ'է այս ազջիկը, աս կ'արժէ որ այս մասին ծանրանանք քիչ մը:

«Զարու՛նի անուշ, բարի եւ զգայուն ազջիկ մ'է, որ իր կանխաճառ հեշտասիրութեան բնազդները կը յայտնէ երբեմն, նայնիակ շտարեցնելով իր հօրաբայրը, աս (կ'ուսելցնենք) շտարեցնելով նաեւ... բնթերցողը (!): Տարօրինակ ազջիկ մ'է ասիկա: Առաջին անգամ կը տեսնենք զինքը «թերազրի՛չ» կերպով մոլակալով Եակոբին: Բիշ վերջն իր գաշտակի ուսուցչին սիրահարուսմ է: Աետայ ներկայ կ'ըլլանք իր ամուսնութեան Մանչէսթրըցի վաճառականի մը հետ: Քանի մը ամիս յետոյ Լրիկէն կը ձանձրանայ աս կը վերադառնայ Պոլլիս:

Կեղքի Մանչէսթըր, չորհեալին վրայ նուաւ պահանջեալ կը խորհ իր ամուսինը: Ամուսինը կը յաւանադարձուի որ կը թողու որ ուղղան ընկ: Չարուհի կը վերադառնայ Պոլիս, ու անպատճառ կը սկսի Մարտիկեան ճարտարագիտին շէն անկցած իր շին պատմութիւնը, ու անպատճառ կը տեսնենք դեհիւնի տողանցումը պարտաւոր նախաձեռնութիւն, մարտնչութիւն ու պշտանքներու, ու անպատճառ մ'ալ մարմնագաշտ սէրն հեշտամուկ կնկան. չորսովհետեւ այս անպատճառ Տիկին Չարուհի այն գառնակաւոր կայսրութեան մէջ կը գտնուէր որ ամէնէն խելօք կիներն յիմարութիւն ընկաւ կը մղէ: Ան մտածել որ այս այն պղծիկն է որ այնքան սիրով խնամեց Յակոբն իր հիւանդութեան անկողինին մէջ, ու միեւնոյն ասան շտապաւ խոստմանցից կերպով մարտնչութիւն. ու մտածել՝ դարձեալ թէ այս այն պղծիկն է որ իր պատշգամէն դիտելով Աննիկը լսողոց բացերը, «Ի՞նչ տղուոր է» ըսաւ անգամայն սարսափալով, ու թողուց որ Մարտիկեան կործանին վրայ սեղմէր իր անտառի մարմինը:

Բայց ո՛չ, Տիկին Ասայեան երբեք չպիտի կրնայ հաստացնել մեզի թէ այս պիտի իրաւ մեր մէջէն ընտրուած, մեր մէջ ծնած ու սնած հայ պղծիկն զիր մ'է: Մեր դեղեցիկ կէտը չէ հասած տակաւին սէրերն ըմբռնելու այսքան զարտօնըձիկ եղանակի մը: Եւ մենք շատ կը կատկածինք որ մի գուցէ այդ կարծեցեալ Չարուհին՝ անդալիսան կեանքէ վեպի մը մէջ մտրուած այդ հերոսուհին սեւէ նիւնն մը կամ նիւնէթ մ'ըլլայ, Փարիզի փողոցներէն անուարանոց հասարակած, ու իր անունը փոխած՝ սխալմամբ կարծես...:

Չարուհիէն ու Յակոբէն դատ, որ շատ անորոշ ու տարտամ գոյներով ներկայացուած է եւ որ ընթերցողին վրայ կը գործէ անչորտախելի բանի մը ապուստութիւնը, վեպին գլխաւոր երկու հերոսներէն դատ, ուրեմն միւս բոլոր գէմքերն ալ մեր ստաներան մէջէն ընտրուած անդալիսան գէմքեր են. — Աննիկն որ այնքան տարակոյսով ու յոռետեսութեամբ գիտէր երեքցնել իր գրուիք. Տիկին Նոյեմին, Հայ ազնուական թէնարուհիին, իր երկու աշխատեցած գուտակներուն հետ՝ Մարցիս էֆ. որ իր նենդաւ հաշիւներն ու իր մասնաւոր կարգադրութիւնները կ'ընէր նոյնիսկ ոգի խմած ասան: Միւսին Գարուստ, կնաճաճայ մարդը, չոր իր կմախքը պատպուցած էր ամէն կարելի ննջասնեակներուն մէջ: ու, եթէ կ'աղէք, Տիկին Բալէմեանն ալ, շտեմի պիտի, նախկին վարժուհի...:

Այս բոլոր գէմքերը, անջատարար շատ յատկանշական ու շատ հետաքրքրող, իրար միանալով շեն կազմեր այն շահեկան ամբողջութիւնն որ վեպը կը յաւանդէ: Արտօնաբեւ վերջնապէս ի՞նչ է պատ-

մբւածք- Կեօք Զարուհիին կը սիրուհարաւի, Աննիկ մտածելէն կը յիմարտնայ- երկուքին ալ այլամ են սիրակերբ, միայն տունը մնաց, տէն ալ կ'աչրի, ու վէպը կը բննայ: Ա՛հ այ անունն ինքնին կ'ենթադրէ եղկութիւններու ստաւել կամ նուազ բարդ համարմբութիւն մը, հոգիներու եւ զգացումներու սրտէ կնճասաթիւն մը, կարծես անել, սրտէք սակաշն ստորճանարար պիտի յաճախն հեղինակին եղկրանն ու վիբլուծող զրիշին տակ, Բայց «Տիկին Զապէլ Եսայեան — ինչպէս աշխարհն անկեղծօրէն կը զրէ Տօմինո — խոստովանինք, բայրք աչաբաները կը զրէ ասանց ճարտար հոգերան մը, ա՛շ ալ եղական վերջունող մ'ըլլար: Կեանքի աներեւոյթ իրերուն մէջ գազանիք մը փնտսելու շափ ստաջ չ'երթար, եւ ա՛շ ալ ընկերական սրաստարդ պարտպաներ, բարքեր սուսմասիբելու շափ յանգուզն է»:

Ապաշտարար, Տիկին Եսայեան, ամիրաներու բարքերու հարցումն զրազելու, մտածողականութեան կնճասա ինդիբնէր քննելու, եւ հայ սեղանատարութեան շարարուեստ շարքները պարզելու համար ստիտիւն գետնաշառ ու գիւրարեկ զրիշ մ'է, Իրեն համար կարծես ուելի հաճելի է գտնուել ու անդրադառնուել սրտերու խորը իզրուոյ ստաւերաման երեւոյթներուն վրայ, ու նկարել մեղի զգացումով եւ մտածամով լեզուն խորհրդալի նկարներ, աշխարհն անու՛ճ սրքան մասթ... Իսկ գարտի վէպի մը, տեղական բարքերու քննութեան նախրուամ վէպի մը, զուտ զրական վերացումներէ տելի սուսմասիբութիւն պէտք է, գրատեան գննուցութիւն հանապարզբեւայ շար գրատպութիւն, ու մանուսանց, մանուսանց վիբրպրելու մանուսար ստղանց: Արովհետեւ, ընդունինք, ա՛յլ է յողուամ զրեղը, սրն սրին մեղնելու գրատպարտուամ, ա՛յլ է վէպ զրեղը, ստաւել կամ նուազ ապրելու կուշուամ:



Վէպն յատերուամ մ'անի իր ետին, բողկացամ վեց անճատ հասուամներէ: ԱՉՔԵԼՐԷ (Տիկին Փարտիկեանինն աչքերը) կրնան իրբել սրինակ ճոտայել մազնիսակամութեան պաշտպաններուն: Այս տիկինը, գուտտիկ սոփարութեամբ մը, իր տպայ հասակին մէջ ահամայ կ'ամուսնացնեն Գրիգոր ազային հետ: Ատիտեանկա՞ն պատմութիւնը, սարբիքի աննեղաշնակութիւն, սիրոյ շղայութիւն, գնախարարներու անճամամայնութիւն, ու այս բայրին սրբիւնք՝ ինչպնդամ ուղջիկ մը ! (զանէ մա՞նչ մ'ըլլար, կը մտամէ Գրիգոր տգա՞ն!) : Ամուսինը կը մեկնի Պոլիս, կ'ըլլայ իր գործին մարդը, եւ հինգ տարի վերջ կրնն իր քով բերել կու տայ: Վրէժին մամն է |

կինը չի բարեկամար, չի կուսիր, չի խոսիր, միայն կը նայի, նորէ՛ն կը նայի, նորէ՛ն անգամ մ'ալ... ու ամուսինը կը մեռնի. . . սպասուողէ՛ :

**ՅԱՅԻՆ ԼԵՇՏԱՆՔԸ** (ձօնուած սու պարսն Քայ) մեկի կը պատմէ Սր. Սօճիային ապուստոթիւնը՝ վիրաբուժական գործողութեան մը տակ : Այս կտորը շենք գիտեր թէ ի՞նչպէս կրնայ կցուած ըլլալ Եմուրեմայ Մարդիկի թիկունքին, այս կտորը որ մ'ընթան ըստ պիտի յարմարէր բժշկական գրքի մը մէջ, քրօթփօթի *chapitre*ին մէջ օրինակի համար :

**ԱՇՈՒՂԸ**, ահուսանի Տիկին կսայեանին յանաստեղծական զլուխ-գործոցը, Պէտք է կարգալ թափասիկ աշուպին արեւելքցիի սչգ երգերը, ճանչնալու համար հեղինակուհին հոգին իր բնական ու անկեղծ գոյնին մէջ : Այս փոքրիկ կտորէն գուրս, միւս բոլոր նորագիտներն ալ առաւել կամ նուազ անբնական են, կարծես ստար ու աննրգաշնակ հեղինակուհին հոգին հետ :

**ՏՂՈՒ ԲՆԱԶԻՆԵՐԸ** ասրօթիմակ բնուողներ են, իրա՛ւ, բայց չա՛տ աւելի ասրօթիմակ մտնուանդ մ'ըն՝ որ Տիկին կսայեան կը պատմէ մեկի : Տեսարանը կ'անցնի փոքրիկներս երկես գարժարանի մը պարտէզին մէջ : Արուսեակ անդիմազրիկի հակակրօթիւն մ'անի Ներսէսին համար, որովհետեւ այդ վերջինը շափազանց սպեղ է, աճքան սպեղ, որ տղաքը շեն խաղար իրեն հետ : Սր մը Ներսէս գրասնքի պաշտն Արուսեակը գետին կը ձգէ - կսի : Այս պաշտն աշակերտները ներս մտած են . զանպակը զարնուած « Արժուհին տեսնելով զիրենք՝ կը պտոսայ, կը կանչէ, բայց անոնք շեն ըսեր » . քանոնք կարծք կարծքի սուսած մտիկ կ'ընեն իրենց սրտերուն արտիւնը » : Եւ Ներսէս փոխանակ խեղդելու իր թշնամին՝ կը համբուրէ զայն (բարոյակամի ի՞նչ մեծ գաս աչք եւ կիներուն) : Բարեբախտաբար սակայն փարձուհին կը բռնէ ու կը հեռացնէ Ներսէսը - բայց Արուսեակ չի զանդատիր բնու. չու երբ աչերը կը դոցէ, հեշտային ձերժակ ու շուսեղէն շախիզներ կ'երեսան իրեն, սակեցօժ աւազներով ծածկուած եւ խաղաղութեամբ մթնոլորտուած », եւն. , եւն. : Իրտեղ կու տանք թէ Արուսեակ զեւ գողնցոյ սպջիկ մ'է, Ներսէս ալ ինր տարեկան : Հետաքրքիր պիտի ըլլար իմանալ թէ հեղինակուհին զանի տարեկան էր երբ այս առդըն ստորագրելու թաջութիւնն անցաւ :

**ՀԱՆԵԼՈՒՅԸ** — Փարձ մ'Անու (ուսանող) կը սիրահարուի կաթալիի (ուսանողուհի) : Իրենց շարարերութիւնները շատ ըստ են, շատ մտերիմ, ընթերցողին սիրար նախանձեցնելու աստիճան - կը որ մը սրարդապէս կաթալի կ'ամուսնանայ իր բարեկամին հետ, որ սչո

անգամ փորձ անձնան չէ՛լ, երբ այս վերջինը կատարւել իր պատճառաբանքը քայրերն երազկուս կը գտնան. կիներն իրարու նայելով կը ժողովն սրամտարէն, թերեւս պիտի կրնայի՞ն լուծել հանելուկը, բայց լուս կը մտնէ՝ Տիկին Կառլանն աչ կը հետեւի այդ կիներուն սրինակին ու կը լսէ. ու հանելուկը նորավային վերջը կը մնայ այնքան անել սրքան էր նորավային սկիզբը :

ԱԿԻՒՏԱՐԻ ՎԵՐՋԱՆՈՅՆԵՐԸ ամէն բան կը ցոյցոյն իր մէջ բացի... Ակիւտարի վերջալուսներէն շեղինակուհին մեղի կը պատմէ թէ բերացուհիներու քոյրու եւ ազգերու մասնաւոր մէկ շարժումք ինչպէս կը շարժէ իր ջիւղերը. թէ ս'ըշափ demodée են մեր փափկափոսէրներուն երգերը. թէ ինչպէս զմեզ երգչուհի մը իր սնդուակ հաղուստին մէջէն դուրս պոսթիկայու կը սորանայ... և իրբեւ թէ Հեղինակուհին անհուն փափաք մը զգար մեղի բացատրելու անոր երգերը՝ կ'ստեղծէ ցամ ձայնով :

— «Սեղծերը չեն հատկապէս բնականաբար երգին անտուակ խօսքերը...» : Այ յետոյ՝ «յանձնարարական նամակ մը տեղական թերթի մը համար, զոր սրտապնդուելու համար անգամ մ'աչ կը կարգայ» : Բազրատական տեսութիւն մը Փարիզի եւ տեղական գերեզմաններուն վրայ. Պաղլար Պաշրի Հայոց գերեզմանատունը. այցելութիւն մը Իսթրանի շիրմին, որան չուրջ Պէրպէրեանին աշակերանները կը հաստատին. (խեղճերը հիմա ուրիշ գերեզման մ'ունին անոր չուրջն հատարուելու համար, իրենց ուսուցչապետին գերեզմանը), ուզերձ մը Իսթրանին սկորներուն, եւ աշտարակիւն, գիրքը լմնցաւ :

Պիտի հարցուի թէ ս'ըր են Ակիւտարի վերջալուսները. — Չենք գիտեր, Արայն թէ աշտարակը ընթերցողը կրնայ այդ համայնացոյց պատկերին (!) մէջ գտնել Զ—Կ տողի ակնարկութիւն մը արեւուն մայրամուտին, Արայն գիտել պիտի տանք թէ մէկն սր վայելած է այն հիանալիօրէն մեծ ու խորհրդաւոր տեսարանն սր զմայլելի ու սուկեղծ Ակիւտարին Հորիցուններուն վրայ կը յայնմայն ամէն երեկոյ, մայրամուտին, մէկն սր տեսած ու զգացած է այդ վերջալուսներուն անհուն ու թափանցող բացարձակներ, այդպիսի մէկն երբեք չպիտի կրնար Ակիւտարի վերջալուսներուն մէջ պատմել թերթի մը համար ստացուած յանձնարարական նամակ մը եւ կամ «երգչուհիի մը թուշն ի վար վաղոց կարմիր շորքը!» : Այսպիսի փորձ մը, կը կարծենք, սրբապնդութիւն մը պիտի ըլլար :

[1907]

## Տ Ա Ր Ի Մ Ը Վ Ե Ր Ջ

(ՊԱՏՈՒՄԻԱՆՔ)

Շքեղ նուագահանդէս ծը սարքեր էին այդ դիշեր Conservatoireին աշակերտահիները: Պս'ուն էր բազմաթիւնը որ լեցուցեր էր թատրոնին մեծ սրահը: Երջանասարտահիները ամէնքն ալ, մեասքսի սպիտակ շրջադղեաններու մէջ, բեմին դրոյ էրան ցուցադրելու նամար իրենց հազարին արտեսար, դեռ անփորձ ու յայտնադէս դարդոջ: Առ հիմա՝ հանդէսը ասարտած՝ բազմաթիւնը կը քակուէր մտիլ փողոցներու երկայնքն ի վար:

Էնրիքէթթա, թատրոնին մեծ դրան տաջե, իր թիւր Պրանտին թեւին մէջ՝ կանգնել էր յազթական: Արքա՞ն երջանիկ էր. ի՞նչ էսանդով ծափահարած էին զինքը այդ դիշեր. ու մեասքսի շրջադղեսար, ճեփճեթմակ, երկա՞ր, ի՞նչ լաւ վայլած էր իր ներսիկերու հասակին:

Անդարդա՞ւմ, յուսահատակա՞ն, բարակ սննճիւ ծը կը սեղար շարունակ: Երեկտրական յամբարները իրենց խնուս յայր կը դողացնէին թայ պատերուն երկայնքն ի վար. ու ամբոխը, սեւ հոխանայներու տակ, փաթիւ՞տ, փայրցներու մտիլին մէջ կը հեամար:

Էնրիքէթթա զինքը ծափահարելէ յոյնած բազմաթիւնը կը դիտէր տակաին, ու Պրանտ, երջանկաթեւնէն զինով, բա՛ս շէր դաներ արտատանելու:

Երբ երջանիկ դոյզը սանդախներուն աստիճանէն վար իջուտունին համբան բանելու համար՝ ցնցում ծը կատեցուց Պրանտին բալլա:

— Էնրիքէթթա՞, — բաս, — սե՛ս, Մակթեւ է, խեղճը:

Երբեք Պրանտ աչքան շէր մեղքցած Մակթին, անոր թշուտու:

ստուերք, անձրեւին տակ կձկուած՝ ընկճեց Պրանտին սիրտը: ու մաքի մէկ շարժումով ան յիշեց Սակթին ամբողջ պատմութիւնը, շա՛տ պարզ ու շա՛տ միամիտ՝ սիրային բարբ պատմութիւններուն նման, եւ որ սակայն չեմ գիտեր ինչո՞ւ աչքան խոր ազդեց իր վրայ այդ գիշեր:

Սակթ սպաննացի երիտասարդ մըն էր, գրականութիւն ստանձնուա չամար նէսչաթէլ էկամ: չոն ծանօթութիւնը բրած էր Էնրիքէթթային, զմայլելի խոտրուի մը, Conservatoitի տշակերտ: Երեք տարի փրեցին անոնք զիրար, թե՛ թե՛ ի սպրեցան, ստորագոյլի երջանիկ երազներ շիտեցին, ու շրթանքին միացուցին իրարու — աչս տշխարհքին բարբ սիրահարներուն պէս — ու որ մը, ասանց պատճառի, Էնրիքէթթա լքեց անոր թեւը՝ Պրանտին միանալու չամար: Թաճանաճի յանկարծական աչս չարսամը արամեցուց Սակթին սիրտը: Բայց յամա եւ կամբաս ազույ մըն էր ան: Ի՛նք ալ չարկու արաստուեց երբեմնի կարտուամ երջանեկութեան վրայ: Ի՛նք ալ չարկու բարբ գժբախտ սիրահարներուն պէս մտածեց անպա՛մ մը աչն ա՛նուո՞ր երջանեկութեան վրայ, զոր կրնար չայթայթել կարգարի փոքրիկ զնդակ մը ճիշդ ճակտին մէջտեղը: Բայց ամէնքէն ստա՞ջ՝ չաշուերու, յարտաեւելու եւ յողթելու զպայտմը կար իր մէջ: Ապահովարար բանաստեղծի չողի մը շէ՛ր իրենը: ու աչդ գիշեր անձրեւին տակ կը սպասէր ան, որպէսզի Էնրիքէթթան տեսնէր, բա՛ն մը թոթովէր անոր, ու թերեւ, ս՛փ գիտէ, վերտկէր կարասուամ պատմութիւնը իր երբեմնի սիրոյն:

— Էնրիքէթթա, — չձձեց Պրանտ, — տես, Սակթն է, խե՛ղճը:

Էնրիքէթթա զոզաց, աեկի՛ վար բաշեց չովանոցը, ու ջգայ՝ նորէ՛ն Պրանտին բողակը սեղմեց իրենին մէջ:

— Երթա՛նք, երթա՛նք, — ըտաւ, — աշ է մամանակը:



Պրանտ աչքստ ծնողք էր: զեւ նոր լքեր էր չայրենի տունը՝ mathématiqueի չետեւելու չամար: Ազնուտեկանի նաւը զվճարիմ մը տնէր, ու երկա՛ր, խարտեաշ մադեր: Չիսիւսի զուակ՝ իր երկրին լա՛յն չարկաններուն խաղապութիւնը կը կրէր իր կարգ՛ յա, ազու՛ր աշքերուն խորը: Ան զեւ շէր ճանչցամ կեանքը եւ կրնը, ա՛նուտակի թէ ի՛նչ կար մամանարտակա զեղեցիկ աչս ազուն չողիին մէջ եւ զէժքին վրայ: Չէր գիտեր աչն արուեստը որով մարդ կը սիրէ մամանցի չամար կամ չա՛նա չամար: Իրեն չամար սիրելը յախանա՛-

կանութիւն մըն էր, աւելի մեծ քան շախտեմեակութիւնը: Պրանտայն Հոյկիներէն էր որոնք կը սիրէն ու կու բն: Են՝ զճը, որքա՞ն կը սխալէր . . . :

Անշուշտ սոսկայն այս աղան սէրերը դատելու միամիտ եղանակը ստացնուցի ցնցող շրջան մը սենեցաւ՝ այդ վաչրիկեանէն երբ ճանչցաւ Էնրիքէթթան: Այս աղջիկը կը սիրէր Պրանտայն ազուր մազերը իր կուրծքին վրայ Հանգչեցնել, ու Հրճուածքս՝ վրասմէյ անոր աղջիկներու սարսիմս՝ կ'Հոգեբանութիւն — պատմութիւնը այն բարբ Հոյկներուն սրանք իր սեւ աչերուն եղկելի գոհերը եղան: Առ ամէնէն ասաջ խէ՞զ: Միլլէսթրիին պատմութիւնը, էն մանկականը: այս աղան էր որ ասաջին անգամ սիրեց զինքը, իր Հայրենի զիւզին մէջ, Քասքանայի կուսոյս երկինքին տակ: Առ յետոյ՝ երամշտութեան իր երիտասարդ professeurը: Առ յետոյ, զեա նո՞ր, Արզէսը, գրականութեան ուսանող, զոր բժիշկները նիս սպարկեցին կուրծքի տիրութեան մը պատճառով: Առ զեա շատե՞րբ, շատե՞րբ, ու Ասէ՞թն այ . . . :

Էնրիքէթթա կը պատմէր սսանք սիրուած ու ցանկացուած աղջիկի Հոյա՞րն գիտակցութեամբը լեցան, յայթակա՞ն, կարծես երջանի՞կ: Առ ամէն անգամ որ Պրանտ երագորէն կը մտածէր այն բարբ աստապաղին Հոյկներուն վրայ սրանք իրեն պէս, երբե՞մն, այս աղջկան զիւթիչ կուրծքին վրայ Հանգչեցուցին իրենց զլուխը, Էնրիքէթթա, բարկացած, Պրանտին ձեռքերը կ'աննէր իրենին մէջ, աս՞ զի՞ն կը ցնցէր դանտք, ու յետոյ զրեթէ՞ բարով . . .

— Ազուս՞րն, — կ'ըսէր, — սիրէ՛, սիրէ՛ զիս . . . :

Մերե՞լ, Բայց աղքատութիւ՞նը, բայց աշխատութիւ՞նը, ու մերսանի Հա՞յրը որ իրեն կը սպասէր: Պրանտ կը մտածէր այս բարբին վրայ: Բայց շատ անգամ կը պատահէր որ, ձմեռ զիշերներ, իր դասապրիերուն վրայ ժամերս՝ կ'ընէ յոգնած, երկար մազերով աղան բարձին վրայ նետէր իր զլուխը, վերմակին տակ կ'ծկուած՝ Էնրիքէթթային վրայ մտածելու ու արտասուելու՞ Համար . . . :

Ա՛շ, ա՛շ, աղքատ ուսանողը պէտք չէր սիրել, ու Պրանտ կը սիրէր, ա՞խ, ազու պէս կը սիրէր Պրանտ:

\*  
\*  
\*

Տարի մը վերջ:

Չմեռ ասան, զիշերուան այդ պահուն, շատ խորհրդասոր կերպարանք մը ստացած էր պարտէզը: Մերկ ձուտերը իրենց ճիւղերը

կը պցկին ճուրհին մէջ, պարտեղին քովէն քաղաքին լայն ճամբան  
կ'երկարէր ամայի, վարք լիճն էր - ասելի հետան՝ Արցիանները :

Էնրիքէթթաւ ծառի մը բունին կռթնած, երկա՛ր ու երկար կը  
դիակը լիճը, Նէօշաթէլի չքնաղ լիճը, անշարժ, մեռած, Անոր քովը՝  
Էնրիքէթթայի ուսին գրած իր գլուխը՝ Սակթն էր :

Աւ աշնան անշարժ էին պարտեղին չորցած ծառերը, ու աշն-  
քա՛ն Հանդարտութիւն կար դեռինին քնացող ձիւներուն վրայ, որ  
կարծես ծառերուն ճիւղերը՝ վար հակամ՝ երկիւղած հիպոստոյ մը  
կը դիակին սիրահար հոգիներու աշու կենդանի արձանը :

Պանթիւն մը :

Մարդկային ստուեր մը երեւցաւ պարտեղին քովէն անցնող ս-  
մայի ճամբուն վրայ : Սրբ ստուերը բաստեան ժօտեցաւ՝ երկու շի-  
բահարները աարաածօրէն կրցան սրտէլ անոր զճաղարթիւնը : Ան-  
վերարիւ ու մը զրկած էր անոր վախ մարմինը, գլխարկը հակալին  
վրայ շա՛տ սառջ ինկած՝ ծածկեր էր անոր գլխաղիճը, ու խառած,  
աշխանդա՛կ երկու երեսներէն վար կը կախուէին երկա՛ր-երկա՛ր իր  
մաղերը :

Մէկ թևին տակ հինցած դիրքերու դէպ մը զրկած, միւս ձև-  
քին մէջ ալբալի շէշ մը, գայթ ի գայթ, անկար՛ան, խոնթար՛մ,  
զինովը կը քալէր իր ճամբուն : Աւ ամայի ծառուղին անոր կողք հե-  
ռունե՛րը կ'երկարէր՝ սուղի աղաղակի մը պէս :

— Էնրիքէթթա՛ւ, Էնրիքէթթա՛ւ... :

Աշ ո՛ր պիտի կրնայ բսել թէ ի՞նչ լան անցաւ աշո պահուն  
նարող Աղջկան երակներուն մէջէն : Միայն Սակթ զոպոյ թէ Էնրի-  
քէթթային սասած մասներուն մէջէն կը սահէր, կ'իշխար իր ձևերը :

Աւ գտածամ, ու տատանող, կարծես շախտեմորէն իշխար-  
դասապարտած, ու շարպին, ու անճո՛ւնի, զինովը իր թշուառ  
ստուերը կը քաշէր քաղաքին ամայի ճամբուն վրայէն :

Աւ ձմեռ գիշերներու արամաւէտ Հանդարտութիւնը, ու երկար  
ճառուղիին խորհրդաստուեր մթաթիւնը, ու պարտեղին ճառացած  
կմախքները, ու, ո՛վ դիտէ, թերեւս Սակթին քարացած սիրան ալ,  
ամէնքն ալ, կը կրկնէին զինովին կերկերող, տանջուող, զարարուող  
ձայնը :

— Էնրիքէթթա՛ւ, Էնրիքէթթա՛ւ... :

Այսպէ՛ս կ'անցնէր Պրանտին ստուերը գիշերին մէջէն :

[1907]

## ՈՒՍԱՆՈՂԻ ԳԻՇԵՐՆԵՐ

### ԽԱՐՏԵԱՇԸ ԵՒ ԽՈՒԽԸ

Գուրբը անձրեւն էր, Պատուհանին խոնաւ թափանցկութենէն փառցը կ'երեւար սրտամ ա, իր ցանցաւ յապտերներուն մէջ, խորհրդասոր:

Մարդերը կը խաղային, կը խմէին, կը խնդային: Ամբողջ լեցուէր էր սրճարանին փաքրիկ սրահը: Աւ աշնչափ անուշաթխն աւ աշնչափ կեանք կար աչոյ դիւթիչ մթնալորտին մէջ, որ մարդ հազիւ կը լսէր տպակներուն վրայ թփրտացող անձրեւին միտքինակ լաւերդը:

— Թիցի՛ն կենացը, Թիցի՛ն կենացը, — դուշեցին յանկարծ ձայներ, երբ այս վերջինը իր պատմութիւնն աւարտեց:

Անոնք՝ սրոնք իրենց գաւաթները բարձրացուցին Թիցիին կենացը, սասանողներ էին: Շատ գիշերներ կարելի էր տեսնել զիրենք՝ համախմբուած աչոյ միւսնայն սեղանին շուրջ, դարեջուրի գաւաթներուն ստաջ: Անխոյժ եւ անհոյ զէմքեր ամէնքն ալ՝ իրենց ամբողջ փոտասիրութիւնն էր ձուս գրուած սասանողական լայն զգակ մը՝ գունդեղ թափէլ, եւ կուրծքը շեղարէն կարող ետագոյն ժողանէն մը՝ հոգարտորէն կուսած: Իրենց խօսելու, նստելու, ծիծաղելու ձեւէն կարելի էր հասկնալ, թէ այս երիտասարդ զլուծները աշխարհքին ճակատագիրով գրուելու համար չէ՛, որ կը հուսարուէին աչոյ սեղանին շուրջ:

Երբ դարեջուրին գաւաթները դարպակեցան, զկարող ինս է, — ըսաւ Ժրտ, — կը պատասխրեմ ձեզի լուսթիւն եւ լրջութիւն, սրտհեռաւ իմ պատմութիւնս ախար պատմութիւն մըն էջ:

Փիտ սասանողներու այն գոտակարգին կը պատկանէր, սրոնք տղանովարար մարդկութեան ամէնէն կրճանիկ մասը կը կազմէին: Իր ընկերներէն ոչ ոք գիտեր ճշգիւ, թէ Էրթէն ի վեր սկսած էր իր սասամը, իսկ թէ կըր պիտի աւարտէր իր շրջանը, այս հարցը կընար

Հետաքրքրութիւն պատճառել ամէնուն, բայց իրմէն՝ Բաց կոպտոյս իր ազուար աչքերը, յախտննապէս ժպտուն իր կարմիր դէմքը ու իր փոքր՝ ազատութիւնը կ'ընէին իր ամսականը լայն և լեցուն կերպով ստացող... փիլիսոփայութեան ուսանողի մը, օրինակի համար:

Եր փիլիսոփայութի՞ւնը, Կարելի էր գուշակել զայն մշտօրէն ներկայանալի իր խարտեաչ սիրուն պեխերուն շեշտէն, կոտորաչա փիլիսոփայութիւնը:

Այնպէս որ իր ընկերները երբեք չի դարձացան, երբոր այդ քան լուրջ նախարանէ մը վերջ՝ ժիւս սկսաւ լայնօրէն ու անուշ խոսիլ որիորդ ներային վրայ:

— Ամէն սը, կէսօրին, գոստարտելուս պէս, մեր վարժարանէն մինչև անոր վարժարանը կը վազէի՝ իր վերաբերուն հազցնելու և զայն ճաշարան ստաջնորդելու համար: Արտիճեան և շա՛տ անուշ աղջիկ էր ներսն, շա՛տ ազնիւ, շա՛տ փեշտածն:

Երբ գարնան գիշերներով ճառագիծներու ստուերին մէջ կը պատցնէի զինքը ու երբ մտթէն օգտակելով իմ բազակիս կ'անցնէք իր սիրուն, փոքրիկ ձեռքը, այն ատեն գամնակի պէս խելոք ու ազանիի պէս միամիտ արարած կը գտնուայի ևս, կը հաստատէք:

Աւ երբ գիշերները քանը շտանէր, ան կու գար իմ ասնա տաջևը, կը սուլէր իր քնքաւ ձայնովը, կը հազուէի անմիջապէս ու կը պտակէնք միասին: Արտիճեան և շքսի՛ արդէն, անո՛ւշ աղջիկ մըն էր ներս: Ա՛խ, ներս...:

Աւ օր մը որոշեցինք ամէնուն պէս պարկեշտօրէն... ամուսնանալ: Մասքու նամակ զրեցինք՝ ծնողքը մերժեցին: Փորձ, ազաչանք, անկարելի՛ բան:

Աւ եղաւ, սը երկուքս սլ տրամինք: Միայն թէ ներս շա՛տ տրամեցաւ ու ա՛յնչափ տրամեցաւ, որ իր ցուերը մտնուայու համար որոշեցինք սը մէկ ամիսով Փարիզ երթալ: Աւ՛ղձը, արքա՛ն լացաւ կայարանին մէջ: «Ահա՛նց ձեզի, ստանց քու պաշտելի խարտեաչ գլուխիդ, իմ ժիտս» — կ'ըսէ ներս, — ինչպէ՛ս պիտի ապրիմ ևս Փարիզի մէջ, ամբո՛ղջ մմիս մը, երկա՛ր մմիս մը...»:

Աւ ևս որ այնքա՛ն ցուրտ եմ ալայիսի պարտպաներու մէջ, յապտմէս բաս շէի գտնար ու ձայնս իրա՛ւ կը գողար, երբ իր ձեռքը սեղմելով ձեռնա՛ւ — կ'ըսէի: — ա՛խ, ներս՛...»:

Ներսն գնաց ու...:

— Աւ ինչպէ՛ս կրցաւ ապրիլ «տաա՛նց ձեզի, ստանց քու պաշտելի խարտեաչ գլուխիդ», — հարցուցին ընկերները անհամբեր:

— Այն է սը, — պատասխանեց ժիւս հեղանքի ու գասնու:

թեան մպխտով մը, — Նինա ուրի՞շ սպաշտելի խարտուշ գլուխ մը՞  
դաս փարիզէն ու ամուսնացաւ շեար. . . :

Ասանդները խօլ քրքիջի մը մէջ խեղդեցին ժիւտին վերջին  
բասերը :

Աւ անքան անկեղծութիւն կար իրենց քրքիջին մէջ, որ ժիւտ  
ալ սկսաւ անփայթ մարդու իր լեցուն խնայուքը :

— Կը դարձանամ ու կը շիանամ ժիւտն վրայ, — միջամտեց  
Հրանտ, — եւ կրբեր շղիտի կրնայի խնայու սիրային այսքան վա՛տ  
խորհութենէ մը յետոյ : Ժիւտ ձեզի պատակեց խարտուաշին սէրը : Ար-  
շա՛ն թեթեւութիւն ու անհոգութիւն այդ սիրոյն մէջ. . . :

Երբ այս խաբերը բաւ, կարճեցաւ Հրանտ, ու ինչ որ կար  
ամէնէն տելի դրտիչ իր շիկնող գէժքին վրայ, իր քսան սառչ  
տարիներուն կոյս թարմութիւնն էր : Շիանայի թախ մըն էր Հրանտ,  
արեւելչի անուշ եւ տաք թախերէն, անոնցմէ, որոնք գիտեն սիրել  
իրենց սեւ աշքերուն բոլոր կրակովը :

— Դտիկ ըրէ՞ք իմ պատմութեանս, — բաւ Հրանտ, — շատ  
պա՛րզ է իմ պատմութիւնս ու շա՛տ միամիտ :

Երբ ժիւտ գիշերները իր Նինան կը պտտցնէր, եւ մինակ էի  
սենեակիս մէջ ու կ'աշխատէի : Աշխատութիւնը ամէն բան էր ինձի  
համար ու շէք կրնար երեւակայել հրապոյրը, որ անէր իմ փայտէ  
մերկ սեղանս : Երբ կարգայէ ու կարգայէ կը յոգնէի՝ պատահան  
կար : Եւ կը գիտէի գիշերը իր անհուն քայցրութեան մէջ, աշերս  
կը սիրէին բնկղմիլ տարտամ շեատարութիւններու խորը. ու միւնէ  
շեատար լեռները կը յափշտակէին սիրտս :

Երբեմն սակայն գիծացի տան պատահանը կը բացուէր լսիկ,  
սչն առնն եւ կը նշմարէի սեւ շաք մը, անշարժ ու խորհրդաւոր :  
Այդ շաքը ա՛լ կը տեսնէի ամէն գիշեր, շէք գիտեր, թէ ո՞վ էր ան,  
բայց արդէն եւ համակրած էի իրեն : Աւ խոր հաճոյք մը կը զգար  
հոգիս, երբ գէժ գէժի, իրար կը գիտէինք անշարժ, մինչդեռ գիշերը  
կը յատաճանար ու քոպաքիս փոքրիկ լոյսերը կը մարէին վարա-  
դոյրներուն ետեւէն :

Ի՞՞վ էր այս անձանութը, ո՞վ կրնար բլլալ :

Որ մը համարարանէն տան կը վերադառնայի : Յորեկէն վերջ  
էր : Փողոցին վրայ, գիծացի մայթէն օրիորդ մը տեսայ, որ անա-  
պարտեքով իմ մայթն կ'անցնէր : Զի ճանչցայ գինջը, կանոց տո՛ւ, չեմ  
գիտեր ինչո՞ւ : Անձանութեան մօտս եկաւ, յայտնադէս շաւարի էր,  
աշարիք բօլորովին կարճիք էին, ու աշերը գետին հակած, անա-  
պարտ շարժումով մը ձեւքը երկաթեց : Տախտին եւ շէքի տեսիլ

այդքան անկեղծ յայտու՜մ իր քրանամ ժամանեաւն մէջ ճգայնօրէն սեղմեց իմ ձեռքս Զգացի, թէ արիւնք կ'այլըր իր երակներուն մէջ ։ Աչերը հազիւ համարձակելով վերցնել, զոգացող ձայնով մը ։

— Բարի յո՛րս, իմ բարեկամս, — բաս — ու մնաք բարով ։  
Ֆուրամէս շի կրցայ պատասխանել ։

Փոխանակ ուղղակի տան գտանարս, գրքերս բացուկիս տակ ։ Բախտեցայ փոքրցներով ։

Փիշերք, վերադարձիս, տարիքստ կին մը ինձ կը սպասէր ասնու մօտ ։ Ան բարեւեց զիս ու ա՛նա թէ ինչ բնա՛ւ ։ Քնաննին քորզ մը ունի ձեզի համար ։ Այսօր Կերթանիա մեկնեցաւ ։ Ան մեկնեցաւ ձեզի համար ։ Փիշերները անքուն էր պատահանին առջեւը, խեղճ Գաննի ։ Շո՛ւտ փոքր էր Գաննի՝ այդքան բուն կերպով սիրելու համար... ։

Շփոթեմ, շնորհակալութիւն յայտնեցի տիկինին ։ Արագարէն ու անդալարար բարձրացայ ասնու եօթը յարկերը ։ Առաջին անգամ ըլլալով կը զգայի սենեակիս սեմին վրայ միայնութեան ու սանձըխտութեան ցուրար, սր երեսիս կը դարնէր ։ Կամբարիս տկար լայնով կարգացի քարզը ։

« Համբույրներ արեւելքցի տա՛ք թուխին ։ Գաննի՛ » ։

Այն ասան սրտուհանին վազեցի ։ Հոն շէր շտքը ։ Հոկայ չիշ մը, բուր ու մտիք կարծքիս խորեղն փրթեմ, խեղզուեցաւ շրթթանքներուս վրայ... ։

Ահաւասիկ իմ պատմութիւնս, շատ միամիտ ու շատ հասարակ ։ Սիրային բարբոթին, բարբոթին պարզ գէղջք մը, բայց այս գէղջքը շո՛ւտ խոր ազգեց իմ վրաս, այնքան խոր, որ փոխանակ ժխտին պէս ծիծաղելու, լամբարիս մօտ՝ սեղանիս մերկ տախտակին կոթնցուցի իմ գլձքս ու լացի՝, հաւատացէք ընկերներ, լացի՛ ես այդ գիշեր ։ Սիրայ համար, առաջի՛ն անգամը... ։

Երբ Հրանտա տարտեց իր պատմութիւնը, աչքերը խնձարեղ կին ու ձեռքերը քրանամ ։

Արագներս անձնատուր՝ ընկերները կը ծխէին ու սիկատին մտիքը գանդաջելով սպին մէջ, կը դարտրակը ու կը յայննա՛ր իրենց զլուխներուն վրայ ։

Փիտ ազգեց ընդհատել սիրող տրտում յառթիւնք ու բարձրացրնելով իր դարեջուրը՝ « Արեւելքի տա՛ք թուխին կեան՛ցր », — զսուշեց ժողտուն ։

Գաւաթները իրարու բարեցան, Աննօ շանկին չիշ մը աստճւան զօտարթ շոխողը ։

[1908]

## ՈՒՈԱՆՈՂԻ ԿԵՇԵՐՆԵՐ

### ՇԵՂԱՅՆԵՐԸ

Խմ Բարեկամ Թէոֆիլին

Արշալույսը գեա հետս էր :

Յարդի լաջն դիտարկներու ստեղ, կարաքամակ կ'աշխատէինք :  
Պար սմտա մըն էր, ստանց կաթիլ մը անձրևի, ու Հողը աշնա՞ն  
կարծր էր, աշնա՞ն կարծր : Գանդաղ, անբուն, յոգնած կը յառա-  
ջանայինք երեք շարքի վրայ : Մնածք որ շարքին ստաջֆէն կ'երթային  
գիւղացիներ էին, մշակնէ՞ր ծնունդով ալ, արհեստով ալ, մենք եր-  
կուքս շարքին վերջին սղակները կը կողմէինք, սրովհետև ես աւելի  
իմ ստողջութեանս համար կ'աշխատէի հոն, եւ սրովհետև ընկերս  
գեա պէտք եղածին պէս շէր վարժուած բիրտ արհեստին, անոր հո-  
մար զինքը աւելի իրբևս բնածակիր կը գործածէին, Երբ գեանախըն-  
ձարը գեա կոչա ու Հողոս լեցուէր, բրդանար պեղջուկ լաջն կողով-  
ներսն խորը Միտօ — ընկերս — կը կփէր, կը տքար, եւ կ'օղնէի  
իրեն չաւանը սուրն տալու ու մինչև կանակը բարձրացնելու կար-  
գը, աշն տանն հեալով գայթի ի գայթի Հողի բիրտ սեղաններսն վրայէն  
ան կ'երթար իր բնար սրբոցելու ապարակին բակը : Պարտալ կողովը  
մինչև որ վերադառնար միսները գրեթէ լեցած կ'ըլլային, սրով-  
հետև տաննաթիւր մշակներ էինք, երեք շարքի վրայ, գեանախընձրի  
այդ ընդարձակ արախն մէջ :

Յերեկին արևը անկարելի կը դարձնէր աշխատութիւնը այդ-  
տեղ, անոր համար գեա զիչերով ստաջին շոյսը Արդիաններու հակ-  
էն մաղսեղէն շատ առաջ՝ երբ գեա ապարակին աքլորներն ա՛լ չէին  
շարժեր իրենց թասերսն վրայ մենք արդէն դարձի կ'ըլլայինք, երեք

երկար շարքերու վրայ, կանանինս հարամ տատաղագին հարսանիք մը պէս սր անձայն ու զանգաղ կը խրտէր կէս մաթին մէջ Արեւմտեանիննորը նորէն ու նորէն կը բրգանար կողովներուն խորը, ու Արեւմտեան սասուրը ահապէս բնայն սակ ընկճուած, նորէն ու նորէն կը մտանար ու կը հասանար հոգի բժրոտա տկաններուն վրայ, աշխատութեան յանկերգի մը պէս կրկնելով իր սիրտկան երկու բաները.

— Մեծնի՛ն, մեծնի՛ն... :

Արեւմտեան կողովները այդ ահապէս մտնուցը, ճիշդ սր Արեւմտեանի շէր գիտեր այնքան ան իր կարծրացած շրթունքներէն կը բիւր այնպէս բնական ինչպէս մտնու ջուրը կը բիւր իր ակէն, ու ինք կը կրկնէր այդ միջին բաները ատանց գայրոյթի, ատանց ատկու թեան, սիրտ-թեթեւեղ մեծնիցի մը, ատուան ազովքի մը պէս... :

— Մեծնի՛ն, մեծնի՛ն... :

— Կու գա՛՛յ, Մի՛ժօ, կու գա՛՛յ, աշուր շարաթ է, նամակդ կու գա՛՛յ, ու ի՛նչ նամակ, տեսնե՛ս... :

Մի՛ժօ կը ժողովրդ, աշուր շարաթ է, հա՛ : Անէն շարաթ սր, կանուխ-կանուխ սրշարչային տուցին ճատաղայթը երբ վարդ-տակ-գոյն ներկէր Մօմ-Պլանի ճիւղերը, բարի ցրտիչը — այնքան ճշգրտութեամբ — կ'երեւէր սարին տարտար.

— Հոյա՛, մշակներ, բարբոյս, նամակ մը փոք ճանտին համար, փոք Մտամին համար... :

Մի՛ժօ պիտի կրնայ նկարագրել յոյսի այն փոքրիկ վայրկեանը զոր Մի՛ժօ կ'աղբէր այն տուն, շարաթը անգամ մը : Ան կը ցցակը մեռքը տկանջին, արձանացած, գրեթէ զոգալով սարտկով իր անունին, Լուր չի գար, Յրտիչը հոն, վարը սրօշ քարի մը վրայ կը գնէր նամակները ու կը հեռանար, կ'արժէ՛ր երկու նամակի համար մինչեւ այդ բարձունքները մոզլցիլ :

— Մեծնի՛ն, մեծնի՛ն, կը յանկերգէր այն տուն Մի՛ժօ յաւաստա ու գոյթ ի գոյթ կը հեռանար կողովին ճանտութեան սակ :

Ինչպէ՛ս եկեր, ինկեր էի այս հեռուս. սարերուն գլուխը, հողագործներու այդ խամբին մէջ : Արեւմտեան այս պահուն, հո՛ն, մեծ քաղաքի՛ մէջ, երբ գեւ խաչերուն ազմուկը շէր արթնացուցած քնացող սալալատակները, երբ ամէն բան այնքա՛ն հանցարա էր ու սղը այնքա՛ն դով, ինքզինքս կ'երեւտկայէի հոն, տատանողի սեղանիս մէջ, գլուխս բարձր... ինչ աղուս : Մի՛նչպէս հոս, գիշերով, գիտնախնորի արտին մէջ... : Հի՛մա կը գրայի սր՝ պէտք չէի այն ստատիճան հաւատալ բիւրիցին խաչերուն, իմ կուրծքս — թէն, այնքան տկար — կրնայ սակայն գեւ քիչ մը տեսնու յոյ տակալ, մինչեւ սր

չրջանս աւարտէի, ու ճննդովայրս նետակէի: Բայց այլ պանդուխտ եղեր է, զիս այնքան երիտասարդ տարիներով բնասնիքէն հետո, ու չէ՛ վախցեր մեանելէ...:

— Պէտք է անմիջապէս հրամարիք ձեր գիրքերէն ու գրագումներէն. զեղերը քան մը շին արժեք ձեզի համար. յա՛ւ սնունդ պէտք է ձեզի ու ստատարէն: Մանաւանդ մշակութիւնը. այդի մը կամ պարտեղ մը չտանի՛ք...:

Հասկցնէիք բարի բժշկապետին, որ ետքներսդ յարկին վրայ, անկա՞ն ու անշնորհք փոքրիկ խուցի մը մէջ ո՛չ պարտեղ կը բուսնի ո՛չ այդի, ու իբր ամբողջ մշակութիւն՝ կրնայի նայնիակ ջուր չի տալ սենեկին մէջ ամառ ու ձմեռ զարար մնացող փարզի փունջի մը, զոր սանտախկներ խնամքը աննկատ կը... շորս կտոր գտնուար թուղթէ շինելով՝ աշխատութեան մերկ սեղանս դարգարելու: Եթէ միայն գիտնար բարի բժշկապետը...:

Բայց պէտք էր զարման մը խորհիլ. բժիշկը վախցուցեր էր զիս. քանիներ մեկեր էին աչքիս տակ, այդ հետուար հարկորններուն վրայ, ամէնքն այլ աշխատութեան ու աղքատութեան դահերը:

Հեռուեալ շարաթն իսկ, զիրք ու գրիչ թողլով, կու գայի կ'իյնայի զիպումամարս արերուն գլուխը այս աղքատիկ աղարայկին մէջ՝ թեթեւ աշխատութիւն մը փնտռելու համար, քանի մը ասիս միայն մինչեւ որ կուրծքս արագինէր: Եւ շատ տխրաւ էի տակաւ. հոգի այդ բիրտ աշխատութիւններուն. անոր համար շատ չէին յոյնեցներ զիս. կրնայի երբեմն հանդէպ կամ պատիւ միմշ միւսները կ'աշխատէին. միայն թէ վարձք այլ չէի ստանար աշխատութեանս փոխարէն, այլ ես իսկ կը վճարէի հարսակրին:

Առաջին սրբ իսկ ան զիս ծանոթացուց Սիմոնին. Կործուար մըն ալ ունինք, բոսս, հետո երկիրներէ, ան ալ ստարական մըն է ձեզի պէս, եւ ուսանող...: Ան ձեռքի լայն շարժումով մը կանչեց զայն մտտակայ արտէն: Արտախութենէն լայն էր սրտիս, երբ Սիմոն կը ծանոթացուէր ինձի, կ'իմանար թէ՛ ես ալ իրեն պէս ուսանող մըն էի քանի մը ամառան համար աշտակերը ինկամ: Չեւքը կը դողար իմ ձեռքերուս մէջ. աչքան, սրբնձի աշտերուն վրայ տարօրինակ խընդութիւն մը կը ցուար: Մագուտ կուրծքը բաց հովին, հոգի սոյն լայն հապուսանելու մէջ ուր գրեթէ կը կորսուէր իր փոքրիկ կմտիքը, յարզի անճոռնի գլխարկի մը տակ՝ երբե՛ք չպիտի կրնայի հաւատալ որ զէմ զէմի կը գտնուէի գրականութեան ուսանողի մը հետ՝ եթէ իրենց մթին խոտոշներուն մէջ այնքան խոհուն կերպով շատուրտակին իր սեւ խոշոր աչքերը:

Քեզն ա բանեց ա տաճնորդեց զիս ազարակին խարխուլ շէն-  
 րին մէջ, ներսը խոնաւ էր ա մութ. առատապին ճեղքերէն մազաւոյ  
 յոյժի բարակ անձրեւը ստարտամարէն կը յուսուորէր սրտուն տակախ  
 շնամենի հոգապարձիքներու տեսակ մը գեղջուկ ցուցադրութիւն.  
 Ախա փոքրիկ գաւա մը ճոնշեցուց, ճսեցանք ա մասնք ներս: Պատ-  
 կերներ կան որոնք կնիքի մը պէս կը գրոշմախն միտքից մէջ, ա  
 մամանակնե՞ր, մամանակնե՞ր յետոյ յանկարձ նսրէն կը ցցախն  
 աչքից առջև, աչքան յատակ, աչքան սեժով սր գուն կը մերտադրես  
 աչք սրտակերը իր բարբ սիրտ սեղմող իրակամութեանը մէջ: Այս  
 փայրկեանիս աճա՛ աչքիս առջևը կու գայ, կ'արձանանայ գեղջուկ  
 տանիքի մը սակ թաղուամ կեանքիս աչք ըստէն. ա ես կը փերտ-  
 տեանեմ Ախա՛նք աչք փոքրիկ խուցը, թարմ շարցի փասացամ ան-  
 կողմնը, ստիտակի գեղջուկ աթար աչքան ցամ. ճերմակ կիբի  
 սրտանբուն վրայ աչքան բարեմարէն զամուամ քանի մը գեղնամ  
 շուսանկարներ, գրան ետին՝ փայտի մեխէ տակախ՝ ճերմակ սուսանի  
 մը աակէն զգացուող՝ կիրակիի հոգուամները . . . :

Լուցկի՛ մը թիթեղի ասանդական թէլամանին, ա սուսանոյցի  
 բարեկամ ճեղակը սկստ աաքնայ տախտակի ցամակ աթուսին վրայ:  
 Անք երկուքս ալ անկողնին վրայ էինք. Քոյ քովի նստամ, սա-  
 րիներով ապահայ կերամ ընկերներու պէս: Համեստ, բարեկամ ճե-  
 դուկը կ'եսար, կը մոբար, պիտի բռնի կը խտէր իր թիթեղի հի-  
 նուսուրց ամանին մէջ. Ախա կը պատմէր, կը պատմէր, թեզք աչ-  
 քան բան անէր պատմերու, ամբաներով աչք ամայի սարերուն վրայ  
 բանուամ, գրեցալիներու ճես որոնք ապահովարար շտա բան չէին  
 հասկնար իրմէ .

Պեանքին մէջ ի՞նչ: Հերոսացին պայքարներ կան, կամքի ի՞նչ:  
 Հերքիւլիան ուժեր, ի՞նչ անհաստատի հսկաներ, ահաս սր ա անքնկ-  
 ճեղի, որոնք կը թագուին անդիտուամ, խաւարին ա շուս անկիւննե-  
 րուն մէջ . . . : Ախա սասնցմէ կը: Գրեթէ սարի մը առաջ կը սր պաշտ-  
 պանը իր ամսական նպասար կը գաղբեցնէր, սասնց պատճառի, ա-  
 սանց նամակի, պարպուղւս: — կ'արմէ՞ր բացարութիւն աոյ սրբի  
 մը՝ աչքան շնչին ինզիրի մը համար . . . : Իեւ քիչ մը մամանակ  
 կրցաւ շարունակել իր ուսումը. եթէ ամանք երևանին զարձուցին  
 իրմէ, անցին բարեկամներ կային որոնք չի մուցան հայերնին կի-  
 սել իրեն հետ. բայց մերջուպէս ամէն բան շտի մը սեծի աչա աչ-  
 խարհիս վրայ, նա՛ ընտել մտերիմներու անձնախրութիւնը . . . : Աչք  
 շափը պէտք չէ անցնիլ. եթէ ո՛չ տխուր բաներ կան տեսնուիք . . . :  
 Ի՞նչ ընել . . . միտակ, ստոր երկինքներու, աչքամերձ երկիքներու

ասկ : իրաւած , որք Ի՞նչ ընել : . . . Արեւ երկրայումի , զայլիկոս ի ինչուս աստապոպին փայրկեան մը ունեցաւ , ահաւ՞ր փայրկեանը : Արաշու՞մը չուշացաւ սուկայն , աստու մը կանուխ թապոպ թապար , մշակներ կը փնտակին մաստկոյ ապարակի մը համար . ինքը աշխարհ ուժով շէր բայց աւելի լաւ , ինքան օգը պիտի օգնէր իրեն : Հագրուէրը շամամայնեցաւ փարձք փճարել ալ տեսակ անխորձ մշակի մը , հոյ շէ , Արեւ գրամ շէր սիգեր , քրական չար հաց մը , շմեանեկաւ շափ . . . Աշխուհա , սպրտաւար ապահաւում , իր պրտապի մասերուն — ցորեկները , երբ անկարելի կը գտնային պաշտային սշխտասթիւնները , ահուկի տաքին պատճառով — ան պիտի կարգար . Մարքար ու Նեցշէն պիտի կարգար , Քոյթթայն ու Շափէնհատէրը պիտի կարգար , պիտի կարգար մինչեւ որ որին մէկը համարարան փերպամար , քննութեան ներկայանար , ու յաջողէր թերեւ , յաջողէ՞ր . . . :

Արեւ կը խօսէր հանդարտօրէն ասանց բազարի , ասանց դաշրայթի , մէկու մը պէս որ կը ճանշնայ կեանքը , եւ որ աստապանքը խեւձ է դաւաթ մը ջուրի պէս . . . Արեւ կըր տեսակ մը կարտավ , տեսակ մը ախտապին սէրով , փայտի կոշտ անտակէն մէկիկ-մէկիկ գարս կը բաշէր , կը սրբէր , կը սեղմէր իր սիրական հասարները , եւ կը պիտիկ սպիտակ քանի մը թելի՛րը նիշար սրանք կ'երեւէին ծնտան ի վար իր թախ , անխեւձ մարտեքն , ու պրտկները՝ սրանք աշխարհ աշխարհակարէն պրտէր էին աշխու պրտի ու կրծոպ թշտաստ թեան տակ :

Շեկամներ՞ը կ'ինք-աշխարհն յաւ կը հաւկնայինք պիրար , Ասանոպի յայն համբէն նեկ արաշեաներու մէջ շեկամներ , շեկկապատապարտամներ : Համայարանին սեմէն մինչեւ ապարակին ալ անկի՞ւնը . . . Ի՞նչ հեաւարութիւն : Օր մը սակայն , թերե՞ւս որ մը պիտի հասնի՞նք բղձայի կէտին , հոյ շէ , անեկ ճամբաներէ , մամուամարտա ու թարթարար ու արցունքաւ արաշեաներէ պիտի հասնէին թերե՞ւս յասանոպ բարձունքներու , ս'ի գիտէ . . . :

Ալլ պրէն Արեւոյի խոսքին մէջ փայրիկ անկոպին մըն ալ ինձի համար աւելցաւ : փայտի կոպիտ անտակին մէջ իր պիրքերուն հեաբերի ի՞մ բնշկական հասարներս ալ խաւնելու : Երբայրակպութեան չունչ չունչի , ձեռք ձեռքի Ի՞նչ օրեր ունեցանք ալլ ասանքին պրէն ի վեր , Ի՞նչ անմասանայի մտերմութիւններ՝ արցունքով շախապում : Աստաւ գիշերներ շտաւ անպամ երբ Արեւ իր յարգի անկոպին մէջ յոյժարեկ ինկամ՝ երեսը պիրքին՝ կը սկսէր քաննայ , եւ ի՞մ տերակ

կարծ թիւ գրույ կը հսկէի արթուն, եւ եթէ ձայն մը դիտարային աշտ  
պահուն կը փոփոար էրբեմն մեր սաշտունէ: անհետկին մէջ, ոչն թէ  
Սիմոնի մտքի շանկերոյն էր որ իր քնացած շրթանքներէն կը հսկէր  
տ՛յնքան բնական սրբան վճիտ ջուրը իր աղէն...  
— Մեանին, մեանին...:

[1908]

## Տ Ա Ճ Ա Տ

Տեսայ, Համբարեցի զինքը, Հրաշալի՛ տղան :

Անցեալ տարի էր : Զուիցերիայ մէջ, երբ ստինք աշուար յարր :  
Վանի յեղափոխականութիւնը մտածուած . . . : Տարիներուն թաքուն  
ու աշուի տշխատութիւնը վայրկեանի մը մէջ խորտակուած :  
Փրած . . . : ռազմական պահեստներ, թաքտացներ, սմբութիւններ  
թշնամիին ձեռքը . . . : երեք հարիւր հազար փամփուշտ ու հրացան  
եւ ուժանակ անդամաւորէն՝ զրտուած . . . : Մտանի՛չը, յեղափո-  
խական ներքին զործիչ մը, Դաւիթը, որ տարիներէ ի վեր արինոյ  
ու արցունքոյ շաղախուած Սուրբ-Գործը կը մտանէր, կը ծախէր  
500 տկիի փոխարէն, Յուզայի Համբարը . . . :

Ա՛յ՛ պիտի բլլար ձեռք մը, հերոսի հաժիտ ձեռք մը որ կը-  
կաթարար միտէր այս մտանիչին կսկորդին մէջ, ու արգիլէ՛ր զինքը  
շնչելէ այդ կապուտ երկինքներուն երջանի՛կ սրբ : Պիտի ձղէի՛ն որ սն  
սնքար իր տխուր փտտքին վրայ : Պիտի սպրէ՛ր, պիտի սպրէ՛ր  
տակաւին այդ մաշունակ սպանը . . . :

Կը սպտակինք, արտասահմանի Հայերու սարսափած, զեղ-  
նած կը սպտակինք դտոնադոյն յարերու :

— Կոր հետադիր կա՞յ Վանէն :

— Քիբոջակաը գեռ չի հասա՞ւ :

Ա՛յ հասա, զեղեցիկ աստա մը ստրբ կապարին պայթիւնը  
հասա, ցնցեց մինչեւ մեր Արցեաններուն ալեփառ կապր. ու հերոս  
Տաճարի սնունը արձայանցեց Վանայ ձայնն մինչեւ Ալմանի ա-  
փերը :

— Ապաննուեր է Դուսն, իմացա՞ք, Տաճարի մէկ զնդակէն,  
տանինը տարեկան հերոսը . . . :

Սրտան լուրն էր արեկա զոր ամէնքս իրարու կ'աւեակինք ծի-  
ծայի բտտերոյ :

Ահաւասիկ այդ Տաճարն էր որ պիտի տեսնէի երէկ, պիտի

Համբարէի զինքը, ու պատանի գիւցազնի իր ձեռքերը պիտի բռնէ իմ քաղաքի ի վտիտ ձեռքերուս մէջ :

Ղանձն 2 ժամ Հեռու Ս. Գրիգոր ժամբը 1908 Յունուար 28-ի տառան բուսական տարրինակ այցելութիւն մըն է որ բնագունեց : Ընդհանրապէս մէկ քանի լուս գործիչներ էին որ Հոն կու գային երբեմն մտք տառաններով՝ պահեստի ինքնապաշտպանութեան զէնքերը մարբելու, սրելու, սրբելու համար : Անոնց մէջ էր նաև Դուրիթ, Բայց ինչո՞ւ, այց տառաս Դուրիթ՝ վտիտանակ միայնակ ու ծածուկ գալու, վախճան ձիտորներու զանգով մը կը հասնէր Հոն : Ղանքը ցնցուկցու, եղելութիւնը պարզ էր, մտանութիւնը... : Դուրիթ զինուորներու գլխաւոր անցած, մէկիկ-մէկիկ ցայց կու տար թէ ս'ը անկիւնները, ս'ը քարերու սակ պահուած էին այն բոլոր զէնքերը՝ զորս զեւ երէկ իր ձեռքովը իսկ իմամամ, սրած էր :

Յաջորդ օրը թագէ թագ նոր խաղաղութիւններ, նոր(\*) միջոց, Դուրիթի տառանգութեան սակ : Այ յաջորդ օրը, ու յաջորդ օրերը, շարաթներով :

Փողովաբոլոր ստրտտախոհար կը գրակը թէ ինչպէ՞ս կը կոչուողակէ՞ն, կը մերկացնէ՞ն զինքը իր ինքնապաշտպանութեան յեանագայն միջոցներէն, ու մտանակի խմորներէն, ու ատրճանակներէն, եւ հաղարատը վաճառու շաներէն սրոնց խաղաղութիւնը այնքան կեանք կարող էր փրկել, թ զոր թոսոցիկ խաճեր սպասապահուած կը շրջէին քաղաքին մէջ, մահուան բարբարոս արգարութիւնը Հնչեցնելու համար ուխտադրատ Դուրիթի գանկին մէջ- ի գո՛ւր : Դուրիթ իր խրդճոյի հասակը կը պարտցնէր փողոցէ փողոց, տունէ տուն, միշտ քոտուած, միշտ զարթեղ պաշտպանուած, սարսափելի ու սարսափաշար... :

Այ ստրտտախոհար՝ Արովհեան ս'ը մտանիչը կրցեր է իր շրթանքներուն վրայ երջանիկներուն անմտի ու անմտք մտիար ճնցնել... : Կտտափարութիւնը իր տուած շինոց հարկը սակիի Հնչուն հուէրէն, իր տառանջնոց սակի ցիկանն ամսականէն, իր յիմնապետի տառանջնէն փրջ, հարկ տեսեր էր խառամտալու Դուրիթին որ հակառակ պարտաւային — անմտիկի պարտաւան — երբոր մեացնէին զինքը՝ իր հարը պիտի յատկացուէր և սակիի ցմահ ամսական մը, այն՝ ինչո՞ւ չէ, աշպիտի արժանաւոր պատակ մը հասցուցած բլլարուն համար իր հայրենիքին... :

Արովհեան պէ՞տք է ըսել որ Դուրիթ արդէն ազատըն սկսեր

1\*1. Անթրեանի

կը նախատեսել իր վախճանը: Երբ Վալին կը խորտուսէր զինքը՝ պաշտարան զինուորներու թիւր աւելցնելով իր շարքը:

— Ա՛յ, — վախճան չեկեկաց Դուրիթ, — եթէ թոշուն ալ ըլլամ, ես չպիտի ապաստիմ Տէրօրի գնդակէն:

Ա. իրա՛ւ, Երեկան ժրն կը, երբ Տաճատ նշմարեց ու ճանչցաւ զինքը թիւրքաց թագին մէջ սասիկանուպետին հետ: Դուրիթ իր մտն կանչեց զինքը:

— Քե՛զ զեւ երկու որ պայմանաժամ, Տաճատ, պարս, երկու որքէն յետոյ ձերբակալուել պիտի տամ քեզ ալ, ընկերնե՛րդ ալ, չղթաներու սակ, գնասաններու մէջ...:

Դուրիթ կը խուսէր: Կը սպասնար, վախը սրաին մէջ, իր երկու ձեռքերը մէջքի երկու ասրճանակներուն, երբ յանկարծ կտաքի արուց թաւալում ժր իր զլուխը եւ գարձուց: ահա՛ ոչն ատեն կը որ Տաճատի ասրճանակը պայթեցաւ մասնիշին կոկորդին:

Դուրիթ ինկաւ ու կտաքը թաւալեցաւ իր վիզին վրայէն:

Ասարափելի պատակեր: Դուրիթ փառամ կը հողի վրայ, գարձելի՛, երբեմնի պղպնուէր յեղափոխականը, երէկի պղպալի մտանիշը, պարսուան անշունչ զիակը...: Անոր վրայ կը հակէր Տաճատ, իր տանինը տարիներու բոլոր սոսոյզ վայրագութեանց մէջ իր կողերէն գորս ցալապ բարբարոսի խնամուէր աչքերով, վրէժը անձնու որում, արճանուցուցում...:

Այսպէս ստոսած կանդուն մնաց Տաճատ իր գահին աջիւ: Երբ հրաշքանի բունն ասարափ ժր սթափեցուց զինքը, Պոզդատի բերաններ շնչացին, վայրայ պղպալակներու մէջ գնդակներու անձրևն ժրն կը որ կը սուշէր պին մէջ, սո՛ւ, սո՛ւ...:

— Ահոցուցէ՛ք, մհոցուցէ՛ք, մարդասպանը, Ալլա՛հի անունով...:

Ա. կրաւ որ, անդամ ժր գոնէ հայքեմուտէր հերոսի ժր պաշտակի մարմինը չի բղկտուէր, չի շոշոտուէր, չի կոխտուէր արիւնարբու խոժանին կողմէ, միշտ Ալլա՛հի անունով...:

Տաճատ անհաստատի հրաշքով ժրն կը կարծեւ որ կրցաւ ճուղորդիլ այդ կատաղութենէն, իր երկու ասարճանակներովը կրակ ա: մահ ակուելով իր շարքը: Այսպէս խոստափում ամայի փողպնեբուն մէջ, Տաճատ տեսաւ զինուոր ժր որ սակտաին կը հայրմէր զինքը, Դուրիթ, կղբայրութեան տարօրինակ փայլ ժր շողաց իր արիւնու աչքերուն մէջ, կանդ ստաւ:

— Ախնաս՛ր, — քտաւ, — ո՛վ իմ կղբայրս, ահաւաթի կը տես-

ննս որ պիտի մեղցնեմ ջեզի, լու է որ վերագրաննուս, եզրայք ենք մենք... :

Հլու պինուսըը թողուց որ Տաճառ կրթասի մաթ փողոցներու մանուածագրասին մէջ ա երբ վերագրածու իր Հրամանատարին մաս, վերջինը բարեխաճայթ կը գտար իրեն.

— Ինչո՞ւ ետ եկար, պինուս'ը :

— Ինչո՞ւ ասաջ շեկար, գորապետ... :

Այսպէս Տաճառ կրցաւ սպասել ինչպիճըք : Ետյց ընկերները պրային որ ալ տնկարեկի էր սպաս ապրիլ վանայ մէջ. պէտք էր հե-  
տանայ : Չմբան ասաու մը, երկու ձիւս Հրայցէնայ ա փամփուշտով բաւական ճամբայ ընելէ ետք Տաճառ հետուն տեսաւ փոթորեկայն ստպերու պէս հակայական գորադունդերու քաղաք հասնիլը : Ա՛յ, վաստթիւն պիտի բլլար աշտպէս իր հայրենի քաղաքը թողալ, հե-  
տանայ : Տաճառ վերագրածու վան, հեռուեալ օրն էր որ 6000-ներու բանակը եկաւ հասաւ մեծ քաղաքին սաջիւ : Պաշարուժ, թնդանօթ, սայմական պարասասաթիւն, ա սարասի, ա ժողովարդը տաներու մէջ բանաւած, ա փողոցները ա շահաները սաժ'յի, ա սա՛վ, ա սա՛վ, ա սա՛վ... :

Յեզտաբարեկանները կը փնտաւէին, Ընկերները, Ահարեկէչ-  
նէրը, սանկ ասն, ասասապներու մէջ ա քարերու սակ : Ի՞նչ ընել : Ահա՛ ալ փամնդայի վայրկեանին էր որ Տաճառ իր ասանաթ ընկերներով իջաւ հօրի մը մաթ խորաթիւններուն մէջ. Ասասա-  
ճաշունչին խոր վիրայը, նրեք երկար օրեր շնչեցին հոն սա՛ի ա սարասիի մէջ, ա ցորեկը աշնքան խաւար էր հոն որքան գիշերը, ա գիշերը աշնքան սնքան որքան ցորեկը : Ի գո՛ւր ջանային փախաւասի թաքուն ընդերքեայ մը բանայ. Հօգը սպասամներու կարծրաթիւնը սենկը. մտակրնին, եղանկներնին յայնած էին, աժաթաթ, անաթի-  
Այսպէս սակա՛յն, անչա՛րժ, սպրեցան երեք սրեր, տեկի խորտեցան բան թէ սպրեցան, երբ յանկարծ որ մը մաթին ա սարասիին մէջ, շուսնի մը վախա իրանէն սողայ իջնայը տեսան մարգակերպ ստաերի մը... :

Դարձեալ մասնաթիւն, գա՛րձեալ :

Ահասաթիկ, ալ օրէն ի վեր էր որ Տաճառ սպրիլ սկսաւ ձե-  
ծի, շահանաւած ա շխուած ասասապանքներու, ա պողպատի ա շրդ-  
թայի ա պնտանի ա անասապաթեան կրօնքը, աշն կրօնքը որ ա-  
ւա՛ց, մեր բոլոր սպասարար գիւցապներունը եղաւ, Ազատաթեան պայտիլի ա ահաւոր կրօնքը... :

[1908]

## Հ Ա Յ ՈՒ Ն Օ Ր Ա Պ Ի Բ Ը

### Լ Ա Լ Ի Ք Զ Ա Ի Ե Շ Տ Ը

Երէկ, շոգեմաշին մէջ, Պատու մը խոսակցութիւն՝ զոր հոյժը ինձ բերաւ, վերնաշարիկի երկու տիկիներէն-

— Հայտուար՞ . . . :

— Զէ՞, քա՛, ազնուար աղայ էր :

— Ա՛մա՛ն, ան չէ՞ որ կորսնցուց մեր թագաւորութիւնը :

Երեւակայեցի՞ք - կրցա՞ք երեւակայել : Խոսակցութիւնը կը գտնուար բաց-նամակի մը վրայ զոր իրենցմէ մէկը բռնած էր ձեռքին մէջ, նկարը — խօսքը մէջերնիս բաւական անճշտնի բան մը — կը ներկայացնէր Տրդատ թագաւորը, Խոսակից տիկիները — ամօ՞թ է բսելը — հայուհիներ էին :

Տղխութի՞ւնն թէ անզգայութիւն : Երկուքը մէկա՛նց : Երկաթի աւ չզիմայի կեանքը զոր ապրեցանք այնքա՛ն տարիներէ ի վեր, ո՛չ միայն մտցնել տուաւ մեզի մե՛ք իսկ ազգին պատմութիւնը, այլ պատճառ եղաւ որ — դասն է խոստովանելը — շատ անգամ մեր հողին սակնէն մտի՞ խորութիւններուն մէջ անիծենք, նորովեք մեր նախահայրերը անո՛նք որ զարեբաւ սարկութեան մէջէն միջոցը գտան պահելու եւ մեզի փոխանցելու հայ արիւնը :

Եզրպատս իր անզրպատական սիւնքսին խորհարգին մէջ կը գտնէ իր փոսքերուն աստուածացու՛մը : Յունաստան իր երբեմնի չքեղ սակեպարերուն վրա՛ն է որ կը յամասի պահել իր գոյութեան արդարացու՛մը : Լատին դորութիւնը գեւ չինն Հուովմայ աւերակները կը յազէ : Ամբողջ ազգութիւնները իրենց անցեալին մէջ կը գտնեն ազգայային արտացոլումը : Այ՛ միայն մենք ենք, աւա՛ղ, քան անգամ

գարուսը Հայերս, որ յոժարակամ կ'անդիտանանք մեր գեւ երկկի պատմութիւնը . . . :

— Հայաստան . . . :

Անի՞ն՝ ուստի Մատ ծըն էր որ կը պեղէ : Մեր լեզու՞ն՝ գերմանացի քանասէրնե՛րը կը զրազին անով : Մեր աղբային հնութիւնե՛րը՝ Ա. Բեթերսպօրկի եւ Մոսկուայի արքայական թանգարանները զացէք փնտաել գանձք : Մեր ձեռագիր ամենաբժէք մագաղաթնե՛րը : Կանարայի միւղէն : Մեր Պատմութի՛ւնը . կերպայի պատմարաններու զըշին տակ . . . Աւ մենք, Հայերս, — ա՛խ, լայի՛՛ք դուեշտը — ստանց իսկ մեր Ազգային Պատմութեան աչքը ճանչնալու, կ'ելլենք ու . . . Ազգային երեսփոխան կ'ընտրուինք :

Չէ՛ : Ժամանակ է որ կարգանք, ուսումնասիրենք մեր պատմութիւնը : Հո՛ն պիտի գանենք մեր ազգին երկու Հազար տարիներու ճամբան, ու իր բոլոր գարատչութիւնները, յետազարձութիւնները, անել ուղղութիւնները, վերելքներն ու դատիթափերը :

Այս տեղէն կը նախըզամ արդէն որ մեր սիրելի պաշտանակիցները պատիկալու աշագին փափաք ունին .

«Չէ՛, անբարոյականութիւն է Տրդատ թագաւորի քառթին սկնարկելը . Ազգ. Պատմութիւն չի կայ . մի միայն մէկ պատմութիւն կայ, Ռամանցիակա՛ն պատմութիւնը . . . » :

Ո՛չ, ա՛յ : Այն որ իր պատմութիւնը չը գիտեր, ա՛յն որ իր ազգութիւնը չի ճանչնար, այնպիսին վա՛ռ քաղաքացի ծըն է ու յոսոթ Ռամանցի ծր :

— Հայաստան . . . :

Քերտ, 18 Յուլիս 1908

## Խ Օ Ս Թ Ի Է . Ս Ե Ի Ա Կ Ի

### ԱՐՏԱՍԱՆՈՒԱԾ ՕՏԷՕՆ ԹԱՏՐՈՆԻՆ ՄԷՉ

Թո՛ղ ներկ լինձ հաս ներկայ հայ հասարակութիւնը որ յանդրդնութիւնը կ'ունենամ խոսք ստներու այս գիշեր թատերական այս պերճ սրահին մէջ, այգրտէրներու խոնդալտա խոմբի մը ասջիւ, ասանց մասնաւոր պատարասութեան, ասանց խոր ուսումնասիրութեան, եւրոպայէն նոր ժամանամ, համարդութեան փոշիները դեռ վրաս: Կա՛ւ կ'ըլլար անչուտ որ այս գիշեր քառորդ դարէ մը ի վեր մեռելարէն թաղուած մեր թրքահայ թատրոնին հայտարարու զարթնումը քացուէր արժանաւոր ու ծանր նախարանով մը, եւ Հայ գեւաստի գերասանի՝ Պարան Փափաղեանի մեռքէն բնոց եւ բեմ բերողը մեր հիմնրէն մէկը ըլլար: Բայց պարտղան ինքնին այնքա՛ն գեղեցիկ է որ մարդ ասանց ելին մը, կամ թատերական մասնուղէտ մը ըլլալու, ասանց իսկ երկար ու զբանաջան ուսումնասիրութեան, կրնայ սրբատարուի քանի մը բառեր արտասանել՝ պարզ ու անբասկնտա բառեր՝ որոնք Հայ թատրոնին նախրուող երիտասարդ ասպանդի մը աստջին քայլերը պիտի բանան:

Նախրական պարտականութիւն մը անիմ՝ Հրապարակով կատարելու: Անկեցձ շարճակարգութեան այն պարտքը զոր արտեստագէտներու նորակալմ այս խոմբը կը գնէ իմ վրաս արտայայտելու: Չե՛ղ որ այնքան սիրով եկաք քաջախիբի ընդհանրապէս ամբողջ նորտաի խոմբը, ու մասնաւորապէս իր թատերակար Պարան Փափաղեան՝ որ դեռ այնքա՛ն երիտասարդ՝ չի վարանիր Օթէլլոյի նման զմուտրին ու գրեթէ անմատչելի գեր մը անձնատրելու: Հարկաւ ներողամիտ աչքով պիտի դիակք խոմբին մտացեալ մտքը՝ որոնք եթէ չունէին իսկ արտեստագէտի մեծ պատրաստութիւն, անկին

զանկ կամքի մեծ ուժ եւ բեմի զարուստ սէր՝ անդամներով ամէն զժուարութիւն՝ իր անխնայներէն ծնցնելու համար մեր այնքան սիրելի հայրաբերաւ ու հայրչաւնչ թատրոնը :

Թատրոնը, հայաշու՛նչ թատրոնը... Այն թատրոնը զոր Հէքիմեաններ, Պէշիկիթաշեաններ, Թէրզեաններ, Թզլեաններ, Շիրվանդաւաններ կանդնեցին... ա՛յն թատրոնը զոր Վարդովեաններ, Գուրագաշեաններ, Գոստաբեաններ, Սիրանուշներ, Մնակեաններ փաստորեցին... ա՛յն թատրոնը որ Թրեանցներ, Ռշտաւնիներ, Ազամեաններ անմահացան... թատրոնը, հայաշու՛նչ թատրոնը, մե՛ր թատրոնը... :

Ահ, փառասօր հայ անուններու սակեճոյլ համաստեղութիւնը... :

Աւ բնու՛ւ զարմանալի չէ որ մեր մէջ ուր այնքան ապերախա ու սեյքան թշուառ նկատուած է այս բեմի ասպարէզը, — մե՛ր մէջ՝ համեմատաբէն բոլոր միւս արուեստագիտական ասպարէզներուն՝ — ամէնէ՛ն աւելի ստեղծացող ու պարարեղոյ ճիւղը թատրոնը եղած ըլլալ միշտ : Ասիկա անի իր սրտչ պատճառները :

Ամբողջ եւրոպայի մէջ, աշխարհի էն շքեղ կեդրոններէն մինչեւ ամենամաթ ու խտարին անկիւնները՝ ես չեմ տեսեր ու չեմ պ կրնար հաստատել որ դանտի տակաւին մէկ արիւշ ազգ՝ որ ամէ՛ն որ ու ամէ՛ն վայրկեան ապրէր զերանանի ճշմարտացէս կեղծ ու դերեղմանօրէն ծիծաղելի այն կեանքը որ դարերէ ի վեր մեր կեանքը եղաւ, մեր, ստրկացած թրքահայերու կեանքը... Տասապե՛ր, աստիպուած ըլլալ ամենաերջանիկ կերպարանք մը ցոյց տալու... անպատուախլ, բնարարախլ, դեանաբարչ տապալիլ, ու ստիպուած ըլլալ զու՛սթեան ջերմագին ազդեցիկներ բարձրացնելու... Մարտի՛, այնպիսի մէկ վայրկեանից ուր արեւն արցունք պիտի պոսթկոր աշերէզ... մագթանքի ճիշեր հանել կոկորդէզ այն բոճակայ ձեռքին համար որ զքեզ կը խեղզէ... մեռնի՛լ — հոյեպէս մեռնիլ ու սպրիլ ձեռացնել... ահա դերասանական ահսխիտրէն կեղծ կեանքը, որ մե՛րը եղաւ այնքա՛ն երկար տարիներ... Արդ ինչպէ՞ս կ'ուզելիք որ այսպիսի պայմաններու մէջ, ժառանգօրէն ու բնածինօրէն մեր ամենամեղեղ յատկութիւնը մեր կեղծելը շրջաբ, ու մեր բնական յարմարութիւնը՝ դերասանութիւնը... :

Ազգի մը թատրոնին յաջողութեան համար կա՛յ տակաւին մէկ երկրորդ պայման. ա՛յն է թատրերգութեան նրթը, պատմուածքին առանցքը, խաղին կմախքը : Արդ մտցէ՞ք անգամ մը ներկան. վայրկեան մը զկոյի ետ երթանք, մեր մոզավրդեան կեանքին պատմու-

Բեանն ձէջ, Է'տ, Հա'տ Ետ, մինչև Ախուսի ժամանակները, ու անկէջ ալ Է'տ՝ մինչև մեր հեթանոսական շրջանները: Անցելոյի մշուշին ձէջ թաղումն այդ սակեկուս բարձունքներէն գիտենք անգամ մը բեան ի վար սոցոսկոց աչն ահաւոր ու արխնուայ ճամբան սր մեր ազգիկնն է, Ի՛նչ ազաւոր դասեր, ի՛նչ հսկայ ստաղձներ Քասերազրի մը համար՝ այդ պատմութեան դանազան կջերուն ձէջ: Մեր ամէկուս հայր Հայկէն մինչև մեր սրերը, գիցարանական հիւնալի տանգավէպերու քով ի՛նչ ահաւոր իրականութիւններ...: Ու Արշակը, ու Վաստիք, ու Քաջ Վարդանը, ու Մեծն Արտաշէսը...: Ու տակաւին նա՛ր, դեռ շատ կոր: մեր ամէկուս սրտին ձէջ արխնոց յիշատակները աչն ահակի կատարածներուն(\*) որոնք մաշը ու սարսափը ու սպր ցանկցին մինչև Ակնայ սարսափահար հովիտները, Վանայ արխնաների յիճէն մինչև Ռակեղջիւրի հայախույ անգունդները...:

(\*\*) Խաւեր 1875-6-ի կիլիկոյ շարդերուն մասին է:

Ազգային, դուս ազգային թաւարանի մը համար ինչ ստաղձներ, ի՛նչ հերաններ, ի՛նչ նիւթեր...: Խաւարշտին բաններու ձէջ ժողովուրդէն անդիտումն, մարդկութիւնէ վատարէն լրումն «Ազատութիւն» հեծկրատրոյ քանի-քանի մեանայներ, զորս Հայ բեմը պիտի անմահացնէր՝ անձնութեան գասը տալու համար ժողովրդեան...: Ու ամէն տեղ, յաւիտենական սարսափի ու սպանալիջի տակ՝ գիշտանորէն ու լուսորէն դարձող քանի վեհանձն կեանքեր՝ զոր Հայ թաւարեղութիւնը բեմ պիտի հանէր՝ մեղի հերասարս մեծնի սարսկեցներու համար...: Ու դեռ ինչե՛ր, ու դեռ ինչե՛ր...:

Ի՛նչ... Ի՛նչ... դժբախտարար նիւթերը չէ սր կը պակսին հիմնելու համար շղուս ազգային քաւորն մը: Եւ ահա թէ ինչո՞ւ ես այս գիշեր համեստորէն պիտի ուզէի յանդիլ սու գաղափարին թէ օտար բառերախաղերէ աւելի — զոր մեր ժողովուրդը չի՛ կրնար բճրոնել — պէտք է Հայութիւնը իր ծոցէն ծնի Հայ քաւորն մը, Հա՛յ, ոչ միայն լեզուով, այլ ոչ լուով ալ, նպատակով ալ...:

Հայ քաւորն մը՝ Հայ իրականութեան համար:

Կեցցէ՛ Հայութիւնը, կեցցէ՛ թաւարանը:

Երևա, 22 Օգոստոս 1998

## Հ Ա Յ Ո Ւ Ն Օ Ր Ա Գ Ի Ր Ը Խ Ո Ւ Լ Մ Ը Կ Ը Փ Ն Տ Ո Ւ Ի Ի

Առամպոյի չին տարեգրութիւններուն մէջ ասանդադեղ մը կայ :  
«... Աս հոն գտաւոր մը կար որ կոյր էր իր օջ աչքէն եւ  
խուլ իր ձախ ականջէն : Աս այդ գտաւորը ժողովուրդին վէրքերը  
կը տեսնէր իր օջ աչքով, ու տառապողներուն ողբը կը լսէր իր ձախ  
ականջով...» :

Առասպել, իրօ՛ւ. բայց հաւատացէ՛ք որ ճշմարտութիւնը ան-  
կէց ակնի ճշմարիտ չէր կրնար ըլլալ :

Չտախտանցած պիտի բլլանք արցեօք այդ չինասոյց շե-  
քիաթը բերելով, պատշաճեցնելով մեր նոր կեանքին : Կոյր եւ խուլ  
գտաւոր մը, ինչո՞ւ չէ :

Անբեւեալայեցի, անհաւատայի՛ անտարբերութեան շրջան մըն  
է որ կը բազրենք : Ո՛ր է երէկի կառավարութեան մշտարաց աչքը,  
այն աչքը որ ամենախորրի՛կ, ամենախեղճ քսան անցով անտես շէր  
փախցնէր լրագրութեան սիւնակներէն : Ո՛ր է այն մշտաբթուն աս-  
կանջը որ քարերու, պարիօղներու ետեւէն կը լսէր, կ'իմանար բա-  
ղրքի ամենաթշուառ ճիշ մը՝ մահուան պատիժովք պատժելու հա-  
մար դա՛մն : Բաղրքի աշակի սղաղակներ կը գրասն հիմա. սրճնք են  
լսողները. ի՞նչ եզրու հսկողութիւնը. կա՞յ յատուկ պաշտանէութիւն  
մը որ մեր բաղրքները փոխանցէր. ինչպէս կ'ըսեն, առ որ անկ է :  
(Ա՛խ ձոյլ բացտարաթիւնը) :

Ասրկութեան ստրտակի սրերէն փերջ, անխլանաթեան աս-  
րերը... :

Չին սրինակ մը : Պարտէ՛ մէջ մեր զրացիները սրերով ու զի-  
չերներով Առամպոյի վախկառ ողբ կը գտապնեն հրապէնի անոպուս  
պայթիւններով : անոնք չեն լսուիր : Գում-Գումախի մէջ խեղճ կապար

մը կը սուրայ, ու ահաւասիկ քառասուններու դունդ մըն է որ սուին-  
ներով կը շարձակի միամիտ հայերու վրայ: Լրացիրները կը բողո-  
քեն, մերանը կը հոսի, գրիչները չի հասասուլիք գործունէութիւն  
մը ցոյց կու տան. բայց որո՞ւ գէժ, ո՞վ է լսողը. ահա խնդիր մը  
որուն վրայ կ'արժէր որ մտածէինք...

Գաւառներէն ամէն օր բողոքի ձայներ կը հասնին. մութ ան-  
կեաներէ խզուք կոկորդներ կը ճչան: Ներսերը դեռ կեղբոսներ  
ունինք ուր Սահմանադրութիւն բառը արգիլուած է արասանելու:  
Գործի զլուխ դեռ սխալը պէշեր կան՝ հայ արիւնտիր կարմիր, ու  
ստատուածներու պէս անասան: Ներսի գաւառներու մէջ կտտորածի  
վախը կայ, կը լսէ՞ք, կտտորածի վախը...: Ամէն ժամ թերթերու  
մէջ յեղատոխական Բամբէներու հասցէին պողտասանքի, բողոքի  
անհամար նամակներ կը տեղան. չին, սարկական, շողաբորթական  
բանասէտեր գլուխներն կը ցցեն: Երջանի՛կ Բամբէներ որոնք շեն  
լսեր...

Մամուլը ազատ է, իրա՛ւ, բայց գրելու այդ ազատութիւնը  
այն ասան միայն օգտակար կընայ ըլլալ՝ երբ մեզի լսող կառավա-  
րութիւն մը ըլլայ:

Եսելու այդ պաշտօնին համար գատաւօր մը կը փնտառի, —  
հոգ չէ թէ լսող: Որովհետեւ երբ գարերով զսպուած ժողովուրդի  
մը ձայնն է որ կը պտտիկայ, երբ քարե՛րն են որ կ'ազդակեն, խա-  
լե՛րն անգամ կը լսեն, ինչպէս կ'ըսէ միամիտ ստամբ:

Խույ մը կը փնտառի...

[1908]

## ՈՒՍԱՆՈՂԻ ԵՒ ԵԱՄԱԿՆԵՐ

ԼՁՁԱՆ, 27 Մայիս 1909

Սեւ օրեր կ'ապրինք նորէն, տարածի օրեր: Հետադիրները սովէն ժամ նոր գոյժ մը կը բերեն, Չա'րդ. ու եթէ ջարդ չէ, հրդեհ'ու ու եթէ հրդեհ չէ, սո'վ. ու ինչ որ ամէնէն սարսափելին է, համաճարա'կ, Լրագիրները ամէն օր սուպի նոր գին մը կ'աւելցնեն. գետ այս իրիկան թերթերուն մէջ կը կարգայի նամակը ծանօթ դախիցերուհի մը, Լիւսի Պօրէլի, որ երկար տարիներէ ի վեր նախրում է կիլիկիոյ հայ ժանուկներուն զաստիարակութեան: Անձնուէր հեղձկանահին նկարագրելի վերջ թէ ինչոյէս մեռած Բաղաբիմ մէջ, երբ գիակնային խաղաղութիւնը վերջապէս կը թուէր արեւել, եւ երբ ա'լ կարմիր կաշի կը կտրուկերպուէր վիրաւորեալները դարձանելու համար, յեղակա'րձ, նոր եւ անօրինակ հրացանածգութեան մը խուճապին մէջ, հրդեհեցին հայկական հոյակապ վարժարանը ուր հոգորումը վիրաւորներ կային սպաստանա'ծ. . . Լ. Պօրէլ կը յարկ. շէր բաւ որ նոր գահլիճը կը հրամայէ թէ' մի' սպաննէք այլեւս, բայց այրեցէք ամէն բան. . . 2:

Ամէն բա'ն. ու ի'նչ մնաց արդէն:

Երէկ խճրագրատան մը առջեւ խանութիւն մը գէպի հան հրախրեց յայլերս: Լուսատիպ նոր հասած նկարներ Լին. հաղորատար թշուառներ ծալի արին, անկողիններ եկեղեցիներու մէջ, սաքեր, մարդու կտրուներ, սրտայնը պատուում եւ գուրս հանում երախայ մը իր մօրը գիակին վրայ, Միջերկրական ծովը գիակներով հարուստ, գեղաները պատկած ձերունները, սրբուհիներ, թշուառներ. . . Հայկ'ր, Հայկ'ր, Հայկ'ր. . . Սիրտս պատուա-պատան' այդ հետաքրքիր բարձրութեան մէջ թշուառ ցեղի մը միա'կ ներկայացուցի-

չը ըլլարուս՝ կը հետանայի այդ արիւնի գայրացուցիչ գոցացորո-  
թեանէն, երբ փոքրիկ խոտակցութիւն մը կեցուց զիս: Երկու ազնուակ-  
ներ կ'ին, 7 և 8 տարեկան:

— Ի՞նչ են այդ սրտակերները, — հարցուց փոքրը մեծին:

— Հայերը կը ջարդեն . . . :

— Ինչո՞ւ . . . :

Մեծը կանց ստաւ շուտրած: Ինք գիտէ՞ր ինչուն: Էստեմ էր  
միայն, օրօրոցէն ի վեր, գիշերները, թէ ծնուցը ինչե՞ր կը պատմէին  
հայերուն վրայ: «Ինչո՞ւ»: Շուտրած, քարացած, ազգամ մտամեղի  
այդ մեծ ինչուն, այդ կարմիր ինչուն որ եօթը տարեկան անզկտ  
ազնուակի մը հոգիէն կը պատթկար: Անգամստական հսկայ այդ ին-  
չուն իր բերնէն կը մայթէր այնքան բնական, որքան վճիռ ջուրը  
իր ակէն, Փոքրերս՛ն մեծութիւնը . . . : Քանի՞նե՞ր մեր մէջ, բոլոր  
«տարեցաները», «շարհքով» մարդերը, ազգին «խելօք»ները, սակա-  
ւին շէն մտամած այդ նախնական հարցումին վրայ որ մանկական  
ուզեցը կը տանջէ: Ա՛խ, որովհետեւ այդ ինչուն հսկայ անկիւնա-  
բարն է Անգամստական, և որովհետեւ այդ բոսին տակէն կրնան  
անհասնոյ բաներ գուրս գայ իրենց շահո՛ւն համար, ինչպէս կարիճներ՝  
բարի մը տակէն . . . :

Այս շարաթ շերտեան քաղաքական հանդէսի մը մէջ, այս  
մասին պանն, շա՛տ պանն հեղեութիւն մը կար:

«Աստուած էջերը տակցձեց անապուսելու. Համար, Հայերը՝  
Ջարդուելու . . . : Քուրբիս մէջ թէժի՛մ պիտի փոխուի, Հայերու  
Ջա՛րդ - Մայթա՛նը պիտի գահակալէ, Հայերու Ջա՛րդ - Շէրիա՛թ  
պիտի հաստատուի, Հայերու Ջարդ, Բայց այս բոլորը այնքան տա-  
րօրինակ չէ մեզի համար, որքան այն յասահատեցուցիչ «խելօքու-  
թիւնը» որով Հայերը կ'ոգջունեն այդ Ջարդերը: Ե՞րբ այս ժողովուր-  
դը պիտի սորվի մարդկօրէն կառոյիլ . . . »:

Ա. Իրա՛ն: Մարդկօրէն կառոյիլ - այս տարրական տարբերու-  
թիւնը կը թախ ի սրտա հետացած ըլլալ Հայուն սրտէն: Այս այս՝ ո՛չ  
միայն աստուածափախ եկեղեցականութեան, խնկամուց ուսմկութեան,  
ազկտ արհեստաւարութեան մէջ - այլ նո՛յնիսկ աւ մանուանց մեր  
մասուարականութեան մէջ: Առէ՛ք մամուլը. հաստացէք որ այս  
վերջին ամիսներու բնթացքին, երեսդական մամուլը շա՛տ աւելի մա-  
տէն շոյափեց հայուն վէրքը քան պոլսահայ մամուլը: Բոլոր երկիր-  
ներու քաղաքական թերթերը միամայն գտնուեցան կոտորածներու  
թիւին վրայ՝ որ երեսուն հարարը կ'անցնի, «Միս՛յն Արիսան գեղը  
եյրե՛ք հազար հայ գիտկներ քափեց Միջերկրական ծով», կը տեղե-

կողքին Գրանտախանն մարտաճառերուն սպաները: Աւրազացի վիպաներ  
ամենաաշարկաւ իրազութիւններ կը պատմեն որք որին:

Աւարտափաճա՛ր, քարտցա՛ծ, Պարսոյ չալ թերթերուն կը սպա-  
սենք, աւելի բնդարձակ տեղեկութիւններու համար, կամ դանկ հաժ-  
կո՛ւ բողոքի մը բնթերցումով ամսքուելու համար... Թերթերը կա-  
զանս ըստիտեանական տեղեկո՛ծ անտոյնութիւնը՝ որ կը յատկանշէ պրո-  
սա՛նայ մասնաբաժանութիւնը... Մեր թերթերը դեռ կը շարունա-  
կեն իրենց անդամաւայժմ կեանքը: Եւ յնիսկ հանդէսներ կարգադրե-  
նաք Կիլիկիոյ Հարցերէն անտիջաղէս ատաջ՝ սիրալին յայտատ անա-  
նասարներ յանդուած կաշին, ճեշանած իշ պատմութիւններ, ու դեռ  
ինչե՛ր... Մինչդեռ չալ բնդ հանար Մամուլը Սուղին սեւո՛վը պէտք  
էր պատուէր, կամ Արիւնի կարմիրովը գրաթկալ, եւ կամ — էթէ չէր  
կրնար ամէն բան բսկ — յէ՛ր... Գանկ սա՛ յոստաճառեցացիչ,  
ճայրաշկերէն յուսակո, չքատ, արտում գամբանականները շղթին:  
Անոնք որ մեռան, գիտակցորէ՛ն, գիշտպնորէ՛ն, անոնք ո՛չ արցուն-  
քի պէտք ունին, ո՛չ վարձու կեղծ յայկաններու, ո՛չ խրատի: Գամ-  
բանականները պէտք է կարգալ գամբանական խմբադրոշներու գրո-  
խուն: Ժողովուրդները ինքնադաճարմութեան, ցեղին շարունակու-  
թեան, ՊԱՅՔԱՐԻ՛ն բնազդը ունին: Մամուլը աշտպիտի արձաւազի  
չբճաններու մէջ պէտք չէ որ յատեանութեան, սուղի, անդարմանելի  
ցառի մշտնի մը մէջ խառնակ ժողովուրդին աշտ բնազդը: Fatalisme-  
ն է՛ որ պիտի միակ բնկճում ցեղերը. ա՛նա՛ թէ ի՛նչ բան կը մամուլ  
մեր մամուլը:

Պատը մամուլը — եւ մամուլաբազու պոլիցիքիտեան արաթեր-  
թերը — ամէն որ կ'արձանադրէ չալ կատարածներուն համար կգամ  
նոխրատուութեանց ցանկը: Ո՛ր են մերինները: Այն չալ թերթերը  
որոնք աշտինչ կամ աշտինչ Բեճապատիլի մը մաճուան ասթի փո-  
խան ճաղկեղբաակի՛ նոխրատուութեանց անճատնում ցանկեր կը  
չարէին, առն միւնուն թերթերը՝ հազարաւո՛ր հաշիբու մաճուան  
ասթի՛ փոխան ճաղկեղբաակի՛ Վրաթն հեղնութիւնը... պէտք չէ՛ր  
որ անտիբճանալի նուէրներու շարքերով ներկայանային աշտ կոթն ան-  
գա՛մ նաճառակում ժողովուրդին...: Գաւա՛ր, սոխա՛ծ, քաղա-  
շարշար Գաւա՛ր, իր յուման ատու: Ե՛րբ պիտի գրգրի ինքնադի-  
տակցութեան պոսցումը մայրաքաղաքացիին հոգւոյն մէջ Ե՛րբ՝  
գա՛թթը:

Ու Ե՛րբ, մամուլանց, մարդկորէ՛ն կատալիլը...:

## Հ Ա Տ Ո Ւ Ա Ն Ն Ե Ր Օ Ր Ա Գ Ր Է Ն

Տ Մարտ 1915. Կիրակի.

Կրեթէ երկու ամիսէ ի վեր զինուորական եմ. Այս նոր կեանքս աշնան շէջուն է տարօրինակութիւններով, որ կ'սուզեմ օրը օրին զրի ամենկ սպասարութիւններս, Այսպէսով ուղեգրս պիտի վարժուի համաստեղ օրասայ մը ամբողջ գործունէութիւնը օրագրի մը փոքրիկ էջին մէջ. զրիչս պիտի վարժուի բլրալու հաստարիմ ծառայ մը կամքիս հղատակաց, փոխանակ այն ընտանիք նժույզին՝ որ էր մինչև ցարդ: Եւ այս՝ իմ աստջին նպատակս է, որուն համար կը զրեմ այս տեսարակը: Մինչև հիմա այս զրիչը զոր ասիս մէջ կը բռնեմ ուղամ կողմս տանելու եւ ուղամ ձեռայս շարժելու համար, կը շարժէր միայն իր ուղամ անունին եւ իր սուզամ ձեռովը: Եւ իր ստրուկն էի, ան իմ տէրս, Գոփեսաներ շատ բեցի, բայց անոնք զիս սրամտեցուցին: Երբեմն ժողովուրդները հանդափառ կը ծափահարէին արքայ մը, որ ինկզ գործիք մըն է միայն իր նախարարացեալին ձեռքը, Այնպէս այ եւ, բանաստեղծ Սեւակը, բժիշկ Չիլինկիրեանը, այս ձեռքիս մէջը սեղմած հասարակ փայտէ զրիչիս ստրուկն էի եւ եմ մինչև այսօր: Դադուրնէ սկսեալ պիտի ջանամ բլրայ այն, ինչ որ եմ: արավհետեւ այն, ինչ որ եմ ինձ կը թուի, թէ սուկի բարձր է, քան այն, ինչ որ կ'իրեւամ: Յ՛ն, ուրեմն զարգութեան, յատակութեան, Գեղեցկութեան աստուածները, պննկէք ինձ:

9 Մարտ 1915.

Երէկ սոստա կիրակի էր. մտմ գուցի Մեծ Պահքի մտմ մը՝ սուկերով ծամկուած: Աւրախութիւնս մեծ եղաւ տեսնելով, որ ամբողջ

եկեղեցին՝ ամբողջ մասուսը, լեցուն էր մեր պինուսըներով: Իսկոյն  
հրամանն արի, որ բարբն ալ հանեն իրենց պիտակները: Ամենքն ալ  
հօտասակեցան հարիւրապետի հրամանին, բացի մէկէն, որ ամենէն  
ջերմեանոյ ազգեացն էր եւ կեցեր էր ժաման հիշող մէջտեղը, խորանին  
դէմ առ դէմ: Բազուկները սարսամս կ'ազգէր, կը խաշակնէր -  
կու բար, կը հասաչէր: Սէ երբեմն աշնքան կը բարձրացնէր իր ձայնը  
սրտին խորերէն, որ մինչեւ տկանջն կը հասնէին իր տարսրինակ բա-  
սերը: Ե՛նչ կ'րոկը, շէի հասկնար, բայց կը պայտի, որ եթէ Ա՛կը  
կար վերը, ան անպատճառ պիտի հասկնար աչս ինկնին լեզուէն: Ս,  
տակայն աչս բարեպաշտ մարդը ինչո՞ւ կ'ընդդիմանար իր պիտակը  
հանելու: Կար հրամանն ժրն ալ զբկեցի: մարդը հօտասակեցաւ, բայց  
աչն առան ստակայի բան մը պարզուեցաւ աշերուս առջեւ: Մարդուն  
ամբողջ դէմ իր Քրանկարտի կեր եղեր էր... Երկար դող մը սահեցաւ  
ամբողջ մարմնիս վրայէն: Մարդը հայտն քաջութիւն ունեցաւ ծունկ  
մը ազգեք ալ բնելու սո մեկնեցաւ մասուսէն: Սս գամուսմ մնացի  
կեցամք տեղս:

ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐ  
ԵՒ ԱՅԼ  
ԳՐՈՒԹԻՒՆՆԵՐ



## ԲԱԺԱՆՄԱՆ ԽՕՄՔԵՐ

*Սերէյ Տեյ Արսեւ Ա. Ա. Պարզերեանի*

Վարժարանէս պէտք է որ ա՛լ գնանք հետու...  
Մեր մանկութեան օրերն զացին հեշտագին,  
Տարիներն ալ յաջորդեցին խարու՝  
Արագ եւ քաղցր՝ զեփուտին պէս զարնային...  
Վարժարանէս պէտք է որ ա՛լ գնանք հետու :

Նրէկ դեռ փոքր՝ նորեկ տղոց էինք հաս :  
Համբա՛ն երկա՛ր, ու յոգնութեամբ լեցում էր :  
ժամանակը առուակին պէս մեղմահոս՝  
Գրկեց ըզմեզ, առաջնորդեց մեր քայլեր :  
Նրէկ դեռ փոքր՝ նորեկ տղոց էինք հաս :

Հիմա հասած ենք դպրոցի վախճանին .  
Ա՛լ չի՛ք մեր քայլն յառաջ մղող շարունակ :  
Մեզի համար դաս ու համար վախճանին :  
Ու հրօժեշտի կը հնչէ՛ ժամն տխրունակ...  
Հիմա հասած ենք դպրոցի վախճանին :

Համբոյրին պէս որ գազարէն կը գիտէ  
Նողը բլրոյն ուր մազլիցէր քիչ ասաց ,  
Փրշուտ ուղին ու դաշտերն ալ մարմանդէ ,  
Ու բերկրագին՝ կուրծքէ քրտի լա՛յն հառաչ :  
Համբոյրին պէս որ գազարէն կը գիտէ :

Յուզմունքով լի նաշուած է նեռնէ մեր ետին  
Գիտնէ նամբան որ քա՛ց է դեռ Գրտինքով . . .  
Յիշատակներ կը խօսին շե՛շա մեր սրտին . . .  
Ու մեր աչերը կը լեման արցունքով . . .  
Յուզմունքով լի նաշուած է նեռնէ մեր ետին :

Ի՞նչ Բազըբ էր կեանքն որ սուրբ յարկիս ասկ անցաւ . . .  
Աշխատութիւն , խոկումն , շանքեր կը քանուէր ,  
Ատմէ ահա եզան մեր կեանքն որ անցաւ . . .  
Այս՝ յարկին տակ՝ խաղաղիկ ու աշխատասէր :  
Ի՞նչ Բազըբ էր կեանքն որ սուրբ յարկիս մէջ անցաւ :

Ո՛րք գայրոցի կեանքին հասաւ ժամն յետին . . .  
Ու այդ ժամուն բազէները յամբօրէն  
Տեսնեմք ահա , կը կորուսին կ'անհետին . . .  
Ո՛րք , վշտաբեկ սրտով երածեշտ տանք իրեն . . .  
Ո՛րք գայրոցի կեանքին հասաւ ժամն յետին :

Հրածե՛շա , երածե՛շա . . . Հրածե՛շա յարկիս յախտեան . . .  
Միտք ջերմ բոյն՝ ուր մեքն քոչնիկ երգեցիկ՝  
Ո՛րք մայր բոչնէն ստինք շամբերն գիտութեան ,  
Եւ սարկեցամք աշխատանքի երգն գեղեցիկ :  
Հրածե՛շա , երածե՛շա . . . Հրածե՛շա յարկիս յախտեան . . . :

Հրածե՛շա սնո՛նց ուր կեանքն անցաւ հեզաստի . . .  
Սենեակներուն , սեղաններուն , սրահներուն . . .  
Անոնց վրա՛յ են մեր կեանքին շիքերն ա՛հ . . .  
Հրածե՛շա կու տանք անոնց ճայնով կերկերուն ,  
Հրածե՛շա անոնց ուր կեանքն անցաւ հեզաստի . . . :

Հրածե՛շա մեր միւս բնկերներուն — դեռ փոքրի՛կ —  
Որոնց ենա նոյն կեանքն ապրեցանք եզբօր պէս . . .  
Վայելեցինք գգուններն ու սէրը գողարիկ  
Միեւնոյն հայր-սրաշատանի մը սիրակէզ  
Հրածե՛շա մեր միւս բնկերներուն — դեռ փոքրի՛կ :

Հրածե՛շ ա ձե՛զ ալ, բարեկամներ մեր մա՛հին,  
Գո՛ւ՛՛մ ուսուցիչք, դո՛ւ՛՛ք պաշտօնեայք անձնուէր  
Յասաջացման, զարգացման սուրբ խորանին . . .  
Ուսանողի մեր ջանքերուն տախփ բեւեր .  
Հրածե՛շ ա ձեզ ալ, բարեկամներ մեր մա՛հին :

Հրածե՛շ ա եւ քե՛զ, քեզ սիրելի ուսուցչապետ (\* )  
Որ մատնեբուզ մէջ ձեւեցիր մեր եզղին,  
Յոտի կիրքերն դա՛ն զարձուցիր ետ անհետ .  
Փոխան դրփի ինչ որ կար ներսդ անդին . . .  
Հրածե՛շ ա եւ քե՛զ, քեզ սիրելի ուսուցչապետ :

Հրածե՛շ ա քեզի, կրթական ժիր գործաւոր  
Որ գրիչիդ, լեզուիդ նարտար մտքնին տակ՝  
Ու դպրոցիդ սալին վրայ փառաւոր  
Կեցիր մեզ ու դարբնեցիր շարունակ . . .  
Հրածե՛շ ա քեզի, կրթական ժիր գործաւոր :

Հրածե՛շ ա քեզ, մա՛հի մըշակդ յարգելի  
Որ հերկեցիր խապան արտը մեր մա՛հին,  
Խղեցիր անկէ փունջ ու սաստակ դառնակի  
Ու գրի սերմերն ուղղին, Բարսօյն, Գեղեցկին . . .  
Հրածե՛շ ա քեզ, մա՛հի մըշակդ յարգելի :

Այլ է՛ր այսօրան խո՛ր մեր սիրտը կը յուզի . . .  
Լսէ մեր մարմին պիտի երբայ քեզմէ բաց,  
Հոգին մընայ պիտի փարած միշտ քեզի,  
Քն յիշատակ պիտի ըլլայ անմոռաց . . .  
Այլ է՛ր այսօրան խո՛ր մեր սիրտը կը յուզի . . . :

— Ո՞հ, դպրոցին կարօտն է որ մեզ խոտիէ,  
Նախագրացուած խոր կարօտը սիրագին,  
Կարօտն արտիդ՝ որ հա՛մակ սէր գարով է,  
Կարօտն լոյսով, լոյսո՞վ լեցուն քն մըսփին . . .  
— Ո՞հ, դպրոցին կարօտն է որ մեզ խոտիէ :

(\*). Թ. Ա. Պէրպերեանին

Զաւակներու պէս որք սուսնէն հեռանամ ,  
Մընամք աղթա՛ւր ու գլխահա՛կ , մըտածկոտ . . .  
Մ'եր սիրտն լինայ տրամուրիւնով անսահման .  
Անառաջնորդ դողոցն Քայլ մեր կը բոտ ,  
Զաւակներու պէս որք սուսնէն հեռանամ :

Տէ՛ր , դո՛ւ մեր մէջ դըրի՛ր պապական ուսմանի՛ն ,  
Գիտաբեան կիրքն անգուսպ մեր մէջ դո՛ւ ծնար :  
Տալու համար մեզ զարգացման սէրն անգին՝  
Գործածեցիր ամէ՛ն միջոց , ամէն հնար :  
Տէ՛ր , դո՛ւ մեր մէջ դըրի՛ր պապական ուսմանի՛ն :

Այդ պապական յագուրդ տալու անկարող  
Քանինե՛ր կան որք կը մընամ անպաշտպան ,  
Ա՛հ , քանիներ չունենալով միջոց , փող ,  
Իրենց միտքը մնայ անուս ու խռպան ,  
Այդ պապական յագուրդ տալու անկարող . . . :

Ձե՛զ մանուսնդ , հոգւոց մեր Հայր անմրման (\*\*)  
Վարժարանաց մեր հոգածու եւ ուղղիչ ,  
Ձեզ կը յանձնենք այս մանկըտին պատուական ,  
Զի խնամէք գայն ձեր բեւոց տակ շինիչ ,  
Ձե՛զ մանուսնդ , հոգւոց մեր Հայր անմրման :

Վարժարանէս պէտք է որ ա՛լ զնամք հեռու . . .  
Մ'եր մանկութեան օրերն գացին հեշտագին ,  
Տարիներն ալ յաչորցեցին իրարու՝  
Արա՛ց եւ բացը՝ գեփխալին պէս գայմային . . .  
— Վարժարանէս պէտք է որ ալ գնամք հեռու . . . :

*Պարտիզակ , 1905*

(\*\*) Ա. Պարտիզէ Հօր









## ՓՈՔՐԻԿ ԼԵՐՈՍԸ

Գիշերն էր շատ ուշ : Իր անկողնին շուրջ  
Հատաբուսած բայր կը դիտէինք մուկն  
Մեր արժենքուայ եզրայրը փոքրիկ :  
Մայրս յուսահատ կ'արտասուէր լռիկ .  
Ու սնարին էայ՝ բնկուսած , արկա՛ր ,  
Չեսէր ծընօտին՝ հայրս կը խնկար :

Կե՛ղն փոքրիկ հերոս : Ի՛նչ փոխուեր էր ան :  
Մէկ ձեռքը կուրծքի բա՛շմ վէրքին վրան ,  
Վիզը ցաւազին կերպով գալարած ,  
Անկենդա՛ն կարծես , յու՛ռ , բազկատարած ,  
Ու կողերն ինկած սեւ աչկերն ի վար ,  
Հազի՛ւ լսելի՛ եզրայրս կը հեւար :

Սննեակն էր կէս-մուր : Բարձին էայ լռին  
Կը մտէր նիւար բացը լամբարին . . . :  
Դուրսն ա՛լ դադրեր էր պայծարն արիւնի :  
Փոքրիկ եզրայրներս վայտով , դողունի ,  
Կը նայէինք մեր եզրօր հագեցւար . . .  
Ինչպէս կը նայի մարդն անդունդն ի վար . . . :

Իսնկա՛րժ , արթափա՛ծ , տենդո՛ւտ , խելայի՛ղ ,  
— Աչքիւ առչե՛ն է դեռ վայրկեանն տենդ —  
Վերցուց կողերը ու իր շուրջ բոլոր  
Դարձուց աչկերուն սեւ զումար մարդ :  
Մեղմ ախանկրը մա՛ւր բառեր լացին՝  
Չեմ գա՛ն , հա՛ , կու գա՛ն , դաշա՛յն , բիր , կացին՝ . . . :

Ու շեռոյ շողմած , արդէ՛ն ուժապաս ,  
Տենդով արթունցին շրթներն ու ի սարճո  
Յարեցան իր սուրբ երանցանի փողին . . .  
Հայրքս որ հո՛ն էր՝ Մահուան պէս դեղին ,  
Գլխով մեզ նշան քրտն երբապա  
Ու մեմք խցիկէն հեռացա՛նք հրդու . . . :

\*  
\*\*

Արթուտած , մտախոս եղանակաւիդ տակ ,  
Լսի՛ն հանգչէ դռն , փոխի՛կ նստատակ ,  
Արիւնս՛տ , ահե՛ղ , հանգչէ՛ մինչեւ որ ,  
Երենց սուգին մէջ հայրենախոտար՝  
Քառասկորսի՛քդ դադան համօրէն  
Օ՛ր մ՛Ազատութեան կարմիր շեփորէն . . . :

*Բերս , 25 Օգոստոս 1908*

## ՀԱՅ ԹՆՈՒՆՆԵՐ

Թի՛նկ , քա՛նկ . . . : Օղի՛ն մէջ էտ կո՛չդ է , Աստուա՛ծ . . . :  
Անաւասիկ ե՛տ , ծե՛ր . սարագրուա՛ծ .  
Հոյսէ՛դ հարածուած ստուերի պէս խեղճ .  
Օտար ստաղի սակ , օտար երկրի մէջ ,  
Կերքամ , կը փախչիմ , չունիմ դադար , կանգ ,  
Մի՛նչ քա՛ց գիշերին մէջ կ'երգեն քիւր ցանգ  
Թի՛նկ , քա՛նկ . . . :

Թի՛նկ , քա՛նկ , զանգակներ մէ՛կ վանկ կը հեզեն ,  
Չիւնը պարելով կ'իջնայ երգի՛լէն . . .  
Թի՛նկ , քա՛նկ , ցոյցին մէջ մանակներ կ'երգեն .  
հեզնին , հարուստին ննուեղն է ապա՛հէն :  
հապաղու թի՛ւն ձեզ , արժա՛յ , տէր , օնանկ  
Չիւր բոյնին մէջ խունկ , խնձիպ , կախարդան՛ք ,  
Թի՛նկ , քա՛նկ . . .

Թի՛նկ , քա՛նկ , խոյսամբի տօ՛նն է համօրէն :  
Անտունը երկու՛ր էարի մէջ իրեն  
Մտմ մըն է վառեր , կը ժպտի անհո՛ւն . . .  
Մենք իրմէ՛ ալ խեղճ . . . : Անտէ՛ր , անան՛ւն  
Կորիւր ենք , չունինք ոչի՛նչ սրտի քանկ ,  
Արկրիս չարս ծագէն մոլորած կ'երքան՛ք  
Թի՛նկ , քա՛նկ . . . :

Անա հինգ դա՛ր է , բոյներնիս բոցի  
Կու տամ , զաւակնիս սրբե՛ր փոզոցի .  
Մեր ոտ՛էն խլեցին խլեակը հողի .

Շրջուն մեռել ենք առանց կոթողի— :  
Յուսկինա օտաժ լա՞յն հովին կ'երբանք ,  
Ներքեմիս մուք ծով , առջեմիս վրտանց  
Թիմկ , քանկ . . . :

Թիմկ , քանկ , կը փախչիմ , կ'երբամ սգակիր ,  
Բայց ահա երկնէս ասող մ'իմկու երկիր ,  
Գո՞ւցէ . . . : Այս գիշեր Բամ դարեր վերջ  
Դուն ծնի՞լ կու գաս մըստրի մը մէջ .  
Հեռո՞ւն , չարսուղորդ հովիւներ անանկ ,  
Աւ ամբողջ երկրի վրայ մի արձագանց ,  
Թիմկ , քանկ . . . :

Ո՛չ . մտք չիկայ քեզ , Յիսուս եղբու .  
Ո՛չ . սուրբ ջուր չիկայ սաբղոյ լըսու .  
Իրախտիդ ակերէն արիւն Բամեցին ,  
Խաչիդ Բով հազար խաչեր գամեցին . . .  
Մտցեր ենք Սիրոյդ պատուերները քանկ ,  
Մենք հայտայելով մուրիւն մէջ կ'երբանք ,  
Թիմկ , քանկ . . . :

Ո՛չ . դուն կեցիր հոն , կողոյտիդ մէջ վէս ,  
Կողոյտ , խորաստիկ երագի մը պէս ,  
Երբէս խաչեցեալ խորհուրդ սրգակիր ,  
Հիստիսն ու հարտ , երկինքն ու երկիր ,  
Ամէն մարդկուրիւն , ամէն ժամանակ  
Երար ձուլոյ մե՞ծ Անուրջը սրնանկ . . .  
Թիմկ , քանկ . . . :

Սակայն երգեցէ՛ք դուք գանգեր եկամոյ ,  
Աւ դո՛ւք մամտամոյ . հայու հեռուո՛նց  
Ջանգեր երգեցէ՛ք . . . : Մենք բաժան-բաժան .  
Մենք Խըմունց չունինք , մենք Մանն ենք դաման ,  
Այնկոծ նաւուն գանգերը վրտանց  
Կ'երգեն . . . : Երգեցէ՛ք , մենք մտեալան կ'երբանք ,  
Թիմկ , քանկ . . . :

Երգէ՛ հայտ գտնոց, Կովկասէն իրան ,  
Լճախէն Վոսիոր, Երգէ՛ բիւր-բերան ,  
Երգէ՛. Էս ձայնով մեր պոպեր մեռան -  
Երգէ՛, ձայնիդ մէջ Էսան դարեր կու լան . . .  
Երգէ՛, ինչպէս դուն լացիր ահագանց  
Երբ դեռ-սոզ ցեղին ցրին կարմիր պատանք  
Թինկ, քանկ . . . :

Խանգո՛ւն աշտարակ ցեղի մը վլուզուն ,  
Տեսար սոբիդ սակ արխնը վազուն ,  
Տեսար աստուծոյդ դիակն ազազուն ,  
Կո՛ւն գլխես ցեղի մ՛անէ՛ծ քի լեզուն . . . :  
Քու ձայնիդ ներքե՛ս համակ կախարդանք՝  
Ընք ծնունդներուն անէ՛՛ծ է կը կարդանք ,  
Թինկ, քանկ . . . :

Երգէ՛, դուն հողին ձայնն ես հարաբատ ,  
Յորչափ դեռ կրնաս դուն երգել ազա՛տ -  
Ձի գուցէ խեղդեն օր մը ձայնդ անշէջ . . . :  
Ա՛յն ատեն է օր բոլոր երկրի մէջ  
Սակարները կա՛յ՝ իրենց հողին սակ  
Պիտ՝ մեռնին գրկուած հուսկ օրօրէ՛յ քանկ ,  
Թինկ, քանկ . . . :

*Հայրեն . . . [1911]*

## ՈՒՆՏԻՆ ԹԱՓՈՐԸ

Անաբշյա մէջէն եի՞ն Բողաճներուն  
Հի՞ն բերդերն տես կը տեսնեմ հեռուն :  
Կը տեսնեմ կապար օղին մէջ սրխուր  
Ջանգախառուններ յաւերժօրէն յուն :

Կը տեսնեմ հարիւր սարեր մախրապատ ,  
Անձայն ու անաէր իբրեւ անապատ :  
Ու աշտապակներ անդունդներու Բով՝  
Ժամանակին դէմ գոցուած փակակնով :

Կը տեսնեմ մեր եին աստրաղաւոր  
Հագար ցեղերէ կախուած անվիհեր :  
Ու Բաւաղինն՝ կը տեսնեմ , Աստու՞ժ ,  
*Աստ չանգչ/ներով* սպաշատակուած . . . :

Բայց տես հարիւր գանգերն հաճօրէն  
Երկիւղածօրէն ու դիտակցօրէն ,  
Մաք գիշերին դէմ ամէնէք մէկանց  
Փոշոս լեզունին շարժեցին յանկարծ :

Բաւաղիններու աստրաններն անձայն  
հարկաւորներու պէս լըսին բացուեցան  
Քարմեր , ասպետներ ելան անբարբառ :  
Ահա ցոշգին մէջ կ'երբում վեհախառ :

Կը տեսնեմ , կու լամ . . . : Թափօրն է Ռախօն ,  
Ռախօնն որ կ'ապրի դեռ մտեղն անդին ,  
Ռախօնն որ տես հեռուէ հեռու  
Փակամէք քաղաւ սարի բերդերու :

Անա իշխաններ կ'ելլան անխնայ ,  
Քաղերնին ծանր է հօրը դարելով ,  
Վախաննին ծանցաւ , բայց աչքերնին վէս .  
Ռաբերմուն շղթան կ'երգէ չորսի պէս :

Այն որ քափօրին կ'երբայ առջեւէն ,  
Խոնջ է՝ լայն բեկեզ մը հաշկոտելէն . . .  
Կարմիր ծիրանի՞ն է արհայական ,  
Թէ ցեղին արիւնն . . . չեմ տեսներ այնքան :

Ու քափօրին հեռ , ու քափօրէն վեր ,  
Թռչուն մ'օղին մէջ կը խորխորի ծե՛ր . . .  
Այդ միբէ՞ արծիւն է արհայական  
Թէ՛ սեւ քախօրին քուն . . . չեմ տեսներ այնքան :

Լա՛յն կարկառեցի ձեռքերս նորիմուս .  
«Առէ՛ք , գոչեցի , տարէ՛ք դիս ձեզ սօս ,  
«Կուզէի այսպէ՛ս դիմել յախտեան  
«Ցեղի մը Ռախօնն անդրշիրիմեան . . . » :

Բայց տես ծարեց լոյսն արշալոյսին .  
Բարբերն , իշխաններն իջան միտսին  
Բաց տուտաններուն հար սանդուխներէն ,  
Ու ամէ՛ն , ամէ՛ն բան կորու նորէն . . . :

*Քերտ , 1914*



# ՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹԻՒՆ

«Պատմություն»

ԽՈՍՏԻՑՆԵՐՆԵՐ



## ՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԹՈՒԻԷՆ ՍԵՒԱՊ

Այս բաժնով, Ռուբէն Սեւակի գրականութեան ամբողջական մատենագիտութիւնը հրամցնելու յուսկնութիւնը շունինք, նման աշխատանք մը կ'ենթադրէ չուրջ 80 տարուան հայ պարբերական մասնովի ամբողջական ուսումնասիրութիւնը, բուն մը, որ վեր է մեր ներկայի կարողութիւններէն: Մա'նաւանդ՝ Սեւակի պարտպային, որ թէեւ զանազան հրատարակութիւններու եւ ուսումնասիրութեանց արժանացած, սակայն անոր զործերուն մեծ մասը մինչեւ այսօր մնացած են ասրազնուած, անյայտ ու անտիպ: Անոր ձեռագիրներն ու արխիւները մնացած են անոր հարապատեհեալն մօտ պահուած, եւ կամ՝ նգիչէ Զարեանցի անուան գրականութեան եւ արուեստի թանգարանը, Ռ- Սեւակի արխիւին մէջ: Սեւակ ա'յն հեղինակներէն է, որոնց արժանիքին ու զործերուն մասին տակաւին ամբողջական պատկերացում կարելի չէ կազմել մինչեւ այսօր: Հիմա որ Հայաստանի մէջ լոյս կը տեսնէ անոր «Նրկեր»-ու ժողովածուն<sup>(1)</sup>, ու այս հասարակ զինք կը փորձենք քիչ մը աւելի ներկայացնել հանրութեան, կը կործենք, բուարար ատագձ կայ նման պատկերացման:

Այս մտահոգութենէն թելադրուած ու ահա այս աշխատութեամբ, մեր գլխաւոր նպատակն էր կարելի չափով մէկտեղել գրադէպին հետ առընչուող մատենագիտական ու արխիւային նիւթերը, գիւրացնելու համար բանասէրին զործը, միաժամանակ, կորուստէ փրկելով մամուլի կէրտն մէջ գրուած անոր զործերն ու անոնց մասին եղած յոգուածները, անգրագարձներն ու յուշագրութիւնները: Աւեր ու այս աշխատանքին ձեւնարկած կը պրոպակինք ու կը հաւաքէինք որեւէ տեղեկութիւն ու աղբիւր, որ կրնար յաւելիալ լոյս տփոնել Սեւակի կեանքին ու զործերուն շուրջ, չէինք զիտեր, որ նման

(1) Ռ- Սեւակ, «Նրկեր», կազմեց եւ ծանօթագրեց՝ Ալ- Թօփչեան, յառաջարկը գրեց՝ Սա- Թօփչեան, Նրեւան, «Սովետական Գրող» երասարակչութիւն, 1985: Յետադաս կարգալ 1985-ի երասարակչութիւն:

աշխատանք մը կը կատարուէր Հայաստանի ծանօթ մատարականներէն՝ Ալեքսանդր Թաֆշեանի կողմէ, որ Լոզանի, Նիւի-ու Փարիզի մէջ կը փորձէր հատարել Սեւակի անտիպ ու անյայտ գործերը, ձեռագրերը, նամակներն ու արխիւային ալի նիւթեր: Փոքրօրէն ու մասնազգայնութիւնը արդէն տարածւած էինք երբ ստացանք վերելիչումս գործը, որ կ'ընդգրկէր, անկախ Սեւակի գործերէն, կարեւոր ծանօթագրութիւններ ու նիւթեր, որոնք յայտ կը տեսնուէին Սեւակի շատ մը գործերուն շարքէ: Այդ ծանօթագրութիւնները միացնելով մեր գործին, կը հրատարակենք սոյն մասնազգայնութիւնը, բուսարար տեղեկագրութիւններ համապատը ըլլալու գոհունակութեամբ ու տարարարա ջերթոյնի հանդէպ խոփի պարտք մը կատարած ըլլալու բուսարարութեամբ:

Մեր աշխատանքին ընթացքին ուսումնասիրեցինք պոչսուտայ այգ ստանի կարեւորագոյն թերթերն ու հանդէսները, մանաւանդ անոնք՝ որոնց աշխատակցած էր Սեւակ: Անոնցմէ յիշենք՝ «Մասիս»-ը, «Արեւելեան Մամուլ»-ը, «Ազգայի»-ը, «Լոյս»-ը, «Սօցիալիստ»-ը, «Շանք»-ը, «Սոսամ»-ը, «Ազատամարտ»-ը (շարքագրութիւն), «Մեր Տարեցոյց»-ը, «Ամենուն Տարեցոյց»-ը, «Բիւզանդիոն»-ը, «Գեղամի»-ն (պիտոսորները իր աշխատակցած թերթերուն ու հանդէսներուն): Միամտամտակ, յետեղանեան չըջանի սխիտրաճայ մամուլի կարեւոր թիւերը («Ամէնուն Տարեցոյց»-ը, «Նայիրի»-ն, «Սեանէ և Արսեստ»-ը, «Վերածնունդ»-ը, եւ այլն) արատապարտ կամ անտիպ գեղարուեստական գրութիւններն ու յուշագրութիւններ ձեռք ձգելու մտապարտութեամբ: Նաեւ, գրականութեան պատմութեան գրքերն ու գաղափարները՝ մէկ խառնով, ինչ որ կարելի էր մեր արամազրութեան սակ տեսնուի: Մամուլի կարգ մը թիւեր չկրցանք ձեռք ձգել, հակասակ երկար պարտաւճարու: Ինչ խառն որ կիրանանի անբարենպաստ պայմանները ոչ մէկ ձեռով կը նպաստէին այս գործին յաջողութեան: Այս ազգութեամբ, չկրցանք կապեր հաստատել Սեւակի հարապատ ու մտակ աններուն հետ՝ արխիւային նիւթեր ձեռք ձգելու համար:

Բարեբախտաբար, Սեւակ չէ անհեցած ճամկանսներ կամ գրչանուներ, բացի յիշումս անուանէն: Պատճառը թերեւս Պարզն հետս գտնուելն է, որ չի ստիպեր ճամուկ անուներս սակ հրատարակ դույ: Եր գրութիւնները ստարագրած է Սեւակ կամ Ռուբէն Զիլինիի բան անուներուն սակ, բան մը, որ մեծապէս կը պիտացնէ նման աշխատութեան մը մէջ իր գրութիւնները դատաճորէն հրատարակելու գործը, փրկելով մեզ՝ փերտարուներ կատարելու կամ փարկաններ արատարակելու անպատկէն:

Սեւակի տառջին տպուած գործը՝ «Բամսնամալ կօսիք» խորագրին տակ, շափածոյ տարածման մըն է «Պէրպէրեան Վարժարան»-ի տարեփոխի հանդէսին կարգացուած, ու տպուած «Մասիս»-ի մէջ (թիւ 24, 1905, էջ 379-80)։ Տպուած տառջին արձակ գրութիւնը հասանարար «Տարի Մը Վերջ» խորագրով պատմուածքն է, ըստ տեսած «Արեւիկան Մամուլ»-ին մէջ (թիւ 26, 1907, էջ 640-3)։ Իր սրով հրատարակուած միակ գիրքը՝ «Վարժիր Գիրքը» անուան տակ, երեք պոէմներու հաւաքածոյ մըն է, տպուած 1910-ին, Պարոյ մէջ։

Ռ. Սեւակի գեղարուեստական գրութիւնները ցարգ արժանագամ են չարջ տասր տպագրութեան, սիրուքի թէ Հայաստանի մէջ, սրանց մասին կը խափնք առանձին բաժնով։ Անոնք, Սեւակի գործերէն քննարուած ու հաւաքուած հրատարակութիւններ են, րայի հայաստանեան մերջին հրատարակութեանն որ տաւել տմրողական է։

Սեւակի գրական ստեղծագործութիւնները եւ ձեռագրերը կը գտնուին եզիչ Չարեմնի անուան գրականութեան եւ արուեստի ինտիտուտը՝ Երեւանի մէջ, Ռ. Սեւակի յատուկ արխիւին տակ (տե՛ս ԳԱԹ, ՌՄՖ, թիւ 1 եւ 2, այդ տարնչութեամբ սրեւէ մասնանչում պիտի բլլայ այս անուան տակ)։ Այդ պրիւրները հան հասամ են անոր մտերիմ բարեկամներէն՝ պարաճայ գրական ու հատարակական գործիչ՝ Թորոս Ազատեանի միջոցաւ 1958-70 թուականներուն։ Այդ անտիպներն ու արխիւները կը բողկանան հեղինակին կողմէ ինքնագիր երկու տետրակներէ (ԳԱԹ, ՌՄՖ, թիւ 1 եւ 2)։ Առաջին տետրակը կը կրէ «Մրտի մամեր. 1906. Լոյան. Ա. Տետրակ» խորագիրը (ԳԱԹ, ՌՄՖ, թիւ 1), իսկ երկրորդը՝ «Ռ. Սեւակ. 1909» խորագիրը, (ԳԱԹ, ՌՄՖ, թիւ 2)։ Կայ նաեւ հեղինակի քրոջ աղջկան՝ Ատրիւնէ Յակոբովիչի տետրակը, որ կը պարանակէ յիսուչորս բանաստեղծութիւններ, սրանց տանութր՝ անտիպ, իսկ երեսունվեցը՝ տպագրուած կրկնութիւններ կամ տարրերակներ։ Տետրակին տառջին էջին վրայ գրուած է - «20 Նոյ. 1922, Ռ. Սեւակի անտիպ քերթուածները, իր ձեռագրերն քնդարինակուած»<sup>(2)</sup>։ Սուչ չէ թէ ի՞նչ է եղած Ա. Յակոբովիչի սկզբնաղբիւրը, ս՛րկէ քնդարինակամ է այդ քերթուածները, Շատ հասանարար նոչնինքն այդ երկու ինքնագիր տետրակները պէտք է բլլան։ Այդ կ՛ատպացուցանէ երկու տետրերուն կարգ մը քնդարերուն բացարձակ նոչնութիւնը (տե՛ս, «Մանորագրութիւններ», էջ 463)։ Այդ տետրէն կարելի է կրակացնել, որ

(2) «Մանորագրութիւններ», Այլն, էջ 463։

պէտք է գոյութիւն ունենան ինքնազիր աչի տետեր ալ, բայց դարձ  
ձանօթ ու յայտնի չէ անոնց Հակասուպիրը :

Ինչ կը վերաբերի Սեւակի նամակներուն, անոնք սակաւին  
կը մնան ցրուած անհասանկերու ու վերոյիշեալ Փոնտին մէջ : Անոնցմէ  
ժի քանին միայն տպուած են մամուլի էջերուն մէջ եւ Գ, Հ. Ազնա-  
ւուրեանի խմբագրած՝ «Արեւմտեան Գրողների Նամականի» (Երե-  
ւան, 1972, էջ 359-75) Հատարին մէջ : Մեծ թիւով նամակներ ներ-  
մուծուած են 1985-ի վերջին Հրատարակութեան մէջ (էջ 371-450) :  
Արտջ թիւով նամակներ կը գտնուին նաեւ սփիւռքահայ մատուցական-  
ներէն Ա. Մատուկեանի մաս, սրոնցմէ ժի քանին տպուած են անոր  
Հրատարակած «Նաչիրի»-ին մէջ : Սեւակի մտերիմ բարեկամներէն՝  
Հ. Նազարեանցի արխիւներուն մէջ ալ (Վենետիկի Մխիթարեան  
Մխարանութեան մատենադարանը) պէտք է գտնուին շատ մը անտիպ  
ու անյայտ գործեր ու նամակներ : Արտջ, կը կարծենք, մասնաւորի  
ընթացքին յաւելեալ նորութիւններ պիտի յայտնաբերուին Սեւակի  
գործերուն ու նամակներուն վերաբերող :

Ինչպէս յիշած էինք ներածականին մէջ, գրութիւնները գտա-  
ւորուած են կարեւր մասնաւորագրութեան շիմամբ : Մասեկնազի-  
տութեան սկիզբի զեղարուեստական գրութիւններու (արձակ թէ շա-  
փածոյ) շարքն ալ կը հետեւի Հատարի գտաւորման ձեւին : Եւրա-  
քանչիւր քերթուածի թէ արձակ գրութեան հետ ստուած ենք անոր  
գոնապան Հրատարակութիւններուն ցանկը : Եւրեւեալ տեղեկութիւն-  
ներ ունենալու պարագային, ստուած ենք արտջ յատարանութիւններ,  
ստեալ գրութիւնը աւելի հասկնալի գործնելու համար : Աստեւլ,  
Սեւակի նախրուած ուսումնասիրութիւններուն, յաշտագրութիւննե-  
րուն ու յոյսածններուն ցանկը՝ աչքրեմական կարգով, նաեւ, ստը-  
րեր-տարրեր Հրատարակութիւններուն ցանկը՝ անոնց բովանդա-  
կութեան յիշատակութեամբ :

Այս մասնաւորագրութեան պատրաստութեան ձեւին մէջ շիմ-  
նակածօրէն հետեւած ենք Արտաշէտ Տէր Արաշատրեանի պատրաս-  
տած Ռ. Զարգարեանի մասնաւորագրութեան եզրանակին<sup>(3)</sup> : Օգտա-  
գործած ենք նաեւ Եզրիչ Պետրոսեանի օրատրաստած Ռոսիէն Սեւակի

(3) Ռ. Զարգարեան, «Յայցարցոյ», Անրիլիտա, տպ. կարճ-  
զիկնոսութեան Հայոց, 1977 : Մասեկնագրութեան բաժինը տե՛ս, էջ  
397-445 :

մասնագիտութիւնը<sup>(1)</sup> և 1985-ի Հայաստանեան Հրատարակութեան «Ծնունդագրութիւններ»-ու բաժինը (էջ 451-476) :

Ինչպէս բաժնի սկզբնաւորութեան՝ անթերի չէ կատարուածը : Մեկայն կը կարծենք որ Հաւաքուած մասնագիտական հանձնքն այլ բաւարար ազդեցիկներ կը պարունակէ Ռուբէն Սեւակով հետաքրքրուողներուն համար, մա՛նուանդ՝ անխիստ սառչին լուրջ փորձն է, որուն հիման վրայ պիտի կատարուին հետագայ առանկ սամբազական աշխատութիւններ, նոր ստեղծներու հրատարակութեամբ :

## ԳԵՂԱՐՈՒԵՍԱԿԱՆ ԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այս բաժնով լոյս կ'ընծայենք Սեւակի գեղարուեստական գործերու (շափածոյ թէ արձակ) մասնագիտութիւնը, կարելի նշգրտութեամբ, հետեւելով հասարից մէջ անոնց դասաւորման ձեւին : Զանց կ'ընենք հաստատմանն այլ յիշատակելու պարագան, բաւականապէս վերբնութի մը ամբողջական հրատարակութեան պարագային անոր մտամանշումը, մտացումներէ խուսափելու համար : Նկատի ունենալով որ Սեւակ ընդհանրապէս իր գրութիւններուն բունական մասնանշելու սովորութիւնը չէ ունեցած, դասաւորումից մէջ ստուելարար կը կիմնուինք սպասարարեան տարեթիւին վրայ, բան մը՝ որ թէև առաւելագոյն նշգրտութիւն ցոյց չի տար, բայց յարմարագոյն միջոցն է՝ ժամանակագրութիւնը նշողիս, դէր՝ մտաւորապէս : Քերթածի մը շուրջ լուսարանութիւններ կամ տեղեկութիւններ ունենալու պարագային, ներմուծած ենք այս բաժնին մէջ, այդ վերբնութիւնը առանկ հասկնալու մտահոգութեամբ :

## Ա. ԶԱՓԱՆՈՅ

### Ի. «ՍԻՐՈՅ ԳՐՐԸ»

«Արցունքիմ Քերթումը» — Առաջին անգամ լոյս կը տեսնէ Թէպղկի 1908 թ-ի «Անեկուն Տարեցոյց»ին թէջ, էջ 111 : Երկրորդ

(1) Ռ. Սեւակ, «Երկեր», Երևան, Հայպետհրատ, 1955 : «Մասնագիտութիւններ»-ու բաժինը տե՛ս էջ 247-252 :

անգամ՝ 1955-ի Հայաստանեան Հրատարակութեան մէջ, էջ 26<sup>(1)</sup> :  
Հեղինակին ինքնագիրը կը կրէ նաև «Արցունքից Ազօր Բը» և «Իջիր  
Արցունք» զերնագիրը (սե'ս ԳԱԹ, ԻՍՖ, թիւ 1) :

«Սիրայ Եղիերը».— Առաջին անգամ լոյս կը տեսնէ «Մասիս»  
չարաթաթերթի 1907 թ-ի (Նոր Ծրջան) թիւ 15-ի (13 Մարտ) մէջ, էջ  
293: Երկրորդ անգամ՝ 1944-ի Երասազէմի Հրատարակութեան  
մէջ,<sup>(2)</sup> էջ 86: Երրորդ անգամ՝ 1981-ի Հայաստանեան Հրատարակու-  
թեան մէջ,<sup>(3)</sup> էջ 129: Չորրորդ անգամ՝ 1985-ի Հայաստանեան Հրա-  
տարակութեան մէջ,<sup>(4)</sup> էջ 71 :

«Հոգիս».— Առաջին անգամ լոյս կը տեսնէ «Մասիս»ի 1907  
թ-ի թիւ 22-ին (21 Ապրիլ) մէջ, էջ 430: Երկրորդ անգամ՝ 1944-ի  
Երասազէմի Հրատարակութեան մէջ, էջ 100: Երրորդ անգամ՝ 1955-ի  
Հրատարակութեան մէջ, էջ 23: Չորրորդ անգամ՝ 1981-ի Հրատարա-  
կութեան մէջ, էջ 147: Հինգերորդ անգամ՝ 1985-ի Հրատարակութեան  
մէջ, էջ 70 :

«Վարապները».— Առաջին անգամ լոյս կը տեսնէ «Մասիս»ի  
1907 թ-ի թիւ 30-ի (16 Յունիս) մէջ, էջ 604: Երկրորդ անգամ՝  
1928-ին, «Հայրենիք» ամսագրի թիւ 5 (65)-ի մէջ, էջ 39: Երրորդ  
անգամ՝ 1944-ի Երասազէմի Հրատարակութեան մէջ, էջ 122: Չոր-  
րորդ անգամ՝ 1946-ի Վարիչեան Հրատարակութեան մէջ,<sup>(5)</sup> էջ 211 :  
Հինգերորդ անգամ՝ 1955-ի Հրատարակութեան մէջ, էջ 21 : Վեցերորդ

(1) Ռուբէն Սեւակ, «Երկեր», Երևան, Հայտեանք, 1955,  
260 էջ, խմբ.՝ Ս. Տարսնիչ :

(2) Ռուբէն Սեւակ, «Քերթուածներու Հաւաքածոյ», Երուսա-  
ղեմ, Ս. Յակոբեանց սպարան, 1944 :

(3) Ռ. Որբերեան, Ռ. Սեւակ, Վանան Թէրէեան, Մասպէտու  
Զարիփեան, «Երկեր», կազմեց՝ Վ. Գարբիլեան, խմբագիր՝ Ռազ-  
միկ Տօնեան, Երևան, «Սովետական Գրող» հրատարակչութիւն,  
1981 :

(4) Ռ. Սեւակ, «Երկեր», կազմեց իւր ծանօթագրեց՝ Ալ. Թօփ-  
չեան, յառաջաբանը գրեց՝ Ստ. Թօփչեան, Երևան, «Սովետական  
Գրող» հրատարակչութիւն, 1985 :

(5) Ռ. Սեւակ, «Տիրչիկն Գիրքէն Փրցուած էջեր և Քերթուած-  
ներ», Փարիզ, «Հայ Գրողներու Բարեկամներ» մատենաշար, բր.  
15, 1946 :

անգամ՝ 1963-ին, «Շաղկխոտայ Արդի Հայ Գրականություն» Բ. հասարին մէջ, էջ 136-7: Եօթներորդ անգամ՝ 1981-ի հրատարակութեան մէջ, էջ 131: Ութներորդ անգամ՝ 1985-ի հրատարակութեան մէջ, էջ 62: Իններորդ անգամ՝ 1985-ին, «Ռուսէն Սեւակ եւ «Փրցուելիք Ուղեղներ» (Յովհ. Զրկինկիրեան, Փարիզ), հասարին մէջ, էջ 89-90: Բանաստեղծութեան ինքնազրբը՝ տե՛ս ԳԱԹ, ՌՄՖ, թիւ 1:

Այս ֆերրուտմին աւիրով Սեւակ կ'ըսէ. — «Շատ անգամ՝ մտք գիշերով՝ Լէմանի ափին վրայ կը համզչիմ մեկնաւորիկ աւ կը դիտեմ կարողները, mystère-ով լեցան այդ խորհրդաւոր էակները, հեռուները, գոյգ-գոյգ, գիշերին մէջ: Ու հոգիս, արցունքով լեցուն, կը մտածեմ. ինչո՞ւ լեզու չունենային այդ խեղճները, ինչո՞ւ չկրնայի կազդու անոնց որտին մէջ այն անուստրէն բարձր խորհուրդը, որան մարմնացումներն են իրենք, ինչո՞ւ չհամարուէի անոնց նետ, եւ ինչո՞ւ չկրնայի բնէ իրենց, քէ՛ իրենց սրտին պէս սիրտ մըն ալ իմ կարծիքս տակ կայ, իմ բանաստեղծի կուրծքիս տակ...» (1<sup>6</sup>)

«Լէման» — Առաջին անգամ յայտ կը տեսնէ Հ. Մամուրեանի խմբագրած «Արեւելեան Մամուլ» շաբաթաթերթի 1907 թ.ի թիւ 34-ին մէջ, էջ 856-7: Երկրորդ անգամ՝ 1955-ի հրատարակութեան մէջ, էջ 19-20: Երրորդ անգամ՝ 1981-ի հրատարակութեան մէջ, էջ 130: Չորրորդ անգամ՝ 1985-ի հրատարակութեան մէջ, էջ 69: Քերթուածը նուիրուած է իր մտերիմ բարեկամներէն, Հ. Նազարեանին, որան «Լենկախի Միխայիլեան Միարանութեան մասնաճարանի մէջ գանուսոց արխիւներուն հետ, ըստ Ա. Թովչեանի, պէտք է բազմաթիւ անտիպներ պահուած ըլլան Ռ. Սեւակէ: (7) Հեղինակին ինքնազրբը կը կրէ «Լէմանիս» խորագրերը (տե՛ս ԳԱԹ, ՌՄՖ, թիւ 1):

«Լէման»ը Սեւակ կը գրիէ Հ. Նազարեանին որ տպել տայ «Մասին» մէջ, եւ այդ աւիրով կը գրէ. — «Կ'ուզեմ, որ (եւ վստահ եմ որ կը յաջողեն) «կարտյներ»-ուն յաջորդ շարքը բեզի ձուած հրաշակիրտ «Լէման» տպել տա՞ւ՝ պարտաւ «Մասին» մէջ: Բայց պէտք է որ «Լէման»-ին մէջ սրբազրուութիւններ բաներ չմտցուի[6], որով-

(6) Տե՛ս, Ա. Յովհաննէսեան, «Ռուսէն Սեւակի Քերթուածները», «Լէմ», (Փարիզ), խմբ.՝ Ա. Վրացեան, Բ. Տարի, քիւ 5 (Յունուար-Մարտ, 1939), էջ 17:

(7) Տե՛ս «Մանաթագրութիւններ» «Երկեր», 1985, Երեւան, էջ 455:

կանու այնպիսի փոփոխի բանաստեղծութիւն մըն է, որ գրչի փափակ հարուած մը կրնայ մեղցնել ամոր հոգին :» (Տե՛ս, Ա. Յովհաննէսեան, Բայն, էջ 17)

«Ահա Կ'երգես Դասանիա՛ . . .» — Առաջին անգամ ըստ կը տեսնել «Արեւելեան Մամուլ»-ի 1907 թ. թիւ 38-ի մէջ, էջ 947: Երկրորդ անգամ՝ 1955-ի Հրատարակութեան մէջ, էջ 24: Երրորդ անգամ՝ 1985-ի Հրատարակութեան մէջ, էջ 67:

Այս քերթուածը առաւել հասկնալու համար պէտք է կատարել առ մէջքերու մը Սեւակի նշանածին (Եաննի Ապէլի — Խ.Տ.) 23 Մարտ 1908 թուակիր նամակէն, ուր ան կ'ըսէ. — «Բայց դուն (Սեւակին համար է խօսքը — Խ.Տ.) շնուգիր. առա՛ղ . . . դուն իշխանուծին կը սիրես (իշխանուծին «Դասանան» է, որ ինձ սիրահարուած էր եւ որմէ ներշնչուած եմ «Ահա Կ'երգես Դասանան») : Փակագծին մէջի բացատրութիւնը Սեւակի սիրոյ խոստովանութիւնն է Դասանային (Տե՛ս, Ա. Յովհաննէսեան, Բայն, էջ 22) :

«Յնձուն Մահ» — Առաջին անգամ ըստ կը տեսնել «Հայ Գրականութիւն» ամսագրի (Իգմիր) 1914 թ. թիւ 5-ի Յունուար) մէջ էջ 7: Երկրորդ անգամ՝ 1930-ին, «Արեւմտահայ Բանաստեղծներ»<sup>(8)</sup> ժողովածուին մէջ, էջ 349: Երրորդ անգամ 1930-ին, «Հայրենիք»-ի Դեկտեմբերի թիւին մէջ, էջ 76-7: Չորրորդ անգամ՝ 1930-ի «Համագոյն» Օրացոյցին մէջ: Հինգերորդ անգամ՝ 1944-ի Երասայէմի Հրատարակութեան մէջ, էջ 118: Վեցերորդ անգամ՝ 1946-ի փարիզեան Հրատարակութեան մէջ, էջ 229: Եօթերորդ անգամ՝ 1955-ի Հրատարակութեան մէջ, էջ 82: Ութերորդ անգամ՝ «Մայրնի կեդուի Ընդերքարան»-ի Գ. Տարուան զրգին մէջ (Երեւան, 1970), էջ 166: Իններորդ անգամ՝ 1981-ի Հրատարակութեան մէջ, էջ 160: Տասերորդ անգամ՝ 1985-ի Հրատարակութեան մէջ, էջ 155: Տասնմէկերորդ անգամ՝ 1985-ին, «Թուրէն Սեւակ եւ «Փրցուելիք Աղեղներ» հատորին մէջ, էջ 96-7:

Այս քերթուածին մասին Սեւակ կը գրէ. — «Այս շարտը Բեզի (Հ. Կազարեան — Խ.Տ.) կը գրկիմ «Յնձուն Մահը» անուամբ քերթուած մը՝ ամէնէն արժէքատարը» ցարդ արնադրածներուս (իբրևս

(8) Տե՛ս, «Արեւմտահայ Բանաստեղծներ» (ժողովածու Ընտիր Բանաստեղծութիւններու), կազմ.՝ Ալազան եւ Վ. Կարենց, յասնադրան՝ Գ. Վանանչեցի, Երեւան, Պետհրատ, 1930:

արական եւ իբրեւ խնամու, որուն մէջ Բերրոյ եւ վտակ կը խօսակցին գիշերին մէջ : Կարգա՝ եւ սասար անգամ կարգա, հիանալի ցլիմե եւ հիանալի ցլիմե կայ մէջը : եւ մանուանդ խորապէս շարք fond մը : Կատարեալ յանգամու Բերրուած մըն է» : (9)

«Ինկու Սէր».— Առաջին անգամ յայ կը տեսնէ «Մասիս» 1907 թ-ի թիւ 34-ի 118 Օգոստոսի մէջ, էջ 684 : Երկրորդ անգամ՝ 1920-ին, «Մասան» պարբերաթերթի (Գ. Տարի) թիւ 89-ին մէջ, էջ 23-4 : Երրորդ անգամ՝ 1928-ին, «Հայրենի» թիւ 6 (66)ի մէջ, էջ 28 : Չորրորդ անգամ՝ 1944-ի Երասողէմի Հրատարակութեան մէջ, էջ 79 : Հինգերորդ անգամ՝ 1981-ի Հրատարակութեան մէջ, էջ 124 : Վեցերորդ անգամ՝ 1985-ի Հրատարակութեան մէջ, էջ 61 :

Այս ֆերրուածին մասին Հ. Կազարեանին ուղղած իր 12 Օգոստոս 1907 բառակիր նամակով Սեւակ կ'ըսէ. — «Ներքակ պիտի գտնես բանաստեղծութիւն մը, «Գինո՞յ Սէր» վերնագրով : Շատեց է զրկած չանէի քեզի ուսանաւոր, այս անգամ կը զրկեմ ուսանաւոր մը, որուն վրայ կը դնեմ իմ համեստ գրողի բոլոր եղբարտութիւնս : Ոճը նոր է, զանապարհ նոր, արտայայտութիւնը նոր : Տեսակ մը սիրային սաղմոսերգութիւն, որ տողերը կը կրկնուին աղիքներուն համաչափութիւնովը՝ եւ իրար կ'ամբողջացնեն : ...Սրտիս ամբողջ զգայնութիւնը գրի այս տողերուն մէջ : Չիլիկիլիկեանը ամբողջ այդ ֆերրուածին մէջ է : Գինոյ Սէրը նուիրած եմ Օր- Եաննի Արէլին՝ ...» (10) : Քերրուածը գրուած է ապագայ իր կնոջ՝ Օր- Եաննի Ապէլին հետ առջին ծանօթացման առիթով : Այդ դրուագին մասին տեսնել վերոյիշեալ աղբիւրը, որ կայ Սեւակի խոստովանութիւնն ու ամբողջ եղելութիւնը :

«Վերջալոյս».— Առաջին անգամ յայ կը տեսնէ Արամ Անանեանի խմբագրած «Լոյս» շաբաթաթերթի 1908 թ-ի (Նոր Շրջան) թիւ 5-ին մէջ, էջ 116 : Երկրորդ անգամ՝ 1944-ի Երասողէմի Հրատարակութեան մէջ, էջ 126 : Երրորդ անգամ՝ 1955-ի Հրատարակութեան մէջ, էջ 34 : Չորրորդ անգամ՝ 1985-ի Հրատարակութեան մէջ, էջ 65 :

«Միտայ Արիւր».— Առաջին անգամ յայ կը տեսնէ «Լոյս» շաբաթաթերթի 1908 թ-ի թիւ 5-ին մէջ, էջ 156 : Երկրորդ անգամ՝

(9) Տե՛ս Ա. Եսայեանի, Մոյն, էջ 17 :

(10) Նոյն- էջ 18 :

1944-ի Երասազէժի հրատարակութեան մէջ, էջ 81 : Երրորդ անգամ՝ 1946-ի փարիզեան հրատարակութեան մէջ, էջ 205 : Զորրորդ անգամ՝ 1955-ի հրատարակութեան մէջ, էջ 36 : Հինգերորդ անգամ՝ 1981-ի հրատարակութեան մէջ, էջ 134 : Վեցերորդ անգամ՝ 1985-ի հրատարակութեան մէջ, էջ 78 :

«Յնացոյ Ազգիկը».— Առաջին անգամ լոյս կը տեսնէ «ԼՍՍ»-ի 1908 թ. Ի Բ. Տարի, նոր Շրջան) թիւ 8-ին մէջ, էջ 171 : Երկրորդ անգամ՝ 1946-ի փարիզեան հրատարակութեան մէջ, էջ 214 : Երրորդ անգամ՝ 1955-ի հրատարակութեան մէջ, էջ 27 : Զորրորդ անգամ՝ 1985-ի հրատարակութեան մէջ, էջ 91 :

«Սիրոյ Մրտնջ».— Առաջին անգամ անգամ լոյս կը տեսնէ «ԼՍՍ»-ի 1908 թ. Ի թիւ 8-ին (16 փետր.) մէջ, էջ 262 : Երկրորդ անգամ՝ 1930-ին, «ՀԱՅՐՆՆԻԲ»-ի նոյեմբերի թիւին մէջ, էջ 56 : Երրորդ անգամ՝ 1944-ի Երասազէժի հրատարակութեան մէջ, էջ 65 : Զորրորդ անգամ՝ 1955-ի հրատարակութեան մէջ, էջ 37 : Հինգերորդ անգամ՝ 1981-ի հրատարակութեան մէջ, էջ 135 : Վեցերորդ անգամ՝ 1985-ի հրատարակութեան մէջ, էջ 89 : Հեղինակին ինքնադրբ կը կրէ «Ափին Վրայ» խորագրբ (տե՛ս ԳՍԹ, ԹՄՅ, թիւ 1) :

«Եարլլէլս».— Առաջին անգամ լոյս կը տեսնէ «Մտախ»-ի 1908 թ. Ի թիւ 8-ին մէջ, էջ 181 :

Այս աւերած խմբագրութիւնը կը գրէ.— «Մտախ»-ի այս քիւտով կը հրատարակենք Ռե-Սեւակի այս գեղեցիկ բանաստեղծութիւնը : Ռե-Սեւակ եօզիլ Բանի մը Բերբումներ ստորագրած, արդէն զնահատարան մասնաւոր հետաքրքրութիւն մը արբնցուցած է իր շուքը եւ ընթերցողներէն շատեր կը հարցնեն մեզ, քէ ո՞ր կը ստեղծուի այդ ստորագրութեան ետեւը : Չենք ուզիլ Բոլամբիլի «Ռե-Սեւակ»-ը, Բանի որ ինք գրական դիմակով կը սիրէ բանաստեղծել, քայք սա՛չափ մը զօնացնէ հետաքրքրութիւնը ընթերցողներուն, քէ ան «Մտախ»-ի ընթերցողներուն ծանօթ բանաստեղծ մըն է, որ «Մտախ»-ի միջոցով իր բուն անունով յայտնուած տանն ուլ՝ անմիջապէս համակրութիւն եւ զնահատարանն հշտնուեցաւ ընթերցողներէն, ինչպիսի գալն առաջին Բերբումեղն զնահատուլ եւ ծանօթացնելու սիրով մը եզու խմբագրութիւնը :

Երկրորդ անգամ լոյս կը տեսնէ՝ 1955-ի հրատարակութեան մէջ, էջ 43 : Երրորդ անգամ՝ 1985-ի հրատարակութեան մէջ, էջ 71 :

Հեղինակին ինքնադրբ թուարարած է Կ. Յանուար 1908 (տե՛ս ԳԱԹ, ԲԱՅ, թիւ 1)

«Պիտի Ազատե՛մ» — Առաջին անգամ լույս կը տեսնէ «Մասիս»-ի 1908 թ-ի թիւ 10-ին մէջ, էջ 205: Երկրորդ անգամ՝ 1955-ի Հրատարակութեան մէջ, էջ 46: Երրորդ անգամ՝ 1981-ի Հրատարակութեան մէջ, էջ 138: Չորրորդ անգամ՝ 1985-ի Հրատարակութեան մէջ, էջ 76:

Մեռակի շատ մը բանաստեղծութիւնները ուղղակի քարգմանութիւն կամ բառացի մէջբերումներ են իր ստացած համակներէն: 16 Մարտ 1908 բուսակի իր նամակին մէջ, սպասած՝ Է. Կարսեանին, ան կ'ըսէ — «...Պէտք է հոս պզտիկ խոստովանութիւն մը քննմ էնզի, որ իմ գրկած ոստանաւորներէս շատերը պարզապէս իր (խօսքը եաննի Ապէլի մասին է - Խ.Տ.) ճնամակներէն բառացի քարգմանութիւններ են ծայրէ ի ծայր»: (Տե՛ս, Ա. Յովհաննէսեան, Ույն, էջ 18): Այս բացատրութեամբ կը յստականայ Մեռակի կարգ մը բանաստեղծութիւններուն մէջ եղած մէջբերումները կամ պոսթիւմները, որք անշուշտ կը պարզէ ամբողջ այդ վերբուածին ոգին ու գրութեան գրգայատնաները: «Պիտի Ազատե՛մ» բանաստեղծութիւնը եաննի Ապէլի ուխտն է, թէ պիտի սպասէ Մեռակի, Ույնիսկ երեք տարի (մինչեւ Մեռակի կամաւորանը ստարտելու քուակովը՝ 1911):

«Մասիս» — Առաջին անգամ լույս կը տեսնէ «Մասիս»-ի 1908 թ-ի թիւ 11-ին մէջ, էջ 220: Երկրորդ անգամ՝ 1955-ի Հրատարակութեան մէջ, էջ 44: Երրորդ անգամ՝ 1985-ի Հրատարակութեան մէջ, էջ 85:

«Հիմ եղանակ» — Առաջին անգամ լույս կը տեսնէ Թեոդիկի «Ամենուրեւ Տարեցոյց»-ի 1909 տարուան թիւին մէջ, էջ 120-1: Երկրորդ անգամ՝ 1910-ին, «Հայ Գրողներ» զրատարգրի Բ. Հատորին մէջ, Երրորդ անգամ՝ 1930-ին, «Արեւմտահայ Բանաստեղծներ» ժողովածուին մէջ, էջ 337: Չորրորդ անգամ՝ 1939-ի «Համազգայինի Որացոյց»-ին մէջ, էջ 82: Վեցերորդ անգամ՝ 1946-ի փարիզեան Հրատարակութեան մէջ, էջ 225: Եոթերորդ անգամ՝ իսկ թուականին լույս տեսած «Ունիթը Էջեր Հայ Գրականութեան» Հատորին մէջ, էջ 862: Երկրորդ անգամ՝ 1955-ի Հրատարակութեան մէջ, էջ 54: Իններորդ անգամ՝ 1957-ին, Յ. Օշականի «Հայ Գրականութիւն» Հատորին մէջ (Բ.

այս (Երուսաղեմ), 1) էջ 623: Տասերորդ անգամ՝ 1960-ին, «Հայ Գրականության Երկ» գրասրահի Ը: հատարին մէջ, էջ 153: Տասնմէկերորդ անգամ՝ 1980-ին, Պշակունի «Համապատկեր Արեւմտահայ Գրականության» գրքի Թ: հատարին մէջ, էջ 46-7: Տասներկրորդ անգամ՝ 1985 թ.-ի «Բնակիչ» ամսագրի թիւ 10-ին (Հոկտ.) մէջ, էջ 37: Տասնչորրորդ անգամ՝ 1985-ի հրատարակութեան մէջ, էջ 153: Տասնչորրորդ անգամ՝ 1985-ին գարձեայ, «Ռուբէն Սեւակ եւ «Փրցուելիք Ռեզեզներ»<sup>(1)</sup>» հատարին մէջ, էջ 88:

Քերթուածը նուիրուած է սիւրբ Թէոփիլին:

«Այդ Գիշերը» — Առաջին անգամ լոյս կը տեսնէ «Մասիս»-ի 1908 թ.-ի թիւ 15-ին մէջ, էջ 255: Երկրորդ անգամ՝ 1955-ի հրատարակութեան մէջ, էջ 48: Երրորդ անգամ՝ 1985-ի հրատարակութեան մէջ, էջ 85:

«Երէկ Գիշեր» — Առաջին անգամ անգամ լոյս կը տեսնէ «Հայրենակիցի» Գնոր» ամսագրի 1908 թ.-ի թիւ 3-ին մէջ, էջ 53: Երկրորդ անգամ՝ 1985-ի հրատարակութեան մէջ, էջ 73: Քերթուածը նուիրուած է Որ. Լենա Տի Քարմիրին:

«Պատասխանը» — Առաջին անգամ լոյս կը տեսնէ «Լոյս»-ի 1908 թ.-ի թիւ 14-ին մէջ, էջ 453: Երկրորդ անգամ՝ 1944-ի Երուսաղեմի հրատարակութեան մէջ, էջ 71: Երրորդ անգամ՝ 1946-ի փարիզեան հրատարակութեան մէջ, էջ 206: Չորրորդ անգամ՝ 1955-ի հրատարակութեան մէջ, էջ 38: Հինգերորդ անգամ՝ 1981-ի հրատարակութեան մէջ, էջ 135: Վեցերորդ անգամ՝ 1985-ի հրատարակութեան մէջ, էջ 74:

«Երգ Երգոց» — Առաջին անգամ լոյս կը տեսնէ «Լոյս»-ի 1908 թ.-ի թիւ 17-ին մէջ, էջ 550: Երկրորդ անգամ՝ 1944-ի Երուսաղեմի հրատարակութեան մէջ, էջ 77: Երրորդ անգամ՝ 1946-ի փարիզեան հրատարակութեան մէջ, էջ 207: Չորրորդ անգամ՝ 1955-ի հրատարակութեան մէջ, էջ 32: Հինգերորդ անգամ՝ 1981-ի հրատարակութեան մէջ, էջ 133: Վեցերորդ անգամ՝ 1985-ի հրատարակութեան մէջ, էջ 79:

«Զգո՞ւմ» — Առաջին անգամ լոյս կը տեսնէ «Մասիս»-ի 1908

(11) Եսկ. Չիլիկիյանի, «Ռուբէն Սեւակ եւ «Փրցուելիք Ռեզեզներ»», Փարիզ, այս: Տէր Եսկիւրեան, 1985:

թ-ի թիւ 14-15-ի մէջ, էջ 292: Երկրորդ անգամ՝ 1985-ի Հրատարակութեան մէջ, էջ 89: Քերթուածը նուիրուած է Ենոփ Կրտէճեան, ինչպէս կը հաստատու անոր ինքնագիրը, բայց «բանի որ է. Կրտէճը այդ չըջանուած «Մասիս»-ի խմբագիրն էր, ապա կարելի է հասկանալ, թէ ինչու քանտասեղծութիւնն առանց նուիրարեութի է արագորդուել»<sup>(12)</sup> ինքնագիրը տե՛ս ԳԱԹ, ԹԱՅ, թիւ 1:

«Նամակը» («Աղջկան Հագիներ» ընդհ. խորագրի տակ) — Առաջին անգամ լոյս կը տեսնէ «Մասիս»-ի 1908 թ-ի թիւ 16-ին մէջ, էջ 320: Երկրորդ անգամ՝ 1955-ի Հրատարակութեան մէջ, էջ 49: Արրորդ անգամ՝ 1981-ի Հրատարակութեան մէջ, էջ 139-40: Չորրորդ անգամ՝ 1985-ին, «Արարատ» օրաթերթի թիւ 79 (12739) ի մէջ, էջ 3: Հինգերորդ անգամ՝ 1985-ի Հրատարակութեան մէջ, էջ 72:

«Գլխու Պատյա» — Առաջին անգամ լոյս կը տեսնէ «Արեւելեան Մամուլ»-ի 1908 թ-ի եռամսեայ Հրատարակութիւններու թիւ 3-ին մէջ, էջ 339: Երկրորդ անգամ՝ 1985-ի Հրատարակութեան մէջ, էջ 91:

«Զը Հապկուտ» — Առաջին անգամ լոյս կը տեսնէ «Արեւելեան Մամուլ»-ի 1908 թ-ի եռամսեայ Հրատարակութիւններու թիւ 3-ին մէջ, էջ 339: Երկրորդ անգամ՝ 1985-ի Հրատարակութեան մէջ, էջ 90:

«Երեւէ՛կ, Ջուր» — Առաջին անգամ լոյս կը տեսնէ «Լոյս»-ի 1908 թ-ի թիւ 23-ին մէջ, էջ 779-80: Երկրորդ անգամ՝ 1929-ին, Հ. Ե. Չ. Առատուրի «Նոր Թանգարան Հայերէն Լեզուի» դասագրքին մէջ, էջ 204-5: Երրորդ անգամ՝ 1944-ի Երասողէճի Հրատարակութեան մէջ, էջ 120: Չորրորդ անգամ՝ 1946-ի փարիզեան Հրատարակութեան մէջ, էջ 209: Հինգերորդ անգամ՝ 1955-ի Հրատարակութեան մէջ, էջ 30: Վեցերորդ անգամ՝ 1981-ի Հրատարակութեան մէջ, էջ 151: Եոթերորդ անգամ՝ 1985-ի Հրատարակութեան մէջ, էջ 121: Ութերորդ անգամ՝ 1985-ին լոյս տեսած է «Թուրէն Սեւակ եւ «Փրցուելի՛ր Ուղեղներ» հատարին մէջ, էջ 93:

Քերթուածը կը ցուցնէ Սեւակի՝ հայրենի երկրի, անոր ջուրին ու բնութեան կարօտը՝ աւելին, անոր կապուածութիւնը իր զիւղին ու ձմնալուծայրին, հակառակ՝ Լօզանի գրաւիչ բնութեան:

(12) Տե՛ս, «Մանթոպրութիւններ»-ու քառյակը, «Թուրէն Սեւակ», «Երկեր», 1985, Երեւան, էջ 456:

«Համբարձրը» — Առաջին անգամ լույս կը տեսնէ «Լույս»-ի 1908 թ.-ի թիւ 25-ին մէջ, էջ 851: Երկրորդ անգամ՝ 1914-ի Երասայէմի հրատարակութեան մէջ, էջ 92: Երրորդ անգամ՝ 1955-ի հրատարակութեան մէջ, էջ 41: Չորրորդ անգամ՝ 1985-ի հրատարակութեան մէջ, էջ 137:

Սրատուոյ այս փերբուածը նկարագրականն է Սեւակի Եւ իր սիրուելիին՝ Եաննիի հանդիպման, վերջինին տան առջեւ, էրփուրսի մէջ, երկար բաժանումէ մը ետք: Այդ հանդիպման ամբողջ նկարագրութիւնը կու տայ նաեւ Հրանտ Դադարեանի դրամ՝ իր 19 Ապրիլ 1908 քուտիլիս նամակին մէջ<sup>(13)</sup>:

«Տրտտ՛ւմ Ազի» — Առաջին անգամ լույս կը տեսնէ «Մասիս»-ի 1908 թ.-ի թիւ 31-ի մէջ, էջ 142: Երկրորդ անգամ՝ 1912-ին, Թէոփիկի «Ամենուն Տարեցոյց»-ին մէջ, էջ 91: Երրորդ անգամ՝ 1914-ի Երասայէմի հրատարակութեան մէջ, էջ 95: Չորրորդ անգամ՝ 1916-ի փարիզեան հրատարակութեան մէջ, էջ 213: Հինգերորդ անգամ՝ 1955-ի հրատարակութեան մէջ, էջ 28: Վեցերորդ անգամ՝ 1963-ին, Հ. Մեղրոյ ճանաչեանի «Մաղիաճայ Արդի Հայ Կրակամուտեան» գրքի Բ. հատորին մէջ, էջ 147-8: Եօթերորդ անգամ՝ 1981-ի հրատարակութեան մէջ, էջ 149: Աւթերորդ անգամ՝ 1985-ի հրատարակութեան մէջ, էջ 77: Իններորդ անգամ՝ 1985-ին, «Խորքէն Սեւակ եւ «Փրցուելիք Ուղեղներ» հատորին մէջ, էջ 94:

«Մտաւազգացում» — Առաջին անգամ լույս կը տեսնէ Թէոփիկի 1910 թ.-ի «Ամենուն Տարեցոյց»-ին մէջ, էջ 145: Երկրորդ անգամ՝ 1930-ին, «Արեւմտահայ Բանաստեղծներ» ժողովածուին մէջ, էջ 348: Երրորդ անգամ՝ 1939-ի «Համազգային Օրացոյց»-ին մէջ: Չորրորդ անգամ՝ 1944-ի Երասայէմի հրատարակութեան մէջ, էջ 63: Հինգերորդ անգամ՝ 1946-ի փարիզեան հրատարակութեան մէջ, էջ 228: Վեցերորդ անգամ՝ 1955-ի հրատարակութեան մէջ, էջ 140: Եոթերորդ անգամ՝ 1981-ի հրատարակութեան մէջ, էջ 118: Աւթերորդ անգամ՝ 1985-ին, «Խորքէն Սեւակ եւ «Փրցուելիք Ուղեղներ» հատորին մէջ, էջ 97: Իններորդ անգամ՝ 1985-ի հրատարակութեան մէջ, էջ 118:

«Ձիւնիմ» — Առաջին անգամ լույս կը տեսնէ «Ատաղիկ» շանդէթի 1911 թ.-ի թիւ 3-ին մէջ, էջ 35: Երկրորդ անգամ՝ «Նաստասարը»

(13) ՏԵՍ, Ա. Եովհաննէսեան, Առջև, էջ 21:

պարբերաթերթի 1924 թ-ի (Ա. Հատար, Նոր Շրջան) պրակ թիվի  
ձևը, էջ 299-10: Երբորդ անդամ՝ 1930-ին, «Հայրենիք»-ի Գեղարքերի  
թիվին ձևը, էջ 77: Զորբորդ անդամ՝ 1944-ի Երասազէժի հրատա-  
րակութեան ձևը, էջ 106: Հինգերորդ անդամ՝ 1955-ի հրատարակու-  
թեան ձևը, էջ 85: Վեցերորդ անդամ՝ 1985-ի հրատարակութեան  
ձևը, էջ 86:

Այս բանաստեղծութեան մասին «Գեղարք» ամսագրի խմբա-  
գիր շ. Կ. Պոստրեան կը գրէ. — «Ենդրեցի սը ձիւնին սակ լու-  
սանկարուի եւ ձիւնը կը գրէ: Բերրուածով սը: Ու Սիւակ Զուիցիբիւյ  
ցարտին մէջ նստած ու լուսանկարուած է Բանաստեղծին խմբար:»<sup>14</sup>։  
Այս եւ ուրիշ Բերրուածներ՝ («Ժամանակ», «Հայ Զատիկը») Սե-  
ւակ գրած է շ. Կ. Պոստրեանի խնդրամէքին վրայ, բայց վերջնայն  
վիպարեան, միամտամակ աշխատակցած է անոր խմբագրած «Գե-  
ղարք» եւ «Ասպիկ» հանդէսներուն:

«Կայրի» — Առաջին անգամ լոյս կը տեսնէ «Արեւիկեան Մա-  
մուլի»-ի 1909 թ-ի թիւ 13-ի (24 Մարտ) ձևը, 403: Երկրորդ անգամ՝  
1955-ի հրատարակութեան ձևը, էջ 52: Երբորդ անգամ՝ 1981-ի հրա-  
տարակութեան ձևը, էջ 127: Զորբորդ անգամ՝ 1985-ի հրատարա-  
կութեան ձևը, էջ 127:

«Աստղի Մը» — Առաջին անգամ լոյս կը տեսնէ «Էջմիածին»  
ամսագրի 1955 թ-ի (ԻԲ- Տարի) Փետր-Մարտ-Ապրիլ ժխոցեալ թի-  
ւին ձևը, էջ 56-7: Երկրորդ անգամ՝ 1985-ի հրատարակութեան ձևը,  
էջ 174: Բանաստեղծութեան տարբերակը արտադրուած է Ա. Յակո-  
բովիչի տարակին ձևը (տե՛ս ԱՀՏ, էջ 49):

«Սէրս'վ, Սէրս'վ...» — Առաջին անգամ լոյս կը տեսնէ 1911  
թ-ի «Մեր Տարեգոյց»-ին ձևը, էջ 102-3: Երկրորդ անգամ՝ 1944-ի  
Երասազէժի հրատարակութեան ձևը, էջ 67: Երբորդ անգամ՝ 1981-ի  
հրատարակութեան ձևը, էջ 128: Զորբորդ անգամ՝ 1985-ի հրատա-  
րակութեան ձևը, էջ 128: Բանաստեղծութեան տարբերակը արտա-  
դրուած է Ա. Յակոբովիչի տարին ձևը (տե՛ս ԱՀՏ, էջ 79):

«Երէ Գիւմնայի՞ր» — Առաջին անգամ լոյս կը տեսնէ 1911  
թ-ի «Մեր Տարեգոյց»-ին ձևը, էջ 103-4: Երկրորդ անգամ՝ 1985-ի

(14) շ. Կ. Պոստրեան, «Գիւցամն», Կարեղիլիք, Կիւրժ Ա.,  
Պոստիք, 1923, էջ 23:

Հրատարակութեան մէջ, էջ 128: Բանաստեղծութեան ինքնապէն ի յայտ կու գայ գրութեան թուակածը՝ «1910, Կադանդ, Կրֆուրա, Hôtel Silver» (տե՛ս ԳԱԹ, ՌՄՖ, թիւ 2): Արտագրուած է նաեւ Ա. Յակոբովիչի տետրին մէջ (տե՛ս ԱՀՏ, էջ 77):

«Առաջին Մեղէք».— Առաջին անգամ լոյս կը տեսնէ «Շանկ»-ի 1912 թ-ի թիւ 15-ի մէջ, էջ 235: Երկրորդ անգամ՝ 1941-ի Երասացեղմի Հրատարակութեան մէջ, էջ 154: Երրորդ անգամ՝ 1985-ի Հրատարակութեան մէջ, էջ 151: Բանաստեղծութեան աստիճանագրութեան է Ա. Յակոբովիչի տետրին մէջ (ԱՀՏ, էջ 40-1): Ինքնապէր կը կրէ «Մեղէք» խորագիրը և նուիրուած է Զիֆթէ Սարաֆին (տե՛ս, ԳԱԹ, ՌՄՖ, թիւ 1):

«Սիրոյ ու Մահուան Երգը».— Առաջին անգամ լոյս կը տեսնէ «Շանկ»-ի 1912 թ-ի թիւ 15-ին մէջ, էջ 235: Երկրորդ անգամ՝ 1930-ին, «Հայրենիք»-ի Նույնձրերի թիւին մէջ, էջ 55-6: Երրորդ անգամ՝ 1944-ի Երասացեղմի Հրատարակութեան մէջ, էջ 69: Զորքորդ անգամ՝ 1946-ի փարիզեան Հրատարակութեան մէջ, էջ 224: Հինգերորդ անգամ՝ 1955-ի Հրատարակութեան մէջ, էջ 68: Վեցերորդ անգամ՝ 1963-ին, «Նուրիպետի Արդի Հայ Գրականութեան» գրքի Բ. հատորին մէջ, էջ 148-9: Եոթերորդ անգամ՝ 1985-ի Հրատարակութեան մէջ, էջ 152: Եօթերորդ անգամ՝ 1985-ին «Ռուբէն Սեւակի և «Փրցուելիք Ռեզիզներ» հատորին մէջ, էջ 95: Ինքնապէր կը կրէ «Մահուան ու Սիրոյ Երգը» խորագիրը (տե՛ս, ԳԱԹ, ՌՄՖ, թիւ 2): Նոյն ինքնապէր կը կարգածք նաեւ Ա. Յակոբովիչի տետրին մէջ, էջ 85-6: Գրութեան թուակածն ու փայրը, երկու տեղերուն մէջ տլ. «1910, Օգոստոս 20, Ծածրերի» է. մինչ «Շանկ»-ի մէջ յիշուած է փայրը՝ սրղէս «Լուսան», որն անշուշտ սխալ պէտք է ըլլայ: «Շանկ»-ի մէջ յիշուած է թէ յերթուածը քաղուած է Նեղինակին անտիպ «Սիրոյ Գիրք»-էն:

«Վերջին Կոչը».— Առաջին անգամ լոյս կը տեսնէ 1911 թ-ի «Մեծնան Տարեցոյց»-ին մէջ, էջ 285: Երկրորդ անգամ՝ 1930-ին, «Հայրենիք»-ի Նույնձրերի թիւին մէջ, էջ 60: Երրորդ անգամ՝ 1946-ի «Համազգային Օրացոյց»-ին մէջ, Զորքորդ անգամ՝ 1944-ի Հրատարակութեան մէջ, էջ 85: Հինգերորդ անգամ՝ 1955-ի Հրատարակութեան մէջ, էջ 62: Վեցերորդ անգամ՝ 1981-ի Հրատարակութեան մէջ, էջ 141: Եոթերորդ անգամ՝ 1985-ի Հրատարակութեան մէջ,

էջ 132: *Ռեֆերորդ անդամ*՝ 1985-ին, «Անդրամականցի»ի թիւ 3-ին մէջ, էջ 8: *Իններորդ անդամ*՝ նոյն տարուան «Քաղցին» ամսագրի թիւ 10-ին մէջ, էջ 38: *Սեւակ իր շնորհակցածութիւններն ստարակին մէջ ստեղծեր է այլ տարրերակ ժրտեաններու տարրեր շերտականութեամբ ու տակաւին բարձրովին այլ խելական տարրերակ ժր՝ Վերջին Աերը» խորագրով (տե՛ս, ԳԱԹ, ՌԱՅ, թիւ 2):*

«Ամենուն Տարեցոյց»ի խորագիրը այս տղերք կը կցէ այն էրբուածին.— «Կը դնենք ստորեւ իր մօր մէկ տաղը («Սիրոյ Դիրք»էն արտագրուած) ուր երիտասարդ սիրերգուն՝ արականցին՝ բաւաստեղծ Հրանտ Նազարեանցի բերանը կը դնէ «ո՛չ կեծկլացցի» սա՛նձօրէն անուգճ ազադարձուր՝ տարփանքի անդրանիկ եմբակայի մը ուղղեալ: Այդ աղջիկը նշմարիտ,— քէն ուշ մնացած — ապաշատով մը կը կողկողի սիրանուագ՝ անոր առջեւ: Մենք ա՛շխարհ կը մտնենք ապրուած կեանքէ իմքնատիպ եւ կօր տաղ մը, որ անու:» («Ամենուն Տարեցոյց», 1911, էջ 284-5):

«Բնչա՛ւ».— Առաջին անգամ լոյս կը տեսնէ «Շանք»ի 1911 թ.ի (Ա. Տարի) թիւ 3-ին մէջ, էջ 41: *Երկրորդ անգամ*՝ 1930-ին, «Արեւմտահայ Բանաստեղծներ» ժողովածուին մէջ, էջ 345: *Երրորդ անգամ*՝ նոյն թուականի «Հայրենիք» ամսագրի Նոյեմբերի թիւին մէջ, էջ 59-60: *Չորրորդ անգամ*՝ 1939-ի «Համազգային Օրացոյց»ին մէջ: *Հինգերորդ անգամ*՝ 1944-ի *Երուսաղէմի Նրատարակութեան մէջ*, էջ 63: *Վեցերորդ անգամ*՝ 1946-ի *Փարիզեան Նրատարակութեան մէջ*, էջ 230: *Եօթներորդ անգամ*՝ 1955-ի *Նրատարակութեան մէջ*, էջ 66: *Ութներորդ անգամ*՝ 1972-ին, Վ. Ա. Կիրակոսեանի «Ռուբէն Սեւակ» Հատորին մէջ, էջ 182-3: *Իններորդ անգամ*՝ 1981-ի *Նրատարակութեան մէջ*, էջ 123: *Տասերորդ անգամ*՝ 1985-ի *Նրատարակութեան մէջ*, էջ 136: *Տասնէկերորդ անգամ*՝ նոյն թուականի «Քաղցին» ամսագրի թիւ 10-ին մէջ, էջ 38: *Տասներկերորդ անգամ*՝ «Ռուբէն Սեւակ եւ Փրոցուցիիկ Ուղեղներ» (1985, Փարիզ) Հատորին մէջ, էջ 87:

«Սիրոյ Ծարաւ».— Առաջին անգամ լոյս կը տեսնէ «Շանք»ի 1911 թ.ի թիւ 3-ին մէջ, էջ 41: *Երկրորդ անգամ*՝ 1918-ին, նոյն հանդէսի թիւ 2-ին (23 Նոյ.) մէջ, էջ 16: *Երրորդ անգամ*՝ 1944-ի *Երուսաղէմի Նրատարակութեան մէջ*, էջ 66: *Չորրորդ անգամ*՝ 1955-ի *Նրատարակութեան մէջ*, էջ 67: *Հինգերորդ անգամ*՝ 1985-ի *Նրատարակութեան մէջ*, էջ 136:

«Եկս՝ւր».— Առաջին անգամ լույս կը տեսնէ «Ռուսաճ»ի 1911 թ-ի (Ա. Տարի) թիւ 1-ին մէջ, էջ 108: Երկրորդ անգամ՝ 1944-ի Երուսաղէմի Հրատարակութեան մէջ, էջ 73: Երրորդ անգամ՝ 1955-ի Հրատարակութեան մէջ, էջ 63: Չորրորդ անգամ՝ 1981-ի Հրատարակութեան մէջ, էջ 142: Հինգերորդ անգամ՝ 1985-ի Հրատարակութեան մէջ, էջ 124: Այս եւ հետագայ երկու րանաստեղծութիւնները հեղինակին համար կը կազմեն ամբողջութիւն մը, այլուրեւեակն չորրորդ գրուած: Կը պահենք մէկ կարգին այդ շարքը:

«Յստիտեմալիսն Հեփտորը».— Առաջին անգամ լույս կը տեսնէ «Ռուսաճ»ի 1911 թ-ի թիւ 1-ին մէջ, էջ 109: Երկրորդ անգամ՝ 1944-ի Երուսաղէմի Հրատարակութեան մէջ, էջ 75: Երրորդ անգամ՝ 1955-ի Հրատարակութեան մէջ, էջ 65: Չորրորդ անգամ՝ 1981-ի Հրատարակութեան մէջ, էջ 143: Հինգերորդ անգամ՝ 1985-ի Հրատարակութեան մէջ, էջ 125:

«Տժգալն երգը».— Առաջին անգամ լույս կը տեսնէ «Ռուսաճ»ի 1911 թ-ի թիւ 1-ին մէջ, էջ 110: Երկրորդ անգամ՝ 1944-ի Երուսաղէմի Հրատարակութեան մէջ, էջ 76: Երրորդ անգամ՝ 1955-ի Հրատարակութեան մէջ, էջ 75: Չորրորդ անգամ՝ 1985-ի Հրատարակութեան մէջ, էջ 126:

«Ասպիտիսն Երգը».— Առաջին անգամ լույս կը տեսնէ «Արսագան» ամսագրի (Եր. Նորք) 1911 թ-ի թիւ 12-ին մէջ, էջ 179: Երկրորդ անգամ՝ 1944-ի Երուսաղէմի Հրատարակութեան մէջ, էջ 94: Երրորդ անգամ՝ 1955-ի Հրատարակութեան մէջ, էջ 57: Չորրորդ անգամ՝ 1985-ի Հրատարակութեան մէջ, էջ 132:

«Կապող Մարդը».— Առաջին անգամ լույս կը տեսնէ «Արսագան»ի 1911 թ-ի թիւ 12-ին մէջ, էջ 179: Երկրորդ անգամ՝ 1944-ի Երուսաղէմի Հրատարակութեան մէջ, էջ 99: Երրորդ անգամ՝ 1955-ի Հրատարակութեան մէջ, էջ 58: Չորրորդ անգամ՝ 1985-ի Հրատարակութեան մէջ, էջ 133:

«Լուսնակ Լոյսակ».— Առաջին անգամ լույս կը տեսնէ «Արսագան» ամսագրի 1911 թ-ի թիւ 15-ին մէջ, էջ 227: Երկրորդ անգամ՝ 1955-ի Հրատարակութեան մէջ, էջ 59: Երրորդ անգամ՝ 1985-ի Հրատարակութեան մէջ, էջ 81:

«ԱՅկարեղի Սէր» — Առաջին անգամ լույս կը տեսնէ «Արագած»-ի 1941 թ. թիւ 15-ին մէջ, էջ 227: Երկրորդ անգամ՝ 1955-ի Հրատարակութեան մէջ, էջ 60: Չեղջատած է երրորդ քառուկը. «Գիւտակի մէջ իշխանուհի...»: Երրորդ անգամ՝ 1985-ի Հրատարակութեան մէջ, էջ 80:

«Ճիշդ Սէրը» — Այս-ամբողջական ձեւով (1-4 քառուկները) առաջին անգամ լույս կը տեսնէ «Լոյս»-ը ժողովրդային պարբերաթերթի 1941 թ.-ի (Ա. Տարի) պրակ Ա.-ի մէջ, էջ 48: Երկրորդ անգամ՝ 1965-ի «Ապիստակաճ Գրականութիւն» ամսագրի թիւ 4-ին (Աղբիւ) մէջ, էջ 60: Խմբագրութիւնը կը ներկայացնէ դայն սրբէս անտիպ, միւսնայն քառուկներով: Ամբողջական ձեւին մէջ լույս կը տեսնէ 1985-ի Հրատարակութեան մէջ, էջ 206: Անոր ստորերկը սրտագրած է Ա. Յակոբովիչի տետրին մէջ (տե՛ս, ԱՀՏ, էջ 21): 1985-ի Հրատարակութեան մէջ (սրմէ կ'արտատպենք մեր կարգին) անուամբ է ինքնագրի բնագիրը (տե՛ս, ԳԱԹ, ԹՄՅ, թիւ 2): Քերթումը գետեղած է անտիպներու շարքին մէջ, Նախընտրեցիկը դայն սրբէս «Այրի Գիրք»-ի շարքին մէջ, սնկէ մաս մը լույս տեսած ըլլալուն համար):

«Երեմ Զիտարներ» — Չենք գիտեր ե՞րբ եւ ո՞ւր առաջին անգամ լույս կը տեսնէ: Մեր արամագրութեան սակ եղած պարբերական մէջ առաջին անգամ կը հանդիպինք 1946-ի փարիզեան Հրատարակութեան մէջ, էջ 231: Երկրորդ անգամ՝ 1955-ի Հրատարակութեան մէջ, էջ 61: Երրորդ անգամ՝ 1985-ի Հրատարակութեան մէջ, էջ 156: Խմբագրութիւնը կը յայտնէ թէ չամենայն հասանալիանութեամբ, տեքստը վերցրել են (խօսքը 1946-ի փարիզեան Հրատարակութեան մասին է — ԽՏ) Ա. Յակոբովիչի տետրակից (ԱՀՏ, էջ 81):

«Սէրը» — Առաջին անգամ լույս կը տեսնէ «Մանր»-ի 1912 թ.-ի (Բ. Տարի) թիւ 27-ին մէջ, էջ 37: Երկրորդ անգամ՝ 1928-ին, «Հայրենիք» ամսագրի (Պոսթրին) թիւ 8 (68)-ի մէջ, էջ 32: Երրորդ անգամ՝ 1930-ին, նոյն ամսագրի Նոյնմըրի թիւին մէջ, էջ 54-5: Չորրորդ անգամ՝ 1941-ի Երեսուցէի Հրատարակութեան մէջ, էջ 68: Հինգերորդ անգամ՝ 1946-ի փարիզեան Հրատարակութեան մէջ, էջ 223: Կեցերորդ անգամ՝ 1980-ին, Յ. Օսկանի «Համարստիկ Արեւմտական Գրականութեան» գրքի Բ. հատարին մէջ, էջ 41: Եօթերորդ

անդամ՝ 1981-ի Հրատարակութեան մէջ, էջ 123: Ռեփերարդ անդամ՝ 1985-ի Հրատարակութեան մէջ, էջ 147:

«Կարապի երգը».— Առաջին անգամ յայտ էր տեսնել «Հայ Գրականութիւն» ամսագրի (Բզմիր) 1912 թ.ի թիւ 8-ին (Փետրուար) մէջ, էջ 38: Նախ բանաստեղծութեան տարբերակը՝ «Արապը» վերնագրով, յայտ էր տեսնել 1946-ի փարիզեան Հրատարակութեան մէջ, էջ 219: Այս մասին 1985-ի Հրատարակութեան մէջ էր կարդանք.— «Տե՛տո՛ւք հաւանաբար վերցրել են Ա. Զակոբովիչի տետրակից, Բանգի այն նոյնութեամբ կարդում ենք տետրակում՝ «Կարապը» վերնագրի տակ (ԱՀՏ, էջ 37-38): Ըստ որում, արդէս գրութեան վայր նշուած է Լօզանը, մինչդեռ մեր՝ աւելի ընդարձակ տարբերակում (երկու հատեակ աւելի է) նշուած է Նիցցա: Այս վերջինը աւելի հաւանական է ըլլում, Բանգի կարապին շքնայատու մերձարեւույդարձային բնակարար աւելի յատկանշական է Նիցցային, Ըստ Լօզանին» (Տե՛ս, 1985-ի հրատարակութիւն, էջ 460): Երրորդ անգամ յայտ էր տեսնել՝ 1955-ի Հրատարակութեան մէջ, էջ 76: Զորբորդ անգամ՝ 1985-ի Հրատարակութեան մէջ, էջ 145: Բանաստեղծութեան ինքնագիրը՝ «Վերջիշում» խորագիրը էր կրէ (տե՛ս, ԳԱԹ, ՌՄՅ, թիւ 1):

«Ամէնուն Պէս».— Առաջին անգամ յայտ էր տեսնել «Շանր»-ի 1912 թ.ի թիւ 18-ին մէջ, էջ 287: Երկրորդ անգամ՝ 1914-ի Երասաղէժի Հրատարակութեան մէջ, էջ 124: Երրորդ անգամ՝ 1955-ի Հրատարակութեան մէջ, էջ 145: Զորբորդ անգամ՝ 1981-ի Հրատարակութեան մէջ, էջ 145: Հինգերորդ անգամ՝ 1985-ի Հրատարակութեան մէջ, էջ 140: Բանաստեղծութեան ինքնագիրը նախքան ի Երասաղէժի Արխարին (տե՛ս, ԳԱԹ, ՌՄՅ, թիւ 1), մինչդեռ «Շանր»-ի մէջ ան ձեռնած է՝ «Մերիններուն»:

«Ձար Աղջիկը».— Առաջին անգամ յայտ էր տեսնել «Շանր»-ի 1912 թ.ի թիւ 18-ին մէջ, էջ 287: Երկրորդ անգամ՝ 1914-ի Երասաղէժի Հրատարակութեան մէջ, էջ 88: Երրորդ անգամ՝ 1981-ի Հրատարակութեան մէջ, էջ 141: Զորբորդ անգամ՝ 1985-ի Հրատարակութեան մէջ, էջ 141:

«Խաղրիկ».— Առաջին անգամ յայտ էր տեսնել «Շանր»-ի 1912 թ.ի թիւ 20-ին մէջ, էջ 319: Երկրորդ անգամ՝ նախ Հանդէսի 1913 թ.ի թիւ 57-ին մէջ, էջ 135: Երրորդ անգամ՝ 1914-ի Երասաղէժի

Հրատարակութեան մէջ, էջ 97: Զորքոյ անգամ՝ 1955-ի Հրատարակութեան մէջ, էջ 70: Հինգերորդ անգամ՝ 1985-ի Հրատարակութեան մէջ, էջ 138:

«Բաշչուր».— Առաջին անգամ լոյս կը տեսնէ «Շանք»-ի 1912 թ-ի թիւ 20-ին մէջ, էջ 319: Երկրորդ անգամ՝ 1944-ի Երասաղէմի Հրատարակութեան մէջ, էջ 90: Երրորդ անգամ՝ 1981-ի Հրատարակութեան մէջ, էջ 125: Զորքոյ անգամ՝ 1985-ի Հրատարակութեան մէջ, էջ 137: Հինգերորդ անգամ՝ Նոյն թուականին, «Ռուրէն Սեւակ եւ «Փրցուելիք Ուղեղներ» Հատարին մէջ, էջ 91:

«Երբա՛ւ...».— Առաջին անգամ լոյս կը տեսնէ «Շանք»-ի 1912 թ-ի թիւ 27-ին մէջ, էջ 37: Երկրորդ անգամ՝ 1930-ին, «Հայքննիչ»-ի Գեղեցիներէի թիւին մէջ, էջ 83: Երրորդ անգամ՝ 1944-ի Երասաղէմի Հրատարակութեան մէջ, էջ 84: Զորքոյ անգամ՝ 1946-ի փարիզեան Հրատարակութեան մէջ, էջ 222: Հինգերորդ անգամ՝ 1955-ի Հրատարակութեան մէջ, էջ 74: Վեցերորդ անգամ՝ 1957-ին, Յ. Սշահանի «Հայ Գրականութիւն» Հատարին մէջ, էջ 218: Եօթերորդ անգամ՝ 1980-ին, Նոյն Հեղինակի «Համապատկիւր Արեւմտահայ Գրականութեան» գրքի Թ. Հատարին մէջ, էջ 42-3: Ութերորդ անգամ՝ 1981-ի Հրատարակութեան մէջ, էջ 148: Թններորդ անգամ՝ 1985-ին, «Արարտա» արտփերթի 23 Փետրուարի թիւ 79 (12739) թ մէջ, էջ 3: Տասներորդ անգամ՝ Նոյն թուականին, «Վեղրսնականցի» թիւ 3-ին մէջ, էջ 11: Տասնմէկերորդ անգամ՝ «Բազին» ամսագրի 1980 թ-ի թիւ 10-ին մէջ, էջ 39: Տասներկերորդ անգամ՝ 1985-ի Հրատարակութեան մէջ, էջ 147: Տասերորդ անգամ՝ 1985-ին, «Ռուրէն Սեւակ եւ «Փրցուելիք Ուղեղներ» Հատարին մէջ, էջ 87:

«Սրիմզ».— Առաջին անգամ լոյս կը տեսնէ «Հայ Գրականութիւն» ամսագրի 1913 թ-ի թիւ 9-ին (Մայիս) մէջ, էջ 10: Երկրորդ անգամ՝ Նոյն ամսագրի Նոյն տարւածն թիւ 12-ին մէջ, էջ 37: Երրորդ անգամ՝ 1930-ին «Արեւմտահայ Բանաստեղծներ» ժողովածուն մէջ, էջ 346: Զորքոյ անգամ՝ 1946-ի փարիզեան Հրատարակութեան մէջ, էջ 233: Հինգերորդ անգամ՝ 1955-ի Հրատարակութեան մէջ, էջ 80: Վեցերորդ անգամ՝ 1981-ի Հրատարակութեան մէջ, էջ 161: Եօթերորդ անգամ՝ 1985-ի Հրատարակութեան մէջ, էջ 149:

«Սիւսիսիկ».— Առաջին անգամ լոյս կը տեսնէ «Հայ Գրակա-

ևուրիսն» ամսագրի 1913 թ-ի թիւ 9-ին մէջ, էջ 10: Երկրորդ անգամ՝ 1946-ի փարիզեան հրատարակութեան մէջ, էջ 221-2: Երրորդ անգամ՝ 1955-ի հրատարակութեան մէջ, էջ 78: Զորրորդ անգամ՝ 1985-ի հրատարակութեան մէջ, էջ 148: Բանաստեղծութեան ասորերակը արտայայտած է Գաղարոյիչի տետրին մէջ (տե՛ս, ԱՀՏ, էջ 39):

«Գիշերին Մէջ».— Առաջին անգամ լոյս կը տեսնէ «Շանք»-ի 1914 թ-ի թիւ 58-ին (15 Մայիս) մէջ, էջ 147: Երկրորդ անգամ՝ 1946-ի փարիզեան հրատարակութեան մէջ, էջ 227: Երրորդ անգամ՝ 1955-ի հրատարակութեան մէջ, էջ 81: Զորրորդ անգամ՝ 1985-ի հրատարակութեան մէջ, էջ 154: Հինգերորդ անգամ՝ «Ռուբէն Սևակ եւ «Փրցուելիք Ուղեղներ» հատարին մէջ, էջ 92: Պերժուածք ճոխրուած է իր երրորդ Հայկի յիշատակին:

«Գիշերն Եզա».— Առաջին անգամ լոյս կը տեսնէ «Շանք»-ի 1914 թ-ի թիւ 58-ին մէջ, էջ 147: Երկրորդ անգամ՝ 1946-ի փարիզեան հրատարակութեան մէջ, էջ 227: Երրորդ անգամ՝ 1955-ի հրատարակութեան մէջ, էջ 83: Զորրորդ անգամ՝ 1965-ին, Եղ. Զրբաշեանի «Ռուբէն Սևակ»<sup>(15)</sup> գրքին մէջ, էջ 18: Հինգերորդ անգամ՝ 1981-ի հրատարակութեան մէջ, էջ 163: Վեցերորդ անգամ՝ 1985 թ-ի «Սեղ-րոնակացի»-ի թիւ 3-ին մէջ, էջ 8: Եօթերորդ անգամ՝ 1985-ի հրատարակութեան մէջ, էջ 155: Բանաստեղծութեան ասորերակը կայ Ա. Գաղարոյիչի տետրին մէջ, «Բնագրութիւն» խորագրի սակ (տե՛ս, ԱՀՏ, էջ 17):

«Մտրիւն».— Առաջին հրատարակութեան թուականն ու պարբեր յայտնի է: Զայն կ'արտասուենք 1985-ի հրատարակութեան (էջ 82), որ, որեւէ տեղեկութիւն չի տար այս տարնշաթեանը:

«Սէրը».— Առաջին անգամ կը հանդիպինք 1944-ի Երասազէմի հրատարակութեան մէջ, էջ 87, «Սէր» խորագրով: Երկրորդ անգամ՝ 1985-ի հրատարակութեան մէջ, էջ 174: Բնագիրը պահպանուած է Տիգրան Զիթուանի ձեռագրով, Գ.Ա.Թ., Ռ.Ս.Ս., թիւ 3-ին մէջ:

(15) Եղ. Զրբաշեան, «Ռուբէն Սևակ», Երևան, «Միտք», Երասազէմ, 1965:

## II. «ԱՆՐՁԻՆ ԼԱՅՆԵՐԸ»

### «ԿԱՐՄԻՐ ԳԻՐԳԸ»

1. «Ջարդի Լանքը» (ընտանի մենագրություն). — Առաջին անգամ լույս էր տեսնել «Խարմիր Գիրքեր»-ին մէջ (Պոլիս, 1910) էջ 5-25: Երկրորդ անգամ՝ 1944-ի Երասաղէժի Հրատարակութեան մէջ, էջ 5-21: Երրորդ անգամ՝ 1946-ի փարիզեան Հրատարակութեան մէջ, էջ 161-174: Այս Հրատարակութենէն զուրս մնացած է «Գեղար» թերթումը: Չորրորդ անգամ՝ 1985-ի Հրատարակութեան մէջ, էջ 25-35:

2. «Թրփուհիմն իցեղջուկ եղերերդ» — Առաջին անգամ լույս էր տեսնել «Խարմիր Գիրքեր»-ին մէջ, էջ 27-36: Երկրորդ անգամ՝ 1944-ի Երասաղէժի Հրատարակութեան մէջ, էջ 23-33: Երրորդ անգամ՝ 1946-ի փարիզեան Հրատարակութեան մէջ, էջ 175-82: «Ասեղի Հիւսէր» եւ «Ա՛յ Աղջիկ» թերթումները լույս էր տեսնեն նաեւ 1955-ի Հրատարակութեան մէջ, էջ 119-20: Չորրորդ անգամ՝ 1985-ի Հրատարակութեան մէջ, էջ 36-42:

3. «Մարդերգութիւն» — Առաջին անգամ լույս էր տեսնել «Խարմիր Գիրքեր»-ին մէջ, էջ 37-71: Երկրորդ անգամ՝ 1944-ի Երասաղէժի Հրատարակութեան մէջ, էջ 35-60: Երրորդ անգամ՝ 1946-ի փարիզեան Հրատարակութեան մէջ, էջ 183-98: Չորրորդ անգամ՝ 1955-ի Հրատարակութեան մէջ, էջ 123-43: Հինգերորդ անգամ՝ 1981-ի Հրատարակութեան մէջ, էջ 180-97: Վեցերորդ անգամ՝ 1985-ի Հրատարակութեան մէջ, էջ 43-60: Եօթերորդ անգամ՝ նոյն թուականին, «Թուրէն Անուակ եւ «Ֆրեյդսելիք Ուղեգնիր» Հասարին մէջ, էջ 124-142:

«Խարմիր Կարօս» — Առաջին անգամ լույս էր տեսնել «Սուրհանդակ» օրաթերթի 1908 թ.ի թիւ 55-ին մէջ, էջ 1: Երկրորդ անգամ՝ 1981-ի Հրատարակութեան մէջ, էջ 164: Երրորդ անգամ՝ 1985-ի Հրատարակութեան մէջ, էջ 105: Բանաստեղծութեան տարրերակը էր կրէ «Ճամբարդը» խորագիրը, լույս տեսած՝ 1965-ին, «Էջմիածին» սովետադրի Փետր-Ապրիլ թիւին մէջ, էջ 57: «Խարմիր Կարօս»-ի տարրերակը արտայայտած է Ա. Յակոբովիչի տետրին մէջ (տե՛ս, Ա.ԼՏ, էջ 58): Վաստէ շենք եթէ մեր նշած «Ճամբարդը» թերթումն է աստիկա:

«Անազանգները».— Առաջին անգամ լույս կը տեսնէ «Սուրբառն-դակ»ի 1908 թ.ի թիւ 65-ին (25 Օգոստոս) մէջ, էջ 1: Երկրորդ անգամ՝ «Շանք»ի 1918 թ.ի (Դ. Տարի, Նոր Շրջան) թիւ 2-ին մէջ, էջ 18: Երրորդ անգամ՝ 1984-ին, «Սովետական Հայաստան» ամսաթիւթի թիւ 8-ին մէջ, էջ 24: Գորրորդ անգամ՝ 1985-ին, «Ազգակ» սրտթիւթի թիւ 30 (16106)ի մէջ, էջ 5: Հինգերորդ անգամ 1985-ի հրատարակութեան մէջ, էջ 169:

«Ինչպէս երբեմն».— Առաջին անգամ լույս կը տեսնէ «Ազգակ»ի 1909 թ.ի (Ա. Տարի) թիւ 23-ի (23 Յունիս) մէջ, էջ 356: Երկրորդ անգամ՝ 1911-ին, Կարէն Միքայէլեանի խմբագրած «Գօրուս Ալմանախ» ամսագրի (Մոսկուա) Բ. դրբին մէջ, էջ 152: Երրորդ անգամ՝ 1930-ին, «Հայրենիք»ի Դեկտեմբերի թիւին մէջ, էջ 63: Գորրորդ անգամ՝ 1944-ի Երուսաղէմի հրատարակութեան մէջ, էջ 112: Հինգերորդ անգամ՝ 1955-ի հրատարակութեան մէջ, էջ 108: Վեցերորդ անգամ՝ 1965-ին, Եղ. Ջրբաշեանի «Ռուբէն Սեւակ» դրբին մէջ, էջ 17: Եօթերորդ անգամ՝ 1985-ին, «Կեդրոնականցի» թիւ 3-ին մէջ, էջ 12: Մոյն թիւին մէջ կաշ Նան. ձեռագրին դատճէր, Ութերորդ անգամ՝ 1985-ի հրատարակութեան մէ. էջ 92: Իններորդ անգամ՝ «Ռուբէն Սեւակ եւ «Փրցուելիք Ուղեղներ» հատարին մէջ էջ 77:

«Ո՞վ իմ Հայրենիքս (Կրկիկեայ արիւնին նախրում)».— Առաջին անգամ լույս կը տեսնէ «Ազգակ»ի 1909 թ.ի թիւ 20-ին (2/15 Սեպտ.) մէջ, էջ 307-8: Երկրորդ անգամ՝ 1944-ի Երուսաղէմի հրատարակութեան մէջ, էջ 106: Երրորդ անգամ՝ 1946-ի փարիզեան հրատարակութեան մէջ, էջ 215: Գորրորդ անգամ՝ 1955-ի հրատարակութեան մէջ, էջ 211-6: Հինգերորդ անգամ՝ 1981-ի հրատարակութեան մէջ, էջ 11: Վեցերորդ անգամ՝ 1985-ի հրատարակութեան մէջ, էջ 104: Եօթերորդ անգամ՝ «Ռուբէն Սեւակ եւ «Փրցուելիք Ուղեղներ» հատարին մէջ, էջ 79:

«Ողջակէզ».— Առաջին անգամ լույս կը տեսնէ «Ազգակ»ի 1909 թ.ի թիւ 27-ին մէջ, էջ 419: Երկրորդ անգամ՝ 1985-ի հրատարակութեան մէջ, էջ 142:

Քերթաւածը նախրում է Ա. Գարսեղեօղեանին: Վերջինը, «Պէլոյէրեան վարժարան»ի Սեւակի դասնկերներէն, ձեռագրութեամբ կամ իւրեւրեւ կ'ըլլայ: Կարճէ կը բանտարկուի Պոլսոյ մէջ. որ մըն ալ բանտի խուցին մէջ անձնատարան կ'ըլլայ, Բարիւղ բափնկով մարմ-

նին վրայ ու կրակ տալով : Այս հերոսական, ու միաժամանակ, ողբերգական դրուագը հերոսացնելու համար Սևակ կը գրէ այս նուազանայրը :

«Չանգալկնե՞ր, Չանգալկնե՞ր...» — Առաջին անգամ լույս կը տեսնէ «Ազգակ»ի 1909 թ.ի թիւ 25-ին մէջ, էջ 387 : Երկրորդ անգամ՝ 1944-ի Երեսուցեզմի հրատարակութեան մէջ, էջ 110 : Երրորդ անգամ՝ 1955-ի հրատարակութեան մէջ, էջ 109 : Կը պահի վերջին տպը՝ «Օ՞», դօղանջկե՞ր Աստուածն է մեռեր...» : Չորրորդ անգամ՝ 1981-ի հրատարակութեան մէջ, էջ 168-70 : Հինգերորդ անգամ՝ 1985-ի հրատարակութեան մէջ, էջ 106 : Վեցերորդ անգամ՝ նոյն թուականին, «Ռօրէն Սևակ եւ «Փրցուելիք Ուղեղներ» հատարին մէջ, էջ 78 : Եօթերորդ անգամ՝ 1985 թ.ի «Յազիմ»ի (ԻԳ, Տարի), թիւ 11-ին (նոյեմբեր) մէջ, էջ 76 :

«Ենավային Արցունքը» («Կարմիր Այլարանու թիւեր» ընդհ. խորագրին տակ) — Առաջին անգամ լույս կը տեսնէ «Ազգակ»ի 1909 թ.ի թիւ 32-ին մէջ, էջ 498 : Երկրորդ անգամ՝ 1910-ին, «Հայ Գրողներ» գառադրի Բ. հատարին մէջ : Երրորդ անգամ՝ 1944-ի Երեսուցեզմի հրատարակութեան մէջ, էջ 152 : Չորրորդ անգամ՝ 1955-ի հրատարակութեան մէջ, էջ 95 : Հինգերորդ անգամ՝ 1981-ի հրատարակութեան մէջ, էջ 154-5 : Վեցերորդ անգամ՝ 1985 թ.ի «Կեդրոնականցի»ի թիւ 3-ին մէջ, էջ 10-1 : Եօթերորդ անգամ՝ 1985-ի հրատարակութեան մէջ, էջ 166 : Խնքնագիրը վերնագրուած է «1896» եւ նուիրուած է «Համիսին» (տե՛ս, ԳԱԹ, ՌՄՖ, թիւ 1) :

«Վրէժին Սերմնացանը» («Կիլիկիան Երգեր» ընդհ. խորագրին տակ) — Առաջին անգամ լույս կը տեսնէ Թէոդիկի 1910 թ.ի «Ամենուսն Տարեցոյց»ին մէջ, էջ 165 : Երկրորդ անգամ՝ 1918 թ.ին «Շամբ»ի թիւ 2-ին մէջ, էջ 18 : Երրորդ անգամ՝ 1944-ի Երեսուցեզմի հրատարակութեան մէջ, էջ 103 : Չորրորդ անգամ՝ 1955-ի հրատարակութեան մէջ, էջ 111 : Կը պահի երրորդ քառեակը, «Սանճերնին յայն երիվարներ ասպազէն...» : Վերնագրին ալ սխալմամբ կ'ըսէ «Վերջին Սերմնացանը» : Հինգերորդ անգամ՝ 1985-ին, «Ռօրէն Սևակ եւ «Փրցուելիք Ուղեղներ» հատարին մէջ, էջ 74 : Վեցերորդ անգամ՝ 1985-ի հրատարակութեան մէջ, էջ 119 :

«Հայու Որբիկ» («Կիլիկիան Երգեր» ընդհ. խորագրին տակ) —

Առաջին անգամ լույս կր ակունկ 1910 թ.ի «Ամենուն Տարեցույց»-ին մէջ, էջ 165-6: Երկրորդ անգամ՝ 1914-ի Երասազէմի Հրատարակութեան մէջ, էջ 101: Երրորդ անգամ 1981-ի Հրատարակութեան մէջ, էջ 171-2: Զորբորդ անգամ՝ 1985-ին, «Ռուսիէն Սեւակ եւ «Փրցուելիք Ռդեղ-Ոնր» Հատարին մէջ, էջ 76: Հինգերորդ անգամ՝ 1985-ի Հրատարակութեան մէջ, էջ 120:

«Վերջին Օրօք» Երկիրիկեան Երգեր» ընդհ. խորագրին սակ. Առաջին անգամ լույս կր ակունկ 1910 թ.ի «Ամենուն Տարեցույց»-ին մէջ, էջ 106: Երկրորդ անգամ՝ 1930-ին, «Հայրենիք»-ի Դեկտեմբերի թիւին մէջ, էջ 65: Երրորդ անգամ՝ 1944-ի Երասազէմի Հրատարակութեան մէջ, էջ 105: Զորբորդ անգամ՝ 1955-ի Հրատարակութեան մէջ, էջ 111: Հինգերորդ անգամ՝ 1981-ի Հրատարակութեան մէջ, էջ 172: Վեցերորդ անգամ՝ 1985-ին, «Ռուսիէն Սեւակ եւ «Փրցուելիք Ռդեղներ» Հատարին մէջ, էջ 76: Եօթերորդ անգամ՝ 1985-ի Հրատարակութեան մէջ, էջ 120:

«Հայաստան» — Առաջին անգամ լույս կր ակունկ Ա. Զօպանեանի խմբագրած «Վերածնունդ» կիս. Հանդէսի 1919 թ.ի թիւ 1-2-ին մէջ, էջ 6: Երկրորդ անգամ՝ 1922-ի «Հայկաշէն Տարեգրք»-ին մէջ, էջ 319-22: Երրորդ անգամ՝ 1930-ին, «Հայրենիք»-ի Դեկտեմբերի թիւին մէջ, էջ 68: Զորբորդ անգամ՝ 1932-ին «Կեանք եւ Արտեստ» տարեգրքի (Բ-Տարի) թիւ 9-ին մէջ, Հինգերորդ անգամ՝ 1944-ի Երասազէմի Հրատարակութեան մէջ, էջ 113: Վեցերորդ անգամ՝ 1946-ի Գարեգեանի Հրատարակութեան մէջ, էջ 230: Եօթերորդ անգամ՝ 1955-ի Հրատարակութեան մէջ, էջ 118: Եօթերորդ անգամ՝ 1965-ին, «Նայիրի» շաբաթաթերթի (Երկունի 50-ամեակի բացարկ թիւի) թիւ 18-50-ի մէջ, էջ 18: Իններորդ անգամ՝ 1972-ին, Վ. Ա. Կիրակոսեանի «Ռուսիէն Սեւակ» գրքին մէջ, էջ 156: Տասերորդ անգամ՝ 1981-ի Հրատարակութեան մէջ, էջ 177: Տասնմեկերորդ անգամ՝ 1985-ին, «Կեդրամականիք»-ի թիւ 3-ին մէջ, էջ 9: Տասներորդ անգամ՝ 1985-ի Հրատարակութեան մէջ, էջ 137: Տասերորդ անգամ, «Ռուսիէն Սեւակ եւ «Փրցուելիք Ռդեղներ» Հատարին մէջ, էջ 77: Տասնչորրորդ անգամ՝ Նոյն տարեան «Բարգիւն» տնտայրի Նոյնեմբերի թիւին մէջ, էջ 61:

Վերրուածք Սեւակ գրած է Ա. Խանտիկեանի ծոցստեային մէջ. թէ ինչպէ՞ն կր հասնի Զօպանեանին, այդ մասին կր կարգամք հետաւետար. — Այս բանաստեղծութեան առիթով Աւետիք Խանտի-

հանը 1918 թ. Գեկանմերի 13-ին ժրնուից դուրս էր Ա. Զօգանեանին. «Սիրելի բարեկամ Ար. Զօգանեան, այս նամակն հետ ուղարկում եմ մի ստամուտ, որ 1913 թ. Լօզանում մեր եղբարսնիս բանաստեղծ Ռուբէն Զիլիկլիրեան — Սեւակն գրեց իմ ծոցատեղիս մէջ. այս ծոցատեղիս միայն վերջերս հնարուող եզրս ստանալու (մտաւ չէր ուրիշ ձեռագիրներն հետ), ուստի եւ պարտք եմ համարում սպագորքեան յանձնելու, միգուցէ չկորի այս գեղեցիկ բանաստեղծութիւնը: Արեւոյն յիշում եմ ո՛չ մի տեղ չի սպասած դաւակ. Խառնակեան. «Ներկերի Ժողովածու», վեցերորդ հատոր, էջ 172): (16) *Մեր Ժողովածուն մէջ արուած Թուակահմը՝ 1909-ն է, ըստ «Վերածնունդի» նշած Թուակահմին: Ըստ վերաբնութեան ա՛յլ պէտք է ըլլայ 1913: Կր կարծենք երկրորդն է ճիշդը:*

«Բանտին մէջ».— *Առաջին անգամ յայտ կը տեսնել 1910 թ.-ին. «Պէրդէրեան Վարժարան»ի աշակերտութեան կողմէ խմբագրուած «Ալիշան» (ձեռագիր) կիսամտեայ հանդէսին մէջ, Երկրորդ անգամ՝ 1919-ին, «Շանթ»ի թիւ 31-ին մէջ, էջ 362: Երրորդ անգամ՝ 1985-ի հրատարակութեան մէջ, էջ 170:*

«Շանթ»ի խմբագրութիւնը ֆերբուստին սկիզբը, յստաշարակի մը մէջ կը գրէ.— «Մասնաւոր գուրգուրանքով կը հրատարակենք Ռ. Սեւակի ստանդուրեան շրջանի մէկ անտիպ ու ա՛յնքան բութախոտ ֆերբուստը, գոր կը հաղկենք 1910-ին Պէրդէրեան վարժարանի աշակերտներուն կողմէ խմբագրուած «Ալիշան» անունով ձեռագիր կիսամտեայ հանդէսէն:

Կը հրատարակենք գայն անփոփոխ. իր տաղաչափական գարստագութիւններովը եւ բերութիւններովը: Սեւակ, երէ տղջ ըլլար, սպառնալարսար այս ֆերբուստը շատ սրբագրութիւններէ անցուցած պիտի յանձնէր մտաւրի: Բայց իր այս անկատար ձեւին մէջ, խզ. ան նշխար մքն է մեզի համար, քանկագին եւ նուիրական ու յետոյ ա՛յնքան այժմեական որ կարծես այսօր գրուած է»:

Ֆերբուստը նուիրուած է Աւետիս Ահարոնեանին, երբ ան բանասարկուած էր Մեծէյի բանտին մէջ, 1907-11 տարիներուն:

Բանաստեղծութեան ինքնագիրը կը կրէ «Առաջին անգամ Մը» խմբագիրը (ԳԱԹ, ՌԱՅ, քիւ 2): Ինքնագրի քննարկը արտագրուած է

(16) Ռուբէն Սեւակ, «Ներկեր», Երեւան, «Մովեսական Գրող» հրատարակչութիւն, 1985, «Ծանօթագրութիւններ»-ու բաժինը, էջ 459-60:

Ա. Կարամուզի տեսքին մէջ (տե՛ս, ԱՀՏ, էջ 75-6), ուրկէ կը բնագիտի բանաստեղծութեան առաջին ազգի առաջին բառը՝ «Էնվիրական», այսինքն՝ Զուիցերիական: «Տարագրում բեխտին մէջ այդ բառը գարձել է «յուրեական», եւ ոտերի՝ բանակը ցտեղտնելու նպատակով տեխնիկ է նստել «խուլ» բառը: Այս վախճանութիւնը, ըստ երեւոյթիմ, կատարուել է «Շանթ»ի խմբագրութիւնում:»<sup>(17)</sup>

«Վերջին Լաչերը» (գրէ՛մ). — *Առաջին տնորտ յայ կը տեսնել «ժամանակ» օրաթերթին մէջ, Եր., 18 Օգոստոս 1910 թուակիր համակով, ազգասան Թէոդիկին, Սեւակ կը գրէ. — «Կը գրկեմ «Վերջին Լաչերը», զոր մասնատրուակէ Տարեցոյցից համար պատրաստեցի: Զամանցի «Ազատ Լաչուն Փոքրիկ Լանբաղխատարան»ին մէջ բացատրել տարուի Լաչուն մեծ վերերը: Աշխատեցայ եսն ցուցադրել «ճախաստեղտնադրական» շրջանի մեր գաղթական Լաչերուն հոգիին՝ իր բայը լայնազ արարութեանը մէջ: Ձեմ գիտեր թէ յաջողեցա՞յ. մէկն պարագայի մէջ կը յուսամ որ հրատարակութիւնն օգտակար կ'ըլլայ՝ մտպարար արտագաղթէ գոտջանցնելու տեսակէտէն: Կը վախճամ որ ուշ մնացի Բիչ մը, բայց «Արեւուն տակ ամենո՛ւն ալ տեղ կայ «Կրսն», ու կը յուսամ որ խոշոր գիրքից մէջ պատիկ բանաստեղծի մը համար անկիւն մը կ'ըլլայ միշտ:» (Թէոդիկ, «Ֆ. Սեւակ եւ Կր. Կամակներ», «Մեծնուն Տարեցոյցը», 1916-20, էջ 21-2):*

*Անձանօթ պատճառներով այս գրէ՛մը յայ չի տեսներ* «Ամենակ Տարեցոյց»ին մէջ: Այս մասին, 1985-ի *Հրատարակութեան մէջ կը կարգանք*. — «Թէոդիկը Սեւակի տագնապ համակրողներից էր եւ հազիւ թէ անարկութիւններ ունենար Կոնի Բարձր արուեստի հանդէպ: Պէտք է ենթադրել, որ «Վերջին Լաչերը»ի շեշտումը ծրարայնութիւնը եւ հրատարակութեան սրտիւնն են պատմադ գարձել, որ տեղ չի գտել «Ազատ Լաչուն Փոքրիկ Լանբաղխատարան»ում: Սակայն, ինչպէս երեւում է, Թէոդիկը այդ գործով կիացողների շարժում է եղել: 1911 թ. Մարտի 8-ին Սեւակը Լօբանից գրում է Թէոդիկին. «... «Վերջին Լաչերը» շատ գնահատուել է, կ'ըսես Պալատեաններէն. շնորհակալ եմ: Երէկ, եզիպատէն եկած հայէ մը խնացայ, որ այդ վատատրամ հայութեան մէջ ալ գտեր է խանդավառութեան ցոյցեր:» (Ռուբէն Սեւակ, «Երկեր», Երևան, 1985, էջ 458): Այդ մասին Սեւակ կ'ըսէ նաև Եստեխալը — «Վերջին Լաչերը կոչումը են

(17) Տե՛ս, Ռուբէն Սեւակ, «Երկեր», Երևան, 1985, «Մտնօթագրութիւններ»ու բաժինը, էջ 462:

բլրալու ազատաբեանի համար կոտերու սահմանաւած վերջին մար-  
դիկը» (տե՛ս, Ա. Սևան, «Ռուսիէն Սեւակ» (կեանքն ու գրականա-  
բիւր), «Հայրենիք», Գեղա. 1930, էջ 68) :

Հաստատմանը այս պե՛տքն ընդ կը տեսնէ «Շամբ»-ի 1918 թ.-ի  
թիւ 2-ին մէջ, էջ 18: Տարբեր հաստատմանը՝ 1981-ի հրատարակու-  
թեան մէջ, էջ 174-7: Այս հասարին մէջ ներկայացուածը, երկուքին  
համազրութիւնն է: Նոյնն է պարագան 1985-ի հրատարակութեան,  
էջ 108: Վասան շենք ստիւյն եթէ հոս ներկայացուածը ստրուշու-  
կանն է թէ ոչ, Արատացումն է նաեւ «Ռուսիէն Սեւակ»-ի «Փրցուելի՛ք  
Սոյեղմեր» հասարին մէջ, էջ 85:

Պե՛տքը նախարարն է եղիչէ Արբազան Գուրեան բանաստեղծին :

«Յաւօ».— Առաջին անգամ ընդ կը տեսնէ Սահակ-Մեղարացի  
1911 թ.-ի (Ա. Տարի) «Պատանին Տարեցոյց»-ին մէջ, էջ 102-4: Երկ-  
րորդ անգամ՝ 1985-ի հրատարակութեան մէջ, էջ 122: Անոր տար-  
բերակը արտայրուած է Ա. Յակոբովիչի տետրի նմէջ (տե՛ս, ԱՀՏ,  
էջ 63) :

«Հայ Զատիկը».— Առաջին անգամ ընդ կը տեսնէ Հ. Մ. Պա-  
տարեանի «Իրցաւան» տարեկրքին մէջ (Ա. Տարի, 1923, էջ 17-20) :  
Այս առիթով, խմբակիրը կը յայտնէ թէ այս անանգամկոյ-բերթու-  
ածը գրուած է իր ինչորանքին վրայ, 12 ստրի տաւջ (այսինքն՝ 1911  
թ.-ին — Ս-Տ.) Էս միշտէւ հրատարակութեան օրը, զայն պահած է  
ժառանքի մը պէս: Երկրորդ անգամ ընդ կը տեսնէ 1985-ին, «Սոյե-  
նական Քրակաւնութիւն» ամսագրի թիւ 4-ին մէջ, էջ 19: Երրորդ ան-  
գամ՝ 1985-ի հրատարակութեան մէջ, էջ 172:

«Հայ Արքը».— Մանթ շէ անոր տաւջին հրատարակութեան  
Քուսկանն ու արբիրը: «Սոյեղման երգեր» շարքի «Հայու Արքիկ»  
քերթուածին տարբերակն է, որ տպագրուած է 1946-ի փարիզեան  
հրատարակութեան մէջ, էջ 231: Բնագիրը նայնութեամբ կը գտնուի  
Ա. Յակոբովիչի տետրին մէջ (տե՛ս, ԱՀՏ, էջ 1) : Տպուած է նաեւ  
«Յագին»-ի 1985 թ.-ի նոյեմբերի թիւին մէջ, էջ 64:

«Հայու Զատիկ».— Առաջին անգամ ընդ կը տեսնէ 1914 թ.-ի  
«Ազատամարտ»-ի զատիկան թիւին մէջ: Երկրորդ անգամ՝ 1955-ին,  
«Սմէնուն Տարեկիրք»-ին մէջ (տե՛ս, Կարօ Գեղարեան, «Սմէնուն Տա-  
րեկիրք», Պէյրութ, 1955) էջ 63-4:

*Խմբագրութիւնը կը զբէ Հեռուեալը* — «Նախաօտակ Բերքադի սոյանութեան Կառասնամեայ սարելիցիսն սարքի», «Ազատամարտ» 1911-ի գտակական թիւէն յազումով կ'արտատարենք իր այս ենչեզ ու մոտցումը քանաստեղծութիւնը: Գրումս է ան Լօզանի մէջ, ուր այդ սարքին կը գտնուէր Ռուսէն Սեւակ: Գրանի մը ամիս անց՝ իր կենց ու գտակներուն հետ պիտի վերադասնար Պոլիս, որպէսզի ողիզ տարքի մը վերջը, գինեմ ալ խառնէին ակտնատըր հայ մտատրականներու մտապարտ քազմութեանց եւ իր գրչեղբօր վարտմանին հետ սպաննէին Թիւնէյի մէջ:

Անգուտ ու մոնչումն ստարկում մըն է իր այս Բերքումը, ուր քանաստեղծը, սուր նախագգացումը անի զալիք Մեմ Ոնիրին: ... «Ալեկոմ նաւուն գանգիւրը վառ'նց կ'երգեն... երգեցէ՛ք, մենք մաւտան կ'երբանէք»...

Որքան կը յիշենք, Ռ. Սեւակի վերջին Բերքումն է սախաւ: Երէ ուրեմն, նկատենք զայն իր «Կարապի Երգը», պիտի տեսնենք, որ կէք Բերքոյը, «արար աշխարհի դէմ նգով»ը շրքներուն, ժամեց իր աչ Բերք 1915-ի եղեռնապարտ օրերուն...:

### III. «ՔԱՌՍԸ»

«Իրամին Ազօբ Էր» — *Առաջին տնդամ յոյս կը տեսնէ* «Արեւիկան Մամուլ»ի 1907 թ.ի թիւ 31-ին մէջ, էջ 814: *Երկրորդ տնդամ՝* 1930-ին, «Արեւմտահայ Բանաստեղծներ» *ժողովածուին* մէջ, էջ 351: *Երրորդ տնդամ՝* 1955-ի *Հրատարակութեան* մէջ, էջ 93: *Չորրորդ տնդամ՝* 1964-ին, «Հայ Գրականութիւն» *գրատարքի* Ե. տարւած հատարին մէջ (Երեւան) էջ 187: *Հինգերորդ տնդամ՝* 1981-ի *Հրատարակութեան* մէջ, էջ 178-9: *Վեցերորդ տնդամ՝* 1985-ին, «Արարատ» *օրաթերթի* թիւ 79 (12739)ին մէջ, էջ 3: *Նօթերորդ տնդամ՝* յօին տարին, «Ռուսէն Սեւակ եւ «Փրցուելիք Ուղիղներ» *հատարին* մէջ, էջ 109: *Ութերորդ տնդամ՝* 1985-ի *Հրատարակութեան* մէջ, էջ 66:

«Սախա Մունի» — *Առաջին տնդամ յոյս կը տեսնէ* «Մասիս»ի 1907 թ.ի թիւ 26-ին մէջ, էջ 518: *Երկրորդ տնդամ՝* 1928-ին, «Հայրենիք»ի թիւ 7 (67)ին մէջ, էջ 16: *Երրորդ տնդամ՝* 1944-ի *Երատարակութեան* մէջ, էջ 156: *Չորրորդ տնդամ՝* 1955-ի *Հրատարակութեան* մէջ, էջ 91: *Հինգերորդ տնդամ՝* 1985-ի *Հրատարատ-*

կաթեան մէջ, էջ 64 : Ծառատեղծութեան ինքնադիրը կը կրկնուի «Յուսահատութիւն» խորագիրը (տե՛ս, ԳՈՒԹ, ԲՈՒՅ, թիւ 1) :

«Ազատութեան Համար» — Առաջին անգամ լոյս կը տեսնէ «Սուրբանդակ»-ի 1908 թ.ի թիւ 51-ին (30 Յունիս) մէջ, էջ 1 : Երկրորդ անգամ՝ 1985-ի Հրատարակութեան մէջ, էջ 104 :

«Արգասաւորում» — Առաջին անգամ լոյս կը տեսնէ Թէոդիկի 1909 թ.ի «Ամենուրեւ Տարեցոյց»-ին մէջ, էջ 97 : Երկրորդ անգամ՝ 1910-ին, «Հայ Գրողներ» դասադրքի Բ. հատորին մէջ, էջ 763 : Երրորդ անգամ՝ 1930-ին, «Արեւմտահայ Բանաստեղծներ» ժողովածուին մէջ, էջ 344 : Զորրորդ անգամ՝ 1944-ի Երուսաղէմի Հրատարակութեան մէջ, էջ 129 : Հինգերորդ անգամ՝ 1955-ի Հրատարակութեան մէջ, էջ 100 : Վեցերորդ անգամ՝ 1985-ի Հրատարակութեան մէջ, էջ 155 : Եօթերորդ անգամ՝ 1985-ին, «Թուրքիոյ Սեւակ եւ «Փրցուելիք Ուղեղներ» հատորին մէջ էջ 107 : Ութերորդ անգամ՝ 1985-ի Հրատարակութեան մէջ, էջ 157 :

Քերթուածը նախքան չէր տպուած և Թէոդիկին :

«Կարիւն» — Առաջին անգամ լոյս կը տեսնէ «Սուրբանդակ»-ի 1909 թ.ի (Թ. Տարբի, Եսր Շրջան) թիւ 103-ի մէջ, էջ 1 : Երկրորդ անգամ՝ 1981-ի Հրատարակութեան մէջ, էջ 149 : Երրորդ անգամ՝ 1985-ի Հրատարակութեան մէջ, էջ 96 :

«Պոսիկը» — Առաջին անգամ լոյս կը տեսնէ 1909 թ.ի «Ամենուրեւ Տարեցոյց»-ի մէջ, էջ 116 : Երկրորդ անգամ՝ 1916-ին, «Պոստալներ Հայ Գրականութեան» հատորին մէջ (Պոսթրոն, «Հայրենիք» տպարան), էջ 135 : Երրորդ անգամ՝ 1930-ին, «Հայրենիք»-ի Գեղեցիկ թիւին մէջ, էջ 74-5 : Զորրորդ անգամ՝ 1944-ի Երուսաղէմի Հրատարակութեան մէջ, էջ 136 : Հինգերորդ անգամ՝ 1955-ի Հրատարակութեան մէջ, էջ 99 : անվերջապէս եւ ասանց նախարարութիւն : Վեցերորդ անգամ՝ 1985-ի Հրատարակութեան մէջ, էջ 130 : Եօթերորդ անգամ՝ նոյն տարին, «Թուրքիոյ Սեւակ եւ «Փրցուելիք Ուղեղներ» հատորին մէջ, էջ 107 :

Քերթուածը նախքան չէր տպուած և Գրիգոր Զոհրապին :

«Հայր» + «Ձրեանկցումներ» ընդհ. խորագրին ստի) — Առաջին անգամ լոյս կը տեսնէ «Ազգայն»-ի 1909 թ.ի (Ա. Տարբի) թիւ 12-ին (28 Մարտ) մէջ, էջ 179 : Երկրորդ անգամ՝ 1910-ին, «Հայ

Վրդանիւ զաստղբքի Բ. Տատրին մէջ: Երբորդ անդամ՝ 1944-ի Հրատարակութեան մէջ, էջ 158: Զորբորդ անդամ՝ 1946-ի փառիցեան Հրատարակութեան մէջ, էջ 215: Հինգերորդ անդամ՝ 1955-ի Հրատարակութեան մէջ, էջ 90: Վեցերորդ անդամ՝ 1981 -ի Հրատարակութեան մէջ, էջ 158: Եոթերորդ անդամ՝ 1985-ին, «Ռուբէն Սեւակ եւ «Փրցուելի՛ք Ռդեղներ» հատորին մէջ, էջ 103: Ութերորդ անդամ՝ 1985-ի Հրատարակութեան մէջ, էջ 94:

1985-ի Հրատարակութեան «Մանօրացում Թիւննեյու. բաժնին մէջ, «Զրհասկցումները» բանաստեղծական շարքին մասին կը կարգանք հետեւեալը. — «Այս վերնագրի տակ Ռ. Սեւակը կուտօնի է վից բանաստեղծութիւններ, որոնք բեմատիկ առումով մի ամբողջութիւն են կազմում: Բանաստեղծութիւնները նուիրում են շարիքնութեան մուք, չվերծանուած ուժը մարմնաւորողներին (չգջիկ, կարին, լիժ) կամ բնութեան ու հասարակութեան կազմից մերժուածներին (Վերջին Արքայն, Հայրը): Վերջին բանաստեղծութիւնը սցիլալական մտախ է մտցնում այս շարքի մէջ՝ մերժուած է ամբողջ մարդկութիւնը: Ուշագրու է այն փոստը, որ շարքի բոլոր բանաստեղծութիւնները գրուած են տնէյի ձեւով: Կարելի է ենթադրել, որ այս շարքի մէջ պիտի մտնէր նաեւ «Մեր Բարեմին» բանաստեղծութիւնը, որը թե՛ ձեւով, թե՛ բովանդակութեամբ (գարծեայ քնարեան մուք ուժերից է) շատ մտախ է այս շարքին:» (Ռարէն Սեւակ, «Երկեր», Երեւան, 1985, էջ 457):

«Վերջին Արքայն» («Զրհասկցումները» ընդհ. խորագրին տակ). — Առաջին անգամ լոյս կը տեսնէ «Ազգակէի 1909 թ.ի թիւ 13-ին մէջ, էջ 198: Երկրորդ անգամ՝ 1955-ի Հրատարակութեան մէջ, էջ 86: Երբորդ անգամ՝ 1981-ի Հրատարակութեան մէջ, էջ 156:

«Պիտի Ռեոնի» («Զրհասկցումները» ընդհ. խորագրին տակ). — Առաջին անգամ լոյս կը տեսնէ «Ազգակէի 1909 թ.ի թիւ 15-ին մէջ, էջ 231: Երկրորդ անգամ՝ 1944-ի Երաստղէմի Հրատարակութեան մէջ, էջ 115: Երբորդ անգամ՝ 1955-ի Հրատարակութեան մէջ, էջ 87: Զորբորդ անգամ՝ 1981-ի Հրատարակութեան մէջ, էջ 156: Հինգերորդ անգամ՝ 1985-ի Հրատարակութեան մէջ, էջ 95:

«Խմբ» («Զրհասկցումները» ընդհ. խորագրին տակ). — Առաջին անգամ լոյս կը տեսնէ «Ազգակէի 1909 թ.ի թիւ 17-ին մէջ, էջ 270: Երկրորդ անգամ՝ 1944-ի Երաստղէմի Հրատարակութեան մէջ,

էջ 114: Երրորդ անգամ՝ 1955-ի Հրատարակութեան մէջ, էջ 88: Զոր-  
բորդ անգամ անգամ՝ 1981-ի Հրատարակութեան մէջ, էջ 157: Հին-  
գերբորդ անգամ՝ 1985-ի Հրատարակութեան մէջ, էջ 93:

«Զղջիկը» («Չրհասկցուածները» ընդհ. - խորագրին տակ. — Ա-  
ռաջին անգամ լոյս կը տեսնէ «Ազգակ»-ի 1909 թ.-ի թիւ 30-ին մէջ, էջ  
470: Երկրորդ անգամ՝ 1919-ին, «Վերածնունդ» ամսագրի (Գ. Տարի,  
Փարիզ) թիւ 26 (56)ին մէջ, էջ 428-9: Երրորդ անգամ՝ 1944-ի Երու-  
սողէմի Հրատարակութեան մէջ, էջ 113: Զորբորդ անգամ՝ 1955-ի  
Հրատարակութեան մէջ, էջ 89: Հինգերորդ անգամ՝ 1981-ի Հրատա-  
րակութեան մէջ, էջ 157: Վեցերորդ անգամ՝ 1985-ի Հրատարակու-  
թեան մէջ, էջ 93: Վերջինին «Ճանօթագրութեան» մէջ կ'ըսուի թէ  
առաջին անգամ է զեանդուած գրքի մէջ» ինչ որ ճիշդ չէ, յստակօ-  
րէն:

«Կարսի Տօնը».— Առաջին անգամ լոյս կը տեսնէ «Կար Հն-  
սամբ» շարաթաթերթի (Կ. Պոլիս) 1909 թ.-ի թիւ 5-ին (Ա. Տարի,  
Մայիս 16) մէջ, էջ 36: Երկրորդ անգամ՝ 1985-ի Հրատարակութեան  
մէջ, էջ 96:

«Պալոյ Որովայնին Մէջ».— Առաջին անգամ լոյս կը տեսնէ  
«Ազգակ»-ի 1909 թ. թիւ 35-ին մէջ, էջ 548: Երկրորդ անգամ՝ 1955-ի  
Հրատարակութեան մէջ, էջ 97: Երրորդ անգամ՝ 1981-ի Հրատարա-  
կութեան մէջ, էջ 200: Զորբորդ անգամ՝ 1985-ին, «Ռուրէն Սեւակ  
և «Փրցուելիք Ուղեղներ» Հատորին մէջ, էջ 105: Հինգերորդ ան-  
գամ՝ 1985-ի Հրատարակութեան մէջ, էջ 87:

«Գիշերին Մէջ».— Մանօթ չէ անոր առաջին Հրատարակու-  
թեան թուականն ու արդիւրը: Կարտատպենք 1985-ի Հրատարակու-  
թեանէն (էջ 81), որ որեւէ տեղեկութիւն չի փոխանցեր, բացի ժողո-  
վածուի մէջ առաջին անգամ ընծայումին տեղեկութեանէն:

«Այս Դանակը» (պոէմ).— Առաջին անգամ լոյս կը տեսնէ 1909  
թ.-ի «Կեդուսի» տարեգրքին մէջ (Վեներտիկ), էջ 10: Այդ մասին Հ.  
Մ. Պատարեան կը գրէ — «Ռ. Սեւակ անվիշապէս դրկեց Կանի մը  
Բերքուածներ և ինդրեց որ «Այն Դանակը» (պէտք է ըլլայ՝ «Այս  
Դանակը» - և՛ Տ.) (հրաշաքեց իր մտքով ու կիրքով) Բերքուածը  
հրատարակեմ: Ռ. Վեղուշիսիմ մէկ մեծ էջը գրաւեց: Այս գանակը

այնպէս պատշաճ եւ յաջող պատկեր մըն է, որ պէտք էր մեծը գայն  
օտար լեզուներով ալ երասարակէինք ցուցնելու համար ըէ բան-  
ւորին ցուերուն համար մաշուածներ ալ ունինք:» (Տե՛ս, Հ. Մ.  
Պատարեան, «Ինքուան» տարեգրք, 1923, Պուքրէշ, էջ 22-3):

Պօէժը երկրորդ անգամ ըստ կը տեսնէ 1930-ին, «Արեւմտասոյ  
Բանաստեղծներ» ժողովածուին մէջ, էջ 353: Երրորդ անգամ՝ 1944-ի  
Երեսօղէժի Հրատարակութեան մէջ, էջ 137: Զորրորդ անգամ՝  
1955-ի Հրատարակութեան մէջ, էջ 144-50: Հինգերորդ անգամ՝  
1981-ի Հրատարակութեան մէջ, էջ 211-6: Վեցերորդ անգամ՝  
1985-ին, «Խուրէն Սեւակ եւ «Փրցուելիք Ուղեղներ» Հատորին մէջ,  
էջ 118: Եօթերորդ անգամ՝ 1985-ի Հրատարակութեան մէջ, էջ 160:

«Կարմիր Գորշակը».— Առաջին անգամ ըստ կը տեսնէ «Ազգա-  
կ»ի 1909 թ-ի թիւ 19-ին մէջ, էջ 291-2: Երկրորդ անգամ՝ 1944-ի Ե-  
րեսօղէժի Հրատարակութեան մէջ, էջ 132: Երրորդ անգամ՝ 1955-ի  
Հրատարակութեան մէջ, էջ 101: Զորրորդ անգամ՝ 1981-ի Հրատարա-  
կութեան մէջ, էջ 198: Հինգերորդ անգամ՝ 1985-ին, «Խուրէն Սեւակ  
եւ «Փրցուելիք Ուղեղներ» Հատորին մէջ, էջ 110: Վեցերորդ անգամ՝  
1985-ի Հրատարակութեան մէջ, էջ 99:

«Արեւիկ».— Առաջին անգամ ըստ կը տեսնէ 1910 թ-ի «Մեր  
Տարեցոյց»ին (Ա. Տարի) մէջ, էջ 77: Երկրորդ անգամ՝ 1944-ի Ե-  
րեսօղէժի Հրատարակութեան մէջ, էջ 128. «Արեւիկը» խորագրով:  
Երրորդ անգամ՝ 1985-ին, «Խուրէն Սեւակ եւ «Փրցուելիք Ուղեղներ»  
Հատորին մէջ, էջ 104: Զորրորդ անգամ՝ 1985-ի Հրատարակութեան  
մէջ, էջ 158: «Ծանօթագրութիւններ»ու մէջ կը յայտնուի թէ առա-  
ջին անգամ ըստ տեսած է «Մեր Օրացոյց»ին մէջ, ինչ որ, սխալ է:  
(Տե՛ս, «Ծանօթագրութիւններ», էջ 461):

«Շամ Էնգի».— Առաջին անգամ ըստ կը տեսնէ 1910 թ-ի «Մեր  
Տարեցոյց»ին մէջ, էջ 78-9: Երկրորդ անգամ՝ 1910 թ-ի «Էջ Գրող-  
ներ» զատազրքի Բ. Հատորին մէջ, Երրորդ անգամ՝ 1944-ի Երեսօ-  
ղէժի Հրատարակութեան մէջ, էջ 130: Զորրորդ անգամ՝ 1955-ի Հրա-  
տարակութեան մէջ, էջ 113: Հինգերորդ անգամ՝ 1985-ին, «Խուրէն  
Սեւակ եւ «Փրցուելիք Ուղեղներ» Հատորին մէջ, էջ 108: Վեցերորդ  
անգամ՝ 1985-ի Հրատարակութեան մէջ, էջ 159:

Կալ ընտանեկանութեան ինքնուղիտ ասորեակը (տե՛ս, ԳԱԹ,  
ԽՈՅ, թիւ 2), նաեւ արտագրուածը՝ Ա. Գալարովիչի տետրին մէջ

տակ'ս, ԱՀՏ, էջ 60-62): Երկուքին այ ներքև նշում է. «15 Օդես-  
սա 1909, Միլիոբր»: :

«Յախտեմական Հեղևուքիւն» — Առաջին անգամ լոյս կը տես-  
նէ «Հայ Գրականութիւն» ամսագրի 1913 թ-ի թիւ 2-ի (Հոկտ.) մէջ,  
էջ 38: Երկրորդ անգամ՝ 1955-ի Հրատարակութեան մէջ, էջ 117:  
Երրորդ անգամ՝ 1985-ի Հրատարակութեան մէջ, էջ 158:

Մասնաբաղէս նոյն թեքառը, աննշան տարբերութիւններով,  
կը գտնուի Ինքնագրի տետրին մէջ (տե'ս, ԳԱԹ, ՌԱԶ, թիւ 2) և Ա.  
Յակոբովիչի տետրին մէջ (տե'ս, ԱՀՏ, էջ 72): Ինքնագրին ներքև  
նշում է. «1 Գեղա - 1909, Լոյան, 1/4 ժամուայ մէջ գրում, ա-  
սուսա կանուխ»:

«Թրուպատուրներ» (պոէմ) — Առաջին անգամ լոյս կը տեսնէ  
1911 թ-ի «Ամենու Տարեցոյց»ին մէջ, էջ 91-5: Երկրորդ անգամ՝  
1930-ին, «Արեւմտահայ Բանաստեղծներ» մոյլոյածուին մէջ, էջ 339:  
Երրորդ անգամ՝ 1944-ի Երուսաղէմի Հրատարակութեան մէջ, էջ 146:  
Չորրորդ անգամ՝ 1946-ին, «Րևուիթ Էջեր Հայ Գրականութեան» հա-  
տարին մէջ (Երեւան), էջ 862: Հինգերորդ անգամ՝ 1955-ի Հրատա-  
րակութեան մէջ, էջ 151-5: Վեցերորդ անգամ՝ 1957-ին, Պ. Մնաց-  
եանի խմբարած «Միջնաբերդ» գրական տարեգրքին մէջ (Պէյրութ,  
Ա. Տարի), էջ 262-3: Եոթերորդ անգամ՝ 1969-ին, «Հայ Գրակա-  
նութիւն» գտնագրքի (Երեւան) Բ. տարւան համարին մէջ, էջ 155-8:  
Ութերորդ անգամ՝ Վ. Ա. Կիրակոսեանի «Ռուբէն Սեւակ» գրքին  
մէջ, էջ 105-7: Իններորդ անգամ՝ 1981-ի Հրատարակութեան մէջ, էջ  
202-5: Տասերորդ անգամ՝ 1985-ին, «Ռուբէն Սեւակ եւ Փրցուելիք  
Ուղեղներ» հատորին մէջ, էջ 99: Տասնմէկերորդ անգամ՝ 1985-ի  
Հրատարակութեան մէջ, էջ 114:

«Փոլոց Ալար» (պոէմ) — Առաջին անգամ լոյս կը տեսնէ  
«Աստղիկ» կրամեայ հանդէսի 1911 թ-ի թիւ 1-ին մէջ, Երկրորդ  
անգամ՝ 1955-ի Հրատարակութեան մէջ, էջ 156-60: Երրորդ անգամ՝  
1981-ի Հրատարակութեան մէջ, էջ 206-10: Չորրորդ անգամ՝  
1985-ին, «Ռուբէն Սեւակ եւ Փրցուելիք Ուղեղներ» հատորին մէջ,  
էջ 113: Հինգերորդ անգամ՝ 1985-ի Հրատարակութեան մէջ, էջ 100:

«Մեներդ Խն Համայն» — Առաջին անգամ լոյս կը տեսնէ «Հայ

'Իրականութիւնն ամսագրի 1911 թ.ի թիւ 8-ին (Սեպտ.) մէջ, էջ 37: Երկրորդ անգամ՝ 1985-ի Հրատարակութեան մէջ, էջ 84:

«Պատերազմ» — Առաջին անգամ ընդհանուր տեսքով 1912 թ.ի «Հայրենի Տարեցոյց»-ին մէջ, էջ 67-9: Քերթուածը նուիրուած է Հ. Նարարեանցին:

Հատորի մէջ կը մտնէ առաջին անգամ ըլլալով:

«Ընծի Աստուած» — Առաջին անգամ ընդհանուր տեսքով «Հայ Իրականութիւնն ամսագրի 1912 թ.ի թիւ 10-ին (Ապրիլ) մէջ, էջ 38: Երկրորդ անգամ՝ 1946-ի փարիզեան Հրատարակութեան մէջ, էջ 282: Երրորդ անգամ՝ 1955-ի Հրատարակութեան մէջ, էջ 115: Զորրորդ անգամ՝ 1981-ի Հրատարակութեան մէջ, էջ 159: Հինգերորդ անգամ՝ 1985-ին, «Թուրքի Սեւակ եւ «Փրցուելիք Ուղեղներ» Հատորին մէջ, էջ 102: Վեցերորդ անգամ՝ 1985-ի Հրատարակութեան մէջ, էջ 144:

Բանաստեղծութեան ինքնազիր տարբերակը կը գտնուի Ենովջ Արմէնի Փոնտին մէջ (տե՛ս ԴԱԹ, ԵԱՅ, թիւ 1202): Ինքնազգին տարբերակը կը կրէ «Տիեզերք եւ Մարդ» խորագրերը:

«Միմակ Մարդը» — Առաջին անգամ ընդհանուր տեսքով 1932 թ.ի «Ինսակ» թերթին (Կ. Պոլիս) մէջ (28, 3), էջ 341: Երկրորդ անգամ՝ 1984-ին, «Սովետական Հայաստան» ամսաթերթի թիւ 8-ին մէջ, էջ 23: Երրորդ անգամ՝ 1985-ին, «Ազգակ» սրբաթերթի թիւ 30 (16106) թ. մէջ, էջ 5, վերեւ յիշուած ամսաթերթէն արտատպուած: Զորրորդ անգամ՝ 1985-ի Հրատարակութեան մէջ, էջ 168:

«Բարբէլ» — Առաջին անգամ ընդհանուր տեսքով Թէոդիկին կողմէ կողմուած՝ «Յուշարձանն Ապրիլ (11) Քամըչարսի» գրքին մէջ (Կ. Պոլիս, 1919): Երկրորդ անգամ՝ 1944-ի Երուսաղէմի Հրատարակութեան մէջ, էջ 159: Երրորդ անգամ, Թէոդիկի վերեւ յիշուած գրքի Բ. սպալարութեան մէջ («Յուշարձանն Ապրիլ (11) Քամըչարսի», պատրաստուած «Ապրիլ (11) Քամըչարսի Սգահանդէսի Յանձնախումբ»-ին կողմէ, Պէյրութ, 1985, էջ 15-6): Զորրորդ անգամ՝ 1985-ի Հրատարակութեան մէջ, էջ 168: Հինգերորդ անգամ՝ նոյն թուականին, «Կեդրոնականցի» թիւ 3-ին մէջ, էջ 9:

#### IV. «ԱՆՏԻՊՆԵՐ»

Այս բաժինը կ'ընդգրկէ Սեւակի այն քանատեղծութիւնները որոնք ցարդ լոյս չեն տեսած պարբերական մամուլին մէջ (քացի մի քանիներէ որոնք լոյս տեսան 1985 թ.ի Ապրիլ ամսուան «Գարուն» եւ «Սովետական Գրականութիւն» ամսագրերուն մէջ), ու ամփոփուած են Հայաստանի մէջ նոր հրատարակուած Ռ. Սեւակի «Երկեր» հատորին մէջ (տե՛ս, Ռ. Սեւակ, «Երկեր», Երևան, «Սովետական Գրող» հրատարակչութիւն, 1985: «Անտիպ»ներու բաժինը, էջ 175-225): Անոնք կը կազմեն Սեւակի անտիպ ու անյայտ քանատեղծութիւններուն իմաստական մասը. առնուած են զինանակին ինքնագիր երկու տետրակներէն (տե՛ս, ԳԱԹ, ՌՍՖ, քիւ 1 եւ 2) եւ Ա. Յակոբովիչի տետրէն (տե՛ս, ԱՀՏ): Կարաստացիներ այդ անտիպները առանձին բաժնի մը մէջ, մատենագիտական այս գլխուն մէջ յիշելով ո՞ր տետրէն առնուիլը, տարբերակներու պարագան եքէ կայ եւ այլ ծանօթութիւններ եքէ տրուած են վերոյիշեալ հրատարակութեան «Մանսագրութիւններ»-ու բաժնին մէջ: Մեր ժողովածուին մէջ եղած դասաւորումը տարբեր է այդ հատորի դասաւորումէն, կարելի ժամանակագրութիւնը պահելու մտահագութեամբ: Այդ հատորի դասաւորումը հարազատ է տետրակներու մէջ եղած դասաւորման: մենք նախընտրած ենք ժամանակագրութիւնը պահել, հեղինակին զրական զարգացման ընթացքը ներկայացնելու համար:

Վստան չենք հրէ կան այլ անտիպներ եւս: Ըստ երեւոյթիմ, տակաւին կարելի է նոր գործեր ու նիւթեր յայտնաբերել Սեւակէ:

«Խոնայ Սէրը».— Առաջին անգամ լոյս կը տեսնէ «Սովետական Գրականութիւն» ամսագրի 1985 թ.ի թիւ 4-ին մէջ, էջ 25: Երկրորդ անգամ՝ 1985-ի Հրատարակութեան մէջ, էջ 194: Բնագիրը առնուած է ինքնագրին թերթաւն (տե՛ս, ԳԱԹ, ՌՍՖ, թիւ 2): Այս քանատեղծութեան տարբերակը «Սեւ Տոմս» խորագրին տակ կը գտնուի Ա. Յակոբովիչի տետրին մէջ (տե՛ս, ԱՀՏ, էջ 39):

«Ուլտաննա».— Առաջին անգամ լոյս կը տեսնէ 1985-ի Հրատարակութեան մէջ, էջ 177: Բնագիրը վերջուած է ինքնագրի տետրակէն (տե՛ս, ԳԱԹ, ՌՍՖ, թիւ 1):

«Յաւիտենական Պատմութիւնը».— Առաջին անգամ լոյս կը

տեսնել 1985-ի Հրատարակութեան մէջ, էջ 178 : Բնագիրը վերցուած է Հեղինակին տետրէն (տե՛ս, ԳԱԹ, ՌՄՖ, թիւ 2) :

«Վերջին երգը».— Առաջին անգամ լոյս կը տեսնէ 1985-ի Հրատարակութեան մէջ, էջ 179 : Բնագիրը վերցուած է ինքնագրի տետրէն (տե՛ս, ԳԱԹ, ՌՄՖ, թիւ 1) :

«Նամակ».— Առաջին անգամ լոյս կը տեսնէ «Սովետական Գրականութիւն» ամսագրի 1985 թ-ի թիւ 4-ի մէջ, էջ 23 : Երկրորդ անգամ՝ 1985-ի Հրատարակութեան մէջ էջ 185 : Բնագիրը վերցուած է Հեղինակի տետրէն (տե՛ս, ԳԱԹ, ՌՄՖ, թիւ 2) :

«Փիւղացու Աէր».— Առաջին անգամ լոյս կը տեսնէ 1985-ի Հրատարակութեան մէջ, էջ 191 : Բնագիրը վերցուած է Հեղինակին տետրէն (տե՛ս, ԳԱԹ, ՌՄՖ, թիւ 2) : Անոր տարբերակը արտագրուած է Ա. Եսկերովիչի տետրին մէջ (տե՛ս, ԱՀՏ, էջ 29-30) :

«Նուէր Ամանորի».— Առաջին անգամ լոյս կը տեսնէ 1985-ի Հրատարակութեան մէջ, էջ 195 : Բնագիրը վերցուած է Հեղինակին տետրակէն (տե՛ս, ԳԱԹ, ՌՄՖ, թիւ 2) :

«Հանդիպում».— Առաջին անգամ լոյս կը տեսնէ 1985 թ-ի «Գրական Թերթ»-ի 12 Ապրիլի թիւին մէջ : Երկրորդ անգամ 1985-ի Հրատարակութեան մէջ, էջ 199 : Բնագիրը վերցուած է ինքնագրի տետրէն (տե՛ս, ԳԱԹ, ՌՄՖ, թիւ 2) : Բանաստեղծութեան տարբերակը արտագրուած է Ա. Եսկերովիչի տետրին մէջ (տե՛ս, ԱՀՏ, էջ 20) :

«Պիտի Ունեմում».— Առաջին անգամ լոյս կը տեսնէ 1985-ի Հրատարակութեան մէջ, էջ 200 : Բնագիրը վերցուած է ինքնագրի տետրակէն (տե՛ս, ԳԱԹ, ՌՄՖ, թիւ 2) :

«Գիտաւորը».— Առաջին անգամ լոյս կը տեսնէ 1985-ի Հրատարակութեան մէջ, էջ 202 : Բնագիրը վերցուած է ինքնագրի տետրակէն (տե՛ս, ԳԱԹ, ՌՄՖ, թիւ 2) :

«Հովիւր».— Առաջին անգամ լոյս կը տեսնէ 1985 թ-ի «Գրական Թերթ»-ի 12 Ապրիլի թիւին մէջ : Երկրորդ անգամ 1985-ի Հրատարակութեան մէջ, էջ 203 : Բնագիրը վերցուած է ինքնագրի տետրակէն (տե՛ս, ԳԱԹ, ՌՄՖ, թիւ 2) :

տարակուսթեան մէջ, էջ 203: Բնագիրը վերցուած է ինքազրի տետրակէն (տե՛ս, ԳԱԹ, ԹՄՖ, թիւ 2):

«Երեմից Պատմութիւնը».— Առաջին անգամ լոյս կը տեսնէ 1985-ի Հրատարակութեան մէջ, էջ 205: Բնագիրը վերցուած է Հեղինակին տետրէն (տե՛ս, ԳԱԹ, ԹՄՖ, թիւ 2):

«Ո՛չ».— Առաջին անգամ լոյս կը տեսնէ 1985 թ.-ի «Գարուն» տմաստգրի թիւ 4-ին մէջ, էջ 27: Երկրորդ անգամ՝ 1985-ի Հրատարակութեան մէջ, էջ 209: Բնագիրը վերցուած է Հեղինակին տետրակէն (տե՛ս, ԳԱԹ, ԹՄՖ, թիւ 2): Բանաստեղծութեան տարբերակը նոյնութեամբ արտադրուած է Ա. Յակոբովիչի տետրին մէջ (տե՛ս, ԱՀՏ, էջ 87-8):

«Ձամ».— Առաջին անգամ լոյս կը տեսնէ 1985-ի Հրատարակութեան մէջ, էջ 181: Բնագիրը վերցուած է Հեղինակին տետրէն (տե՛ս, ԳԱԹ, ԹՄՖ, թիւ 2):

«Եկնիք Հեֆիարք».— Առաջին անգամ լոյս կը տեսնէ 1985-ի Հրատարակութեան մէջ, էջ 184: Բնագիրը վերցուած է Հեղինակին տետրէն (տե՛ս, ԳԱԹ, ԹՄՖ, թիւ 2):

«Ազգի Հայերը».— Առաջին անգամ լոյս կը տեսնէ 1985-ի Հրատարակութեան մէջ, էջ 196: Բնագիրը վերցուած է Հեղինակին տետրէն (տե՛ս, ԳԱԹ, ԹՄՖ, թիւ 2):

«Նահապետը».— Առաջին անգամ լոյս կը տեսնէ 1985-ի Հրատարակութեան մէջ, էջ 191: Բնագիրը վերցուած է Հեղինակին տետրէն (տե՛ս, ԳԱԹ, ԹՄՖ, թիւ 2): Բանաստեղծութեան տարբերակը արտադրուած է Ա. Յակոբովիչի տետրին մէջ, «Հայրենի Կոչ» խորագրին տակ (տե՛ս, ԱՀՏ, էջ 53-6):

«Բերքողի Մահը».— Առաջին անգամ լոյս կը տեսնէ 1985 թ.-ի «Կարուն» տմաստգրի թիւ 4-ին մէջ, էջ 28: Երկրորդ անգամ՝ 1985-ի Հրատարակութեան մէջ, էջ 201: Բնագիրը վերցուած է Հեղինակին տետրէն (տե՛ս, ԳԱԹ, ԹՄՖ, թիւ 2): Բանաստեղծութեան տարբերակը նոյնութեամբ արտադրուած է Ա. Յակոբովիչի տետրին մէջ (տե՛ս, ԱՀՏ, էջ 81):

«Իստեպ կիմը».— Առաջին անգամ լույս կը տեսնէ 1985-ի Հրատարակութեան մէջ, էջ 207: Բնագիրը վերցուած է Հեղինակին տետրէն (տե՛ս, ԳԱԹ, ՌՄՖ, թիւ 2): Բանաստեղծութեան տարրերակը, աննշան տարրերութեամբ, արտայայտած է Ա. Յակոբովիչի տետրին մէջ (տե՛ս, ԱՀՏ, էջ 24):

Մերթուածին ներքեւ նշուած է «Old India» անունը, թուականին Հետ, որը, Սիւսիի յաճախած սրճարաններէն մէկն էր, ուր նաեւ գրուած են անոր շարք մը բանաստեղծութիւնները:

«Հայրուհիք».— Առաջին անգամ լույս կը տեսնէ 1985-ի Հրատարակութեան մէջ, էջ 211: Բնագիրը վերցուած է Հեղինակին տետրէն (տե՛ս, ԳԱԹ, ՌՄՖ, թիւ 2):

«Երգիչը».— Առաջին անգամ լույս կը տեսնէ 1985 թ-ի «Հայրենիքի Չոյն» շարաքաղաքի 17 Ապրիլի թիւին մէջ: Երկրորդ անգամ՝ 1985-ի Հրատարակութեան մէջ, էջ 210: Բնագիրը վերցուած է Հեղինակին տետրէն (տե՛ս, ԳԱԹ, ՌՄՖ, թիւ 2):

«Պոսիկ Մանր».— Առաջին անգամ լույս կը տեսնէ 1985-ի Հրատարակութեան մէջ, էջ 212: Բանաստեղծութեան ինքնագիրը կը գտնուի Ենոյֆ Արմէնի Փոստին մէջ (տե՛ս, ԳԱԹ, ԵԱՖ, թիւ 1202): Այլ տարրերակը «Փոսիկ Նստասի» խորագրով կայ Հեղինակի «Ա. Տետրակ»ին մէջ: Այս ժողովածուին մէջ կայ նաեւ այլ տարրերակը «Փոսիկ Հերոսը» խորագրով: Այս մասին տե՛ս «Փոսիկ Հերոսը»:

«Մեղքը».— Բնագիրը առնուած է Հեղինակին ինքնագիր տետրէն (տե՛ս, ԳԱԹ, ՌՄՖ, թիւ 1): Անոր տարրերակը արտայայտած՝ Ա. Յակոբովիչի տետրին մէջ (տե՛ս, ԱՀՏ, էջ 28-9): Քերթուածը նուիրուած է Պիֆթէ Մարաֆին: Առաջին անգամ լույս կը տեսնէ՝ 1985-ի Հրատարակութեան մէջ, էջ 175:

«Ճիշ Մը».— Առաջին անգամ տպուած է «Սովետական Հայաստան» ամսագրի 1984 թ-ի թիւ 18-ին մէջ, էջ 24: Երկրորդ անգամ՝ 1985-ի Հրատարակութեան մէջ, էջ 176: Բնագիրը առնուած է Հեղինակին տետրակէն (տե՛ս, ԳԱԹ, ՌՄՖ, թիւ 1):

«Ծեր Իսրեմիւն».— Առաջին անգամ լույս կը տեսնէ 1984 թ-ի

«Մովհանական Հայաստան» ամսագրի թիւ 8-ին մէջ, էջ 24: Երկրորդ անգամ՝ 1985-ի Հրատարակութեան մէջ, էջ 178: Բնագիրը վերցրած է Հեղինակին տնօրէն (տե՛ս, ԳԱԹ, ԽՍՖ, թիւ 1): Այս բանաստեղծութիւնը, իր խորքով եւ ձեւով մտն է «Չրհասկցումները» շարքին:

«Վտակը» — Առաջին անգամ լոյս կը տեսնէ 1985-ի Հրատարակութեան մէջ, էջ 180: Բնագիրը վերցրած է Հեղինակին տնօրէն (տե՛ս, ԳԱԹ, ԽՍՖ, թիւ 1):

«Չօն» — Առաջին անգամ լոյս կը տեսնէ 1985 թ-ի «Իրականութիւն» 12 Ապրիլի թիւին մէջ, Երկրորդ անգամ՝ 1985-ի Հրատարակութեան մէջ, էջ 168: Բնագիրը անուամ է Հեղինակին աւտորակէն (տե՛ս, ԳԱԹ, ԽՍՖ, թիւ 2): Բանաստեղծութեան բնագիրը արտագրուած է Ա. Յակոբովիչի տնօրակին մէջ (ԱՀՏ, էջ 68):

«Որս՝ շամար» — Առաջին անգամ լոյս կը տեսնէ 1985 թ-ի «Մովհանական Իրականութիւն» ամսագրի թիւ 4-ի մէջ, էջ 22: Երկրորդ անգամ՝ 1985-ի Հրատարակութեան մէջ, էջ 189: Բնագիրը վերցրած է Հեղինակին տնօրէն (տե՛ս, ԳԱԹ, ԽՍՖ, թիւ 2):

«Ազօր ք» — Առաջին անգամ լոյս կը տեսնէ «Չարուն» ամսագրի 1985 թ-ի թիւ 4-ին մէջ, էջ 28: Երկրորդ անգամ՝ 1985-ի Հրատարակութեան մէջ, էջ 198: Բնագիրը վերցրած է Հեղինակին տնօրակէն (տե՛ս, ԳԱԹ, ԽՍՖ, թիւ 2):

«Գիւնով Գիշեր» — Առաջին անգամ լոյս կը տեսնէ «Մովհանական Հայաստան»-ի 1984 թ-ի թիւ 8-ին մէջ, էջ 23: Երկրորդ անգամ՝ 1985-ին, «Ազգակ» օրաթերթի թիւ 30 (16106)ի մէջ (9 Ապրիլ), էջ 5: Երրորդ անգամ՝ 1985-ի Հրատարակութեան մէջ, էջ 214: Բնագիրը անուամ է Հեղինակին ինքնագիր տնօրէն (տե՛ս, ԳԱԹ, ԽՍՖ, թիւ 5): Բանաստեղծութիւնը նոյնութեամբ արտագրուած է Ա. Յակոբովիչի տնօրին մէջ (տե՛ս, ԱՀՏ, էջ 7):

«Երազներ» — Առաջին անգամ լոյս կը տեսնէ «Մովհանական Հայաստան» ամսաթերթի 1985 թ-ի թիւ 2-ին մէջ: Երկրորդ անգամ՝ 1985-ի Հրատարակութեան մէջ, էջ 214: Բնագիրը վերցրած է Ա. Յակոբովիչի տնօրէն:

«Սրազ».— Առաջին անգամ լոյս կը տեսնէ «Պարուհի» ամսագրի 1985 թ.ի թիւ 4-ին մէջ, էջ 28: Երկրորդ անգամ՝ 1985-ի Հրատարակութեան մէջ, էջ 215: Բնագիրը վերցուած է Ա. Յակոբովիչի տետրէն:

«Մէկը կու լար».— Առաջին անգամ լոյս կը տեսնէ «Սովետական Գրականութիւն» ամսագրի 1985 թ.ի թիւ 4-ին մէջ, էջ 22: Երկրորդ անգամ՝ 1985-ի Հրատարակութեան մէջ, էջ 216: Բնագիրը վերցուած է Ա. Յակոբովիչի տետրէն:

«Մ. . .».— Լոյս կը տեսնէ 1985-ի Հրատարակութեան մէջ, էջ 216: Անոր մասին սրեւէ ծանոթութիւն չի տար յիշեալ հատորը:

«Հարսնեիր».— Առաջին անգամ լոյս կը տեսնէ «Սովետական Գրականութիւն» ամսագրի 1985 թ.ի թիւ 4-ին մէջ, էջ 21: Երկրորդ անգամ՝ 1985-ի Հրատարակութեան մէջ, էջ 217: Բնագիրը վերցուած է Ա. Յակոբովիչի տետրէն:

«Սիրէ».— Առաջին անգամ լոյս կը տեսնէ «Սովետական Գրականութիւն» ամսագրի 1985 թ.ի թիւ 4-ին մէջ, էջ 21: Երկրորդ անգամ՝ 1985-ի Հրատարակութեան մէջ, էջ 219: Բնագիրը վերցուած է Ա. Յակոբովիչի տետրէն:

«Երջանկու քիւն».— Լոյս կը տեսնէ 1985-ի Հրատարակութեան մէջ, էջ 218: Բնագիրը վերցուած է Ա. Յակոբովիչի տետրէն:

«Անէմֆր».— Լոյս կը տեսնէ 1985-ի Հրատարակութեան մէջ, էջ 219: Աոյն պարագան նաեւ հաս:

«Վա՛ղր».— Լոյս կը տեսնէ 1985-ի Հրատարակութեան մէջ, էջ 220: Աոյն պարագան նաեւ հաս:

«Փորձու քիւն».— Լոյս կը տեսնէ 1985-ի Հրատարակութեան մէջ, էջ 219: Աոյն պարագան նաեւ հաս:

«Պզտիկ Սիրտ».— Առաջին անգամ լոյս կը տեսնէ 1985 թ.ի «Կրտսեան Թեքթի» 12 Ապրիլի թիւին մէջ, Երկրորդ անգամ՝ 1985-ի Հրատարակութեան մէջ, էջ 220: Աոյն պարագան նաեւ հաս:

«Մեր Սիրտը».— Լոյս կը տեսնէ 1985-ի Հրատարակութեան  
ժէջ, էջ 220: Նոյն պարագան նաեւ հաս:

«Մեր Գարիտը».— Ինտելիտ անդամ լոյս կը տեսնէ «Հայրենի-  
լի Զայն» շաբաթաթերթի 1985 թ-ի 17 Ապրիլի թիւին ժէջ, Երկրորդ  
անգամ՝ 1985-ի Հրատարակութեան ժէջ, էջ 221: Բնագիրը մ'ըջուած  
է Ա. Եսկորովիչի տետրէն:

«Յարուած Յարմանակը».— Լոյս կը տեսնէ 1985-ի Հրատա-  
րակութեան ժէջ, էջ 222: Նոյն պարագան նաեւ հաս:

«Մեղքի Կիներ».— Լոյս կը տեսնէ 1985-ի Հրատարակութեան  
ժէջ, էջ 223: Նոյն պարագան նաեւ հաս:

«Հովիկը».— Լոյս կը տեսնէ 1985-ի Հրատարակութեան ժէջ,  
էջ 223: Նոյն պարագան նաեւ հաս:

«Սպիտակ Ոնիր».— Լոյս կը տեսնէ 1985-ի Հրատարակութեան  
ժէջ, էջ 224: Նոյն պարագան նաեւ հաս:

## V. ԹԱՐԳՄԱՆՈՒԹԻՒՆՆԵՐ

### ՕՏԱՐ ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԷ

Մեծ չէ թիւը Սեւակի օտար գրականութեան կատարած քաղց-  
մանութիւններուն: Թիւով շուրջ 15, առաւելաբար քարգմանութիւն  
են գերմանացի բանաստեղծ Հանրի Հայնէէն: Անոնք Սեւակի սկզբ-  
նական շրջանի գրական-քարգմանական փորձերն են, կատարուած  
1907-9 տարիներուն ընթացքին: Վստահ չենք, եթէ կան անտիպ ու  
անշայտ ալ գործեր ալ: Կու տանք ցանկը եղածներուն:

«Յորեկ» (Լըբոնդ Տէ Լիէ).— Տպուած է «Մասիս» շաբաթա-  
թերթի 1907 թ-ի (Ա. Տարի, Նոյն Ծրջան) թիւ 14-ին ժէջ, էջ 273:  
Արտատուուած՝ 1955-ի Հրատարակութեան ժէջ, էջ 163: Երրորդ ան-  
գամ լոյս կը տեսնէ 1985-ի Հրատարակութեան ժէջ, էջ 228:

«Անտուան Ժամեր» (Այգէս Սամէն). — Տպուած է «Արեւելիան Մամուլ»ի 1908 թ-ի (38-րդ տարի) թիւ 39-ի մէջ, էջ 920: Սամէն այս խորագրով ունի վեց ստեղծաներ, որոնց վերջինն է որ թարգմանած է Սեւակ: 1955-ի Հրատարակութեան մէջ անիկա սխալմամբ վերագրուած է Սեւակի եւ անցած անոր բանաստեղծութիւններու շարքին մէջ (տե՛ս, Խ. Սեւակ, «Երկեր», 1955, էջ 45): Երբորդ անգամ լոյս կը տեսնէ 1985-ի Հրատարակութեան մէջ, էջ 233: Բնագիրը տե՛ս ԳԱԹ, ԲՍՖ, թիւ 1:

«Ճերմակ Գիշեր» (Այգէս Սամէն). — Տպուած է «Շամբ»ի 1919 թ-ի թիւ 9-10-ին (11 Յունուար) մէջ էջ 119: Խմբագրութիւնը կը շիշատակէ, թէ դայն կը քաղէ «Ենտոյք Արմէնի մօտերու Հրատարակելիք մէկ հատորէն, ամբողջովին կաղծուած՝ մեր գրագէտ նահատակներուն անտիպ գործերէն»: Արտատպուած է 1955-ի Հրատարակութեան մէջ, էջ 172: Երբորդ անգամ լոյս կը տեսնէ 1985-ի Հրատարակութեան մէջ, էջ 232: Բնագիրը տե՛ս ԳԱԹ, ԲՍՖ, թիւ 1:

«Երաժշտութիւն» (Այգէս Սամէն). — Առաջին անգամ լոյս կը տեսնէ 1985-ի Հրատարակութեան մէջ, էջ 232: Զեռագիրը տե՛ս ԳԱԹ, ԲՍՖ, թիւ 1:

«Դժբախտ Մոզ Մըն Ին» (Հանրի Հայնէ). — Տպուած է «Արեւելիան Մամուլ»ի 1908 թ-ի թիւ 52-ին (22 Դեկտ.) մէջ, էջ 1272: Արտատպուած՝ 1955-ի Հրատարակութեան մէջ, էջ 165: Երբորդ անգամ լոյս կը տեսնէ 1985-ի Հրատարակութեան մէջ, էջ 230:

«Թէեւ Այնքան» (Հանրի Հայնէ). — Տպուած է «Արեւելիան Մամուլ»ի 1909 թ-ի թիւ 7-ին մէջ, էջ 153: Արտատպուած՝ 1955-ի Հայաստանեան Հրատարակութեան մէջ, էջ 166: Երբորդ անգամ լոյս կը տեսնէ 1985-ի Հրատարակութեան մէջ, էջ 231:

«Արարչագործութիւն» (Հանրի Հայնէ). — Տպուած է «Արեւելիան Մամուլ»ի 1909 թ-ի թիւ 12-ին մէջ, էջ 367: Արտատպուած՝ 1955-ի Հրատարակութեան մէջ, էջ 167: Երբորդ անգամ լոյս կը տեսնէ 1985-ի Հրատարակութեան մէջ, էջ 230:

«Արեղանները Ի Զո՛ւր կը Տքնին» (Հանրի Հայնէ). — Տպուած է «Արեւելիան Մամուլ»ի 1909 թ-ի թիւ 13-ին (?) մէջ, էջ 379: Ար-

ստատյուսած՝ 1955-ի Հրատարակութեան մէջ, էջ 168: Երրորդ անգամ լոյս կը տեսնէ 1985-ի Հրատարակութեան մէջ, էջ 231:

«Անքափանցելի» (Հանրի Հայնէ) — Տպուած է «Արեւելեան Մամուլ»ի 1909 թ.ի թիւ 15-ին մէջ, էջ 412: Արտատպուած՝ 1955-ի Հրատարակութեան մէջ, էջ 170: Երրորդ անգամ լոյս կը տեսնէ 1985-ի Հրատարակութեան մէջ, էջ 229:

«Կը կնգրէի» (Հանրի Հայնէ) — Տպուած է «Արեւելեան Մամուլ»ի 1909 թ.ի թիւ 15-ին մէջ, էջ 442: Արտատպուած՝ 1955-ի Հրատարակութեան մէջ, էջ 169: Երրորդ անգամ լոյս կը տեսնէ 1985-ի Հրատարակութեան մէջ, էջ 229:

«Պատասխան Առլիբրի Պայնեակին» (Անտոնէն Բրիւն). — տպուած է «Մասիս»ի 1906 թ.ի (Նոր Երջան) թիւ 1-ին մէջ, Թարգմանական մրցումի մը առիթով: Երկրորդ անգամ լոյս կը տեսնէ 1985-ի Հրատարակութեան մէջ, էջ 235:

«Քերթող» (Անտոնէն Բրիւն). — Տպուած է «Մասիս»ի 1908 թ.ի թիւ 20-ին մէջ, էջ 416: 1955-ի Հրատարակութեան մէջ այս քերթուածն ալ սխալմամբ կ'անցնի Սեւակի բանաստեղծութիւններուն շարքին մէջ (տե՛ս Ռ. Սեւակի «Նրկեր», 1955, էջ 51): Թարգմանութիւնը եղած է նմանողութեամբ (նշուած քերթուածին ներքեւ «Նմանող»): Երրորդ անգամ լոյս կը տեսնէ 1985-ի Հրատարակութեան մէջ, էջ 235:

«Զգացական Խօսակցութիւն» (Փօլ Վերլէն). — Առաջին անգամ լոյս կը տեսնէ 1985-ի Հրատարակութեան մէջ, էջ 234: Զեռադիրը տե՛ս ԳԱԹ, ԻՍՅ, թիւ 1:

«Սկիզբութիւն» (Հանրի Հայնէ). — Առաջին անգամ լոյս կը տեսնէ 1985 թ.ի Հրատարակութեան մէջ, էջ 236:

«Երեք Ծաղիկներ» (Մ. Տրիւրէր). — Տպուած է «Արեւելեան Մամուլ»ի 1908 թ.ի թիւ 20-ին մէջ, էջ 509: 1955-ի Հրատարակութեան մէջ այս քերթուածն ալ սխալմամբ կ'անցնի Սեւակի բանաստեղծութիւններու շարքին մէջ, (տե՛ս Ռ. Սեւակի «Նրկեր», 1955, էջ 40): Երրորդ անգամ լոյս կը տեսնէ 1985-ի Հրատարակութեան մէջ, էջ 228:

## Բ. ԱՐՁԱԿ

### 1 «ԲՈՒՇԱԿԻՆ ԳԻՐՔԷՆ ՓՐՑՈՒԱՆՆԵՐ ԷՋԵՆՔ»

«Այլասերութեան» — *Մեր տրամադրութեան տակ եղած սղորհորնեկուն մէջ ստացին անգամ կը հանդիպինք 1940-ի փարիզեան հրատարակութեան մէջ, էջ 124-30 : Երկրորդ անգամ՝ հաստատած մը անկէ յոյս կը տեսնէ «Արարտա» արտօմերթի 1985 թ-ի թիւ 258 (12018) ր մէջ : էջ 2 : Երրորդ անգամ՝ 1985-ի հրատարակութեան մէջ, էջ 310-14 : Զորրորդ անգամ՝ 1985-ին, «Թուրքիա Սեւակ եւ «Փրցուելիք Ողբեանք» հատարին մէջ, էջ 5-8 :*

«Մի՛ Դնուք» — *Աստղին անգամ յոյս կը տեսնէ 1913 թ-ին «Ազատամարտ»ի մէջ : Երկրորդ անգամ՝ 1943-ի<sup>(18)</sup> Երուսաղէմի հրատարակութեան մէջ, էջ 1-10 : Երրորդ անգամ՝ 1951-ի «Ջարթօմէ»ի թերթանին մէջ, էջ 3-8 :*

«Կէս խնկր» — *Աստղին անգամ յոյս կը տեսնէ 1913 թ-ին, «Ազատամարտ»ի մէջ : Երկրորդ անգամ՝ 1925-ին, «Ինդրամ» սպարանի (Մեհանիկ) հրատարակութեան մէջ, էջ 7-17 : Երրորդ անգամ՝ 1943-ին, Երուսաղէմի հրատարակութեան մէջ, էջ 11-22 : Զորրորդ անգամ՝ 1946-ին, փարիզեան հրատարակութեան մէջ, էջ 15-23 : Հինգերորդ անգամ՝ 1951-ին «Ջարթօմէ»ի թերթանին մէջ, էջ 9-16 : Վեցերորդ անգամ՝ 1985-ի հրատարակութեան մէջ, էջ 237 :*

«Ասորիլը Լաղրելի է» — *Աստղին անգամ յոյս կը տեսնէ 1914 թ-ի «Ազատամարտ»ի թիւ 8-ին (14, 2) մէջ : Երկրորդ անգամ՝ 1918-ին, «Դնակ» հանդէսի թիւ 2-ին մէջ, էջ 19-21 : Երրորդ անգամ՝*

---

(18) Ի. Սեւակ : «ԲՈՒՇԱԿԻՆ ԳԻՐՔԷՆ ՓՐՑՈՒԱՆՆԵՐ ԷՋԵՆՔ», Երուսաղէմ, «Տպարան Արքայ Յակոբեանց», 1943, 191 էջ : Բնօրայաւ կարգայ 1943-ի Երուսաղէմի հրատարակութիւն :

1943-ին, Երասայգէմի հրատարակութեան մէջ, էջ 23-30: Զորքորդ անդամ՝ 1951-ին «Զարթօն»-ի թերթօնին մէջ, էջ 17-21: Հինգերորդ անդամ՝ 1985-ի հրատարակութեան մէջ, էջ 335: Այլ տարբերակը այս պատմութեան վերջին «Բնական Գեմ Պայմարը» խորագրով լոյս կը տեսնէ Թորոն Արտասօնի «Մշակոյց» տարեգիրքին մէջ (1948) էջ 59-63, որպէս անտիպ:

«Տէր Ողորմա».— Առաջին անգամ լոյս կը տեսնէ 1913 թ.ին «Ազատամարտ»-ի մէջ, Երկրորդ անգամ՝ 1925-ին, «Գողթան» տպարանի հրատարակութեան մէջ, էջ 36-42: Երրորդ անգամ՝ 1943-ին, Երասայգէմի հրատարակութեան մէջ, էջ 85-93: Զորքորդ անդամ՝ 1946-ի փարիզեան հրատարակութեան մէջ, էջ 32-38: Հինգերորդ անգամ՝ 1951-ի «Զարթօն»-ի թերթօնին մէջ, էջ 56-61: Վեցերորդ անգամ՝ 1955-ի հրատարակութեան մէջ, էջ 181-86: Եօթերորդ անգամ՝ 1985-ի հրատարակութեան մէջ, էջ 252-6:

«Ինկուզին Աղջիկը».— Առաջին անգամ լոյս կը տեսնէ 1913 թ.ին «Ազատամարտ» պաթերթին մէջ, Երկրորդ անգամ՝ 1925-ին, «Գողթան» տպարանի հրատարակութեան մէջ, էջ 43-9: Երրորդ անգամ՝ 1943-ին, Երասայգէմի հրատարակութեան մէջ, էջ 76-84: Զորքորդ անգամ՝ 1946-ի փարիզեան հրատարակութեան մէջ, էջ 39-45: Հինգերորդ անգամ՝ 1951-ին, «Զարթօն»-ի թերթօնին մէջ, էջ 50-5: Վեցերորդ անգամ՝ 1955-ի հրատարակութեան մէջ, էջ 187-92: Եօթերորդ անգամ՝ 1985-ի հրատարակութեան մէջ, էջ 256-60:

«Կուսկը».— Առաջին անգամ լոյս կը տեսնէ 1913 թ.ին, «Ազատամարտ»-ի մէջ, Երկրորդ անգամ՝ 1925-ին, «Գողթան» տպարանի հրատարակութեան մէջ, էջ 50-4: Երրորդ անգամ՝ 1943-ին, Երասայգէմի հրատարակութեան մէջ, էջ 63-8: Զորքորդ անգամ՝ 1946-ի փարիզեան հրատարակութեան մէջ, էջ 46-50: Հինգերորդ անգամ՝ 1951-ին «Զարթօն»-ի թերթօնին մէջ, էջ 42-5: Վեցերորդ անգամ՝ 1955-ի հրատարակութեան մէջ, էջ 193-6: Եօթերորդ անգամ՝ նոյն տարին, «Կար Մը Գրականութիւն» (Գահիրէ) հատորին մէջ, էջ 629-32: Աթերորդ անգամ՝ 1962-ին, «Ալի» ամսագրի թիւ 9-ին մէջ, էջ 26-9: Իններորդ անգամ՝ 1974-ին «Ընտիր Էջեր Հայ Գրողներէ» գրքին մէջ «պատր»՝ Հ.Բ.Լ.Մ. Դարուհի Բակրեան եւ Բովակիճեան Մանուկեան փոքրատննէք, Պէյրութ, էջ 92-4): Տասերորդ անգամ՝ 1977-ին, «Կար Մը Գրականութիւն» գրքին մէջ (Պոթըն), էջ 629-32:

Տասնմէկերորդ անգամ՝ 1978-ին, «Հայ Իրականութիւն» (պատմութեամբ) հատորին մէջ, Պէյրութ, էջ 107-110: Տասներկրորդ անգամ՝ 1981-ի հայաստանեան հրատարակութեան մէջ, էջ 16-50: Տասներորդ անգամ՝ 1985-ի հրատարակութեան մէջ, էջ 260-2: Տասնչորրորդ անգամ՝ 1985-ին, «Ռ. Սեւակ եւ Փարցաւազի Ռ. զեպնեք» հատորին մէջ, էջ 151: Տասնհինգերորդ անգամ՝ «Անդրուսականցի» (Քանաթա) 1985 թ. թիւ 3-ին (Դեկտ. 8) մէջ, էջ 13-5:

«Հրաշալի Բժշկութիւն» — Առաջին անգամ լոյս կը տեսնէ 1913 թ. ին, «Ազատամարտ»ի մէջ, Երկրորդ անգամ՝ 1925-ին, «Գողթան» սպարանի հրատարակութեան մէջ, էջ 63-72: Երրորդ անգամ՝ 1943-ին, Երուսաղէմի հրատարակութեան մէջ, էջ 115-24: Չորրորդ անգամ՝ 1946-ի փարիզեան հրատարակութեան մէջ, էջ 60-7: Հինգերորդ անգամ՝ 1951-ին, «Զարթօն»ի թերթօնին մէջ, էջ 75-80: Վեցերորդ անգամ՝ 1985-ի հրատարակութեան մէջ, էջ 268-73:

«Ահաւոր Տարակոյտ» — Առաջին անգամ լոյս կը տեսնէ 1913 թ. ին, «Ազատամարտ»ի մէջ, Երկրորդ անգամ՝ 1925-ին, «Գողթան» սպարանի հրատարակութեան մէջ, էջ 73-9: Երրորդ անգամ՝ 1943-ին, Երուսաղէմի հրատարակութեան մէջ, էջ 145-54: Չորրորդ անգամ՝ 1946-ի փարիզեան հրատարակութեան մէջ, էջ 68-74: Հինգերորդ անգամ՝ 1951-ին, «Զարթօն»ի թերթօնին մէջ, էջ 94-99: Վեցերորդ անգամ՝ 1985-ի հրատարակութեան մէջ, էջ 273-7: Նուիրւած է Հայկ երրորդ յիշատակին:

«Անիծուած Գանձ» — Առաջին անգամ լոյս կը տեսնէ 1913 թ. ին, «Ազատամարտ»ի մէջ, Երկրորդ անգամ՝ 1925-ին, «Գողթան» սպարանի հրատարակութեան մէջ, էջ 80-7: Երրորդ անգամ՝ 1943-ին, Երուսաղէմի հրատարակութեան մէջ, էջ 94-103: Չորրորդ անգամ՝ 1946-ի փարիզեան հրատարակութեան մէջ, էջ 75-82: Հինգերորդ անգամ՝ 1951-ին «Զարթօն»ի թերթօնին մէջ, էջ 62-7: Վեցերորդ անգամ՝ 1955-ի հրատարակութեան մէջ, էջ 197-202: Եօթերորդ անգամ՝ 1981-ի հրատարակութեան մէջ, էջ 225-9: Ութերորդ անգամ՝ 1985-ի հրատարակութեան մէջ, էջ 277-81:

«Ստամբուլի Չափ» — Առաջին անգամ լոյս կը տեսնէ 1913 թ. ին, «Ազատամարտ»ի մէջ, Երկրորդ անգամ՝ 1925-ին, «Գողթան» սպարանի հրատարակութեան մէջ, էջ 88-96: Երրորդ անգամ՝

1943-ին, Երուսաղէմի Հրատարակութեան մէջ, էջ 125-35: Զոր-  
բորդ անգամ՝ 1946-ի փարիզեան Հրատարակութեան մէջ, էջ 83-90:  
Հինգերորդ անգամ՝ 1951-ին, «Զարթոնք»ի թերթօնին մէջ, էջ 81-7:  
Վեցերորդ անգամ՝ 1955-ի Հրատարակութեան մէջ, էջ 203-9: Եօ-  
թերորդ անգամ՝ 1981-ի Հրատարակութեան մէջ, էջ 230-4: Ութե-  
րորդ անգամ՝ 1985-ի Հրատարակութեան մէջ, էջ 282-6:

«Մանչիւրու Պիլիգմանք».— Առաջին անգամ լոյս կը տեսնէ  
1913 թ.ին «Ազատամարտ»ի մէջ: Երկրորդ անգամ՝ 1925-ին, «Գողթ-  
բան» տպարանի Հրատարակութեան մէջ, էջ 18-26: Երրորդ ան-  
գամ՝ 1943-ին, Երուսաղէմի Հրատարակութեան մէջ, էջ 53-62: Զոր-  
բորդ անգամ՝ 1946-ի փարիզեան Հրատարակութեան մէջ, էջ 24-31:  
Հինգերորդ անգամ՝ 1951-ին, «Զարթոնք»ի թերթօնին մէջ, էջ 36-41:  
Վեցերորդ անգամ՝ 1955-ի Հրատարակութեան մէջ, էջ 175-80: Եօ-  
թերորդ անգամ՝ 1981-ի Հրատարակութեան մէջ, էջ 217-21: Ու-  
թերորդ անգամ՝ 1985-ի Հրատարակութեան մէջ, էջ 243-7:

«Փոխան Հարամիքի».— Առաջին անգամ լոյս կը տեսնէ 1914  
թ.ին, «Ազատամարտ»ի մէջ, Երկրորդ անգամ՝ 1925-ին, «Գողթբան»  
տպարանի Հրատարակութեան մէջ, էջ 55-64: Երրորդ անգամ՝  
1943-ին, Երուսաղէմի Հրատարակութեան մէջ, էջ 41-52: Զորբորդ  
անգամ՝ 1946-ի փարիզեան Հրատարակութեան մէջ, էջ 51-9: Հին-  
գերորդ անգամ՝ 1951-ին, «Զարթոնք»ի թերթօնին մէջ, էջ 28-35:  
Վեցերորդ անգամ՝ 1967-8 թ.ի «Ամէնում Տարեգիրքին» մէջ, էջ  
131-6: Եօթերորդ անգամ՝ 1985-ի Հրատարակութեան մէջ, էջ  
263-8: Ութերորդ անգամ՝ նոյն թուականին լոյս տեսած «Տուրէն  
Սեւակ եւ «Փրցուելիք Ուղիղներ» Հատորին մէջ, էջ 143:

«Մեղքին Պտուղը».— Առաջին անգամ՝ լոյս կը տեսնէ 1913  
թ.ին, «Ազատամարտ»ին մէջ: Երկրորդ անգամ՝ 1946-ի փարիզեան  
Հրատարակութեան մէջ, էջ 110-16: Երրորդ անգամ՝ 1955-ի Հրա-  
տարակութեան մէջ, էջ 221-6: Զորբորդ անգամ՝ 1985-ի Հրատարակու-  
թեան մէջ, էջ 302-6:

«Մերիկը».— Առաջին անգամ լոյս կը տեսնէ 1914 թ.ին «Ա-  
զատամարտ»ի մէջ: Երկրորդ անգամ՝ 1943-ին, Երուսաղէմի Հրա-  
տարակութեան մէջ, էջ 163-74: Երրորդ անգամ՝ 1951-ին, «Զար-  
թոնք»ի թերթօնին մէջ, էջ 105-12:

«Թոմասյաններ» — Առաջին անգամ լույս կը տեսնէ 1914 թ-ին, «Ազատամարտ»ի թիւ 4-ին մէջ: Երկրորդ անգամ՝ 1943-ին, Երուսաղէմի Հրատարակութեան մէջ, էջ 69-75: Երրորդ անգամ՝ 1951-ին, «Զարթօն»ի թերթօնին մէջ, էջ 46-9: Զորրորդ անգամ՝ 1985-ի Հրատարակութեան մէջ, էջ 339-42:

«Նափուղանի Մահը» — Առաջին անգամ լույս կը տեսնէ 1914 թ-ին, «Ազատամարտ»ի մէջ: Երկրորդ անգամ՝ 1925-ին, «Գողթան» սպարանի Հրատարակութեան մէջ, էջ 97-104: Երրորդ անգամ՝ 1943-ին, Երուսաղէմի Հրատարակութեան մէջ, էջ 136-44: Զորրորդ անգամ՝ 1951-ին, «Զարթօն»ի թերթօնին մէջ, էջ 88-93: Հինգերորդ անգամ՝ 1985-ի Հրատարակութեան մէջ, 287-91:

«Մեղքի՞ն Տունը» — Առաջին անգամ լույս կը տեսնէ «Մեղու» օրաթերթի 1914 թ-ի 1/4 Փետրուարի թիւին մէջ: Երկրորդ անգամ՝ 1943-ին, Երուսաղէմի Հրատարակութեան մէջ, էջ 104-114: Երրորդ անգամ՝ 1951-ին, «Զարթօն»ի թերթօնին մէջ, էջ 68-74: Զորրորդ անգամ՝ 1985-ի Հրատարակութեան մէջ, էջ 331-5:

«Հարսերուն Գաղտնիքը» — Առաջին անգամ լույս կը տեսնէ 1914 թ-ին, «Ազատամարտ»ի մէջ: Երկրորդ անգամ՝ 1925-ին, «Գողթան» սպարանի Հրատարակութեան մէջ, էջ 27-35: Երրորդ անգամ՝ 1943-ին, Երուսաղէմի Հրատարակութեան մէջ, էջ 31-40: Զորրորդ անգամ՝ 1951-ին, «Զարթօն»ի թերթօնին մէջ, էջ 22-7: Հինգերորդ անգամ՝ 1985-ի փոքրիկան Հրատարակութեան մէջ, էջ 247-51:

«Մեռելին Նշանուէր» — Այս պատմուածքը երկու տարբերակ ունի: Առաջինը լույս կը տեսնէ «Աուրիանդակ» օրաթերթի 1908 թ-ի թիւ 19-ի մէջ, էջ 1, եւ կը կրէ «Թոմասյաններուն Գերեզմանը» (Ուսանողի Գիշերներ) խորագիրը: Երկրորդ տարբերակը՝ աւելի քնդարձակ ու մերամշակուած միճակի մէջ, «Մեռելին Նշանուէր» խորագրով լույս կը տեսնէ Կարս Գէորգեանի «Ամէնուն Տարեցիկք»ի 1961 թ-ի զբոյն մէջ, էջ 153-60: Երկրորդ անգամ լույս կը տեսնէ 1985-ի Հրատարակութեան մէջ, էջ 342-8:

«Սարսնիկը» — Առաջին անգամ լույս կը տեսնէ 1962 թ-ի «Ամէնուն Տարեցիկք»ին մէջ, էջ 81-6: Երկրորդ անգամ՝ 1985-ի Հրատարակութեան մէջ, էջ 348-54:

«Յատի Թխը».— Առաջին անգամ ըստ կը տեսնէ 1914 թ.ին, «Ազատամարտ»ի մէջ: Երկրորդ անգամ 1925-ին, «Գողթան» տպարանի հրատարակութեան մէջ, էջ 105-111: Երրորդ անգամ՝ 1943-ին, Երուսաղէմի հրատարակութեան մէջ, էջ 154-62: Չորրորդ անգամ՝ 1946-ի փարիզեան հրատարակութեան մէջ, էջ 91-7: Հինգերորդ անգամ՝ 1955-ի հրատարակութեան մէջ, էջ 210-5: Վեցերորդ անգամ՝ 1985-ի հրատարակութեան մէջ, էջ 291-5:

«Բեռնակալու Խրատմութիւն».— Առաջին անգամ ըստ կը տեսնէ Թէոփիլի 1915 թ.ի «Ամենուն Տարեցոյց»ին մէջ, էջ 325-9: Երկրորդ անգամ՝ 1925-ին, «Գողթան» տպարանի հրատարակութեան մէջ, էջ 112-7: Երրորդ անգամ՝ 1943-ին, Երուսաղէմի հրատարակութեան մէջ, էջ 174-82: Չորրորդ անգամ՝ 1946-ի փարիզեան հրատարակութեան մէջ, էջ 98-103: Հինգերորդ անգամ՝ 1951-ին, «Զարթօնք»ի թերթօնին մէջ, էջ 113-7: Վեցերորդ անգամ՝ 1985-ի հրատարակութեան մէջ, էջ 295-8: Եօթերորդ անգամ՝ 1985-ին, «Յատի Թխ» եւ «Փրցակիւի Թղեկներ» հատարին մէջ, էջ 155:

«Տէլիփոս Թրէմէն».— Առաջին անգամ ըստ կը տեսնէ 1914 թ.ին, «Ազատամարտ»ի մէջ: Երկրորդ անգամ՝ 1924-ին, «Նաւասարդ» տարեգրքին (Ա. Տատար, Նոր Շրջան) մէջ, էջ 319-22: Երրորդ անգամ՝ 1925-ին, «Գողթան» տպարանի հրատարակութեան մէջ, էջ 118-24: Չորրորդ անգամ՝ 1943-ին, Երուսաղէմի հրատարակութեան մէջ, էջ 183-90: Հինգերորդ անգամ՝ 1946-ի փարիզեան հրատարակութեան մէջ, էջ 104-9: Վեցերորդ անգամ՝ 1951-ին «Զարթօնք»ի թերթօնին մէջ, էջ 118-22: Եօթերորդ անգամ՝ 1955-ի հրատարակութեան մէջ, էջ 216-20: Ութերորդ անգամ՝ 1978-ին, «Հայ Գրականութիւն» (պատմութեան քննարկ) հատարին մէջ, էջ 410-3: Իններորդ անգամ՝ 1985-ի հրատարակութեան մէջ, էջ 298-302:

«Վեցերորդ Զգայութեան».— Առաջին անգամ ըստ կը տեսնէ 1914 թ.ին, «Ազատամարտ»ի մէջ: Երկրորդ անգամ՝ 1946-ի փարիզեան հրատարակութեան մէջ, էջ 138-42: Երրորդ անգամ՝ 1955-ի հրատարակութեան մէջ, էջ 227-30: Չորրորդ անգամ՝ 1965-ին, «Տիրակ» ամսագրի թիւ 4-5-ի մէջ, էջ 259-60: Հինգերորդ անգամ՝ 1981-ի հայաստանեան հրատարակութեան մէջ, էջ 235-8: Վեցերորդ անգամ՝ 1985-ի հրատարակութեան մէջ, էջ 310-21:

«Չմեռնելու Համար».— Առաջին անգամ լույս կը տեսնէ 1914 թ.ին «Ազատամարտ»ի մէջ: Երկրորդ անգամ՝ 1946-ի փարիզեան հրատարակութեան մէջ, էջ 117-23: Երրորդ անգամ՝ 1985-ի հրատարակութեան մէջ, էջ 306-10:

«Ասրիլու Կամֆր».— Առաջին անգամ լույս կը տեսնէ «Ազատամարտ»ի մէջ: Երկրորդ անգամ՝ 1946-ի փարիզեան հրատարակութեան մէջ, էջ 131-7: Երրորդ անգամ՝ 1985-ի հրատարակութեան մէջ, էջ 314-9:

«Մեռելի Մը Կամուլը».— Առաջին անգամ լույս կը տեսնէ «Ազատամարտ»ի մէջ: Երկրորդ անգամ՝ 1946-ի փարիզեան հրատարակութեան մէջ, էջ 143-8: Երրորդ անգամ՝ 1955-ի հրատարակութեան մէջ, էջ 231-5: Չորրորդ անգամ՝ 1985-ի հրատարակութեան մէջ, էջ 321-5:

«Ծարսալ Մարդը».— Առաջին անգամ լույս կը տեսնէ «Ազատամարտ»ի մէջ: Երկրորդ անգամ՝ 1946-ի փարիզեան հրատարակութեան մէջ, էջ 149-58: Երրորդ անգամ՝ 1955-ի հրատարակութեան մէջ, էջ 236-43: Չորրորդ անգամ՝ 1985-ի հրատարակութեան մէջ, էջ 325-30:

«Տօբոր ֆօզիօզ».— Առաջին անգամ լույս կը տեսնէ 1963 թ.ի «Ամէնում Տարեգիրք»ին մէջ, էջ 153-7: Երկրորդ անգամ՝ 1985-ի հրատարակութեան մէջ, էջ 354-9:

«Մարտիրոս Պարսեղեան».— Առաջին անգամ լույս կը տեսնէ Ա. Ծատուկեանի «Եռյիւրիս» շարաբնութեան 1948 թ.ի (Դ. Տարի) թիւ 1-ին (Փետրուար) մէջ, էջ 51-5:

Հատարի մէջ կը մտնէ առաջին անգամ ըլլալով:

## II. ԱՐՁԱԿ ԱՅՆ ԷՋԵՐ

«Տխուր Բայէ».— Առաջին անգամ տպուած է Մ. Պարսեղեանի Փարիզի մէջ լույս տեսնող «Կեանք և Արուեստ» տնտեսարկի 1940 թ.ի թիւ 4-ի մէջ, էջ 61: Արտատպուած՝ 1985-ի հրատարակութեան մէջ, էջ 369:

«Ռե-Պերպէրեանի Հիւանդանախանն ու Մանք».— Առաջին անգամ տպուած է թ. Ազատեանի Պալատի մէջ խմբագրած «Աստղաբերդ» ամսագրի 1951 թ.ի (Ռ. Տարի) թիւ 4-ին մէջ, էջ 82: Արտատպուած՝ 1985-ի Հրատարակութեան մէջ, էջ 367:

«Շնորհէմոյ Մարդիկ» (գրախոսական) — Ջ. Եսայեանի նոյնանուն շատրի անթիւով գրուած այս գրախոսականը տպուած է «Բիւզանդիոն»ի 1907 թ.ի (ԺԱ. Տարի) թիւ 3234-ի (19 Մայիս) մէջ, էջ 1-2:

Հատորի մէջ կը մտնէ առաջին անգամ ըլլալով:

«Տարի Մը Աւերջ» (պատմուածք) — Առաջին անգամ տպուած է «Արեւիկեան Մանուկ»ի 1907 թ.ի թիւ 26-ին (27 Յունիս) մէջ, էջ 640-3: Արտատպուած՝ 1985-ի Հրատարակութեան մէջ, էջ 363:

«Խարտաշք եւ Թուխք».— Առաջին անգամ տպուած է «Աւարտանդակ»ի 1908 թ.ի 16 Յունիսի թիւին մէջ, Արտատպուած՝ 1985-ի Հրատարակութեան մէջ, էջ 360:

«Շեղանկեր» («Ռատոնդի Գիշերներ» ընդհ. խորագրի տակ) — Առաջին անգամ տպուած է «Աւարտանդակ»ի 1908 թ.ի (Թ. Տարի) թիւ 53-ի (1 Օգոստոս) մէջ, էջ 1-2:

Հատորի մէջ կը մտնէ առաջին անգամ ըլլալով:

«Տախտ».— Առաջին անգամ տպուած է «Աւարտանդակ»ի 1908 թ.ի թիւ 89-ի մէջ, էջ 1-2: Տաճար նայինքն Տաճար Թերլէ-մէկեանն է, սրան վրիժառու բազուկին զարծուէնութիւնը ծանօթ է:

Հատորի մէջ կը մտնէ առաջին անգամ ըլլալով:

«Լույսի Զանգար» («Հայուն Օրագիրք» ընդհ. խորագրի տակ) — առաջին անգամ տպուած է «Աւարտանդակ»ի 1908 թ.ի թիւ 93-ի մէջ, էջ 1:

Հատորի մէջ կը մտնէ առաջին անգամ ըլլալով:

«Կօւժ Ռ. Սեւակի Արտատպուած Օտէոն Թատրանին Մէջ».— Առաջին անգամ տպուած է «Աւարտանդակ»ի 1908 թ.ի թիւ 96-ին (22 Օգոստոս) մէջ, էջ 1:

Հատորի մէջ կը մտնէ առաջին անգամ ըլլալով:

«Խուլ Մը կը Փնտռուի» («Հայուն Օրագիրը» ընդ. խորագրի տակ)։— Առաջին անգամ կը տպուի «Անուրանկալ»-ի 1908 թ.ի թիւ 100-ի մէջ, էջ 1։

Հասարի մէջ կը մտնէ ստաջին անգամ ըլլալով։

«Աւսանողի Նամակներ»։— Առաջին անգամ տպուած է «Ազգակ» շաբաթաթերթի 1909 թ.ի թիւ 23-ին (23 Յունիս) մէջ, էջ 363-4։

Արտատպուած՝ 1985-ի հրատարակութեան մէջ, էջ 371։

«Հաստատման Օրագրէն»։— Առաջին անգամ տպուած է «Ասազարեղ»-ի 1951 թ.ի թիւ 1-ին մէջ, էջ 10-1։ Արտատպուած 1985-ի հրատարակութեան մէջ, էջ 368։

## ՏԱՐՔԵՐԱԿՆԵՐ ԵՒ ԱՅԼ ԿՐՈՒԹԻՒՆՆԵՐ

«Բաժանման Խօսքեր»։— Առաջին անգամ լոյս կը տեսնէ «Անուր»-ի 1905 թ.ի թիւ 24-ին (13 Օգոստոս) մէջ, էջ 379-80։ Քերթուածը արտատպուած է սրղէս տարածատ, «Պէրպէրեան Վարժարան»-ի ստարտական հանդէսի ընթացքին, Նոյեմբեր 1-ին 1906-ի թիւ 1-ի մէջ, էջ 1-2։

«Մասի»-ի մէջ երատարակութեան աւերակ, խմբագրութիւնը հետեւեալ յաստատմանը կը կցէ Բերքումին։— «Պէրպէրեան վարժարանի» այս տարւան վկայականներու բաշխման հանդէսին՝ շրջանաւարտներէն Պ. Ռուբէն Զիլիկլիյանի կարգացած էր իր եւրոպական գոգարիկ մէկ ուսմանը, «Բաժանման Խօսքեր», որ ընդհանուր գնահատման արժանացաւ, եւ հանդէսին մերկայ գտնուող գրագէտ ու գրասէր անձնատարութեանց կողմէ փափաք յայտնուեցաւ որ երատարակուի «Մասի»-ի մէջ, իբրեւ երախտարկէր արագայ խոստացող երիտասարդի մը։ Այդ փափաքին գնահատում կու տանք կրտարակելով աշն ուսմանը, որ կրնայ լաւ տեղ մը գրաւել «Խորհրու Բաժին»-ին մէջ։

Հասարի մէջ կը մտնէ ստաջին անգամ ըլլալով։

«Փոքրիկ Հերար»։— Առաջին անգամ լոյս կը տեսնէ «Անուրանկալ»-ի 1908 թ.ի թիւ 74-ին (27 Օգոստոս) մէջ, Քերթուածը նոյեմբեր 1-ին 1906-ի թիւ 1-ի մէջ, էջ 1-2։

Այս բանաստեղծութեան ինճնագիրը կը գտնուի Սեովի Արմէնի փոնտին մէջ (տե՛ս, ԳԱԹ, ԵԱՅ, ԻԽ 1202)։ Կայ նաև «Փոքրիկ Նահասակը» խորագրով այլ տարբերակ մը հեղինակին «Ա. Տեորա-կ»ին մէջ։ Վստահ չեմք երէ այս տարբերակը ու մեր ներկայացուցած էրբուածը նայնն են։ Սեակ որ սովորութիւնը ունէր իր քեր-բըւածները անդադար մշակելու եւ խորագրերը փոխելու, այն ասնն հասկնալի կը դասնայ տարբերակներու այս գանազանութիւնը։

Մեր ներկայացուցած տարբերակը առաջին անգամ լոյս կը տեսնէ հատորի մը մէջ։

«Հայ Մնուկ».— Առաջին անգամ լոյս կը տեսնէ «Աստղիկ» կիտ. Հանդէսի 1911 թ-ի թիւ 2-ի (15 Մարտ) մէջ, էջ 27-9: Անոր տարբերակը «Հայու Չարիկ» խորագրով արդէն տեսանք այդ քեր-թըւածին ժառանգիտական բաժնին մէջ։ Այս քերթուածն ալ առինք մեր ժողովածուին մէջ, երկու տարբերակներուն միջևե մեծ տարբե-րութիւն յայտնարեւելէ հաք։ «Հայ Մնուկ»ը առաջին անգամ լոյս կը տեսնէ Հատորի մը մէջ։

«Ընտրած Թափօրը».— Առաջին անգամ լոյս կը տեսնէ 1915 թ-ի «Ամենուն Տարեցոյցին» (Թ. Տարի) մէջ, էջ 201-2: Քերթուածը որուն սակ նշուած է. «Բերա, 1914» վերամշակուած տարբերակ մըն է Վարմիր Գիրքը» «Ջարդի հեները» պոէմի «Յեղի Ուխտը» քեր-թըւածին, առանձինն լոյս տեսած։

Այս քերթուածը լոյս տեսած է նաև 1985-ին Հրատարակուած «Ռուբէն Սեակի եւ «Փրցուելիք Ուղիղներ» Հատորին մէջ, էջ 82։

## ՌԻՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹԻՒՆՆԵՐ, ՅՈՒՇԵՐ

### ԵՒ ԱԿՆԱՐԿՆԵՐ

Այս ցանկը, Ռ. Սեակի կեանքին ու գործերուն մասին եզրած ուսումնասիրութիւններուն, յուշագրութիւններուն ու յօդուածներուն ամբողջական պատկերացումը չէ երբեք։ Եւ սակայն, ան կը կազմէ կիմնական ժառը լոյս տեսած բոլոր գրութիւններուն։

■ Ամտական, Բժ. Գ., «Ընկերա՝ Ռուբէն Սեակի», «Նայիրի», ԻՉ. Տարի, թիւ 11-12 (Փետր. 15), 1982, էջ 5։

● ..... «Յուշեր նահատակների (Բառին», «Առվտա-  
կան Գրականություն» *ամսագիր*, ԼԲ, Տարի, թիւ 4 (Ապրիլ), 1965,  
էջ 80-1:

● *Աշտիշատ*, Բ., «Խորհրդակցութիւններ (Խորէն Սեւակի Բա-  
սին» (Ապրիլ 24-ի Սեփին), «Արարատ» *օրաթերթ*, ԽԹ. Տարի, թիւ  
98 (12758), Մարտ, 1985, էջ 2-3:

«Ասպետի ընդհատուած խօսքը» (Նախընտրած՝ *Խորէն Սեւակի  
Յճնդեան 100-ամեակին*), «Հայոց Լեզուն և Գրականությունը» *ճեղ-  
չարթաթերթ Հանդէս*), Ղարաբաղ, 1985:

● *Արմէնիքէս*, «Խորէն Սեւակի երկերուն Հայրենական Նոր  
Հրատարակությունը», «Զարթոնք», ԽԹ. Տարի, թիւ 129 (14,595), 15  
Մարտ, 1986, էջ 3:

● *Բամպուքեան*, Գ., «Ներսիսյան Բացիկ մը դակտ. Խ. Սե-  
ւակէ», «Բուլխա», ԻԳ. Տարի, թիւ 19 (547), Հոկտ 1, 1969, էջ 8-9:  
«Յոգուածը կը պարունակէ Սեւակին կողմէ դրդուած՝ 28 Ապրիլ 1910  
Թուակիր Բացիկ մը՝ իր ծնողքին»:

● *Բժշկեան*, Հ. Ղ. «Մեր Արդի Գրականությունը» (Խ. Սեւակի),  
«Բազմալեզու», ԿԵ. Տարի, թիւ 6 (Յունիս) 1907, էջ 287:

● *Գաղղկնճեան*, Ա., «Խորէն Սեւակի «Կարմիր Գիրքը»,  
«Նայիրի», ԻԶ. Տարի, թիւ 11-12, (Փետր., 15), 1982, էջ 4-5:

● *Գեղարդ*, Յ., «Խորէն Սեւակ», «Բազին», Դ. Տարի, թիւ  
4-5 (Ապրիլ-Մայիս), 1965, էջ 53-55:

● *Դաթեան*, Գայեանէ, «Խորէն Սեւակ», (Իմնդեան 100-  
ամեակ) «Հայ Լեզուագիտութիւնը» (Հարթաթերթ), Կէնտէյ, Ա. Տարի. թիւ  
10, Դեկտ. 13, 1985, էջ 28:

● *Զարգարեան*, Ռ., «Տաղանդաւոր Հայ Բժիշկ Մը Մեր Մէջ»,  
«Ամենուն Տարեցոյցը», Թ. Տարի, 1915, էջ 324-5:

● *Զարեանդ*, ԲՃ. Ա., «Անցորդի Տղամարտիկներ», Եր  
կուրթ, 1924:

● *Էօքսիզեան*, Կ., «Խ. Սեւակ եւ իր «Կարմիր Գիրքը»,  
«Փիւնիկ», Գ. Տարի, թիւ 5 (Մայիս), 1920, էջ 1601-7:

● «Ընտիրը, Ընտիրները...», «Բազին», ԻԴ. Տարի, թիւ 10  
(Հոկտ.), 1985, էջ 31-4:

● *Քրիթիկոնական*, *Խ.*, «Ռուբէն Սեւակի «Կառնիկը», «Նայի»-  
րիՑ. *ԺԴ. Տարի*, *Թիւ* 28 (*Դեկտ. 4*), *էջ* 1 եւ 8:

● *Քարշեան*, *Ա.*, «Անտիպ եւ Անյայտ Բանաստեղծութիւններ  
Ռուբէն Սեւակից», «Սովետական Հայաստան», *Թիւ* 8, 1984, *էջ* 23:  
*Յօդուածը կը պարունակէ հետեւեալ հինգ բանաստեղծութիւնները* —  
«Մինակ Մաղբ», «Կինով Գիշեր», «Ճիչ Մը», «Մեր Բարեմն», «Ա-  
հագանգները»:

● «.....», «Ռուբէն Սեւակ — Նարայայտ էջեր», «Գա-  
րուն» *ամսագիր*, *Թիւ* 4, 1985, *էջ* 26:

● «.....», «Ռուբէն Սեւակի Անտիպ Բանաստեղծութիւն-  
ներից», «Սովետական Գրականութիւն», *Թիւ* 4, 1985, *էջ* 18-19:

● *Ճիրայր* (*Բարթոյ Չորեան*), «Ժամանակակից Թրեանոյ  
Բանաստեղծներ» (*Ռուբէն Սեւակ*), «Արեւելեան Մամուլ», *ԼԹ. Տա-  
րի*, *Թիւ* 27, 1909, *էջ* 643-4:

● «Կառապանի մը Պատմութիւնը», «Հայկաշէն Տարեգիրք»,  
*Ա. Տարի*, 1922, *էջ* 319: *Քիւրք կատարանի մը վերաբերմանը՝ Ռ-  
Սեւակի, Գ. Վարուժանի եւ այլոց նահատակութեան մասին*:

● *Կարոյեան*, *Գ. Մ.*, «Տօքս - Ռուբէն Զիլինկիլիան», «Մեծ  
Եղեռնի Նահապակ Հայ Բժիշկները» (*Անոնց Պատգամները*), *Պատթըն*,  
1957, *էջ* 34-37:

● *Կիրակոսեան*, *Վ. Ա.*, «Ռուբէն Սեւակի Ազգային Քաղաքա-  
կան Պոեզիան», «Պատմա-Բանասիրական Հանդէս», 1966, *Թիւ* 1,  
*էջ* 63-74:

● *Կիրակոսեան*, *Վ.*, «Ռուբէն Սեւակ», «Հայկական Սովետա-  
կան Հանրագիտարան», *Հասար* 10, *Երեւան*, 1984, *էջ* 312-3:

● *Կարապետեան*, *Ստ.*, «Ռուբէն Սեւակ», «Սովետական Գրոյ-  
թոյց», (*Սեպտ. 30*), 1940:

● *Հաճեան*, *Տ.*, «Ռուբէն Սեւակ», «Յառաջ-Միտք եւ Ար-  
չեստ», *Փարիզ*, *Թիւ* 96 (*7 Յուլիս*), 1985:

● «Հոյլը Մեր Մեծանուն Նահատակներուն» (*Կենսագրական  
Համաստ զիճեք*), «Ամենուն Տարեգիրք», *ԺԲ. Տարի*, 1965, *էջ*  
164:

● Հ. Պ. Վեպրյանի Մատենեմեկումն Համար» (Յննդեան 100-ամեակի Թուրքնե Սեւակի), «Ազդակ» օրաթերթ, 59-րդ Տարի, Թիւ 30 (16106), Ապրիլ, 1985, էջ 5:

● «Ճանչուար Դեմքեր, Տօրք. Թուրքնե Զիլիմկիլիան», «Փամսնակ» օրաթերթ, 1915, բացառիկ թիւ, կազմութիւն՝ Փէպիկի, էջ 1:

● Մանուկեան, Յ., «Թուրքնե Սեւակ», «Բաղիմ», ԻՊ. Տարի, Թիւ 10 (Հոկտ.), 1985, էջ 11-57, Թիւ 11 (Նոյ.), էջ 62-75 եւ Թիւ 12 (Դեկտ.), էջ 48-64:

● Յովհաննէսեան, Արաաշէն, «Թուրքնե Սեւակի Քերթուած-Յերթ», «Վեմ», Զ. Տարի, Թիւ 5 (Յունուար-Մարտ), 1939, էջ 11-12: Կողուածին երկրորդ ժամը չէ սոցուած:

● Նազարեանց-Պարամեան, «Թ. Սեւակ» (Նոր Դեմքեր), «Սուրեանդակ», Թ. Տարի, Նոր Շրջան, Թիւ 52, 1908, էջ 1:

● «Նահապետակ Թուրքնե Սեւակ Բանաստեղծի Մննդեան 100 եւ Մննուան 70-ամեակը Նիսի Մէջ» (արձանգանդ), «Արարատ», Ծ-Տարի, 1986, Թիւ 68 (13012), Թիւ 11 (Փետր.) էջ 3 եւ 4, եւ Թիւ 69 (13013), 12 Փետր., էջ 3 եւ 4:

● Նալիրի, Ժիրայր, «Թուրքնե Սեւակի Վերջին Օրերը» (Թաւա-րախոյ շինդ պատկերներով / գրախոսական, «Հեղինակ» Գէորդ Գու-պարեան), «Արարատ», Ծ-Տարի, Թիւ 122 (13066), 17 Ապրիլ 1986 եւ Թիւ 125 (13069), 20 Ապրիլ 1986:

● Նորենց, Վ., «Թուրքնե Սեւակ», «Յուշեր եւ Արձագանգներ», Երեւան, «Հայաստան» Հրատարակչութիւն, 1968, էջ 344-56:

● «.....», «Թուրքնե Սեւակ», «Շիրակ», Թիւ 4-5 (Ապ-րիլ-Մայիս), 1965, էջ 256-8:

● Շամսանճեան, Մ., «Զանգրբրէն Վերջիշումներ», «Յու-շարձան Ապրիլ II-ի», Պոլիս, 1920, էջ 113:

● Ուզունեան, Ն., «Թուրքնե Սեւակ», «Սեպտեմբեր», «Բանաստ», Թիւ 3, 8 Դեկտ., 1985, էջ 2-6:

● Զէօկիւրեան, Տ., «Կարմիր Դիրք», (Հրատարակուած

Գիրքեր-Գրախոսական), «Ռուսամբ» պարբերաթերթ, Ա. Տարի, թիվ 2, 1911, էջ 149:

● Չիլիեկիրեան, Յ. . «Ռուսերէն Սեւակ», «Արարատ», ԽԹ. Տարի, թիվ 89 (12749) Մարտ, 1985, էջ 2 և 4:

● ..... «Ռուսերէն Սեւակ եւ... «Փրցուելիք Ուղեղներ», «Արարատ», ԽԹ. Տարի, թիվ 198 (12858), Յուլիս 26, 1985, էջ 2-3 և թիվ 201 (12861), 30 Յուլիս, 1985, էջ 2:

● ..... «Ռուսերէն Սեւակ եւ «Փրցուելիք Ուղեղներ», «Արարատ», ԽԹ. Տարի, թիվ 258 (12918), Հոկտ. 10, 1985, էջ 2:

● Պարսաձեան, Մ. . «Հայ Բանբեւեանք-Մեր Ազգային Վերջին Մեծ Մարտիրոսները», «Շանք» Հանդէս, (Գ. Տարի, Նոր Շրջան), թիվ 2, Նոյ. 1918, էջ 13-21:

Պարսաձեան, Մկրտիչ, «Թ. Սեւակի Անտիպ Նամակները» (յոյտած), «Հայրենիք» սրաթերթ, 7 Օգոստոս 1928:

● Պատուրեան, Հ. Մ. . «Ռուսերէն Սեւակ» (Ճիշդութիւններ), «Գիցաւան Տարեգիրք», Գիրք Ա., 1923, էջ 21-24:

● «Ռ. Սեւակ», «Ամենուն Տարեցոյցը», Չ. Տարի, 1911, էջ 284-5:

● «Ռուսերէն Սեւակի ծննդեան 100-ամեակ», «Արարատ» սրաթերթ, ԽԹ. Տարի, թիվ 79 (12739), Փետր. 1985, էջ 2 և 3:

● «Ռուսերէն Սեւակի Ծննդեան 100-Ամեակի Նշումը Նիսի Մէջ» (արձագանգ), «Արարատ», ԽԹ. Տարի, 1985, թիվ 271 (12931), 25 Հոկտ., էջ 4:

● «Սեւակ եւ Նազարեանց Սիլվիբիի Մէջ» (տեղեկութիւն), «Սուրբանդակ», Թ. Տարի, թիվ 70, Նոր Շրջան, 1908, էջ 3: Կիմանանք թէ Սեւակ եւ Նազարեանց ժամանակը հրաւերով կը մեկնին Սիլվիբիի (Սեւակի ծննդավայրը) տեղւոյն ազգային-կրթական գործի մը համար: Նաեւ կ'իմանանք թէ անոնք մաս որէն հրապարակ պիտի լանեն «Սիլվիբիի Հայաբխներ» անունով գրքոյի մը, որուն հասոյթը պիտի յատկացուի Սիլվիբիի մէջ Հայ մարմարանի մը շինութեան: Չենք գիտեր թէ այդ գրքոյի հրապարակ երան է կամ ոչ:

● Սեւան, Արմէն, «Նախապատկ Գրողներ» (Տ. Չէօկիրեան եւ Թ. Սեւակ), Գիրք Ա., Սօֆիա, էջ 193-197:

● ..... «Ռուբէն Սեւակ» (իր կեանքն ու գրականութիւնը), «Հայրենիք» ամսագիր, Նոյ, 1930, էջ 43-60 եւ Դեկտ. 1930, էջ 62-83:

● Սրբանեան, Պ., «Արեւմտահայ Բանաստեղծութեան շիրտ-պատարը» (Ռուբէն Սեւակի ծննդեան 100-ամեակին առիթով), «Արարատ» օրաթերթ, ԽՖ - Տարի, թիւ 79 (12739), Փետրուար 1985, էջ 2:

● ..... «Ռուբէն Սեւակի նննդեան 100-ամեակի Հրատարակութիւնները» (Ճշգրտութային նշմարներ), «Արարատ», Ի - Տարի, թիւ 89 (13033), Շտաթ, 8 Մարտ 1986, էջ 3:

● Սարգիսեան, Չ., «Ռուբէն Սեւակ», «Վերածնունդ» կրթ.-հանդէս, Գ - Տարի, թիւ 26 (56), Սեպտ. 18, 1919, էջ 428-9:

● Տարօնցի, Ս. Ս., Պ. Մ. Մարգարեան, «Ռուբէն Սեւակ (Զրկնկիրեան)», «Հայ Գրականագրիւն», Ը - Տարի, 1969, Երեւան, էջ 154-5:

● Քէչեան, Աշոտ, «Յուշեր եւ նիշեր», «Բյուզանդիստ», 15 Սեպտեմբեր 1907: Յոգուածը կը խօսի Ջուրջեան կասկի շուրջ ծագած վէճի մասին, ուր տկնարկ կայ բնիչ ասանացի մը, որ շատ հասանարար Ռ. Սեւակն է:

## Ռ. ՍԵՒԱԿԻ ԳՈՐԾԵՐՈՒՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆԸ

(Ճամանակագրական կարգով)

Սեւակ, Ռ. «Կարմիր Գիրքը», Կ. Պոլիս տարագրութիւն Օննիկ Բարսեղեան եւ Որդի, 1910, 71 էջ:

Կը պարունակէ հետեւեալ պեղմները.— «Ջարդի եւնքը», «Թրեւհիմ», «Մարդեբզութիւն»:

Զրկնկիրեան, Տաթ. Ռուբէն (Ռ. Սեւակ), «Բժիշկիմ Գիրքէն Փրցուած էջեր», Սեբանիկ, հրատարակութիւն «Գաղթան» գրատան, 1925, 125 էջ:

Կը պարունակէ հետեւեալ արձակ գրութիւնները.— «Վէս Եւն-

բը», «Մանչիյուն Գերեզմանը», «Հարսերուն Գողտնիքը», «Տէր Աղորմեա...», «Ինձովն Աշխիլը», «Կոտակը», «Փոխան Հարսանիքի», «Հրաշալի Բժշկութիւն», «Ահար Տարակոյսը», «Անիծուած Գանձը», «Ստամբուլի Զոնը», «Նախուղանի Մահը», «Տաւի Միսը», «Մեռցնելու Իրաւունքը», «Տէլիքիում Թրէմէնա»:

(*Ռ. Սեւակ*), «Արեւմտահայ Բանաստեղծները» (*ժողովածու ըստիւր բանաստեղծութիւններու*), *Կաղճ. Արագան եւ Վ. Նորենց, յատարան՝ Գ. Վանանկեցի, Երեւան, Պետհրատ 1930, էջ 335-360*:

*Կրնդզիկէ Հեռուեալ բանաստեղծութիւնները* — «Հին եղանակ», «Թրուպատարները», «Արցաստորում», «Ինչո՞ւ», «Սրինգ», «Մահազգացում», «Տննուն Մահ», «Դրամին Աղօթքը», «Այս Գանակը»:

*Սեւակ, Ռ. (ՏօթՔ. Ռ. Զիլնիկիբեան)*, «Բժիշկին Գիրքէն Վրցուած էջեր», *Երուսաղէմ, տպարան Արրոյ Յակոբեանց, 1943, 191 էջ*:

*Կր պարունակէ Հեռուեալ արձակ գրութիւնները* — «Մի՛ Ենար», «Ռէա Խենքը», «Ապրիլը Յարկել է», «Հարսերուն Գողտնիքը», «Փոխան Հարսանիքի», «Մանչերուն Գերեզմանը», «Կոտակը», «Թո՛ւխտատարը», «Ինձովն Աղջիկը», «Տէր Աղորմեա...», «Անիծուած Գանձը», «Մեղքին Տունը», «Հրաշալի Բժշկութիւն», «Ստամբուլի Զոնը», «Նախուղանի Մահը», «Ահար Տարակոյսը», «Տաւի Միսը», «Մերերը», «Մեռցնելու Իրաւունքը», «Տէլիքիում Թրէմէնա»:

*Սեւակ, Ռարէն*, «Քերթուածներու Հաւաքածոյ», («Վարսիլի Գիրքը», «Սիրոյ Գիրքը», «Տրիւ Քերթուածներ»), *Երուսաղէմ, Ռ. Յակոբեանց տպարան, 1944: 160 էջ*:

*Կր պարունակէ Հեռուեալ շարքիւն գործերը* — ա) «Վարսիլի Գիրքը», («Ջարդի Խենքը», «Թրեւոսիմ», «Մարդերգութիւն»), բ) «Սիրոյ Գիրքը», («Ինչո՞ւ», «Մահազգացում», «Սիրոյ Մրմունջ», «Սիրոյ Մարա», «Սէրով. Սէրով», «Սէրը», «Սիրոյ եւ Մահուան Երգը», «Պատասխանը», «Եկուր», «Յաւիտեանական Հեքիտար», «Տըժգոյն Երգը», «Երգ Երգոց», «Գինով Սէր», «Սիրոյ Աղբիւր», «Հին Երանակ», «Երթալ», «Վերջին Կոչը», «Սիրոյ Եղբերը», «Սէր», «Զար Աղջիկը», «Բոյրը», «Համբոյրը», «Ապօստին Երգը», «Տրուում Աղի», «Խապրիկ», «Գացոյ Մարդը», «Հոգի»), շ) «Տրիւ Քերթուածներ» («Վրէժին Անրմացանը», «Հայոս Արքիկ», «Վերջին Ուրար», «Սի Իմ Հայրենիւն», «Զանգակներ Զանգակներ», «Ինչպէս Եր-

բեմն», «Հայաստան», «Զղջիկը», «Ժժը», «Պիտի Մեանի», «Զինն», «Ցնծում Մահ», «Երնէկ Զուր», «Կարապնեք», «Ամէնուն Պէս», «Վերջալոյս», «Արեւելք», «Արգաստարում», «Շան Հօզի», «Կարմիր Գրօշակը», «Պոսնիկը», «Այս Դամակը», «Թրուպասուրները», «Նեովայլն Արցունքը», «Առաջին Մեղքը», «Սաէիա Մանի», «Հայրը», «Բասթէլ» :

*Սեւակ, Խարէն (Տօբթ. Թ. Զրինկիրեան)*, «Բժիշկին Գիրքէն Փրցուած Էջեր», *Պէյրուս*, «Զարրօնէ» *թերթ* 19, 1951, 123 էջ :

*Կը պարունակէ հետեւեալ արձակ գրութիւնները* — «Մի՛ Շնար», «Պէս Խենքը», «Ապրիլը Յարքել է», «Հարսերուն Գաղանիքը», «Փոխան Հարսանիքի», «Մանչերուն Գերեզմանը», «Կուսնկը», «Փոստաւարը», «Գինովին Աղջիկը», «Տէր Ողորմեա...», «Անիծուած Գանձը», «Մեղքին Տունը», «Հրաշալի Բժշկութիւն», «Ստամոսիին Զուր», «Նափօլէոնի Մահը», «Ահաւոր Տարակոյսը», «Յաւի Միտը», «Ներքերը», «Մեղքնկու Իրաւունքը», «Տէլիբիում Թրէմէնս» :

*Սեւակ, Թ.*, «Բժիշկին Գիրքէն Փրցուած Էջեր և Քերտուածներ», «Փարբզ», «Հայ Գրագէտներու Թարեհամներ» *ժառանգար թիւ* 15, 1946, 240 էջ :

*Կը պարունակէ հետեւեալ գործերը* — «Բժիշկին Գիրքէն Փրցուած Էջեր», («Պէս Խենքը», «Մանչերուն Գերեզմանը», «Տէր Ողորմեա», «Գինովին Աղջիկը», «Կուսնկը», «Փոստան Հարսանիքի», «Հրաշալի Բժշկութիւն», «Ահաւոր Տարակոյսը», «Անիծուած Գանձը», «Ստամոսիին Զուր», «Յաւի Միտը», «Մեղքնկու Իրաւունքը», «Տէլիբիում Թրէմէնս», «Մեղքին Պատար», «Զմեռնկու Համար», «Այլասիրում», «Ապրիլու Կամքը», «Վեցերորդ Զգայարանէ», «Մեռելի Մը Նամակը», «Մտաւ Մարդը»), *թերթուածներ*՝ «Կարմիր Գիրքը», («Զարդի Խենքը» (պոէմ), «Թրեւոնի» (պոէմ) «Մարդերգութիւն» (պոէմ) և «Սիրոյ Գիրքը» ուր հասարակած են 26 սիրային թերթուածներ :

*Սեւակ, Թ.* «Երկեր», *Երեւան*, Հայպետհրատ, 1955, 260 էջ : *Խմբ.՝ Ս. Տարօնցի, Թէրափ պատրաստութիւն և ծանօթագրութիւններ՝ Ազիշէ Պետրոսեանի :*

*Կը պարունակէ հետեւեալ գործերը* — «Սիրոյ Գիրքը» (շուրջ

47 սերային քերթաւածներ), «Չիսակցումներ» (Հինգ քանաւեղ-  
ձաթիւներ), «խառն Բանաստեղծութիւններ» (չարք մը այլ գոր-  
ծեր), «Պոէմներ» («Մարդերգութիւն», «Այս Գամակը», «Թյուպս-  
տուրները», «Փողոց Ալտըր»), *Թարգմանութիւններ* (թիւով 9-ը),  
«Արձակ էջեր», («Մանչերուն Գերեզմանը», «Տէր Ոգորմեա», «Գի-  
նովին Աղջիկը», «Կուսնկը», «Անիծուած Գանձը», «Ատամոխին Զո-  
հը», «Տալին Միտը», «Տէլիբիում Թրէմէնս», «Մեղքին Պառզը»,  
«Վեցերորդ Զգայարանը», «Մեռելի Մը Կամակը», «Ծարաւ Մար-  
զը»):

Արբերեան Ռ., Ռ. Սեւակ, Վահան Թէքէեան, Մասթէսա Զա-  
րիֆեան, «Նրկեր», (Հայ Դասականների Գրադարան), կազմեց՝ Վ.  
Գարրիէլեան, խմբագիր՝ Ռազմիկ Տոնեան, Երևան, «Սովետական  
Գրող» հրատարակութիւն, 1981, 480 էջ, Ռուբէն Սեւակի քառիւնը  
(էջ 121-238), *Կ'ընդգրկէ հետեւեալ գործերը*. — «Սիրայ Գիրքը» (23  
քերթաւածներ), «Խոսքի Գիրքը» (10 քերթաւածներ), «Չիսակցում-  
ները» (11 քերթաւածներ), «Վերջին Հայերը» (11 Բերրաւածներ),  
«Փառսը» (7 պոէմներ), «Արձակ էջեր» («Մանչերուն Գերեզմանը»,  
«Կուսնկը», «Անիծուած Գանձը», «Ատամոխին Զոհը», «Վեցերորդ  
Զգայարանը»):

Սեւակ, Ռուբէն, «Նրկեր», կազմեց եւ ծանոթագրեց՝ Ալ.  
Թովչեան, յտառչարանը գրեց՝ Սա. Թովչեան, Երևան, «Սովե-  
տական Գրող» հրատարակչութիւն, 1985, 480 էջ:

Կը պարունակէ հետեւեալ գործերը. — ա) *Զարածոյ՝ «Կար-  
միր Գիրքը», («Ջարդի Խները», «Թրեմիին», «Մարդերգութիւն»),  
«Մամուլի էջերէ Բանաստեղծութիւններ» (թիւով 101), «Անտիպ-  
ներ» (թիւով 50), «Թարգմանութիւններ» (թիւով 16), բ) Արձակ՝  
«Թիշկին Գիրքէն Բրդուած էջեր» (թիւով 28-ը, բացի՝ «Մերերը»,  
«Մի՛ Ծնար» եւ «Մարտիրոս Պոլսեցեան» պատմուածքներէն), «Ար-  
ձակ Այլ էջեր» (թիւով 5՝ «Տարի Մը Վերջ», «Ռ. Պերպէրեանի Հի-  
ւանդութիւնն Ու Մահը», «Խարտեաշը եւ Թուխը», «Հատուածներ Օ-  
րագրից», «Տխուր Բարդէ», «Նամականի» եւ «Մանօրագրութիւն-  
ներ»):*

«Ռուբէն Սեւակ եւ «Փրցուելիք Ուղեղներ», *Երկնային Զի-  
րնիկեան, Փարիզ, սոց. Տէր. Եսկրեան, 1985, 160 էջ. Հատար  
Կ'ընդգրկէ յայտածաչարք մը, Սեւակի «Այլասերումը» արձակ գրու-*

*Թինէն ներշնչումը : Երկրորդ բաժինը, Սեւակի մի քանի գործերուն մէկհանգումն է, Հեանեալ շարքով. — ա) Չափածուլ՝ «Վրէժին Արախանք», «Ջարդի եհնրք», «Հայոս Արբիկ», «Վերջին Օրօք», «Հայաստան», «Ինչպէս երբեմն», «Զանգակներ, Զանգակներ», «Ո՞վ իմ Հայրենիքս...», «Սոխտին Թափօրը», «Անոնք Որ կու Գան», «Վերջին Հայերք», «Ինչո՞ւ», «Երբա՞ր...», «Հին Կանակ», «Կուրապներք», «Բոյրք», «Երնէ՛կ, Ջո՛ւր», «Տրտում Ոգի...», «Միլոյ ու Մսուան երգը», «Տննուն Մահ», «Մահազգացում», «Փիշերին Մէջ», «Փիշերն Իջու...», «Թրուպատարներք», «Մեծոյ Աստուած», «Հայրք», «Արեւելք», «Պոյտոյ Որովայնին Մէջ», «Արգաստարում», «Պսոնիկը», «Շամ Հագի», «Գրամին Ազօրէք», «Կարմիր Գրծակը», «Փոցոյ Այտըք», «Այս Կանակը», «Մարդերգութիւն», Բ. Արձակ՝ «Փոյտան Հարամիէի», «Կուճկը», «Մեռցնելու Իրաններք և» «Այլստերումը» :*

## ՍԵՒԱԿԻՆ ԶՕՆՈՒԱՅ

### ԳԵՂԱՐՈՒԵՍԱԿԱՆ ԳՐՈՒԹԻՒՆՆԵՐ

● *Գուպրածեան, Գէորգ*, «Թուրէն Սեւակի Վերջին Օրերք», (Թատերախաղ հինգ պատկերներով), «Արարատ» Մ - Տարի, Թի. 122 (13066), 17 Ապրիլ 1986 և Թի. 125 (13069), 20 Ապրիլ 1986: *Մտածողութիւնը և տակաւին* :

● *Զէյթունցեանց, Պերճ*, «Մեծ Կոտրիւնք», *Արեւան*, 1984: *Թատերախաղ մը՝ նախքան Գ - Վարսժանի և Ռ - Սեւակի, նախաստեղծեան վարդապետին արարի մէջ տեղի ունեցած գեղարքուն հիման վրայ* :

● *Հաճեան, Տիգրան*, «Թուրէն Սեւակի Վերջին Օրերք» (Թատերախաղ, 5 արար, սմախոյ) : *Այս մասին կ'իմանանք Ռ - Սեւակի նիսի յարկիմտեան Հանդիսաթեանց արձագանդէն, տե՛ս «Արարատ», 25 Հոկտ., 1985, էջ 4 :*

● *Կուպրեան, Հրանդ*, «Կեանք», «Մտախ» *Հարախաթիրթ*, Թի. 21 (Նոր Շրջան), 1907, էջ 120 :

● ..... «Սրբիմ», «Ամենուն Տարեգոյցը», Գ - Տարի, 1000, էջ 127-8 :

● *Սեւան, Գեղամ*, «Թանաթակեղծիմ Գողգոթրան» (պատմուածք), *Երեւան*, 1967 :

● *Սրտպեան, Արամայիս*, «Հանդիպում Սեւակի Հետ», «Նայիրի» շաբաթաթերթ, ԺԱ. Տարի, ԹԻ. 49 (26 Ապրիլ 1946), էջ 7 : Թէև ընթացումը նուիրում չէ Սեւակի, բայց նկատի ունենալով որ անիկա գրում է Սեւակին հետ հանդիպումի մը ատիթով, կ'աւանդը դաշն ալս գանկին մէջ :

● *Տարածցի, Սոցման*, «Ռուբէն Սեւակ», «Նայիրի», Գ. Տարի, ԹԻ. 32 (24 Ապրիլ 1955), էջ 2 :

## ԳԱՍԱԳԻՐ-ՔԵՐՈՒ ԵՒ ԳՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ ՊԱՏԱՐՈՒԹԵԱՆ ԳԻՐՔԵՐՈՒ ՄԷՋ ԱՆԳՐԱԳԱՐՔՆԵՐ

● *Թէւլէպեան, Մինաս*, «Ռ. Սեւակ», «Կար Սը Գրականութիւն» (1850-1950), *Ա. Տղ.*, Գոհիւրէ, աղ. «Յուսարեք», 1955, էջ 629-632 :

*Սեւակի գրութիւններէն ստած է «Կոունկը» արձակ գործը :*

● ..... «Ռուբէն Սեւակ — Բժ. Ռ. Զիլինկիրեան (1885-1915)», «Կար Սը Գրականութիւն», *Հասար Ա.*, Բ. աղագր-Պոթրն, 1977, էջ 607-611 :

*Սեւակի գրութիւններէն ստած է «Կոունկը» արձակ գործը :*

● *Ճանաչեան, Հայր Մկրտաչ Վրդ.*, «Ռուբէն Սեւակ», «Ծաղկաւոյ Արդի Հայ Գրականութեան» (աղգային վարժարաններու բարձրագոյն ընթացքի համար), Բ. Հասար, Վեհափի, Ս. Ղարաբ, 1963, էջ 142-150 :

*Սեւակի գործերէն ստած է «Կարապետի», «Տրտում Աղլ», «Սիրոյ ու Մանուան երգը» (ընթացումներ) եւ հատումներ՝ «Մարդերգութիւն» պոէմէն, Բարբառնչիւր գործի մասին կայ կարծ վերլուծում մը :*

● ..... «Ռուբէն Սեւակ», «Հայ Գրականութեան Նոր Երջանի Համառոտ Պատմութիւն» (1701-1920), *Վեհափի, Ս. Ղարաբ*, 1973, էջ 236-8 :

● *Մխիթարեան, Գ.*, «Թուրքն Սեւակ», «Թառաղ Գար Գրականութիւն», *Գահիրէ*, 1946, էջ 263-84 :

● «Սեւակ, Թուրքն», «Հայ Գրողներ», *Հալէպ, սոց. «Նայիրըր»*, 1951, էջ 36 :

● *Սասունի, Կ.*, «Թուրքն Սեւակ», «Պատմութիւն Արեւմտահայ Արդի Դրականութեան», *Պէյրութ*, 1951, էջ 336-338 :

● *Վահան, Վ.*, «Թուրքն Սեւակ» (*Կենսագրութիւն*), «Հայ Դրականութիւն» (*պատմութեան*), *Հասար. Ա.*, *Պէյրութ*, 1978, էջ 459-61 :

*Սեւակի գրութիւններէն առած է տրուելը եւ «Տէլիփիտով Թրէմէնս» արձակ գործը :*

● *Օշական, Յակոբ*, «Թուրքն Զիլինկիրեան», «Համադասակեր Արեւմտահայ Դրականութեան», *Ինտերոպ Հասար. Անթիլիաս*, 1980, էջ 7-60 :

## Թ. ՍԵՒԱԿԻՆ ՆՈՒԻՐՈՒԱՆԻ

### ԱՌԱՆՁԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆՆԵՐ

● *Կիրակոսեան, Վ. Ա.*, «Թուրքն Սեւակ» (*Կենքը եւ ստեղծագործութիւնը*), *Հայկական ՍՍՀ Գիտութիւնների Ակադեմիա, Երևան*, «Հայկական ՍՍՀ ԳԱ» *Հրատարակչութիւն*, 1972, 225 էջ :

● *Հատիտեան, Գէորգ*, «Թուրքն Սեւակ», *Երևան*, «Հայպետհրատ», 1949 :

● *Զիլինկիրեան, Յովհաննէս*, «Թուրքն Սեւակ եւ «Փրցուկիլիճ Աղեղներ», *Փարիզ, սոց. Տէր Յակոբեան*, 1985 :

● *Ջրբաշեան, Եղոսարդ*, «Թուրքն Սեւակ» (*ստեղծագործութեան Համառոտ ակնարկ*), *Երևան*, «Միտք» *Հրատարակչութիւն*, 1965, 107 էջ :

● *Սեւան, Արմէն*, «Նահապետակ Բանաստեղծներ», *Պուէնսա Այրլոս*, 1961 :

ԱՆԻԱԿԻ ԳՈՐԾԵՐԸՆ  
ԿԱՏԱՐՈՒՄԸ ԹԱՐԳՄԱՆՈՒԹԻՒՆՆԵՐ

• Անգլերեն

«Have Mercy Lord» (prose), translated by Sarkis Ashdjian: **Classical Armenian Short Stories**, Beirut 1955, Aramazt Publishing House, pp. 136-140.

«Thirst» (prose), translated by Sarkis Ashdjian: **33 Great Armenian Short Stories**, Beirut 1969, Atlas Publishing House, pp. 79-85.

Արաբերեն

- أيها الوطن (قصيدة) المترجم لك. أسفار جيان . تاريخ الثقافة والأدب الأرمني . ١ - موعده  
(المراق) ١٩٥٤ . مطبعة الاتحاد الجديدة ، ص. ٤٨١ - ٤٨٧ .
- لماذا (قصيدة) . المترجم لك. أسفار جيان . تاريخ الثقافة والأدب الأرمني . ٢ - موعده  
١٩٥٤ . مطبعة الاتحاد الجديدة ، ص. ٤٨٦ - ٤٨٧ .
- ذهاب (قصيدة) . المترجم لك. أسفار جيان . تاريخ الثقافة والأدب الأرمني . ١ - موعده  
١٩٥٤ . مطبعة الاتحاد الجديدة ، ص. ٤٨٦ - ٤٨٧ .



## ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

II - Ներածական	62
II - Ներածական	7
III - Կենսագրական	11
IV - Զափածոյ	15
II - Սիրոյ Գիրքը	19
Այցունմէին Քերթուածը	22
Սիրոյ Շողկերը	23
Հոգիս	24
Կարապնէրը	25
Լէւան	26
Անա Կերգես Դասանիս	28
Յնծուն Մահ	30
Գիւնով Սէր	32
Վերջալոյս	33
Սիրոյ Աղբիւր	35
Քնացող Ազգիկը	37
Սիրոյ Մրմունջ	38
Կարլովէյս	39
Պիտի Ազատե՛մ...	40
Ժպիտ	41
Հին հղանակ	43
Այդ Գիշերը	44
Երէկ Գիշեր	46
Պատասխանը	47
Երգ Երգոց	48
Ջոզում	50
Ազգերան Հոգիներ - Նամակը	52
Գլխու Պտույտ	53
Զը Հասկցուա՛ծ ...	55
	56

Երմե՛կ, Ձո՛ւր	57
Համբոյրը	59
Տրտում Ոգի...	63
Մահազգացում	65
Զիւնիմ	66
Կնայրի	68
Ատողի Մը	70
Սէրո՛վ, Սէրո՛վ...	71
Երէ Գիտնայի՛ր...	73
Առաջին Մեղքը	75
Սիրոյ ու Մահուան Երգը	77
Ղերբջին Կաչը	79
Ինչո՞ւ	80
Սիրոյ Իտրու	81
Եկո՛ւր	82
Յաւիտենական Հե՛քիաբը	84
Տժգոյն Երգը	85
Ապեռօին Երգը	86
Գացող Մարդը	87
Հումնակ Լոյսով	88
Անկարելի Սէր	89
Ճիշդ Սէրը	90
Երե՛ք Զիտարմեր	92
Սէրը (Բնարիս եօրն ազիվներէն կանացի)	93
Խարտի Երգը	94
Ամենու՞մ Պէս	96
Զար Աղջիկը	98
Խապրիկ	100
Բա՛յրը	102
Երբա՛լ...	104
Սրինգ	105
Սկեպտիկ	107
Գիշերին Մէջ (կը լայննայ երկինքը...)	109
Գիշերն Իջաւ	110
Կ'արիւժի	111
Սէրը (սէրը՝ զիտցէ՛ք...)	112
Թ - Ղերբջին Հայերը	113

	էջ
Կարմիր Գիրքը – Ջարդի հեկըր	117
Կարմիր Գիրքը – Թրքահին	131
Կարմիր Գիրքը – Մարգերգու քիւն	139
Կարմիր Կարօս	159
Ահագանգները	161
Ինչպէս երբեմն...	163
Ո՞վ էմ Հայրենիքս	164
Ողջակէզ	167
Զանգակեհ՛ր, Զանգակեհ՛ր...	170
Նեովային Արցունքը (Կարմիր Այլաբանութիւն)	172
Կիլիկեան երգեր – Վրէժին Մեյմնացանը	174
Կիլիկեան երգեր – Հայոս Որբիկ	175
Կիլիկեան երգեր – Վերջին Որօր	176
Հայաստան	177
Բանտին Մէջ	178
Վերջին Հայերը (պոէմ)	180
Յաւօ	184
Հայ Զատիկը (աւանդամէտ)	187
Հայ Որբը	190
Հայոս Զատիկ	191
Գ – Քանօր	193
Դրամին Ազօրէր	195
Սահիա Մունի	197
Ազատութեան Համար...	199
Արգաստօրում	201
Կարինը	202
Պոռնիկը	203
Զրհասկցումները – Հայրը	204
Զրհասկցումները – Վերջին Արքան	205
Զրհասկցումները – Պիտի Մեռնի	206
Զրհասկցումները – Իժը	207
Զրհասկցումները – Զղջիկը	208
Կարմիր Տօնը	209
Պալտոյ Որովայնին Մէջ	210
Գիշերին Մէջ (Գուրար Ո՞վ կայ...)	212
Այս Դամակը	213
Կարմիր Դրօշակը	219

	կը
Արեւիք	222
Շամ Հոգի	224
Յախճեակիան Հեղեղաբիւն	226
Թրուստատրները	227
Փաղոց Ալոդր	231
Մեմերգ Ինձ Համար	236
Պատերազմ	238
Մեծի Անուամ	241
Միմակ Մարդը	243
Բասրէլ	244
Դ. Անտիպներ	245
Խոճալ Աէրը	247
Ովսաննա	249
Յախճեակիան Պատմութիւնը	251
Վերջին Երգը	252
Նամակ	253
Գիւղացու Սէր	256
Նուէր Ամանորի	257
Հանդիպում	258
Պիտի Ունենում	259
Գիսուարը	263
Հովիւր	265
Իրենց Պատմութիւնը	267
Ո՛չ	269
Ջամ	271
Իններ- Հեքիայը	275
Առջի Հայերը	276
Նահապետը	279
Քերթողի Մահը	282
Երկու Քոչքեր	283
Խոճալ Ամը	284
Հայրսիմ	286
Երգիչը	288
Պատիկ Մահը	290
Մեղէն	292
Տիչ Մը	293
Մեր Բարեկից	294

Վասիլը	295
Չօմ	297
Որո՞ւ Հաճար	298
Այօր F	301
Գլմով Գիշեր	303
Երագներ	304
Երագ	306
Մէկը հաւ յար	307
Մ . . .	308
Հարսներգ	309
Սիրէ	310
Երջանկութիւն	311
Անէ՛ծ Էր	312
Վա՛ղը	313
Փորձութիւն	314
Պղտիկ Սիրտը	315
Մեր Սիրտը	316
Մարգարիտը	317
Յաղթում Յաղթանակը	319
Մեղքի Կինը	320
Հովիկը	321
Սպիտակ Ոնիք	322
Ի. Թարգմանութիւններ	325
Յօրնիկ (Լը Քանդ Տը Լիլ)	326
Ամառուան Ժամեր (Ալպէս Սամէն)	328
Ճերմակ Գիշեր (Ալպէս Սամէն)	329
Երածչաութիւն (Ալպէս Սամէն)	330
Գծրախա Մոզ Մըն եմ (Հանրի Հայնէ)	331
Թէև Այնքան (Հանրի Հայնէ)	332
Արարչագործութիւն (Հանրի Հայնէ)	333
Արեղաները ի Զար կը աճնին (Հանրի Հայնէ)	334
Անրափանցելին (Հանրի Հայնէ)	335
Կը Խնդրէի (Հանրի Հայնէ)	336
Աւագութիւն Վրայ (Հանրի Հայնէ)	337
Պատասխան Առջիկի Զայնեակին (Անտոնէն Բրիւս)	338
Քերթոյ (Անտոնէն Բրիւս)	339
Զգացական Խօսակցութիւն (Փօլ Վերլէն)	340

Սկեզտիկութիւն (Հանրի Պէրտնի)	341
Երեւ Մազիկներ (Մ - Տրիւբեր)	342
V. Արձակ	343
Ա. Բժիշկին Գիրքէն Փրցուած էջեր	345
Այլատեղում	347
Մի' Շնոր	352
Կա Խնոր	358
Ապրիլ Յազբել է	365
Տէր Ողորմես...	369
Գինովին Ազիկը	374
Կունկը	379
Հրաշալի Բժշկութիւն	382
Ահաւոր Տարակոյտը	387
Անթուած Գանձը	392
Ստամբոլին Ջահը	397
Մանչերա Գերեզմանը	403
Փոխան Հարսանիքի	409
Մեղքին Պատգը	416
Մերերը	421
Թոճախաւորը	428
Նախօլէանի Մանր	432
Մեղքին Տունը	437
Հարսերուն Գողանիքը	443
Մեռելին Նշանաւոր	449
Մարեմիկը	456
Յալի Միւր	463
Մեղքնելու Իրաւամբը	468
Տէլիքիում Թրէմէնա	472
Վեցերորդ Ջգայարամ	477
Զմեռնելու Համար	481
Ապրելու Կամքը	486
Մեռելի Մը Նամակը	491
Իտալա Մարիը	495
Տաքէօր Բօզմօզ	501
Մարտիրոս Պաշտեցեան	507
Բ. Արձակ Այլ էջեր	515
Տխուր Ընդէ	517

	կԻ
Ռ. Պէրպլէրեանի Հիւանդութիւնն ու Մահը	519
Շնորհիւով Մարդիկ (գրախօսական)	521
Տարի Մը վերջ (Ռուսնոցի Գիշերներ)	527
Խարամաշը եւ Թախը (Ռուսնոցի Գիշերներ)	531
Շեղածները (Ռուսնոցի Գիշերներ)	535
Տահառ	541
Լալիք Զուռնա (Հայուն Օրագիրը)	545
Խօսք Ռ. Սեւակի Արտասանուած Օսկոն Թատրոնին Մէջ	547
Խոյլ Մը կը Փնտռուի (Հայուն Օրագիրը)	550
Ռուսնոցի Նամակներ	552
Հասուածներ Օրագրէն	555
VI - Տարբերակներ եւ Այլ Կրօն Իւրօրիւններ	557
Իսթանբուլ Խօսքեր	559
Փոքրիկ Հերոսը	567
Հայ Մնունք	569
Ռիսիւն Թափօրը	572
VII - Մասնագիտութիւն	575



Յանձնում տպարան 3.3-86  
Վերջ տպագրության 24-4-86  
Գրաչար՝ Սեդրակ Գալայեան  
Տպագրիչ՝ Ժոզեֆ Քասի  
Տպահանակ՝ 1500



## Վ Ր Ի Պ Ա Կ

ՀԵՏԵՒԵԱԿ ՎՐԻՊՈՒՄՆԵՐԸ ՆՎԱՏՈՒԱԾ ԵՆ ՄԵՐ ԿՈՂԱՆԷ

ԿՁ	ՑՈՂ	ԵԱՐՈՒԱԾ Է	ՊԵՏՔ Է ԸԼԿԱՅ
37	վերէն 17րդ	աշտերս	աշտերես
39	» 5րդ	դիցուհի մը պէս	դիցուհի պէս
48	» 12րդ	աչեքս	աչերս
48	» 14րդ	աչեքում	աչերում
55	» 10րդ	ստեի՛ք	ստեի՛ք
59	» 17րդ	ու	ուր
63	» 6րդ	աչեքոյ	աչերոյ
77	խորագիրը	եւ	և
81	վերէն 11րդ	Ա՛րփ	Ա՛րբ
107	» 5րդ	զարում	զարում
120	վարէն «	էք	էք
142	վերէն 9րդ	վնիմ	վնիմ
146	» 5րդ	արիւնի անյազ	արիւնի — անյազ
155	» 19րդ	մ՛ըլլար	մ՛ըլլալ
170	վարէն 4րդ	դիտեցէք	դիտեցիք
178	» 6րդ	սկից	սկիե
199	» 2րդ	աչեքեդ	աչերեդ
206	վերէն 2րդ	<i>ստայիմի</i> <i>կրկնութիւնը</i>	
		Անծի՛ր ծախում վրայ գորշ, դեպի փե՛րն հայրենի,	
206	» 8րդ	աչեքն	աչերն
215	» 15րդ	մեցնել աւ	մեցնելու
224	» 7րդ	աչեքէ	աչերէ
228	» 21րդ	Թրուպատարներ	Թրուպատարներ
234	» 12րդ	ըզգացում	ըզգացումք
235	» 3րդ	ըտրկութեան	ըտրկութեան
239	» 2րդ	<i>Ճոցուած</i>	
		Պերբայ պոպուտեայ հասումի նըման	
248	վարէն 7րդ	պատծիլ	պատծել
252	» «	9 Նոյեմբեր 1910	1 Յուլիս 1909

Էջ	ՏԻՊ	ՀԱՐՈՒՄՆԵ Է	ՊԵՏԵԿ ԸՆԿԱՆ	
269	*	3րդ	սիրտը՝	սիրտը՝
273	»	5րդ	բաժնար	առժնար
280	»	15րդ	բզեզներ	բզեզներ
283	»	10րդ	փնտեղի	փնտեղե
304	»	7րդ	մոտին	մոտե
323	վերեմ	ա	քոփ	ծարփ
327	»	7րդ	գերադարձիր	գերադարձիր
330	»	8րդ	շրբունքի	շրբունքիմ
335	»	5րդ	կրցա՛ր	կրցա՛ր
339	վարեմ	3րդ	կրակե	կրակե
428	վերեմ	7րդ	իկս	իսկ
451	»	7րդ	տատնկրո	տատներո
451	»	22րդ	սկսեր	սկսեր
486	խորագիրը		<i>Ազգերու</i>	<i>Ազգերու</i>
534	վերեմ	28րդ	աչեքը	աչերը
549	»	4րդ	անուր	անուր
567	»	11րդ	աչերն	աչերն
567	»	22րդ	աչերուն	աչերուն
573	»	7րդ	աչերնին	աչերնին
577	»	13րդ	(8)	(1)
582	»	3րդ	վերնագիրը	վերնագրերը
600	»	26րդ	211-6	104
600	»	27րդ	11	211-6
600	»	28րդ	104	111
607	»	12րդ	1985-ի	1981-ի



